

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճեննել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Q

9(47.925)

Գ-79

Ա

ՀԱՅՔ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԴՐԱՄՆ

ԽԸ.

ՀԱՅՔ

ԵՏՀ. ԴԲ

ՅԵՂԻՍԱՐԵԹՈՒՊՈԼԻՍ

ԴՐԱՆՈՒԼՈՒՅՆԻՈՑ

1826—1904.



Ա. Ի. Ե. Կ.
Մ Ի Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն
1904.

1826
1904
1826
1904

ՅԵՂԻՍԱՐԵԹՈՒՊՈԼԻՍ

ԴՐԱՆՈՒԼՈՒՅՆԻՈՑ

ԱՅՍ ՔԸՂՔԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ

Ի՞ր սկզբնակորութենին Մհեցին Մեր ԺԱՄԱՆԱԿԸ:
Հայուսմ Դաշտուածանուս ԽՇԱԱՆԱՑ ԵՒ ԱԽ-
ՏԻՈՎ ԿԱՅՍԵՐԱՑ ԱՌԱՋՎԱԵՆՈՐՀՈՒԹԵԱՆՑ ԿՈՆ-
ԴԱԿԱՆՆՐԼՅ. ԴԻԱԱԿԱՆ ԳՈՐԾՔԵՐԼ, ԺԱՄԱՆԱԿԱ-
ԿԻՑ ՏԱՐՄԳԻՐՆԵՐԼ, ԱՐՁԱՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԼ ԵՒ
ՈՒՐԻՇ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԼ

1826—1904.

Հրատարակչն որեւէ տեսակ Թարգմանութիւն երեն
կը վերապահէ

Գ. ՀԱՏՈՐ



Ա. Ի. Ե. Կ.
Մ Ի Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն
1904.

27.03.2013

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Թէալէտ յառաջարան, բայց իսկապէս վերջարան են առաջիկայ տուերը: - Որովհետեւ վերջին խօսքերն են այն աշխատասիրութեան, որուն վրայ տասնունդնգ տարի գրեթէ անընդհատ - առանց ծանծրանալու, յարատեւութեամբ - գործեցի. - շարունակ վնասուելով ու խուզարկելով:

Խնչակէս ընթերցողները կրցան տեսնել, երկասիրութինս՝ բովանդակութինս մըն է, քաղուածոյք մըն է, Աւստրիոյ կայսերաց ու Դրամսիրուանիոյ իշխանաց, կառավարչաց ու զօրապետաց առանձնաշնորհութիններուն, կոնդակներուն, պատմէններուն, հրամանագիրներուն - ժամանակակից արձանագրութիւններու եւ տարեգիրներու, պաշտօնական գրութիւններու, քաղաքային ժողովքներու, ընկերական կանոնագրութիններու, որոշմանքներու, հրմաքութեան թղթերու, կտակներու, պարտաթղթերու, նամակներու. Եւ այլն. - որոնցմէ կազմեցի Եղիսաբեթուալուսոյ ազգայնոց պատմութիւնը՝ ի սկզբանէ, մինչեւ մեր օրերը:

Ու թէալէտ առաջիկայ գործը լմսուցած եմ, - այսու ամենամնիւ պէտք եմ խոստովանիլ թէ որածաթեքի է: Վասն զի թէեւ շատ նիւթ բովանդակուած է իր մէջը՝ բայց եւ այնպէս, ժողովածս ու քովէ քով քերածս, պզտիկ մաս մըն է միայն Եղիսաբեթուալուսոյ դիւնատան մէջ ցիր ու ցան եղած բազմաթիւ գրու-

Թիմուրով: Ոռնա, կարծեմ ես ոչ ճարիւնորդ մասն
թիմունկրտը: Որքնց կարծեմ, ու ոչ ճարիւնորդ մասն
առնոտած է զորդու մէջ:

Ես այ ստոյ է որ մեր միացն ու նպատակն է՝
ասոնց մէջին միան մեր ազգին անցելով ու ազգայ-
ստոց մէջին, միայն մեր ազգին անցնոյն ու ազգայ-
նոց մորաբառություն հնու աւայի գրառու ու ապօնի
նոց վերարերեալ ինքնորդ հնու աւելի զատկի եւ ազգին
հնու յարաբուություն ուստուող նիւթետն ու զորաց-
նան յարաբուութիւն ունեցող սիւթնին ու զորաց-
ներ զորձածն է մը ունենալ Մէջ նեռաւ հունան հանել:

Մինք մին կորմանը ջանաբինը, որ Յոհանան-
Իոնը մեր կողմանը ջանացինը, որ Եղիսաբե-
թուպայոց առաջնորդություն իոննա բաղադր-
թուպայոց ազգայնոց պատմութիւնը՝ իոննա բաղադր-
թուպայոց գործությունները ուղարկը՝ շուրջ
կանոնիմը, զործություններն ողբն, աշխայժ, զջա-
կու առաջնորդություն ուստուող ապացութիւնը, զորա-
կա ազգայնոց մայր ունեցած ապացութիւնը, մածա-
ռավանութիւնը բաղադրական կենար, ուստուունաւ-
թանը՝ մեր բարու որոց յարաբակի արժանի ան-
ցնան ըսթերցուաց առնաց զոր:

Թէ աշուծք աս զանս յառողեցնու լեռ գիտեր:—
Թէ, արզօնու աս զանս յաջողեցնու, չեմք զիտեր:—
Նթէ, յաջողեցնու, զոր մասն միայն յաջողեցնու:
Ասաման ամսն բան տեղը կենար բարու Յոհան առա-
պատման ամսն բան տեղը կենար բարու: Մինք, հիշ-
պիս ուղիք տեղ ալ բանիք, մեր կրօսան ուղիք, զործու-
թու ապարէղը բացինը, միջու զինքն, անուաց համ-
ան հարթեցինը: Միզիք մուտ նկունորդ պանքը
բան հարթեցինը: Մազմէ ներա սկունաքը զարիկայ-
շառանակն, պակասը լեցընին, ծուրը շունին ան-
շարունակն, պակասը լեցընին, ծուրը շունին. ան-
կատաքը կոտարեալ ընին:— Իրնոց չափն անսան առ-
կապարէ կոտարեալ ընին:— Իրնոց չափն անսան զանս
զանս մը մասան տեղու է և թէ մինք բառախո-
զան ամ կփառած կացած է, չէ թէ միայն բառքի,
չափն տեղու մէլան ապարէն տեղուած:— Կփառա-
չափն նաև մէկալ ազգային տեղուած:— Կփառաի,
պիտի ուղիք տեղուած առնուիք: Միզիք առն գիտէ, ու զատ բան
նի ուղիք բանիք մը բատառան գրաւուատիւնուը մէջ:

Զօր կը բատառանինը թէ առաջիւ Երևան-
երևանի բատառանին է: Եթէ ուղիք բանիք նոր որ-
րութիւնն ամբողջ չէ, չէ թէ մուսն առնք չափն առն
մէջը բովանդակուած չէն Եկեղեցուութեաւուու մասան-
տուած պատմակուած չէն Եկեղեցուութեաւու մասան,
տուած ամուս զորւթիւնները հապա նաև ամուս համար,
որ մէջէն զորք թողուած զորուած նն, բանիք մը բա-
զութիւնը ուղարկութեաւու, աբուսու նուցուու:— Իս-
լամային ընկերութիւնց, աբուստակութերու, — իս-

լամուրուած վածուականնաց եւ ուսիշ արէնստաւուած,
զակութաց, զամստականաց և ուրէ արէնստաւուած,
զարծանալ բանիք մը հոգեւոր նուպարութիւննաց:—
Սորոյ օգործութեան մը Յ օգործութեան ու Յանէ,
Ս նրայ սբրորդութեան, Ս. Յովիսկիմայ և Վանայի,
Ս. Գօրգիոսի Յուսաւոքը՝ սահմանազորութիւններն ու
կանունութեան մասն է: Կը յայտնենք օր առաջնու-
նուու մասն մասնու կերպու կրտսերը: — Կը յայտնենք որ առաջնու-
նորուն վրայ, մասնաւոր կերպու խօսելու լիտաւուուու-
թիւնը ըսկիք: Պոկ հարինուուն առաջ համար տառաւու-
թիւն ուսկիք: Խակ կորինսներն եւ ասուր առնուած
չեն զործուն մէջ վասն զի տառը: Տեղին այս կուպայ-
չուիս գործուն մէջ, վասն զի տառը: Տեղին այս կուպայ-
չուիս ուսկիք: Վասն ապաւորը մէջ ան գանազաւու-
թիւն է, կերպա յարաբակը մէջ ան գանազաւու-
թիւն է: Կը այս յարաբակը մէջ ան գանազաւու-
թիւն է: *

Դորուուն մէկ պակասաւոր մասն այ ան է զոր
ետքն իմացայ: — որ զործած Յօհան շատ առունու-
գուն պատմուան կորունապարու, մատուճուալուուն,
զորին պատմունին, Հրամանազքին, անօանպալուան,
Հրամանուն պարտինութիւնն առաջ պատմուուն ու այս յարա-
բակը տիտ ուղիք ու Յոհան ուսկիք որ առած է:

Ծառ առէ մասն Ծառը Յոհանապարու մէծ
պատմանընը ու բառապատման Յօհան քաշին Վան:
պատմաբանն ու բառապանքը: Յօհան քաշին Վան:
ու այս գործունը պատմանընը: Յօհան քաշին Վան:
աեր ունեն Ալլէ (Մարտ բան գրուէ, ու չառ բան
ալ կայ որ չի պատու):

Ապաւու պատմանընը միգի հնու այս: — Եռ այս
Այսպիս պատմանընը միգի հնու այս: — Եռ այս
զանս մեր միան ենաւ, ալ բանը բանին անցան չէր: —
Բուր որ կորու մնանը շատ զմրւաքին բան մը չէր: —

Եկեղեցուութեանը պատմանընը կուպայուուն կուպայուուն կուպայուուն կուպայուուն կուպայուուն կուպայուուն կուպայուուն կուպայուուն: Սորոյ կուպայուուն կուպայուուն: Կը այս պատմակուած ունենուի կամարաւու: Երազական պատմակուած ունենուի կամարագի: Կամ կամարագի կը ըսկի կամարագի կամարագի: Կը մասնուի կամ կամարագի կամարագի կամ կամարագի կամ կամարագի:

* Ցեղ տուա մասն կուպայուուն կուպայուուն կուպայուուն: Ապաւ-
ուու կուպայուուն կուպայուուն: Կուպայուուն կուպայուուն կուպայուուն: Կուպայուուն կուպայուուն: Կուպայուուն կուպայուուն: Կուպայուուն: Կուպայուուն:

* Տեղ առն կուպայուուն կուպայուուն կուպայուուն: Կուպա-
յուուն կուպայուուն կուպայուուն: Կուպայուուն կուպայուուն: Կուպայուուն:

* Տեղ առն կուպայուուն կուպայուուն: Կուպայուուն կուպայուուն:

* Տեղ առն կուպայուուն կուպայուուն:

դակներու, պահարաններու եւ ճգոյններու մէջ դրուած՝ զետեղուած են:

Ամենէն աւելի ամփոփ ու կարգաւորեալ կեցած պահուած է՝ Կաղնեայ կոչուած պահարանն. որուն մէջ են ամենէն թանկացին գրութիւնները՝ իբր 2750 կտոր: — Ասոր՝ թէպէտ խառն ի խուռն իրարու քով ու իրարու վրայ կեցած՝ բայց եւ այնպէս մեծ կաւոցներու բաժնուած ու ըստ մեծի մասին առասանով կապուած են: Ամէն մէկ կապոցն ունի իր յասուկ հոռմանցի թիւն, եւ կապոցին մէջ եղած գրութիւններուն ամէն մէկն՝ իր յասուկ արաբական թուանշամբ:

Աս գրութեանց համառօտ ցանկն առած է, Յովհ. Դարաշմնեան քաղաքապետը՝ զեր ղիւանակն եղած ատեն, 1861ին: — Աս ցանկէն՝ մարդ — թէպէտ մեծ աշխատանքով ու շատ յոգնելէ ետեւ — վնտուածը կընայ գտնել:

Որպէս զի ընթերցողը, աս ցանկին որպիսութեանը վրայ գաղափար մը կարենան ունենալ — որովհետեւ բնագիրը հուսգարերէն է — կուզեմ մէկ երկու թիւ հայերէնի թարգմանել: — Արդ՝

“I. Կապոց: Թիւ 1: 1689 սեպտ. 1. — Միքայէլ Աքաֆի, Դրանսիլուանիսի իշխանին, Դրանսիլուանիս գաղթող Հայոց տուած պաշտպանութեան թուղթը: Տուեալ Կէրնէսէկի ղղնակէն: Վաւերացուած օրինակ — 1 կտոր:

“II. Կապոց: Թիւ 27: 1726 հոկտ. 4: — Ճերմակ կաշիով կազմուած ծեռագիր մատեան: Կը պարունակէ նղիսաբեթուարուսոյ հայ հասարակութեան ժողովըններուն, ըստ մեծի մասին հայերէն լիզուով յօրինած արձանագրութիւններն (protocollum) ու որոշմունքները. 1726էն մինչեւ 1805ն:

Թիւ 52: 1746 յունուար 31: — Տիղորին գորապետին հրամանագիրն ընդորինակութիւնն, որ Պաշ-

պալովի հասարակութիւնն՝ իր վեհափառութեանը խոստացած 1200 կտոր ուկին, մինչեւ վետքուարի վերջը վճարէ. 1 կտորո:

“VII. Կապոց: Թիւ 107: 1758 աւգոստ. 17. — Դաբրիէլ Պէղէն կոմիսին վաւերացուած պարտականութեան թուղթը՝ նղիսաբեթուարուսոյ հասարակութիւնն փոխ առած 20.000 ֆիորդնի վրայօք: Վաւերացուած օրինակ. 1 կտոր:

“VIII. Կապոց: Թիւ 121: 1760 մայ 6: — Աւգոստինու հսկուցի եւ Աստուածատուք Վիգութանի տրուած լիազօր իշխանութեան թուղթը՝ նղիսաբեթուարուսոյ հասարակութիւնն եւ քաղաքաբաշխութեան կողմանէ, որ ննչ որ ազգային հնդրոյն նկատմամբ կ'ընեն, հասարակութիւնը կ'ընդունի: Բնագիր 1 կտորո:

“XXII. Կապոց: Թիւ 327: 1700 աւգ. 26: Ուսպուկոն գօրապետին պաշտպանութեան բնագիր թուղթը՝ Պաշտպանովի Հայոց համար. 1 կտորո:

Եւ այսպէս կը շարունակուի ցանկն. — որ կը բովանդակէ իր մէջը LXVII. ծրար. եւ ինչպէս ըսինը 2750 թուանշան ունեցող ծեռագիր: — Թուանշան կ'ընեմ. — որովհետեւ շատ կտոր տեղէն վերցուած է:

Աս պահարանն՝ իր գրութիւններովը՝ հազի մէկ քսաններոդ մասը կը կացուցանէ ամբողջ գիւանատան գրուածքներուն — որոնց վրայօք մարդ առանվապէս չի գիտեր, թէ ինչ են. եւ ինչ կը պարունակեն: — Ասոնց թիւը՝ հաւանականապէս կընանք 20–25 հազար կտոր համարիլ:

Ինչպէս ընթերցողը կ'ընայ ենթագրեւ, ասոնք միան Հայոց վերաբերեալ գրութիւններ չեն. ինչու որ մէկ մեծ մաս մը՝ 1305 տարիէն մինչեւ 1685 տարին. ուսուր բաներ — եւ ի մասնաւորի Աքաֆի գերեստանին վերաբերեալ հրամանագիրներ ու պատճեններ —

Փ

են եւ կը խօսին զատ մեծի մասին երկրատէրութեան եւ
անոնց սաշխուելուն վրայ : -

Եղիսաբեթուպոլսոյ պատմութեանը վրայ ըստա-
լով խօսքը՝ անտարակոյս պէտք էթ մասնաւոր յիշատա-
կութիւն ըլլուիլ քաղքիս՝ քանի մը երեւելի ու պատ-
մութեան մէջ դեր խաղացող անծինվներու վրայ ալ : -
Մննք՝ թէպէտ ասոնց համար մասնաւոր զլուկն չբա-
ցինք, քայց իրենց յիշատակուելու գործենքը հիւսեցինք
մեր պատմութեանը մէջ :


Խօսելու էինք նոյնապէս, առանձինն կերպով քաղ-
քիս նորագոյն հիմարկութեանցը – ծիաւոր ու նետեւակ
զօրաց զինուորանցներուն, տեղւոյս վերնազոյն դա-
տաստանարանին, քաղքիս դրամանեղաններուն ու խը-
նայողութեան արկղներուն, ակմբանոցին, արհեստաւոր
ընկերութեանց, հրապարակական պարտէզներուն . . .
վրայ եւ այն : - Բայց ասոնք՝ յատկապէս Հայոց վերա-
բերեալ բաներ ըռլաւով անոնց վրայ մասնաւորապէս
խօսիլը՝ մեր նովատակէն զուրս համարեցանք :


Կը վերջացընենք ըստանիս միծ զիտնականի մը
խօսքնորվը. “Գործք մը, երկասիրութիւն մը՝ երեք կա-
տարեալ չի կընար ըլլալ : - Կատարեալ համարելու ենք,
եզր մեր ընեւեքը՝ կողմուանքով ըսինք . եզր ամէն միջոց-
ները գործածեցինք, որ զանիկայ կատարեալ ընենք : ,

Ու աս քանիս մէջ, մեր կողմանէ պակասութիւն
չիղաւ :

Եղիսաբեթուպոլիս 1904, Աւգոստ. 18:

Հ. Գրիգոր Ռ. Գովրիկնեան





Տ. Օրդիգ Վահագ. Գոյութեւ.

—

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
ԴՐԱՆՍԻԼՈՒԱՆԻՈՅ ԵՂԻՍԱԲԵԹՈՒՊՈԼԻՍ
ՀԱՅԱՑՑԱԿ ՔԸՆԴՑՔԻՆ

1.

Մարգարիտները՝ ծովուն յատակը կը
հանգչին: — Լերանց միայն խորքերուն ժայռուտ
ճամբաներուն մէջ ծածկուած ու չկարծուած
կիղահողէն (Torg) կ'ելլեն ադամանդները:

Բովագործներն՝ որչափ որ աւելի կը մտնեն
հանքերուն մանուածապատ ճամբաներուն մէջ,
որչափ որ մեծ է իրենց յարատեւութիւնն՝ —
ու տոկուն՝ իրենց դիմացկունութիւնն իրենց
գործքին մէջ, այնչափ աւելի արդիւնաւոր է
իրենց քրտինքն, այնչափ աւելի մեծ է իրենց
աշխատութեան վարձքը: Աղէկ գիտեն իրենք,
թէ հոն վարը միայն կրնան հասնիլ անանկ
ազնուական մետաղներու, վարը միայն կրնան
գտնել անանկ պատուական հանքեր, որոնք եր-
կրիս վերին երեսին վրայ չեն գտնուիր . . . :

Հարկ է որ — չսպասելով անապահով
ապագային — պատեհ ներկան անոր գործա-
ծենք, որ մեր նախնիներէն մեղի մնացած վաղեմի
յիշատակաց մնացորդներուն բեկորները ժողո-
վենք ու գործքերն անմահացընենք: Ասոր կը

պարտաւորեն զմեղ մեր անձին սէրը՝ մեր երկրին ու մեր ազգին ունեցած անջնջելի յիշատակն եւ անշիջանելի յարումը:

Մեր անունն այն ատեն միայն կրնանք անշաղախ պահել, մեր պարտաւորութիւնն այն ատեն միայն կրնանք կատարած համարիլ — ընդհանուր ճանաչողութեան այն ատեն միայն կրնանք արժանանալ, երբ մեր նախնիներուն յիշատակն անմոռաց կը պահենք, չէ թէ միայն մեր սրտին ու մաքին՝ հապա նաեւ մեր ընկերական կենաց մէջ — աշխարհիս առջեւը:

Ամէն բան պատուական է, ինչ որ անցած ժամանակներուն ակռաներէն մեզի հասած, մնացած է:

Մեր աշխատութիւնը — մեր նախնիներուն գործքերը նորոգելով եւ զանոնք քովէ քով բերելով ու երեւան հանելով — կը լսայ մեզի աւելի սիրելի եւ լնթերցողաց անտարակցութելի հետաքրքիր:

Ուստի առաջիկայ գործքիս պաշտօնն ըլլայ՝ մէկ կողմանէ զարթուցանել ճշմարիտ եռանդ ու յարդ ներկայ սերնդեան մէջ՝ անցած ժամանակներէն մէզի մնացած բերկերուն ու պտուղներուն. ու մէկալ կողմանէ ճշմարտել՝ մեզի հետ ապրող ու մեր ետեւէն եկող ծննդոց, որ ատեն մը Դրանսիլուանիոյ եւ ի մասնաւորի Եղիսաբեթուպուլսոյ ազգայնք, բաւական նշանաւոր տեղ բռնած են ազգային պատմութեան մէջ: —

Կուիրենք ուրեմն առաջիկայ գրութեան առաջին տողերը — Դրանսիլուանիոյ վերին

կառավարութենէն ու զինուորական իշխանութենէն — Եղիսաբեթուպոլսոյ ազգայնոց՝ վաճառականութեան ու այլեւայլ բաներու նկատմամբ տրուած արտօնութեանց, պատճէններուն յիշամանագիրներու: Անցնինք անկից ետքն, իրենց արուեստական ու հոգեւոր ընկերութիւններուն, եկեղեցական ու քաղաքային ներքին կենացը, քաղաքաբաշխութեան կանոններուն եւ կարգադրութեանց. իրենց մտաւորական զարգացմանը, քանի մ'ազգասէր Հայոց հիմնարկութեանցը, կայսերական առանձնաշնորհութեան կոնդակաց եւ հրապարակական յիշատակարանաց: — Եւ փակենք ըսելիքնիս անով թէ ինչ է Եղիսաբեթուպոլսոյ այսօրուան ազգայնոց անաստիճանի նուազելուն, եւ ազգայնութեան ոգւոյն՝ այնչափ իշխալուն պատճառը:

* * *

Աղատ վաճառականութիւն եւ արուեստ բանեցընելը՝ թոյլ տրուած էր Գրանսիլուանիոյ ազգայնոց, իրենց՝ այս երկիրը մտնելէն անմիջապէս եսքը (Ա. Հատ. էջ 81), թէպէտ եւ ինչպէս ուրիշ տեղ տեսանք, ըստ մասին օտար ժողովուրդներն եւ ըստ մասին ժողովրդներն զրգուած տէրութեան պաշտօնատէրները՝ չէին կրնար հաշտ աչքով տեսնել Հայոց առեւտրին այնչափ յառաջացումն ու յաջողութիւնը: Ուստի՝ իրենց ներքին հակառակութեան ու ընդդիմութեան հոգին քօղարկելու համար, անուղղակի կերպով ձեռք կ'առնուին ու յառաջ կը քշէին

տէրութեան պաշտօնատէրները։ Ասոնք — ինչպէս առիթ ունեցանք տեսնելու — տեղ տեղ կ'արգելուին որ Հայերն աղատութեամբ կարենան կանգնել իրենց առեւտրի վրաններն, որ անոնց մէջ ապրանքներ փուեն, եւ իրենց վաճառքներով հանդարտութեամբ առուտուր ընեն։ (Տես Ա. Հատոր՝ Կատարինէի հրամանագիրը. Էջ 320.) — Սակայն ասոնք՝ ինչպէս կ'ենթադրուի, տեղական ու անցողակի բաներ էին։ — Վասն զի չէ թէ միայն տէրութիւնը, հապա մանաւանդ կայսերական տունն իր կողմանէ միշտ յօժար էր ազգայիններուն բարոյապէս օգնելու եւ իրենց աղատութիւն շնորհելու, որ որչափ կարելի է՝ առանց ընդդիմութեան դործելնին, առուտուրնին յառաջ տանին ու անարգել երթան ան ամէն տեղերն իրենց արուեստակերտներով ու առեւտրի նիւթերովն՝ ուր որ հարկաւոր տեսնեն։

Արդէն Կարոլոսի եւ Մարիամ թերեզիայի արտօնութեանց թղթերուն մէջ կը գտնենք շնորհմունք ու հրաման՝ որ ազգայինք իրենց ունեցածովն՝ ապահովագոյն վիճակի մէջ ըլլալու համար — ազատ ըլլան պարսպապատ քաղաքներն ու դղեակներն ապաւինելու եւ հոնպահներն իրենց թանկագին բաները¹։

Կրնանք ենթադրել մէկալ կողմանէ որ Դրամափլուանիոյ վերին կառավարութիւնն ու

¹ Տես Կարոլոսի եւ Մարիամ թերեզիայի արտօնութեանց թղթերը։ Հաս. Ա. Էջ 83, 11. — դարձեալ՝ 214, 11.

զինուորական իշխանութիւնն անուղղակի կերպով պարտաւորուած էին նոյն տեսակ արտօնութիւններն ազգայնոց շնորհելու։ Ու իրօք կը տեսնենք, որ աս բաները ո՛չ թէ միայն առանց ընդդիմութեան կը շնորհէին՝ այլ նաեւ անոնց մէջ իրարու հետ մրցելու կը ջանային։

Այսպէս ի մէջ այլոց երրւ Եղիսաբեթուապուազգայինից, Գորնիժմ՝ Դրամափլուանիոյ վերին կառավարին դիմեցին, որ զերենք ազատ ընէ երկրին վրայ դրուած երթեւեկութեան ընդհանուր արգելքէն, որովհետեւ իրենց մէջ փոխադրական հիւանդութիւն պատահած չէ։ Կառավարը՝ 1717 հոկտ. 7ին հրամանագրով կը կարգադրէ թէ այն հրամանն որ, նոյն միջոցին դրուած էր — թէ տիրող տարափոխիկ հիւանդութեան համար, քաղքէ քաղաք երթալ ու երթեւեկութիւն ընել չ'ըլլար — Եղիսաբեթուապուազգային Հայոց համար չէ։

Ահա հրամանագրին թարգմանութիւնը։

“Ստորդ է որ վերին կառավարութիւնն իր հրամանագրին զօրութեամբը — նկատելով ժանտախտ հիւանդութեան (Contagiosus mortibus) տարափոխութիւնն — արգելեց վաճառականներուն, որ ո՛չ թէ միայն տօնավաճառներու չերթան, հապա նաեւ որ երկրիս մէջ ալ ասդին անդին չճանապարհորդեն։ — այսու ամենայնիւ Աստուծոյ ողբրմութեամբը գեռ մինչեւ հիմայ Եղիսաբեթուապուազգային Հայոց որպահելքն չենք կրնար արգելուլ։ Եւ ըներել՝ որ

իրենց գործքին համար տեղ մըն ալ չկարենան երթալ: Ուստի ներկայ գրութեամբ կը ծանուցանենք ու կը հրամայենք ամէնուն — որոնց կը պատկանի, այս մեր տէրութեանը մէջ — որ յիշեալ Եղիսաբեթուպոլսց Հայերն, երկրին զօրապետներէն եւ կամ տեղական առաջնորդներէն ձեռուընին ազատ երթեւեկ ունենալով՝ թողուն ու թողուլ տան, իրենց գործքն ազատապէս լմնցընելու: (Դուրս առնելով՝ տօնավաճառի տեղերն. ուր որ պիտի չտեղաւորուին, մինչեւ որ իրենց հրաման չտրուի:) Իսկ այս հրամանագիրը չունեցող աստանդականներուն համար կը հրամայուի դաւառներու եւ աթուներու պատուական պաշտօնատէրներուն, որ զերենք արգելուն, բռնեն եւ բանտարկել տան:

“Տուեալ ի Գլուխ, յամի Տեառն 1717 Հոկտ. 7.

Տ. Կ.

Սիկիսմունդոս Գորնիժ յ. Ժ.
Կառավարութիւն

Յիշեալ կառավարն, երեք տարի ետքը (1720) կը հրամայէ, որ առուտուրով զբաղող ու քաղքէ քաղաք պտըտող վաճառական Եղիսաբեթուպոլսեցիներն ազատ թողուն, որ իրենց առուտուրը յառաջ տանին: Որովհետեւ, կ'ըսէ, իրենք ալ տէրութեան հպատակնեցն են, իրենք ալ հասարակաց ծանրաբեռնութիւնները հաւասարապէս կը կրեն ու իրենց վրայ դրուած տուրքերը՝ հաւատարմութեամբ կը հատուցանեն:

“Կոմս Սիկիսմունդոս Գորնիժ, ազատ պարոն Կէօնց Ռուսգայի. սուրբ՝ կայսերական ու

թագաւորական Վեհափառութեան ներքին Խորհրդական, նորին կայսերական Մեծափառութեան՝ Դրանսիլուանիոյ իշխանութեան եւ Հովհարիոյ թագաւորութեան ձեռքն եղած (annexas) մասերուն վերին կառավար. եւ այլն. եւ այլն:

“Եղիսաբեթուպոլսց Հայ հասարակութիւնը կը գանգատի, որ, թէպէտ նորին Վեհափառութեանն իրեն վրայ դրած տուրքերն եւ երկրին ուրիշ հասարակաց ծանրաբեռնութիւնները հաւատարմութեամբ կը հատուցանէ (praeusto). Ի վերայ այսր ամենայնի, իրենց ապրանքներն ազատութեամբ ծախելու (distratio) չեն թողուր. Հապա — մանաւանդ գեղերուն մէջ — իրենց արգելք կը դնեն եւ զանազան պատճառներով զերենք անհանգիստ կ'ընեն: Ուստի ասոր Նկատմամբ՝ վերին վարչութենէն կախում ունեցողներուն, այս թղթիս զօրութեամբ, խստիւ կը հրամայուի, որ ասկից ետքն, ոչ ոք զշայերն իրենց ապրանքներուն առեւտրին եւ գործառնութեանցը մէջ — այս ըլլալով միայն, իրենց ապրուստ բերողն եւ իր Վեհափառութեանը վճարելի տուրքերը հատուցանող գլխաւոր միջոցը — խափանէ եւ կերպով մը արգելք ըլլայ. Հապա ամեն տեղ, թէ գեղերն ու թէ քաղաքները՝ տօնավաճառներու ատեն զերենք ազատ թողուն ու իրենց արգելք չգնեն: Որովհետեւ ասոր գէմ ընողները՝ խստիւ պիտի պատժուին:

“Տուեալ ի Գորոտ. յամի Տեառն 1720 Հունիս 29:

Տ. Կ.

Սիկիսմունդոս Գորնիժ յ. Ժ. Ժ.:

Աս ու ասոնց նման ազատութեան թղթեր ու պաշտպանութիւն միշտ կը գտնէին Դրանսի-լուանիոյ ազգայինք եւ մասնաւորապէս Եղիսաբեթուպոլսեցիք Երկրին կառավարներէն:

Վերսիչեալ առանձնաշնորհութեան թղթերունման պատճեններ ունինք ձեռուլնիս, ի մէջ այլոց՝ Շդայնվիլ զօրավարէն (1716 Աւգ. 4). Գէնիկսէկ զօրապետէն (1723 Յունուար 11). — Գիշէ զօրավարէն (1726 Հոկտ. 8). Վալիս զօրապետէն (1730 Մարտ 3). Լոպգովիչէն (1737, Նոյեմբ. 15) եւ այլն: Այս ետքինին պատճեննին վրայ, ժամանակակից ազգայիններէն յաջորդ խօսքերն անցուած են. «Կէնըրալ Լուրդովիչին բրօդէգձիան է, վասն զի ամէն մէկին սլոպօտ ըլայ հիօր քաղաքն, աստուած մի արասցէ իք մը ըլայ նայ, փախչելու. եւ ամէն բանը, գինի, ցորեն եւ այլն նես տանելու: Եւ այս հանեցինք ի թվին . . . Նոեմբերի 26ին, ես տէր մինաս Խընկանոսեայց:»

Տեսնենք թէ ինչ կը պարունակէ այս պաշտպանութեան թուղթը:

«Գէորգ Քրիստիանոս՝ սուրբ, կայսերական հռովմէական տէրութեան Լոպգովիչի իշխան. գուքս Սականի ի Սիլեզիա, կոմս Շդայնհայմի, տէր կլումէցի եւ Ռառուտնիցի, ասպետ Ա. Հռուբերգոսի կարգին, իրական Հոբարարձու (cammerer) նորին հռովմէական կայսերական ուղղափուռ Վեհապետութեանը, ձիաւորաց զօրապետ, վերին առաջնորդ զօրահապատ (Kürassier) բանակին, զինուորական ընդհանուր վերատե-

սուչ Դրանսիլուանիոյ եւ Վալաքիայի իշխանութեանց, վերջին իշխանութեան մէջ նաեւ վերին տնօրէն (Ober-Director) եւ այլն. եւ այլն:

«Որովհետեւ Եղիսաբեթուպոլսոյ հայ հասարակութիւնն իզմէ հրաման ինդրեց, որ մեծագոյն ապահովութեան համար, ժողովուրդն՝ իր ունեցածն ու ապրանքները՝ ամրոցապատ տեղերն եւ հաստատուն քաղաքները կարենայ տանիլ. ու իր կենացը պահպանութեանը համար հարկաւոր բաները (Victualien) յիշեալ քաղաքները տեղաւորել. — Ես այս բանիս հրաման տուի. — սակայն ասով առանց մէկուն վեասելու (präjudiciren): Ուստի՝ ամէն եւ իւրաքանչիւր, իմ վերին իշխանութեանս ստորակարգեալներուն, թէ վերին ու թէ ստորին զինուորներուն, առաջիկայ գրութեամբս կը հրամայուի, իսկ ուրիշներէն — իրենց վիճակին ու աստիճանին համեմատ ըստ պատշաճի կը ինդրուի. — որ յիշեալ հասարակութեան Հայերն, իրենց ստացուածքներով ու կենաց պարէններով, վերն ըստածին մտաց համեմատ, առանց մէկ ընդդիմութեան, ամրոցապատ տեղերն ընդունին: Ըստ հետեւորդի, անոնց չէ թէ միայն ամէն տեղերն ապահովութեամբ եւ առանց արգելքի երթալու, անցնելու թողուն, հապանաեւ սիրով տեղաւորուելու եւ հոն մնալու բարեկամեցողութիւն ցուցընեն: Ասով՝ ստորակարգեալները կը կատարեն իրենց պարտաւորու-

Թիւնը: Ուր թողունք զայն որ այսպիսի դիպու-
ածներու մէջ՝ իւրաքանչիւր ոք պատիւ ու
մէծարանք ցուցընելու է:

“Տուեալ ի Սիպին. յամի Տեառն 1737.
Նոյեմբ. 29:

Տ. Կ.

Կ. Գ. Լուզովիչ:

Սյն բանը կը տեսնենք վալիս զօրա-
վարին՝ Հէրմանշդատէն տուած հրամանագրին
մէջ: Հոս խստիւ կը հրամայուի զինուրաց որ
չէ թէ միայն զինուրական տուրք չդնեն Եղիսա-
բեթուպոլսոյ աղդայնոց վրայ. չէ թէ միայն
զդուշանան զանոնք կերպով մ'անհանգիստ
ընելէն — իրենց տները զինուրոր գնելով ու
գիշերային ընակութիւն խնդրելով. — հապա-
նաեւ չըլլայ թէ՝ իրենցմէ գուար, ցորենեղէն,
պարէն, ստակ, գինի եւ այլն գողնան կամ
յափշտակեն: Ընդ հակառակն, ամէն կարելի
դէպքին մէջ զիրենք պաշտպանելու ջանան ու
ամէն աղէտից մէջ իրենց օգնեն: Վասն զի հա-
կառակն ընելով՝ ըրածնուն համար պատաս-
խանատու պիտի ըլլան:

Ահա հրամանագրին հայերէն թարգմա-
նութիւնը:

“Հռովմէական կայսեր, Սպանիայի, Հուն-
գարիայի եւ Պոչեմիայի թագաւորին, մեր ամե-
նագթած տիրոջ ու Ահամակառութեան առան-
ձինն պաշտպանութեան ու ազատ երթեւեկու-
թեան պատճէնը (Salva guardia).

“Եղիսաբեթուպոլսոյ հայկական հասարա-
կութեան ամէն վաճառականներն այնպիսի պայ-

մանաւ (dergestalten) եկած ու ընդունուած են
մեր երկիրն, որ ամէն տարեկան տօնավաճառ-
ներու մէջ, զինուրական կառավարները՝ վրանին
ուրիշ տեսակ տուրք ու վրանի հարկ չդնեն, եթէ
ոչ զայն որ արդէն վերին իշխանութեան կանոն-
ներէն զրուած ու ընդունուած է: — Ու Հայք՝
իրենց գործառնութեանցը մէջ, ոչ ինչ կերպով
ու պատճառանօք անհանգիստ ըլլան եւ կամ
որ եւ է կերպով վշտակութեան ենթարկուին:

“Անոր համար առաջիկայովս՝ ամէն եւ իւ-
րաքանչիւր նորին Ահամակառութեան, մեծափառ
կայսեր ու թագաւորին իշխանութեանը ներքեւ
եղող վերին եւ ստորին զինուրական պաշտօնա-
տէրներն եւ առհասարակ ամէն զինուրո՛ նաեւ
ոտանաւոր ու ծիւառոր պատերազմող, գերմա-
նական, խռուատական եւ իլլիրական աղդէն՝ որ
եւ է վիճակ, աստիճան կամ կարգ ունեցող
մարդիկ, — նմանապէս ամէն ու իւրաքանչիւր
կառաձիք, իջեւանող (Einlogier) եւ վանատու
(Quartirungs) գործակալներն եւ ընդհանրապէս
ամէն մարդ — ով ըլլայ, թողըլլայ — ըստ
պատշաճի ու վայելլապէս կը խնդրուի. — իսկ
ստորակարգեալներուն բացորոշ ու ծանրապէս
միտքը կը բերուի ու յայտնապէս կը հրամայուի,
որ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան յի-
շեալ վաճառականները՝ վերն ըսուած տուր-
քերովն անհանգիստ չընեն: — Բաց ասկէ,
զիրենք, չէ թէ միայն որ եւ է տեսակ բնակու-
թեան, վանատուութեան — եւ ասոր նման ծան-
րաբեռնութիւններով — կամ գիշերօթ եւ

Հանգստեան տեղեր ու ստակ փրցընելով —
Հապանաեւ՝ ոչխար, կով, ձի, կառք, ցորենեղէն,
գինի, գարեջուր, բնութեան բերքեր խնդրելով
եւ ուրիշ տեսակ պատերազմի հարստահարու-
թիւններով (Exaction) ու որ եւ է անունով կո-
չուած եւ որ եւ է պատճառանօք — զանոնք ան-
հանգիստ չընեն: — Բայց մանաւանդ չըլլայ
թէ կրակ ձգելով, կողոպտելով եւ յափշտա-
կելով կամ նաեւ բռնութեամբ ու պատժոյ
արժանի եւ ուրիշ ասոր նման գործքերով զի-
րենք խոռովին ու վշտացընեն: Հապա ընդհակա-
ռակն ամէն յառաջ գալի պատահարաց ու
աղէտից մէջ (Vorfallenheiten) զիրենք հաստա-
տութեամբ պաշտպանելու եւ իրենց օդնելու
շանան (Mianuteniren): Աս է արդարութիւնն ու
իրաւունքը. եւ իւրաքանչիւր ոք իր վիճակին ու
աստիճանին համեմատ զայս ընելու կը պարտաւ-
որուի: Ստորակարգեալները կը կատարեն աս
բանիս մէջ իրենց պարտականութիւնը: Աս՝ ծան-
րապէս տրուած հրամանը պէտք էք գործադրել,
գիտնալով որ ասոր դէմ ընողն՝ անպատճառ
(unausbleiblichen) մարմնաւոր պատիժ կը կրէ
ու նշյն իսկ իր կեանքովը կը տուժէ:

Սիլին, 1737, Մայիս 10:

Տ. Կ.

Փօն Վալլիս յ. ձ.

Հոռվմէական կայսերական վեհափառու-
թեան իրական ներքին ու պատերազմի
խորհրդական, տան հազարապետ, ընդ-
հանուր զօրավար, վերատեսուչ ոտանաւոր
բաժնի. Դրանսիլուանիոյ եւ Վալափիոյ
զինուորական վերին կառավար, եւ ընդ-
հանուր վերատեսուչ վերընդյն:

Թէ Դրանսիլուանիոյ կառավարութիւնն ու
նոյն իսկ տէրութիւնն, այսպէս սիրով կը վա-
րուէր աղդայնոց հետ ու զիրենք այնպէս կը
փայփայէր, պատճառն ան էր, որ աղէկ գիտէր
թէ որչափ յառաջացուցած ու բարձրացուցած
էր Հայոց աղգը վաճառականութիւնը՝ բոլոր
երկրին մէջ, անով՝ որ մէկ կողմանէ զանազան
— ժողովրդեան առջեւ դեռ անծանօթ, առեւ-
տրական նիւթերը ու ապրանքները արեւելքէն
ներս կը բերէր եւ անոնցմով առուտուր կ'ընէր.
— եւ անոնց տեղ՝ ուրիշ տեսակ առարկաներ,
գուրս եւ մասնաւորաբար Տաճկաստան՝ կը տա-
նէր. — եւ մէկալ կողմանէ անով՝ որ բերած
ապրանքները մինչեւ Գերմանիայի, Խոալիայի
եւ Դանիայի զանազան քաղաքները հասցընելով՝
չէ թէ միայն առեւտրական հազորդակցութիւնը
վառ կը պահէր, հապա նաեւ հարստութիւնն
ու գրամը կը շատցընէր:

Լաւ գիտէր աւստրիական պետութիւնը՝
թէ որչափ յարեալ էր այս աղգը տէրութեան.
— Թէ որչափ վստահութիւն ու յցս կրնար
ունենալ ամէն ատեն Հայոց հաւատարմութեանն
ու առատաձեռնութեանը վրայ: — Եւ վերջապէս
թէ որչափ օդնած էր իրեն աղգը՝ երբ որ իր
ձեռնտուութեանն ու օդնութեանը կը կարօտէր:
— Մեր պատմութեան ընթացքին մէջ՝ այս
բաներուն շատ տեղ հանդիպեցանք:
Դման օրինակ պատահարներ քաղքիս
դիւանատանն ու արձանագրութեանցը մէջ
շատ են:

Երբ Մարիամ Թերեզիա իր դստերներէն մէկը կարգել ուղեց, բաղձաց՝ որ վաղեմի սովորութեան համեմատ, նոր հարմացելց որոշեալ դրամոց գումար մը տրուի, իրեն նուէր: Աս նուիրումը հասարակօրէն ժողովրդէն կ'առնուէր: Այս առթիւ արքիդքուհուցն իրեւ գնդասեղի դրամ տիտղոսով՝ 10.000 սոկի պարգեւ տրուեցաւ: Ցիշեալ գումարը՝ բոլոր Աւստրիոյ տէրութեան գաւառացն ու քաղաքացը վրայ բաժնուելով՝ Հայոց ընկերութեան ինկաւ 45 ֆիորին. 35 քրայցէր: Ուստի հրաման խըրկուեցաւ, որ այս գումարն ազգային՝ Սիպին լրկեն վիլանտո գործակալին:

Ահա հրամանադրին հայերէն թարգմանութիւնը:

“Մեր ամենագթած Տիկնոջ՝ սուրբ, կայսերական եւ թագաւորական կաթուղիկէ Վեհափառութեան, Դրանսիլուանիոյ իշխանին եւայն, անուամբը:

“Մեզի հետ եղաղներուն՝ սիրով ողջոյն եւ նորին Վեհափառութեան շնորհացն աճումը: Մեր գթած տիրուհին, իր կայսերական Վեհափառութիւնն՝ ուրիշ երկիրներուն եւ տէրութեանց (Ditio) օրինակին համեմատ բաղձալով որ այս աշխատ երկիրն ալ իր տկար կարողութեանը համեմատ մեծափառ նոր առևտնացելց, այսինքն, երիցադոյն վեհափառ արքիդքսուհուցն եւ Լոթարինիքեայի մեծապատիւ իշխանին ունեցած խոնարհ հպատակական մեծարանքն այս բանիս մէջ ալ ցուցընէ, եւ իրենց մեծապատուու-

թեանցը՝ արքունական գանձէն, ամուսնութեան տիտղոսով՝ որոշեալ գումար մը պարգեւէ — տէրութեան կարգերուն որոշմամբը — տասը հազար սոկի. այսինքն 41.000 ռենական ֆիորին դրուեցաւ երկրին վրայ, վճարելի: — Այս գումարէն՝ Զեր մեծապատիւ ընկերութեանը վրայ կ'ինայ 45 ֆիորին եւ 30 քռնդն: — Աս հրամանը՝ Հրամանոցդ հաղորդելով՝ կը յայտնեմ, որ թուղթն ընդունելէն ետեւ, առանց յապաղելու, որոշուած ստակի գումարը, ձեր հասարակութեան մէջ արդարապէս ստորաբաժնեցէք, այնպիսի կերպով մ'որ այս պարտականութենէն՝ տուրքի տակ ինկող անձ գուրս չմնայ. Հապա համեմատութեամբ, ամէն մէկը ջանայ առաջինն ըլլալու: Ստորաբաշխումէն ետեւ դրամը ժողովուի եւ զրկուի Սիպին, Գայլ Վիլանտոյի. անկէ սովորեալ անդորրագիրն առնելով՝ որպէս զի հնկէ, բոպէ մը յառաջ Վիեննա կարենայ փոխագրուիլ: — Ուրիշ կողմանէ եմ, եւ այլն:

“Տուեալ՝ Դրանսիլուանիոյ կառավարութեան կողմանէ: Ի Սիպին. յամի Տեառն 1736. յունիս 26:

Կ. Յ. Հապէք. յ. ծ.
Կառավար.

Դաւիթ Մարիաֆի տէ Մածա. յ. ծ.
քարտուղար.:

Աւստրիական տէրութիւնը՝ Բրուսաց հետըած ժառանգական ու եօթնամեայ պատերազմներուն առթիւ, դրամական նեղութեան մէջ մտնելով՝ եւ ոտանաւոր ու ձիաւոր զինուորի

պակսութիւն ունենալով՝ Դրանսիլուանիոյ վերին
կառավարութեան ձեռօք ազգայնոց ալ դիմեց,
որ այս երկու բանին մէջ իրեն օգնութեան
համեն:

Ահա հրամանագիրներուն մէկուն հայերէն
թարգմանութիւնը:

“Մեր ամենագթած Տիկնող, Աւտորիոյ
վեհափառ արքիդքսուհւոյն եւ Դրանսիլուանիոյ
իշխանին անուամբը:

“Մեղի սիրելիներուն ողջոյն եւ իր Վեհա-
փառութեան շնորհացն աճումը:

“Մեր մեծափառ իշխանուհին մտածելով
մեր երկրին տրտմալի վիճակը՝ տէրութեան ժո-
ղովին եկած ամենապատիւ արքունական գործա-
կալին ձեռօք առջեւնիս դրաւ թէ անցած տարի
կարգադրուած 5000 ձիաւոր զինուոր տան՝
ամփոփուեցաւ 1000 ձիաւորի եւ 2000 ոստա-
նաւորի: Ասթիւը ստորաբաժանման վերածելով՝
եղած մերձակայ հաշուին համեմատ՝ Զեր վրայ
ինկած է երեք ձիաւոր եւ վեց հետեւակ: Մեր
յանձնարարութիւնը ձեռուընիդ հանելով, ձեր
վրայ ինկածները պատրաստեցէք եւ ձիաւորն
անմիջապէս ըստ օրինի եւ ըստ պատշաճի զգես-
տաւորեցէք. իսկ ոտանաւորները պատրաստ
ընեցէք մինչեւ որ ասոր վրայ կարգադրութիւն
եւ հրաման տրուի:

“Ասկից զատ, ձեր վրայ ինկած է ձմեռուան
զինուորաց բնակութեան (Hyberna) գումարին
մասէն 175 ունական ֆիորին. — եւ վերցի-
շեալ զինուորաց համար հարկաւոր հանդերձանք-

ները գնելու համար 16 ռեն. ֆիորին ու 55
քոնդն: Աս ստակն ալ հաւասարապէս ստորա-
բաշխելով՝ — ազատ եղողներն ըստ օրինի գուրս
առնելով — գաւառական գործակալութեան
(Commissariatus) կարգադրութեանը համեմատ՝
չոն իրկեցիք:

“Տուեալ Դրանսիլուանիոյ թագաւորական
իշխանութեան կառավարութեան կողմանէ:

“Ի Սիպին, յամի Տեառն 1742. Ապրիլ 21:
Կ. Յ. Հալլէր յ. ծ.
Կատալար.

Դաքրիէլ Ալդմինց:

105 | 373
0 | 174
1 | 916

Դայց բանն ասով չլմցաւ: Փոխն ի փոխն
եղած յաջող պատերազմներուն հետեւանքն ան-
եղաւ, որ բրուսական զօրքերն Աւստրիայի սահ-
մաններն անցան ու զանազան քաղաքներն առ-
նելէն ետեւ՝ իրերն անանկ փոխուեցան, որ վախ
կար թէ քանի մը գաւառ բրուսիացւոց ձեռքը
մնան:

Մարիամ Թերեզիա վերջին անյաջողու-
թենէն ամենեւին չվհատելով բոլոր ոյժը ժող-
վեց եւ նոր զօրաժողովներ ըրաւ: Մասնաւոր
կերպով մը հունգարական ազգին քաջութեանն
ապաւինեցաւ. եւ այս առթիւ չայց օգնու-
թիւնն ալ խնդրեց:

1756, նոյեմբ. 26ին հրամանագիր մը
Եղիսաբեթուպոլսոյ ազգայնոց հաւատարմու-
թիւնն ու հաւատարիմ ծառայութիւնը գովե-
լէն եւ կայսրուհւոյն՝ առ ազգայինս ցուցուցած
գթութիւնն ու սէրը յիշեածնելու ետեւ առ-
պատճենաթիւն գ.



ջեւնին կը դնէ թէ բրուսիայի թագաւորն, աւստրիական տէրութեան վրայ յարձակած ըլլալով՝ թէպէտ կայսրուհին՝ իր իշխանութեան զօրութեամբը կրնայ իրենցմէ զինուորաց որոշեալ թիւ մը պահանջել. բայց եւ այնպէս աղդայնոց աղատ կամացը կը թողու, որ այնչափ օգնեն, որչափ որ ի վիճակի են. եւ Գրանսիլուանիայի մէջ բնակող հունդարական աղնուականաց գովելի օրինակին համեմատ՝ ձիաւոր զինուորներ պատրաստեն: Ի վերայ այսր ամենայնի կ'աւելցուի, որ եթէ կերլացիներուն հետ 140 ձիաւոր կարենան հանել, զգեստաւորել, այն ատեն, թէ ստորին ու թէ բարձրագոյն զինուորական պաշտօնատէրներն իրենք՝ իրենց մէջէն կրնան ընտրել:

Տէրութեան ատենագլուէն ստորագրուած հրամանագրին հայերէն թարգմանութիւնը՝ յաջորդն է:

“Կը մատուցանեմ հրամանոցդ իմ յօժարակամ ծառայութիւնս:

“Զկայ մէկն որ չգիտնայ թէ ինչպիսի մասնաւոր ու մայրական գթով է մեր մեծափառ Տիկինն ի սկզբանէ հետէ մեր երկրին ու անոր ամէն կարգերուն նկատմամբ: Գիտէք որ զձեզ ու ձեր պատուական հասարակութիւնն ալ ո՞րչափ գթութիւններով ու շնորհքներով լիացուցած է: Զեմ տարակուսիր որ գուք այս բանս պատշաճ շնորհակալութեամբ ու գոհունակութեամբ կը ճանչնաք: Աս շնորհապարտութեան հաւաստիքը ճշմարտապէս ցուցընելու հիմակ է ամենէն յարմար, բայց եւ փառաւոր ժամա-

նակն — երբ բրուսիացւոց թագաւորն առանց օրինաւոր պատճառի, մանաւանդ թէ հասարակաց իրաւանց գէմ, իր բոլոր զօրութեամբը՝ մեր Աւագիառ Տիկնոջ երկիրները կոխած ու անգըթաբար բռնած է:

“Ուստի, թէպէտնորին Վեհափառութիւնն աղատութեամբ ու ըստ կամի — ինչպէս ուրիշ տէրութիւններու մէջ — կրնար ձեզմէ ալ որոշեալ թուով ու որակութեամբ օգնական գնդեր (Subsidium) պահանջել, սակայն որպէս զի ձեզի շատ ծանրաբեռնութիւն չըլլայ, չըրաւ այս բանս: Հապա վստահացած ձեր ի սկզբանէ հետէ ցուցուցած ու փորձուած հաւատարմութեանն ու հաւատարիմ ծառայութեանը, ձեր աղատ կամքին թողուց, թէ ինչ որ եւ ո՞րչափ որ իւրաքանչեւր ոք իր հաւատարմութիւնը ցուցընելու համար, նորին Վեհափառութեանը խոստանալու, նուիրելու եւ ուրիշները գերազանցելու կը փափաքի՝ այնչափ ընէ ու տայ: Խւր Մեծափառութեան մասնաւոր սիրոյն եւ մայրական գթութեանը նորագոյն ապացոյցները բորբոքեցին, քաջալերեցին մեր երկիրն ու անոր աղնուազարմ որդւոցը սիրտն, որ ամէն մէկն՝ իր կարողութեանը համեմատ՝ որոշեալ թուով հունդարական ձիաւոր պատրաստէ ու զգեստաւորէ: Ու որովհետեւ ամենեւին չեմ տարակուսիր, մանաւանդ թէ բոլորովին վստահ եմ, որ Հրամանգնիդ ալ ձեր քաղաքացիներով մեր մեծափառ Տիկնոջ Նկատմամբ նուազ հաւատարմութիւն եւ հպատակութեան մեծարանք

չունիք, կը յանձնեմ Հրամանոցդ՝ եւ Հրամանոցդ ձեռօք բոլոր պատուական ու հաւատարիմ հասարակութեան՝ որ ի սկզբանէ փորձուած ու ամէն ատեն Ալեհամար իշխաններուն ցուցուցած ճշմարիտ հպատակութեան ու հաւատարմութեան համեմատ, նկատելով՝ թէ հիմակուանդուար պատերազմին պարագաներն ու թէ միանդամյն ասոնց բարեբախտ կամ դժբախտ կատարածէն յառաջ եկած օգուտներն ու վնասները — դարձեալ մէկալ կողմանէ առջևնիդ ունենալով ձեր պատիւը՝ Դրանսիլուանիոյ աղշուականներուն փառաւոր օրինակին պէս, դուք ալ ձեր կարողութեան համեմատ՝ ասանկ ձիաւոր զինուորներ պատրաստէք, իւր Ալեհամարութեան արդար գործին օգնութեանը հասնելու համար, իրարու հետ մրցելով: — Զեր յօժարակամութիւնը, ոչ թէ միայն ընդհանրապէս, հապա մասնաւոր կերպով եւ յանուանէ նորին Մեծափառութեան առջեւ գնելով՝ իրեն տեղեկութիւն պիտի տամ. եւ առիթ հանդիպած ատեն, բոլոր հասարակութեան, բայց մասնաւորապէս անոնց՝ որոնք իրենք զիրենք աս բանիս մէջ մասնաւորելու ջանացած են՝ ուրախութիւն պատճառելու պիտի ջանամ:

“Եւ որպէս զի այս գործիս մէջ կարելի եղածին չափ շուտ կարենաք յառաջանալ, կը ներփակեմ պատրաստուելի ձիաւոր զինուորաց ցանկը: Բաց ասկէ կը յայտնեմ որ եթէ Հրամանքնիդ կերպայի հասարակութեան հետ մէկտեղ՝ 140 զգեստաւորեալ ձիաւոր պատրաս-

տէք, տաք՝ ստորին ու վերին պաշտօնատէրները դուք կրնաք ընտրել: — Ասով կը մնամ, Հրամանոցդ.

“Ալիեննա, յամի Տեառն 1756, Նոյեմբ. 26

ծառայիլու պատրաստ

Դաշրիէլ Պէդլէն յ. ձ.

Աղդայինք պատրաստեցին որոշուած ձիաւորներն ու զանոնք զգեստաւորած՝ Խրկեցին խնդրուած տեղը: — Ասկից աւելին ալ ըրին: Խրենք զիրենք ժողովելով՝ բաւական ստըկի գումարներ ալ Խրկեցին պատերազմին օգնելու համար:

Դրամական օգնութիւնը՝ զոր այս առթիւ ըրին Խղիսաբեթուապոլսեցիք՝ իրենց այն տաենի նեղ վիճակին մէջ, ստուգիւ ոսկեղէն գրերով փորագրուած է տարեգրոց մէջ. ու անմոռանալի կերպով պիտի յիշուի յորդւոց յորդի: — Նոյն ինքն տէրութիւնը ճանչցաւ այս բանս, երբ տէրութիւն ատենագրին ձեռօք յաջորդ տուղերն ուղղեց Եղիսաբեթուապոլսեցւոց քաղաքապիտին:

“Կը մատուցանեմ Հրամանոցդ պատրաստ ծառայութիւնս:

“Պատշաճ մեծարանօք ընդունեցայ Հրամանոցդ՝ Փետրուար 5ին ինծի Խրկած նամակն. եւ անկէ հասկըցայ ձեր՝ նորին Ալեհամարութեան ծառայութեանը մատուցած՝ եւ ձեր հաւատարիմ հպատակութեան պատրաստակամ ապացոյցը: Ասոր վրայօք զանց պիտի

չընեմ, իւր ԱԵՀափառութիւնը մասնաւորապէս տեղեկացընելու եւ զձեղ՝ իւր առանձինն գթութեանն ու չնորհաց մէջ ամբացընելու: Կուիրուած ստըկին նկատմամի՞՝ գումարն որչափ կարելի է շուտով ժողովեցէք ու մեծապատիւ կառավարութեան խրկեցէք, ուր որ կարդադրութիւն եղած է ասոր վրայօք: — Կը մնամ Հրամանոցդ.

“Աիննա, 1757 Փետր. 22

բարեացակամ

Դաբրիէլ Պէլլէն յ. Ժ.”

Աւրիշ Հրամանագիր մը — որ նախընթացին իրեւ շարունակութիւնն ու ամբողջութիւնը կրնայ Համարուիլ, — կայսրուհոյն որչափ սրաի նեղութեան ու անհանգստութեան մէջ ըլլալը հասկըցընելէն ետեւ, կը ստորագրէ Քրուսիացւոց թագաւորին՝ զինուց յաջողութենէն ունեցած հպարտութիւնը — ու թէ որ կ'ուզէ աւստրիական պետութիւնը պատերազմի կրակին մէջ աւելի եւս խոթելու: Հարկաւոր կը տեմէ Հրամանագիրն, որ սուանաւոր զինուորներուն գունդերն ամբողջացուին: Հունգարացի մեծամեծաց լաւաղբածութիւնն եւ օգնելու եռանդը գովութեամի յիշէլէն ետեւ՝ կը յորդորէ զազդայինս որ մաքերնին բերեն իրենց եղած շատ մը բարեբարութիւնները. ցուցընեն իրենց չնորհապարտութիւնն ու հաւաարմութիւնն, անով որ առանց յապաղելու — ամսուան մը միջոցին մէջ — պատ-

րաստեն Հարկաւոր եղած ոտանաւոր զինուորները:

Ահա Հրամանագրին Հայերէն թարգմանութիւնը:

“Սուրբ, Կայսերական թագաւորական ԱԵՀափառութեան, Աւստրիոյ արքիութիւնն, Գրանսիլուանիոյ իշխանին, սիդուլական գաւառաց՝ ամենագթած Տիկնով անուամբը:

“Մեղի սիրելի եւ շրջահայեցողներուն ողջն շատ, եւ Գրանսիլուանիոյ Կայսերական թագաւորական երկրին աճումը:

“Ծանօթ է ամենուն թէ մեր ԱԵՀափառ Տիկինն ու Գրանսիլուանիոյ ժառանգական իշխանուհին՝ ինչպիսի դժուարին պատերազմներու բեռը Հարկադրած է կրելու, կամ լաւ եւս՝ իւր երկիրներէն հեռացընելու: Ամենուն յայտնի է որ Փրեգերիկոս Բրուսիացւոց թագաւորն իր զինուց յաջողութենէն նորէն վփացած ու հպարտացած՝ կ'ուզէ — ինչպէս որ մեր մեծափառ Տիկինն անցեալ Յունուար ամսոյն 30ին Հրատարակած արքունական Հրամանագրէն կ'երեւայ, — ամէն Ճամբայ ու ամէն Հնարքի գործ դնել, որոնցմով մեր ԱԵՀափառ Իշխանուհոյն երկիրներն ու տէրութիւնը՝ պատերազմի կրակին մէջ աւելի մեծ չափով ու աւելի ներս խոթէ: Աս պատճառաւ մեր ամենագթած Տիկինը Հարկադրացաւ ու կը հարկադրի, պատահելի արկածներուն առջեւն առնելու, վեամները հեռացընելու եւ իր երկիրներուն ու ժողովուրդներուն պաշտպանութիւնն ապահովութիւնը համար՝ ա-

նանկ հսկել եւ զգուշանալ որ ամենակալին Աստուծոյ օգնութեամբն — որուն մասնաւոր նախաինամութեան տակն էր եւ է ամէն ժամանակ աւստրիական Վեհափառ տունն ու ասոր երկիրները, — անողորմ թշնամին իւր բաղձանքին ու ճգանց մէջ արգելուի: Աս պատճառաւ հարկ է որ Վեհափառ Տիկնոջ զօրքը, թէ թուով ու թէ զօրութեամբ՝ աճի ու աւելնայ. եւ մանաւանդ հունգարական ոտանաւոր գունդերն — որոնց գովելի վարմունքը, քաջութիւնն ու փառքը բոլոր աշխարհիս առջեւ ծանօթ է, — լաւ կարգաւորեալ վիճակի մէջ զրուին. եւ պակասութիւններն որոնք խիստ պատերազմներուն պատճառաւն անոնց մէջ հանդիպեցան, իւր ժամանակին՝ եւ յառաջուրնէ ամբողջացուին ու տեղը բերուին:

“Վերը յառաջ բերուած պատճառներուն համար՝ մեր Վեհափառ Տիկնոջ երկիրներն ու տէրութիւնները, իսկ ի մերձուստ՝ Հունգարիայի առաջնակարդուազնուական կարգին անդամները զօրաժողով ընելու, զինուոր տալու եւ պատրաստելու մէջ՝ գովութեամբ եւ ամէն ճիգն ի գործ դնելով կը ջանան առաջինն ըլլալու: — Ուստի մեծափառ Խշնանուհին մեծ յօյս ունի որ Դրանսիլուանիոյ առաջին ու ազնուական վիճակները, նահանգները, սիրուլական ու սաքսոնական աթոռները, թագաւորական եւ ազատ քաղաքները, վերցիշեալ երկիրներուն չէ թէ միայն գովելի օրինակին պիտի հետեւին, հասկա նաեւ իրենց բոլոր ջանքն — ինչպէս մինչեւ հիմայ ու

ամէն ատեն ըրին — ան պիտի ըլլայ որ ժառանգական իշխանութեանց վայել հաւատարմութեան եւ պատրաստակամութեան մէջ ուրիշներէն աւելի նուազ ու ստորին չգտնուին ու չդատապուին: Եւ ինչպէս որ անցած տարի ձիաւոր զօրաց արագ պատրաստութեամբն իրենց շուտութիւնն ու հաւատարմութիւնը ցուցուցին, անանկ ալ հիմակուան աւելի ծանր եւ վտանգաւոր պատահարին եւ ժամանակին մէջ՝ նոյն բարեյօժար կամքը ցուցընելու չուշանան, եւ զէնք բոնելու յարմար ոտանաւոր զինուորներ պատրաստելն — որոնց զգեստներն եւ զէնքերը Վեհափառ Տիկնոջ պիտի հոգայ, — ամէն մէկն իր կարողութեանն ու աստիճանին համեմատ՝ վրան առնու, կարգի բերէ ու պատրաստէ:

“Աս՝ մեզի յիշատակաց արժանի եւ մշտընչենաւոր փառք ու ժառանգական իշխանին ունեցած կատարեալ հաւատարմութեան իրրեւ ապացոյց եւ գրգուիչ ու քաջալերիչ պատճառ՝ արժանապէս կրնայ ըլլալ, մեր Վեհափառ Տիկնոջ ամէն առթիւ ամենուն ցուցուցած մայրական լաւազգածութիւնն եւ բարեգթութիւնն. ուսկից, իրրեւ թէ անհատնելի ակնազբերէ մը, չէ թէ միայն առհասարակ մեր տէրութեան, հապա ի մասնաւորի անոր ամէն կարգերուն վրայ կը հոսէ ամէն բարութեանց ու բարերարութեանց առատութիւնը: Դարձեալ ամէն մէկուն՝ իր հայրենեաց ունեցած սէրն ու յարումլ. — եւ ուրիշ երկիրներուն պատճառելի ու պատահելի գժբախտութիւններէն յառաջ գալի

թշուառ վիճակը. զօր ամէն՝ հայրենիքը սիրող ծշմարիտ զաւակ, իր բոլոր կարողութիւնն ու ջանքն ի գործ դնելով՝ հեռացընելու եւ. իր տէրութիւնը պահպանելու կը պարտաւորուի:

“Թագաւորական վերին կառավարութիւնն ամենեւին տարակցոյ չունի որ մեր ժառանգական իշխանը, կամ լաւ եւս ըսելով՝ մեր սիրելի ու ամէն բանէն աւելի մեծարանաց արժանի մայրն, ինչպէս նաև իւր հայրենիքն իւրաքանչիւր որ ծշմարտապէս կը սիրէ, եւ ասոնց պաշտպանութեան եւ լաւութեան համար կը բաղձայ ամէն բան ի գործ դնել. — այնչափ աւելի, որչափ որ պատահելի արկածին եւ դժբախտութեան վախն եւ որպիսութիւնը՝ շատ աւելի ծանրակշիռ եւ աւելի ինամք ու աւելի արագութիւն կը պահանջէ, քան թէ զանոնք հեռացընելու համար պետութեան աւագաժողովին մէջ անոնց վրայ խորհիլ կամ խօսիլ կարենանք: Ինչպէս որ ասիկա վերին ըսուած արքունական հրամանագրէն ալ կ'երեւայ, ուր կ'ըսուի.

“Շատ աւելի ծանր ու ստիպողական են ներկայ վտանգին վեսասակարութիւնները՝ քան թէ անոնց օգնելու միջոցներուն վրայ խորհելու եւ վիճելու համար, զանոնք աւագաժողովին եւ կամ նոյն իսկ մասնական խորհրդի մը առջեւը կարենանք դնել:”

“Ներփակած արքունական հրամանագրին համառօտութենէն կրնաք տեսնել, թէ ինչ կերպով կը փափաքի մեր մեծափառ Տիկինն որ այս զինուորներուն զօրաժողովին գործադրութիւնը դիւրացուի:

“Աս ծանրակշիռ, յիշատակաց արժանի — եւ իր ժառանգական իշխանին եւ հայրենեաց արագապէս օգնութեան համնելու պատրաստական յօժարութենէն ու սէրէն՝ ոչ մէկ եւ ոչ մէկալ արտօնացեալ հասարակութիւնը կրնայ դուրս հանուիլ: Մանաւանդ թէ լնդհակառակն, արքունական վերին կառավարութիւնը հայրաբար կը հրաւիրէ ու ամենուն միաքը կը բերէ այն բազմապատիկ բարերարութիւնները՝ զորոնք թագաւորական գթութենէն ընդունեցան. ու որոնց ստացմանն ու վայելման մէջ՝ մինչեւ ցայսօր կ'ապրին: — Ցուցընեն ուրեմն իրենց ժառանգական իշխանին, կամ լաւ եւս իրենց սիրելի մօրն ու հայրենեաց — որուն խաղաղութիւնն ու երջանիկ վիճակը վահնգի մէջ է — իրենց սէրն, ու ջանան իրենց կարողութեանը համեմատ իրարու հետ մրցելու եւ ոտանաւոր զինուորները յարդարելուն մէջ առաջնն ըլլալու:

“Եւ որովհետեւ արքունական ազատ քաղաքներուն մէջ — թէ Հայոց ու թէ Պուլկարաց մէջ — կան առաջին կարգի եւ աւելի կարողութիւն ունեցող մարդիկ, որոնք աղնուականի տիտղոսով պատուուած են թագաւորէն, — որոնք թէպէտ արքունական ստացուածքներէն հարկ կը վճարեն, այսու ամենայնիւ իրենց անձին համար՝ իրբեւ ազատորեար՝ տուրք չեն տար, վասն զի ապահարկ են. ի վերայ այսր ամենայնի այսպիսիներն ալ՝ ասանկ ծանր պարագաներու մէջ՝ ցուցընեն իրենց մեծանձնու-

թիւնը, իրենց շնորհապարտութեան հաւաստիքն չունգարացւոց թէ այն սուրբ թագին ու թէ անովթագագրուած իշխանապետին, որմէ ընդունեցան այն աղնուականի իրաւունքներն ու բարերարութիւնները:

“Ասանկ ըլլալով բանը՝ Հրամանքներդ, Վեհափառ Տիկնոջ հաճութիւնն, եւ մէկալշատ մը երկիրներուն մէջէն այս մեր երկրին ալ պաշտպանութիւնը դիտող սուրբ փափաքը, ձեր հաւատարիմ պարտաւորութեանը համեմատ՝ կատարելու եւ որոշուած ոտանաւոր դինուորներն ամսուան մը միջոցին մէջ ըստ օրինի պատրաստելու, եւ գթած իշխանին, ազգին եւ քաղցր հայրենեացն ունեցած հաւատարմութիւնը՝ սէրն ու յօժարութիւնն ամէն կարելի միջոցները գործադրելով՝ կատարելու ջանացէք:

“Գիտնալու է որ ամէն մէկ զինուորին, սափեհէն ըլլուելի քննութեանը համար՝ նուիրատուները մէյ մէկ կրօշ խրկելու են:

“Այսպէս ըլլալով եւ այլն.

“Տուեալ՝ Դրանսիլուանիոյ թագաւորական վերին կառավարութենէն ի Սիալին, յամի Տեառն 1758 Փետրուար 16.

(Կառավարին ստորագրութիւնն
անընթեռնլի)

Բ. Դաւին Հէնդէր. յ. ձ.

Դիւանապետ:

Թ. Մոնոս. յ. ձ.

Քարտուղարի:

Թէ Եղիսաբեթուպոլսոյ հայ հասարակութիւնը ինդրած զինուորները տուաւ թէ չէ, չնոք գիտեր: Բայց գիտենք թէ ուրիշ կերպով ցուցուց իւր պարտականութիւնը, հաւատարմութիւնն ու սէրը: — Մեզի արդէն ծանօթ է¹ որ պատերազմի ծախքերն ըստ մասին ծածկելու համար Եղիսաբեթուպոլսոյ քաղաքաբաշխութիւնը՝ տէրութեան 4000 սոկի փոխ տուաւ: Տէրութիւնը՝ շնորհակալութեամբ ընդունեցաւ կամայական փոխատուութիւնն ու 1762 մարտ 3ին տուած պատճենովն ամրացուց տուչուութիւնը:

Ա հաւասիկ նամակին թարգմանութիւնը:

“Անցած ամսոյն 18ին ինձի խրկած թուղթն ընդունելով՝ կ'իմանամ թէ ինչպէս կը փափէիք մինչեւ հիմակ՝ իւր Մեծափառութեանը, մեր սիրելի Տիկնոջ համար ժողոված եւ ըոպէ մը յառաջ խրկուելի 4000 սոկի փոխ տալովն — այսպիսի կարօտութեան ատեն, այսպի տեսակ ծախքերու մէջ, — ձեր սէրն ու հաւատարմութիւնը ցուցընելու: Ասբանս ճշմարտապէս գովութեան արժանի է:

“Գալով ստակին առաքմանը — զոր շատ ուշացընելու չէք, — պէտք էք զանիկա հիմակ ալ հօն խրկել ուր որ կամայական փոխատուութիւնը (Spontaneum տասսու) վճարեցէք. այսինքն՝ գաւառական արկզին. անոր վրայօք կառավարութենէն սովորեալ անդորրագիրն առնելով: — Իսկ շահերը կրնաք առնուլ

¹ Տես Ա. Հոր. էջ 303—312:

կամ այն արկղէն, կամ գաւառական յանձնաւ-
կատարին հետ բանը յառաջուրնէ շտկելով՝
տարեկան տուբքերուն մէջը հաշուել:

“Ուրիշ կողմանէ ինք զինքս յանձնելով՝

“Ախենա, 1762, մարտ 3.

Եմ ծառայելու պատրաստ:

Դաբրիէլ Վալտէմար Պէղլնո:

2.

Դրանսիլուանիոյ ազգայնոց մէջ արուեստ
բանեցընելն ի սկզբանէ հետէ իրբեւ հասարակ
ու նուաստ բան կը համարուէր: Ուստի ընդ-
հանրապէս չենք տեսներ, կամ շատ քիչ է
իրենց մէջ՝ գերձակ, կօշկակար, հիւսն, որմնա-
դիր, ատաղձագործ, երկաթագործ եւ այն: —
Բայց կար, հին ատենէն ի վեր, մէկ երկու ա-
րուեստաճիւղ, զոր շատ սիրով կը բանեցընելին
ազգայինք ու կը բանեցընեն այսօր ալ: Եւ ասնք
են՝ Խաղախորդութիւնն ու մագործութիւնը:

Թէակէտ առաջին արուեստաճիւղին վրայ
ուրիշ տեղ ընդարձակ խօսած ենք¹, բայց եւ
այնպէս կարեւոր կը համարիմ² Դրանսիլուանիոյ
կառավարութեան արդէն 1747ին Հայոց ընկե-
րութեան — գառնի մորթ եւ կաշի գնելու,
գործելու եւ ծախելու նկատմամբ — տուած
կանոնադրութեան թուղթը՝ համառօտելով ըն-
թերցողաց առջեւ գնել:

¹ Տես Դրանսիլուանիոյ Հայոց Մետրապոլիսը,
Ախենա 1895, էջ 21—44:

“1. Որ տեղերն որ մուշտակագործ ընկե-
րութիւններ կան, եւ մանաւանդ ազատ ու մե-
ծագոյն քաղաքներուն մէջ, հոն գառնենի գնելն
իրենց (այսինքն մուշտակագործ ընկերութեանց)
կը վերաբերի ամէն ժամանակ: Զհասկլնալով
ասոր մէջ՝ տարեկան տօնավաճառները:

“2. Իսկ ազատ շաբաթական եւ գաւառա-
կան տարեկան տօնավաճառներու օրերը՝ հրա-
ման կայ ամէն մարդու ազատապէս գառնենի
գնել. թէ Հայոց եւ թէ որեւէ վաճառական
մարդու:

“3. Մայիսի 15էն մինչեւ Յուլիսի կէսերը՝
բոլոր երկրին մէջ՝ մուշտակագործներու ընկե-
րութիւնը միայն ունի հրաման գաւնի մորթեր
գնելու: Հայոց եւ ուրիշ վաճառականներու այս
բանս արգելուած է: Բայց հոս չի հասկրցուիր
գաւառական տօնավաճառներուն օրերն, որոնց
մէջ ամէն մարդու, ամէն տեղ, հրաման կայ
գնելու: Որոշուած ժամանակամիջոցը գուրս առ-
նելով՝ տարեցն որեւէ ժամանակին մէջ, ամէն
մարդու եւ ամէն տեղ՝ հրաման կայ գնելու եւ
երկրէն գուրս տանելու գտանի եւ ուրիշ ա-
նասնոց մորթեր: — Չենք հասկլնար հոս կեն-
դանի գառները, որովհետեւ զասնք կրնայ գնել
ամէն մարդ, որեւէ ժամանակ՝ իւր յատուկ գործ-
ածութեան համար:

“4. Եթէ Հայոց ընկերութիւնն աւելիի
պէտք ունենայ, եւ ուղէ ասով առուտուրը
յառաջցընել, կրնայ բանեցուած մորթեր
գնել, մուշտակագործներու ընկերութիւններէն

Եւ ընկերութեան կնիքովը գուրս տանիլ ու ծա-
խել: Բաց ասկէ, կրնայ Հայոց ընկերութիւնն
անանկ մորթերը՝ ղորդեք ինքը ժողոված ու բա-
նեցուցած է, ազատապէս իր անուան տակ՝ տա-
նիլ ու ծախել:

⁴ Տուեալ ի Սիսին՝ Դրանսիլուանիոյ կա-
ռավարութեան կողմանէ. յամի Տեառն 1747,
Ապրիլ 27.

Տ. Կ. Ալբերդոս Շոմեայի տէ Զիք Շոմեո
քարտուղար Դրանսիլուանիոյ լեզրիմ
Կառավարութեան

* *

Թէ ինչո՞ւ համար ազգայինք այնպէս սիրով
կը բանեցընեն մնագործութեան արուեստը՝
յայտնի է: — Զկայ արուեստ մը, չկայ եկամտի
աղբիւր մը որ այն աստիճանի ապահով ու շատ
եկամուտ բերէ, ինչպէս այս արուեստը: Ազ-
գայինն ի բնէ միտեալ ըլլալով շահագիտու-
թեան՝ տեսած է այս արուեստաձիւղին որչափ
օգտակար ըլլալը: Ուստի եւ սկսած է զասիկա
բանեցընել, կամ թէ լաւ եւս ըսենք՝ շարունա-
կել, Դրանսիլուանիա մանելին ետքն ալ:

Տեսած ենք թէ — արդէն ժէ. դարուն
կէսերն — ինչ ընդհանուր օրէնքներ կային մնա-
գործաց համար: Նոյն ինքն Աբաֆի կը հրամայէ
իւր մէկ արտօնագրին մէջ 1698ին թէ Հայք՝
անասնոց լեզուն դղեակը տանին¹: — Նախըն-
թաց դարուն մէջ կազմուեցաւ մնագործաց ըն-
կերութիւնը: — Ասոնց տրուած ընդհանուր

¹ Տես Ա. Հատ. էջ 15-16:

կանոններն արդէն ճանչնալու առիթ ունեցած
ենք: Ասոնք՝ կը սահմանեն, ի մէջ այլոց, թէ
ալ, երբ ու ինչ տեսակ անասուն կրնայ կտրել
եւ քանիով ծախել¹:

Աս սկզբնական օրինաց ներքեւ կ'ապրէր
Եղիսաբեթուպոլսոյ մնագործաց ընկերութիւնը՝
մինչեւ դարուս առաջին մասն, երբ օրինաւոր
ընկերութիւն մը կազմուեցաւ, զոր հաստատեց
Դրանսիլուանիոյ վերին կառավարութիւնը, տա-
լով անոր որոշ սահմանագրութիւն կամ կա-
նոններ. — որուն վրայ քիչ մը ետքը:

Թէ ինչ աստիճանի պատուց մէջ էր մնա-
հատաց ընկերութիւնը, եւ թէ որչափ վստա-
հութիւն կար անոնց վրայ տէրութեան առջեւ՝
շատ տեղ կրնանք տեսնել: — Երբ Աւստրիա՝
նախորդ դարուն վերցները, դաղղիական մեծ յե-
ղափոխութեան ատեն, պատերազմի բռնուեցաւ
այս ազգին հետ, տէրութիւնն Եղիսաբեթու-
պոլսոյ հասարակութեան կը դիմէ որ իրեն եղներ
հօգայ: Աս վախճանաւ կանխիկ 26.500 ֆիորին
կու տայ քաղաքաբաշխութեան: Ասիկա՝ յանձ-
նարարութիւնը վրան կ'առնու եւ ազգային մնա-
գործաց ընկերութեան կը յանձնէ որ այս ստա-
կով տէրութեան հարկաւոր եղները գնէ ու
գործքը լընցընելին ետեւ ժամանակին հաշիւ-
տայ քաղքին. որպէս զի ինքն ալ հաշիւը կա-
րենայ գոցել Փոն Վիլանտ զօրապետին հետ,
որմէ ընդունած էր վերցիշեալ դումարը:

¹ Ա. Հատ. էջ 500-505:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Գ.

Աղքային մսավաճառք դրամն ընդունելէն
ետքն անմիաջապէս ճամբայ կ'ելլեն դէպ ի Մոլ-
տափիա. եւ հօն Մայիս 4ին (1789) Աղա Վա-
սիլ Պոչանցի հայազգիէն կը գնեն 140 եղ
6831. — իսկ Աղա Աւետիք Պոչանցիէն 164
եղ 8442 ֆիորդով։ — Ասոր վրայ՝ վաճառա-
կանք կ'անցին Մայիսի 7ին Սուչավա, եւ հօս ու
բոլորտիքը կը գնեն 65 եղ. — Սէրէդ քա-
ղաքը 76 եղ։ — Մսագործք՝ գործքերնին կա-
տարելէն ետեւ կը դառնան Եղիսարեթուպոլիս
եւ հաշիւ կու տան քաղաքաբաշնութեան՝ իրենց
ըրած առուտրին ու ծախուց վրայօք։

Համառօտելով կը գնեմ հօս, այն պարզ
հաշուխն բուն բնագիրը, զոր ներկայացուցած
են աղքային մսավաճառք՝ քաղաքաբաշնութեան,
երբ եղները գնելէն ետեւ քաղաք դարձան։

“Աստուծոյ ողբութեամին ինչ եղ գնի-
լիք երկիրը Պատուելի Քաղաքին։

140 եղը.	2 ոռոտաշ ¹	138 վիճ. ²	
ա 11 # ³	Աղա վասիլէն պօշան-		
ցունը			6831. —
160 եղը.	2 ոաշ.	158 վիճ.	
ա 23 ½ #	Աշ. Ավէտիքին պօ-		
չանցունը			8442. —
	Սումայ		15273. —

1 Բեռան՝ քաշելու (եղ). հունդ. բառ է։

2 Վիճաբաժին համառօտութիւնն է։

3 Այս նշանն, ինչպէս յայտնէ է ընդհանրապէս,
ոսկոյն եւ ի մասնաւորի, աւստրիական ոսկոյն (գրիմց)
նշանն է։

Դրանդադում	15273. —
2 հատ. Detto	67. —
2 dto dto	78. —
Զայս եղներուն խարճը	
Մոլովին տամշան	378. —
դաւիդին բօդձ.՝ ճամ-	
բու պան	150. —
մեր մանտր խարճերը,	
զայս եղներուն վրա	
մինչեւ բօնի	135. —
	663. —
	663. —
Rf. 16.081. —	

Die vero 7. Maij Ճուֆտօֆ գընած
եղը սուչօվը եւ բօլօրի գեղ
65 տրապ. 3035. —

Սէրէդը գնածը. 50 տրապ. 2399. —

(Թէ՛ հօս ու թէ՛ Սուչավը գնած
եղներուն թիւն ու գինը մէկիկ
մէկիկ գրի անցուած՝ հաշու-
ուած է։ Ասկից ետքը՝ հաշիւ-
ները կը շարունակուին այսպէս)

48 եղը, ա 25 #, վիճաբաժ է
2700. որու մէշէն մէկ եղը կա-
ղանալով 63 fl. 45 kr. ծախ-
վելով, դուս կանվի վրան Տոմ.
կու մնա մեր բեր. 2636.15
Սումայ 24150.15

1 Բօդօցքի մականուան համառօտութիւնն է։

Գրանդադում	24150.15
Տօրնան, տամշա եղի 5 կր.	
Առևտովան Հօդարի . . .	17.30
Ա. Բրունգուլին Հօդարի . . .	4.—
Կուրա Հօմօրի	3.30
Թօյանա շդամբի	4.30
Պադօշը	3.10
Պադօշը	6.—
Rf. 38.40	38.40
	Rf. 24188.55

Մանչերուն հախը.

2 մանչու, օր տեղը նըսդիլին եղ	
քով 4 $\frac{1}{2}$ օր. մ.	5.24
մէկ մանչու dto.	1.—
1 մարդու մը օր մեր հետ քալիկ	
դաշդը պազրկընունը	5.40
3 մանչ. 11 ավուր տեղը	9.40
3 մանչու օր եկի արտեալը	36.42
2 հոգու dto.	15.—
1 տըղի մը անկիցի, իրեք ձի.	18.—
dto. դավիդին բօդօձդի հախը արաչէ	
դրանսբօրդին	50.—
dto. dto. մեր խարճը. թէ տեղը եւ	
թէ ճամիան ձիանէրօվը	111.27
կա նաղտ պան Պ. Քաղքին մօտ . . .	383.07
Աղ. սուդաշին Ա. Հանդօյին մէկ ձի	
մը ծախած	33.20
մէկ ֆլինդա մը եւ 3# նաղտ	18.30
հէրիսին արածը	18.—

Քաղաքային վարչութիւնը՝ Վիլանտ, ձիաւս
որաց առաջնորդին վերցիշեալ 26.500 ֆիորինին
վրայօք անդորրագիր մը տուաւ. որուն հայ-
երէն թարգմանութիւնն է յաջորդը:

“Անդորրագիր:

Քսանուվեց հազար եւ հինգ հարիւր ունա-
կան ֆիորինի վրայօք, զոր Եղիսաբեթուպոլսոց
յարգոց հասարակութիւնը, կայսերական թա-
գաւորական բանակին լուծի եղներ գնելու հա-
մար, ձիաւորաց առաջնորդէն, ֆոն Վիլանտ ա-
ղայէն ընդունած է, — աւելցնելով՝ որ մեր
մէջէն մէկը ամենուն, եւ ամէնքը՝ մէկին համար
երաշխաւոր ու պատասխանատու ենք.

“Տուեալ յԵղիսաբեթուպոլիս 1789

Ապր. 7.

“Այսինքն 26.500 Ո. ֆիոր.

Տ. Կ. Մասուկ Զիգիեան յ. ծ.
գլխաւոր դատավոր:

Ցովաննէս Զատիկեան
քաղաքային առենաշան:

Մարտինոս Բաղրուպան յ. ծ.
քաղաքաբաշխութեան խորհրդական:

Դուկաս Ավենյէլյեան յ. ծ.
ծերակուտի անդամ:

“Այս գումարէն, 789. Մայ. 15ին գնուած
303 կտոր մորթելու եղի համար 15.992 ֆիորին
եւ 13 $\frac{1}{4}$ քոնդն. վար առնուելով՝ կը մնայ
10.507 ֆիորին եւ 46 $\frac{3}{4}$ քոնդն.

Փօն Վիլանտ. յ. ծ.
ձիաւորաց առաջնորդ:

Հաշիւները փակուեցան յաջորդ պաշտօնական յայտարարութեամբ: “Յամի Տեսառն 1789 Յունիս 23. ֆոն Վիլանտի երեսփոխանսերն եկան, եւ հաշիւները փակելով՝ ամրող գումարը հաւասարցուցին¹”:

Մսագործաց ընկերութիւնը — մսավաճառաց լաւ դրամական վիճակի մէջ գտնուելովը

¹ Ահա վերոգրեալ անդորրադրին եւ հաշիւներուն աւարտելուն գերմաներէն բնագիրները:

Quittung

Ueber Zwanzig Sechs Tausend Fünf Hundert Reinische Gulden, welche die Löbl. Elisabeth Städter Gemeinde, zu Erkaufung kays. könig. Zug Ochsen, von Herrn Rittmeister v. Wieland mit dem Bemerkten aufgenommen, dass Eine unter uns vor alle, und alle vor Einen, bis zu deren vollständigen Verrechnung Bürge sind und Gutt stehen. So gegeben Elisabeth Stadt d. 7ten April 1789.

Id est 26500 Rfl.

L. S.

Emanuel Csiki m. p.

Iudex Prim.

Joannes Zakarias m. p.

Ejusdem Orator.

Martinus Patrurban m. p.

Magstr. Assessor.

Lucas Lengyel m. p.

Assessor.

Hierauf vor 303 Stk. Schlacht Ochsen unter 15ten May 1789 von obigen Summa 15.992 fl. 13¼ kr. abgerechnet, verbleiben 10.507 fl. 46¾ kr.

v. Wieland m. p.

Rittmstr.

Anno 1789 d. 23ten Juny sind Hrn. Deputierte von Herrn Rittern von Wieland gewesen, welche diese Rechnung abgeschlossen haben, und sind quiettirt worden über die Ganze Summe.”

— կամաց կամաց աւելի եւս յառաջացաւ, կոկուեցաւ ու կարգադրուեցաւ:

Առաջիկայ դարուն սկիզբը՝ հասարակութիւնն որոշեալ պայմաններով ընդարձակ դաշտ մը տուաւ որ հոն արածեն մորթուելի դուարները, ոչխարսելն, այծերն. եւ այլն:

Ասոր վրայ, երբ որ ընկերութիւնը բոլորվին կարգադրուեցաւ եւ իրեն օրինաւոր կանոններ շինեց, քաղաքաբաշխութիւնը՝ Դրանսիլուանիոյ վերին Կառավարութեան միջնորդ եղաւ, որ անոնց կանոններն ընդունի ու վաւերացնէ: Տէրութիւնը սիրով յանձն առաւ աս բանս ու Եղիսաբեթուպոլսոյ մսագործաց ընկերութիւնն ալ Դրանսիլուանիոյ մսավաճառաց ընդհանուր խմբին մէջ առնելով՝ իրենց մասնաւոր առանձնաշնորհութիւններ տուաւ:

Ըստնիս անցած կը գտնենք տարեգրոց, քաղաքաբաշխութեան ժողովներուն արձանագրութեանցն ու մսագործաց կանոնադրութեանց մէջ:

Քաղաքաբաշխութեան ու մսագործաց ընկերութեան մէջ 1837ին վերջերն յաջորդ անլուծանելի դաշնագրութիւնն եղաւ:

“Եղիսաբեթուպոլսոյ երդուեալ հասարակութիւնն ու ստորեւ գրեալ անձններու — իբրեւ մսահատութեան ընկերութեան կողմանէ օրինաւորապէս ընտրուած մսագործներու — մէջ 1837 սեպտ. 4ին՝ վերին իշխանութեան հաստատութեամբ՝ յաջորդ փոխադարձ ու անփոփոխնելի միութիւնն եղաւ:

“ 1. Երկրատէր հասարակութիւնը կ'ապահովցընէ մագրոծաց ընկերութիւնն, որ կառավարութեան մատուցած կանոնադրութիւններն՝ իր կողմանէ տէրութեան կը յանձնէ ու խոնարհ խնդրուածքին միջոցաւ՝ վերին իշխանութենէն՝ ընկերութեան հաստատութիւնը կ'ընդունի:

“ Երբ որ յուսալի արտօնութեան պատճէնը գայ, քաղաքաբաշխութիւնը՝ 4000 արծաթ ֆիորինով՝ ընկերութեան դուարի արտօտատեղի մը կու տայ: — Բաց ասկէ կը շնորհէ մասգրոծաց ընկերութեան որ 72 (բայց ոչ աւելի) մորթուելի եղ՝ շըջափակուած սահմանին մէջ՝ ազատապէս կարենայ արածել — եւ Հեղմէնի վեցի ու խնձորենոյ պարտէղ կոչուած երկիրները դուրս առնելով, — Երբ որ երկիրներն աղատ են, մորթուելի դուարը՝ ազատապէս կարենայ արածել հոն ալ, ուր որ քաղքին հօտին երամակը կը քալէ:

“ 2. Երկրատէր հասարակութիւնն, ընկերութեան համար, աղատատեղւցն լերան ստորոտը՝ մասնաւոր տեղ մը կ'որոշէ, ուր ընկերութիւնը մորթուելու որոշած 120 այժ կարենայ պահել: Բայց ընդհակառակն խոյ ու ոչխար նոյն տեղուանքը 60 հատ կարենայ արածել, միայն Մետիաշի Ս. Մարգարիտայի տարեկան տօնավաճարէն (յուլ. 13) ետքը: Աս որոշուած թուէն աւելի եղած ամէն մէկ այծին համար 10 արծաթ քարանդան վճարելու է ընկերութիւնը:

“ 3. Երկրատէր հասարակութիւնը կը պարտաւորէ ինք զինք նաեւ անոր որ մսահատութեան խանութներուն համար — ի դիպուածի հարկաւորութեան — ամէն ատեն՝ միս կտրելու կոճղներ մատակարարէ իր անտառներէն: Սակայն աս կոճղները պէտք է որ ընկերութիւնը բերել տայ:

“ 4. Որովհետեւ մսահատութեան խանութները, միս կտրելու տեղերն եւ սպանդանոցը՝ լաւ վիճակի մէջ յանձնուեցան ընկերութեան, զանոնք միշտ այն լաւ վիճակին մէջ պահելու պարտական է ընկերութիւնը: Մսահատութեան խանութին յարկն, ինչպէս նաեւ որմերուն նորոգութիւնը՝ երկրատէր հասարակութիւնն իր վրայ կ'առնու: Ընդհակառակն եթէ սպանդանոցը՝ ընկերութեան պակասութենէն կամ զանցառութենէն դուրս — ջուրը տանի, ան ատեն հասարակութիւնը ցիցերու յարմար փայտեր կու տայ: Բայց զատնք՝ իրենց պատշաճ տեղը դնելն ընկերութեան բանը պիտի ըլլայ:

“ 5. Որպէս զի հինգշաբթի օրերը — 50 — 60 փունտ մսի համար — մսագործներուն վնաս չըլլայ՝ մսավաճառներն այս բանը՝ քաղաքային իշխանութեան հետ յարմարցընեն. որ ոչ մսագործներուն կորուստ ըլլայ եւ ոչ հասարակութիւնը վնաս կրէ: — Բայց ասիկա կը հասկցուի միայն ամարուան օրերն, ուր միմն օրէ մ'աւելի չի պահուիր: Ընդհակառակն նոյեմբեր մէկէն մինչեւ ապրիլի վերջը՝ հինգշաբթի օրերն ալ՝ պարտական է ընկերութիւնը հասա-

րակութեան՝ առատութեամբ միս մատակարարել։ Նկատմամբ զինուորաց, մսագործք՝ պարտական են կանոններուն մէջ եղած նախազդուշութեան համեմատ, ամէն ատեն բաւական պատրաստ միս ունենալ։

“6. Ընկերութիւնը պարտական է մորթած դուարներուն ողնայարը դուրս հանել եւ զանիկա՝ ինչպէս նաեւ թոքն ու լեարդն իրեւ մազդ (յաւելուած) տալ։ Ոտուըներուն ոսկրները ծախելու հրաման չկայ։

“7. Մսահատները՝ նիհար, չուտուելու, հոտած կամ վատառողջ միս ծախելու կամ ծախել տալու չհամարձակին. որովհետեւ ասոնք ոստիկանութեան ձեռօք անմիջապէս պիտի դրաւուին։

“8. Մինչեւ որ մսագործաց ընկերութիւնն — երդուեալ հասարակութեան միջնորդութեամբ — վերին իշխանութենէն ամրացուի, — մինչեւ հիմակ եղած սովորութեան համեմատ՝ — գառի միս, նոյնպէս խողի միս մեծ շափով, ամէն մարդ կրնայ ազատապէս ծախել, առանց ասոր համար սակ կամ վճարք մը տալու։

“9. Ազատ քուէարկութեամբ ընտրուած մսագործները՝ մէկը մէկալին համար պատասխանատու են։ Եւ իրենք զիրենք կը պարտաւորեն որ առաջիկայ կանոնները թէ իրենք պահեն ու թէ իրենց յաջորդները։ Բաց ասկէ — մինչեւ որ ընկերութիւնն ամրացուի — նախընթաց որոշմանց համեմատ ամէն տեսակ մնով հասարակութիւնը պիտի գոհ ընեն. այնպէս որ մէկու

մը վնաս չըլայ։ Եզան միսը միշտ կշռով պիտի ծախուի. եւ այն գնով որ կը ծախեն Մետիաշ քաղաքը։

“10. Եթէ ընկերութեան հաստատութիւնը վերին իշխանութենէն չընդունուի, այն ատեն փոխադարձ միութիւնը՝ պարտաւորիչ զօրութիւն պիտի չըւնենայ։ Բայց մինչեւ որ ասըլլայ՝ միութեանս ամէն կէտերն անխախտ պիտի պահուին. եւ այնպիսի կերպով, որ եթէ կէտի մը մէջ մսագործները պակսին՝ երկրատէր հասարակութիւնն իշխանութիւն պիտի ունենայ զիրենք պատախանատութեան կոչելու։ Եւ եթէ որ ամէն տեսակ մսեղէնով — եւ ի մասնաւորի դուարի մնով — հասարակութիւնը չգոհացընեն՝ ի վեաս իրենց ամենուն եւ իրենց հաշուին, քաղաքաբաշխութիւնն՝ ուրիշ որեւիցէ մէկու մը ձեռօք միս կտրել պիտի տայ եւ եղած վնասը՝ քաղաքային կարճ ճամբով — ամէն դատաստանական ձեւերը թող տալով — մսագործներէն պիտի առնու։

“Մէկալ կողմանէ երկրատէր հասարակութիւնը կը պարտաւորէ ինք զինք որ զմսագործները՝ վերսիշեալ բաներուն մէջ կը պաշտպանէ։

“Աս միութեան պարտաւորիչ եւ աւելի հաստատուն եւ տեւողական ըլլան ամրացընելու համար՝ երկու կողմանէ ալ կը ստորագրուի, երեք հաւասար օրինակի տակ։ Որոնց մէկը՝ վերին կառավարութեան պիտի խրկուի. մէկալը՝ մսագործներուն պիտի տրուի. իսկ երրորդն՝

Երկրատէր հասարակութեան պիտի մնայ: — Եղիսաբեթուպոլիս՝ վերը յիշուած տարւոյն եւ ամսոյն մէջ:

“Յանուն Եղիսաբեթուպոլսոյ երդուեալ հասարակութեան.

Յակովը Դավտէպովեան յ. ծ.
գյշտառոր պաշտպան

Ստեփանոս Աստէնի. յ. ծ.
փոխանակ քարտուղարի

Անտոն Դանիէլեան. յ. ծ.

Մարտինոս Փօրքեան. յ. ծ.

Յովհաննէս Լուքաչեան. յ. ծ.
Անտոն Փօրքեան. յ. ծ.

Հովհաս Բագրուպանեան. յ. ծ.

Յովհաննէս Մէշգոյեան. յ. ծ.
Էմանուէլ Շոգէպին. յ. ծ.

Յովհայ Չուտանըքան. յ. ծ.
Դէորգ Մասդիկ. յ. ծ.

Անտոն Պիաթա. յ. ծ.
Նիկոլայոս Նովագ. յ. ծ.

Դէորգ Բօցեան Կրտսեր. յ. ծ.:::

Ասոր Վրայ մնագործաց ընկերութիւնն՝ իր նախագահին ու տասուերկու հոգւոյ ստորագրութեամբ: Դրանսիլուանից վերին կառավարութեան աղեքսագիր մը Խրկեց: Ասոր մէջ կ'աղազէ որ քաղաքային վարչութենէն ընդունուած եւ 28 հէտերու մէջ ամիսիուած կանոնագրութիւններն՝ իր վերին իշխանութեամբը հաստատէ ու վաւերացընէ:

Աղաչանքն, ինչպէս վերն ալ ըսկնք՝ ընդունուեցաւ. ու 1837 հոկտ. 12ին տրուած հրամանագրովը կանոնները հաստատուեցան:

Քսանութը կանոններն են յաջորդները,

“Կանոնադրութիւնը

Որոնք Դրանսիլուանից մեծ իշխանութեան վերին կառավարութենէն տրուեցան Եղիսաբեթուպոլիս, ազատ թագաւորական քաղքին մնագործաց ընկերութեան, առժամանակեայ, Խըստիւ պահելու համար. մինչեւ որ այս տեսակ ընկերութիւնները՝ տէրութեան մէջ կարգադրութեան մը տակ դրուին:

Նախերգանք:

Ինչպէս տէրութեան մէջ գտնուած ամէն ընկերութեան՝ անանկ ալ Եղիսաբեթուպոլսոյ ազատ թագաւորական քաղքին մնագործաց ընկերութեան կազմուելուն գլխաւոր նպատակն է, որ հասարակաց բարին կարելի եղածին չափ յաջողակ կերպով յառաջանայ, ընկերութեան մէջ լաւ կարգադրութիւն, հանգստութիւն, եղբայրական սէլն եւ փոխագարձ վտահութիւնը տեւական կերպով մնան. եւ վերջապէս այս արհեստը կատարելագործուի եւ ծաղկուի: Աս ազնուական նպատակներուն համելու համար միացած ընկերութիւնը՝ վերին իշխանութենէն իրեն տրուած յաջորդ կանոններն ամէն ժամանակ ճշդիւ պահելու պիտի ջանայ:

Ա. Երբ որ երիտասարդ մը — ըլլայ հոս տեղի ընկերութեան կամ օտարի տղան — կը

փափաքի աշկերտ ըլլալ՝ ամենէն յառաջ իւր բաղձանքը պիտի ծանուցանէ ընկերութեան գլխաւորին կամ վերատեսչին։ Ընդունուելու ժամանակ, հօն ըլլալու են արուեստախմբին առաջնորդը՝ հայր եւ վերակեցու վարպետները, քարտուղարն ու նախագահը։ Ընդունուելու ուղղող տղան եւ կամ իր ծնողքը պարտական են, ընդունելութեան հինգ ֆիորին սակն՝ ընկերութեան արկղին վճարելու։ Ասոր մէջ նկատմունք չըլլուիր թէ տղան՝ ընկերութեան վարպետի տղայ է կամ օտար։ Ընդունուած ուսանողն, եթէ վարպետի օրդի է՝ երկու, եթէ օտար է՝ երեք տարի պէտք է որ իրբեւ սորվող ծառայէ։ Երբ ուսանողութեան տարիները լմնցընելէն ետեւ՝ սատար հրատարակուի, պէտք է որ առանց զանազանութեան, ընկերութեան արկղին տասը ֆիորին տայ։ — Ամեն սատար՝ ըլլայ տեղացի կամ օտար, ինք զինք ընկերութեան մէջ գրելէն յառաջ պարտական է, երեք տարի պանդիստիլ եւ արուեստակերտ տարին պատուով լմնցընել։ ապա թէ ոչ՝ ընկերութեան մէջ չ'առնուիր։

Բ. Վարպետ ըլլալու համար պէտք է որ սատարն ընկերութեան դիմ։ — Եթէ այս տեղի ընկերութեան վարպետի կամ տեղացի քաղաքացւոյ զաւակ է՝ ընկերութեան մէջ ընդունուելու համար, հարկ է որ ընկերութեան սպանդանոցին համար՝ տասը, եւ վարպետի սեղանին համար՝ տանեւութը ֆիորին վճարէ։ Ասկից զատ՝ Քրիստոսի ծննդենէն ետեւ եկող

առաջին երեքշաբթին՝ 24 եւ միեւնոյն միջոցին, սառնարանին համար մէկ ֆիորին վճարելու է։ Բաց ասկէ՝ ընկերութեան տալու է երեք հատ հողարբիչ կամ բահ մը, եւ արուեստախմբին նախագահին, զյոյ մը լաւ դանակ։ — Աս ամէն պարտականութիւնները՝ տարւոյ մը միջոցին մէջ գործադրուելու են։

Գ. Եթէ վարպետ առնուած սատարն օտար է, պարտական է մէկ տարւան միջոցին մէջ, կտրելու տեղուցն համար, 15 ֆիորին, վարպետի սեղանին համար 18 ֆիորին եւ Տօն Մարմոց եւ Արեան տօնէն ետեւ եկած երեքշաբթի օրը՝ 15 ֆիորին վճարելու։ Խսկունդենէն ետեւ եկող երեքշաբթի օրը՝ 30 ֆիորին ընկերութեան արկղին աճմանը, ասկէ զատ՝ սառնարանին համար ֆիորին մը ու երեք բրիչ եւ կամ բահ մը՝ նմանապէս ընկերութեան գլխաւորին զյոյ մը լաւ տեսակ դանակ տալու է։

Դ. Երբ ընկերութեան առաջնորդն, այսինքն վերատեսուչն ընկերութեան անդամները ժողովել կու տայ՝ եւ ընկերութիւնը քովէ քով կու դայ, ամենէն յառաջ անուանց ցանկը պիտի կարդացուի։ Եւ թէ ներկայ եղողներուն եւ թէ չեղողներուն անունները պիտի նշանակուին։ Ժողովքին ատեն ամէն մէկը՝ հանդարտ, իրեն որոշուած տեղը պիտի նստի։ Առաջնորդն՝ իրբեւ նախագահ կը ծանուցանէ թէ ի՞նչ բանի համար կանչուած է ընկերութիւնը։ Աս յայտարարութիւնն, ինչպէս նաեւ նախագահին ուրիշ առաջարկութիւններն՝ ամէն մէկը համբերութեամբ

մտիկ պիտի ընէ: Ոչ ոք համարձակի նախագահին խօսած ատեն, անոր արդելք ըլլալ, վասն զի աս բանս ընողն երկու ֆիորին տուգանք պիտի պատժուի: Ժողովն իմանալէն ետեւ, թէ ի՞նչ է խորհրդածութեան նիւթը, անոր վրայ հանդարտութեամբ խորհուրդ ընելէն ետեւ՝ որոշում կ'ըլլուի: Երբ եղբայրաբար բանի մը վրայ չեն կրնար միաբանիլ, որոշումն ընելու համար քուեարկութիւն կ'ըլլուի, եւ ձայնից մեծամասնութեամբ խնդիրը կ'որոշուի: Օրւան խնդրոյն վրայ քուեարկութիւն եղած ատեն՝ ուռիշ բանի վրայ խօսիլ չըլլար — որովհետեւ այս բանս վերը յիշուած տուքանքովը կը պատժուի: Ընկերութեան ամէն մէկ անդամը մէկ քուե միայն ունի. Ընդ հակառակն նախադաշն, երկու: Խնդիրն՝ ամէն անդամ ձայնից շատութիւնը կ'որոշէ:

Ե. Երբ վարպետ մ'ուրիշի մը հետ դատախազութիւն ունի, դատախազներուն մօտաւոր աղդականներն — երբ ընկերութիւնն ասոնց անմիաբանութեան վրայ խորհուրդ կամ որոշումն կ'ընէ — ժողովին մէջ չըլլան: Նոյնպէս՝ ոչ հայն՝ իւր որդւոյն, եւ ոչ որդին՝ իւր հօրը խնդրոյն վրայ խօսած ատեն խորհրդին մէջ մաս ունենան: Խնդիրն՝ ասոնց հեռաւորութեան ատեն որոշուի:

Զ. Վարպետ մ'ուրիշի մը հետ կուռոյ մէջ եղած ատեն, երբ մէկն իւր խնդրոյն, իբրեւ վկայ ու պաշտպան՝ ընկերութեան անդամներէն մէկը գտնէ, այն ատեն հարկ չկայ արտաքին

վկաներու ետեւէ ըլլալու, եւ խնդիրն օտար վկաներով պաշտպաննելու: Եթէ աս չկայ, այն ժամանակ պէտք է արժանաւոր վկաներ կանչել:

Է. Պակասութիւն գործող վարպետի մը դէմ, այս կանոնադրութեանց մէջ յայտնի գրի անցուած պատիմներուն չափէն աւելի պատիմ սա հմանելն ընկերութեան գործքը պիտի ըլլայ: Ասկայն այն յաւելուածով, որ տրուելի պատիմը՝ ամէն անդամուն գործուած յանցանքին մեծութեանն եւ յարաբերութիւններու համեմատ ըլլալու է: Եւ եթէ արտաքոյ կարգի դէպք մը չի պատահիր, այս պատիմն երեք ֆիորինը չանցնի: — Թէ որ ընկերութեանէն վարպետ մը, ըլլայ՝ ընկերութեան օրէնքները չպահելուն, ըլլայ ուրիշ պատճառի համար, երեք ֆիորինէն աւելի եւ անիրաւ կերպով ինք զինք պատժուած գտնէ, ազատութիւն ունի այս ցաւին ու ծանրութեան գարման գտնելու համար, տեղւոյն քաղաքաբաշխութեան խորհրդին գիմելու: Միայն թէ այս գիմելը՝ 15 օրւան մէջ անպատճառ ըլլալու է. ապա թէ ոչ այս ժամանակամիջոցն անցնելէն ետեւ, իւր խնդրոյն տեղի չի տրուիր. Հապա վրան՝ ընկերութեան որոշումը կը գործադրուի:

Ը. Ընկերութեան առաջնորդներն, այս ինքն՝ ընկերութեան նախագահը, հայր վարպետը, քարտուղարը, տասնպետը, քննիչ վարպետն եւ այլն, ամէն երկու տարի մէջ մը, ընդհանուր ժողովին ձեռոք կ'ընտրուին, տեղական քաղաքային խորհրդէն անուանուած յանձնա-

կատարի մը ներկայութեամբը: Նախագահին եւ պաշտօնատէրներուն հետ ամէն մարդ պարտուապատշաճ կերպով վարուի, եւ անոնց հնաղանդի, երկու ֆիորին տուգանաց տակ:

Թ. Թէպէտ եւ որոշուած է թէ ընկերութեան անդամներն, առ այժմ 12 հոդի ըլլան, այսու ամենայնիւ, որովհետեւ հիմակւան յարաբերութեանցնայելով, հասարակութիւնը գոհ ընելու համար, ութը մասգործ ալ բաւական է, անոր համար, որպէս զի հիմակւան 12 թիւը, եթէ ժամանակ անցնելէն ետեւ, մէկ կամ մէկալ անդամը վախճանելով՝ ասոնց թիւն ութի իջնայ, ընկերութեան թիւն անկից ետքը միշտ մինչեւ որ ընկերութիւնը՝ մսահատութեան պարտականութիւնները կատարելով՝ հասարակութիւնը գոհ կրնայ ընել, կ'որոշուի որ ընկերութեան թիւն ութը հոդին չանցնի: Այն վերադրութեամբ՝ որ այս թիւն ալ երբեք չնուազի. Հապա երբ ութը հոդիէն մէկը պակսի՝ ընկերութեան պարտքն ըլլայ, անոր տեղն անմիջապէս լեցընելու: Եթէ այս չըներ, երկրատէր հասարակութիւնն իշխանութիւն ունենայ այս բանս ընելու: Արուեստախմբին մէջ առնուելու նկատմամբ, տեղացի ծնեալ սատարն, օտարներուն կատմամբ՝ առաջնութեան իրաւունք ունի. Ենթադրելով որ հաւասար ժամանակ սատարութիւն ըրած է: — Վախճանած վարպետի որբեւարիներն — եթէ իրաւունքնին պահել կ'ուղեն — ընկերութենէն չեն կրնար գուրս հանուիլ:

Ժ. Ընկերութեան կարգապետն՝ արուես-

տախմբին նախագահին հրամանով ընկերութիւնը ժողովելով՝ ամէն վարպետ պարտաւորուած է, ընդ պատժով 30 քրայցերի՝ որոշեալ ժամանակին ժողովքին ներկայանալու: Բացառութիւն են քաղքին մէջ չգտնուիլը, հիւանդութիւնն եւ ուրիշ ծանր պատճառ մը, որուն համար ժողովքին չի կրնար ներկայանալ:

Ժ. Առանց արուեստախմբին նախագահին գիտնալուն, մէկու մը քաղքէն հեռանալու հրաման չկայ. եւ ոչ տասնպետին եւ ոչ պաշտօնատէրի մը: Սէկը տեղ մ'երթալ ուզած ատեն, նախ նախագահին ծանուցանելու է, թէ զով կ'ուղէ իւր տեղը թողուլ: Վասն զի ասիկա չընողն երկու ֆիորին տուգանք կը վճարէ:

Ժ. Երբ որ արուեստախմբին նախագահն՝ ընկերութեան անդամները, շրջաբերական թըղթովը թաղման կը կանչէ, թէ որ թուղթն զմէկը տուն կը գտնէ, եւ ասիկայ առանց բանաւոր պատճառի թաղման չի գար, գիտնայ որ երկու ֆիորին պատիժ կ'ընդունի: Արբած վիճակի մէջ թաղման ներկայացողը՝ մէկ ֆիորին կը տուժէ: Վախճանող վարպետի մը, կամ իւր կնկանը պարտական է ամէն սատար ու սորվող թաղման երթալու:

Ժ. Որովհետեւ մսավաճառութեան խանութն անոր համար է, որ հոն ամէն օր միս ծախուի. ուստի պատշաճ՝ բայց հարկաւոր ալ է, որ ասիկայ լաւ վիճակի մէջ պահուի. եւ հոգտարուի, որ հոն պակսութիւն մը չըլլայ: Անոր համար հարկ է որ պակսած բաներն՝ ընկերու-

թեան ծախքովը վերատեսչին ձեռքը նորոգուին։ Մսավաճառանոցը հարկ է որ միշտ մաքուր վեճակի մէջ ըլլայ. շարթէ շաբաթ՝ գոնէ երկու հեղ աւելուի եւ լաւ կերպով մը մաքրուի եւ ըռացուի։ Եթէ որ վերատեսուչն, անհոգութեամբ, աւրուած բաները չի նորոգեր եւ իւր պարտաւորութիւնն ըստ օրինի չի կատարեր, երկու ֆիորին տուգանք պատժուի։

ԺԴ. Երբ վարպետ, սատար կամ աշկերտ մը մսավաճառի խանութին մէջ միս կը ծախէ, պատշաճ վարմունք ունենայ եւ գնողները յարգէ։ Զոչ որ յանդիմանէ, եւս առաւել հայ-հցէ։ Առանձինն յարգութիւն ցուցընելու է քաղաքային պաշտօնատէրներուն եւ եկեղեցական անձանց։ Ամենուն հետ, իւր սատիճանին, պաշտօնին եւ վիճակին համեմատ պէտք է որ վարուի՝ յարգութեամբ եւ պատուի։ Վասն զի եթէ ասոր հակառակ գործէ, եւ իւր վրայ ամբ բաստանութիւն ըլլուի, գիտնայ այնպիսին, որ երկու ֆիորին պատիժ պիտի ընդունի։ Իսկ սատարը կամ սորվողն՝ իւր գործած յանցանքին համեմատ, սահմանուելի գրամական տուգանք պիտի պատժուի։ Մսավաճառի խանութը՝ խմած վիճակի մէջ միս կտրել ու ծախել՝ բացարձակագէս արգելուած է, մէկ հունդ. ֆիորին տուգանք։

ԺԵ. Միս ծախող վարպետը՝ սատարը կամ աշկերտը՝ խանութէն ամենեւին չի եռանայ, ասդին անդին չերթայ, ոչ գինետուն, ոչ գնելու եւ ոչ ծախելու։ Իսկ եթէ անպատճառ կատարած կատարութիւնն աւ վկաս կրէ, այն ատեն ընկերութեան հետ պէտք է այս բանս ընկերութեան վերատեսչն հետ հանդիպի, այն ատեն ընկերութեան հետ պէտք է այս բանս շտկէ։

53
բելու գործք մ'ունի, խանութն ու ծախելը՝ բանէ հասկըցող վարպետի մը յանձնէ. ապա թէ ոչ երկու ֆիորին տուգանք կը պատժուի։

ԺԶ. Վարպետներն ամէն տեղ, բայց մանաւանդ մսահատութեան խանութին մէջ, իրարու հետ եղբայրական սիրով ու մասնաւոր յարգանք վարուին, կոիւ չընեն, մէկ մէկու անպատշաճ խօսքեր չըսեն. ապա թէ ոչ, եթէ մէկն, ով որ կ'ուզէ ըլլայ, այնպիսի բան մ'ընելու յանդգնին, ու ան բանն ստուգուի, երկու ֆիորին տուգանք պիտի ընդունի։

ԺԷ. Մսավաճառն անանկ հոգ տանի իւր պաշտօնին, որ չըլլայ թէ խանութն աւանց մսի մնայ. հապա երբ իրմէն յառաջ եղող կարգաւորին միսը հատնի, ինք իր մսովը պատրաստ կենայ, որ անմիջապէս կարենայ ծախել. ապա թէ ոչ աս պակսութեանը համար՝ քննիչ վարպետն իրմէն ֆիորին մը գրաւական կրնայ առնուլ։ Եթէ այս բանս ընկերութեան վերատեսչն հետ հանդիպի, այն ատեն գրաւականը՝ երկու ֆիորինով պէտք է որ փրկանաւորէ։ Իսկ եթէ աս պակսութեան համար՝ ընկերութիւնն աւ վկաս կրէ, այն ատեն ընկերութեան հետ պէտք է այս բանս շտկէ։

ԺԸ. Չըլլայ թէ մէկը մսավաճառանոցին մէջ հինդ-վեց փունտ միս պահէ միայն։ Իրմէն մնացած քիչ միսն անմիջապէս իրեն յաջորդող կարգաւորին տայ. որ պարտաւորուած է՝ մինչեւ 10 ֆիորին արժէք ունեցող միս իրմէն ընդունիլ։ — Կարգաւոր մսահատին պարտա-

կանութիւնն է՝ քաղաքս փոխադրուող զինուորաց համար, ամէն ժամանակ բաւական միս հոգալ: — Երբ հարկն այնպէս պահանջէ — ոստի կանութեան կարգադրութեամբն ու համանին հետեւութեամբն — ընկերութիւնը՝ յարաբերութեանց ու պարագայից համեմատ՝ եղան միս ծախելու համար՝ երկու խանութ պիտի բանայ: Խողի մսին դինը՝ պիտի որոշէ քաղաքաբաշխութեան խորհուրդը: Իսկ ընկերութիւնը պարտական է ամէն ատեն ինք զինք առ որոշման յարմարցընել:

ԺԹ. Եղան մսէն զատ, ամէն ուրիշ տեսակ միս, օխակի աղագաւ՝ խողի, ոչխարի, այծու, հորթի եւ գառնի միս, ինչպէս նաեւ խողի գիրուց — ծախել՝ ընկերութեան իրաւոնքն է. Եւ զասոնք ամէն ժամանակ միայն ընկերութիւնը կրնայ ծախել ու ծախել տալ. դուրս առնելով նաեւ գառնուկի միսն, երբ այս քաղքիս մէջ մուշտակագործաց ընկերութիւն մը կաղմուի: — Աս այսպէս ըլլալով ալ, ամենեւին թշլ չի տրուիր, որ ընկերութեան անդամները, գառնի միս ծախելու նկատմամբ, քաղաքացւոց վնասովն եւ ծանրաբեռնութեամբը — որպիսի կերպով որ ըլլայ թող ըլլայ — իրարու հետ գաղտնի դաշնակցութեան մէջ մտնեն. Հապա ծախէ ու ծախել տայ իւրաքանչիւր ոք իրմէն մորթուած գառնին միսը. ընկերութիւնը պարտաւորելով ինք զինք, որ եթէ աւելի չէ, գոնէ չորս հոգի, ամէն օր բաւական քանակութեամբ եւ լաւ տեսակ միս ծախեն ու ծախել տան: — ԱՅծու

մսին, ամբողջ եւ կտորով ծախելն, ասկից ետքն ալ՝ քաղքիս մէջ — աւելի շատ սեկ շինելու վախճանաւ — արգելուած պիտի չըլլայ: — Եղիսաբեթուպոլսոյ սովորեալ տարեկան տօնավաճառներու օրերը՝ տօնավաճառն սկսելու նշան տրուած զանգակին զարնուելէն ետեւ, մնահատի տիտղոսով, ամէն մարդու ներուած է, ամէն տեսակ միս եւ խողի գիրուց — եղան միսը դուրս առնելով — ազատապէս ծախել:

Ի. Գառն կտրելը՝ միայն մինչեւ Մարգարիտայի օրը (Յուլ. 13) կրնայ ըլլալ: Անկից ետքը՝ գրաւման պատժոյ տակ արգելուած է կտրել: — Գառն կտրողն՝ ունենայ մսահատութեան խանութին մէջ աման մը, ուր գառին արիւնը թափէ: Որովհետեւ գետին թափելը՝ ամէն անգամուն տասը քրայցէր պատժով արգելուած է: Գառին աղիքները՝ չըլլայ թէ պատուհանէն դուրս թափէ, նետէ կամ նետել տայ: Տեղն՝ ուր գառնը մորթած է, մաքրէ, սրբէ. եւ ընդհանրապէս ամէն տեղ մաքուր բոնէ, վասն զի սահմանուած պատիժը կը գտնէ: — Հորթի միս, ամէն վարպետ, ամէն ժամանակ կրնայ ծախել:

ԻԱ. Թէպէտ խողի միս, կրնայ այրել (abschwenden), բայց միայն ամբողջապէս ու գեկտեմբերի առաջին օրէն, մինչեւ ապրիլի վերջը: Կրնայ, ընկերութեան մէջ չեղողն ալ ծախել ու ծախել տալ. բայց այս բանիս համար, կտրողները պարտական են, մագործաց ընկերութեան ամէն մէկ խողին համար՝ հինգ հինգ քրայցէր վճարելու:

ԻԲ. Միս կտրելու տեղերուն ընտրութիւնն ու բաժանումն՝ ըլլայ այն միջոցին, երբ արուեստախմբին նախագահը կընտրուի:

ԻԳ. Ընկերութիւնը պարտականէ — ընդ պատժով՝ գրաւման — միսն՝ ամէն ժամանակ, քննութեան համեմատ կտրել եւ կտրել տալ: Քննութեան կարգադրիչը պիտի ըլլայ տեղւոյն քաղաքային խորհուրդը: — Ընկերութիւնը միայն Դրանսիլուանից եւ Հունգարիայի առաջին, երկրորդ ու երրորդ կարգի եղներ պիտի գնէ: — Քննութեան տակ ձգուած եղանց մորթնու ճարպն՝ աճրդով, կանխիկ ստակով պիտի ծախուին:

ԻԴ. Միս կտրելու օրերը՝ — Ս. Գէորգէն (ապր. 24) մինչեւ Ս. Ակայէլ (սեպտ. 29) — առտու՝ ժամը հինգէն, մինչեւ կէս օր, ու կէս օրէն ետեւ, երեքէն՝ մինչեւ իրիկուն. — իսկ տարւոյն մէկալ մասին մէջ — որովհետեւ օրերն աւելի կարճ են — առտու՝ ժամը եօթէն, մինչեւ իրիկուն — մասվաճառի խանութը միշտ բաց պիտի ըլլայ. ու հոն՝ բաւական միս պիտի գտնուի:

ԻԵ. Մազդի կամ աւելցուկ մնին (Zulage), միայն հինգերորդ մասն, այսինքն՝ հինգ ֆունտէն, փունտ մը պիտի տրուի. զոր ամէն մարդ, առանց ընդիմութեան ընդունելու պարտական է: Ամէն վարպետ, սատար եւ աշկերտ պարտաւորուած է ճշմարիտ ու չխարդախած կշռով ծախել ու ծախել տալ: Վասն զի զով որ գտնեն թէ խարդախած կշռու կը գործածէ, այնպիսին ոստիկանութեան վերատեսուչէն, մինչեւ երեք ֆիորին տուգանք կը պատժուի:

ԻԶ. Երբ երկրատէր հասարակութեան ձերմակ կամ սեւ ցուլը կամ ուրիշ մէկ դուարը՝ պատճառի մը համար մորթել հարկ ըլլայ. — Նոյնպէս՝ երբ որ քաղաքացւոյ կամ աս քաղքին բնակիչներէն մէկուն կենդանւոյն ըստ պատահան վաս մը կամ դժբախտութիւն մը համելով՝ կտրել հարկ ըլլայ, ասանկ դէպքի մէջ — եթէ դուարն ուրիշ կողմանէ առողջ էր — պարտական է ընկերութիւնը միսը՝ 24 քարանդանով գնելու, դուարը մորթելու եւ խանութին մէջ ծախելու: Մանաւանդ երբ տանուտէր մը, իւր դուարներէն ասանկ հատ մ' ընկերութեան տալու փափաքէր — եւ դուարը՝ ոստիկանութեան վերատեսչութեան հաւանութեամբը վաճառելի է — պարտական է ընկերութիւնը զանիկայ ընդունելու եւ ըստ գնահատութեան, գինը տիրոջը հատուցանելու:

ԻԷ. Խողի ճարպ ծախող մնահատաց որբեւարիները՝ մավաճառաց ընկերութենէն կը կախուին: Եթէ իրենցմէ մէկն՝ ընկերութենէն կախում ունենալ չուղէ, այնպիսւոյն հրաման չկայ մնագործաց արհեստին վերաբերող բան ծախու հանելու: Ասոնք՝ գնելու կամ ծախելու մէջ՝ մէկ մէկու դէմ բան մը չընեն: — Ի վերայ այսր ամենայնի, եթէ ըստ պատահան բան մը պատահի, կրնան վերաբ ընկերութեան առջեւ ամբաստանել:

ԻԾ. Այն միջոցին որ ընկերութիւնը ժողովքի մէջ է. մինչեւ որ խորհուրդը չլմայ, ոչ վարպետ, ոչ սատար մը, վաճառանոց բե-

րուած դուարը, խողը, խոյն եւ այլն, գնել չե
կրնար. վասն զի երկու ֆիորին պատիժ կ'ըն-
դունի՞ :

Մսագործաց ընկերութիւնը՝ տասը տարւոյ
մը չափ ապրեցաւ առաջիկայ կանոններովն ու
կարգաւորեալ կերպով աձեցաւ ու յառաջացաւ
ալ: Բայց 1848ի յեղափոխութիւնն ամէն բան
տակն ու վրայ ըրաւ, փճացուց: Ընկերութիւնն
ինք իրմէն լուծուեցաւ ու չկրցաւ մէյ մ'ալ կեն-
դանանալ: Հայ մսագործներուն մէկ մասը չէ թէ
միայն բոլոր ունեցածը՝ հապա նաեւ կեանքը
կորսցուց: Քաղաքը՝ 1848ին եւ 1849ին սա-
քսոններէն ու վալաքներէն այն աստիճանի կո-
ղոպտուեցաւ ու քանի մ'անդամ այնպէս կրակի
տրուեցաւ, որ գրեթէ բոլորովին աւերեցաւ. ու
կարողութիւն ունեցող մսավաճառ չմնաց: —
Ասոր վրայ ազգայինք, ցմիշտ թողուցին Եղիսա-
բեթուպոլսյ մէջ՝ այնչափ եկամուտ ունեցող
շահաբեր արուեստն ու յանձնեցին օտարաց.
որոնք իրենցմէ աւելի ճարպիկ ու գործունեայ
գտնուելով՝ շարունակեցին մսագործութիւնն եւ
եղան մեծ ստացուածոց տէր: Այսօրւան օրս եւ
ոչ ազգային մսավաճառ մը կայ քաղքին մէջ:
Եղիսաբեթուպոլսյ մսավաճառները՝ հունդա-
րացի, վալաք, սաքսոն ու հրեայ են:

3.

Ա՞ն հոգեւոր եղբայրութիւններն եւ ըն-
կերութիւններն, որոնք կային ատեն մը կերլայ,
կայիննաեւ Եղիսաբեթուպոլիս, Ճշդիւ այն սահ-

մանադրութեամբ ու նոյն կանոններով: Որով-
հետեւ հոս ալ ինչպէս հօն, Ստեփանոս Ռոշ-
քայ, իրբեւ առաքելական փոխանորդ՝ բաւական
ժամանակ ու յաջող կերպով գործած էր:

Բայց Եղիսաբեթուպոլսյ մէջ՝ նախորդ
դարուն կէսէն ասդին, չէ թէ երեք կամ չորս՝
այլ ինը հոգեւոր եղբայրութիւն կար: Ասոնց ա-
մէն մէկն, ինչպէս գիտենք ունէր իր սեպհական
կանոնադրութիւններն ու նաեւ հարուստ դրա-
մագլուխը:

Արդէն 1758ին, Եղիսաբեթուպոլսյ քա-
ղաքաբաշնութիւնն, այն առօթին, որ — ըստ
մասին կալուածատէրութիւնը գնելու՝ ըստ մա-
սին իր պարտքերը վճարելու համար — ստակի
հարկաւորութիւն ունէր, հրաման խրկեց հո-
գեւոր եղբայրութեանց առաջնորդներուն, որ
չըլայ թէ դրամագլուխինին, առանց իր հրամա-
նին, օտար տեղ մը դնեն կամ առանձնականաց
շահու տան, հապա քաղքին արկղը տեղաւորեն:

Աս եղբայրութեանց դրամական վիճակը,
նախընթաց դարուն դէպի ի վերջերն անանկ էր,
որ մայր եկեղեցւոյն շինութեանը համար կրցան
14.243 ֆիորին օգնութիւն ընել: Ասոնց մէջէն
ամէնէն ունեւորն ըլլալով Ս. Ստեփանոսի եղ-
բայրութիւնը՝ տուաւ 5229 ֆիորին. — Ս. Գրի-
գորի Լուսաւորչի եղբայրութիւնը 2670 ֆիորին.
— Ս. Երրորդութեանը՝ 2120 ֆիորին. Եւային:

Աս եղբայրութեանց կանոններուն մեծ
մասն — որովհետեւ ամէնը Ռոշքայէն հիմնա-
դրուած էին — յառաջաբաննին դուրս առնե-

լով, գրեթէ բառ առ բառ ան կանոնները կը պարունակէին, որոնցմով կազմուած էին կերպայինները: — Ասոնց բովանդակութիւնն արդէն կը ճանչնանք¹:

Աս ընկերութիւններէն եւ ոչ մէկը մնացած է այսօր: Ասկէ քանի մը տարի յառաջ վերանորդուեցաւ Ս. Հաղորդութեան, կամ ուրիշ խօսքով Ս. Խորանի ընկերութիւնն, որ իրեւ շարունակութիւն կը համարուի վաղեմի Ս. Հաղորդութեան եղբայրութեանը: Բայց ասոր էութիւնը միայն յայնմ է, որ ամսէ ամիս պատարագ մը մատուցանել կու տայ՝ ընկերութեան կենդանի եւ մեռած անդամոցը համար:

Առաջիկայ գարուն սկիզբը (1815) կազմուեցաւ Եղիսաբեթու պոլսոյ մէջ Ս. Յովհաննու Նեպոմուկէնոսի եղբայրութիւնը՝ Գալուվեան եռանդուն ու գործունեայ աւագերիցուն ու ժողովրդապետին առաջնորդութեամբը: Ասիկա, ինչպէս որ ընկերութեան պատմութենէն յայտնի կրնանք տեսնել, հին Ս. Յովհաննու եղբայրութեան վերանորդութիւնն ու շարունակութիւնն էր:

Ս. Յովհաննու եղբայրութիւնն սկսաւ Եղիսաբեթու պոլսոյ մէջ, նախորդ գարուն դէպի վերջերը (Ճշդիւ 1780ին) ու Դրացիներու ժողովք կամ բարեկամաց եղբայրութիւն կ'անուանուէր, որովհետեւ ըստ մեծի մասին, քաղքի գրսի՝ այսինքն, Աստուածածնայ ու Դաշտի կո-

¹ Տես «Հայոց Մետրոպոլիսը», Վեհնաս 1896, էջ 50-95:

չուած փողոցներուն մէջ կը բնակէին եղբայրները: Ինը կանոն ունէր. ու Հիմնադրաց մեռնելուն ետեւ, դադրեցաւ եղբայրութիւնն ալ:

Ժամանակ անցնելէն ետեւ, պատուական ծերունի մը — Մոչգաշեան — միտքը բերելով եղբայրութեան փրկարար վախճանը — որ էր փոս փորել եւ մեռելները թաղել — վերանորդեց (1795ին) եղբայրութիւնը: — Բայց անհաստատութիւնն այս ընկերութեան մէջ ալ մտաւ. ու սկզբնաւորելէն հաղիւ երեք տարի ետքը, պաշտօնատեալք՝ մոռցան իրենց պարտաւորութիւնն ու փոս փորելն. եւ մեռելները թաղելը՝ հին անկարգութեան մէջ մտնելով, եղբայրութիւնն ինկաւ: Անանկ որ ցիրուցան ըլլալու եւ ոչնչանալու վրայ էր, երբ գապտէպովեան ժողովրդապետը՝ եկեղեցական ու քաղաքային առաջնորդաց օգնութեամբն 1815ին նորէն կանգնեց: Եւ որովհետեւ եղբայրութեան թոյնալուն բուն պատճառն ան էր, որ ոչ եկեղեցական եւ ոչ աշխարհական իշխանութենէն հաստատութիւն մ'ունեցած էր, անոր համար իւր առաջին գործքն եղաւ հին եղբայրութեան կանոնները ժամանակին պարագաներուն յարձարցընելով՝ գաւառական եկեղեցական ժողովքին առջեւը գնել, որպէս զի իր հաստատութիւնն անկէ ընդունի:

Սակայն որպէս զի գաւառական ժողովն իր զօրութեամբն ու իր գլխուն գործելով՝ բան մը չկարենայ ընել, որոշեցին Հիմնադրք, որ եղբայրութեան կողմանէ, քանի մը՝ բանէ հասկըցող՝

ներ գնեն ժողովքին մէջ, որպէս զի հօն անանկ կարգադրութիւններ ըլլուին, ինչպէս որ եղբայրութիւնը կարեւոր կը համարի: Ուստի խորհուրդը ընելով, միասիրտ ու միաբերան, այնպիսի պաշտօնատերներ ընտրեցին, որոնք սիրով ու յօժարութեամբ յանձն առին այն գործքին մէջ՝ եռանդով ու յարատեւութեամբ գործելու:

Գաապէպովեան՝ եղբայրութեան կանոններն, ինչպէս ըսինք, կարգի գնելէն ետեւ, զանոնք ժողովքին ներկայացուց: Ասիկա կանոններն ընդունեցաւ: Ասոր վրայ անդառնալի կերպով որոշուեցաւ, որ ամէն եղբայր այն կանոնադրութիւնն, իբրեւ օրէնք ճանչնայ ու պատուէ:

Հաստատուած կանոնադրութեան համառօտ բովանդակութիւնն է յաջորդը:

Ա. Եղբայրութեան մէջ մտնել ուղղող՝ քարտուղարին ձեռօք ինք զինք եղբայրութեան մէջ դրել կու տայ, վճարելով դրելուն համար որոշուած 20 քրայցերը: Եթէ մէկն ասկէ աւելի բան մ'ուզէ տալ, այն կ'ընդունուի իրրեւ ողորմութիւն:

Բ. Որովհետեւ ինչպէս ամէն եղբայրութեան, անանկ ալ ասո՞ր վախճանն է Աստուծոյ փառքն աւելցընել: — Բայց աս ներքին դիտաւորութենէն զատ, հոգ պիտի տանի ամէն եղբայր, ամենայն յօժարութեամբ ու սիրով իր պարտաւորութիւնը կատարելու. որ է, քաղքին մէջ մեռածներուն համար, ամառ ձմեռ փոս փորել, անոնց մարմնոյն մինչեւ գերեզմանոց ընկերանալ, եւ զանոնք թաղել:

“Գ. Բայց որպէս զի ըըլլայ թէ եղբայրութիւնը բարիք ընել ուզած ատեն, ինք իրեն վեաս ընէ — որովհետեւ փոս փորելու համար գործիքներ պէտք են, որոնք առանց ստակի չեն տրուիր — անոր համար կ'որոշուի, որ փոս փորող եւ մեռել տանող եղբարց համար երեք ռենական փիորին վճարուի ընկերութեան, տան տիրոջ կողմանէ:

“Դ. Հիմնագիրներուն գործքն է, եղբայրութեան անդամներուն մէջէն փոխն ի փոխն՝ ութէ էրիկ մարդ ընտրել, որոնք փոս փորել եւ մեռել տանիլն ամենայն սիրով ու յօժարութեամբ պիտի կատարեն:

“Ե. Եւ որովհետեւ կրնան անանկ աղքատներ գտնուիլ, որոնք անկարող են, երեք ֆիորինը վճարելու, անոր համար կը հաստատուի, որ այս դիպուածին մէջ, եղբայրութիւնն իր գանձանակէն հատուցանէ երեք ֆիորին վճարը:

“Զ. Աս արտաքին, մարմնաւոր բարեգործութենէն զատ, հոգեւորապէս օգնելու է մեռելոց: Ուստի կ'որոշուի, որ — երբ եղբայրներէն մէկը կը մեռնի — անմիջապէս եղբայրութեան զանգակովս նշան տրուի, որպէս զի ձայնը լսող եղբարքը մէկ տեղ ժողովելով՝ կարգաւ մեռելին տունն երթան, ու հօն անոր հոգւցն համար, ձայնիւ՝ հինգ շայր մեր ու հինգ ողջոյն լսեն:

“Է. Ընկերութեան անդամներուն հոգեւորապէս օգնելու համար, որոշուեցաւ որ եղբարց համար, տարեւ տարի տասուերկու ձայնաւոր պատարագ մատուցուի: Ասոր մէջէն վեցը՝ պիտի

ըլլայ կենդանի ու մէկալ վեցը՝ մեռած եղբարց
համար:

“Ը. Այն պատարագները մատուցանող
քահանան, առանց եկամոնի չմնալու համար —
նկատելով նաեւ որ եղբայրութեան ծանրա-
բեռնութիւն չըլլայ — հաստատուեցաւ, որ
պատարագի ատեն սկաւառակ պտըտցուի. որ-
պէս զի առատաձեռն եղբարց ողորմութիւնը
քաղելով՝ քահանան վճարուի:

“Թ. Աս կանոնէն բնականապէս կը հետեւի,
որ եղբայրութիւնը յատուկ քահանայ մ’ունե-
նալու է: Բայց որովհետեւ այսպիսի քահանայի
մը պաշտօնը՝ կրնայ տեղական ժողովրդապետու-
թեան իշխանութեանը դպչել, — մէկալ կող-
մանէ ալ քիչ բացառութեամբ դրեթէ բոլոր
քաղաքն եղբայրութեան մէջ դրուած է, —
անոր համար կը սահմանուի, որ հոգեւոր բա-
ներու մէջ՝ եղբայրութիւնը բոլորովին տեղա-
կան ժողովրդապետին իշխանութենէն կախում
ունենայ:

“Ժ. Յայտնի է որ եղբայրութեան դրամա-
գլուխը շատցընելու է: Ուստի քաղաքաբաշխու-
թեան թոյլտուութեամբը հրաման եղաւ, որ
երկու հեղ — այսինքն՝ Զատկի երկրորդ օրն
ու Ծննդեան երրորդ օրը՝ Ս. Յովհաննու տօնին
— ընկերութեան մէջն երկու պատուաւոր ան-
ձինք՝ եղբարց ու քերց երթան, այս տօները
շնորհաւորելու: Եւ կը յուսանք թէ ասոնք՝
եկողները սիրով պիտի ընդունին ու զիրենք
ունայնաձեռն ետ դառնալու պիտի չժողուն:

“ԺԱ. Ինչպէս վեցն ըսուեցաւ (Ե. կանոնին
մէջ) այն ողորմելի աղքատաց համար, որոնք փոս
փորելուն եւ թաղման վճարքը չեն կրնար հա-
տուցանել՝ որոշուեցաւ, որ այն գումարն եղ-
բայրութեան յատուկ արկղէն վճարուի:

“ԺԲ. Եւ որպէս զի զեղծում ըըլլուի
այսու եւ գթութիւնը չըլլուի միայն անոնց,
զորոնք հիմնադիրք, եղբայրներն ու քարտուղարն
արժանի գտնեն ու ճանչնան. — անոր համար
կը զգուշացընենք վերօգրեալ պաշտօնատէր-
ներն, որ երեսպաշտութիւնը չընելով ու նենգու-
թիւնը մէկ դի թող տալով՝ յիշեալ ողորմա-
ծութիւնն առատապէս ու շիտակ ընեն: Կը
յանձնենք միանդամայն իրենց, որ աղքատ մեռե-
լին ոտքին քով եղբայրութեան դանձանակը
դնեն, որպէս զի առատաձեռն քրիստոնեաներն
իրենց բարերարութեամբն եղբայրութեան ծախ-
քը քիչ մը թեթեւցընեն:

“ԺԳ. Թէ եղբայրութեան յառաջ երթալն
ու թէ աղքատ եղբարց օգնութեան հասնիլն
ան կը պահանջէ, որ եղբայրութեան դրամա-
գլուխն անպատուղ չմնայ: Ուստի դրամագլուխն
աղքատ անդամներուն շահու կրնայ տրուիլ:
Ասանկով՝ թէ մէկ կողմանէ եղբայրութեան
ստակը պտուղ՝ կը բերէ եւ թէ մէկալ կողմանէ
եղբարց ու քերց օգնութիւն կ’ըլլուի:

“ԺԴ. Ստակ փոխ տալու եւ դրամագլուխը
շահեցընելու նկատմամբ յաջորդ կանոններն
անվթար պիտի պահուին: ա) Որչափ կարելի է,
ջանալու է որ քիչով՝ շատերուն օգնութիւն

ըլլուի: Ըստ հետեւորդի, խստիւ արգելուած է, որ ուրիշներուն ետ նահանջնը լովզ՝ մէկուն կամ մէկալին շատ ստակ փոխ տրուի: բ) Միտ գնելու է, որ քիչ քիչ օգնութիւնն, անոնց մէջ բաժնուի, որոնք ասոր աւելի հարկաւորութիւն ունին. որպէս զի չըլլայ թէ ունեւոր անդամներուն ագահութիւնը՝ քան թէ աղքատներու օգնութիւնը յառաջ տարուի: տ) Շահու տրուած ստակին դիմաց՝ ոսկիէ, արծաթէ, մարգարիտէ եւ գոհարեղէններէն զատ՝ ուրիշ բան պիտի չառնուի իրբեւ դրաւական: դ) Տրուած ստակին համար 6% հարիւրչեայէն աւելի առնուլ՝ ծանր մեղքի տակ կ'արգելուի: Բայց թէ որ մէկ կամ մէկալ եղբայրն՝ իրբեւ պարգեւ, կամօք՝ աւելի ուղէ տալ, ան ատեն իրբեւ ողղոմութիւն կրնայ ընդունուիլ. բայց այն միջոցին, երբ որ դրամագլուխը վճարէ: ե) Ամենեւին մարդու մը փոխ չի կրնար տրուիլ՝ տարիէ մ'աւելի. որպէս զի օգնութիւնն ամէն անդամներուն վրայ հաւասարապէս կարենայ տարածուիլ:

“ ԺԵ. Եղբայրութիւնը մասնաւոր անձինքներ ունենալու է, որ նախորդ կանոնին մէջ բովանդակուած կէտերուն վրայ հսկեն. եւ դրամագլխուն հոգ տանին:

“ ԺԶ. Բայց չուզելով փուծ տեղ պաշտօնատերները շատցընել, հաստատուեցաւ որ կրկին բանալիով արկղը — որուն մէկ բանալին հիմնագիրներէն մէկուն, ու մէկալը՝ եղբայրներէն մէկուն քովն ըլլան — ժողովրդապետութեան մէջ պահուի: — Արկղին մէջ եղբայրութեան հաւասարապէս կարենայ տարածուիլ:

Կոնդակէն զատ պիտի պահուին պարտականութեան թղթերն ու գրաւականներն, ասոնց վրայօք եղած կահագրովը:

“ ԺԷ. Եւ որպէս զի մեղագրութեան ամէն պատճառներուն առջեւն առնուի, որոշուեցաւ որ արկղը բանալու, ստակ տալու եւ նոր պարտագիր ընելու ժամանակն՝ ըլլայ զատկին երրորդ օրն, որ միջոցին եղբայրութեան անդամները ժողովրդապետական շնչքին մէջ ժողովին եւ սովորեալ վեց վեց քառանդանը վճարելէն ետեւ՝ քաղքին ննջեցեալները՝ Հայր մեր ու Ողջունիւ մը յիշուին:

“ ԺԸ. Եղբայրութեան անդամները ժողովքի մէջ յաջորդ կերպով նստելու են: Սեղանին գլուխը պիտի նստին երկու հիմնագիրները. անմիջապէս քովերնին՝ եղբայրներէն երկու. սեղանին վարի ճակատը՝ պիտի նստի քարտուղարը: — Ասոնք՝ ինչ որ եղբայրութեան լաւութեանն ու երջանկութեանը յարմար որոշեն — առանց այս կանոններուն ամրողութեանը դպչելու — ան բանն որոշուած ըլլայ. եւ չիշխէ եղբարցմէ մէկն անոնց ընդդիմանալու կամ անոնց գէմ խօսելու:

“ ԺԹ. Աս այսպէս ըլլալով ալ — որպէս զի միութիւնն անքակ մնայ — լաւ համարեցանք, որ ժողովքին մէջ մաս ունեցող պաշտօնատէրներէն զատ, գտնուին գեռ հինգ հոգի մ'ալ պատուաւոր քաղաքացի եղբայրներէն — զորոնք պիտի ընտրեն առաջնորդք. — որպէս զի անոնց հետ միախորհուրդ ու միասիրտ ըլլալով՝ եղբայրու-

թեան գործքերն աւելի ուժով ու հաստատութեամբ յառաջ երթան:

“Ի. Եղբայրութեան խորհուրդներուն մէջ արգելուած է օտար բաներու — օրինակի աղադաւ՝ եկեղեցական, քաղաքաբաշխութեան եւ հասարակութեան գործառնութեանց — վրայ խօսելու եւ անոնց մէջ խառնուելու: Եղբայրութիւնը միշտ իր աչքին առջեւն ունենալու է, թէ ամէն բանի մէջ՝ եկեղեցական եւ աշխարհական առաջնորդներէն կախում ունի:

“ԻԱ. Ուրեմն, եղբայրութեան նիստերուն մէջ խորհելու սովորական նիւթերը պիտի ըլլան. ա) որ հին պարտաթղթերը վճարուին. բ) որ գրաւականներն իրենց տիրոջն եւ դարձուին. տ) որ ստակը նորէն պէտք ունեցողներուն փոխ տրուի. դ) որ անոնցմէ պարտուալատշաճ գրաւականներն առնուին. ե) որ գրամագլխուն վիճակն ամէն տարի գրի անցուի ու արձանագրութեան մէջ առնուի. եւ վերջապէս. զ) որ փոս փորողներուն եւ մեռել թաղողներուն կարդը հաստատուի:

“ԻԲ. Աս բաներէն զատ ուրիշ խնդիրներու վրայ խորհելու եւ խօսելու — եւ մանաւանդ առանց եղբայրութեան առաջնորդաց խորհուրդներու, նոյն իսկ վերսոյգրեալ նիւթերուն վրայ — իստիւ աբգելուած է: — Բաց ասկէ կը յանձնուի առաջնորդաց, որ եթէ եղբարց ու քերց մէջ՝ պիղծ բերնով հայհոյութիւն ընող կամ մարմնապաշտ եւ ուրիշ մեղքերու տակ ինկած անդամներ գտնուին, զանոնք՝ օրի-

նաւոր կերպով խրատելէն ետեւ, երբ իրենց անօրէն սովորութենէն չեն հրաժարիր, իբրեւ փոտած անդամներ եղբայրութեան կոնդակէն հանեն:

“ԻԳ. Որպէս զի այս կանոններն ամէն եղբարց առջեւ յայտնի ըլլան — կը յանձնենք հիմնադիրներուն, որ Հոգեգալստեան երրորդ օրը՝ կէսօրէն ետեւ, բոլոր եղբայրները կանչեն եւ աս կանոններն անոնց առջեւը կարդալ տան: — Ասկից ետքն՝ այնպէս որ են բառ առ բառ արձանագրութեան առնուին ու արկղին մէջ դրուին: — Ուրիշ կողմանէ եկեղեցական գաւառական ժողովն իրեն կը վերապահէ, եղբայրութեան վրայ ունեցած հայրական գթութիւնն ու վերին իշխանութիւնը: ո —

Կարեւոր կը համարիմ, եղբայրութեանս՝ համառօտիւ յառաջ բերուած պատմութեան ու կանոնագրութեան բուն հայերէն սկըզբնագիրն, ընթերցողաց առջեւ դնել այնպէս ինչպէս որ հիմնադիրներան կոնդակին մէջ անցուած կը գտնենք: Մանաւանդ որ գրութիւնը՝ հոծ ու լեզուն — ուղղագրութեան քանի մը սխալները դուրս առնելով — համեմատութեամբ՝ բաւական մաքուր ու ընթացիկէ: — Արդ՝

“Սուրբ Յովաննէսի Նէբօմուձէնի անընի տակ կըցված Եղբայրութիւնը, զերեն սգիսմբը 1780 մարտի 27ին արիլէ մեր Եղիսաբեթա քաղքին մէջ, որ ժամանակը, ո. հ. վարպետ Վարդանին Զեցեան, Աղբար Ընտօնի Տօշնախեան, Աղբար Խաչիկի Խօրկայեան, Նաեւ Աղբ. Օհանի

Գոսդինեան կարավարութեանցը տակը, Աէջնանու ժողովը եւ բարեկամաց Եղբայրութիւն կի անվանվէր, եւ քաղքին մէջ աստուածածնա ու գաշդին օրմէն դուս, ալ ինտաս չի փրկի: Ուստի շատօնցմէ, գաշդի օրմի Եղբայրութիւն ալ կի ասվէր: Ինը բունդդի մէջ շարած կանօնները կիսակատար ըլալօվ, եւ օդկա դիհաց ալ Եկեղեցու եւ աշխարհական Առաջնորդացմէ հասդատված ըլալօվ, հետ վերոյ անուանած ֆունտագօնուն բոլոր Եղբայրութիւնը մեռաւ ու դադարեց:

“Ճամանակով զյիշեալ Եղբայրութեանը բարի գիտաւորութիւնը, օրն որ մասնաւորապէս զիտոս փորելուն ու զմերելտաքը թաղելուն բէրը կի թէթէ վզընուր, միտը բէրէլօվ ծէրունի Աղբար Նիկօլը Մօջաշեն, ընկերութեամբը Աղ. Անդօնին Քէլեան, զշատ յիշեալ, բայց դատարած Եղբայրութիւնը, մէկ ուժօվ ու սրտօվ 1795ին նօրէնը ողէցուցին. եւ վաղուցու Եղբայրութեանը կանոննուն գօրա ձէվէլօվ զբանը, շահաւոր աշխատանքնուն զան ըրինտ պատուղը տեսան, օր այս սուրբ Եղբայրութեանը կոնդակին մէջ, հաշվէ թէ զբոլոր քաղքթոցը անընները նես գըրած խօսէցնելու¹ խսմաթ ունացին:

“Աշխրիս հասարակ անհասդատութիւնը, փառասիրութեանը գանէլի վէնինը², այս Եղբայ-

¹ Խօսէցնել՝ Դրանսիլու անիոյ Հասոց Ընդուաւը, ընթեռնուլ, կարդալ կը նշանակի:

² Venenum լատ. բառին աղաւաղեան է, հայերէն գրերով. կը նշանակէ լըլի, թոյն:

բութեանը մէշ ալ մուտ անէլօվ, առժանաւոր ծէրէրուն խօցվէլը, զսուրբ ջանանքը անոր մօտ բէրան, օր հաշվէ Յ տարի Եղբայրութիւնը օչ մէմը մէկ տեղ չի քաղվեց: Եւ այսպէս պաշտօնէից պարտաւորութիւնը մօրցըված մընալօվ, պտուղը Եղբայրութեանը, փըս փօրելը եւ մէրելտացը թաղումը, վաղուցու անկարքութեանը մէջ օրընծետ¹ ընկաւ: Եւ այսպէս ըրինտ Եղբայրութիւնը, զառչի պայծառութիւնը կօրարնէրւ կըցէլօվ, կամաց կամաց ալվըշ կի դադարէր ու կի ոչընչանար:

“Զաս մըտածէլօվ եւ միայնգամայն ցաւէլօվ ալ, գերհարգէլի ժողովրդապետը Տէր Յօհաննէս Գալուտէպօվեան, միջնորդութեամբընոյն ատենի քաղքի Առաջնորդինը Պ. Աղ. Ղաղարի Չիգիեան, հետ Պ. Տէր Անտօն Մուրատեան հոգեւորը Եղբայրութեանը Գալուտէլանին, Պ. Ա. Գրիգոր Տանելեան, նոյն Եղբայրութեանը Գունտադորին, ընկերութիւն արնէլօվ² Պ. Մակիստրադին կօղմանէ ՊՊ. Ա. Վարդան Լէնկէլեան եւ Պ. Հասարակին դիհաց ՊՊ. Ա. Վարդան Տանելեան, Աղ. Անտօնին Քէլեան վէրի Տընէրուն մէջ 28 մարտի 1815, այսինքն զատկին իրեկում օրը, ներկայութեամբը նաեւ ծէրունի Աղբար Նիկօլի Մօջաշեան. Տէր Յօվսէփ Բօբոյեան եւ Աղ. Յօհաննէսսի Գրօգեան, գօվեալ Եղբայրութեանը նորոգ վէլուն եւ հասդատվելուն կօղմանէ

¹ Թէրեւս՝ օր աւուր վսայ նշանակէ:

² Ընկերութիւն առնել՝ քովէ քովէ գալ, միարանիւ կը նշանակէ Դրանսիլուանիոյ ազգայնոց լեզուաւը:

միասիրտ խորհուրդ արին: Որպէս մէջ նախ եւ առաջ ալ աս կըտրվէց¹, թէ որց հէտեւ շատ յիշեալ Եղբայրութիւնը սերտ սերտ թուլանալուն գրլ խաւոր պատճարը ան եղած ըլա, օր օրինաւոր հասդատութիւն քաղքի եւ Եկեղեցական Առաջնորդացըմէ, իրեն Երկայօվը² մինչեւ այսօր չունացի, հիմպի, որպէս զի աս հասդատութիւնը գնուցվէլու կարէնա, պիտի վական է զեղբայրութեանը բարի նիմաթը, վաղճանը եւ դիտաւորութիւնը իմանալու:

“Երկան կալաձիք փոխէլուն էտէվանց, բանին մէջ կատարելապէս լուսաւորվէլու չի կարենալով, ետքը ասօր մօտ գատրեցինք, թէ վաղուցու Եղբայրութեանը կանօնները կարդալով ու մաղէլով, աշխատասիրութեամբը գերհարդէլի Տէր ժողովրդապետինը, անոնց մէջէն ներկաժամանակին պարագանուն ձէվաց նոր կանօններ հատրվին, որոնք մօտիկի Megye gyülvésին³ դիմաց առաջ տրվէլով, բոլոր Եղբայրութիւնը ղերեն ապագա կացութիւնը որպիսութիւնը նաեւ ղհասդատութիւնը անկից յուսա, բօվի, առնու:

“Բայց օր չելատէ Պ. Megye gyülvésը, Եղբայրութեանը կողմանէ արտնց Եղբայրութիւնը ձէվէլու եւ օրօշէլու էրէւնար, այսպէս հասդատվէցինք, օր ասոր կողմանէ քաղված Պ. Megye gyülvésին մէջ, Եղբայրութեանը դիհացներկայանալու ունենան, էրկու Պ. Աղ. Եղբայրութեանը

1 Որոշել, սահմանել:

2 Պարտ ու պատշաճ, ըստ օրինի:

3 Գրաւառական ժողովք, խորհուրդ, հունդ. է:

Գունտատօրները, նորին մեծ եւ պիզտի վագաֆը եւ վերջապէս նօգարիուշը: Օր այսպէս հետ դացա միաւորված, Եղբայրութեանը կողմանէ, զան կարդադրութիւնները անինք ու ձէվինք, որոնք զպիտուական ուժը եւ ըզօրութիւնը ամէն անգամ եւ ամէն Եղբայր դիմաց. միշտ եւ կատարելապէս ունէնան:

“Իսդ որոհէտեւ օր զվերոյ անուանած պաշտօնն քայլընօղ անդամները, հօտ մահը աշխրէս դուս ձան տվիլէր, հօտ Եղբայրոցը ասածնուն գօրաքանց զվաղուցունները ալ շահաւոր անդամներ ընտրելու պէտք պիլար, զԵղբայրութեանը դուսը կանած Եղբայրը, վերոյ գրած ժողովքին մէջ նես ձան տալով, միասիրտ ու միաբերան զհիշեալ պաշտօնները, արանց միոյ ընդիմութեան հետեւեալ պատուական անձանցը հանցնեցինք. որոնք ալ ղնոյնը սիրով եւ հօժարութեամբ ընդունէցին: Ուրեմն. Sub Praesidio¹ ex parte Ecclesiae Ressmo. D. Archidiaconi et Parochi Joannis Kapdebo, ex parte vero Ampl. Magistratus Spectabilis D. Lazari Csijki Judicis Primarii Civitatis, Considentibus A. R. D. Josepho Popoi, Capellano Curato Civitatis Spec-

1 Ամբողջ լատիներէն ասացուածքին իմաստն է. Եկեղեցւոյ կողմանէ նախագահ ըլլալով գերյարդէլ Տ. Յովէ. Պապտէպով. մէծապատիւ քաղսովաբաշխութեան կողմանէ՝ մէծարդոյ Ղազար Զիգիեան դիմաւոր դատաւորը. Իսկ խորհրդականներն էին Տ. Յովէ. Բօրյեան հոգաբարձու. Գրիգոր Գանիելեան,... Մարտինոս Գանիելեան քաղաքային պաշտպան դարձեալ՝ Անտոն Քէլեան եւ Յովէ. Ֆորքեան... Խակ քուէ ունեցող Եղբայրներէն զետր. Գանիելեան. Նիկ. Մուշքաշի:

tabilibus item D. D. Nbl. Gregorio Daniel, Nbl. Martino Lengyel. Nbl. Martino Daniel Oratore Comunitatis. Dominis item Antonio Khel et Joanne Xtophori Fark. Votisantibus Confratribus prfatiae Congregationis Nbl. Petro Daniel, Nicolai Matskási, Luca Burnaz, Theodoro Biluska, Adeodato Ördög, Martino Nuridsan, Josepho Motskási, Davide Biluska, Xtophoro Dsokebin, Luca Jakobi η. Աղ. Ֆունտադօրը, Աղ. Գրիգօրի Տանելեան գովեալ պաշտօնին մէջ մնաց. Եւ հասդատվեցան: Էրկուսում ֆունտադօր ընտրվեց Եւ անուանվեցաւ Աղ. Անտօն Քէլեան Առջի վահդաւ Աղ. Յիկոլ Մօջդաշեան. Էրկուսում վահդաւ Աղ. Յուսէփ Աւէտիքեան Եւ վերչապէս նօդարիուշ Աղ. Պօկտան Գօրաջօնեան: Ուրոնց ամէնուն բարի շնորհք Եւ էրկան կեանք ամենայն օրհնութեամբ կամեցինք:

Ակերոյ գրեալ աստարէկան մարտի 28ին նստած ժողովքին հաստատութեանը գօրա, գերհարդէլի Տէր ժողովզրապետը, զնօրէնը ամկրցուցած Եղբայրութեանը կանձները հետեւեալ կերպիւ շարէլօվ ու կարգադրէլօվ, վասն ապագա պիտոյութեան Եւ հաստատութեան, Ներկայ ամսուս 18ին քաղված Պ. Megye gyűlésին առաջ տալօվ, անոնք, այնպէս, ընտօր օր հու կու հետեւին ու գըրած կան, բօլօրօվիմբ տեղը կու թողվին, կի ընդունվին Եւ անդարնալի կերպիւ կի ամպրցըվին: Այնպէս օր զասանք

ամէն մէկ անդամը Եղբայրութեանը, իբրեւ օրէնք ճանշնա ու պատվէ.

Կախ Եւ առաջ ալ ուրեմն.

1. Ով օր ալ սէր ունէնա աս Եղբայրութեանը մէջ մտնէլու, արանց միոյ ընդէմութեան, զնոյնը Եղբայրութեանը կօնդակին մէջ նես գըրէլու, Աղ. Վադաւը կամ Աղ. Նօդարիուշը պարտական ըլլա: Բայց չէ ալ առաջ քանց օր զնես գրվէլուն կըտրած տախ, որն օր է ու պիլա 20 ար. Վար գընէր: Ով օր ասկից դուս զԵղբայրութեանը գաբիդալը շահեցնելուն համար, Ներս գրվէլուն ժամանակը հասդատած տախէն դուս արանց ճօրօվուցած իք մը ավէլօքը տալու հաճոյանար, գվածը իբրեւ ողորմութիւն ըստափ պի ընդունվի Եւ զքիչին շատ վարձքը աստուծոյվէ յուսա:

2. Որովհեաեւ ամէն մէկ Եղբայրութիւնը Եւ այսպէս նաեւ աս մեր Եղբայրութիւնն ալ, մասնաւոր դիտաւորութիւն զան ունի, օր աստուծոյ փառքը ավէլսա ու պայծառանա: Բայց աս նէրսի պատուական նիւթէն դուս, զիրեն շահաւորութիւնը գըրսըվանց ալ կամէնալօվ բանէցնէլու, զըոլոր հոգսը ու աարտը մէռէլտացը վրայ զարցուցիլէ: Հետեւապէս զան պարտաւորութիւնը օր այս քաղքին մէջ մէռած մարդիգացը սէպին վրայ ամար ձըմէր փըս փօրէ Եւ զնացա մարմինը գերեզմանատունը աղաւորէ ու տանի սիրով, վըրան կարնու: Իսդ

3. Օր չիլա թէ աղէկ անէլու կամէնալօվ հատուկ ինքն իրեն զէնօվ ըլլա, որովհետեւ փըս

փորէլուն մօտ դործիքներ ալ պիտուականին,
իրբեւ հըսլէց¹, լօբագաներ² եւ այլն, որոնք
արանց պան չին տրվի: Օղկա դիհաց վիրս փո-
րօղ եւ զմէրելը տանօղ Եղբայրքը զաս աշխա-
տանքը արանց վիճարք դընէլու ճօրօվշընէլու
չին կարնա, աս իրեքում կանօնին ուժին գօրա
փլս փօրօղ եւ մէրել տանօղ Եղբայրցը սէպին
վրայ ամէն անդամի աշխատանցը համար պի
տրվի մահ տանը տիրոչըմէ ՅՌն. Հետեւապէս

4. Պարտաւորութիւնը պիլա Պ. Աղ. Գուն-
տագօրնունը³ եւ Աղ. Վադաւնունը հետ Աղ.
Նօդարիուշին, Եղբայրութեանը անդամնուն մէջէն
8 էրիկ մարդիք ընտրէլու, որոնք վիրս փորէլուն
եւ զմէրել տանէլուն պաշտօնը, ալ վեր նըշա-
նած վիճարքին քով ամէն անդամ խատիր ու
հալալ վերջ տանէլու ունէնան, օր չիլա թէ
դացա դապրութէնովը⁴ կամ անկարքութեամբը
Եղբայրութեանը պատիւը ցածնա եւ օչընչանա:
Բայց

5. Հընարաւոր է, մանաւանդ աս լէզի
ժամանակնուն, օր այնպէս անկար ու ողորմելի
մէրել ալ հանդըպի, ում բոլորնաչարութիւնը
ընկալ մէծը ըլար: Եւ այսպէս շատ ու շատ
պակասութեան քով զփոս փորէլուն եւ մէրել
տանէլուն օրօշած վիճարքը տալու կարօղութիւն
կէնար: Աս ատէնը...⁵

¹ Անշուշտ, բրիւ պիտ'որ նշանակէ:

² Թէի, թիակ. հոնդարերէն է:

³ Հիմադիր, լսաիներէն է:

⁴ Ծուլութիւն:

⁵ Հայերէն բնադրին մէջ քանի մը տող պարապ

6. Աս դրսի մէրելտացը ընկերութիւն տա-
լուն գուս,¹ հօգեւորապէս ալ դացա օգնու-
թիւն հասնէլու կամէնալով, մեր Եղբայրու-
թիւնը աս վէցում կանօնին ուժօվը կու հաս-
դատէ, օր երբ ալ օր Եղբայրութեանը մէջէն
մէկնիւոր անդամը առ աստուած փօխէր, մար-
մինը հօգացվէլուն ու Ճօղվելուն էտէվանց²
Եղբայրութեանը զանկիկօվը քաղդքին մէջ իմաց
տրվի. որպէս զի զաս նըշանը լըսօղ Եղբարքը...
մէկ տեղ քաղվէլով ըրինտ կարքօվ մահ տունը
էրթան. ուրուս օր մէռածին հօգուն համար
5. Հայր մեր ու ողջոն քեղ պի կարդան. մէկ
հանգիսդ հաւիտենականօվ մը, ձանօվ:

7. Զհօգեւոր ընկերութիւնը առաջ տա-
նէլու եւ ասոնց մէջ զկենդանի Եղբայրքն ալ
մասնակից անէլու փափաքէլով, Եղբայրութիւնը,
աս օխգնում կանօնին ուժօվը հասդատեց օր
Եղբայրութեանը դիտաւորութեանը համար,
տարին 12 ձայնաւոր պատարաքներ մատուցան-
վին մեր մայր Եկեղեցուն մէջ: Որոնց մէջէն վեցը
կենդանի, մէկալ վեցը ննջեցեալ Եղբայր եւ
քըսվըտացը համար պի կարդացվին. ամէն ամ-
սու առջի էրկուշաբդին: Եւ օր Եղբայրութեանը
անդամները զպատառագ մատուցանէլուն օրը
դիտէնան. սօվորական առջի եւ ճուֆդակ քա-

թող տրուած է: Կ'երեւայ թէ որոշում մը պիտի գար այն
տեղը. բայց կամ գիտութեամբ եւ կամ մոռացութեամբ
դուրս թողուած է:

¹ Օդնելէն զատ:

² Երկնցընելէն ետեւ:

շելուն էտէվանց Եղբայրութեանը զանկիկօվն ալ
նրշան պի տրվի:

8. Եւ որպէս զի զյիշեալ տասվէրկու
պատարագը՝ մատուցող դահանուն կելուրը՝¹
արանց վիճարած չի մընա եւ այսու ամենայնիւ
Եղբայրութեանը վրայ իք մը ծանարութիւն
չընչնու, հասդատվեց, օր ան պատառաքին տակը
որն օր յատուկը կի յիշվի, Եղբայրութեանը
դանձանակ քաղցրվի. որոյ մէջ առատաձէր
Եղբարձ եւ քըրվուտաց ողբրմութիւնը քաղվէլով
անկից պատառաքիչ դահանան վիճարվի: Ավէ-
լորդը (թէ օր իք մը մնար) ալ վար նրշանած
9 կանօնին գօրա սէպ տրվի:

9. Յիշմունք ըլալօվ վերց ութնում կա-
նօնին մէջ պատառագ մատուցող դահանայինը,
ասդից հեշտ պիլայ հետեւելու, թէ Եղբայրու-
թիւնը զիրեն հատուկ դահանան պէտք պիլար
օր ունէնա. որն օր Եղբայրութեանը գարելանը
ասվէլօվ իշխանութիւնը հոգեբարձութեանը
մէջ, Եղբարցը եւ քրվուտացը կողմանէ մէկ մաս-
նաւորութիւն մը ունէնա: Բայց որոհէտեւ այս-
պէս հատուկ դահանաի պաշտօննուն բանէցը-
նելը զտեղական ժողովը դապետին բնական իշ-
խանութիւնը հեշտ կարնա թուլացնէլու, մէկ
դիհաց, օղկայ դիհաց զէղբայրութեանը պատ-
վականութիւնը ձանչնալօվ եւ միայնդամայն
զփորցարութիւնն ալ հասդընալօվ կի տեսնուն
թէ քիչօնք պակաս, հաշվէ բոլոր քաղաքը ան-

¹ Եկամուռա:

դամն է Եղբայրութեանը. ասոր համար մաս-
նաւոր գահանու վրայ պակասութիւն չի կէնա-
լով, հոգեւոր բանէրուն մէջ Եղբայրութիւնը
բոլորովիմբ տեղական գերհարգէլի ժողովրդա-
պետին իշխանութեանը տակը է ու պիլա: Այսու-
ամենայնիւ, յիշելով զՊ. Տէր Անդօն մուրա-
տեան շատ տարէկանի Եղբայրութեանը գօվ
բանէցուցած գարաղութիւնը¹, զվերց գրեալ
12 ձայնաւոր Եղբայրութեանը պատառագները
մինչեւ օր կամէնարնա, հաւանութեամբը հիմ-
պիկվան գերհարգէլի Տէր ժողովրդապետինը,
մատուցանէլու կարենա:

10. Եղբայրութեանը պիղտի եկամուռը
առջի իրենց կրցվացքէն հալալ մէկ տեղ քաղ-
վէլօվ եւ շահեցվելօվ պանդօ թըլսմէ պանին
փօխվէլուն էտէվանց բոլոր գարիդալը ասօրվան
օրը, օչ ալ շատ եւ օչ ալ քիչ է քան²
Զաս աստուծոյ շնորհօքը եւ բարի մարդիքացը
ընկէրութեամբը ավէլցընէլու կամէնալօվ, թոյլ-
արվութեամբը Պ. մեր Քաղջին Առաջնորդացը,
տարին էրկու անգամ, այսինքն զատկին էրկու-
սում օրը եւ ծննդեանը իրեքում օրը, այսինքն
սուրբ Յօհաննէս Աւէտարանչին ավուրը, զյի-
շեալ էրկու տօնը շնորհաւորելու համար Եղ-

¹ Գարաղութիւն, Դրանսիլուանիայի ազգայնոց լե-
զուաւը կը նշանակէ, գթութիւն, սէր, յարումն:

² Եղբայրութեան դրամագլուխ տեղն է. զոր շեն
լեցուցած անլուշտ անոր համար, վասն զի ճշդիւ չէին
գիտեր թէ որչափ է: Ետքէն կմ' մոռնալով եւ կամ' կամքը
կանոնադրութեան մէջ դրան չեն:

բայրութեանը մէջն էրկու ալ պատուական անդամ (զօրոնք Պ. Աղ. Փունտագօրները պի անուանին) Եղբարցը եւ քրութացը մօտ պէրթեան + ուսդից ողջ կի յուսանք թէ պարապ ձեռոք ետ չե պի դառնան. այլ նաեւ մեծ սիրով պի ընդունվին ու պի պաշխշվին, որ նոր գընտըւված շնորհացը համար....

11. Կի պարտաւորվի Եղբայրութիւնը, ան նաշարված եւ ողորմելի աղքատացը սէպին վրայ, որոնք զփոս փօրէլուն եւ մերել տանելուն կէլուրը վիճարելու կարօղ չին, զնոյնը հատուկ սընկէն փօրողնուն եւ տանօղնուն վիճարելու:

12. Բայց որպէս զի աս Եղբայրութեանը բարերարութէնօվը նաշարվածութեանը կեղծաւոր անընին տակը, նաբայալ որոնց մօտ կարօղութիւնը ընդգրէկ հատած, քամած չէ, ապրըվէլու չի կարէնան, այսպիսի պաշխը է զբայրութեանը միայն նոցա պի տըրվի, զօրոնք Պ. Աղ. Փունտագօրները հետ Աղ. Վադաւունուն եւ Աղ. Նօդարիուշին աղքատութեան կողմանէ, ասօր առժանի գըտնուն ու ճանչնան: Զորոնց խճըտանքը աս տասվէրկուսում կանօնին ուժովը կի ծանտրէցնունք, օր մէկքօվի թողէլօվ զէրեսապաշտութիւնը կամ զնենդութիւնը. յիշեալ ողը մութիւն անէլուն կողմանէ արդար ու շիտակ դատին: Զաս ալ միայնդամայն իրենց հռամանոցը հանցնէլօվ, օր այսպէս նաշարված մէռէլին օտքնուն մօտ զեղբայրութեանը դանծանակը դուս գընէցնէլու ունէնան, որպէս զի առատաձէր քրիադոնէիցը բարի տուրքօվը Եղբայրու-

թեանը խառնը քանի ինչ քիչ ընկէրվէլու եւ թէթէւնալու կարէնա:

13. Համ Եղբայրութեանը առաջ էրթալը եւ համ ալ աղքատ Եղբարցը եւ քրվատոցը գարազի շահէցվէլը. զան կի պահանչէ, օր Եղբայրութեանը գաբիդալիկը անպըտուղ սընկին մէջ չի պարկի: Ուստի աս 13 կանօնին ուժովը հասդատվեց օր յիշեալ գաբիդալը տարոց տարի Եղբայրութեանը ալ նաշարված անդամնուն շահօվ դուս տրվի, օր այսպէս համ Եղբայրութեանը պանիկը պըտուղ բէրէ, համ Եղբարքը եւ քրվատիկը ընկէրվէլու կարէնան: — Այսու ամենայնիւ.

14. Աս պան շահէցնէլուն եւ փոխ տալուն մէջ, անփոխիսելի կերպիւ աս կանօնները պի պահիկն ու բընըլվին. ա) Որքան օր հընար ըլս, այնպէս ջանալու է, օր քիչօվը, շատոնք ընկրվին: Հէտեւապէս ամպուր կի արդիլվի զան, օր օղկանուն ետ մընալօվը, մէկի մը իժօվ շատ տըրվի: բ) Մըտիկ անէլու է, խճմըտանաց տակ, օր աս քիչիկ ընկէրութիւնը, նացա մէջ փայ առվի, որոնք ասոր վրայ ալ մեծ պակսութիւն ունէնան. օր չիլա դէ, ալ ունէւոր անդամնուն ագահութեանը ալ զօր, քանց աղքատացը ընկէրութիւնը տաշինք: ը) Շահու տրված պանին դիմաց; ով ալ օր զան դուս անէլու կամէնար, օսդի, առծաթ, մարգիտ եւ այլ աղէկէն դուս, որոնք Եղբայրութեանը սընկին մէջ գօցվէլու կըլան, օղկա ուրիշ գըրակվան ամինեւին չի պի ընդունվի: Ուստի դ) պանին շահին դիմաց

հարըրի վեց քուս, ավելօքը ճօրօվցուցած շահը մեծ ու ծանտրը մէղքի տակ կու արդիւլիի: Խոգ թէ օր մէկնիւորը իրացօվ մը զեղբայրութիւնը պաշխըշէլու կամէնար, բարի տուրբը իրբեւ ողըրմութիւն ըրատի պի ընդունվի: Բայց չէ ալ առաջ, քանց երբ օր զգաբեկալը եւ վիճարէլուն դէրմինը համնի ու վէրջանա: շ) Ետքը մարդույալ պան մէկ տարէկան դէրմինէն ալ երկան չի տրվի: Որ այսպէս Եղբայրութեանը ընկէրութէնով ալ շատ անդամներ կարէնան ապրըվէլու: Ուսդի կի հետեւի թէ.

15. Եղբայրութիւնը մասնաւոր անձինք պէտք է օր ունէնա, որոնք օգկա ուրիշ պաշտօն քալցընէլուն քօվ 14. կանոնին մէջ գըռած հինկ բունդգումնուն վրայ մասնաւոր հոգ ու տարտ ունէնան. Նաեւ զԵղբայրութեանը դարբիդալին սէպ արնելը ու տալը իրեւ պարտազութիւն ճանչնան ու քալցընուն: Բայց չի կամէնալով զպաշտօնները առանց հարկաւոր պատճար փուժ եւ զուրի ավելցընէլու, օչ զՊ. ԱՂ. Փունտադօրները հետ ԱՂ. վահաւանուն եւ ԱՂ. նօդարիուշին միայն պարապ անընօվ հադցընէլու ու պատվէլու: հասդատէցինք թէ,

16. Եղբայրութեանը էրկու գոցօվ¹ հատրած սընտուկը, զրբին մէկ բալինքը Պ. ԱՂ. Փունտադօրնուն մէկը, զմէկալը ԱՂ. վահաւանուն մէկնիւորը պի պահին, միշտ եւ հանապազ...² մօտ կանին: Որոյ մէջ Եղբայրութեանը

¹ Կղպակ:

² Հոս բան պակաս է: Որոշումն ան եր սկզբնաւորաբէս, որ դրամոց արկղը ժողովրդապետին քով կենաց:

կօնտակին հետ, թէ զարիւներ եւ թէ դըրակվաններ գօցվին ու պահվին. ամէն բանի կողմանէ կազմած բրոդօգօլ քալցընէլով¹ Եղբայրութեանը Աղ. նօդարիուշը: Եւ օր զապագաէրենս ծէծ անքները եւ մէղադրէլուն պատճարները ամենայն կերպիւ հէրացնունք եւ հէտ վէրցընունք, անդարնալի կերպիւ հաստատեցինք օր:

17. Տարոց տարի Սընտուկ բանալուն, պան դուս տալուն եւ նոր զարիս անէլուն ձէւած օրը, զատկին իրեցում օրը ըլա: Որ օրը Եղբայրութեանը զանկրկօվը իմաց արվէլօվ, ամէն տարի հացին էտէվ էրկու սըհադէն բոլոր Եղբայրութիւնը պի քաղվի.....² տունը. ուրուիս մինչեւ օր Եղբայրութեանը առաջնորդաքը մէկ տեղիգախն, Եղբարբը բարի սօվօրութեանը գօրա, սօվօրական 6 կր. կէլուրի քօվ զքաղքըցոցը ննջեցեալքը մէմէկ ձայնաւոր հայրմեր ողջոն քեզով չերմերանդ յիշելու եւ ընկէրէլու պի պարտաւորվին:

18. Եղբայրութեանը Առաջնորդաքը ժողովքին մէջ ներկայանալով, իրենց հռամանօցը սէպին վրայ հատրած օստօլին բոլորը աս կարքօվը պի շարվին. Ճակատին օսդօլինը էրկու Պ. ԱՂ. Փունտադօրը պի նսդի: Զարաս իրենց հռամանօցը էտէվանց էրկու ԱՂ. վադավը:

¹ Կազմուած, կարգաւորեալ, արձանադրութիւն ունենալով:

² Ժողովրդապետին ըլալու է. անընւշու:

Վարի ճակատը օսդոլինը Աշ. նօդարիուշը:
Որոնք մէկ տեղ նսդած ինչ ալ օր Եղբայրութեանը երջանկութեանը եւ առաջ էրժալուն համար կօճկէին ու կըտրէին, արանց անոր օր աս կանօննուն ընդիմանար, կօճկած ու կըտրած ըլա. եւ ոչ մէկը Եղբարցը մէչէն իշխէ համարձակութեամբ անոնց ընդէմ վեր կաննէլու կամ ընդէմ զուրուձէլու: Այսու ամենայնիւ

19. Բարի մէկ հասդընալուն համար, աղէկ զըտանք, եւ այսպէս հասդատեցինք որ այս, տարեկան քաղվէլու սօվօր ժօղովքին մէչ, օսդոլին բոլորը զարտ զվերց յիշեալ Առաջնորդաբը, Եղբայրութեանը անդամնուն մէչէն գէր հինկ ալ պատուական անձինք նսդէցվին. նաքա այսինքն, զօրոնք վերց գօվեալ Առաջնորդաբը ընտրին եւ անուանին. օր հետ դացա, միասիրտ ըլալով, Եղբայրութեանը բաները ալ մեծ ուժով ու մէկ հասդընալով տարվին առաջ: Հէտեւապէս

20. Աս եւ հի ինչ օգկա Եղբայրութեանը Sessio-նուն կատարելապէս առդիլած է օգկա ուրիշ բաննէրու կօղմանէ, զօր օրինակ Պ. Գլէր, մակիսդրադ եւ հասարակի օբյեկտուներու դի-հաց tractatus-ի մէջ ապլովէլու: Միշդ դիմացը ունէնալով Եղբայրութիւնը զան, թէ ամէն բանի մէջ տակն է ձգած եկեղեցական եւ աշխարական Առաջնորդացը:

21. Ուստի կարգադրած տարեկան Sessio-նուն սօվօրական օբյեկտուները ասոնք պիլան.
ա) օր հին զարիսները դուս վիճարվին. Ե) գրասկ-վանները իրենց տիրոչը ետ տրվին. Ծ) պանը,

նոր նաչարվածնուն նօրէնը փըլս տըրվի. Ը) նոցա մօտէն բաւական գրակվան արվի. Ը) գաբիդալին կացութիւնը տարոց տարի նըշանվի ու սէպը կօճկած բրօդօգօլը նես գրվի. Եւ վերջապէս Ժ) որ փօս փօրօղնուն եւ մէռել տանօղնուն աղէկ կարքը հասդատվի ու ամողնա:

22. Եւ այսպէս, զարտ զաս օբյեկտուները. եւ մանաւանդ արանց վերց պատուեալ Եղբայրութեանը առաջնորդացը իրացի մը կողմանէ Sessio բռնէլու, ներկա կանօնին ուժօվը արգիլած է ու կի արգիլվի: Ասոնց քօլ գովեալ առաջնորդացը զաս ալ հանցնելով, թէ թէօր Եղբարձը եւ քրվըտացը մէչ (զորն օր աստուած մի արասցէ) պիղծ բէռնօք, քուրֆի, մարմնապաշտութեանը եւ ուրիշ գանելի մէղքէրու տրված անդամներ ալ դտվէին. եւ անմեղ խըրատնու էտէվանց անօրէն սօվօրութէննուն վաղի գալու չուղէնախն, զնացա անունը իրը փըթթած անդամներ Եղբայրութեանը կօնտակէն դուս քէրէլու ունէնան: Եւ վերջապէս

23. Որպէս զի աս 23 կանօնը, ամէն Եղբարց դիմաց գիտելի եւ ճանչնալի ըլա, այնպէս ընտօր օր աս ներկա Megye gyülvés-ին մէչ հասդատվէցին եւ անպըրցան, Պ. Աշ. Փունտագորնուն կու հանցնըվի, օր դալ հոդեգալսդեանը 3 օրը, զըոլոր Եղբայրութիւնը, հացին էտեւ 2 սահմեն մէկ տեղ քաղին եւ զյիշեալ 23 կանօնը մեծ ձանօվ նացա դիմաց կարգան կամ կարգացնուն: Անոր էտէվանց զամինօվը, այնպէս ընտօր օր հօս դըրած կու դտվի, Եղբայրու-

թեանը նոր կազմած բրօդօգօլումին մէջ բարէ
ի բար նես գըռվի, վեր բըռնէլօվ իրեն Պ. Megye
gyülsés-ը աս Եղբայրութեանը վըայ զիրեն հայ-
րական գըդութիւնը եւ դատօղական իշխանու-
թիւնը:

Գրմէցաւ 1815 18ին April, եւ յաս-
դատվեց նցյն օրը Պ. Megye gyülsés-ին մէջ:

Տէ՛ Յօհաննէ՛ Քաղաքավէան յ. յ.
Աւագէրեց եւ ժողովրդապետ:

Ս. Յովհաննու Եղբայրութիւնը յայսօր ալ
կեցած է: Բայց վերցիշեալ կանոններուն պահ-
պանութիւնն աներեւոյթ եղած է: Եղբայրու-
թեան անդամներն ըստ մեծի մասին կանայք են
հիմակ ու պարտաւորութիւն ամենեւին չունին:
Բոլոր բոլոր կանոնները յայնմ կը պարունակին,
որ ամիսը մէյմը Ս. Յովհաննու պատարագին
ներկայ գանուելու են անդամները: — Եղբայ-
րութեան դրամագլուխն որ այսօր 1750 ֆիորին
է, ապահով տեղեր շահու դրուած է: Շահը՝
կ'առնու քահանան, իրեւ մատուցած 12 պա-
տարագին վարձքը:

4.

Եղիսաբեթուպոլսյ աղդայնոց՝ ներքին
կենաց վրայօք եղած քանի մը կարգադրութիւն-
ներ, դաշնիքներ ու սովորութիւններ կ'ուզեմ
ընթերցողաց առջեւը գնել: — Առաջնները՝
քաղաքաբաշխութեան արձանագրութիւններէն,
իսկ երկրորդները՝ դիւնատան գրուածքներէն
հանած եմ:

Քաղաքային ներքին կենաց նկատմամբ յա-
ջորդ կարգադրութիւններն ու որոշմունքները
կը գտնենք դարուս առաջին կիսուն մէջ:

Աւելին (gremialis) կարգադրութիւններ:

1. Ան քաղաքացիներն, որոնք իրենց տնե-
րուն մէջ գինի կը ծախեն, պարտական են նախ,
քաղաքին այդեստաններուն բուսցուցած գինիները
գնել. — եթէ որ անոնք ծախու են եւ այն
գնով կրնան գնուիլ, որ գնով որ կը ծախուին
շըջակայ գեղերուն մէջ:

2. Ամէն մէկ կուժ (Վատրա, Eimer) օտար
տեղ մշակուած գինւոյ համար պէտք է վճարել
մաքս — մէյմէկ չափէն (Mass = $1\frac{1}{4}$ լիթր)
— մէկ արծաթ քառանգան:

3. Ներս բերուած խմելու օղիէն, պէտք է
վճարել մաքս, մէկ կուժի համար 4 արծաթ
քառանգան:

4. Հրապարակի մէջ հաց եփող եւ պտուղ
ծախող ընտասուններն (Kofa), որոնք հասարակ-
օրէն վաճառանոցին մէջ վաստակով կը ծախեն՝
վճարելու են, իրենց ըրած առուտուրին համե-
մատ, տարուէ տարի որոշ ստրկի գումար մը:
(Ասոր մէջ հասկընալու չենք, տները ծախուած
հացն ու պտուղը:)

5. Այժ ու ոչխար պահելու չկայ հրաման,
ոչ քաղաքացւոյ՝ եւս առաւել օտարի, առանց
բժշկի վկայականին: Ա՞ն աղքատ աստիճանի
մարդիկն, որոնք կով չեն կրնար պահել՝ քա-

զաքաբաշխութեան հրամանաւը, կրնան սեւ այծ
մը պահել:

6. Ատենական գործառնութեանց, արա-
ծելու եւ քաջաբային գործոց նկատմամբ՝ կը
դրուին օգնական դատաւորներ, որոնք իշխա-
նութիւն ունին, մինչեւ վեց հունգարական ար-
ծաթ ֆիորին տուգանք գնելու։ Ոստիկանու-
թեան վերատեսուչը՝ կրնայ մինչեւ 12 ֆիորին,
իսկ գլխաւոր դատաւորը՝ մինչեւ 24 ֆիորին
պատժել։

7. Դուար արածելու նկատմամբ, կ'առ-
նուի իբրեւ օրինակ Գիւգիւլէօ դատառակոմնու-
թեան ԼԳ. ՕՐԴ կանոնը. միտ գնելով՝ որ թոյլ-
տուութիւնն ոստիկանութեան ճամբովը՝ քա-
զաքային իշխանութեան ձեռքն ըլլայ։

8. Պարտէզներն ու երկիրները՝ իւրաքան-
չեւր ոք, օգնական դատաւորին աղդարարու-
թեանը վրայ ութ օրւան մէջ, պէտք է շրջա-
պատել. զոր եթէ չ'ըներ, դատաւորը կրնայ
զինք, մինչեւ երեք արծաթ ֆիորին տուժել.
— Եւ ինչ որ վնաս յառաջ եկած է, պար-
տէզն գէշ շրջապատելուն համար, զանիկայ
հաստոցանելու է պահանջողին. նցյալէս վճա-
րելու է օգնական դատաւորին օրական վարձքն
ու աշխատութիւնը։

9. Օրինաց համաձայն, աղջիկ տղան, ան-
դամ մը օրինաւորապէս կարգուելով ու իր
պաշտատականն ընդունելով՝ ալ իրաւոնք չունի
մաս պահանջելու։ — Կտակ ընելն՝ ամէն մար-
դու աղատ թող տրուած է։

10. Ներքսածութեան (introductio), տան
վաճառման կամ արտաքին գործքի մը գէմ բո-
ղոքողը՝ պէտք է 15 օրուան ժամանակի միջոցին
մէջ, զեկողն ու զգնողը՝ քաջաբային խորհրդին
առջելը կանչել տալ. — զոր եթէ չ'ըներ, 15
օրն անցնելէն ետեւ՝ ընդգիմագրութիւնն առանց
խօսք աւելցընելու կ'ոչնչանայ։

11. Եթէ մէկն, զգլսաւոր դատաւորը,
կամ ծերակուտին անդամներէն մէկը, կամ պաշ-
տօնատէր մը՝ հրապարակաւ նախատելու յան-
դգնի, իր յանցանքին մեծութեանը համեմատ,
քաջաբային խորհրդէն, ատենական ճամբով՝
առանց անձի ընտրութեան, պիտի պատժուի։

12. Եթէ մէկն, որեւիցէ տեսակ ներքին
կամ արտաքին երկիր՝ մշտնջենապէս ծախել
կ'ուղէ, այս տեսակ երկրին նկատմամբ — եթէ
որ գլխաւոր հրապարակին մէջն է, երեք տեղ
պէտք է որ ծանուցագիր կացընել տայ եւ այս
բանս՝ քաջաբային իշխանութեան ձեռօք ալ
հաստատէ։ Եթէ որ ծանուցուած որոշեալ ժա-
մանակի միջոցին մէջ, աղդային կամ օտարական
մը երկիրն՝ երեն սեպհականելու համար ըներ-
կայանայ ալ, ի վերայ այսր ամենայնի, մէկ տա-
րուան ու երեք օրուան ընդգիմութեան (relic-
tatio) միջոց մնայ, որպէս զի դրացիները կամ
արիւնակիցները (sanguine junctus) յիշեալ եր-
կիրը կարենան գնել։ Որոշուած մէկ տարուան ու
երեք օրուան ժամանակամիջոցն անցնելէն ետեւ ե-
թէ ասոնք՝ այն տունը չգնեն, ան ատեն ընդգիմու-
թեան իրաւունքէն գուրս ինկած կը համարուին։

Քաղքին մէջ ըլլալին երքսածութեաննկատ-
մամբ ընդունուած սովորութիւնն ան է, որ ազատ
ըլլայ ամէն մարդ, 15 օրուան մէջ բողջել:
Ասկից ետքն ալ աս բանս հաստատուն մնայ:

14. Առանց քաղաքային խորհրդին ու
հասարակութեան հրամանին եւ թոյլտուու-
թեանը, ոչ ոք իր տունն օտար վարձկան առ-
նելու համարձակի՝ ընդ պատժով 12 հունդա-
րական ֆիորինի: Կերս առնուած վարձկանն
եթէ գուար ունենայ — որովհետեւ երկիր չունի
— անամնոյ մը համար, արծաթ ֆիորին մը
վճարելու է:

15. Եթէ մէկը՝ քաղաքային խորհրդին
պատիւը, կամ պաշտօնատէրի մը յարդը փոքր-
կացընելու, վար զարնելու եւ նուազընելու
ջանայ, առանց անձի զանազանութեան՝ ծերա-
կուտի խորհուրդն իշխանութիւն ունենայ այն-
պիսին՝ իր յանցանքին որպիսութեանը համեմատ,
քաղաքային ճամբով պատժելու:

* *

Անենետկոյ Միիթարեանք, արդէն Միի-
թար Արքահօր ժամանակ Եղիսաբեթուպոլսոյ
մէջ գործեցին իրեն առաքելական քարոզիչ
եւ ուսուցիչ: ¹ Պատուական հայրերը՝ հետղիւտէ
ըստ մասին դնմամբ ու ըստ մասին պարգեւա-
տուութեամբ շատ տեղերու եւ երկիրներու տէր
եղան: Ասոնց վրայ բարերարները՝ հայրերուն
տուն ու եկեղեցի շինեցին:

¹ Տե՛ս Հատ. Ա. Ել. 55—57:

Դարուս առաջին մասին մէջ Սոֆալեան
ալ քաղաքս եկաւ իրեն վանատան մեծաւոր:
Ու որովհիւտեւ տեղեակ էր երկրագործութեան
ու մանաւանդ այգեգործութեան՝ քաղաքային
իշխանութենէն կտոր մը պարապ երկիր ուղեց.
որպէս զի անոր վրայ այգւց գպրոց կանգնէ:
Քաղաքը՝ սիրով տուաւ իրեն բաւական ընդար-
ձակ երկիր մը, որ զանիկայ իր գիտութեանը
համեմատ բանեցընէ: Թէպէտ քաղաքաբաշխու-
թիւնն երկիրը ձրի տուաւ, բայց զանիկայ 36
տարի գործածելէն ետեւ, իր տիրոջը՝ քաղքին
վերադարձնելու էր:

Ասոր նկատմամբ, քաղքին եւ Սոֆալեանի
մէջ յաջորդ դաշնաքը դրուեցաւ:

1831 Ապրիլ ամսցին 8ին, անուննին ստո-
րեւ գրողներուն մէջ, դրուեցաւ յաջորդ ան-
ջնջելի եւ մնացական դաշնաքը.

1. Եղիսաբեթուպոլսոյ ազատ թագաւո-
րական քաղքին հասարակութիւնն՝ Էրնէի կո-
չուած ճամբուն քով գտնուած լեռնէն, աբքունի
ճամբուն կից, վերի դին՝ 145, իսկ վարը՝ 116
ձողաչափ երկայն — արեւմտեան դին $66^2/6$,
իսկ դէպ ի քաղաք նայող կողմը $55^4/6$ ձողա-
չափ լայն, կամ բոլորն առնելով՝ $7960^{1/2}$ քա-
ռակուսի ձողաչափ երկիր. այսինքն $39^{1/2}$ ձողա-
չափ պակաս — 5, այսինքն՝ հինգ արտավար
(jugerum) այգեստանի երկիր կտրելով՝ զանի-
կայ պատուելի Անտոն Սոֆալեան աղային կու-
տայ՝ յաջորդ պայմանաւ.

2. Որ այս այգւցոյն յարմար տեղն, որիթա-

տունկ եւ պտղյ ծառեր տնկէ Սովալեան, իր յատուկ ծախօվը: — Աս երկիրն՝ անցած տարի, նյեմբերի առաջին օրէն սկսելով, 36, այսինքն, երեսունութեց տարի, կամ մինչեւ 1866 նյեմբեր մէկ, իբրեւ իր յատուկ ու իր շինած այդին կարենայ խաղաղութեամբ պահել, գործածել ու վայելու՝ առանց ասոր մէջ մէկը զինք վրդովելու:

3. Որովհետեւ սակագին կտրուեցաւ, որ այս հինգ արտավար երկրին արժէքն ըլլայ 75 ֆիորին, անոր համար՝ պարտական է Հ. Անտոն Սովալեան աղան, աս գումարին օրինաւոր, վեց առհարիւրչեայ շահը՝ կամ 4 ֆիորին, 30 քուայցէր, այսինքն՝ չորս ֆիորին ու երեսուն քառանդանն, իբրեւ վարձք (titulo arendae) տարուէ տարի, հոկտեմբերի վերջը՝ հասարակաց արկղին վճարելու, մինչեւ որ 36 տարին լմըննայ:

4. Ազատութիւն պիտի ունենայ Հ. Սովալեան զատ այգեգործ ու պահապան պահելու, որոնք ամենեւին դուար պիտի չունենան: Ազատ պիտի ըլլայ՝ այն այգւոյն մէջ բուսած խաղողն, ըստ կամի, բաղձացած ատենը կթելու, առանց այգւոյն պահապանին՝ հասարակաց վճարմանը, կամ ուրիշ՝ իրեն դրացի այգիներուն, կամ ուրիշ քաղաքային այգի ունեցող տէրերուն հետ եղած ընդհանուր կարգագրութեանց ու կանոնագրութեանց միտ գնելու:

Ես ալ, Անտոն Սովալեան, կը պարտաւորեմ ինք զինքս թէ առ այն, որ վերոյգրեալ կէտերը խստիւ պահեմ, եւ թէ առ այն,

5. Որ 36 տարին անցնելէն ետեւ, կամ

ես անձամբ եւ կամ ան, որուն որ ես այն այգեստանը կը յանձնեմ, որոշեալ ժամանակին Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեանը յանձնէ այն երկիրն — իբրեւ իր տիրոջը՝ մշտնջենապէս գործածելու եւ վայելելու համար, լաւ վիճակի մէջ եւ առանց մէկ վեասու. — ամէն իրեն վերաբերեալ բաներովը, պահապանի եւ ագարակային աներովը, գարձեալ՝ հօն իզմէ շինուելի տնտեսական շէնքերովը մէկտեղ, առանց անոնց համար բան մը պահանջելու. եւ կամ որեւիցէ տեսակ ծախք մ'ուղելու — ոչ ես, ոչ իմ յաջորդս եւ ոչ իմ վարձակալս: Եւ աս գրութեամբս կը յայտնեմ ու զիրենք մշտնջենապէս զուրս կ'առնում ու կը զրկեմ, այս բանէս. այնպիսի կերպով մ'որ պատուելի հասարակութենէն ամենեւին պահանջմունք մ'ունենալու հրաման չունենան: Իսկ եթէ այս հինգ կետերուն մէջ՝ յառաջ բերուած պայմաններն — երբ որ ըլլայ՝ թող ըլլայ — չպահուէին եւ չգործագրուէին, այն ատեն այս վախճանաւ կտրուած ու ինծի տրուած այգեստանն՝ ես եւ կամ իմ յաջորդս ըստ պատշաճի հոգալու անհոգ ըլլար, հիմակուընէ ազատութիւն կու տամ, որ ան այգին հասարակութիւնն իբրեւ իր յատուկն, իզմէ անմիջապէս կարենայ ետ առնուլ. եւ որոշեալ ժամանակէն յառաջ՝ իրենը համարիլ. առանց աս միջոցիս ըրած աշխատութիւններս ու ծախքերս ինծի ետ դարձընելու:

Եւ որպէս զի աս գաշնագրութիւնն աւելի հաստատուն ըլլայ, զասիկայ՝ երկու կողման ստո-

րագրութեամբն եւ սովորեալ կնիքներովը կ'ամշ-
րացընենք:

Տուեալ Եղիսաբեթուպոլիս, վերը գրուած
օրն, ամիսն ու տարին.

Յանուն Եղիսաբեթուպոլսոյ հասարակու-
թեան

Գրիդոյ Տանիէլէան յ. յ.
գլուաւոր դատաւոր.

Ոչոն Մարդովովէան յ. յ.
առենաբան.

Տ. Կ.

Յովէտ Չէժէլէան յ. յ.
նոտարի փոխանորդ.

Հ. Անդոն Անդովէան յ. յ.
Տ. Կ. Անտոնեան

Պատշաճութիւնը՝ մանաւանդ թէ պար-
տականութիւնը կը պահանջէր, որ Վենետիկոյ
Միհթարեաններն, առաջիկայ գործքին մէջ ան-
յիշատակ չթողունք. — ան Միհթարեաններն,
որոնք 170 տարիէն աւելի յաջողութեամբ՝
քաղքիս թէ հոգեկան, թէ բարսյական ու թէ
նիւթական յառաջադիմութեանը մէջ այնչափ
օգնական եղան:

Բայց ափսոն որ քաղքիս ո՛չ գիւանա-
տանը, ո՛չ քաղաքային ժողովքներուն արձանա-
գրութեանց՝ եւ ո՛չ պատուական հայրերուն
վանատանը մէջ, իրենց վրայօք գրուած բան մը
կը գտնենք: — Աս բանս հաւատալը՝ գրեթէ
անկարելի է: Եւ սակայն, ստոյդ է:

Թէ ի՞նչ կրնայ ըլլալ ասոր պատճառն՝
ըմբռնել չեմ կրնար: — Կարելի է թէ 1848ին
խովայով օրերուն մէջ՝ ասոնք այրած, ոչնչա-
ցած ըլլան: Ան ալ կարելի է, թէ զատնք՝ հայ-
րերը Վենետիկ փոխադրած ըլլան: — Ասոր
նկատմամբ քայլեր ալ ըրած ենք Վենետիկ, ու
խնդրեցինք որ եթէ Եղիսաբեթուպոլսոյ վրայօք՝
յիշատակարաններ, պաշտօնական գրութիւններ,
նամակներ եւ այլն ունին, բարեհամբին մեղի հա-
ղորդելու, որ հրապարակ հանենք: Բայց աննպաստ
պատասխան մ'ընդունեցանք:

Աս պատասխանն երկու հիմ կրնայ ու-
նենալ: Մէկն է ան, որ իրօք գրաւոր յիշատա-
կարան չունի Ս. Ղաղարու դիւանատունը՝ Եղի-
սաբեթուպոլսոյ վրայ. որ ինչպէս ըսինք շատ
անհաւատալի բան է: Մէկալն ան, որ գուցէ
անանք բաներ են, զորոնք սիրով չեն ուզեր
մայլս յանձնել, ու ոչ առանց պատճառի: Աս
բանս շատ հաւանական է:

Զիարդ եւ իցէ: — Վերսոգրեալ դաշնա-
գրէն զատ քաղաքային ժողովքներուն արձա-
նագրութեանցը մէջ, կը գտնեմ անցած դարու
կէսերէն երկու կտոր յիշատակարան: Արդա-
րասիրութիւնը կը պահանջէ, որ — որովհետեւ
ազգայնոյ վրայօք է գրութիւննիս — զատնք
ընդօրինակելով՝ ընթերցողաց առջեւը գնենք:

Մէկը՝ 1763 մարտ, 2ի — մէկալը՝ 24ին
թուականը կը կրէ: Նիւթերնին՝ սա է:

Հ. Ղաղար մեծաւորին ու Հ. Կարապետին
մէջ ծագած անմիաբանութեան պատճառաւն —

որչափ կ'երեւայ — խոռվութիւններ ելան
քաղքին մէջ։ Քաղաքաբաշխութիւնն, ասոր
առաջն առնելու համար՝ առաջինին դեր ելլե-
լով՝ Աբբահօր կը գրէ, որ զՀ. Կարապետ ետ
կանչէ։ Ասիկայ եղածն իմանալով՝ քաղքին
իշխանութենէն անցագիր մը կը խնդրէ Վենե-
տիկ երթալու։ Քաղաքը սիրով կու տայ անցա-
գիրն ու կը գրէ Աբբահօր, որ Հ. Կարապետ
Վենետիկ կ'երթայ. Եւ պիտ'որ ըսէ ասանկ յան-
կարծակի երթալուն պատճառը։ — Կ'անցնի
քանի մ'օր ու քաղաքը՝ Մարտի 22ին, ուրիշ՝
աւելի յայտնի նամակով մը կը ծանուցանէ
Աբբահօր, որ զՀ. Կարապետ, ալ ետ չխրկէ,
վասն զի օտար երկրի մէջ ըլլալով՝ հետեւու-
թիւնը՝ գայթագութիւն կրնայ ըլլալ. զինք
չ'ընդունիր։ ԶՀայր Ղազար նորէն իր մեծաւո-
րութեան տեղը դնէ։ — Աս ըրած ատեն, քա-
ղաքաբաշխութիւնը, Դրանսիլուանից լատին
եպիսկոպոսին ալ մանրամասն տեղեկութիւն կու
տայ եղածներուն վրայ, յայտնապէս ըսելով
թէ, Աբբահայրն զՀ. Ղազար մեծաւորն իր
պաշտօնէն զրկելով, անփորձ անձ մը, զՀ. Սի-
մէն մեծաւոր դրած է։ Հ. Կարապետ՝ այս բանս
ամպիոնէն հրապարակաւ ժողովրդեան ծանու-
ցեր է. որ անլուր բան է — կ'աւելցընէ, քա-
ղաքաբաշխութիւնը։ — Աս ընելէն ետեւ, կը
խնդրէ, որ վաղեմի մեծաւորն, զՀ. Ղազար իր
մեծաւորութեանը մէջ հաստատէ. Եւ այլն։

Կը դնեմ քաղաքաբաշխութեան ժողովին
արձանագրութեան բնագիրն. որպէս զի ընթեր-

ցողն աւելի ճիշդ տեղեկութիւն ունենայ եղածնե-
րուն վրայ։

⁴ Աստուծոյ ողորմութեամբն. 1763 Մարտի
2ին. Էլիզաբէդան։

Պատճառ գրսյս այս է։ Ինչպէս որ Էրեկ-
վանը օրն քաղվէլով Պ. Հասարակին, եղեւ խոր-
հուրդ վասն սուրբ անդօնի ոչղիտէնձիային
քահանայիցն, որն որ կու գտվին մեր քաղքին
մէջ։ Եւ յայտնելով Պ. Հասարակին զիմաց,
թէ շատ պղտորութիւններ ելան քաղքին մէջ
հայր կարապետին պատճառաւըն, ութվեցաւ
Պ. Հասարակին, որ գրվի մէկ գիր մը Վենետիկը
Սուրբ Ղազարու վանքն Աբբահայրըն, որ զՀայր
կարապետն վերցնու ասգից զէրայ շատ պղտո-
րութիւններ կլան իրեն պատճառաւ։ Այս այս-
պէս հանդըպելով, երկուսում օրն, որպէս վե-
րայ դատումին, տվաւ Հայր կարապետն Պ.
Հասարակին մէկ ինշդանձիամն¹ Պ. Հասարակին,
որին մէջ վալոտիգովադ² կու անէ. Եւ բարօվ
մնայ կու առնու Պ. Հասարակին, թէ կու եր-
թայ Վենետիկը։ Եւ այսպէս կու խնդրվի, որ
աղէկութիւն անին եւ մէկ բաշուշմն³ տայ իրեն
հրամանոցն։ Որ բանն ութվեցաւ Պ. Հասարա-
կին եւ գոնգըստովագադ⁴ արաւ, որ տրվի բաշուշ
հայր կարապետին. Եւ Աստուծ բարի ճանա-
պար պաշխէ։

1 Ղատ. բառ. է. աղաշանք՝ խնդրուածք կը նշանակէ։

2 Valedico. լատ. է. Աստուծ ձեզի հետ ըլլայ. ըսել, մերջին բարեւը տալ։

3 Անցագիր. լատ. է.

4 Concludo, որոշել. հաստատել լընցընել։

Նմանապէս գօնդլուտովագ արաւ Պ. Հասարակըն թէ, հասարակին անընօվըն գրվի մէկ գիրմն լէնէտիք գերյարգելի Աբբահցյրըն, որ գրին թէնօրն¹ այս ըլա. Նախ եւ առաջ շնորհակալ կու գայ Պ. Հասարակութիւնն գերյարգելութեանդ, որ այս չափ տարի մէզի թօղլիխ զվ. Պ. Հայր կարապետն, որ խրատող էղիլէ մեզի: Զ ումն, որովհետեւ օր գիտենք, որ գերարգելութիւնդ չիս հրամայիլ որ Ա. Հայր կարապետն գայ վեր եւ իրեն պատուելութիւնն ալ կու կամենայ գալու, նայ մինք գօնդրայ² չինք կաննիլ. Հապա ըռատի ինք,³ որ երթայ, գերյարգելութիւնդ խոհիմ իս, եւ փոյդ չէ մեզի պատճառ տալու. թէպէտ իր պատուելութիւնն կու գրէ ինշդանձիային մէջ, թէ ծեր է ու խելքը մամ կու գայ.⁴ Նայ կու կամի թէ իրեն հայրենիքն երթայ: Վասըն որոյ մինք ալ կու խնդրինք որ մեզի ալ շատ զիրեն Պատուելութիւնն չի խրկիս. զերէ իրեն հիւընտութեանն պատճառն, որպէս կու երեւնայ նա ուկուլայ⁵ չի կարնալ բրնելու. Եւ մէկալօնք ալ վերան նայելով ուկուլայ չին բրնիլ: Վասն որոյ,

¹ Լատ. բառ. է. կերպ. որպիսութիւն, իմաստ. բավանդակութիւն կը նշանակէ:

² Լատ. ընդդէմ; Հակառակ:

³ Գոհ. հանդիսատ. — Դրանսսիլուանիոյ աղդայնոց լեզուան է:

⁴ Մամ գալ. Գրանսիլուանիոյ հայոց լմզուով՝ պըտըտիլ, դառնալ կը նշանակէ: Այսինքն դլուխը կը դառնայ:

⁵ Կարգ. կանոն: Լատիներէն է:

խնդրինք զգերյարգելութիւնդ, որ այս մնացածնուն ալ ուկուլայ խրկիս. որ ուկուլայօվ ապրին: Զէրայ հօս այլ ազգի մէշ կու գտվինք. Եւ գայդակիսութիւն կլայ հանդըպէլու: Նայ չի պի կամենայինք, որ այս պատճառաւալըն, այլ ազգի բերան ըննինք: Որ բանը կու խնդրինք, որ թէզօվ ըլայ:

Նմանապէս ութվեցաւ Պ. Հասարակին ունց վօդոյ¹ որ գրվի գերյարգելի Աբբահցյրըն մէկ խնդրըվածքի գիրմն, վասն Ա. Պ. Հայր Պազարսոսին. որ անէ մեզիկ այնչափ կրածիան² եւ թողու զիրեն հայրութիւնն մեզի. զէրայ զօր³ պիտվական է մեզի. մանաւանդ որ շատ խոստովանայ որդիք եւ զըսդըրվիք ունի ու քարոզիչ օգկան չէ, քանց⁴ իրեն պատուելութիւնն: Եւ որովհետեւ հայր կարապետն ալ կու երթայ, նայ պաքսութիւն ունինք քահանայի:

¹ Աստուծով. 1763. Մարտի 24ին Էլիզաբէդան:

Ութվեցաւ Պատուելի Հասարակին, որ ասոր առաջ գրելով Պ. Հասարակն մէկ գիրմն գերյարգելի աբբահցյրն լէնէտիք, վասն Հայր կարապետին թէ ալ շատ չի խրկէ մեզի զայս մարդն. Նայ հիմա ութվեցաւ Պ. Հասարակին, որ նորէն այլվի⁵ գրվի մէկ գիրմն վերոգրեալ Աբբահցյրն թէ ամենեւիմբ ալ շատ չի խրկէ

¹ Միաձայն, մէկ ձայնով:

² Շնորհ. ողորմութիւն:

³ Ծատ, արտաքոյ կարգի. կը նշանակէ:

⁴ Բացց եթէ, քան թէ:

⁵ Դարձեալ, նորէն:

զՀայր կարապետն մեր քաղաքն, զէրայ չինք
ընդունիլ: Եւ թէ օր բրօպայ¹ անէր խրկելու
հասարակին կամացն դէն, մեծ պղտօրութիւն
պի ելէ մէջէն: Կմանապէս աս ալ գրվի թէ
գերյարգելիին ինչ ալ ասէր Հայր կարապետն
միարանիձըն դիմաց, նա թէվէքելի² հաւանու-
թիւն չի տան ասածին, մինչեւ որ մեր հասա-
րակին ինքօրմածիան³ ալ ներկայ չիլսյ. Թէ օր
պիտվական ըլսյ: Եւ թէպէտ առաջի գրին մէջ
գրիլինք խնդրելով զգերյարգելութիւնդ, թէ
ալ շատ չի խրկիս զլ. Պատուելի կարապետն
մեզի. բայց հիմիկ ատկապէս⁴ կու յայտնինք
ասովլ, թէ մեր քաղաքն, ալ շատ չի գտվի, ոչ
իրեն պատուելութիւնն եւ ոչ իրեն պատուե-
լութեան նմանն ժողովըրգեան մէշ դայդակ-
իսութիւն եւ պղտորութիւն անօղ. որն որ չինք
յուսալ թէ պի գտվի: Եւ զայս ամենայն կու
յանձնինք գերյարգելութեանդ եւ բոլոր միա-
րանից խոհեմութեանն, վասն հերացնելու զա-
պագայ չարիքն: Կմանապէս որպէս ասոր առաջ
խնդրելինք զգերյարգելութիւնդ վասն Հայր
Պաղարին, թէ մեզի շնորհիս զիրեն պատուե-
լութիւնն, հիմիկ ալ մեծաւ խոնարհութեամբ
կու խնդրինք զգերյարգելութիւնդ, բոլոր հա-
սարակաւն, որ շնորհիք անիս մեզիկ եւ շնորհիս

¹ Լատ. է, փորձ. փորձ ընելլ:

² Դիւրաւ, թեթեւութեամբ, շուտով. — կարծեց
տաճկերէն է:

³ Լատ. է, տեղեկութիւն, հրահանգը:

⁴ Մասնաւոր կերպով. յայտնի. յատկապէս:

զիրեն պատուելութիւնն. Եւ որպէս սուբէրիօր¹
այս ոէղիտէնձիայիս: ² Զէրայ մեր խըճմլ-
տանքօվըն կու ճանչնանք, թէ արժան է սուբէ-
րիօր ըլալու. որով հետեւ մինչեւ այս ժամա-
նակն խոհեմութեամբ եւ մեծ բարի օրինակօվ
կարավարիլէ զայս փոքրիկ ոէղիտէնձիան: Եւ
վեր. Հայր Սիմեոնը ծեր է. Եւ անհընարին է
կարավարութիւն անէլու: Եւ այսպէս ամենայն
բանը սիրով պի կարավարվի, թէ կրօնաւորացն
կողմանէ, թէ Պ. Գէրին կողմանէ. Եւ թէ ժո-
ղովրդեանն կողմանէ:

Կմանապէս ութվեցաւ Պատուելի հասա-
րակին, վերոյ տագումին,³ որ գրվի մեր գերա-
պայծառ Եպիսկոպոսին մէկ գիրմն, որ գրին գէ-
նօրն այս ըլայ. Յայտ լիցի գերապայծառու-
թեանդ, որ տարօն մարտի 1^{ma} գալով մէկ
գիրմն մեր քաղքին մէջի սուրբ Անդօնի Աբբային
ոէղիտէնձիային վենետիգու գերյարգելի Ար-
բրահօն մօտէն, որ գրին մէջ տէկրատալուիդ⁴
կու անէ զուրբէրիօրն, որն որ ինչվաս եղիլէ.
այս ինքն զՏէր Ղաղարն: Եւ գտվելով ոէղի-
տէնձիային մէջ մէկ քահանամն, անունը գարո-
լուս,⁵ ելիլէ եւ բուրլիցէյ եկեղեցցն մէջ

¹ Մեծաւոր, առաջնորդ:

² Կայան. նիստ. պատաստ:

³ Թոււկան. թիւ:

⁴ Տեղէն, աստիճանէն վար առնուլ, վերցնել. լատ. է:

⁵ Ըստ զարմանալի բանս Ազգայինք՝ Հայու. յատ-
կացեալ անուններն այս կերպով կը փոխէին: Արդանը
Կուլայ Martinus. Աքսենտիոսը Augustinus. Միհամը
Michael. ու հոս կարապետը Carolus. — Աս բանս կ'ընէին՝

զտէկրատիան բուրլիգօվադ արիլէ։ Որ բանը մեղիկ գիժար ութվիլէ։ որով հետեւ կենքաներըս այսպէս բան չինք լսուիլ եւ չինք տեսիլ։ Եւ տէր խաղարին տեղն զմէկ գահանամն աննունը հայր սիմէնս սուբէրիօր դրիլին։ որն որ մեղիկ ամենեւիմի չի ութվիլ։ զէրայ, մէմն օր ծեր է եւ այնքան էքսմէրիաձիայ¹ չունի, նայ անհարին կութվի մեղի թէ կարնայ կարավարելու։ Վասն որց կու խնդրինք զգերապայծառութիւնդ, որպէս զմեր հայրն, որ չի խնայիս, մեղի այս կրաձիան անէլու եւ զասոր առաջի սուբէրիօրն, այսինքն դհայր Ղաղարն տեղն հասդատելու եւ սուբէրիօրութեանըն մէջ զնէլու, որով հետեւ գիտինք, որ գերապայծառութիւնդ մեր հայրնիս, եւ այս ռէզիտէնձիան ալ գերապայծարութեանդ մօտէն ունի զտէբէնտէնձիան։² Ասոնք այդպէս հանդըպելով, տէր գարոլուսն գնաց Վենետիքն։ Երթալուն մեծ ուրախութիւն ունացիլէ մեր հասարակն։ Եւ գրիլինք ալ Վենետիք Աբբահօրըն, որ մեղի ալ շատ չի խրկէ զտէր գարոլոսն, որ չիլայ գայդակղութիւն մեր ժողովրդեան մէջ։ Վասն որց իմաց կանինք գերապայծառութեանդ, որ գաղուգվյ³ Վենետիքու Աբբահօրըն մօտէն գար գիրմն գերապայ-

ագդայինք՝ թերեւս անոր համար որ օտարաց առջեւ իրենց յատկացեալ անուններով՝ աչքի չզարնեն։ Եւ կամ անոր համար, որ անոնց հաճոյ ըլլան։

¹ Լատ. է. փորձառութիւն. տեղեկութիւն։

² Կախում ունենալը կախուիլ։

³ Ի դիպուածի որ. թէ որ։

ծառութեանդ, վասն այս բանիս, նայ գիտութիւն ունէնաս, որ մեր կամքն է, որ ալ շատ տէր գարողոսն մեր քաղաքը չի գտվի։*

Եղիսաբեթուպոլսոյ արեւելեան դին, պըղտիկ Հոլտվիլակ գեղին հասարակութեան լեռներէն, երկու առուակ գէպ ի Եղիսաբեթուպոլիս հոսելով՝ կրկին հասարակութեանց գրեթէ մէջ տեղը կը միանայ ու շատ հեղ՝ թէ գէպ ի Հոլտվիլակ տանող արքունական ճամբան, ու թէ Եղիսաբեթուպոլսոյ գաշտերը կ'ողողէր։ — Աս բանս երկայն ժամանակ երկու հասարակութեանց՝ շատ մը վէճերու եւ կոիւներու պատճառ եղաւ։

Միացեալ առուակին ողողելուն մէկ պատճառն ան էր, որ անկողինը՝ նեղ ու պղտիկ էր — մէկալն՝ ան, որ աւելի դէպ ի քաղաք կը միտէր։ Երկու հասարակութիւններն անմիաբանութիւնը՝ մէջերնին երկայն ատեն չկրցան շտկել։ Եղիսաբեթուպոլսեցիք շարունակ գանգատ կ'ընէին Հոլտվիլակիններում դէմ։ ու կը պահանջէին, որ առուակին ընթացքը փոխեն, որով հետեւ ասով՝ ովողմանց առջեւը կրնայ առնուիլ։ Ասոնք՝ չէին ուզեր։ — Աերջապէս, խնդիրը գաւառակոմսութեան առջեւն ելաւ։ Ասիկայ՝ երկրաշափ քննիչներ խրկեց։ — Երկու կողմանէ եկող վկայից ներկայութեամբը, թէ Շէկէշվարի եւ թէ Մէտիաշի երկրաշափինները՝ առուակին քովի գաշտը գալով՝ խնդիրը շտկելու աշխա-

տեղան: — Շատ մը խորհրդածութիւններէ, խօսակցութիւններէ ու վէճերէ ետեւ, երկու հասարակութիւնն իրարու հետ միաբանեցաւ, այնպիսի կերպով մ'որ. 1. Առուակին ընթացքը փոխուի՝ մինչեւ Եղիսաբեթուպոլսոյ ջրանցքին ջաղացքը: 2. Որ Եղիսաբեթուպոլսոյ քաղաքաբաշխութիւնը՝ միանգամ ընդ միշտ, Հոլովիլակի հասարակութեան, յիսուն ունական ֆիորին տայ. նոր ճամբան բանալուն համար: 3. Հոլովիլակի հասարակութիւնն՝ ինք զինք պարտաւորեց, որ վեսաբեր առուակին նոր ընթացք մը կու տայ, 270 ձողաշափ երկիր պեղելով — որուն յատակը պիտի ըլլայ՝ վարը, 4, իսկ վերը՝ 6 ոտք լայն: Ասկից զատ. 4. Որ զառուակը՝ միշտ մաքուր պիտի պահէ:

Ահա, ասոնց նկատմամբ դրուած դաշինքին հայերէն թարգմանութիւնը:

“Մենք ստորեւ գրեալները, կը ծանուցաննք եւ մշտապէս միտքը կը բերենք ամենուն, որոնց կը պատկանի հիմակ ապրողներուն եւ ետքէն եկողներուն համար, թէ որովհետեւ վերին կառավարութեան գլխաւոր խորհուրդն, արդէն անցած 1818 տարին տուած հզամանին ձեռօք, Եղիսաբեթուպոլսոյ քաղաքաբաշխութեան եւ հասարակութեան ամբաստանութեանցը հետեւութեամբը՝ Շէկէշվարի աթոռին վերաբերող՝ Հոլովիլակի սահմանին վրայ եղած երկու ձորերուն մէջտեղ ժողոված եւ Եղիսաբեթուպոլսէն դէպ ի Հոլովիլակի դացող արքունի ճամբան ողողող առուակին ընթացքին

քննութեանը համար, գիւգիւլէօ գաւառակոմսութիւնը, Քրիստափոր Սէրէտայի, գլխաւոր դատաւորին քով, իրեւ օգնական բարեհանեցաւ անուանելու զգնորադոս Միք. Հայտէնտօրֆ, Մէտիաշի աթոռէն, զլարոլոս Շգայնպախ երկրաչափը. — իսկ մեծապատիւ արքունական գլխաւոր վերատեսչութեան խորհուրդն, աստարի, մարտի 1ին, կարգադրեց որ Մէտիաշի աթոռոյն երկրաչափէն, Կար. Շգայնպախէն զատ, նաեւ Մէծ գիւգիւլէօ գաւառին երկրաչափը՝ Յովհաննէս Համմէր — իսկ Քրիստափոր Սէրէտայի մահուամբը, մեծապատիւ արքունական գլխաւոր խորհուրդն՝ առաջիկայ տարւոյն Մայիս 19ին գթածաբար տուած հրամանագրով՝ նաեւ զԼատիզլաւոս Գիշբալն ալ անուանեց. — Մենք՝ կրկին կողման կարգադրութեանը համեմատ, 1819 Աւգոստ. 17ին. Շէկէշվարի աթոռին վերաբերեալ Հոլովիլակի սահմանին մէջի Ալդէ Մօր կոչուած Եղեգնային ճախճախուտը գացինք: Ուր որ մեղի հետ եկան, Հոլովիլակի հասարակութենէն խրկուած խորհրդականները՝ մեծարգոյ Մարտինոս Վայս եւ Յովսէփ Փափրիկիոս — Հոլովիլակ գեղին ծերերովն՝ այսինքն, Յովհ. Գլայն Գիւղապետին, Յովհաննէս Հէրպէտ փոխանակի պիրովին, Անդրէաս Կիւնթէր՝ պեղի նոտարին, Փիլիպ. Շուսդէր գեղին ատեւնաբանին հետ — նաեւ Գէորգ Պոկաչի, Դանիէլ Վէրբէս, Անդրէաս Կիւնթէր երեց, Յովհ. Վակինէր երգուեալները. Յովհ. Շլու եւ Անդրէաս Գլայն գործակատարները. — իսկ Եղի-

սաբեթուպոլսոյ հասարակութեան եւ քաղաքարաշնութեան կողմանէ՝ գրիգոր Դանիէլ, գլխաւոր դատաւորը, Մարտինոս Լէնկէլեան ծերակուտի անդամը. գարձեալ՝ Աստուածատուր Վիգոյեան՝ քաղաքային ատենաբան. Մարտինոս Դանիէլեան փաստաբան եւ Անտոն Խօզէֆի երդուեալը:

Ասոնց առջեւը՝ Հոլովիլակի սահմաններն եղած երկու ձորերէ վար վազող յիշեալ ճախնային տեղւոյն քովերը կենալով՝ — արքունական ճամբուն եւ Եղիսաբեթուպոլսոյ թղթատարութեան դաշտավայրն ողոզող եւ երթեւեկութեանն արգելք եղող առուակին հին ընթացքին տեղւոյն դիրքը քննեցինք: — Երկու կողման վէճերն ու փոխանակի պահանջմունքները՝ Հոլովիլակի ծերերուն պատասխաններովը մէկ տեղ լսելով՝ յառաջ քան այս նիւթիս մէջ՝ մեր որոշումն ընելը, կողմանակցութիւնները՝ մեր ներկայութեամբն — իրբեւ դրացիներ — բարեկամաբար ուղեցին միաբանիլ յաջորդ կերպով.

1. Որ երկու երկրաչափը՝ բանն այնպէս կարգադրէ, որ այն հակառակութեան պատճառ եղող առուակին ընթացքը՝ հիմակուան անկողնէն՝ Հոլովիլակի երկիրներէն անցնելով, որչափ կարելի է, դիւրին կերպով, Մեծ գիւղելէցի ջաղացքին անկողինը մանէ: Եւ այս ըսուած երկրին վրայ, իրբեւ առուակին շարունակութիւնը՝ պատնիշափոս մը պեղուի: — Ասոր վրայ երկրաչափներն, իրենց կարգադրութիւնն ըսին. որ կարգադրութիւնն որ երկու կողմն ալ ընդունեցաւ, առանց ընդդիմութեան:

2. Հոլովիլակի հասարակութիւնը կը խնդրէ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեանէն, վերցիշեալ առուակին նոր սնկողինը պեղելու համար, իրբեւ օգնութիւն՝ 50 ֆիորին: — Աս գումարն Եղիսաբեթուպոլսոյ յանձնակատարներն առանց քաղաքային վարչութեան հաւանութեան կատարել չկարենալով՝ Հոլովիլակցիներուն կամքը քաղաքային ժողովին մէջ յառաջ բերին: — Ու որպէս զի ասկից ետքը պատահելի անմիաբանութեանց առջեւն առնուի, խնդրուած 50 ֆիորին օգնութիւնն Եղիսաբեթուպոլսոյ քաղաքաբաշխութիւնը՝ Հոլովիլակի հասարակութեան տալու խոստացաւ, միանգամ ընդ միշտ այնու պայմանաւ, որ

ա) Հոլովիլակի հասարակութիւնն՝ երկրաչափներուն ցուցուցած տեղւոյն վրայ ջրի ճամբան, որչափ կարելի է շուտով փափաքելի խորութեամբը՝ փորէ լմբնցընէ. եւ զանիկայ միշտ մաքուր պահելու ջանայ:

բ) Որ աս տեղէն՝ դուրս հանած հողը՝ առուակին ընթացքին աջ կողմը թափէ. վասն զի դէպ ի ասդին (դէպ ի Եղիսաբեթուպոլիս) է ջրին դուրս թափելուն միտութիւնը:

3. Երկու կողմանակցութիւնները միաբանեցան եւ յայտնեցին ան ալ, որ վերը յիշուած ու իրբեւ օգնութիւն տրուած 50 ֆիորին ծախսքէն զատ՝ իրաւունք չկարենայ կաղմել Հոլովիլակի հասարակութիւնն առ այն, որ պատնիշափոսին հոգատարութիւնն ասկից ետքը Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն ընէ. — Եւ

մէկալ կողմանէ, Եղիսաբեթուպոլիս քաղաքն ալ իրաւունք չստանայ Հոլտվիլակի սահմանին վրայ պեղելի փոսին եւ անոր շըջակայ երկիրներուն վրայ: Հապա փոսին տեղւոյն ու անոր շըջանակներուն վրայ եղած օրեւէ տեսակ պահանջմունք՝ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնը՝ ինդրէ ու գտնէ Հոլտվիլակի հասարակութենէն, իր օրինաւոր ճամբովը: — Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն, ասոր նկատմամբ ունեցած իրաւունքն իրեն վերապահեց:

4. Երկու կողմանակցութիւնը կը միաբանի ամենուն առաջիկայութեամբը նաեւ առ այն, որ վերը յիշուած երկու երկրաշափին մէկտեղ ըրած կարգադրութեանը համեմատ՝ առուակին նոր ընթացքին ճամբան, արօրով անմիջապէս նշանուի, եւ զանիկայ Հոլտվիլակի հասարակութիւնն ըստ այնու պեղէ: —

Աս կամովին եղած հաշտութիւնը մենք ալ օրինաւոր եւ պատշաճ տեսնելով՝ վերը գրուած օրը, կէս օրէն ետեւ, դարձեալ դացինք այն տեղը — եւ ներկայ գանուելով Հոլտվիլակի հասարակութենէն, վերը յիշուած ծերակուտի անդամներն եւ ան տեղի բնակիչները, իսկ Եղիսաբեթուպոլսոյ կողմանէ, քաղքին դլաւուոր պաշտպանը՝ Աստուածատուր Վիգոլեան եւ Անտոն Խողէֆի երդուեալը — ամենէն յառաջ, դանիկէլ Վէրբէս Հոլտվիլակի բնակչին խոտնոցի տեղէն, շեղ ճամբայ մը բոնելով՝ մինչեւ գիւղիւէցի ջաղացքը 270 ձողաշափ երկայնութեամբ, արօրով՝ արահետ մը կտրեցինք: Աս

270 ձողաշափիէն — գիւղիւլէօյի ջաղացքէն գէպ ի վեր երթալով — մինչեւ բարձունքը կ'ընէ՝ 95 ձողաշափ տեղ. իսկ անկից անդին, հիմակ պեղուելի փոսին առուակին անկողինը, կամ մինչեւ դանիկէլ Վէրբէսի խոտնոցին դարձուածը՝ 175 ձողաշափ: Որոշեցինք, որ նոր առուակին պեղումն երկրաշափներուն կարգադրածին համեմատ, երկրին երեսին վրայը ըլլայ, վեց իսկ անկողնոյն յատակը՝ չորս ոտնաշափ լայնութեամբ: — եւ վեց շարաթուան մէջ՝ Հոլտվիլակի հասարակութիւնը զանիկայ ընէ լմբնցլնէ: — Յիսուն ունենական ֆիորինը՝ մեր ներկայութեամբն Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն իրապէս վճարեց Հոլտվիլակի հասարակութեան:

Որ միաբանութեան ու հաշտութեան, եւ առուակին ճամբուն՝ վերը յիշուած երկրաշափներուն կարգադրութեանը՝ համեմատ, ամէն բանի մէջ՝ վերը գրուած եղանակաւ փորելն որոշելը՝ մենք, մեր խղճմտանացը համեմատ, մեր յատուկ անունները գրելով եւ մեր սովորական կնիքը գործած ելով՝ կը վկայենք ու կ'ամրացընենք: եւ երկու կողմանակցութեան ապագայ ապահովութեանը համար կը հրատարակենք:

Եղիսաբեթուպոլս, 1819, Ա-Դ սուն 18:

Տ. Ա. Ա. Խանի Լատիկ. Գէլքալ յ. Յ.
գլխաւոր դատաւոր.

Տ. Ա. Ա. Այգաբէցարժ, Էրտուլ յ. Յ.
ծերակուտի անդամ:

Վերը յիշուած միութեան եւ առուակին
ճամբուն պեղումին՝ երկրաչափական կարգա-
դրութեանց համեմատ։ Վերը գրածին պէս
ըլլալը, մենք ալ մեր խղճմուանքին համեմատ,
մեր յատուկ կնիքովը կը վկայենք։

Եղջաբենուղուլու 1819, Ա-դաստիս, 18:

Տ. Կ. Յովհաննէս Համելը յ. Յ.
երկրաչափ։

Տ. Կ. Լարուլու Շուայնդախ յ. Յ.
Մետիաշի աթուոյն երկրաչափը։

Մենք ալ, հաշտուող կողմակցութիւն-
ները վերը յիշուած հաշտութիւնն, ինչպէս
նաեւ առուակին ընթացքին՝ երկրաչափ աղա-
ներուն կարգադրութեանը պէս, մեծարգու գոր-
ծակատարաց տեսութեանը համեմատ ըլլալի
պեղումին որոշումը կը ճանչնանք. եւ մեր հա-
սարակութեանց կնիքովը կարմրացընենք։ —
Վերը գրուած օրը. տարին ու տեղը։

Տ. Կ. Գրիգոր Դանիէլլան յ. Յ.
գլխաւոր դատաւոր։

Տ. Կ. Աստուածատուր Ալլուլլան յ. Յ.
ատենաբան։

Տ. Կ. Յովհաննէս Գլայն յ. Յ.
դատաւոր։

Տ. Կ. Անդրէաս Ավենինը յ. Յ.
Հոլտվիլակի հասարակութեան նոտարը։

Տ. Կ. Աստուրէոս Ալայ յ. Յ.
Շեկելվարի ծերակուտի անդամ։

Տ. Կ. Յովհէտ Փարէրէնս յ. Յ.
Շեկելվարի ծերակուտի անդամ։

Ինչպէս յայտնի է, Եղիսաբեթուպոլսց
երկրակալութեան անտառուներուն տարածու-
թիւնն 9000 արտավարէն աւելի էր՝ ժթ. դա-
րուն սկիզբները։ Զասոնք հոգալն այնպէս դիւրին
չէր։ Քաղաքն արուեստէ հասկըցող՝ կարգաւո-
րեալ ու հաստատուն անտառապետ չունէր։ —
Քաղաքաբաշխութիւնը՝ հին ժամանակէ մնացած
սովորութեան համեմատ՝ քաղաքացիներէն կ'ըն-
տրէր զմէկը կամ զմէկալն, որ անտառապետի
անուն ու պաշտօն ունէր. եւ ասոր տակն էին,
անտառապահներն ու ծառաները։ Բայց ո՛չ
տէրութիւնն եւ ո՛չ ալ քաղաքաբաշխութիւնը
գոհ էր աս բանով։ Անտառներ կը կտրուէին,
մանաւանդ թէ կը փացուէին առանց խնայու-
թեան ու առանց խելքի. վասն զի յատումներն
ըստ օրինի եւ ըստ պատշաճի չէին կատարուեր։

Այսպէս գնաց բաւական ժամանակ, մին-
չեւ որ վերջապէս տէրութիւնն ոտք կոխելով՝
1838 յուլիս 16 ին, հրաման Խրկեց քաղա-
քաբաշխութեան, որ բանէ հասկըցող անտառա-
պետ վարձէ։ — Ան ատեն քաղաքն ընդհանուր
ժողովք ընելով, իբրեւ փորձ, երեք տարուան
համար, բռնեց զՓրեգ. կէխտէր՝ դրացի դաւա-
ռակոմսութեան անտառապետն. անոր քով
գնելով՝ իբրեւ օգնական, իրեն որդին, զԱտոլ-
փոս կէխտէր։ — Դաշնիք դրուեցաւ անտառա-
պետին հետ, որ աս երեք տարուան միջոցին մէջ
անտառները՝ մասերու բաժնելու, զանոնք կարգի
բերելու, աճեցընելու, անոնց վրայօք ծրագիր-
ներ ու կահագիր առնելու, անտառները կտրե-

լու տեղերն ըստ օրինի պահպանելու, կտրուած վառելու փայտերն առանց վարձքի ծախելու եւ ամէն զանցառութիւնները հեռացընելու պարտական է: — Ասոր փոխարէն պիտի ընդունէր անտառապետը՝ կայսեր տուած 150 ֆիորինէն զատ — քաղաքաբաշխութենէն, 12 ձողաչափ փայտ իսկ — անտառներուն ծրագիրն առնելու համար 100 ֆիորին. եւ ամէն մէկ արտավար երկրը չափելուն համար՝ $4\frac{1}{2}$ քառանդան, որ ըսել է թէ 400 ֆիորինէն աւելի:

Երեք տարին անցնելէն ետեւ, եթէ որ իր որդին յաջողը թեամբ անտառագիտութեան քննութենէ լաւ վկայագիր ընդունի՝ զինք կ'ընտրէ անտառապետ՝ Եղիսաբեթուպոլսոյ երկրակալութեան անտառներուն վրայ:

Կը ներփակեմ քաղաքաբաշխութեան և անտառապետին մէջ եղած դաշնադրութեան հայերէն թարգմանութիւնը:

Մեծապատիւ արքունական կառավարութեան, յուլիս 16 ին տուած հրամանագրին հետեւութեամբ, եւ նորին Վեհափառութեան հաւանութեամբն, այսօր 1836, սեպտ. 16 ին, առժամանակեայ կերպով՝ երեք տարուան համար, Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեանն եւ վերին գէշէր գաւառակոմութեան անտառապետին՝ Փրեգերիկոս Կէխտէրին եւ իր որդւոյն Ատոլիս Կէխտէրին մէջ՝ Պաշպալովի երկրակալութեան վերաբերեալ անտառները կարգի բերելու նկատմամբ յաջորդ դաշնադրութիւնը դրուեցաւ:

1. Վերը յիշուած անտառապետը՝ մէր մէծափառ Տիրոջմէն 1833 ին, շնորհուած 150 արծաթ փիորինի վարձքով՝ Պաշպալովի ամէն արքունական անտառներուն վրայ — անոնք ըստ օրինի իրեն յանձնուելէն ետեւ — իր վերին պատասխանատուութեանը տակ, իր ծառայութեանը ժամանակ, իւր անտառագիտութեամբն ըստ պատշաճի հսկելու, զանոնք կարգի բերելու, յստակել տալու, աճեցընելու եւ աճեցընել տալու — վառելու փայտերը՝ ձողաչափի վրայ բերելու եւ անյատ փայտերը առանց վարձքի ծախելու, անտառները կտրելու տեղերն՝ ըստ օրինի նշաններու, եւ անանկ կտրուած տեղերը նորէն աճեցընելու համար անոնց վրայ ամենամեծ խնամքով հսկելու. եւ զանոնք պահելու եւ պահպանել տալու. ամէն զանցառութիւնները հեռացընելու եւ անոնց վրայօք պատասխանատուութիւն վրան առնելու պարտական է:

Եւ որովհետեւ աս ամէն բաներն առանձինն ընելը դժուար է. մանաւանդոր երկու զատ զատ գաւառակոմութեան մէջ եղած անտառները մէծ տարածութիւն ունին — անոր համար

2. Երկրատէր հասարակութիւնն, իրեն, իրեւ անտառապետի օգնական (Waldbereiter) կ'առնու զԱտոլիս Կէխտէր, որուն բնակութիւնը պիտի ըլլայ Սաս-Ույֆալուի մէջ: Ասոր վարձքը՝ սովորական հսկողութեան վճարքէն զատ (Inspectoris Deputatum) պիտի ըլլայ 100 արծաթ ֆիորին: Աս վճարքը, չէ թէ քաղաքային արկղէն, հապա, տարուէ տարի առանձինն փայտի

կտորները՝ կտրելու եւ ծախելու ատեն՝ գնողին, ամէն մէկ ֆիորինէն վճարելի երեք քառանդանէն ժողոված գումարէն պիտի ընդունի:

3. Երեք տարին անցնելէն ետեւ, Ատոլփոս Կէխտէր — որ իր ցուցուցած վկայականներուն համեմատ անտառագիտութեան բարձրագոյն տեղեկութիւնները գեռ բոլորովին ստացած չեն — այն ատեն միայն կրնայ անտառապետ ըլլալ, երբ որ այս հիմակ յիշուած գիտութիւններուն մէջ ունեցած բաւական տեղեկութիւնն, անտարակուսելի վկայականներով — եւ ուրիշ կողմանէ ալ ինք զինք Եղիսաբեթուսորուսոյ երկրատէր հասարակութեան վատահութեանն — արժանի կ'ընէ: Բայց ամենէն աւելի՝ երբ որ իր ամէն գործերն այնպէս կը կատարէ, որ անտառապետ ըլլալու նկատմամբ, քաղաքաբաշխութիւնը՝ վերին իշխանութեան առջեւ՝ իրեն համար յանձնարարութիւն ընէ: — Մինչեւ այն ատեն, ինք, ինչպէս նաեւ անտառի պահպաններն ու ծառաները՝ Փրեդերիկոս Կէխտէրէն, իբրև անտառապետի եւ գլխաւոր հսկողի վերին իշխանութեանն ու կարգագրութեանցը առկ պիտի ըլլան:

4. Պարտական է վերը յիշուած անտառապետը՝ երկրատէրութեան անտառներն, ըստ տախտակաց չափելու եւ զանոնք կտորներու բաժնելու. — անոնց վրայօք՝ իր երեք տարուան ծառայութեան միջոցին մէջ տախտակներ (mappa) շինելու եւ կահագիր ընելու. — որ գործին համար (երբ որ կատարելապէս կը լմլնան)

իբրեւ վարձք՝ իւր վճարքէն զատ, մէկ անգամ ընդ միշտ, պիտի ընդունի հասարակութենէն 100 արծաթ ֆիորին. եւ ամէն մէկ արտավար անտառին համար $4\frac{1}{2}$ քառանդան. — այն յայտարարութեամբ, որ եթէ ի գիպուածի, ամբողջ երկրակալութեան անտառները չափելով ու ծրագրելով՝ անոնք 9000 արտավարէն աւելի ըլլան, այն ատեն անտառները չափելու համար, չէ թէ $4\frac{1}{2}$ հապա միայն 4 քառանդանով գոհ ըլլալու պարտական է: — Միտ գնելու է անոր ալ, որ անտառի տախտակները շինելու եւ արձանագրութիւնն առնելու համար, խոստացուած 100 արծաթ ֆիորինը՝ միայն ատեն պիտի ընդունի, երբ որ բարձրագոյն իշխանութեան առջեւ գրուի եւ ապացուցուի, որ ան տախտակներուն, անտառի չափումներուն եւ բաժանումներուն վրայօք եղած արձանագրութիւնը պատրաստել շինելու համար՝ աւելի ժամանակ պէտք եղաւ անցընելու:

5. Անտառապետն՝ իր երեք տարուան ծառայութեանը ժամանակ, կ'ընդունի երկրատէր հասարակութենէն, իր յատուկ գործածութեանը համար տարուէ տարի 12 ձողաչափ կրտկի փայտ: Եւ վերջապէս

6. Ազատութիւն պիտ' որ ունենայ երկու կողմն ալ — եթէ մէկուն կամ մէկալին հաճց չըլլայ — երեք ամիս յառաջ, ներկայ գաշնագրութենէն հրաժարիլ, առանց որեւէ կողման — ասոր համար ամենափոքր — անմիաբանութիւնը պատճառելու:

Որ դաշինքը — մեծագոյն հաստատութեան համար — երկու կողմանէ ալ, երեք երեք օրինակի մէջ գրուելով եւ հրատարակուելով՝ ստորագրուեցաւ եւ ամրացուեցաւ:

Տուեալ յԵղիսաբեթուպոլիս. — վերը գրուած տարին ու օրն եղած ընդհանուր ժողովքն:

Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան կողմանէ

ԳԵՂԻԴՐ ՊՐԵԴԵԱՆ յ. Յ.

ՊԼԱՍՏՈՐ ատենաբան.

ՄԹԵՒԱՆՈՒ ՄԱՂԱԼԱԿԻ յ. Յ.

ՓՈԽԱՆԱԿ ՔԱՐՏՈՒՊԱՐԻ.

Գ. Փ. ԱԷԽՈՎԵՐ յ. Յ.

ՖԵՇԵՐ գաւառակոմութեան անտառի վերատեսուչ եւ Եղիսաբեթուպոլսոյ անտառապետ.

Ա. ԱԷԽՈՎԵՐ յ. Յ.

անտառապետի օգնական:

*

Լունդայի կոչուած առուակն — որ երկու լերանց ձորերէ՝ հիւսիսէն դէպի ի հարաւային արեւմուտք կ'անցնի կ'երթայ — երբեմն ամառները, մանաւանդ երբ որ յանկարծական աեղատարափ մը կ'ելլէ, սաստիկ կը բարձրանայ: Աս ժամանակ առուակին ցած եղներն ահագին ջուրն իրենց մէջ պահել չկարենալով՝ շատցած ջուրը՝ թէ դքաղաքն ու թէ ըրջակայ դաշտերն ողողելով՝ շատ վեասներ կ'ընէր:

Քաղաքն՝ աս վեասներուն առջեւն առնելու համար առուակին անկողինն աւելի լայնցընել ու խորունկցընել ուզեց: Ուստի Անտոն ֆե՛շէր, գաւառակոմութեան ճարտարապետին ձեռագ զանիկայ աչքէ անցընել ու քննել տուաւ: Ճարտարապետն, ողողման պատճառն, ինչպէս բնական է, անմիջապէս գտաւ ու քաղաքաբաշխութեան առջեւը յատակագիծ մը դրաւ, յաջորդ ընդարձակ տեղեկութիւններով:

“Եղիսաբեթուպոլսոյ սահմաններն եղած ու Լունդայի կոչուած առուակին չափումներն. — եւ ասոր վեասներուն առջեւն առնելու համար յատակագիծ ու ծափերը:”

“Աս առուակը երկու ձօրէ կու գայ: Մեծկակ անձրեւներու ժամանակ, ջրերն իրարու հանդիպած ատեն, երկու առուակներն՝ իրենց ահագին ջրերը՝ միացած երրորդ առուակի մը մէջ կը թափին: Ասանկ ժամանակ՝ ջուրն, երեք բաժին կ'ըլլայ ջրանցքին բերնին քովերը: — Մէկ մասը կը մտնէ քաղաք. ուր որ փողոցներն ու գինետունները կը լեցընէ եւ տներուն պատերը կ'ապականէ: Մէկալ մասը՝ կը հոսէ գաշտերը կ'ըլլայ. ուր որ վարուցանը փճացընելով՝ շատ վեասներ կ'ընէ: — Մնացածը՝ ջրանցքէն անցնելով՝ կը մտնէ գիւղիւլէօ գետը:

Քաղաքն՝ աս մեծ վեասներուն առջեւն առնել ուզելով՝ բանը մասնաժողովի մը յանձնեց՝ որ զջրանցքը քննէ: Ես՝ ջրանցքին դիբքն աչքէ անցընելով եւ չափումներ ընելով՝ հեղեղման պատճառները յաջորդներուն մէջ գտայ:

Նախ. Ջրանցքին անկողնոյն շատ նուազ լայնութիւնը: — Որովհետեւ ասիկայ՝ Յէն, մինչեւ 6 ոտք լայն ըլլալով՝ միջին լայնութիւնը՝ $4\frac{1}{2}$ ոտքէն աւելի չէ. — որն որ այնչափ ջրի զանգուածի համեմատ շատ քիչ ու նեղ է:

Երկրորդ. Առուակին նուազ ցածութիւնը: — Վասն զի ասոր խորութիւնն, ըստ մեծի մասին երկու ոտքէն հաղիւ թէ քիչ մ'աւելի է. Եւ 280 ձողաչափ երկայնութեան մէջ, միայն երկու սեղմիկ ոստացանկէ կ'անցնի:

Երրորդ. Ջրանցքին մէջ՝ ջրին անկման լնթացքին նուազութիւնը: — Վասն զի ուր որ, երկու ձորերուն մէջ՝ ջուրը, միջինը հաշուելով՝ ամէն երկու ձողաչափ երկայնութեան մէջ՝ մէկ ոտք անկումն ունի. — Ջրանցքին մէջ՝ մէկ ձողաչափ երկայնութեան վրայ կ'իւնայ կէս մատ ($1\frac{1}{2}$ սանդիմէզր) անկումն: Ասոր հետեւութեամբ՝ ջրի զանգուածը՝ հոս ժողովելով կամ ուռելով եւ եզրներուն յաղթելով՝ կամ զանօնք կ'ապականէ, եւ կամ անոնց վրայէն կ'անցնի: Ասկէ կը պատճառի, այն յաճախ ողումը:

Որպէս զի — օրինակի աղագաւ — ջուրը՝ ջրանցքին մէջ կարենայ աղատապէս, հոսիլ ու ողողումներ չպատճառել — թէպէտ ողողման առթիւ, վար վաղող ջրին, ամէն վայրկենի մէջ ունեցած անկումը չափելու առիթ չունեցայ, այսու ամենայնիւ — ջրանցքին դիրքն ու մինչեւ հիմակ եղած պարագաները նկատելով՝ կարեւոր կը համարիմ.

1. Որ՝ անկողնոյն յատակը լայնցուի: — Ուստի հիմակուան $4\frac{1}{2}$ ոտք միջին լայնութիւնն՝ ըլլայ ամէն տեղ՝ ինը ոտք:

2. Եզրներն — որոնք՝ հիմակ երկու ոտք բարձր են — բարձրացուին ամէն տեղ՝ հինգ ոտքի:

3. Որովհետեւ առուակին իրեն հետ շատ հող ու ցեխ կը բերէ. — որպէս զի ասիկայ այնպէս գիւրաւ չկարենայ նստիլ՝ հարկ է որ անկումն մեծագոյն ըլլայ: Բայց ջրանցքին հիմակուան անկմանէն առնուլ պէտք չէ. Հապա ըլլալի եզրին բարձրութիւնը՝ չէ թէ յատակը խորերով վաստկուի, այլ հիմակուան անկողնոյն յատակը պահելով անկէ դէպ ի վեր շնորհ բարձրացուի եզրը:

4. Որովհետեւ հոս տեղի գետինը՝ աղէկ յարում՝ չունի, կամ քիչ կապ ունի, անոր համար մինչեւ որ ամրացուի, հարկ պիտի ըլլայ, երկու կողմանէ, ներսի դին, ընդգիմութեան ոստացանկով հողն ամրացընել. Եւ հոն ուռիի ճիւղեր անկել:

Գալով թումբերուն կամ եզրներուն հարկաւոր եղած հողին, զասիկայ՝ որչափ որ կարելի է, ջրանցքին անկողնէն առնելու է: (Զուրն՝ այն պակսած հողը՝ տեղը պիտի բերէ իր հոսանքովը:) Ասկից ետքը՝ ջրանցքին շրջականերն եղած երկիրներէն ու գաշտերէն ժողովել բերելու է գետինը: — Բայց որովհետեւ ասոր շատ հող պէտք է, անոր համար՝ ափսոս է,

միայն դաշտերէն ժողովել բերել: Ազէկ կ'ըլլար
թէ որ հարկաւոր հողը՝ ջրանցքին կից եղող
լերան պորտէն՝ սայլերով բերուէր:

Երբ որ ջրին զանգուածը տեղ մը կը
սեղմուի. ու երբ որ ողողումն անկարելի կ'ըլլայ,
ան ատեն, աւազն ու ցեխն այնպէս դիւրաւ չի
կրնար նստիլ, հապա վաղող ջուրը՝ զանոնք
իրեն հետ կը տանի: — Բայց դիցուք թէ ջուրն,
իր այս իրաւունքէն բոլորովին չըրաժարի ալ,
շատ լաւ, մանաւանդ թէ հարկաւոր կը հա-
մարիմ, որ ջրանցքը մէյ մը մաքրուի, որպէս զի,
դուրս նետուած շաղախին ձեռոք ալ, թումբն
ամրանայ ու բարձրացուի: . — —

Ասկէց եաբը կը սկսին հաշուուիլ ըլլալի
ծախքերը: — Եւ որովհետեւ հաշուելու կերպը,
մեր՝ հիմակուան դիտցածին պէս չէ. վասն զի
չէ թէ գիներն ու նիւթերը, հապա օրերը
կ'առնուին իբրեւ միութիւն, անոր համար կա-
րեւոր կը տեսնեմ, այս — դժու ինծի համար
տարօրինակ երեւցած — հաշուին կերպն, ըն-
թերցոլաց առջեւը դնել:

Հարկաւոր է 474⁰ 2', 8" խորանարդ
ձողաչափ հող թմբաշինութեան համար (որ
պիտի առնուի հին թումբին մնացորդներէն եւ
մայր առուակին մէջէն): Ամէն մէկ ձողաչափ
պատիշափոսին շինութեանը պէտք է չորս օր
— ընդ ամէնը՝ 1897 օր: — Երկիրը ծեծելու
եւ հարթելու համար, պէտք է երկու օր, ընդ
ամէնը՝ 948 օրուան աշխատութիւն.

Ըստ այսմ⁴ 2845 օր. 14 քա- Գիոր. քա.
ռանդանով՝ կ'ընէ 663.50

95 խորանարդ ձողաչափ եր-
կիր դուրս հանելու համար հար-
կաւոր է 4 օր — կ'ընէ 380 օր —
օրը՝ 14 քրայցէրով հաշուելով կ'ընէ 88.40

997⁰ 5' 1" խորանարդ երկիր
բերելու համար — եթէ հող բե-
րելուն ամենէն հեռաւոր ու ամենէն
մերձաւոր տեղը հաշուենք — կառք
մը վեց անգամ կրնայ երթալ դալ:
Մէկ անդամով՝ վեց խորանարդ ոտք
երկիր կրնայ սայլին վրայ դրուիլ:
Մէկ խորանարդ ձողաչափ երկիրը
բերելու համար պէտք է վեց կառք:
Ուստի՝ ընդ ամէնը 5988 կառք —
մէկ կառքը՝ 40 քրայցէրով հա-
շուելով կ'ընէ 399.12

Մէկ խորանարդ ձողաչափ եր-
կիրը պեղելու եւ զանիկայ կառքին
վրայ դնելու համար, պէտք է 4 օր
— ընդ ամէնը 3988 օր — օրը՝
14 քրայցէրով, կ'ընէ 930.32

Աս հողն իր տեղը զետեղելու
եւ հոն տեղ ծեծելու եւ հարթելու
համար, պէտք է երկու օր. — ընդ
ամէնը՝ 1994 օր. 14 քրայցէրով
հաշուելով՝ կ'ընէ 465.16
փոխադրի 2547.30

Գիր. քռ.

փոխագրութիւն . . . 2547·30

ջրանցքին ներսի գին, երկու
կողմը 500 տկան ձողաչափ երկայ-
նութեամբ ցանցապատ պէտք է. —
զամիկայ կրկին անդամ առնելով
— 1000 ձողաչափ երկայն ցանցա-
պատ շինելու համար՝ հարկաւոր է,
ամէն ձողաչափին երկը ցից. —
ուստի 3000 ցից. — եթէ մարդ մը,
օրուան մէջ 500 կտոր ցից կարենայ
շինել, հարկաւոր է 60 օրուան աշ-
խատութիւն:

Մարդ մը օրուան մէջ՝ 50 կտոր
ցից կրնայ երկրի մէջ ծեծել —
ասիկայ կ'ընէ 60 օրուան աշխատու-
թիւն: — Զասիկայ ամրացընելու
համար պէտք է 30 օրուան աշխա-
տութիւն: — Ընդ ամէնը՝ 150
օրուան աշխատութիւն. — մէկ օրը՝
14 քրայցերով հաշուելով՝ կ'ընէ 35.—

3000 ցիցի փոխագրութիւնը՝
երկրակալութեան անտառէն —
սայլի մը վրայ 100 կտոր դնելով եւ
օրուան մէջ երկու անդամ դառ-
նալով — 15 կառ.ք: — 1000
ձողաչափ երկայն ցանցապատին ամ-
րութեանը համար՝ հարկաւոր է ամէն
տասը ձողաչափին՝ մէկ կառ.ք ճիւղ

փոխագրի . . . 2582·30

Գիր. քռ.

փոխագրութիւն . . . 2582·30

— կառ.քը՝ կրկին անդամ դառնա-
լով, կ'ընէ 50 կառ.ք: — Մէկ
կառ.քը՝ 40 քրայցերով հաշուելով՝
կ'ընէ 40.—

Հսկողութեան վարձք, ամէն
մէկ խորանորդ հողին համար 2 քրայ-
ցէր. — կամ 1567 ձողաչափին
համար 52·14

ամբողջ ծախքը կ'ընէ ընդ ամէնը 2674·44¹

Եղիսաբեթուպոլիս, 1848 մարտ. 28:

Անդամ Գլեհէր յ. Յ.

Գիւղիւլէօ գաւառակրմնութեան
ճարտարապետը¹

Թէպէտ 1848 ին խոռվայով ժամանակ-
ներն անցնելին ետեւ. ջրանցքը՝ քիչ մը փո-
փոխութեամբ, գրեթէ վերոգրեալ կերպով
շինուեցաւ. բայց եւ այնպէս իր վախճանին
չծառայեց երկայն ատեն: Որովհետեւ հետ
զիետէ առուակը նորէն հօղով ու աւազով լե-
ցուեցաւ. ու ողողմունքները՝ յառաջուան պէս
յաճախեցին: — Վերջապէս երբ որ քաղա-
քաբաշխութիւնը տեսաւ թէ, շատ աւելի մէծ
են յառաջ եկած վասներն՝ ըլլալի ծակիցերէն,
որոշեց որ ջրանցքը հիմնովին կերպով մը նորէն
շինել տայ: Ուստի 1895 ին, փոքրիկ ջրանցքը

¹ Գումարին, այս կերպ ելեւուն պատճառն ան է, որ
այս միջոցին, Գիրինը՝ չէ թէ 100 քառանդան եր, հապա 60:

բոլորովին վերանորոգուեցաւ, չէ թէ միայն անով, որ թմբապատնեշը՝ կամ իր եղբները շատ բարձրացան, հապա նաեւ անով՝ որ իր ճամբան քանի մը քայլ անդին դրուելով՝ ջրին ընթացքին դիբը փոխուեցաւ: — Նոր առուակին յատակը գրեթէ երեք մէզր լայնութիւն ստացաւ. ու վերին մասն հինգ մէզրէն աւելի լայնցաւ: Առան կամուրջներ շինուեցան: Աերերը՝ ջրերուն սաստիկ արագութիւնը զսպելու. համար, շատ մը ջրապատնեշներ կանգնուեցան. որով՝ եթէ առուակն աղէկ հոգացուելու ըլլայ, ու երբեմն մաքրուի, 25—30 տարուան համար, ողողմունքներուն առջեւն առնուեցաւ:

*

Կ'ուղեմ աւելցընել ընթերցողաց համար քանի մը հին ատենէ մնացած հայերէն ընկալագիր, փոխանակագիր, դաշինք ու կտակագիր: — Ասոնք՝ մէկ դիէն կը տեղեկացընեն զմեզ այն ատենի աղդայնոց յարաբերութիւններուն ու վիճակին վրայ ու մէկալ կողմանէ առջեւնիս կը դնեն իրենց սովորութիւնն ու լեզուին՝ ժամանակէ ժամանակէ ստացած կերպարանափոխութիւնը:

Տասնութերորդ դարուն առաջին կիսուն մէջ (1747) որչափ կրնանք կռահել, տէրութեան մէջ ստակներու կերպարանափոխութիւն (devalvatio) մըն է, ելած էր. որով ստըկին յարգը շատ նուազեցաւ: Պաշպալովիք՝ որպէս զի չըլլայ թէ կերպացւոց պէս վեսա կրեն, իրենց երկու գործակատարներուն լիակատար իշխա-

նութիւն կու տան, որ՝ բանը վերին կառավարութեան հետ յարմարցընեն. ազատութիւն տալով իրենց՝ որ ուր որ հարկաւոր կը տեսնեն ծախք ընելու, ընեն. եւ ուր որ պարգեւ պէտք է տալ, տան:

Ահա բուն բնագիրը:

“ Բլէնիբօդէնձիայն Պ. Քաղքինը, որ տվիլէ Աղաւայ Ղաղթին Օհանեանց եւ Աղաւայ Անկաէնտին Ապրդանի Խորդուցեանց, թէ քալին ճերմակ ըստըկնուն սէպն ու զբանը ալէծագ անին: ”

Պատճառ գլուոյս այս է. Ինչպէս քաղցեցանք ի միասին երկու Պատուելի գըլնաձըլն եւ խորհուրդ արինք վասըն նոր ըսդըկնուն գաւուզային² սէպըն. վասն օր կու երեվար Պատուելի Քաղքին թէ պիտօր քաշինք, ինչօր Կերպացիքըն քաշիլին դաս մը: Որ բանը տեսնելով Պատուելի քաղաքըն, օր թէյօր Հանդըպէր մէկ այնպիսի զըրկումըն նայ մէկ մէծ զէն մը պի Հանդըպէր դաս մը քաղաքացոց: Որ բանին սէպըն մեղքընալով զայսպիսի անձինքըն — թէյօր Հանդըպէր մեր քաղքին մէշ, Պատուելի երկու գըլնաձըլն — նայ, խընդրեցինք ըզպատուելի Աղաւայ Ղաղթը Օհանեանց եւ ըզՊատուելի Աղաւայ ակսէնտ Ապրդանի Խորդուցին, օր երթան եւ քալին եւ աշխատին ատ

¹ Ալէծագ անել, — յարմարցընել, շոկել, ընել՝ լընցընել, բանի մը կապել՝ կը նշանակէ, Դրանսիլուանիոց Հայոց լեզուաւը:

² Խորդիր, վիճակ, պատճառ, լատ. է:

բանը ալէծադ անին, հետ բարձրագուն գա-
մարային: Նաեւ խարճելու եւ պաշխըշ տալու
կու տանք քադուլդաշ՝¹ այս երկու զ. Աղաջին,
օր խարճին եւ պաշխըշին ուրուխ օր հասգընան
եւ պէտքէյ նայ, տան: Դէրմին² չինք դնիլ.
բայց ընտոր Աստուած խըրատէյ նայ, անպէս
անին: Նաեւ մինք, ընդրէկ քաղաքըն ունենանք
գոնդէնդօվադ՝³ անելու ըզալ վեր գըրած Աղա-
չաներըն, մինչեւ մէկ ըսդակըն: Որ բանին եւ
հասդատութեանն բանիս, կու հասդատինք ա-
նուվամի պիրովի եւ նօդարիուշի, սարըսդի եւ
սարըսդի նօդարիուշի. օր բանը մընայ:

Էլիզապէդ քաղաքըն 747 մարտի 6ին:

*

Աստուածատուր աղա Սիմոնեան, կնու-
թեան խնդրեց՝ իր որդւցն համար, Աւքսենտիոս
Մուրատեան աղային դուստրն՝ զՃիշխաթուն: —
Մուրատեան, սիրով յանձն առաւ այս բանս:
Ու որովհետեւ Աստուած՝ իրեն չէ թէ միայն
լաւ սիրտ մը տուած էր, հապա նաեւ երկրաւոր
ստացուածք — կնոջը հաւանութեամին —
իրենց դստեր վրայ, ծնողական ու Աստուծոյ
օր հնութիւնը տալէն ետեւ՝ ունեցած ոսկեղին,
արծաթեղին, մարդարիտ եւ սպիտակեղինէն,
տուին իրեն, իրը օժիտ յաջրդները. Չորս ոսկի
մատանի, մէկ ոսկիէ շղթայ, երկու զյոդ գինդ,

¹ Իշխանութիւն, կարողութիւն:

² Գամանակ, ատեն, ժամանակամիջոց :

³ Գոռչ. հանդիսաւ:

վեց կարգ մարդարիտ, մէկ մարդարտէ մանեակ
մը, երկու գօտի, չորս թանկագին շրջազդեստ,
երկու կրկնօց, երկու կրծկալ, երկու գլխագիր,
22 փեսայութեան շապիկ, երկու սաւան, չորս
բարձերես, հինգ կտոր Վենետիկի թաշկինակ,
սկահակ մը, անկողին մը, երկու բարձ, արկղ մը.
— ասկից զատ իրեւ երես ջուր 60 ոսկի եւ
վերմակ մը:

Ահա՝ տեղըն ժողովրդապետէն ստորա-
գրուած դաշնագրութեան հայերէն բնագիրը:

“Օրհնեալ եղիցի Յիսուս Քրիստոս. Ամէն:
Յամի Տեառն 1761 յունվարի. 28 օրն:

Կամաւն Աստուծոյ եւ կամեցողին Ամենա-
բարեաց Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիս-
տոսի: Որ եղեւ այս շնորհաւոր հարսանիքս ի
յերկիրն Դրանզելվանից. ի Հայոց Քաղաքն էլի-
զապէթ, ի Դուռն սուրբ Երրորդութեան. Ի
Ժամանակն Հայրապետութեան Արբաղանի Փա-
փին Կղէմէսի Երեքտասան Երորդի: Եւ թա-
գաւորութեան Բարեպաշտուհի եւ Առաքելա-
կան Մարիայ Թէրէզիայի: Եւ Եպիսկոպոսու-
թեան Գաւարիս Գերապայծառ Տեառն Տեառն
Յովսեփայ թէ Պօդեան: Եւ Կուպէրնագօրու-
թեան Կրօֆ Գէմէյն լասլոյին: Եւ Քահանայու-
թեան Տեառն Տեառն Մինասայ Խնկանոսեանց
Աստուածաբանութեան Վարդապետի եւ Առա-
քելական Միսիօնարի, Գանօնիդուսի Գերապան-
ցեալ Գարիդուլումին եւ Առաքելական Բրօդօ-
նօդարի եւ Աբքիտիագօնուսի Հայոց ազգին.
Նա եւ Բլէպանուշի Սցն Քաղաքիս: Եւ Եկեղեց-

պանութեան Աղա Տօնիկի Տիագօնեան. եւ Գի-
պիրօվութեան Գումբանիայի. եւ Պիրօվութեան
Քաղաքիս Աղա Թումանի Զատիկեան: Որ եկն
Աղազայ Ասլատուրն Սիմօնի եւ իւր սիրելի ըն-
կերն պիքան Մարգրիտն, առաջի օրինաց եւ
քահանայից եւ ինդրեցին զԱղազայ Անկսէնան
Մուրատեան, եւ զիւր սիրելի ընկերն զպիքան
Մանուշակն վասն իւրեանց սիրելի դստերն Ճիշ-
խամունին համար, զի տայցեն իւրեանց սիրելի
որդւոյն Դաւիթին ի հալալ ամուսնութիւն. զոր
աէր Աստուած շնորհաւոր արասցէ. Ամէն:

Դարձեալ ես Անկսէնտս եւ իմ ընկերս
Մանուշակն կուտանք մեր սիրելի դստերն նախ
եւ առաջ Աստուծոյ օրհնութիւնն եւ ապա
ծնողական օրհնէնքն. եւ ապա ոսդեղէն,
Արծթեղէն եւ Մարգարտեղէն որ է այս չափ:
4. օսդու նշանի մատնի. 60, այսինքն վաթսուն
օսդի պան, մէկ լանձուկ¹ մը իւր առագադովն.
30 օսդու. 2 ճուփդ ող² մէկ ճուփդն 6 օսդու.
եւ միւս ճուփդ ողն 3 օսդու. վեց շրակ³ մար-
գրիտ, 30 օսդու. մէկ կերտան մը մարգրտէ,
2 գօտի, մէկն արծթէ օսդըքած, եւ միւս գօ-
տին գարմաժին⁴ ապրշմէ կայդնէ ըսդօֆիումօվ⁵

¹ Կէսը հունդ. կէսը հայերէն. կը նշանակէ. պատիկ շղթայ:

² Այսինքն. գինդ:

³ Կարգ. շար. շրգ:

⁴ Գերմ. բառ. է, կը նշանակէ բոսորագոյն կարմիր:

⁵ Scopium լատ. բառ. է. խաղողի կոթուն: Խմաստն է, խաղողի կոթունի ձեւ ունեցող՝ բոսորագոյն մետաքսի ժապաւենով կարուած. մետաքսադործած:

կապած 6 օսդու: Չորս սուքնայ:¹ Առաջին սուք-
նան կանանչ ըշգոփէ² իւր բօժունի գերգովն
կիլապտոնէ կայդնօվ զարդ արած, 16 ճուփդ
արծթէ գօբչայ վրան, եւ ձէ բմակ ոէձէէ շուրձն³
հետն. էրկուսում սուքնան Հօմմուսին⁴ դրօ-
գեդէ⁵ իւր հօմմուսին լայպլօվն⁶, 5 ճուփդ
արծթէ գօբչայ վրան եւ լինձիէ⁷ շուրձն հետն.
իրեցում սուքնան, ժանկարի⁸ ֆէլ⁹ դրօգէդէ,
իւր ժանկարի գերգովն.¹⁰ եւ ըշվապձգիէ¹¹
շուրձն հետն. չորսում սուքնան, գալամայդայէ,¹²
իւր լայպլօվն եւ կըտրուքդէ¹³ շուրձն հետն.
2 մինդէյ,¹⁴ առաջին մինդէյն կարճ կանանչ մօրէ
գէզին կիլապտոնէ կայդնօվ զարդարած. 8 ճուփդ
արծթէ օսդըքած կօճակ վրան պըլնիդ եւ
սուսարօվ բրիմուիդ.¹⁵ էրկուսում մինդէյն, կօ-

¹ Հունդ. բառ. է. կը նշանակէ շրջազգեստ:

² Գերմ. է. կը նշանակէ ծանր կերպաս, գիպակ:

³ Գերմ. Schurz բառն է. կը նշանակէ գողնոց:

⁴ Մոխրագոյն. հունդ է:

⁵ Brokat բառն է. կը նշանակէ, ճամկաւոր դիպակ:

⁶ Leibel գերմ. բառն է. կը նշանակէ, կրկնոց, պախճաւանդ:

⁷ Տեսակ մը աղնիւ նիւթ. կտաւեղէն պիտ'օր ըլլայ:

⁸ Մոխրագոյն. գորշ:

⁹ Կէս. հունդ բառ. է. կէս – այսինք շինձու դիպակէ:

¹⁰ Կրծակալ. կարծեմ՝ վալաքերէն տյերէար բառն է:

¹¹ Ասանկ գրուած է. Ձեւին նայելով՝ գերմաներէն բառ մը պիտ'օր ըլլայ. զոր չեմ՝ հասկընար:

¹² Վալաքերէն բառ մը պիտ'օր ըլլայ. կը նշանիւ աղնիւ նիւթ:

¹³ Կտրուք. այսինքն կտր. կտրուածք:

¹⁴ Հունդարական մերնազգեստի պիտ հադուստ մըն է, զոր ուսերու վրա կախուած կը կրեն. = mente.

¹⁵ Տեսակ մը ասղնագործութիւն պիտ'օր ըլլայ:
ունտակաթիւն գ.

լօմպին¹ բարակ չուխէ, կիլապտօնէ կայդնօվ զարդարած, 8 ճռվդդ արձթէ օսդը ըրած կօճակ վրան, փօրով պրնիդ եւ կուշայօվ բրիմուիդ. 2 կրձգալ², մէկն ըշդօֆէ կիլապտօնէ կայդնօվ զարդարած, պլնիդ եւ կուշայօվ բրիմուիդ. 2 ում կրձգալն փէլ ժանկարի դրօգէդէ, կիլապտօնէ կայդնօվ զարդարած պլնիդ եւ սուսարօվ բրիմուիդ. 2 չէփէչ,³ մէկն կանանչ ըշդօֆէ լան օսդու չիբդայօվ⁴ զարդարած եւ էրկուսում չէփէչն գարմաժին ատամասգէ⁵ այլվի լան օսդու չիբդայօվ զարդարած: 22 շապիք փեսութէնօվը: 2 օպրուզ,⁶ մէկն գոյն զգոյն ապրշմօվ նաշխած, եւ չիբդայօվ զարդարած, եւ էրկուսում օպրուզը ձէրմակ չիբդայօվ զարդարած. 2 սավան, մէկն լինձիէ,⁷ լան ձէրմակ չիբդայօվ զարդարած եւ մէկն հայի կտաւէ. 4 բարձերեսք, 2 սն ձէրմակ լինձիէ չիբդայօվ զարդարած, եւ 2 սն լիբձգայէ ձիվիլիխէ: 5 վէնէտիքու լալեխ, մէկն նշանի, 2 ումն փեսութեան. 3 վըզի: 3 կանգուն ոէձէէ սեւ շար⁸ գլսու, մէկ թէփսի մը, մէկ տօշակ⁹ մը իւր լիբձգայի ձիվիլիխէ երեսքօվի: 2 բարձ, մէկ սնտուկ մը.

1 Հունդ. բառ է, աղաւնագոյն կը նշանակէ:

2 Այսինքն. կրծակալ, լանջապանակ:

3 Կանանց գլսանոց, Գրանսիլուանիոյ հասոց լեզուով է:

4 Ժանեկ, հունդ. բառ է:

5 Այսինքն՝ դամասկ, դամասկեան կերպաս:

6 Փուզ, հունդ. բառ է:

7 Ազնիւ կտաւի տեսակ մըն է:

8 Անշուշտ քող պիտ'որ ըլլայ:

9 Անկողին:

եւ այլն աւելի Աստուծոյ ողորմութիւնը անհատ ըլլայ վրանուն. Ամէն:

Դարձեալ ես Ասվատուրս հետ իմ ընկերոջս մարգրտին կու խոստանանք մեր սիրելի հարսին Ճշնաթունին էրէսչուր վագսուն օսդի եւ մէկ եօղրան մը. այլ աւելի Աստուծոյ ողորմութիւնը առատ ըլլայ. Ամէն.

Տ. Կ.

Տէր մնաս դանէլլան յ. յ.

բլէպանուս էլիզապէդ քաղաքի:

*

Քաղաքային վարչութիւնն, ու զելով՝ Պուտէի կոչուած առուակն՝ Աստուածատուր Մելքոննեան եւ Փրանկիսկոս Կոլորիկ քաղաքացիներուն պարտեզէն անցընել, — որպէս զի ասքանս ապագայ սերնդեան համար խօսակցութեան առիթ չըլլայ, յաջորդ գաշինքը դրուեցաւ քաղաքին եւ Փրանկ. Կոլորիկի մէջ. ա) Քաղաքը կու տայ, Փրանկիսկոս Կոլորիկին փեսային, Մանուկ Մելքոննեանին, 18 ձողաչափ երկայն ու 6 ձողաչափ լայն երկիր մը: — Ասոր փօխարէն. բ) Կը պարտաւորէ ինք զինք Փրանկ. Կոլորիկի, որ իր երկրին ծայրը՝ երկու ձոլ լայնութեամբ երկիր մը կու տայ քաղաքաբաշխութեան, որ անոր մէջ քաղաքը, ջուրն անցնելու համար, ճամբայ մը կարէ: զ) Եւ որովհետեւ ջրաթումբը Կոլորիկին երկրին մէջ պիտի ըլլայ. ուստի կը խօստանայ Կոլորիկ, թէ իրեն ու թէ իր ժառանգացն անուամբն, որ այն առուակը — մէյ մը ըստ օրինի իրեն յանձնուելէն ետեւ —

9*

միշտ մաքուր կը պահէ: Բայց քաղաքն, իշխանութիւն ունենայ, այն երկու ձողաչափի երկրին վրայ շինել տուած ջրաթումբը՝ ձեռք առնելու: Եւ անոր քով իրեն յատուկ շրջապատ շինելու: զոր — եթէ շինէ լմնցընէ — պարտական է նաև հոգալու:

Ահա հայերէն դաշնագրութեան բնագիրը:

“Ես, ալ վար գլուխածըս կու տամ զայս գիրը, futuro pro testimonio,¹ ինչպէս օր in Anno hocce Currente² 1788 die 10^a 7bris, ներկայանալով Պատուելի մակիսդրադին եւ Communitas-ին դիմաց sub Nr. Impr. 1^o վասն զի օր կամենալով Պատուելի, քաղաքը զպուտէյին բըօթվը³ շօկօրիս⁴ մանուկին Ասվատուրի Մէլգոյեան իուրթին⁵, նաեւ զիմ ֆունտէրէլին⁶ մէշէն ապլելու: ⁷ անոր գօրայ օր ոչ մէկին praepositio⁸ մը չի հանդրպի, իմ բատ եւ չի ճօրօվցուցած⁹ կամօվե արվար գլուխած կէրպիւր կու հաշտրվիմ, եւ կու կապվիմ, ինչպէս.

1 Ապագայի համար, իբրեւ վկայագիր:

2 Որ աս տարի:

3 Գրանսիլուանիայի Հայոց լեզուաւ, առու, առուակի կը նշանակէ:

4 Schwager գերմ. բառն է. քեռայր, եզնայ կը նշանակէ:

5 Կարծեմ տաճկէ, երկիր, գետին կը նշանակէ:

6 Գրանսիլուանիայի Հայոց լեզուաւն է, հող, երկիր, կալուած կը նշանակէ:

7 Վաղելու թողուլ, վազցընել, անցնել:

8 Կախապատուութիւն:

9 Սիրով եւ լբոնադատուած կամօք:

1° Որովհետեւ զըրս տախտակ տեղը շօկօր մանուկինը Պատուելի քաղաքը erga recompensationem¹ ալդօլ արիլէ. idest in Latitudine² 6 խուլած, in Longitudine³ 18, նայ, զան կամօվըն Պատուելի հասարակինը pro perpetuo⁴ ալդօլ կու առնում, բայց ամպէս

2^{do} Որ զան ալդօլ արած⁵ տեղին գիմաց ես ալ պարտական ըլամ իմ իուրթիս ֆունտէրէլին տալու երկու տախտակ տեղ, որոյ մէջ շանց⁶ կարենայ Պատուելի քաղաքը կըարելու:

3^o Որովհետեւ զայս շանձը հատուկ իմ պաղչիս մէջ այսուհետեւ պիլայ, նայ կու պարտաւուվիմ թէ ես, թէ իմ posteritasը,⁷ օր զան շանձը մէմը հօգաձած, ալդօլ առնելով, in Statu quo⁸ բըօնիմ եւ հատուկ եւ կամ իմ posteritasը հոգալու պարտական ըլայ. նա facultas ունենայ Պատուելի քաղաքը զերկուտախտակ տեղը, որոյ մէջ շանձը ըլայ, de facto⁹ ալդօլ արնելու եւ զհատուկ չաթանը¹⁰ non obstantibus illis inhabitationibus et Contradictio-

1 Ի հատուցում, իբրեւ հատուցում:

2 Լայն, լայնութեամբ:

3 Երկայն, երկայնութեամբ:

4 Ցմլու, մշտնջենապէս:

5 Ընդունիլ, առնուլ, հուգ, է:

6 Գերմ. բառ է. փոս, զակիչ, փոսապատնէլ կը նշանակէ:

7 Յաջորդ, ժառանգ:

8 Գանուած, եղած վեճակի մէջ:

9 Իրաք, իբապէս:

10 Ցանկ, որմարգելք, միջնորմ:

nibus կաննեցնելու, ¹ զորն կաննեցնէլով, անօր էտէվանց զշանձը հօդալու հատուկ գատուելիք քաղաքը պարտականութիւն պի ունէնայ: — Վասն հաւատարմութեան ըստօրայ կու գրվիմ անընօվը եւ մօրհօվը ամփրացընելով. Sub Confl. Magistrat. et Communitatis: die, Mense et A^{no} ut Supra notatis.²

Տ. Կ. Պարանչութօն Առջընի նիկով:

*

Երկու Եղիսաբեթուպոլսոյ ազգային, Զաքարիա եւ Ղուկաս Գապտէպովեան, առուտուրին յառաջ տանելու համար, ստըկի պէտք ունենալով՝ քաղաքային վարչութեան գիմեցին եւ անկէ 3450 ֆիորին փոխ առին — կապելով աս փոխ առած ստըկին գիմացը՝ քաղքին մէջ ու քաղքէն դուրս ունեցած անշարժ ստացուածքնին՝ իրեւ գրաւական:

Ահա դաշնադրութեան բնագիրը:

“Մինք ալ վար գլրվածներս կուտանք: Ինչպէս օր ալ վէրի հրամանուն գօրայ կու դընիմ, մէկ գամպիեալ որ. Գօմիսիուն գիմաց, վասն արուտուրս արաջ էրթալու համար թո հիոտեկա, ³ զաս ալ վար անվանած ֆունտուշներլու⁴

¹ Իր ցատուկ միջնապատը՝ բնակչաց ամէն հակառակութեանց ու ընդդիմութեանց դէմ ալ, կանգնել տալու պարտական ըլլայ:

² Քաղաքաբաշխութեան ու հասարակութեան ժողովքն, վերը նշակուած օրն, ամիսն ու տարին:

³ Իրեւ անշարժ գրաւ, ապահովացուցումն:

⁴ Երկիր, գետին, անշարժ ստացուածք:

1 ^{mo}	ըղտըներըս	Rf.	2000
2 ^{do}	գօդօրովանի	գօնօրօդը	500
3 ^{io}	միեծ	լունգայի	տեղս	խոտի	.	.	.	300
4 ^{to}	Հէվէշի	իրեք	տեղ	խոտի	.	.	.	500
5 ^{to}	միեծ	հուլան,	անկովը	գուգուրուծի	.	.	.	100
6 ^{to}	վալաի	մէջ	գուգուրուծի	մէկ	տեղ	մը	.	50
							Սումայ	3450

Այս սումային գիմաց կի գնինք զաս վիեր նշանակած ֆունտուշները հիբօդէգայ:

1815ին, 4^{to} 8^{bris} էլիզաբէդա.

Օ.ա+արքալ է-լո-+ալ Գապուէտօվ:

*

Սիմոն Պետրոս Լէնկէլեան՝ Ա. Պետրոս Ուսէ փեանէն վոլխանակագրով 500 ունական ֆիորին փոխ առաւ, ինք զինք պարտաւորելով՝ որ, երեք ժամանակամիջոցի մէջ յիշեալ փոխ առած դրամը կը վճարէ: — Իշխանութիւն կու տայ ասոր մէջ պարտատիրոջ, որ եթէ ի գիպուածի չկարենար կամ չուզէր վճարելու իր պարտքը՝ պարտաւորը կարենայ զինք փոխանակագրի դատաստանին առջեւը տանելու, եւ ամէն՝ իրական, արտաքին եւ բողոքման ճամբաները թողլով՝ պարտականին, ամէն շարժական եւ անշարժ ստացուածքներուն վրայ կարենայ ձեռք դնել. եւ զանոնք աճուրդի հանելով, ունեցած պահանջմունքն առնուլ:

¹ Այսպէս կը կուլուի. Գոդգորովանի դաշտ:

² Մորացորեն, եդիստացորեն:

Այն ատենի փոխանակագրին վրայ գաղափար ունենալու համար կը ներփակեմ հայերէն բնագիրը:

„Elisabethp, die 25 Marty, A. 1819
Corrent per Cassa¹ Rf. 500. այսինքն հինգ
հարուր զօթ:

Anno 1820, die 1^a Januar 250 Rf. item
13 July 1820, 125 Rf. deniq. 1^a Januar 1821,
125 Rf. ալ վար դըրվածը այս վէքսըլօվը²
Ա. Պետրոսին Ուսէփեան կամ իրեն Հրամանոցը
օրարին³ գօրայ. ի հօս կամ ուրեւիցէ վիճա-
րէլու Rf. 500. այսինքն Հինկ հարուր զօթ. զոր
պաները յիշեալ Ա. Creditor ին⁴ պարտիմ. Եւ
վերո դըրած դէրմիննուն արանց միոյ պատճառի
զվերո յիշեալ սումման վիճարէլու կու պար-
տաւորվիմ. in Casu⁵ թէ օր չի վիճարէի, կամ
վիճարելու չի կարնայի, կամ չի կամէնայի, վերո
դրեալ դէրմիննուն, նա ես զիս Subjiciat⁶ կա-
նիմ հի ինչ Vexel Gerichti⁷ տակ, օր ուրուխ
ալ ութվենայ Ա. Creditor ին, նոյ կարենայ զիս
անտեղացի Վեxel Gerichtiն դիմաց քաշելու,
exclusis omnibus Juridicis remediis, ac Feriis

1 Առեւարական բացարութիւն մըն է. կը նշանակէ,
ընթացիկ սուբկուլ, անմիջապէս :

2 Փոխանակագիր. գերմ. է:

3 Ordre = Կարգադրութիւն, հրաման:

4 Պարտաստէր:

5 Ի դիպուածի:

6 Տակը դնել. յանձն առնուլ:

7 Փոխանակագրի ատենակալութիւն, դատաստան.
գերմ. է:

Recursusq. beneficii et Juristotior. temporibus.¹
գովեալ Ա. Creditor ը ամենայն զիմ ունեցած
հի ուրուխի Mobilibus et immobilibus Bonis,²
իւր պատճառած խարձելովին, զվերո սումման
cum suis accessoriis exequat անէլու.³ Հէ
mediante aestimatione obtrudat,⁴ թէ mobile
կամ immobile objectum նէրօվ,⁵ այլ վիգոր
praeiensium⁶ ունենալով անոնց մէջ զOptioն,⁷
զորոնք Licitatione mediante⁸ ծախվէլով նաղտ
պանօվ excontentat⁹ ըլլայ: Որոյ վասն ալ մէծ
հաւատարմութեան յատուկ ձեռացըս subscrip-
tiaյով Corroborat¹⁰ կանիմ.

Sign. Elisabethopoli. Anno Mensq. dieq.
ut supra.

Rf. 500. այսինքն հինգ հարուր զօթ.

Simon Peter Lengyel m. p.^u

*

Ներքին ու հաստատուն հաւատքի եւ
յտնձնարական հոգւոյ ձշմարիտ օրինակ է, ծա-

1 Գուրս առնելով՝ առէն իրաւական սատումներն,
բողոքման շնորհումներն ու հանդսաեան օրերը:

2 Շարժական եւ անշարժ ստացուածքներէն:

3 Անոր եկամուտներով պահանջելու, առնելու:

4 Զէ թէ արժեցման ճամբով եղած միջնորդու-
թեամբ:

5 Շարժական կամ անշարժ առարկաներով:

6 Պահանջման զորութեամբ:

7 Ազատութիւն, ազատ ձեռք, բարձանք, առաջնու-
թիւն:

8 Աճըդի ձեռք; աճուրդով:

9 Իրական, պատրաստ դրամով ինք զինք գոհ ընէ:

10 Ամրացընել, հաստատել:

զեկ հասակի մէջ վախճանած ու նոր ամուսին մը թողուցած Կիկողայոս Սէնդովիչեանին կտակը: Երիտասարդ՝ ձեռնարկու վաճառականը՝ մահացու հիւանդութեան մէջ իյնալով ու տեսներվ թէ, կենաց ալ յստ չկայ, վերջին կտակ կ'ընէ: — Ասոր մէջ՝ հոգին ամենակարողին ձեռքը յանձնելէն ետեւ, ամէն բանէն յառաջ կը փափաքի, որ մարմինը հին ժամուն ստորեկրեայ դամբանին մէջ գրուի:

Ասկից ետքը՝ կարեւոր կը համարի՝ շիտակ ձամբով վաստըկած ստացուածոցը վրայ յաջորդ կարգադրութիւններն ընելու: — Կախ՝ կը թողու 1000 ֆիորին իրեւ մշտնչենաւոր հիմնարկութիւն, որ ծնողացն ու իր հոգւցն համար պատարագներ ըլլուին, մայր եկեղեցւոյն մէջ: Նոյնպէս կը թողու 300 ֆիորին Միսիմարեանց, որ իրենց վանատան եկեղեցւոյն մէջ իրեն համար պատարագեն: 200 ֆիորին հունդարական եկեղեցւոյն: Քրիստուրի (Szitás Keresztur) եկեղեցւոյն կը թողու՝ 200 ֆիորին: Ուտվօրհէլի Փրանկիսկեանց՝ 300 ֆիորին: — Եղիսաբեթուպուտաց մէջ բաժնելու համար՝ 200 ֆիորին: Քաղաքային արկեղ՝ 200 ֆիորին, որպէս զի անոր շահէն քաղաքին աղքատներն, իրենց համար գեղ հոգան. եւ այլն:

Իր սիրելի ամուսնոյն, Ագնէսի՝ կը թողու 10.000 ֆիորին, որ եթէ նորէն ամուսնանալ կ'ուզէ, այն գրամագլխոցն. շահն աղատապէս վայելէ: Իսկ եթէ իր էրկանն անունը պահել կ'ուզէ, Աստուծով սպասելի տղուն կը թողու

իր աները, այգին, խոսի գաշտերը, տան մէջի կահ կարասին, ոսկեղէն, մարգարտեղէն ու արծաթեղէնները՝ մօրը վերին հսկողութեանը տակ. ու դեռ 10.000 ֆիորին: — Իսկ եթէ որ սպասելի տղան մեռնի եւ նորէն ամուսնանալ չ'ուզեր, այն ատեն, իր բոլոր ունեցածը մնայ կնկանը. բայց այնպիսի կերպով մ'որ, անոր մահուանէն ետեւ՝ իր ստացուածներն իր ու իր կնկանը, եղբայրներուն եւ ազգականներուն անցնին: — Եղբայրներէն մէկուն կը թողու՝ 1000. մէկալին՝ 500, երրորդին՝ 300 ֆիորին: — Թերեղիա քրոջը կը թողու՝ 50ս, Ուղալիա քրոջը՝ 500. ասոր տղուն՝ 500 ֆիորին: — Քրիստուր բնակող քրոջը զաւկըններուն մէկուն 500, մէկալին՝ 1000 ֆիորին: Իր աներ որդոյն կը թողու 500 ֆիորին: — Իրեն ծառայութիւն ընող գերձակ աներն եւ ասոր աղջկանը կը թողու՝ ժամի քովի երկիրը՝ աներովը մէկտեղ:

Կտակակատարներուն կը յանձնէ, որ իր մահուանէն ետեւ՝ իւր ազգականացը՝ մինչեւ չորրորդ պորտ, բաշխեն ըստ արդարութեան եւ ըստ իրենց խղճմանացը՝ 2000 ֆիորին: — Տէր Անտոն Մուրատեան քահանան եւ գրիգոր Աղա Դանիէլեան կտակակատարները կը խընդուռին, որ յանձն առնուն կտակին մէջ եղածները սիրով գործադրելու: Ասոնց կ'աղաւէ, որ յանձնեն գրիգոր Ասկերիչեանին, որ գինիներուն եւ գինետուններուն հոգ տանի. կարգաւորեալ հաշիւ ցուցընէ, երկիրներուն անտեսութեան հոգ տանի, եւ այլն, Պետրոս աներին ալ ո՞ր՝ իր

պաշտօնն աղէկ կատարէ: — Վարձակալութեան ատենը լմբննալէն ետեւ՝ կնկանը պէտք չեղածները ծախուին. անոնց գումարը դրամագլխին վրայ զարնուի, որպէս զի ամուսինն ու տղան անոնց շահէն, աւելի հանգստութեամբ կարենան ապրիլ:

Կը յանձնէ կտակակատարներուն, որ իր մահուանէն ետեւ, ամէն բան կահագիր ընեն. եւ ալբունական ստացուածք մը — զր իրենք կ'ուղին — գուրս առնելով — ոչ քաղաքաբաշխութիւնն եւ ոչ հարկապահանջութիւնն ան ստացուածքներուն մէջ խառնուի. անոնց վրայ ձեռք չդրուի եւ կնքելով կամ դրի առնելով՝ իր սիրելի ամուսնոյն անհանգստութիւն չպատճառեն: Որպէս զի առանց մէկու մը պատասխանատու ըլլալու, իր ստացուածքը խաղողութեամբ վայելէ. իր զաւկին հետ: — Տղան ծնանելէն ետեւ, իր ամուսինն, իբրեւ բնական խնամակալ, պարտական չըլլայ մէկու մըն ալ հաշիւ տալու. գուրս առնելով կտակակատարները: — Կը յանձնէ գարձեալ կտակակատարներուն, որ իր սիրելի ամուսինը պահպանեն, անոր վրայ հսկեն ու ծնանելի տղուն վրայ հոգ տանին: Անոնց օգնեն, խբատով ու շիտակ ճամբայ ցուցընելով: — Չեմ տարակուիր, կ'ըսէ, որ իմ սիրելի ամուսինս անոնց հնազանդ պիտի ըլլայ. եւ իրենց խրատը պիտի լսէ:

Կը յուսայ, թէ իր մահուանէն ետեւ, իր գործակատարները՝ վարձակալ երկիրներուն եւ տնտեսութեան այնպէս հոգ պիտի տանին, իբրեւ

թէ ինք կենդանի ըլլար: — Կտակակատարներուն աշխատութեանը համար, ամէն մէկուն կը թողու հարիւրական ֆիորին: Ասկից զատ, իր մահուանէն ետեւ, ինչ բանի համար որ աշխատին, իրենց աստիճանին համեմատ՝ ընդունին իրենց վարձատրութիւնը: — Աերջապէս կ'աղաջէ, որ քիչը շատ համարին եւ սիրով ընդունին. ու իրենց աշխատութեանը մեծագոյն վարձին Աստուծմէ սպասեն:

Աս կերպով, կ'ըսէ, իմ վերջին կամքս ու կարգադրութիւններն ընելէն ետեւ, ամէն մէկէ, որնոց գէմ որ բան մ'ըրած եմ, թողութիւն կը ինդրեմ: Ես ալ ամենուն թողութիւն կու տամ: Եւ ասով հոգիս ստեղծողիս յանձնելով՝ աս իմ ետքի կամքս, մեծագոյն ապահովութեան ու հաստատութեան համար, յատուկ ձեռօքս կը սովորական կնիքովս կ'ամրացընեմ: —

Որպէս զի ընթերցողք կտակին վրայ կատարեալ գաղափար ունենան, կը ներփակեմ անոր հայերէն բնագիրը:

“Ես ալ վար գըրվածըս, գիտնալով եւ կշերէլով զմանկանացութիւնը մէկ կողմանէ, օդկայ կողմանէ զիմ հիւանդ, եւ տըկար որպիսութիւնը վեր աբնելով,¹ նաղ եւ արաջ զհոգիս Ամենակարողին անցնելով. — Ներկայ գըրօվըս իմ աշխատական ունենալուս² վըրայ:

¹ Աեր առնել, Դրամակիուանիացւոց լեզու աւը կը նշանակէ, հասկընալ, ըմբռնել, իմանալ:

² Ստացուածք, ինչք:

զորն որ Աստուած զիմ աշխատանալէս էտէվանց
ավելցուցիլէ, հարկաւոր գըտիլիմ, եւ տէսիլիմ,
զետքի կարդադրութիւնս աղէկ կըշրած եւ
հանդարտ մըտքօվ անելու. օր թէ ժարանգը,
թէ ասդականքս պատճար չունենան դատը-
տընվելու: ¹ Որոյ գօրայ կի կարդադրիմ, եւ կու
թողում.

Primo. Օր մարմինս հին Եկեղեցուն գրիբ-
դան² թաղփի: Մէկալ թաղման արարողութիւն-
ները պի կարդադրէ Պատուելի Տէր հայրը, Տէր
Մուրատը, իրեն հրամանոցը ճանշնալուն գօրայ:

Secundo. Կի թողում մըշտընդէնական
փունտաձիայ³ մէկ հաղար ըղլոդ,⁴ որն որ Պա-
տուելի քաղքին Cassan շահու հարըոի հինկով
պի տըրվի, զայս Capitalին շահերուն տեղական
հայոց բլէտանիային⁵ մէջ ասվին տարոց տարի
տասվէրկու ձայնաւոր Պատարաք ծընողացը,
Օղկայ տասվերկու ձայնաւոր Պատարաք ասոր
արաջ մէրած քըրվատացըս հոգըտընուն: Խմ
հոգուս համար տարոց տարի ամէն ամսու էր-
կուսդան ձայնաւոր պատարաքներ պի մատուց-
վին: Եւ տարեդարձին նմանապէս մէկ ձայնաւոր
պատարաք մը պի ասվի: Եւ այս տարեդարձի
Պատարաքին ողդը օր բոլոր մէծ ժանկըները

¹ Խրարու հետ կռուելու, դատաստան ընելու:

² Լատ. բառ է. ստորեկրեայ գերեզման, դամբան՝ կը
նշանակէ:

³ Հիմնարկութիւն, լատ. է:

⁴ Կը նշանակէ Փիորին (Երկու Փրանք). Վալբերէն
բառ է:

⁵ Ճողովդապետական Եկեղեցի լատ. է:

քաշվին. պիզտի Castrum¹ մը իրուր կերոննե-
րովը վեր կաննեցվի:² Կի թողում երկու հարուր
զլօդ Capital, որն որ նըմանապէս Պատուելի
քաղքին Cassan շահու պի տըրվի. Եւ տարե-
դարձի սարեւարագութիւն խորձերը, գերեզման
օրդնելէք, շահերուն պի վիճարվի:

Tertio. Կի թողում Capital իրեք հարուր
զլօդ որին շահէրուն գիմաց, իմ հոգուս, վանքը,
այս քաղքիս մէջ, տարոց տարի տասնը հինկան
ձայնաւոր Պատարաք պի ունենան մատու-
ցանելու: Նմանապէս

Quarto. Կի թողում էրկու հարուր ըզլօդ
capital ոռոց շահէրուն գիմաց պի ասվին հո-
գուս համար այս տեղացի Մաճրի ժամը տարոց
տարի տասը ձայնաւոր Պատարաք: Նույն կերպիվը

Quinto. Կի թողում Սիդասգերեսգուրին
Եկեղեցուն, Capital, էրկու հարուր զլօդ, օր տա-
րոց տարի հոգուս համար տասը ձայնաւոր Պա-
տարաք ասվի:

Sexto. Կի թողում Օտօրհէյի Փրանձիզ-
գանուն իրեք հարուր ըզլօդ Capital, օր ունե-
նան տարոց տարի հոգուս համար տասնը հին-
կան Պատարաք ասէլու:

Septimo. Կի կարդադրիմ, օր մահվանը
Ետեվանց ներկայ Testamentիս Executorները,³
այս քաղքիս մէջ կեցող⁴ աղքատաց բաժնին
երկու հարուր ըզլօդ, արանց միոյ ուշացնելու:

¹ Քաւարան (նշեցելց յիշատակին համար). Լատ. է:

² Կը կաննեցել = կանգնել, կեցընել, գնել:

³ Կտակալատար, կտակի գործադրիչ:

⁴ Բլողը, եղող, ապրող:

Octavo. Մըշգընջենական ընկերութեան
պէս աղքատաց կի թողում՝ Capital երկու հա-
րուր լլօդ, օր ասոր շահէն իրենց սէպին վրայ
բօդիդայէն¹ ճարեր տըռվին:

Nono. Վերայ punctis² 3^{to}, 4^{to}, 5^{to}, 6^{to}
et 8^o անվանած եւ թողած Capital ներն աւ
Պատուելի քաղքին Cassaն պի տըռվին շահու
հարըթի 5. procentով.

Decimo. Իմ սիրելի եւ գարաղի ընկերու-
չըս Ակնիշին կի թողում Տասը հաղար լլօդ,
ամպէս, օր թէ օր գարդըլլույալ կամէնար,
նայ զայս Capital լիրեն հալալ երթայ: Բայց թէ
օր զիմ անունըս միշտ քալքընուր եւ Աստուած
զարդան, զորն Աստուծու Էտէվանց կի բօվինք,³
ասպրեցնու նայ, թէ տներըս, թէ էդիս, թէ
Լունգ աներըս⁴, թէ անը մէշի տանտանեղներըս⁵,
ոսդի, մարգիտ, արծաթ եւ այն, ամենօվը, մին-
չեւ ապրի նայ, գովեալ ընկերըս վայելեցնու,
կարավարէ: Եւ թէ օր չի ավելցընու, նայ զա-
նօնք չի պաքսեցնու. եւ զանօնք եւելըս օտա-
րացնու, կամ բըրբըտիդ⁶ անէ: Եւ որոյ հետեւ
ընծայելու⁷ տըրիս այս րունտ ին ուժօվըն
նմանապէս Տասը հաղար լլօդ կու թողում

1 Գեղագանառանոց. հունդ. է:

2 Կէտ.

3 Սոլասել, յուսալ, լեհերէն է:

4 Խոստի, ցորենի դաշտ, վալաք. է:

5 Կարծէմ, մանր մունիր — շարժական ստացուածք կը
նշանակէ:

6 Վալաքերէն բառ. է. փընացընել, կորսնցընել կը
նշանակէ:

7 Ծնանիլ:

(զարդ¹ ինչ օր արած կարգադրութենէս ավել-
նար), նայ կըւայ ընկերս մէկ տեղ քըսան հա-
զար ըզօգին շահէն ապրելու: Բայց

Undecimo. Թէ օր մեր զավակը, զորն օր
Աստուծով կու բօվինք, իմ անցմանըս² էտէ-
վանց մէրնէր (զորն Աստուած մի արասցէ) ան
ատենը, բոլոր իմ աղէկիս³ եկամուտը չի ինչ
սոյ անընի տակ ըլայ, ինքը պի արնու, եւ մեր-
նելուն պէս, իրեն, իմմէ թողած տասը հաղար
ըզօգին վրայ արձակ իուշ,⁴ կամ իշխանութիւն
պի ունենայ ուժֆածին ըզետի Dispositioն⁵ ա-
նելուն զամանակ կամ ինքը աշխըրհէնս ձան տըր-
վելով.⁶ մէկալ չի ինչ սոյ անվանած աղէկըս,
զիմ եւ իրեն աղբըրտացըս եւ քըրվըտացս եւ
քըրվըտացը կամ, իրենց Posteritas ին⁸ մէշ միոյ
կերպիվ փայ պի արվի.

Duodecimo. Կի թողում պիլտի Աղքօրըս,
Մօրձին մէկ հաղար ըզօգ: Աղքօրըս Ֆէրէնձին
Հինկ հարուր ըզօգ: Աղքօրըս Անդօնին իրեք
հարուր ըզօգ: Ճուրճովը քըրոչըս, Թէրէզին
Հինկ հարուր ըզօգ: Քըրոչըս՝ Իօժիին, օր Հա-
ձակը գարդիիմ, Հինկ հարուր ըզօգ: Ճուր-

1 Զատ, գուրս առնելով:

2 Անցումն կը նշանակէ՝ մահ, վախճանիլը:

3 Ատացուածք:

4 Իրաւունք, իշխանութիւն. լատ. է:

5 Կարգադրութիւն:

6 Այս ինքն. թէպէտեւ իշխանութիւն պիտի ունենայ
ուզածին պէս իւր վերջին կարգադրութիւնն (կտակ) ընելու.
բայց . . .

7 Աշխարհէս կանչուելով, մէռնելով:

8 Ժառանք, յաջորդք:

Ճօվի քըսոչըս տըղին, Ուրսուլին դըսդերը, Հինկ
հարուր զլօդ: Գրիսդուրի գեղի մէջի քըսոչըս
երկու որբ մինացած տըղոցը, Եանօշդային եւ
աղջիկ տըղին Հինկ Հինկ հարուր զլօդ: (Լու-
սանցքին վրայ յաջորդ յաւելուածը կայ. Կամիս
որ աղջիկ տըղին դէր Հինկ հարուր զլօդ ալ
տըրվի, զարտ զվերց Հինկ հարուրը:) Միկլու-
շին, շօկօր¹ Օվանէսին օրդոն, օր մօտըս կու
բըռնիմ, Հինկ հարուր զլօդ: Շօկօր բիգէրին
Սըլուլին² իրեն հալալ ծարայութեանը համար
եւ մանիին կընկանըն քըսոչըս, նայեւ դըսդերը
կու թողում զվարի ժամի քովի եռութես³
տընէրօվը. ուրուխ օր Հիմպիկ արէնտայով
գրըջմայ⁴ կու բըռնիմ. օր բարով վայելցընուն.
եւ մարդ ալ զիրօնք անկից պցկօդուիդ⁵ անէլու
չի կարնայ: Հիմպիկ յիշեալ շօկօր բիգէրին
դըսդերը Մանիին հասիլ ի դալուն ժամանակը,
հագըսդի կու թողում երկու հարուր զլօդ:

Decimo Tertio. Կի թողում եւ կի կար-
գադիմ որ Աղաչայ Executor ները ունենան
անցմանը էտէվանց բաժնէլու իմ, եւ կընկանըս
աղքատ ասգականացը մինչեւ չորսում պըրտը
inclusive⁶ էրկու հաղար զլօդ ամպէս, օր զաղ-
քըտութեան որպիսութիւնը Աղաչայ Executor-

¹ Գերմ. Schwager բառն է, կը նշանակէ աներ,
եղնայ, տաքը:

² Գերմ, հունդ. szabó բառն է:

³ Երկիր, գետին, ագարակ:

⁴ Գինեսուն. հունդ. է:

⁵ Անհանդիս ընել, վրդովել. հունդ. է:

⁶ Բաղառաբար, ներս առնելով:

Ները դատին. եւ Խըմըտանաբար վեր առնուն.
թէ որմնք ին ալ աղքըտնուն կազի մէջէն: Աս
էրկու հաղար զլօդի փայ արնէլուն մէջ նաքայալ
մասնակից պիլան, որոնց մասնաւորապէս թողի-
լիմ. թէ օր, որպէս ալ վեր Testament իս Executor ները
վերենք ինչպէս աղքատ ճանշան նայ:

Decimo Quarto. Ինչ օր Աղքըտացըս,
քըրվըտացս եւ աղքատ աղգականացըս, punctis
12° et 13° թողիլիմ, զանօնք անժումը պի վի-
ճարվին, երփօր Պատուելի քաղքին Arenda¹
լըմնենայ նայ, արանց շահ:

Decimo Quinto. Օր զայս զիմ թողած-
ներըս կատարվին, եւ վերչացվին, կու Խըմդը-
վին Պատուելի Տէր Հօյրը, Տէր Անդոնին Մուրա-
տեան եւ Պատուելի Աղաչայ Կերկիձին Daniel-
եան, օր սիրով անցը արնելու հաճոյանան զթո-
ղածնուս վերջ տանելը.² եւ ասոր քով զհե-
տեւվեալ աշխատանքը դընէլու, ինչպէս զվերը
Գրիգորը Օսգերիշիյան վարձէլու, օր նախ եւ
արաջ զինըսդընուն վրայ Աղաչայ Executor-
նուն զսեպերը արաջ փըրելու³ եւ այլ բաներուն
մօտ ալ երթալու ու աշխատելու ետ չի քաշվի,
ուրուխ օր զիմ օօօօօօմիաս⁴ եւ անոր արաջ
երթալը կու պահանջէ նայ. ամպէս օր Աղ-
Executor ները, mediate, իրեն հրամանքը immediate,
ունենայ ամենայն բանի վրայ Inspectio:⁵

¹ Վարձու բոնելը, վարձ. լատ. է:

² Գործադրել, կատարել:

³ Առջեւը դնել, մատուցանել:

⁴ Տնտեսութիւն:

⁵ Վերատեսութիւն, հսկողութիւն:

Ըօկօր բիդէրն ալ զիրեն պաշտօնը որպէս ինչ-
վաս հալալ քըշիլէ, այսուհետեւ ալ զնույնը
միեւնոյն հաւատարմութեամբը արաջ տանէ-
լու ջանայ. եւ mediate Superinspectioնը Աղա-
չայ Executorնունը Subordinat¹ պիլայ մինչեւ
Arendaն բընէ նայ:

Decimo Sexto. Երփօր արէնտան լըմըն-
նայ, Աղաչայ Executorները պի ունենան ծա-
խելու թէ զամինները² եւ թէ զպարեքարը.³ թէ
զգինին, գօշիայ,⁴ արպայ եւ այլն. որն օր կըն-
կանըն (թէ օր չի գարգըվէր) չի պիտնայ նայ:
Այսու ամենայնիւ երկու տարեկան տան provisio⁵
բոլոր Naturaliaնուն⁶ պի թողվի. եւ զայս Pro-
visiaն խարճըվելով, անոր էտէվանց թողած
Capitalին շահէն պի ապրըվին, թէ ընկերըս,
թէ տըղաս:

Decimo Septimo. Կի հանձնիմ եւ կի
թողում Աղաչայ Executorնուն, օր անցմանըս
էտէվանց եւ թաղմանըս, զարաս⁷ զբոլոր ունե-
նալըս inventat անին.⁸ միայն մէկ Regius⁹ մը,
զորն օր իրենց հրամանքները ուղէնան, քովերը
արնէլով, ամպէս, օր ամէնէվին օչ Պատուելի

1 Կտակարարներուն միջնորդապէս վերին իշխա-
նութեան տակ պիտի ըլսայ, անոնց պիտի հնազանդի:

2 Տակառ, գինւոյ աման:

3 Ցորենեղէն:

4 Կառք, հունդ, է:

5 Պաշար:

6 Բնական բերք:

7 Անմիջապէս, շուտ:

8 Կահագիր ընել:

9 Աքրունական երկիր, կալուած:

Մակիսդրազը, եւըս արավել Պատուելի¹ Divi-
soratusը² զիմ բանին մէջ խարնըվին. եւ զն-
կերըս, փէճաթէլով եւ այլ Conscriptioներով,³
սեպ ուզելով մաշեցնուն: Այլ որպէս զիմ
գարաղի ընկերըս, որին զիմ հալալ դատումըս
թողիմ, կարնայ խաղաղ, արանց մէկ սեպ տա-
լու մը, վայելցընելու: Եւ թէ օր տըղան ալըն-
ծայէր, նայ որպէս Naturalis Tutrix,⁴ պարտա-
կան չիլայ մարդույալ. (մինչեւ զանունըս քալ-
ցընու) սեպ տալու. եթէ ոչ Աղաչայ Executor-
նուն. զորոնք զիմ տեղըս կարգագրիլիմ, օր
իրենք խըրատով օքնական ըլան:

Decimo Octavo. Շատ անդամ յիշեալ
Աղաչայ Executorնուն, զորոնք ներկայ Testa-
ment օվըն արի աշխատելու. կի խընտրիմ, կու
յանցնիմ զտարտը, ըզհովելը եւ զպահըանելը
սիրելի ընկերուսն եւ ընծայէլու զավկիսը: Ըլան
իրեն ձերը բընօղ, խըրատօղ եւ ճամփայ ցը-
ցնող: Զիմ երկումըտվի, թէ սիրելի ընկերըս
այս բարի անվանցը հընազանդ չիպի ըլայ. եւ
զիրենց խըրատը չի պի լսու: Կի հանցնիմ ալին-
տան,⁵ բոլոր արէնտայիս եւ օeconomiaիս Super-
inspectioն: թէպէտ տամնըհինկում Punctumին
մէջ յիշած է. կի հուսամ, թէ շօկորըս եւ
վերըս⁶ գրիգորը Օսդերիշիյան իմ թողածիս
գօրայ Ալ. Executorները պիտոր վարձին, ամ-

1 Հարկապահանջութիւն:

2 Կահագիր, գիր առնելով:

3 Բնական ինամակալուհի:

4 Այսուհետեւ ալ, ասկից ետքն ալ:

5 Աներ, տագիր, եզնայ:

պէս զիմ բանըս արաջ տանելու պի ջանան
անցմանըս էտէվանց, ինչպէս թէ կենդանի ըլսցի.
թողելով իմ տեղըս զազդ ունենալու ամպէս Ան-
ցանց, որոնց վրայ հանքչելիմ ու կը հանքչիմ:
Եւ ասոր գօրայ, օր զայս սիրով աշխատանքը
Աղաչայ Executor նունը, մէկ կերպիվ մը փոխա-
րելու եւ վարձատրելու կարենայի, կի թողում
մէկին մէկին հարուրական զօդ եւ այսգից դուս
անցմանըս էտէվանց հի երփ, հի ինչ բանի մէջ
աշխատէյին, զհարկաւոր եւ Standi¹ գօրայ վար-
ձատրումը ունենան. իսկով ելով զիրենց հրա-
մանքները, օր զայս քիչը շատ համարին եւ սի-
րով ընդունին. եւ զալ մեծ վարձատրումը Աս-
տուածվէ բօվին:

Այս կերպիվս զետդի կամքըս, կարդա-
դրութիւնըս եւ թողածներըս կի կոճկիմ² ամե-
նինմէ, որոնց խալարնցիլիմ,³ թողութիւն կու-
զիմ: Խս ալ ամենին պօշ կանիմ, հի ինչ խալա-
տութեան համար: Եւ այսու զհոգիս ըսդեղծո-
զիս հանցնելով, զայս ներկայ ետքի կամքըս հա-
տուկ ձերօքըս կի ըսդորայգըրիմ եւ սովորական
մօրհօքս կի ամպլացընում, վասն ալ մեծ ամ-
պլութեան եւ հասդատութեան:

Signatum Elisabethopoli Maij 31^a Anno
1808.

Տ. Եւանդրէ Արքովիլուն մ. թ.
Տ. կամքըս է:

¹ Վիճակ, աստիճան, լատ. է:

² Լուցընել, վերջացընել:

³ Սխալել, պակսիլ, տաճկ. է:

5.

Ազգայնոց՝ զինուորաց բնակութիւն տալու,
նախամոլքի ծառայութիւն ընելու եւ նոր ար-
տօնագիր ընդունելու նկատմամբ եղած դժուա-
րալուծանելի խնդիրը, մտածելու շատ բան
տուաւ, թէ կառավարութեան ու թէ Եղիսա-
բեթուպոլսյ հասարակութեան:

Ընթերցողք պիտի յիշեն թէ 1791 ին
աւագաժողովոյն մէջ Կերպարի եւ Եղիսաբեթու-
պոլսյ հասարակութիւնները՝ տէրութեան կար-
դաց առջեւը դրած աղաչանաց մէջ՝ երրեակ շնոր-
հաց ընդունելութեան նկատմամբ խնդրած էին.

1. Որ քաղաքացիք՝ իրաւամբ միացեալ ու
Ճշմարիտ այդրէնածիններ ըլլան: Բայց

2. Այնպիսի մասնաւոր արտօնութեամբ
մ'որ՝ իրեւ վաճառական քաղաքացիներ, ոչ
զինուորաց բնակութիւն տան եւ ոչ նախամոլքի
ծառայութիւն ընեն. Հապա այս ծանրաբեռնու-
թիւններէն ազատ ըլլան ինչպէս որ իրենց
արուած հին առանձնաշնորհութեանց պատճէն-
ներուն մէջ կայ: — Ասկից զատ.

3. Որ երկու հասարակութեան այն ան-
դամներն որ անկէ յառաջ աղնուականութիւնըն-
դունած էին, հիմայընդունած այդրէնածնութեան
ձեռք, Ճշմարիտ աղնուականներ ճանչցուին:

Ասոնց համար ազդայինք խոստացան,
Հունգարական լեզուին յառաջացմանն եւ եր-
կրին ուրիշ կարօառութիւնները լեցընելու հա-
մար 4000 ոսկի. այն սրայմանաւ, որ Հայերն
ուրիշ բանով չծանրաբեռնեն:

Բայց յարաբերութիւնները հետզհետէ կերպարանափոխուեցան։ Աղբայինք՝ 1791ին տէրութեան աւագաժողովին արձանագրութիւնը՝ 1811ին եւ անոնցմէ ետքն եղածներուն հետ համեմատելով՝ միարան չգտան, ինչպէս որ իրօք ալ միարան չէին։

Ուստի Եղիսաբեթուպոլսոյ քաղաքարաշխութիւնը՝ ինդրին տակէն կերպով մ'ազատելու եւ կամ անկէ նուազ վեասով ելլելու համար, աղբային յատուկ ճարտարամոռութեամբ մը, յաջորդ առաջարկութիւններն երեւան հանեց, ու քաղաքային ընդհանուր ժողովին առջելը դրաւ՝ անոնց վրայ խորհրդածելու համար։

Առաջարկուած կէտերն էին.

“1. Թէ արգեօք՝ տէրութեան կարգերուն հարկաւոր է ծանուցանել, որ 1791ին բերուած եւ Նորին Վեհափառութենէն ամրացուած ԿԱ. յօդուածը կատարել կ'ուզէ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնը։

“2. Թէ՝ որովհետեւ երկու հասարակութիւնները 4000 սկիններն, ինչպէս յայտնի է, միայն այն պայմանաւ խոստացան, որ տէրութիւնն ուրիշ պահանջմունքները ժողովու. եւ աղբայինք հասարակաց ծանրաբեռնութիւններէն տնօրինուին. — ընդ հակառակն տէրութեան կարգերը՝ երկու հասարակութիւններն, ազատ թագաւորական քաղաքներուն եւ ըստ հետեւրդի հարկաւու տեղերուն կարգն առին՝ միայն 4000 սկինները վճարելու պայմանաւ — երբ՝

ասոր վրայօք օրինաց ո՛չ առաջարկուած ԿԳ. եւ ո՛չ հաստատուած ԿԱ. յօդուածներուն մէջ խօսք կայ. — երբ մէկալ կողմանէ, օրինաց ձեռօք հաստատուեցաւ որ հասարակաց ծանրաբեռնութիւններն, ամէն հունգարական ազատ քաղաքաց պէս կրելու են — չի կրնար ինդրուիլ, որ 4000 սկինները՝ կամ ամբողջապէս՝ կամ ըստ մասին թողուին։

“3. 1792 տարւոյն տէրութեան աւագաժողովին տեսութիւնն էր, որ երկու հայ հասարակութիւնները՝ միայն — ինքնակամ ըրած խոստման կատարուելէն ետեւ — երբ որ սովորեալ երդումն ընեն — այդրէնածին պիտի ընդունուին։ — Արգեօք այս բանիս մէջ՝ չի հասկըցուիր 4000 սկիններուն կանխիկ վճարումը։

“4. Որովհետեւ Վիճակներն այնպէս կարգադրեցին, որ երկու ազատաւոր հասարակութիւնները, Նորին Վեհափառութեանը պիտի յանձնեն, որ նոր արտօնագիր մ'ընդունին, առանց սակագնի (taxa) — երբ ասոր վրայօք ԿԱ. յօդուածը կը լուէ — արգեօք պէտք է զայս կարգերէն ինդրել. որովհետեւ ինչպէս գիտենք՝ իրենց միջնորդութիւնն աւելի ազդու է։

“5. 1811ին աւագաժողովոյն արձանագրութեանը համեմատ, հասարակաց ծանրաբեռնութիւնն ի բնականս կրելն որոշուեցաւ կարգադրուեցաւ միանգամայն որ Եղիսաբեթուպոլսոյ առեւտրական յարաբերութիւնները նկատելով՝ հասարակութիւնը — քաղաքացւոց

դիւրութեանը համար — զինուորանոց մը շինէ. Եւ փոխանորդութիւն կանգնէ: Առաջինին նկատմամբ այն ատեն վեց տարւան ժամանակամիջոց արուեցաւ հասարակութեան: — Արդեօք չի կրնար ըլլալ, որ ասոր նկատմամբ տէրութեան կարգերէն, գոնէ 12 տարի երկարումն խնդրուի, այնպիսի կերպով որ այս միջոցիս քաղաքացիք աղատ ըլլան զինուոր սահելէ: — Զինուորանոց շինելն ու փոխանորդութիւն կանգնելն՝ ըլլայ քաղքին հասարակաց արկղէն (allodialis). որ այնպէս նկատուելու է ինչպէս քաղաքացեաց յատուկ ստացուածքը. որովհետեւ արդէն իսկ սաստիկ աղքատցած քաղաքացիք՝ երբեք այն վիճակին մէջ պիտի չըլլան, որ իրենց կարողութեամբը զինուորանոց կարենան շինել ու փոխանորդութիւն տալ: — Եւ կամ չի կրնար ըլլալ որ այս շիտակ նորին վեհափառութենէն խնդրուի:

“6. Արքունական արոց նկատմամբ — որովհետեւ քաղքին դիրքը՝ նոր արտօնագրին ստացուելովը պիտի փոխուի. — արդեօք՝ այս բանիս՝ ուրիշ աղատ ժագաւորական քաղաքաց պէս թեթեւնալը՝ կարգերէն, թէ նորին վեհափառութենէն խնդրելու է քաղաքը:

“7. Եթէ աւագաժողովը՝ խնդիրը քննութեան ենթարկելու ըլլայ — եւ կամ երկու հասարակութեանց ծանբարեռնութիւններ կրելն ըստ յօդուածին՝ ի բնականս հասուցանելու ստիպէ, այն ատեն հասարակութիւնն ի՞նչ ընելու է:”

Քաղաքային վարչութիւնն ու երդուեալ հասարակութիւնը՝ շատ սրամտութեամբ առաջարկուած ինդիրներն՝ իւր կողմանէ լաւ մը կշուելէն ու որոճալէն ետեւ, պատշաճ համարեցաւ յաջորդ պատասխանները տալու:

“Եւ աւագին իւրան:

“1791ին բերուած՝ նորին վեհափառութենէն ամրացուած եւ 1792ին առանցընդդիմութեան հրատարակուած որոշումը՝ նիւթ մըն է, որ ալ աւագաժողովըն քննութեանը տակ չ'կրնար: — Եթէ հասարակութիւնն այս բանս նորէն աւագաժողովին առջեւ կենդանացընել ուղէ՝ ասիկա երկու վեսասակար հետեւութիւն կրնայ ու նենալ: Մէկն է այն, որ խնդիրը նորէն կարգերուն երկդիմի կարծեացն ու քննութեանը տակ պիտի ձգուի. որ լաւ բան մը չէ. ու մեզի վեսակրնայ բերել: Երկրորդն է այն, որ գործադրիչ (executive) իշխանութիւնը միշտ վեհափառ կայսեր ձեռքն է: — Որպէս զի օրէնք մը գործադրութեան ու գործածութեան գայ, հարկաւոր է անոր որոշիչ (destinatum) խօսքը: Ուստի եթէ հասարակութիւնը չէիմէ նորին վեհափառութեանն ստուգիւ վշտացուցում պիտի ըլլայ ասոր հետեւութիւնը:

“Աղէկ չէ այն բացատրութիւնը թէ “կուզենք յօդուածը կատարել.» որովհետեւ օրէնքը՝ հասարակութեան նկատմամբ երջանկացուցիչ է: Շիտակ պէտք է ըսել. որ օրէնքը կ'ուզենք պահել:

“Եւ Ելիորդ իւրան:

“Հասարակութիւնն 2000 ոսկի խոստացաւ այն պայմանաւ, որ ոչ զինուորաց բնակութիւն տայ եւ ոչ նախամոլք կատարէ: Ուստի երբ հիմայ, իւր փափաքն է որ յօդուածին խօսքերուն համեմատ, աղատ թագաւորական քաղաքաց իրաւունքովն ու աղատութեամբ ապրի — եւ ծանրաբեռնութիւններն ալ այնպէս կրէ ինչպէս անոնք — կրնանք Նորին Վեհափառութեանը դիմել ու ինդրել իրմէն որ բարեհաճի անոնցմէ զմեղ տնօրիննել: Եւ կամ ըսել որ սովորեալ հարկը կը վճարենք:

“Աւ Երրորդ իշտն:

“Ամէն բան կշռելով՝ կարգերն ստուգիւ 4000 ոսկիներուն վճարումը հասկըցան: — Բայց հոգ չէ. վասն զի՞նորին Վեհափառութեան իշխանութենէն կախուած է, որ այն գումարը մեզի, ըստ բոլորին՝ կամ ըստ մասին շնորհէ:

“Աւ Երրորդ իշտն:

“Ասոր պատասխանն արդէն վերը տրուած է: Վըսն այնչափ մըն ալ կրնայ աւելցուիլ որ՝ երբ կարգերը հասկընան, թէ կայսրմէն կը կախուի սակագինը շնորհել կամ չշնորհել — ուր Նորին Վեհափառութիւնն ասոր նկատմամբ դեռ չխնդրեցինք — անվտահութիւն կ'ըլլար, եթէ որ կարգերը միջնորդ բռնել ուղենայինք: Նորին Վեհափառութեան զթութիւնն աւելի ապահով է: Ուստի որդիական վստահութեամբ իրեն դիմենք:

“Աւ հինգերրորդ իշտն:

“Քաղքին ամենէն մեծ երջանկութիւնն այն է, որ աղատ թագաւորական քաղաք ըլլայ եւ հոնդարական քաղաքաց կարգն ընդունուի:

“ա) Ասով անանկ անկախ իշխանութիւն պիտի ունենայ քաղաքաբաշխութիւնն, ինչպէս որ, որեւէ գաւառակոմսութիւն: Ուստի վախնալու բան չունիք, թէ զմեղ ձնշեն:

“ը) Եթէ պղտիկ քաղաք (oppidum) մնանք, ամենեւին տարակցոյ չկայ, որ գաւառակոմնութեան տակը պիտի ձգուինք, ուրիշ դիւղաքաղաքներու պէս, ինչպէս են օրինակի աղագաւ Այնուտ, դուրտայ եւ այլն: Այն ատեն գաւառակոմնութեան ամէն վշտացուցումները կլելու ենք. մշտնջենաւոր հակառակութիւն պիտի ըլլայ երկուքին մէջ. եւ սակայն յաղթողն ու վաստըկոլը պիտի ըլլայ միշտ գաւառակոմնութիւնը: Բայց ամենէն աւելին, է որ կրնանք ազգային ատելութեան ենթարկուիլ:

“զ) Ցորչափ որ արքունի քաղաք ենք, Յովսէփի կայսեր արտօնագրութեան՝ ԺԱ. Կէտին համեմատ մեր աղգայնութիւնը՝ մեր մէջը կրնանք պահել ու ամրացընել: — Քաղաքացին՝ օտարին վըայ առաջնութիւն ունի տօնավաճառին մէջ. ուր ընդ հակառակն եթէ գիւղաքաղաք ըլլանք, այն առնելու եւ տալու առաջնութիւնը չենք կրնար պահել:

“դ) Ուրիշ արքունական քաղաքներու պէս մեր տեղական (terrestrialis) իրաւունքներն աւելի յայտնի, ապահով եւ նենդութենէն (intrigue) աղատ կրնանք գործածել:

“Ե) Ուրիշ ազատ թագաւորական քաղաքաց կարգն դասուելու օգուտն այն ալ է, որ պահանջափառ եւ ոչ աւելի տուրք կը վճարենք՝ քան անոնք։ Դարձեալ՝ ամէն հունգարական քաղաք՝ եղայրական համակրութեամբ կը նայի մեղի։

“Ըստ այսո՞ւ ամենէն աւելի լաւն է, որ հիմայ առ վեհափառ կայսր աղերսագիր մը զրկուի։ Միայն թէ ընդհանուր բացատրութեամբ մը յայտնենք, որ պատրաստ ենք այն ամէն ծանրաբեռնութիւնները կրելու, զորոնք ուրիշ ազատ թագաւորական քաղաքները կը կրեն։ — Յայտնենք միանգամայն յառաջուրնէ որ թէ զինուուրանոց կը շինենք, ու թէ փոխանորդութիւն կուտանք։

“Տարակոյս չկայ թէ ջանալու ենք որ քաղաքացւոց վրայ, որչափ որ կարելի է քիչ ծանրաբեռնութիւն իշխայ։ — Ըստ հետեւորդի, պէտք է որ քաղքին հասարակաց արկղն՝ իւր հարկաւոր պիտոյքները հոգալէն ետեւ, աւելորդ եկամուտն անոր դարձընէ, ինչ որ արքունական քաղաքաց կարօտութիւնը լեցընելու հարկաւոր է։ Այնչափ նախամօլք պահէ, որչափ որ հասարակաց արկղը ներէ։ — Զինուուրանոց շինելու նկատմամբ՝ չի կարծեր ընդհանուր ժողովն որ — եթէ հասարակաց արկղն մէջ ստակ ըլլայ — տէրութեան կողմանէ շներուի այս գումարն առ այն դարձընելու։

“Ամենէն աւելի մտածելու բանն այն է; որ եթէ զինուորանոցը շինուելու ալ ըլլայ, ըստ մասին քաղաքային արկղէն եւ ըստ մասին աւ-

ռանձնականաց քսակէն, զինուորանոցը՝ զինուուրաց իշխանութեան տակ պիտի ըլլայ — եւ ի վերայ այսր ամենայնի առանձնականք պիտի ստիպուին զինուոր պահէլու։ Ասոր կենդանի օրինակն է Գլուժ։ Բայց այս բաներուն առջեւն առնուն անկարելի է. որովհետեւ պէտք է կրել այն բեռը՝ զոր ուրիշ քաղաքները կը կրեն։ Եւ իրաւացի պահանջմունք չէ, որ մեր քաղաքը նուազ ծանրաբեռնութիւն ունենայ, քան ուրիշ ազատ թագաւորական քաղաքները։

Առ Հեցորդ կետն։

“Երբ եղիսաբեթուպոլիս ազատ թագաւորական քաղաքաց կարգը մանէ՝ պէտք է որ անմիջապէս հարկերն իշխան, — Աակայն այս մասնաւոր կերպով չխնդրուի կայսրմէն, հապա այն ատեն միայն՝ երբ քաղաքն արտօնութեան թուղթն ընդունի. որ չըլլայ թէ սակագնոյն թեթեւութիւնը խնդրած ատեն, արտօնագրին տուչութիւնն ուշացընենք։

Առ Եօններորդ կետն։

“Որչափ կարելի է շուտով աղաւանաց թուղթը կայսեր զրկուի։ — Եթէ կարգերն ու Վիճակներն ասոր մէջ խառնուին՝ քաղաքաբաշնութիւնը կրնայ ըսել որ արտօնագիր ընդունելու խնդիրը նորին Աեհափառութեան առջեւն է։ — Հասարակութիւնն ասկէ վախնալիք չունի. վասն զի ինչ որ ալ որոշելու ըլլան կարգերն, անկէ բան չ'ըլլար, մինչեւ որ կայսրը չամրացընէ։”

Այս կէտերն, ինչպէս ետքէն պիտի տեսնեաք, հասարակութիւնը հետզետէ գործադրեց: Բայց ամէն բան չունեցաւ իւր յաջող ելքը:

Առաջիկայ իսնդրօյն նկատմամբ — որովհետեւ այս միջոցին, միայն այս կը զբաղեցընէր բոլոր քաղաքացիները — քաղքիս գիւտանատան ձեռագիրներուն մէջ (LII. ծրար) յաջորդ գիտողութիւններն ալ կը գտնեաք, որոնք յայտնապէս քաղաքացինընդհանուր ժողովքին գործքն են:

“1. Վեհափառ կայսրը՝ մեզի շնորհք ընելով՝ 1813ին (Հոկտ. 22), եւ 1817ին, (մարտ 22), հրաման տուաւ որ նախամոլք տալն ու փոխանորդութիւնը ընելը՝ գրամով կարենանք փրկանաւորել: Վերջին կարգադրութեան համեմուտ, սակագնին քանակութիւնը (quotiens) գիտնալու համար քանի մ'անդամ վերին կառավարութեան գրեցինք: Իրին փափուկ բնութեան նայելով, պատշաճ կը գտնենք որ մինչեւ որ վճարելի տուրքին որբանութիւնն որոշապէս չգիտնանք, ուրիշ բանի չխլուինք: Որովհետեւ եթէ վճարելի տուրքը շատ չէ. — ինչպէս որ չենք ալ կարծեր որ շատ ըլլայ — ինչպէս ալ ըլլայ բանը՝ անոր դրամագլուխը քովէ կը բերենք եւ կը վճարենք: Իրենք տեսնեն՝ ինչ կ'ընեն դրամովը: Բաւական է որ մենք ծանրաբեռնութենէն ազատինք: Իսկ եթէ վճարելի քանակութիւնը չկարենանք հատուցանել, գիւրին է ընել որ ըսենք թէ. բունադատուած ըլլալով՝ այն ծանրաբեռնութիւնն ի բնականս կ'ուղինք հատուցանել:

“Շատ պատճառներ ունինք, որոնց համար զինուոր պահելու ծանրաբեռնութենէն ազատիլ կ'ուղինք:

“Ա) Չունինք ամենեւին արձակավայր. որ անլուր բան է:

“Բ) Չունինք մշտնչենաւոր կալուածներ:

“Գ) Մէկալ պատճառները՝ գիտցուած բաներ են. մինչեւ հիմայ ըրած ազաւանքներէն:

“Դ) Մէր քաղաքն՝ ուրիշ արքունական քաղաքներու աստիճանին ու որպիսութեանը հետ չենք կրնար համեմատել:

“Ե) Կայսրն ալ կրնայինք գիւրաւ վշտացընել, եթէ որ իւր տուած շնորհքէն այնպէս շուտով ուղենայինք հրաժարիլ:

“Զ. Յիշեալ ծանրաբեռնութիւններուն ստակով ըլլալի փրկանաւորութեան նկատմամբ՝ Դրանսիլուանից մեծապատիւ համարակալութեան մասնաժողովոյն եւ ամենապատիւ կառավարութեան կարծիքն ալ այս է — որ 1818ին Նորին վեհափառութեանը զրկուեցաւ: Ասոր վրայ 1822ին հրաման եկաւ որ վճարելի գումարին նկատմամբ յատակադիծ մը շինուի:”

Նոյն ծրարին մէջ, 482 թուին տակ ալ, կը գտնենք յաջորդ՝ մտադրութեան արժանի ու շատ հետաքրքրական լիշտակարանը: Ասիկա անշուշտ քաղաքացին փաստաբանին, ընդհանրական ժողովքներուն մէկուն մէջ ըրած խորհրդագածութիւններն են — այս նիւթիս նկատմամբ — սա վերնագրով.

“ Ալեքսանդր Եղիշևանցին պատուայ հայ հասարակութեանց՝ 1791ին աւագաժողովն առնիւ — այդպէնագունեւան, հունիդարական աղջին հետ մասնալուն եւ ըստ հետեւրդին մէկալ աղաւա արքունական գաղաւաց հետ համաստր ըլլալու ինդրոյն համաստօր պատունիւնիւնը :

“ Երբ երկու հայ քաղաքներուն հասարակութիւններն՝ 1791ին աւագաժողովին ատեն կարգերէն այդրէնածնութիւն իրենց — հոն զրկած պատգամաւորներուն ձեռքք — աղաւանաց թղթին մէջ եւապատիկ շնորհաց նկատմամբ ինդրած էին .

“ 1. Որ իրենց քաղաքացւոյ իրաւունք տրուելով՝ ճշմարիտ այդրէնածին ըլլան: Եւ առանց մասնաւոր աղքութիւն մը կազմելու՝ հունդարական աղջին աղդամները համարուին եւ — իրենց քաղաքները — տէրութեան կարգն որոշմանցը համեմատ՝ հունդարական թագաւորական քաղաքներուն եւ հարկատու աեղերուն կարգն առնուին: Սակայն

“ 2. Այնպիսի առանձինն արտօնութեամբ, որ իրեն առեւտրոյ քաղաքներ, ոչ զինուորաց բնակութիւն տան եւ ոչ նախամոլքի ծառայութիւն ընեն. հապա այս ծանրաբեռնութիւններէն տնօրինուին, վեհափառ իշխանապետներէն իրենց տրուած արտօնութիւններուն համեմատ:

“ 3. Որ Հայաքաղքի եւ Եղիշաբեթուպուլսոյ հասարակութեան անդամներէն, անոնք՝ որոնք որ անկէ յառաջ աղնուականութիւն ընդունած

էին, անոնք՝ հիմակւան այդրէնածնութեան ձեռքք ալ, ճշմարիտ աղնուականներ ման ու ճանչցուին:

“ Թէ ինչպիսի պատճառներու վրայ հիմնած էին աղաւաւոր հասարակութիւններն իրենց աղաւանաց թուղթն՝ ընդարձակ կը տեսնուի տէրութեան աւագաժողովին արձանագրութենէն:

“ Երբ այս աղաւանաց թուղթը յառաջ բերուեցաւ՝ սրգոյական աղգն եւ աղաւա քաղաքներուն պատգամաւորները ինդրեցին եւ առին այս թուղթն եւ իրենց հակառակ կարծիքները տուին:

“ Ուստի ինդիրը՝ նախընթաց նիւթին մէջ ի կախ մնալով՝ 92ին մէջ՝ դարձեալ ձեռքք առնուեցաւ:

“ Այս յօդուածը՝ մէկալ առաջարկուած յօդուածին հետ հաստատութեան համար նորին վեհափառութեանը զրկուելով՝ քանի մը դիտողութեամբ (qualification) ընդունուեցաւ:

“ Արդ՝ ԿԱ. յօդուածն օրէնքի զօրութիւն ունենալով՝ մեր հասարակութեան, նոր արտօնագիր ընդունելու նկատմամբ ընելի քայլերն այս յօդուածին վրայ կը հիմնուին:

“ Կրկին խնդիրներուն նկատմամբ երկու հայ հասարակութեան աղաւանքն էր, որ ԿԱ. նոր օրինաց մէջ որոշուած հասարակաց ծանրաբեռնութիւնները՝ չէ թէ ի բնական, հապա որոշեալ գումարի դրամով վրկանաւորէ: Բայց տէրութեան կարգերն այս բանս չընդունեցան, ու հասարակութեանց պատգամաւորներուն ըսուե-

ցաւ որ յայտնեն թէ հասարակաց բեռերն ու
րիշ ինչ կերպով կ'ուղեն դործադրել. որպէս
զի անուանուելի մասնաժողովին առջեւը դրուի:

“Ըդդային պատգամաւորք, ասոր նկատմամբ
ըրած պատասխաննին աւագաժողովին մատուցին:
Տէրութեան կարգերը զանիկա նոր քննութեան
ենթարկելով՝ 150 երորդ նիստին մէջ որոշեցին
որ ստակի փոխարինութիւն ամենեւին չ'ընդու-
նուիր: Բայց թէ որ աղաջաւոր հասարակութիւն-
ներն աւելի գիւրին կը համարին, զինուորանոց
մը շինեն ու փոխանորդութիւն ընեն:

“Կարգերն՝ 1811ին աւագաժողովին մէջ
այն յիշուած խնդիրը՝ թէ արդեօք, մինչեւ որ
երկու հայ հասարակութիւնները զինուորանոց-
ները կանգնեն, այն ժամանակի միջոցին մէջ
քաղաքացիք՝ իրենց տներուն մէջ պարտական են
զինուոր պահելու — եւ մինչեւ որ փոխանոր-
դութիւն ընեն՝ կրնան պարտաւորուիլ որ իրենց
յատուկ ձիերը գործածեն. — քննութեան տակ
ձգուելով, զինուորանոցին շինութեանը համար՝
վեց տարի ժամանակ տուին. եւ հրամայեցին որ
փոխանորդութիւն ընեն. եւ տարւէ տարի զի-
նուորաց պահպանութեանը համար տրուելի օգ-
նութիւնը (5000 ֆիորին) վճարեն:

“Կարգերուն այս որոշման՝ երկու քաղաք-
ներուն հասարակութիւնները չաւանեցան. ու
շիտակ' նորին վեհափառութեանը դիմեցին, լոլն-
գրելով որ այս ծանրաբեռնութիւնները դրա-
մով կարենան հատուցանել: — Նորին վեհա-
փառութիւնը.

“1. 1813ին կարգադրեց, որ Վերին կա-
ռավարութիւնն այս ինդրին նկատմամբ՝ աղա-
չաւոր հասարակութեանց հետ հաղորդակցու-
թեան մէջ մտնէ, եւ իւր կարծիքը դրէ:

“2. 1822ին հրամայեց Վերին կառավա-
թեան ձեռօք, որ հասարակաց ծանրաբեռնու-
թեանց նկատմամբ երկու հասարակութիւններն
իրենց յայտարարութիւնը զըկեն. զոր հասա-
րակութիւնը կատարեց ալ: Այս բանը Վերին
կառավարութեան քով մնաց:

“Ուստի ամէն բան ամփոփելով եւ այս
կէտին քով ի կախ մնացած նիւթն աւելի եւս
քննութեան ենթարկելով՝ ժամանակներէն ու
պարագաներէն համոզուեցաւ հասարակութիւնը՝
որ կարգերուն որոշման ու կարծեացն աւելի
համաձայն է, որ այն ծանրաբեռնութիւններն՝ ի
բնականս կրեն. ինչպէս որ ուրիշ աղաւ թա-
գաւորական քաղաքները:

“Անոր համար 1791ին ամրացուած ու ար-
դէն օրէնքի զօրութիւն ունեցող կԱ. յօդուածին
համեմատ, հասարակութիւնն ամէն բանէն յա-
ռաջ նորին վեհափառութեանն ուղղելի աղեր-
սագիրը տեսաւ հարկաւոր, որ այն յօդուածին
մէջ որոշուածներուն համեմատ՝ պէտք եղած
նոր արտօնութեան թուղթը վաստըկի: — Ասոր
մէջ, ինչպէս կրնանք տեսնել, Եղիսաբեթուպոլ-
սյ հասարակութիւնը՝

“(ա) Կը հրաժարի այն աղաջանքէն, զոր
1811ին տէրութեան աւագաժողովին մէջ՝ հա-
սարակաց ծանրաբեռնութեանէն աղատելու հա-

մար, որոշեալ գրամոց գումարով մ'ուզեց փրկանաւորել: Եւ զայս անոր համար ըրաւ, որպէս զի չըլլայ թէ, յօդուածին համեմատ, հոս՝ արտօնագիրը վտանգի մէջ դնէ ու հոն՝ հասարակաց ծանրաբեռնութեան ընտրութեամբը՝ քննութեան տակ ձգուի:

“ը) Աը խնդրէ, որ արտօնագիրը չնորհուի առանց վճարքի (taxa): Որովհետեւ այն առանձնաշնորհութեան՝ առանց վճարքի տրուիլն, իրենք, կարգերն որոշեցին որ խնդրեն նորին վեհափութենէն:

“զ) Որովհետեւ հարկ է որ նոր արտօնագիրն — ամրացուած յօդուածին եւ ընդունուած սահմանադրութեան գ. մասին, 81 յօդուածին համեմատ ըլլայ — անոր համար հարկաւոր կ'երեւայ մտադրութիւն ընել, որ Մարիամ թերեղիսի եւ Յովսէփի կայսեր ձեռք տրուած առանձնաշնորհութիւններուն մէջ — այն մէկ կէտէն զատ, ուր որ հասարակաց ծանրաբեռնութենէն այն միջոցին իրրեւ պղտիկ քաղաք ազատ հրատարակուեցաւ — ամրացուի ու վաւերացուի: — Բայց մասնաւորապէս.

“ի) Որովհետեւ գիտցուած բան է, թէ սովորութեան համեմատ՝ տրուելի առանձնաշնորհութիւններուն նկատմամբ Գրանսիլուանիոյ արքունեաց համարակալութեան վերատեսչութիւնը (fiscalis directoratus) միշտ յառաջուընէ կը տեղեկացուի ու անոր կարծիքը կը խնդրուի. եթէ այս դիմուածին ալ այս բանս հանդիպի, կրնայ ըսուիլ, որ անոր՝ ինչպիսի կերպով շարա-

դրուիլն, արքունական համարակալութեան վերատեսչութեանը յանձնուի: Գարձեալ՝

“Ե) Որ նոր արտօնագրին մէջ ըլլայ այն բացատրութիւնը թէ հունգարուն ունին գլ եւընեւը (in gremio nationis hungariae existentes). — որուն վրայօք՝ մինչեւ հիմայ եղած արտօնութեանց թղթերուն մէջ ամենեւին յիշատակութիւն չկայ:

“Ի մասնաւորի կը յանձնէ հասարակութիւնն իւր գործակատարին, որ մտադիր ըլլայ թէ նոր արտօնութեան թղթին ստացմանը նկատմամբ եղած աղաւանքն՝ իրօք արքունիք մատուցուեցած — եւ անոր ներկայացուելուն վկայագիրն առնու եւ որչափ կարելի է շուտով քաղաքաբաշխութեան զրկելու համի. որպէս զի անոր զօրութեամբն՝ եթէ որ աւագաժողովին մէջ հարցում ըլլուի, կարող ըլլայ հասարակութիւնն ինք զինք հարազատագործել,,:

Մեծ շրջահայեցութեամբ ու սրամտութեամբ յառաջ բերուած քաղաքագիտական դիտողութիւնները՝ քաղաքային ժողովն յընդհանուրն ընդունուեցան: — Բայց մէկ կէտն՝ որ կը համարէր թէ անմիջապէս աղերսագիր գրուի կայսեր, քաղաքային ճարտարախօսէն ընդդիմութիւն գտաւ: — Ամիկա կը համարէր թէ, շատ աւելի օգտակար է քաղքին, եթէ որ նախ կարգաց ու Վիճակաց դիմէ: — Այս դիտողութիւններուն մէջ կը շեշտուի մասնաւորապէս, այն մէկ կէտն, որուն քաղաքացիք ամենէն աւելի հարկաւորութիւն ունէին. այսինքն թէ զինուո-

րանոց շինելը՝ ըլլայ հասարակաց արկղէն եւ ո՛չ
թէ քաղաքացեաց վրայ ծանրանալով։

Մեծ ճարտարութեամբ ու հեռատես քա-
ղաքագիտութեամբ յօրինուած դրութիւնն՝ իւր
ամբողջութեամբն ընթերցողաց առջեւը կը դնեմ։

“Տէրութեան վաղեմի աւագաժողովներուն
վճիռները՝ 1791ին հաստատուած ԿԱ. յօդուա-
ծին հետ համեմատելով՝ երեք տեսակ պար-
տաւորութիւն կը տեսնենք թէ եղած ըլլայ մեր
ազդին նկատմամբ։

“ԱՇԻՆ է, որ զինուորաց բնակութիւն
տանք ու նախամոլքի ծառայութիւն ընենք։

“Երկրորդն, որ այդրէնածնութեան հա-
մար ըրած խոստումիս կատարենք. եւ.

“Երրորդ՝ որ ընդունուած սահմանադրու-
թեան Գ. Մասին. ԶԱ. յօդուածին համեմատ,
շանանք նոր արտօնագիր մ'ընդունելու նախըն-
թացներուն տեղ։

“Ինչպէս գիտենք, կերլայ հայաքաղաքն՝
Եղիսարեթուպոլսոյ հետ նոյն կարծիքը չունի։
Ուստի միայն մեզի համար որոշելի յատակա-
գիծներուն համեմատ պէտք է որ շարժինք ու
գործենք։ — Խնդիր է թէ մեր ընելի քայլե-
րուն մէջ ինչ կարգ բռնենք։ — Արդեօք ա-
մէն բան հիմակւան աւագաժողովն առջեւը
դնենք (promoveo). եւ թողունք որ ամէն բան
ինք ընէ, կարգագրէ. — թէ արդեօք՝ նոր
առանձնաշնորհութեան թղթին նկատմամբ, շի-
տակ լևհափառ կայսեր գիմենք ու նոյնն իրմէն
ինդրենք (sollicito).

“Տկար կարծիքս է.

“Ամէն բանէն յառաջ մեր քաղաքն աւա-
գաժողովին զրկուելի պատգամաւորաց ձեռքք
տէրութեան կարգերուն աղաչանք մը մատու-
ցանէ. որուն մէջ յայտնելու ենք, թէ կարգե-
րուն (1811ին) որոշածին համեմատ, Եղիսա-
բեթուպոլիս սիրով պատրաստ է ամէն բան
կատարելու. եւ թէ զինուորաց բնակութիւն
տալու եւ նախամոլքի ծառայութիւն ընելու
պարտականութիւնը՝ տէրութեան որոշմանը հա-
մեմատ՝ ի բնականս կ'ուզէ գործագրել։ —
Ասկից զատ, այս աղաչանքին մէջ ինդրէ քա-
ղաքը կարգերէն, որ՝ որպէս հետեւ զինուորաց
համար — զորոնք քաղաքացիք շատ պատ-
ճառներու, բայց մասնաւորապէս անոր համար
տներնին պահել չեն կրնար՝ որ վաճառական
մարդիկ են. եւ — իրենց կեանքը (subsistentia)
միայն առուտուր ըլլալով — բոլոր տարին՝
մէկ տօնավաճառէն մէկալը կ'երթան. եւ մա-
նաւանդ թէ իրենցմէ շատերն՝ իրենց կնիկնե-
րովը կը քալեն — անոր համար կը փա-
փաքին զինուորանոց շինել։ — Ուստի բարե-
հաճին կարգերը՝ զասիկա շինել լմնցընելու.
համար 12 տարի ժամանակի միջոց տալ. մուա-
ծելով որ հազարներ արժող մեծագործ շէնք մը
կանգնելու համար — մանաւանդ երբ հի-
մակւան գէշ ժամանակն եւ դրամոց վերջին
աստիճանի նուազութիւնը նկատենք — երկա-
րագոյն ատեն կը պահանջէ։ Բայց նախամոլքի
ձիերն ու կահ կարասին, այսինքն՝ փոխանորդու-

թիւնն — որ այնպէս շատ ստակ չի պահանջեր
— մեր հասարակութիւնն անմիջապէս գործա-
դրելու պիտի ջանայ:

“Ուրիշ կողմանէ, որովհետեւ մեր քաղաքն
իրաւամբ կրնայ հետեւցընել, թէ մենք տէրու-
թեան ամէն որոշմունքները կատարելով՝ եւ
1791 ին կը. յօդուածին կարգադրածին համե-
մատ նոր արտօնագիր ընդունելով՝ մէկալ հուն-
դարական աղատ քաղաքաց հետ ամէն բանի մէջ
հաւասար պիտի ըլլանք. եւ այն ամէն շնորհ-
մունքները պիտի ունենանք, զորոնք անոնք ունին
— անոր համար ալ իրաւամբ կրնանք յու-
սալ եւ սպասել, որ երբ անոնք իրենց քաղա-
քացիներուն թագաւորական քաղաքաց բնական
աղատութեանը զօրութեամբ (ex natura libertt.
Reg. Cittis.) արտօնութիւն ունին գինի ծախելու
Եղիսաբեթուպոլսոց քաղաքացիներուն ալ, ի
թոյլուութենէ հաւասարութեան (ex indole
paritatis) այս բանս աղատ պիտի ըլլայ: — Այս
աղատութիւնը նկատելով՝ եւ վերն ըսած փո-
փոխակի (suppositum) վատահութեան վրայ
հիմնուելով՝ կը համարինք որ այն առանձնա-
շնորհութիւնն, որ մինչեւ հիմնյ, իրբեւ մեր
հասարակութեան (publicum) իրաւունք՝ վարձու-
տրուած էր. եւ անկէ եկած մուտքը հասարակաց
արկղն կը վերաբերէր ու հոն կը մտնէր՝ —
այն եկամուտը կ'ըսեմ, հասարակաց արկղն
կ'անջատուի, կը բաժնուի — զոր մենք քաղա-
քացիքս, իբրեւ մեր յատուկ ստացուածքը
12 տարւան համար՝ աւելի խոստացողին վար-

ձու տալով՝ ասկից եկող եկամուտքէն զինուո-
րանոցը կը շնունք:

“Եւ կամ, որովհետեւ տէրութեան որոշ-
ման համեմատ, մեզմէ ալ ի բնականս կրելի
ծանրաբեռնութիւնը՝ մեր հասարակութեանը
համար հասարակաց է. — իսկ մեր հասարակաց
արկեղ բնութիւնն ու նպատակն է, որ հա-
սարակաց հարկաւորութեան մէջ մեզի օգնու-
թիւն ընէ, անոր համար, ջանանք ձեռք ձերլու
զայն՝ որ մեր հասարակաց արկղովը կանգնուի
զինուորանոցը 12 տարւան միջոցի մէջ:

“Եթէ այս կրկին առաջարկութիւններէն
եւ ոչ մէկն ընդունելու բախտն ունենանք, այն
ատեն, որչափ որ ալ յօժարութեամբ ուզենք
կարգաց բաղձանքը կատարել, մեր այս փա-
փաքանացը հակառակ, զանիկա պիտի չկարե-
նանք գործադրել: Վասն զի ժամանակին աննը-
պաստաւորութեամբ՝ մեր ժողովուրդը վերջին
աստիճանի աղքատնալով ու ծանր հարկերէն
ճնշուելով ի վիճակի պիտի չըլլայ զայս ինք
իրմէն ընելու:

“Զասոնք նկատելով՝ կրնանք վախնալ,
որ երբ տէրութեան որոշմանցը համեմատ,
ամէն բան կատարել յանձն կ'առնունք, եւ
իբր աղատ թագաւորական քաղաքաց կարգը
մտնելով՝ գինի եւ ուրիշ ոգեւոր ըմպելիք
ծախելու իրաւունքը մերն ըլլալն ուզենանք եւ
իբրեւ մեր յատուկն՝ որոշեալ վախճանի համար
վարձու տալու փափաքինք — արդեօք Աերին
Կշխանութիւնն այս մեր յատակագիծը պիտի

չփճացընէ՝ ի հիմանց — այն պատճառաւ, որ ինչպէս որ ամէն տեսակ ստացուածք, այնպէս ալ ոգեւոր ըմնելեաց վաճառմանէն եկամուտն (edicularis beneficium) ուղղակի հասարակաց իրաւունքին (ad iura publici) եւ այսպէս՝ հասարակաց արկեղ եկամուտներուն կը վերաբերի: — Եւ կամ պիտի չըսէ՞, որ հասարակաց արկղը՝ զինուորանոց շինելու պարտական չէ. — Հապաքալաքացիներն՝ իրենց յատուկէն թող շինեն. որովհետեւ իրենց կը վերաբերի զինուոր պահելն ու նախամոլքի ծառայութիւն ընելը:

“Այս մեզի համար մեծ հարուած մը պիտի ըլլայ. — Եւ վերն ըսուածին համեմատ՝ ինդիր է — ինչ կ'ըլլայ մեր վիճակը. — ինչ պիտի կարենանք կատարել տէրութեան հրամանն. երբ մեր առանձինն զօրութիւնը շատ տկար է եւ բանի մը կարող չենք: — Կորսուելու եւ բոլորովին փանալու ենք . . . : Բայց արդեօք՝ ասով տէրութիւնը պիտի օգտուի՞ . . . : Այս վերջին կործանման վտանգին, այն ամենամեծ հարկաւորութեան մէջ՝ հասարակաց արկղը մեզի պիտի չօդնէ՞ — այն արկղը՝ որ մերն է. Եւ անոր համար է, որ հնն եւ այն միջոցին օգնէ մեզի, ուր ու երբ անհրաժեշտ հարկաւորութիւնը կը պահանջէ: Եւ ուր է արդեօք աւելի մեծ ու աւելի ճնշիչ հարկաւորութիւն, քան հոն՝ ուր որ տէրութիւնը կը հրամայէ մեզի, որ բան մը կատարենք:

“Այս ամենայն, իբրեւ ամենաարդար ու Ճշմարիտ բաներ կը համարինք: Այսու ամե-

նայնիւ շատ հեղ, միայն այն ատեն կրնայ մարդիւր նպատակին հասնիլ, երբ արդարութիւնն՝ աւելի զօրաւոր ու հեղինակութիւն ունեցող իշխանութիւն մ'իւր պաշտպանութեանը տակ կ'առնու: Եւ որ իշխանութիւնն աւելի մեծ ու զօրաւոր է, քան տէրութեան կարգերունն ու Վիճակներունը:

“Ուստի կարծիքս է, որ խոնարհութեամբ տէրութեան կարգերէն խնդրենք, որ մեր նպատակին հասնելու համար, միջնորդ ըլլան եւ մեր Վեհափառ իշխանապետէն բարեհաճին ընդունիլ, որ ըստ այսմ մեր ամբողջութեանը (integritas) մէջ մնալով՝ մեր յետին փանալուն առջեւն առնունք:

“Այդրէնածնութեան սակագնին նկատմամբ՝ խնդրենք կարգերէն, որ շնորհեն մեզ զանիկա, որոշեալ տարիներու միջոցի մէջ հատուցանել կարենալ. բայց հասարակաց արկղէն՝ իբրեւ մեր յատուկէն:

“Նոր արտօնագիր ընդունելու նկատմամբ հարկաւոր կը տեսնեմ, որ ասիկա տէրութեան կարգացնու Վիճակաց միջնորդութեամբն ըլլայ: Վասն զի մէկ կողմանէ 1791ի աւագաժողովը որոշեց, որ իշխանապետէն խնդրէ զասիկա առանց գնահատութեան. մէկալ կողմանէ՝ մեր որդիական վստահութիւնն այս կողմանէ ալցուցնելով՝ տէրութեան կարգերուն աւելի զօրաւոր միջնորդութեանը յստ կրնանք ունենալ:”

6.

Եթէ վերն յիշուած դիւանական գրութիւններուն, խորհրդանոցին մատուցուած առաջարկութիւններուն եւ խորհրդածութիւններուն, — դարձեալ՝ յառաջ բերուած դիտողութիւններուն եւ խօսակցութիւններուն պատմական ձեւ մը տալու ըլլանք, կը դտնենք թէ քաղաքային վարչութիւնը՝ խնդիրն իւր կողմանէ ընդգրկելով եւ իւրացընելով՝ իւր բոլոր զօրութիւնն ամփոփեց եւ անոնց ուղղութեամբն սկսաւ շարժիլ գէպ ի գորա՞ Աերին իշխանութեանց հետ:

Ամենէն յառաջ փորձ ըրաւ — ինչպէս տեսանք — որ այս ծանր պարտաւորութենէն ազատի ստակ վճարելով. իսկ եթէ այս չի յաջողիր, այն ատեն ինչպէս որ օրէնքը կը հրամայէր, պարտականութիւնն իրապէս գործադրելով՝ այնպէս, ինչպէս 1791ին եւ 1811ին տէրութեան աւագաժողովները կը կարգադրէին:

Քաղաքաբաշխութիւնը՝ բնականապէս աղդային ոգւոյն յատուկ հնարագիտութեամբ, ինդրին դարձուածք մը տալով՝ բանն ուղեց հոն բերել, որ Եղիսաբեթուպոլիս, առաջին կարգի թագաւորական քաղաքներուն կարգին մէջ մօնելու տեղ, երրորդ կարգի քաղաքաց կարգն անցնի. ու ըստ այնմ երրորդ աստիճանի տուրք վճարէ:

Երկրորդ՝ փորձեց, որ թէպէտ զինուորաց բնակութեան աեղ տալն ու նախամղքի ծառայութիւնն ի բնականս հատուցանէ՝ ինչպէս որ տէրութիւնը կը փափաքէր, սակայն այդրէնա-

ծնութեան համար տրուելի երկու հաղար ոսկիներուն վճարումը՝ զինուորանոց կանգնելու հաշուին մէջ անցուի. որ բնականապէս քաղաքաբաշխութեան համար շատ շահաւոր էր:

Բայց դժուարութիւնը՝ ստակ գտնելու վրայ էր, որովհետեւ, ինչպէս որ վերն եղած դիտողութիւններէն ըստ բաւականի տեսանք, քաղաքացւոց առեւտրական յարաբերութիւնները շատ վատթարացած էին, ու դրամն չկարայս ամենայն իրապէս գործադրելու:

Սակայն, քաղաքային իշխանութիւնն ամենեւին չյուսահատեցաւ: Գլուխն ասդին անդին զարնելէն ու խորհրդանոցին մէջ խօսելէն վիճելէն ու յատակագիծներ շինելէն ետքը, այն ճամրան գտաւ, որ առ այս վախճան պէտք եղած գրամները հաւաքելու համար, ընդհանրապէս աղատ քաղաքաց ամէն քաղաքացիներուն տրուած՝ ոգեւոր ըմպելի ծախելու արտօնութենէն Եղիսաբեթուպոլսոյ աղգայինները հրաժարին, մինչեւ որ զինուորանոց շինելու համար որոշուած դրամոց գումարը ժողովուի. եւ այն ժողովուած ստակը՝ յիշեալ վախճանին գործածեն: Ուստի հասարակութիւնը նախ, իրեն բարեկամ փաստաբանին, որ միանգամայն տէրութեան փաստաբանն ալ էր եւ աւագաժողովին փոխանակ - վերատեսուչը, աղաչանաց թուղթ մը գրեց: Ասոր մէջ պատրաստակամութիւն կը ցուցընէ թէ զինուորանոց կանգնելու, թէ զինուորաց տեղ տալու եւ թէ նախամղքի ծառայութիւնն ըստ օրինաց կատարելու:

Քաղաքապետին Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեամբ անուամբ՝ այս իմաստով տէրութեան փաստաբանին գրած պաշտօնական թղթին հայերէն թարգմանութիւնը՝ յաջորդն է:

“Ամենապատիւ Տէր զիմոսական փաստաբան, վերատեսչի փոխանորդ:

“Երկրին այզրէնածիններն ըլլալու եւ ասոր հետեւութեամբ 1791 տարւցին ԿԱ. յօդուածին ձեռօք հունգարական մեծ քաղաքաց կարգն ընդունուելով՝ թէ հասարակաց ծանրաբեռնութիւնները կրելու եւ թէ միանգամայն արտօնութիւնները վայելելու, դարձեալ՝ այն յօդուածին մէջ որոշուած նորագոյն առանձնաշնորհութիւններն ընդունիլ կարենալու նկատմամբ մեծապատութեանդ՝ մեր երեսին մատուն ձեռօք տուած տեղեկութեանցը համեմատ, այսօր մեր մէջն ընդհանուր ժողովք ընելով՝ մանրամաննաբար խորհեցանք ու խօսեցանք, տէրութեան աւագաժողովին այս նիւթին մասին՝ մեր մատուցած խոնարհ աղաշանքին վրայ: Եւ համեմատելով աւագաժողովին որոշմունքը՝ մեր հասարակութեան գրուածներուն հետ, քաղաքաբաշխութիւնն եւ հարիւրոց ժողովքը շտաւամենեւին հիմնական պատճառ մը՝ անոնց դէմ դնելու եւ գրելու: Ուստի եւ 1811ին տէրութեան աւագաժողովին եւ մեր ԱԵՀափառ թագաւորին մատուցած աղերսագրէն, որուն մէջ հասարակաց ծանրաբեռնութիւնները՝ ոչ թէ ի բնականս, հապա դրամական փոխարինութեամբ կ'ուզէինք կատարել՝ կը հրաժարինք, որովհե-

տեւ պարագաներուն փոփոխութիւնն ու ժամանակին անյաջողութիւնը՝ մեր, մինչեւ հիմայ այնչափ ծաղկած առուտուրը կաղացուց ու գրեթէ փմացուց:

“Ըստ այսմ, այսօրւան օրս, որոշեցինք, որ Ակճակաց փափաքին համեմատ, ամէն հասարակաց ծանրաբեռնութիւններն՝ ի բնականս (in natura) այնպէս կատարենք, ինչպէս որ կարգերը՝ 1791ին եւ տէրութեան աւագաժողովն 1811ին հաստատած, որոշած ու սահմանած են: Որովհ յայսմ մասին ամենեւին չուրբերելով ուրիշ հունգարական ազատ թագաւորական քաղաքներէն՝ պարտ ու պատշաճ կերպով համապատասխանել պիտի կարենանք, տէրութեան կարգերուն՝ մեր պղտիկ աղդին նկատմամբ գթածաբար ցուցընել բարեհաճած սիրոյն: Ասոր նկատմամբ՝ մեծապատօւթեանդ մեղի տուած աւելի մանրամասն տեղեկութեանց համեմատ, կերպայի հասարակութեան հետ միաբան պիտի ըլլանք ու անոր հետ պիտի գործենք . . . :

“Սակայն մէկալ կողմանէ մեր հասարակութիւնն ասոր հետեւութեամբ մէկ երկու դիտողութիւն ունի, զորոնք՝ մեծարանօք պետութեան կարգաց առջեւը դնել կը փափաքինք: Այսինքն՝

“Ա) Որովհետեւ մեր քաղաքը՝ հասարակաց ծանրաբեռնութիւնները կրելու մէջ, մէկալ հունգարական ազատ քաղաքաց հետ մէկ կարգի (categoria) մէջ է, արդեօք չենք կրնար կարգերէն խնդրել, որ մինչեւ հիմայ միշտ առաջին կար-

գին համեմատ վճարած թագաւորական տուրքերուն մէջ քիչ մը թեթեւցուինք, եւ ապադային մէջ այնպէս վճարենք մեր հարկերն, ինչպէս որ ամէն հունգարական աղաս թագաւորական քաղաքները կը վճարեն: Եթէ որ Գլուխու Մարոշլաշարհէյլ մեծ քաղաքները՝ միայն երրորդ կարգին մէջ առնուած հարկը կը վճարեն, ինչ պատճառաւ այս երկու՝ մինչեւ հիմայ հայ, բայց արդ՝ հունգարական քաղաքներն առաջին կարգի տուրք վճարեն: Ասոր պատճառը՝ չենք հասկընար: Կարդերուն դիտարութիւնը՝ յայտնապէս այն էր, որ վերսիշեալ 1791 տարւոյն ԱԱ. օրինաց յօդուածին կարգագրութեանը համեմատ, երկու հայ քաղաքներն՝ իրերւ հունգարական թագաւորական քաղաք ճանչցուին եւ համարուին:

“ը) Որովհետեւ 1791ին աւագաժողովոյն արձանագրութեան համեմատ, նոյն իսկ կարդերն՝ իրենց անձնական կամքը, Նորին ԱԵՀափառութեան առաջարկութիւն ընել որոշեցին, անոր նկատմամբ, որ աղաս թագաւորական քաղաքներն ապահարկ ըլլան. արդեօք՝ անոնցմէզատ, որոնք ընդունուած օրինաց Գ. Մասին, ԱԱ. յօդուածին մէջ բովանդակուած են, եւ որոնք՝ ընդհանուր սահմանագրութեան հակառակ չեն, կրնայ խնդրել մեր հասարակութիւնն որ անոնց ալ մասնակից ըլլայ:

“Արդ՝ խոնարհութեամբ կը խնդրեմ, որ անոնց նկատմամբ Զեր կարծիքը գրի առնուք, զմեղ տեղեկացընել եւ միանգամայն մեղի ցու-

ցլնել բարեհաջածիք, որ արդեօք ասոնք զմեղ նպատակին պիտի հասցընեն: Եթէ այս այն ատեն անոնց ստացումն ինչ կերպով ու ինչ ձամբաներով կրնանք վաստըկիլ:

“Ուրիշ կողմանէ եմ, մեծապատիւ փոխանակ-վերատեսչիդ ու փաստաբանիդ.

յանուն Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան

Մարտինոս Լէնէլյետան յ. Յ.
զլիսաւոր դատաւոր:

Եղիսաբեթուպոլսոյ 1834, Ապրիլ 25:

Ասոր վրայ ամիս մ'ետքը, քաղաքացիք՝ բնականապէս քաղաքային վարչութեան դրդելով՝ 116 հոդւց ստորագրութեամբ յայտարարութիւն մ'լրին: Ասոր մէջ կը խոստանան, որ իրենց տրուած ոգեւոր ըմպելի ծախելու իրաւոնքէն կամքը հրաժարելով՝ անկէ գալի եկամուտը՝ քաղաքաբաշխութեան կը յանձնեն: մինչեւ որ գումարն այնչափի հասնի, որ տէրութենէն պահանջուած զինուորանոցը կարենայ կանգնուիլ:

Ահաւասիկ Եղիսաբեթուպոլսոյ հայ ժողովրդեան տուած յայտարարութեան թարգմանութիւնը:

“Մինք, ներքոյ գրեալքս կը յայտնենք, մեր այս ծանուցագրովը թէ, 1791ին, Դրանսիլուանիոյ մեծ իշխանութեան աւագաժողովին մէջ, տէրութեան կարդերէն որոշուած եւ Նորին ԱԵՀափառութենէն ամրացուած ԱԱ. յօդուա-

ծին իմաստին համեմատ, մեր Եղիսաբեթուպոլիս քաղաքն ալ, մէկալ հունդարական աղատ թագաւորական քաղաքաց կարգը դասուեցաւ, հաւասար իրաւունքներով եւ արտօնութիւններով՝ բայց եւ նմանօրինակ ծանրաբեռնութիւններով՝ բայց աստի՛ լնդունեցանք նաեւ այդրէնածնութիւն. —

“Ասոր հետեւութեամբը՝ մեր քաղաքին քաղաքաբաշխութիւնն, երդուեալ հասարակութիւնն եւ բոլոր քաղաքացիք, մինչեւ հիմայ ըրած այն աղաչանքէն՝ որուն համեմատ՝ հասարակաց ծանրաբեռնութիւնները, դրամով կուղէինք փոխարինել, հրաժարելով՝ տէրութեան կարգացն, այս նիւթիս մէջ ըրած կարգադրութեանը համեմատ՝ որոշեցինք, որ թէ զինուոր պահելու եւ թէ նախամօլք կրելու ծանրաբեռնութիւնն ի բնականս (in natura) հատուցանենք: Դարձեալ՝ որ այդրէնածնութեան համար որոշուած 2000 կայսերական ոսկին վճարենք, եւ միանդամայն զինուորանոց կանգնենք ու փոխանորդութիւն (cambiatura) հատուցանենք:

“Սակայն մեր հասարակութիւնը հիմական անյաջող ժամանակներուն հետեւութեամբը, նկատելով իւր քաղաքացեաց ողորմելութիւնն, անկարողութիւնն եւ աղքատութիւնը, որպէս զի այս բաներուն հարկաւոր եղած դրամն՝ որ քիչ գումար չէ — կարող ըլլայ քովէ քով բերել՝ այն կերպը գտաւ, որ քաղաքացիներուն խնայելով՝ ամէն աղատ թագաւորական քա-

ղաքաց տրուած արտօնութեան համեմատ՝ — որուն հետեւութեամբն իւրաքանչիւր քաղաքացի հաւասարապէս իրաւոնք ունի գինեվաճառութեան — մեր քաղաքացիներն, այս իրաւունքէն հրաժարին, մինչեւ որ հարկաւոր եղած գումարն ամբողջապէս ժողովուի: Որպէս զի այս կերպով, այն գինեվաճառութեանէն գալի դրամները՝ յիշեալ նպատակին կարենան գործածուիլ:

“Ուստի մենք, ստորեւ գրեալ քաղաքացիներս, յօժարութեամբ եւ չբոնադատուած կամքը, նկատելով մէկ կողմանէ մեր հիմակւան գէշ կացութիւնն ու ողորմելի վիճակը՝ եւ տեսնելով մէկալ կողմանէ, որ զինուորանոց շինելու եւ փոխանորդութեան համար հարկաւոր ստակին գումարն, ինչպէսնաեւ՝ այդրէնածնութիւնը վճարելու համար, կարգերուն պահանջած 2000 ոսկին, մենք մեզմէ վճարել չենք կրնար — եւ փափաքելով ուրիշ կողմանէ՝ որ քաղաքացիները խնայուին՝ ներկայ դրութեան զօրութեամբը՝ գինեվաճառութեան իրաւոնքէն՝ աղատ թագաւորական քաղաքաց արտօնութիւնն ստանալու վայրկենէն, վերսոյդրեալ նպատակներու հարկաւոր եղած ստակներէն կը հրաժարինք, մինչեւ որ վերսոյիշեալ գումարն ամբողջապէս հատուցուի եւ վճարուի:

“Եւ որպէս զի այս նկատմամբ, մեր քաղաքին քաղաքաբաշխութիւնն իւր ընելիքը կարենայ ըստ պատշաճի յառաջ տանիլ, կ'ապահովընենք այն քաղաքաբաշխութիւնն, որ ի

գիպուածի որ՝ ասոր դէմ մեր մէջէն մէկն, որեւէ կերպով ու նպատակաւ բարձրագոյն իշխանութեան դիմելու փորձ ընէ, իւր այս փորձն եւ ըրած քայլերն ամէն ատեն, դսրովելի եւ անվաւեր ըլլան եւ մերժուին: Որովհետեւ գիտենք թէ մեր կամաւոր զոհողութիւնն անոր համար եղած է միայն, որ հասարակաց օգուտն եւ երջանկութիւնը յառաջ տանինք:

“Սակայն կը յայտնենք ուրիշ կողմանէ, որ վերսիշեալ ծախքերուն լրանալէն ու վճարուելէն ետեւ՝ ըմպելեաց իրաւունքը մերն է. եւ մեզի կը վերաբերի: Այս միջոցին՝ գինեվաճառութեան իրաւունքը վարձու տալով, անկից գալի ստակները՝ քաղաքային խորհրդէն եւ հասարակութենէն ընտրուած բաւական երաշխաւորութիւն ունեցող արկղակալի մը պիտի յանձնուին, որ տարւէ տարի հաշիւ պիտի մատուցանէ հասարակութեան՝ իւր ըրած տնտեսութեան վրայօք:

“Տուեալ յեղիսաբեթուպոլիս, յամի Տեառն 1834 Մայիս 28, : — Ստորագրուած՝ 116 առաջին կարգի քաղաքացիներէն: —

Բայց կառավարութիւնն՝ Եղիսաբեթուպոլսոյ ազգայնոց առաջարկութիւններն ընդունելու ամենեւին միտեալ չէր: Քաղաքապետին դրած աղաչանքն անուղղակի կերպով մերժուեցաւ. եւ իրեն դրուեցաւ, որ վերսիշեալ առաջարկութիւնները՝ նախընթաց գրութիւններուն հետ չհամաձայնելով՝ խնդրուածքին տեղի չի կընար տրուիլ:

Ահա կառավարութեան հրամանագիրը:

“Մեր ամենագլուխ Տիրոջ, սրբոյ, կայսերական, թագաւորական, առաքելական Վեհափառութեան, Գրանսիլուանիոյ մեծ Իշխանին եւ Սիդուլաց Կոմին անուամբը:

“Զեր խնդրուածքն՝ — որուն համեմատ, այն դիպուածին եթէ այն քաղաքն ազատ թագաւորական քաղաքաց իրաւունք ստանայ, — որ զինուորանոց մը կարենաք կանգնել վեց տարւան միջոցի մէջ. եւ մինչեւ այն ատեն զինուորներու տեղ տալէն եւ նախամոլք վճարելու ծանրաբեռնութենէն ազատ ըլլաք, եւ թէ քաղաքացոց համար՝ ազատ գինեվաճառութեան իրաւունք տրուի — Նորին Վեհափառութիւնը՝ բարեհաճեցաւ, սեպտ. 16ին, 4159 թուականով տուած հրամանագրին համեմատ գթածաբար կարգադրել, թէ այս բանիս տեղի չի կրնար տրուիլ. անոր համար, վասն զի Զեր այս խնդրուածքը՝ նախընթաց խնդրուածքներուն հետ, որոնց մէջ, ազատ թագաւորական քաղաքներուն կարգն ընդունուելու աղաչանքովը պարտաւորիչ առաջարկութիւն ըրէք, որ ինք զինքնիդ, թէ զինուոր պահելու եւ թէ նախամոլք տալու ծանրաբեռնութեան տակ կը ձգէք՝ ամենեւին չի միարանիր: —

“Այս աղաչանքն, այնչափ աւելի ընդունելի չի կրնար ըլլալ, որչափ որ խնդրուած արտօնութեան տուչութիւնը՝ 1791ին, ԿԱ. յօգուածին մէջ բացատրուած պայմաններուն կատարուելէն ետեւ միայն կընայ ըլլալ:

“ԱԵՀափառութեան այս որոշումն, այն հը-
րամանով կը խրկուի հրամանոցդ, որ առաջիկայ
տարւոյն Աւգոստ. 13ին, եւ այսօրւան օրս կա-
ռավարութեան Զեղի տուած պատուէրը՝ վայր-
կեան մը յառաջ կատարելու եւ գործադրելու
ջանաք: — Ուրիշ կողմանէ եւ այն.

“Տուեալ՝ Դրանսիլուանիոյ կառավարու-
թեան վերին իշխանութենէն. ի Գլուժ. յամի
Տեսոն 1835, հոկտեմբ. 20.

Ա. Գ. Յ. Յ.

Կ. Լ. Յ. Յ.

Մ. Ս. Յ. Յ.

Քարտուղար:

Այս անակնկալ ու չյուսացուած հրա-
մանագրին վրայ՝ բոլոր քաղաքը տակն ու վրայ
եղաւ: — Ազգայնոց անհանդիստ հոգին չեր
կրնար տեսնել ու չեր ուղեր ըմբոնել, թէ հա-
սարակաց օրէնքը պահելու է, եւ թէ հայ աղդը
միայն իւր երեւակայեալ եւ անհիմն պատճառ-
ներուն համար՝ լնդհանուր օրէնսդրութենէն եւ
հասարակաց կարգադրութենէն չի կրնար զար-
տուղիլ:

Քաղաքաբաշխութիւնն՝ լնելիքը չեր գի-
տեր, եւ սակայն վերջին փորձ մըն ալ ուղեց
փորձել: Իւր քաղաքացեացն աղաչանաց թուղթ
մը գրել տուաւ, առ քաղաքային իշխանութիւն
եւ առ հարիւրոց ժողովը, զոր վերին կառավա-
րութեան ձեռօք՝ Նորին ԱԵՀափառութեան
խրկելու էր քաղաքաբաշխութիւնը: — Ասոր
մէջ, ժողովրդեան աղքատութիւնն եւ անկարո-

զութիւնը կենդանի գոյնով ստորագրուելէն
ետեւ, կը խնդրուի աղերսանօք կայսրմէն, որ
վերը յիշուած ինդիրները կատարելու բարե-
հաճի ըստ օրինակի իւր բարերար նախնեացը:

Ահաւասիկ քաղաքացւոց առ՝ քաղաքա-
բաշխութիւն գրած թղթին հայերէն թարգ-
մանութիւնը:

“Մեծարոյ քաղաքաբաշխութիւնն եւ
երդուեալ հասարակութիւն:

“ԱԵՀափառ կայսեր՝ 1835. սեպտ. 16ին
տուած եւ մեզի հաղորդած հրամանագրէն կը
հասկընանիք՝ թէ մեծարգոյ քաղաքաբաշխու-
թեան եւ երդուեալ հասարակութեան՝ իւր
քաղաքացեացն ողըրմելի վիճակը գիւրինցընելու
համար, իւր Նորին ԱԵՀափառութեանը գրած
աղերսագրին հետեւութեամբ՝ տէրութեան
կարգերէն արդէն 1791ին որոշուած եւ Նորին
ԱԵՀափառութենէն ամրացուած օրինաց ձեռօք
մեզի շնորհուեցաւ որ կանգնելի զինուորանոցը
վեց տարւան միջոցի մէջ կարենանք շինել: Ասոր
մէջ խնդրուեցաւ միանդամայն, որ այս միջոցիս
զինուորաց տեղ տալէն ազատ ըլլանք: Եւ որով-
հետեւ գիտցուած բան է, որ մեր քաղաքացիքն
ի վիճակի չեն, իրենց զօրութեամբը զինուորա-
նոց շինելու՝ աղաչեցինք որ գթածաբար շնոր-
հուի մեզի, որ ոգեւոր ըմպելեաց վաճառման
իրաւունքն — որ ուղղակի քաղքին արկեղ կ'եր-
թար, եւ հիմայ նոր տրուելի արտօնագրին վաս-
տըկելը՝ քաղաքացեաց կը վերաբերի՝ քաղա-
քացիներուն բացայայտ խնդրանօքը՝ — քաղքին

եկամուտներէն անջատուի, վարձու տրուի եւ անկէ գալի դրամի գումարը տարւէ տարի՝ յիշեալ զինուղղանոցին կանգնմանը գործածուի։ Այս աղաչանքին կրկին կէտերն ի նկատի չառնուեցան, այն պատճառաւ, որ մեր հասարակութեան՝ ուրիշ, նոր արտօնադրի մը նկատմամբ մատուցած աղերսագրին հակառակ է եղեր։

“Այս՝ մեզի համար շատ ծանր ու ցաւալի է։ Սակայն երբ զմեզ անտարակուսելի կ'ընէ այն յօյս՝ որ նորին վեհափառութիւնն իւր հաւատարիմ ստորակարգեալներուն որդիական խոնարհութեամբ առաջարկած խնդրուածքն ամէն ատեն հայրաբար ու գթութեամբ լսեց եւ մեր աղերսանքներն ամէն ատեն գթածաբար կատարելու բարեհաճեցաւ, վստահութեամբ կը համարձակինք, մեր ներկայ թշուառ ու ողորմելի վիճակը յայտնելով՝ իրեւ հաւատարիմ աւատականներ՝ մեր խոնարհ խնդրուածքն ամենագթած հօրն ոտուըներուն առջեւը դնել։ Համոզուելով՝ որ նորին վեհափառութիւնն, ամէն հպատակներուն նկատմամբ ունեցած բնածին գթութիւնն ու սէրը՝ գործնականապէս մեր վրայ ալ պիտի տարածէ։”

“Մեծարդոց քաղաքաբաշխութիւն եւ երդուեալ հասարակութիւն։ մեր փոքրիկ ազգը Դրամսիլուանից մեծ իշխանութեանը մէջ, անմահ յիշաակաց արժանի կարողու Զ.Ի. իշխանութեանը ժամանակ հաստատուեցաւ։ Այս ազգն իւր վեհափառ իշխանապետին եւ նոր հայրենեաց ունեցած հաւատարմութիւնն ապա-

ցուցուց՝ Դրամսիլուանից մէջ առուտուր մտցընելով եւ ասոր օրինաւոր զարգացմանն ու յառաջացմանն օգնելով։ Իւր վրայ դրուած ամէն ծանրաբեռնութիւններն առանց տրտնջելու, ամէն ատեն պատրաստակամ եւ յօժարապէս կրեց։ Ամենապատիւ կարգաց ու վիճակաց վստահութիւնը վաստըկեցաւ։ 1733ին Աւգոստ 11ին՝ իրեն, կայսերական արտօնագիր մը շնորհուեցաւ։ ‘Նորին վեհափառութեան՝ անմուտաց յիշատակաց արժանի փառաւոր հաւառն՝ հայ ազգին նկատմամբ ունեցած մեծ գթութիւնը, Պարիամ թերեղիա մեծափառ կայսրուհին ալ, նմանօրինակ գթութեամբ լիացուց։ ոչ միայն անով որ մեր ազգին երկու առանձնաշնորհութեան պատճէն շնորհեց, հապա նաեւ անով որ Պաշպալովի երկրակալութիւնն 1758ին մերնախնիներուն պարգեւեց իրեւ իրենց հաւատարմութեան ապացոյց։ Այս կայսերական գթութիւնը ցուցուց մեզի նաեւ Յովսէփ Բ. կայսրն եւ իշխանը։ Ազգայնոց՝ իրեւ հաւատարիմ աւատականներուն ու ստորակարգեալներուն նկատմամբ ունեցած գերազանց սէրն ու հայրական գթութիւնը մասնաւորապէս տեսնուեցաւ, անմահ յիշատակաց արժանի կայսեր ու թագաւորին, Փրանկիսկոս Ա. Ս. ատեն։ Երբ տէրութեան կարգերն (1791) զմեզ այդրէնածին ընդունելով՝ հասարակաց ծանրաբեռնութիւնները՝ մէկալ ազատ թագաւորական քաղաքաց պէս՝ ըստ բնութեան կրելը փոխելով եւ մեր քաղաքին մասնաւոր հանգամանքները նկա-

տելով՝ 1811ին գթածաբար կարգագրեց որ յատակադիմ մը շինուի նկատմամբ անոր, թէ ինչպէս կարելի է, որ երկու քաղաքները — Կերևյ եւ Եղիսաբեթուպոլիս — հասարակաց ծանրաբեռնութիւններն առանց զինուորաց բնակութիւն տալու՝ գրամով փոխարինեն։ Այս ծրագիրն ըստ վերին հրամանի՝ նորին Վեհափառութեանը խրկուեցաւ։ — —

“Այս՝ ու խոնարհաբար վերը յիշուածներէն յայտնապէս կը տեսնուի, թէ ամէն իշխանապետ, մեր վրայ մասնաւոր գթութիւն մ’ունէր։ Եւ երբ հիմայ փառօք իշխող Փերդինանդոս Ա. կայսրն ու թագաւորք գթութեամբ եւ իւր բնածին մարդասիրութեամբն իւր ժողովրդոցն երջանկութեան այնչափ հոգ կը տանի, կը խնդրենք մեծարդոյ քաղաքաբաշխութենէն եւ ընտրեալ հասարակութենէն, որ առաջիկայ խոնարհ խընդրուածքը՝ մեր մեծափառ կայսեր ներկայացընելու եւ անոր ձեռքը հասցընելու բարեհաճի։

“Վեհափառ արքունիքնիւր գթած պատասխանին մէջ, զինուորանոց շինուլու նկատմամբ խընդրած վեց տարւան երկարումն շնորհել եւ այս միջոցին զինուորք պահելու ծանրաբեռնութենէն զմեղ անոր համար տնօրինել չի բարեհաճիր, որովհետեւ ասիկա՝ մեր մատուցած աղերսագրին հետ՝ որուն մէջ նոր արտօնութեան պատճէն մը կը խնդրենք, չի միաբանիր։ Եւ սակայն ասոր մէջ, մեր տկար տեսութեանը համեմատ ընդգիւթիւն չենք տեսներ, որովհետեւ մենք տէրութեան կարգաց բաղձանքին համեմատ, հապա-

րակաց ծանրաբեռնութիւնները կրելու մէջ, ամէնուն հետ հաւասար ըլլալու փափաքելով՝ պարտաւորութիւններն ի բնականս կ’ուզենք հատուցանել։

“Այսու ամենայնիւ մինչեւ որ վեց տարւան միջոցին մէջ, մեր քաղաքին մէջ կանգնուելի զինուորանոցը շինենք, մենք՝ որ ներկայ պարագաներուն համեմատ շատ ողորմելի յարաբերութիւններու մէջ ենք՝ պէտք է որ տօնավաճառէ տօնավաճառ վազենք, որպէս զի օրական ապրուստնիս հոգանք ու վերջին աստիճանի բարձրացած թագաւորական տուրքերը քովէ քով բերենք։ Ասանկով՝ գրեթէ ամբողջ տարին ասգին անդին կը վազվազենք, մեր աներն երբեմն բոլորովին պարապ կեցած են, հոն միայն պղտիկ տղաքը կը գտնուին, առանց հոգացողի մը։

“Կը յուսանք որ նորին Վեհափառութիւնն ի նկատի կ’աւնու այս մեր իրաւցընէ խոշճալի վեճակն, ու գթածաբար կը շնորհէ որ — մինչեւ որ զինուորանոցը կանգնելու ի վիճակի ըլլանք՝ զինուոր պահելու ծանրաբեռնութենէն տնօրինուինք. այնչափ աւելի՝ որչափ որ ալ մենք զմեզ նեղը խօթենք, մեր վրայ իյնալու փոխանորդութիւնն (cambiatura), անմիջապէս կանգնելու կը փափաքինք։ Ուր ընդ հակառակն, մեր քաղաքը թող տալու եւ շրջակայ գեղերը քաշուելու պիտի պարտաւորութինք։

“Եւ որովհետեւ գիտենք թէ մենք ամենեւին կարողութիւն չունինք, որ մեր զօրութեամբը զինուորանոց կարենանք շինել, առաջի-

կայ գրութեամբ կը հրաժարինք՝ ոգեւոր ըմպելեաց վաճառման իրաւունքէն, եւ ինքզինքնիս կը պարտաւորինք, որ այս մեղի տրուած իրաւունքը մեղմէ անուանուած հոգաբարձութեան մը ձեռօք վարձու տրուի, եւ անկէ տարւէ տարի քաղուելու ստակին գումարը՝ շինուելի զինուորանոցի մը կանգնմանը դործածուի:

“Ուստի կը խնդրենք մեծարդոյ քաղաքաբաշխութենէն եւ ընտրեալ հասարակութենէն, որ նկատելով՝ ներկայ ժամանակին ողորմելութիւնը, դրամի քիչութիւնը, արքունական տրոց մեծութիւնն, առուտուրին անկումն եւ մեր վիճակին խեղճութիւնը՝ վերն ըսուած պատճառներու համար ինքն ալ, առժամանակեայ կերպով հրաժարի իւր կողմանէ ոգեւոր ըմպելիք ծախելու իրաւունքէն. եւ բարեհաճի մեր վեհափառ իշխանապետէն խնդրել եւ ընդունիլ մէկ կողմանէ՝ որ — փոխանորդութիւնն անմիջապէս կանգնելով եւ մեր մէջն ընդունուելի զինուորաց բնակութեանը համար, զինուորանոց մը կանգնելու փափաքելով՝ նորին ԱԵՀափառութիւնն, իւր անմոռաց յիշատակաց արժանի նախնիներուն համեմատ, — մեղի՝ իւր հաւատարիմ հպատակներուն իւր գթութիւնը հայրաբարու գործնականապէս ցուցընէ. եւ վեց տարւան միջոցի մէջ զմեղ զինուոր պահելն գթածաբար ազատ ընէ — եւ մէկալ կողմանէ յաջողյընել՝ որ ըմպելեաց իրաւունքը՝ հասարակաց եկամուտէն անջատուելով եւ վարձու տրուելով՝ անկէ քաղուած դրամը, զինուորանոց կանգնելու դործածուի:

Այսպէս եւ այս ճամբով միայն կրնանք մեր ներկայ ողըմելի վիճակին մեծ գժուարութիւններուն տակէն ելլել:

“Այս խոնարհ — եւ նոր արտօնագրին չետ ամենեւին ընդդիմութիւն չունեցող — աղաւանքը կրկնելով՝ ենք խորին մեծարանօք, քաղաքային խորհրդիդ,

խոնարհ ծառաներ,

Եղբայրութեանունու +աղաւանքի+ն

առ հասարակու:

Հարիւրհինդ հոգիէ ստորագրուած թուղթը՝ Վերին Կառավարութեան խրկուեցաւ: Բայց որովհետեւ թէ շրջակայ աղդայնութիւններն ութէ Վերին Խիսանութիւնը Հայոց, այս, ըստ ինքեան տարօրինակ խնդրուածքին հակառակ էր, երկայն թղթակցութիւններուն եւ աղաւանքներուն հետեւութիւնն այն եղաւ, որ այս վերջին աղաւանքներն ալ ի նկատի չառնուեցան:

Վերսպրեալ երկու առաջարկութիւններուն ընդունելութեանը նկատմամբ, քաղաքային վարչութիւնն, առանց ժամանակ կորսնցընելու, իւր կողմանէ Կորին ՎԵՀափառութեան գրեց: Աղաւանաց թղթին մէջ՝ զինուորաց բնակութիւն տալու եւ նախամոլք կրելու ծառայութենէն զատ կը շօշափուի նաեւ նոր արտօնագիրը:

Կայսեր գրուած աղերսագրին թարգմանութիւնն է յաջորդը:

“Մեծափառ Կայսր:

“Երբ 1791ին՝ Աւագաժողովըն մեծապատիւ Վիճակներն ու Կարգերը ճանչցան մեր Հասարակութեան, առ մեծափառ իշխանապետեւ առ պետութիւնն ունեցած Հաւատարմութիւնը՝ զմեղ կԱ. յօդուածին ձեռք, հունդարական աղատ թագաւորական քաղաքաց կարգն ընդունեցան. եւ որոշեցին որ Հունդարիոյ մէջ ծաղկող աղատ արքունական քաղաքաց իրաւունքով՝ եւ աղատութիւններով՝ ապրինք, Հասարակաց ծանրաբեռնութիւնները կրենք, ընդունուած սահմանադրութեան գ. Մասին, կԱ. յօդուածին միջի՝ քաղաքներու կացութեան վրայօք եղած կէտերուն ինք զինքնիս յարմարցընենք. եւ այս օրէնքին հետ համաձայնող առանձնաշնորհութեան պատճէն մը ինդրենք: Այս՝ իրբեւ օրէնք ընդունուած յօդուածն՝ Նորին Վեհափառութիւնն ալ ամրացընելու բարեհաջեցաւ:

“Այս օրինաւոր առանձնաշնորհութեան գործածութիւնը՝ մեր Հասարակութեանը պիտի տրուի եղեր, եթէ որ այն պարագան չըլլար, որուն համեմատ մեր քաղաքաբաշխութիւնն աղաչեց, որ զինուորաց բնակութիւն տալէն եւ նախամոլքի ծառայութիւն ընելէն աղատ ըլլայ: Ուստի ասոր հետեւութեամբ, այն ինդրուածքին — եռեակ օրինաց գ. Գլուխն ԺԱ. յօդուածին հակառակ ըլլալուն — տեղի չտրուեցաւ:

“Այս օրոշումը փոփոխելու համար՝ — մեր մատուցած աղաչանքին վրայ Նորին Վեհափառութիւնն ալ ամրացընելու բարեհաջեցաւ:

ոռութիւնդ՝ 1792 մայիս 26ին բարեհամեցաւ կարգադրել, որ ծրագիր մը շինուի, թէ արդեօք ինչ կերպով կրնայինք հաւասար ծանրաբեռնութիւնները կրել, առանց զինուորաց բնակութիւնն տալու. եւ առանց նախամոլք կրելու: Ծրագիրը յօրինուելով՝ 1811ին տէրութեան Աւագաժողովին առջեւը դրուեցաւ: Սակայն Վիճակներն ու Կարգերն որոշեցին թէ, աղատ թագաւորական քաղաքաց կարգն ընդունուելով՝ ինչպէս որ անոնց ամէն իրաւունքներն եւ արտօնութիւնները կը վայելենք, այնպէս ալ անոնց — օրինաց պահանջած — պարտաւոր ծանրաբեռնութիւններն ալ պէտք է որ կրենք: Անոնցմէ աղատ չենք կրնար ըլլալ, թէպէտ որչափի ալ ստակ կ'ուզենք տանք: Բայց ուրիշ կողմանէ ըսուեցաւ, թէ աղատ ենք, ծանրաբեռնութիւնը կրելու կերպը մեր մէջը շտկելու, յարմարցընելու. — եւ եթէ ասոր նկատմամբ անուանուելի ատենակալութեան առջեւ ընենք յայտարարութիւն մը, թէ ինչ կերպով կ'ուզենք այն բեռները կրել. մեղի հասկրցընելով՝ որ ծանրաբեռնութեան փրկանաւորութիւնը՝ դրամոց գումարով չի կրնար ըլլուիլ: Որովհետեւ ապագայ ժամանակին ծանրաբեռնութիւններուն որչափ ըլլալը գիտնալն՝ անհնարին է: Ուստի եւ փոխարինելի ստակին գումարը չի կրնար որոշուիլ:

“Յիշեալ տարին, ատենակալութիւնն զմեղ լսելով՝ մեր դիտողութիւնները կարգերուն առջեւը դրաւ: Ասոնք որոշեցին, որ եթէ ներսը՝

քաղքին մէջ այնչափ զինուոր բնակեցընենք,
որչափ որ քաղաքն ըստ պատշաճի կրնայ ըն-
դունիլ — անոնց համար զինուորանոց մը շի-
նենք եւ զանիկա պահպանենք — մէկալ կող-
մանէ՝ նախամոլքի նկատմամբ՝ փոխանորդու-
թիւն կանգնենք եւ այս վախճանաւ 16 ձի պա-
տրաստ պահենք — ընդդիմութիւն չունին:

“Մեծապատիւ կարգերուն այս որոշումը
վերին կառավարութեան ձեռօք Վեհափառու-
թեանդ խրկուեցաւ, որ քիչ փոփոխութեամբ
զանիկա (1813ին) ընդունելու բարեհացեցաւ:

“Ասոր վրայ 1822ին, մարտ 22ին տուած
պատճենին միջոցաւ Վեհափառութիւնդ հրա-
մացեց. Նախ՝ որ մեր հասարակութիւնը՝ զինուո-
րաց բնակութիւն տալու փրկանաւորութեան
տիտղոսով՝ զինուորաց պահպանութեան համար,
հարկին համեմատ, գեռ երեք մաս ալ վերա-
դրութիւն վճարէ. եւ այս կերպով որոշուած
գումարը՝ չէ հասարակաց արկղը, հապա
հարկ տուող բնակիչները հատուցանեն: Եր-
կրորդ՝ հասարակութիւնն երկու փոխանորդու-
թեան կառք պահէ. որուն թիւն՝ եթէ հարկը
պահանջէ, պիտի աւելցընէ: Երրորդ՝ յառաջ
քան այս աբքունական հրամանին գործադրու-
թիւնը՝ ինք զինքնիս յայտնենք, թէ արգեօք
արտօնութեան թղթին մէջ՝ ընդունուելի ծան-
րաբեռնութիւններուն հոգը վրանիս կ'առննենք.
թէ՝ աղատ թագաւորական քաղաքաց կարգը
մտնելու պատրաստուելի թղթէն կը հրա-
ժարինք:

“Այս կետին տակ ի կախ մնացած խըն-
դիրն աւելի եւս քննութեան ենթարկելով՝
ժամանակէն ու պարագաներէն համոզուեցանք,
թէ Վեհափառութեանդ եւ Վիճակներուն նպա-
տակին աւելի համաձայն է, որ մասնակցութեան
չափին համեմատ՝ այն հասարակաց բեռերը
կրենք, զորոնք ուրիշ աղատ թագաւորական
քաղաքները կը կրեն: Ուստի իրաւացի կը գըտ-
նենք, որ ապագային մէջ պատահելի եւ չգիտ-
ցուելի ծանրաբեռնութիւններուն որչափութիւնն
որոշելն անկարելի է: Անգործադրելի կը տես-
նենք՝ որ համեմատաբար այնչափ տուրք վճա-
րենք, որչափ որ զինուոր պահելու տուրքն՝
ուրիշ տեղերուն համեմատութեամբ կը բերէ.
եւ ասոր վրայ գեռ երրորդ մասն մըն ալ աւել-
ցուի. եւ թէ այս ծանրաբեռնութիւնը՝ չէ թէ
հասարակութեան արկղը՝ հապա տուրք վճարող
քաղաքացիները հատուցանեն:

“Արդ՝ երբ Վեհափառութիւնդ բարե-
հացեցաւ զմեզ ուրիշ հոնդարական աղատ թա-
գաւորական քաղաքներուն կարգը գասելու —
եւ երբ մենք զմեզ այս օրէնքին տակը կը ձգենք,
թէ զինուորաց բնակութիւն տալու, թէ նախա-
մուլք կրելու եւ թէ ուրիշ աղատ թագաւորա-
կան քաղաքաց ամէն ծանրաբեռնութիւնները
համեմատաբար հաւասարապէս կրելու մէջ՝ կը
ինդրենք խնարհութեամբ որ բարեհաճիք,
Մարիամ թերեզիայի եւ Յովենի կայսեր տուած
առանձնաշնորհութիւններն — այս կէտէն զատ
— նոր արտօնութեան թղթով մ'ամրացընելու:

Որպէս զի ասիկա դեռ առաջնկայ Աւագաժողովն մէջ կարենայ հրատարակուիլ . եւ մենք՝ մեր պատգամաւորները կարենանք հօն խրկել :

“Ենք՝ հպատակական մեծարանօք Աւհաւակառութեանդ ամենահաւատարիմ որդիքն ու ծառաները

Խոշուաբենուալուսոյ +աղաւացի՞ն
առ հասարակ”:

Բայց քաղաքաբաշխութիւնն այսչափով չշատացաւ : Փերդինանդոս Տէսդէ արքիդքսին ալ — որ մեծ հեղինակութիւն ունէր այն միջոցին կայսեր առջեւ — աղերսագիր մը դրեց : Առոր մէջ ալ դրեթէ միեւնոյն բաները կրկնելով այսինքն, քաղաքացւոց խեղճութիւնն, առեւտրին վերջին աստիճանի անկումն, եւ ասոր հետեւութեամբ ժողովրդեան աղքատութիւնն՝ արքիդքսին առջեւը դնելով՝ կը խնդրէ

1. Որ միջնորդ ըլլայ Նորին Աւհաւակառութեանն առջեւ, որ վեց տարւան մէջ — որ ժամանակ որ զինուորանոցը կը շնուի — քաղաքացիք իրենց տները զինուոր պահելէն աղատ ըլլան : 2. Որ զօրանոցը կանգնուի, չէ թէ քաղաքացւոց ստակովը՝ հապա քաղաքային արկղէն . որ այսպէս ալ այնպէս ալ հասարակաց, այսինքն, քաղաքացւոցն է : Եւ ասոր հասնելու ամենէն դիւրին ճամբան է : 3. Որ ոգեւոր ըմպելի ծախելու իրաւունքը վարձու տրուի եւ անկէ եկած ստակը քովէքով բերուելով՝ կանգնուի զինուորանոցը :

Ահա աղաչանաց թղթին թարգմանութիւնը :

“Աւեմապատիւ արքիդուքս,
Ամենազօթած Տէր.

“Քաջալերուած այն վստահութենէն, որ գերապատուութիւնդ՝ ամենուն, բայց մանաւանդ մեր բոլոր հասարակութեան փափաքած խոնարհ աղաչանքին կատարումը յաջողցընելու մէջ՝ բնածին մեծանձնութեամբ՝ օգնական բազուկները մատուցանելու պիտի չյապաղի, դրգեց մեր քաղաքաժողովը եւ երգուեալ հասարակութիւնն, որ ներկայ՝ ազգային վերաբերեալ խընդրոյն մէջ — ուսկից մեր քաղքին հասարակութեան օգուտն, ապագայ երջանկութիւնն ու քաղաքացիներուն ապագային մէջ ըլլալի խաղաղութիւնը կը կախուի — դիմենք Ամենազատուութեանդ հայրական գթութեանն ամենախոնարհ մեծարանօք . եւ գթած պաշտպանութիւնդ խնդրենք :

“Մեր աղաչանաց խնդիրը՝ յաջորդներուն մէջ՝ խոնարհութեամբ գերապատուութեանդ առջեւը դնելու կը համարձակինք :

“Տէրութեան կարգերն՝ Եղիսաբեթուապուլուսոյ հասարակութիւնն այդրէնածին ըսին 1791ին Աւագաժողովցին մէջ, այնպիսի կերպով մը՝ որ, հասարակաց բեռերն, ուրիշ աղատ արքունական քաղաքներու նման, հաւասարապէս՝ ի բնականս կրեն : — Մեր հասարակութիւնը խնդրեց որ թոյլ տրուի իրեն, այս ծանրաբեռնութիւնները գրամով փոխարինելու : — Բայց ետքէն, 1834ին՝ առաջնկայ խնդիրն աւելի եւս քննութեան ենթարկելով, այս աղաչանքին

Հրաժարեցաւ. եւ 1791ին հրատարակուած եւ ամրացուած կէ. օրինաց յօդուածին համեմատ, նոր արտօնագիր մ'ընդունելու համար նորին վեհափառութեանը դիմեց: — Ասոր վրայ առանց ուշանալու՝ ուրիշ աղաչանք մըն ալ մատոյց մեր քաղաքային հասարակութիւնն, իւր վիեննայ գտնուող գործակատարին ձեռօք, որուն մէջ կը խնդրէ նորին վեհափառութենէն, որ որովհետեւ քաղաքացիք աղքատ են եւ անկարող. եւ իրենց կեանքը հոդալու համար տօնավաճառէ տօնավաճառ պէտք է որ վաղեն — ուստի՝ զինուորանոց կանգնելու համար տրուի՝ իրեն վեց տարւան ժամանակ. եւ այս միջոցին զինուոր պահելէն աղատ ըլլայ: Ասկից զատ խնդրեց՝ որ ոգեւոր ըմպելիք ծախելու իրաւունքին եկամուտը՝ հասարակաց արկղէն բաժնուելով՝ վարձու տրուի եւ անկէ ժողովուած դրամը, քաղաքացեաց՝ ասոր նկատմամբ մատուցած աղաչանացը համեմատ՝ զինուորանոց շինելու դարձուի:

“Ամենապատիւ արքունիքն 1835 սեպտ. 16ին տուած պատասխանով՝ այս խնդրին մէկ մասին — ոգեւոր ըմպելիքաց իրաւունքին՝ նկատմամբ որոշումը չըրաւ. այն պատճառաւ, որ այս մեր քաղաքին համար ըլլալի նոր արտօնութեան թղթին նկատմամբ մատուցած աղաչանքին կը հակառակի: Բայց խնդրոյն մէջ — իւր հիմակուան դիրքը նկատելով՝ մեր տկար տեսութեանը համեմատ, ամենեւին ընդդիմութիւն չենք տեսներ. վասն զի տէրութեան կարգերն իսկ, ճանշնալով թէ քաղաքացիներն իրենց տնե-

րուն մէջ զինուոր պահել չեն կրնար, խնդրի տակ եղած զինուորանոցին շինութեանը համար, վեց տարւան ժամանակի միջոցը շնորհելու խոստացան:

“Այս նիւթը՝ մասնաւորապէս քաղաքացիներուն վերաբերելով՝ վերն յիշուած պատասխանն իրենց առջեւը դրուած ատեն՝ մեր ժողովուրդը՝ նորագոյն խնդրուածք մը մատոյց երդուեալ հասարակութեան. որուն մէջ քաղաքին աննպաստ պարագաներն եւ առուտուրին նուաղելուն հետեւութեամբն եղած աղքատ վիճակը յառաջ բերելով — երբ խնդրեց որ զինուորանոցի շինութեաննկատմամբ, նորին վեհափառութեանը՝ վեց տարւան մէջ ըլլալի յաջողմանը համար աղաչանք մը մատուցանենք — խնդրեց միանգամայն մեր քաղաքային վարչութենէն, որ իւր կողմանէ առժամանակեայ կերպով ոգեւոր ըմպելի ծախելու իրաւունքէն եւ եկամուտէն հրաժարի. որպէս զի նոր արտօնագիր ընդունելով, ոչ հասարակութիւնն եւ ոչ քաղաքացիները գինեվաճառում ունենան: Հապա ոգեւոր ըմպելի ծախելն որոշեալ ժամանակի համար վարձու տրուելով՝ անկէ ժողովուած դրամը՝ զինուորանոց շինելու գործածուի: Այս աղաչանաց հետեւութեամբ՝ մեր երդուեալ հասարակութիւնն որոշեց, որ եթէ վերին Կշնանութիւնը զիջանի, ինքն ալ իւր կողմանէ, մինչեւ որ յիշեալ զինուորանոցը կանգնուի, ոգեւոր ըմպելի ծախելու իրաւունքէն կը հրաժարի: — Այս յայտարարութիւնն առաջիկայ տարւոյն սեպ-

տեմբ. Գին մատոյց մեր խորհրդին՝ զոր քաղաքային խորհուրդն հաճութեամբ ընդունելով՝ վերին կառավարութեան խրկեց, որպէս զի զանիկա Նորին Ահամիառութեանը հասցընէ: — Արդ՝ մեր բոլոր յօյն ու վատահութիւնը Գերապատութեանդ հայրական գժութեանը վրայ դնելով՝ Խորին մեծարանօք կը խնդրենք, որ

“Նկատելով մեր քաղքին խեղճ վիճակը, բարեհաջիք Չեր հզօր միջնորդութիւնն ի գործ դնելով՝ Ներկայ ծանրակշիռ խնդրոյն մէջ մեղի պաշտպան ըլլալու մեր մեծափառ աիրոջ առջևն: Եւ յաջողցընել, որ նոր արտօնագիր վաստըկելով՝ մեղի իյնալի զինուորները պահելու համար շինելի զինուորանոցին համար խնդրած վեց տարւան յապացումը՝ կայսերական մասնաւոր գժութեամբ մեղի շնորհուի: Եւ այն միջոցին մեր բնակիչներն — որոնց մեծ մասը վաճառական է, եւ ըստ մեծի մասին, գրեթէ բոլոր տարին իրենց կնիկներով վարկով՝ վարկով առած քիչ ապրանքներովը քաղքէ քաղաք ու գեղէ գեղ պարտելով՝ իրենց օրական ապրուստը հոգալու եւ արքունական ծանր տուբքերը քովէ քով բելելու համար պարտելու եւ ցիրուցան ըլլալու ստիպուած են, եւ որոնց բնակութիւնն ասոր հետեւութեամբ պարապ մնալու սովոր են — զինուոր պահելէն աղատ ըլլան:

“Եւ որովհետեւ քաղաքացիք՝ իրենց աղշքատութեանը համար ի վիճակի չեն, իրենց զօրութեամբը՝ յիշեալ զինուորանոցը շինելու, — շնորհուի, որ գինեգաճառաման իրաւոնքն, որ

հասարակաց է եւ ուղղակի քաղաքացեաց կը վերաբերի — վարձու տրուելով, անկից եկած տարեկան եկամուտը՝ զինուորանոցը կանգնելու գործածուի (առժամանակեայ կերպով՝ հասարակաց եկամուտէն անջատելով): Եւ ասիկա, այնչափ աւելի, որչափ որ նոր արտօնագրին ընդունելութեամբը, մեր հասարակութիւնն ալ մէկ՝ առ առաւելին երկու հասարակաց պանդոկ կրնայ պահել, եւ ասոր պատճառաւուն կալուածային արկղը՝ ոչինչ վնաս կը կրէ կամ կրնայ կրել. Երբ արգէն իրբեւ դինեսուն գործածած աներն, ասկից ետքն ալ վարձու տրուելով՝ տան վարձքը՝ քաղաքային հասարակաց արկղը պիտի մտնէ:

“Մեր խոնարհ աղաչանքը՝ Գերապատութեանդ հայրական խնամոցը յանձնելով՝ ենք գերապատիւ արքունական արքիդքսիդ, Աղիսաբէնոս-պալու. յամի Տեատրն 1836, մէռա. 16:

Խոնարհ ծառաներ, Եղիսաբեթուպոլսյ երդուեալ հասարակութիւնը.

Մարտինոս Լէնիւլյան յ. Յ.
գլուխուր գատաւոր:

Գրէժոր Գրէժոր յ. Յ.
առաջին ատենաբան.

Մարտինոս Անդրէնէ յ. Յ.
քարտուղարի փոխանորդ. .

Թէպէտ աղաշանաց թղթերն, իրենց ընթացքն ըրին, կատարեցին. բայց եւ այնպէս արքունիքն — անշուշտ, իրեն տրուած ձախող տեղեկութեանց հետեւութեամբը — վերին կառավարութեան ձեռօք՝ Եղիսաբեթուպոլսոյ քաղաքաբաշխութեան հրաման խրկեց որ սահմանուած ժամանակամիջոցին մէջ զինուորանոցը կանգնէ: Ու մինչեւ որ ասիկա կատարուի, առանձնականիք՝ հոն զետեղուելի զինուորներն իրենց տներն ընդունին: Ասկից զատ՝ նախամոլքի ծառայութիւնը ընեն ունոր արտօնագրութիւնը ընդունելու ջանան:

Ինչպէս յայտնապէս կը տեսնուի. վերին կառավարութիւնը շատ վշտացած էր Եղիսաբեթուպոլսոյ քաղաքաբաշխութեան բոնած ճամբուն, անխոչեմ քաղաքականութեան, ստիպողական վարմունքին եւ մանաւանդ անոր վրայ, որ շատ հեղ առանց իւր գիտնալուն՝ առանց միջնորդութեան՝ աբքունեաց հետ ուղղակի կը թղթակցէր:

Եւ ոչ առանց պատճառի:

Եղիսաբեթուպոլսեցիք միշտ օրինաւոր ու շիտակ ճամբուն վրայէն չէին քալեր: Արեւելեան ազգաց յատուկ խորամանկութիւնը գեռ բոլորովին թողուցած ու եւրոպական անկեղծութիւնն եւ ուղղամտութիւնը գեռ կատարելապէս սորված ու յատկացուցած չէին:

Կառավարութիւնը հիմայ յարմար տեսաւ, իւր գառնութեան թոյնը վրանին թափելու եւ իրենցմէ վրէժ առնելու: Ուստի, թէպէտ մեղմով՝ բայց առանց ծածկելու՝ զգացուց իրենց

բոնած ծուռ ճամբան ու բանեցուցած քաղաքականութիւնը: Եւ երկու հրամանագրով (Հոկտ. 17. — նոյ. 28) յանդիմանեց իրենց անխոչեմ եւ ապօրինաւոր վարմունքն եւ անհանդիստ ու ստիպիչ ոգին:

Ըռաջնովով կը ծանուցանէ, թէ ընդունեցաւ աղաշանքը՝ զոր քաղաքաբաշխութիւն՝ երդուելոց ու հասարակութեան կողմանէ իրեն խրկեց — Նորին վեհափառութեան մատուցանելի նոր արտօնագրին նկատմամբ ըրած դիտողութիւններովը: Հասարակութիւնը՝ գրեց միեւնոյն օրն ուրիշ խնդրուածք մըն ալ, որուն մէջ կ'աղաչէ 1. թէ՝ զինուորանոցինելու միտք ունենալով՝ մինչեւ որ ասիկա կանգնուի՝ զինուոր պահելին տնօրինուի. 2. թէ ոգեւոր ըմպելիք ծախելու իրաւունքն, որ մինչեւ հիմայ քաղաքային արկղը կը մտնէր՝ քաղաքացւոց շնորհուի. Եւ այլն. Եւ այլն:

Բայց, որովհետեւ — կ'աւելցընէ հրամանագիրը — ասոնց նկատմամբ, արդէն նորին վեհափառութեան աղաշանք մատուցուեցաւ. Եւ ձեզի պատասխան տրուեցաւ, թէ ասոր հրաման չի կրնար տրուիլ — անոր համար քաղաքացւոց՝ նոր արտօնագրին վրայ ըրած դիտողութիւնները՝ կայսեր առջեւ պիտի չգրուին, մինչեւ որ քաղաքաբաշխութիւնը՝ հասարակութեան չհարցընէ եւ անկէ չիմանայ, թէ յօժարէ եւ կ'ուզէ, որ նոր արտօնութեան թուղթն իրեն շնորհուի. այն ժամանակն ալ, երբ իւր խնդրուածները պիտի չկատարուին: Ալան զի, այսպէս ալ, այնպէս ալ, հարկ է որ հասարա-

կութիւնը՝ ազատթագաւորականքաղաքաց ծանրաբեռնութիւնները կրէ: Այս՝ արդէն 1791ին օրէկներն որոշակի կը հրամայեն: — Ասկից ետքը՝ խայթելով մը կ'աւելցընէ. «Հարունակեալ յապաղումը, եւ յիշեալ ծանրաբեռնութիւնները չկրելու այլեւայլ պատճառանքները՝ մէկալ թագաւորականքաղաքներուն յայտնի վես կը պատճառեն: — Ուստի կը հրամայուի քաղաքաբաշնութեանդ, որ մինչեւ գեկտեմբերի վերջն՝ ինք զինք յայտնէ. վասն զի այլազգ՝ բոնութեամբ պիտի ստիպուի ամէն ծանրաբեռնութիւն կրելու:»

Իսկ Տէսդէ արքիդքսին գրած ազատանաց թուղթն ետ կը դարձընէ. ու կը հրամայէ թէ նախնթաց (Հոկտ. 17) հրամանագրին մէջ գրածն՝ անպատճառ ի գործ դրուի:

Հոս կը դնեմ բոլորովին պաշտօնական գրութեան չոր ոճովն՝ — ու շատ կնճռեալ կերպով գրուած երկու հրամանագրիններուն հայերէն թարգմանութիւնը:

«Սուրբ, կայսերական թագաւորական եւ առաքելական ԱԵՀափառութեան, Դրանսիլուանիոյ մեծ Խլսանին, Սիդուլաց կոմսին, մեր ամենազթած Տիրոջն անուամբը:

«Մեզի սիրելի եղող եւ շրջահայեացներուն ողջոյն. եւ Նորին կայսերական թագաւորական ԱԵՀափառութեան շնորհաց աճումը:

«Զեր՝ այս տարի, սեպտ. 23ին, մեր արջեւ գրած աղաքանքին հետ — տեղւոյդ երդուելոց կողմանէ — այն հասարակութեան —

ազատ թագաւորականքաղաքի իրաւունքի վրայօք տրուելի արտօնութեան թղթին յատակագծին վրայ, վերին Խշանութենէն հաստատուելու համար ըրած դիտողութիւնները մեզի խրկելուատեն, յիշեալ հասարակութիւնը՝ միեւնոյն օրը գրած ուրիշ մէկ աղաքանքին մէջ, Կորին ԱԵՀափառութեանը խրկուելի աղերսագիր մը կը գրէ: Ասոր մէջ կը ինդրուի, թէ այն քաղքին տրուելի զինուորաց համար, զինուորանոց շինելու միտք ունենալով — այս բանիս համար իրեն վեց տարւան յապաղում տրուի, այնպիսի կերպով՝ որ այն միջոցին զինուոր պահելին ազատ ըլլայ: Ասկից զատ կը ինդրուի, որ ոգեւոր ըմկելի ծախեն՝ որ մինչեւ հիմայ քաղքին հասարակաց եկամուտին կը վերաբերէր — շնորհուի ամէն քաղաքացոց:

«Բայց որովհետեւ ասոնց նկատմամբ արդէն անգամ մը վերին Խշանութեան աղաքանք մատուցուեցաւ. եւ Նորին ԱԵՀափառութեանը՝ սեպտ. 16ին ըրած բարձրագոյն որոշումն — որուն համեմատ, այն աղաքանքին տեղի չի տրուիր — մենք՝ ասկէ, անցած տարի Հոկտ. 25ին, ձեզի խրկեցինք. — ուստի յառաջ քան երդուեալ հասարակութեան՝ յիշեալ դիտողութիւնները Նորին ԱԵՀափառութեանն առջեւը գնելը՝ դարձեալ կը գրենք ու կը հրամայենք ձեզի, որ Նորէն մանրամասնաբար հարցընէք այն հասարակութիւնն ու տեղեկանաք. եւ իրմէն որոշ յայտարարութիւն առնուք, որ արգեօք յիշեալ աղաքանքին մէջ ինդրած շնորհմունքը

չընդունուած ատեն, կ'ուզէ՞ որ արտօնութեան թուղթն իրեն շնորհուի կամ չէ. եւ այս յայտարարութիւնը մինչեւ գեկտ.ի վերջին օրը՝ անպատճառ, հոս, մեզի խրկէք. — որովհետեւ յիշեալ հասարակութեան աւգոստ. 2ին գրած աղաչանքն — զոր հիմայ ետ կը դարձնենք — որուն մէջ այս նիւթիս նկատմամբ ընելի դիտողութիւններուն վրայ մտածելու համար ժամանակ կը խնդրէ՝ աւգոստ. 22ին նորին վեհափառութեանը խրկելով՝ արքունի դիւանատնէն՝ սեպտ. 22ին, թագաւորական պատճենի ձեռօք, այն հրամանն եկաւ, որ մէկ կողմանէ Եղիսաբեթուպոլիս եւ կերլայ քաղաքներուն հասարակութիւններուն՝ ազատ թագաւորական քաղաքաց կարգը դասուելուն վրայօք յօրինուած 1791ին, ԿԸ. երորդ, օրինաց յօդուածն որոշակի կը սահմանէ որ յիշեալ երկու հասարակութիւններն ամէն հասարակաց ծանրաբեռնութիւնները՝ մէկալ քաղաքներուն հետ հաւասարապէս կրելու պարտական են: — Մէկալ կողմանէ՝ շարունակ յապաղումն եւ աղաչաւոր հասարակութիւններուն յիշեալ ծանրաբեռնութիւնները չկրելու նկատմամբ յարուցած պատճառանքները, դրանսիլուանիս մեծ Իշխանութեան ուրիշ քաղաքներուն եւ ատենակալութիւններուն յայտնի վնասուն հետ կապուած ըլլալով, խնդրուած ժամանակի յապաղումը, մինչեւ վերն ըսուած օրն, այսինքն մինչեւ գեկտենմբերի վերջը, այնպիսի կերպով շնորհուեցաւ, որ եթէ երդուեալ հասարակութիւնը՝ մինչեւ

այն ատեն, 1791ին օրինաց ԿԸ. յօդուածին համեմատ, պէտք եղած արտօնութեան թղթին ընդունելութեանը նկատմամբ յայտարարութիւն չ'ըներ՝ մէկալ քաղաքներուն մէջ եղած կարգադրութեան համեմատ՝ այն ատեն բռնութեամբ պիտի հարկադրուի այն ամէն ծանրաբեռնութիւնները կրելու, զորովք մէկալ քաղաքները կը կրեն: — Ուրիշ կողմանէ, եմ. եւայլն:

“Մեծին Դրանսիլուանիս իշխանութեան վերին կառավարութեան կողմանէ:

Ի գլուխ յամի Տեառն 1836 հոկտեմբեր 17.

Հ. Գառնիէլ յ. Յ.

Կլա-դէս Լալլու յ. Յ.

Դանիէլ Գառողօլ յ. Յ.

Քարտուղար:

Իսկ երկրորդ հրամանագիրն է հետեւեալը.

“Սուրբ, կայսերական թագաւորական եւ առաքելական վեհափառութեան, Դրանսիլուանիս մեծ Իշխանին, Սիդուլաց կոմսին, մեր ամենագթած Տիրոջն անուամբը:

“Մեզի սիրելի եւ շրջահայեցողներուն ողջոյն. եւ կայսերական թագաւորական վեհափառութեան շնորհքը բաղմանայ:

“Հրամանոցդ եւ քաղաքային ընտրելոց՝ այն քաղքին հասարակութենէն շինելու բաղձացած զինուորանոցին կանգնմանը նկատմամբ — նորին գերափառութեանը՝ Փերդինանդոս Տէսդէ արքիդքսին — ըրած այն ինդրուածքն՝ որ վեց տարւան ժամանակի յապաղում տրուի

յիշեալ զինուորանոցին շինութեանը համար —
այնպիսի կերպով մը՝ որ այն միջոցին քաղաքը՝
զինուոր պահելէն ազատ ըլլայ — նորին գերա-
փառութենէն մեզի խրկուեցաւ — ձեզի դար-
ձլնելու համար — այն հրամանաւ, որ մեր՝ հոկ-
տեմբեր 17ին տուած պատուէրը կատարելով,
այն քաղքին համար տրուելի նոր արտօնութեան
թղթին վրայ ունեցած գիտողութիւննիդ ընելու
— եւ մինչեւ գեկտեմբերի վերջին օրն — (իբրեւ
մատուցուելու վերջնական ժամանակակետ) մեզի
խրկելու, պաշտօնական պարտականութիւն հա-
մարիք:

“Ուրիշ կողմանէ եմ. եւայլն.

Գլուխ. յամի Տեառն 1836 նոյեմբ. 28:

Հ. Պատմէջ յ. Յ.

Աղա-դիոս Լուսութ յ. Յ.

Միւտայէլ Աէւէրէ յ. Յ.

Քարտուղար:»

Իրերն այսպէս ըլլալով ալ, որչափ կրնանք
հետեւցընել, քաղաքացւոց՝ Տէսդէ արքիդքսին
գրած աղաւանաց թուղթը բոլորովին ապարդին
չմնաց: — Ընդհանուր իրենց, որ զինուորա-
նոցը շինուի, հասարակաց արկդէն ինչպէս իրենք
կը բաղձային, եւ ոչ թէ քաղաքացեաց քսակէն:

7.

Երբ Եղիսաբեթուպոլույ քաղաքային իշ-
խանութիւնն, իւր ամէն զօրութիւնը ժողովելով՝
քաղաքացեաց հետ ձեռք ձեռքի տուած՝ կ'աշ-
խատէր մէկ դիէն, որ մինչեւ որ վեց տարւան

մէջ շինուելի զինուորանոցը լմնցընէ, զինուոր
պահելէն ազատ ըլլայ. — ու մէկալ դիէն, որ յի-
շեալ զինուորանոցը՝ չէ թէ բնակչաց ծախքով՝
հապա հասարակաց գանձէն շինուի. — անդիէն
կը ջանար — գոնէ արտաքուստ — որ պահան-
ջուած նոր արտօնագիրն ընդունի:

Առաջին երկուքը կ'ընէր, իւր անձնական
կամքը. երրորդն՝ ակամայ: — Առաջինները՝ վասն
զի իւր նիւթական շահն այնպէս կը պահանջէր:
Իսկ ետքինը՝ վասն զի վերին կառավարութիւնը
զինք առ այս կը ստիպէր:

Զինուոր պահելու եւ զինուորանոց կանգ-
նելու նախընթաց թուերուն մէջ բաւական ըն-
դարձակ խօսեցանք: Երրորդն՝ այսինքն արտօնա-
գրին ստացումը — միայն անցողակի կերպով
շօշափեցինք. ինչպէս որ արձանագրութիւննե-
րուն մէջ գտանք:

Անցնինք արդ երրորդին, որուն վրայօք շատ
մուրհակ, պաշտօնական գրութիւն ու թղթակցու-
թիւն ունինք ձեռուընիս: Թէպէտ ինչպէս պիտի
տեսնենք այս ինդիրը անձուկ կերպով կապուած
ու հիւսուած է նախընթացներուն հետ:

Կառավարութեան այն պահանջմունքն, որ
Եղիսաբեթուպոլույ հասարակութիւնն ինքնա-
կալէն արտօնագիր մ'ընդունի նախընթացներուն
տեղ, նոր բան չէ: Ինչպէս որ գիտենք, այս բանս
1791ին տէրութեան Աւագաժողովին սկզբնաւո-
րութեամբն եղաւ: — Ազգայինք, այս գժակհի բա-
նէն պրծիլ կ'ուղէին. բայց հնար չկար: Վտան-
գին մէջ մտնելու իրենք սկսան: Եթէ զինուոր

պահելու փափուկ խնդիրը չգրգռէին, եթէ ասոր նկատմամբ շատ մը պարապ թղթակցութիւններ չընէին, գուցէ զիրենք ստիպող չէր ըլլար:

Նոր առանձնաշնորհութեան արտօնագիր ընդունիլն ըստ ինքեան աղէկ բան էր: Բայց չայոց թշնամի ազգայնութիւններն, այս բանս անոր համար կ'ուղէին, վասն զի տէրութեան Աւագաժողովին մէկ յօդուածին համեմատ — ամէն հին արտօնութիւմ՝ նորով մը կը ջնջուի: Ուստի չայք՝ միանդամ ընդ միշտ պիտի զրկուէին, այնչափ ատենէ ի վեր վայելած շատ մ'արտօնութիւններէ եւ առանձնաշնորհութիւններէ:

Նոր առանձնաշնորհութեան հրամանագիրը շինուեցաւ լմցաւ 1837ին սկիզբները: — Աքբոնիքը՝ վաղեմի ընդհանուր սովորութեան հետեւելով՝ Եղիսարեթուպոլսոյ քաղաքաբաշխութեան առջեւը դրաւ, որ անոր վրայ իւր գիտողութիւններն եթէ ունի՝ ընէ, որչափ կարելի է շուտ, ու ետ խրկէ: Հասարակութիւնը՝ ազգարարութիւնն ընդունելէն ետեւ խնդրեց, որ իրեն ժամանակ տրուի, որ անոնց վրայ կարենայ Խորհիլ:

Ահա, ասոր նկատմամբ՝ հասարակութեան առ քաղաքաբաշխութիւն դրած թուղթը:

“Մեծարգոյ քաղաքային Խորհուրդ:

“Վեհափառ աբքունիքէն, մեծապատիւ կառավարութեան ձեռօք մեզի հաղորդուեցաւ, որ քաղքին արուելի նոր առանձնաշնորհութեան նկատմամբ ընելի գիտողութիւննիս որչափ կարելի է շուտով ընենք ու զանոնք ետ խրկենք:

— Ասոր վրայօք քաղաքային Խորհուրդդ զմեզ տեղեկացուց: Եւ թէպէտ շատ կը փափաքինք, որ այնչափ ատենէ ի վեր, բաղձացած նպատակին համենք, բայց այն հիմնական պատճառէն, թէ խօսքն ամենէն երեւելի խնդրին վրայ է. Եւ թէ, ոչ միայն մեր, հապա նաև մեր յաջորդներուն երջանկութիւնն այս արտօնութեան թղթէն կախուած է. — որուն կը յարակցին դեռ ուրիշ շատ մ'երկրորդական պարագաներ, որոնք՝ աւելի հիմնովին մոտածութիւն կը պահանջեն — չենք կրնար ընել, որ վեր ի վերս խորհելով ասանկ ծանրակշիռ խնդրի մը որոշումը շուտ մ'ընենք, լմցընենք: Անոր համար կը խնդրենք որ բարեհամի մեծարց քաղաքային Խորհուրդդ՝ մեծապատիւ թագաւորական վերին Խշանութենէն խնդրել եւ ընդունիլ, որ գիտողութիւննիս ընելու համար, մեր երդուեալ հասարակութեանը քիչ մ'ատեն տայ:

“Մեր խօնարհ աղաչանքը կրկնելով՝ ենք մեծարդոյ Խորհրդիւր.

Լայլուաբնուադուլս. 1836, յունի 22:

Խօնարհ ծառաներ

Եղիսարեթուպոլսոյ երգուեալ
հասարակութիւնը:

Գրէդոյ Փոքրէան յ. Յ.
գլուխուր ատենաբան:

Անդոն Սիստմ յ. Յ.
երդուեալ:

Ստեփան Անդրէնի յ. Յ.
քարտուղարի փոխանորդ.”

Բայց հասարակութիւնը պարապ չկեցաւ:
Առանց ժամանակ կորսնցընելով՝ քովեքով եկաւ,
խորհուրդ ըրաւ եւ առջեւը դրուած՝ տրուելի
արտօնութեանց նկատմամբ իւր խորհրդածու-
թիւններն ու գիտողութիւններն ըրաւ ու զանոնք
քաղաքային խորհրդին ներկայացուց, որպէս զի
կառավարութեան ձեռօք ինքնակալին հասցընէ:

Թէ ինչ էին եւ ինչ տեսակ՝ իւր դիտո-
ղութիւնները՝ յայտնապէս կրնանք տեսնել հա-
սարակութեան առ քաղաքային խորհուրդ դրած
յաջորդ թղթէն.

“Մեծարոյ խորհուրդ:

Մեր երդուեալ հասարակութիւնը՝ նորին
Վեհափառութեան մատուցած խոնարհ աղա-
շանքին հետեւութեամբն — եւ 1791ին Կ. Յո-
դուածով ուրիշ հունդարական թագաւորական
ազատ քաղաքաց կարգն ընդունուելով՝ պէտք
եղաւ որ նոր արտօնագիր մը ստանանք:

Այս նոր արտօնութեան թղթին մէջ
բովանդակուած կէտերուն վրայ ընելի դիտո-
ղութիւննիս, Դրանսիլուանիոյ վերին կառավա-
րութեան միջոցաւը մեզի հաղըրդուելով՝ ունե-
ցած դիտողութիւննիս յաջորդներուն մէջ ընե-
լու կը համարձակինք:

“Առաջն կէտին նկատմանը.

“1. Որ դթածաբար մեզի տրուելի նոր
արտօնութեան թուղթն՝ ըստ սովորութեան—
միայն քաղաքացեաց ու քաղաքացիութիւն ըն-
դունելու ի վիճակի եղող բնակչաց տրուի, որոնք

քաղքին շրջանին մէջ իրենց երկիր ու տներ
գնած են — որ միայն քաղաքացիութեան սա-
կագինը վճարելին ետեւ կրնայ ըլլալ: — Ասկից
զատ՝ այս բացատրութիւնը՝ արքունական երկիր
(peculium Regium), նոր արտօնագրէն դուրս
հանուի, այնչափ աւելի, որչափ որ ճշմարիտ է
թէ ընդունուած սահմանադրութեան Գ. Մասին,
ԺԳ. յօդուածին, վեցերորդ կէտին համեմատ,
այս արքունական, ժառանգական երկիր անուա-
նակութիւնը՝ սաքսոնական ազգին՝ նկատմամբ
ալ, թէպէտ արքունական երկիր է — եւ Նորին
վեհափառութեանը յատուկ ստացուածքն —
ի վերայ այսր ամենայնի դուրս հանուեցաւ:

“Երեսորդ կէտին նկատմանը:

“2. Որ մեր քաղաքային խորհուրդն՝ իւր
վաղեմի առանձնաշնորհութեանց համեմատ,
գլխաւոր դատաւորէն ու քարտուղարէն զատ, ոչ
թէ տաննումէկ, հապա տասուերկու — հասա-
րակութենէն ընտրուելի — խորհրդական ունե-
նայ: Զայս՝ այսպէս կը բաղձայ նաեւ անցած
տարւան ապրիլ 15ին, արքունական կարգա-
դրութիւնը:

“Երեսորդ կէտին նկատմանը:

“3. Երբ այս կէտին տակ, քաղքին տրուած
շնորհումները կը յիշուին — խոնարհ աղա-
շանքնիս է — որ ապագայ նախատեսութեան
համար (pro futuro cautela) տրուելի արտօնա-
գրին մէջ, դթածաբար դրուի եւ մասնաւորապէս
բացատրուի, թէ որսորդութիւն, ձկնորսութիւն

եւ կամրջատուրք՝ յայտնապէս մեր հասարակութեան յատուկ ստացուածքներն են:

“Չորրորդ իշխան նկատմամբ:

“4. Լէոպոլդեան առանձնաշնորհութեան թղթին Բ. կէտին բովանդակութիւնն է, որ տիրող իշխանապետն, ամէն՝ իրմէ յառաջ եղած իշխաններուն արտօնութիւններն ու տուչութիւնները կը պահէ: — Ընդհակառակն երրեակ հրովարտակին Բ. Մասին Ժ. յօդուածին համեմատ՝ վերջին արտօնութեան ձեռօք, նախընթացն — եթէ որ իրարու հակառակ ըլլան — կը ջնջուի: Ուստի ասոր նկատմամբ, մեր երդուեալ հասարակութեան խոնարհ աղաջանքն այն է, որ հիմայ տրուելի նոր առանձնաշնորհութեան կոնդակին ձեռօք՝ նախընթացները՝ միայն այնչափ փոփոխութիւն կրեն, որչափ որ նախընթացներուն չետ միաբան չեն: Ապա թէ ոչ՝ իրենց զօրութեանը մէջ մնան. նկատելով այն գլխաւոր պատճառն ալ, որ աղաջանքնիս արդարացի հիման վրայ է, եւ մեր երկրին օրինացը հակառակ չէ: Որովհետեւ ի վեստ կը ծառայէր մեր հասարակութեանն, եթէ որ անմահ յիշատակաց արժանի, կարոլոս, Մարիամ թերեղիս եւ Յովանի Բ. իշխանապետներէն, այս քաղաքին գթածաբար շնորհուած աղատութեան պատճեններն այնպէս նկատուին, իրեւթէ չըլլային: Եւ մեր մեծափառ Տէրն, երբ այս նոր առանձնաշնորհթեան կոնդակը գթածաբար մեղի շնորհելու կը բարեհաճի՞ն նմանօրինակ

գթութեամբ, միայն քանի մը պայմաններ կ'ուրոշէ: Եւ ինչպէս կ'երեւայ, նպատակը չէ, որ վաղեմի առանձնաշնորհութիւնները՝ ջնջուած համարուին:

“Իններորդ իշխան նկատմամբ:

“5. Երբ խորին մեծարանօք կը ներփակենք, յիշատակաց արժանի Մարիամ թերեղիսի՝ գթածաբար մեղի շնորհած առանձնաշնորհութեան Ը. Կէտին մէջ՝ մեր քաղաքին տուած երկու շաբաթական եւ չորս տարեկան տօնավաճառին շնորհումը — նկատելով որ քաղաքն՝ արհեստաւոր մարդիկներու կողմանէ հարկաւորութիւն՝ եւ կարեւոր կահ կարասեաց (requisitum) կողմանէ, պակասութիւն կը կրէ — կը ինսդրենք աղատութիւն, երկու տարեկան տօնավաճառի ալ, որ ըլլալու են, յունուար 27ին, եւ յուլիս 5ին: — Դարձեալ՝ որ տրուելի նոր արտօնութեան թղթին մէջ՝ վերցիշեալ առանձնաշնորհութեան Թ. կէտին խօսքերը՝ թէ.

“Որովհետեւ գթութեամբ բարեհաճեցանք, որ այս հասարակութիւնը, տուըքը՝ զոր գերգաստանաց, տանց, մսահատութեան՝ ինչպէս նաեւ ոգեւոր ըմպելեաց համար մինչեւ հիմայ կը վճարէր, միանդամ ընդ միշտ փրկանաւորէ: — Եւ ըստ հետեւորդի մենք ալ ասոր համար արգէն 16.000 ֆիորին ընդունեցանք, եւ յիշեալ հասարակութիւնն այս գումարն իրօք մեր գաւառական գանձուն վճարած է: — անոր համար կը յայտնենք, որ այս հասարակութիւնը՝ տրոց

վճարմունքէն ցմիշտ աղատ կը կացուցանենք ու
կը հրատարակենք, — այս նոր արտօնութեան
կոնդակին մէջ ալ, գթածաբար անցուելու
որոշուի:

“Տառանելորդ ու դաստիարակութեան իւ-
տելուն նկարածուի:

“6. Որովհետեւ նոր արտօնութեան թղթին
մէջ միայն ընդհանրապէս բացատրուած է, որ
այս քաղաքն ալ, այն արտօնութիւններով կա-
րենայ ապրիլ, որոնցմով որ մէկալ աղատ ար-
քունական քաղաքները կ'ապրին. անոր համար
խոնարհաբար կը խնդրենք, որ մասնաւորաբար
(per expressum) դրուի՝ որ այն իրաւոնքներով
եւ աղատութիւններով ապրի, եւ կարենայ
ապրիլ, որոնցմով որ ուրիշ հունգարական աղատ
թագաւորական քաղաքները կ'ապրին:

Երբ — մեզի հրամայուած — խոնարհ
դիտողութիւննին՝ վերը յիշուածներուն մէջ
մեծարանօք կ'ընենք — կը խնդրենք, որ մեծար-
դոյ քաղաքային Խորհուրդդ, զասոնք վերին
Խշանութենքն հաստատուելու համար իւր
տեղը խրկէ:

Ենք, Մեծարդոյ քաղաքային Խորհրդիդ.

Խշանութենուագուլք, 1836, յուլի 22:

Խոնարհ ծառաներ

Խշանութենուագուլք հաստագակունիւնը:

Հաստարակութեան անուամբ՝ բայց իրօք
քաղաքային Խորհրդէն մեծ շրջահայեցութեամբ

ու սրամառութեամբ յօրինուած դիտողութիւն-
ները՝ վերին կառավարութեան ձեռօք Ալիեննա
խրկուեցան:

Քաղաքաբաշխութիւնը՝ աղաւանացթղթով
մը վերին կառավարութեան ծանուցանելէն ե-
տեւ, թէ ինդրուած դիտողութիւնները կը խրկէ.
կը ինդրէ անոր հզօր պաշտպանութիւնը: Աւել-
ցընելով՝ թէ կը յուսայ որ հասարակութեան
աղաւանքն ընդունելի կ'ըլլայ կայսեր առջեւը.
— եւ թէ վաղեմի իշխանապետաց համեմատ
— որոնք այնչափ բարեհաճութիւն ցուցուցին
Եղիսաբեթուպոլսց աղդայնոց — հաճութեամբ
պիտի ընդունի դիտողութիւններն, որոնք՝ մէկ
կողմանէ իրաւացի են, ու մէկալ կողմանէ, տէ-
րութեան օրինաց հակառակ չեն:

Ահա՝ քաղաքային խորհրդին՝ վերին կա-
ռավարութեան տեսչութեանը խրկած նամակին
թարգմանութիւնը:

“Մեծարդոյ արքունական վերին Կա-
ռավարութիւն:

“Եղիսաբեթուպոլիս քաղաքը՝ մեծապատիւ
կարգերուն բերած եւ արդէն 1791ին անմահ
յիշատակաց արժանի Փրանկիսկոս Ա. Կայսրմէն
դիմածաբար ամրացուած կը. օրինաց յօդուա-
ծին համեմատ, հունգարական աղատ թագաւո-
րական քաղաքաց կարգն ընդունուելով՝ հաս-
տատուած օրինաց Գ. Մասին ԶԱ. յօդուածին
համեմատ, վաստըկելի նոր արտօնագրութեան
չնորհուիլը — մեծափառ Տիրոջ՝ անցած տարի

սեպտ. 13 տուած արքունական որոշման հետեւութեամբ — մեծապատիւ կառավարութիւնը մեր քաղաքաբաշխութեան հաղորդեց, այնպիսի յանձնարարութեամբ մը՝ որ, եթէ անոր մէջ գիտողութիւններ ունինք ընելու, ընենք: Մենք՝ մեր կողմանէ, երգուեալ հասարակութիւնն, իբրեւ քաղքին ներկայացուցինք — որուն յատկապէս կը վերաբերի այսպիսի տուչութեան թուղթը — տեղեկացուցինք: Ասիկա՝ իւր գիտողութիւններն ու բաղձանքները նշանակեց. ու քաղքիս յարաբերութեանցն եւ մինչեւ հիմայ ամենագթած իշխանապետներէն շնորհուած արտօնութեանց թղթերուն հետ համեմատելով՝ զանոնք մեզի ներկայացուց: Զորոնք մեծարանօք հոս ներփակելով՝ մեծապատիւթագաւրական վերին կառավարութեանդ կը խրկենք. այն խոնարհ աղաչանքով, որ բարեհաճի զասոնք իւր ազգու յանձնարարութեամբը՝ Վեհափառ կայսեր — հաւանութիւնն ընդունելու համար — առջեւը զնելու:

“Ապահով է մեր հասարակութիւնն, որ հիմայ փառօք իշխող մեծափառ Տէրն ալ, հանգուցեալ իշխանապետներուն պէս մեր քաղաքին — որ աւտորիական փառաւոր տան միշտ հաւատարիմ հպատակն ու ստորակարգեալն եղած էր — իւր հայրական պաշտպանութեանը ներքեւ առնելու եւ հասարակաց փափաքին համեմատ, նոր արտօնութեան թղթին մէջ ըստ գիտողութիւններն — որոնք՝ ոչ միայն, մեր խոնարհ կարծեաց համեմատ, արդարացի հիման

վրայ յեցած են, հապա նաեւ մեր երկրին օրինացը հակառակ չեն — գթածաբար ընդունելու, ամրացընելու եւ մեր արտօնութեան թղթին կէտերուն կարգին մէջ ընդունելով՝ արդէն նիւթիս նկատմամբ մատուցած աղաչանքին համեմատ — շնորհելու եւ հրատարակել տալու պիտի բարեհաճի: — Որոնք՝ ուրիշ կողմանէ ենք “Մեծապատիւ արքունական վերին կառավարութեան

Եղիսաբէթուղթը . 1836 սեպտեմբեր 23:
խոնարհ ծառաներ

Եղիսաբէթուղթոյ ժաղանայն
խորհութէր:

Բայց քաղաքային խորհուրդը՝ միեւնոյն միջոցին այն գիտողութիւններն ընդօրինակելով, Փրանկ. կոնրադին, իւր Վիեննայի գործակատարին ալ խրկեց, աղաչելով, որ անձամբ ետեւէն իյնայ եւ եղած գիտողութիւններուն, արտօնագրին մէջ գրուիլը՝ յաջողցընելու ջանայ:

Խչպէս կ'երեւայ, թէպէտ գործակատարն իւր ընելիքն ըստաւ. բայց ալ ժամանակները փոխուած էին: Մէկ երկու կէտ ընդունելի եղաւ. բայց մէկալները չկրցաւ յաջողցընել: Այս յայտնապէս կրնանք տեսնել եղիսաբեթուղուսոյ գտաւորին գրած յաջորդ նամակէն:

“Մեծարոյ վերին Դատաւոր:

“Արքունական ամենապատիւ գիւանատունը նոր արտօնագրութեան նկատմամբ իւր առա-

ջարկութիւնները (propositio)՝ Նորին Վեհափառութեանը ներկայացուց:

“Այս նիւթիս նկատմամբ՝ տուած տեղեւկութիւններուս մէջ (informatio) ամենէն աւելի ջանացի յաջողցընելու։

“1. Որ քաղաքացեաց վերաբերեալ ոգեւոր ըմպելեաց իրաւունքէն, առժամանակեայ հրաժարումն ընդունուի. որովհետեւ զինուորանոյն ասոր եկամուտէն, ինչպէս նաեւ քաղքին հասրակութեան ըմպելիք ծախելու արկղէն պէտք է որ շնորի:

“2. Որ գոնէ այս տարի, զինուորաց տեղ տալ չըլայ (վեց տարւան երկարում՝ միայն տէրութեան Աւագաժողովը կրնայ տալ):

“3. Որ արքունական երկիր (peculium Regium) բացատրութիւնը գուրս ձգուի. եւ

“4. Որ գրուի արտօնագրին մէջ թէ՝ Եղիսաբեթուպոլիս քաղաքը, հունդարական արքունական քաղաքներուն կարգը կ'առնուի: — Արքունական դիւանատունը՝ կը յանձնէ երկու առաջին կէտք: Բայց երրորդն ու չորրորդը չ'ուղեր տալ:

“Երրորդն անոր համար. վասն զի Նորին Վեհափառութիւնը նշյնին լուծումն արդէն տուած է եղեր 1795ին:

“2որրորդն անոր համար. վասն զի ասիկա 1791ի յօդուածին մէջ բովանդակուած է:

“Աւելի տարեկան տօնավաճառ անոր համար չի յանձներ մէծապատիւ դիւանատունը, որովհետեւ ասիկա զատ նիւթ մըն է, զոր ուրիշ

ճամփով պէտք է ընդունիլ: Այս բանս առանձնաշնորհութեան կոնդակին տուչութիւնը պիտի ուշացընէ. ինչու որ ասոր նկատմամբ ատենակալութիւններուն կարծիքը լսելու է:

“Զասոնք գիտեմ, եւ այսպէս լսած եմ:

“Ինչ որ վերին իշխանութեան առջեւը կրնամ ընել՝ կ'ընեմ: Բայց քիչ յոյս ունիմ, որ արքունական բառը գուրս թողուի:

“Գէշ չէր ըլլար, եթէ որ քաղաքային խորհուրդն ու հասարակութիւնն, անմիջապէս հոս տեղուան հայ եպիսկոպոսին հայերէն հեռէցէն նամակ՝ մը գրէր, որուն մէջ աղաչէր որ այս խօսքին թող տրուիլը՝ Նորին Վեհափառութենէն խնդրէ: Աղէկ կ'ըլլար կայսեր ալ շուտ մը լաւ յօրինուած աղաչանաց թուղթ մը գրել (քաղաքային իշխանութեանց եւ հասարակութեան ստորագրութիւններովը) որպէս զի առանձինն ունկնդրութեամբ մը Նորին Վեհափառութեանը յանձնեմ:

“Ասոր մէջ, միայն արքունական երկիր բառին գուրս ձգուիլը խնդրելու է, գուրս թողլով այն որոշումն (sententia), որ սաքսոններուն ստացուածքներն արքունական երկիր են. — Վասն զի ասիկա ստոցդ չէ:

“Առանձինն մէծարանօք եմ — Մեծարդոյ Դատաւորիդ. Վիեննա 1837, մարտ 6.

Խօնարհ ծառայ

Փրանքուկուս Անդադ.

արքունական գործակատար:

¹Սկզբնագրին մէջ, այս բառերուն տակը՝ կրկին անգամ գիծ քաշուած է:

Եղիսաբեթուպուլսեցիք լաւ հասկըցան իրենց գործակատարին այն ազդարարութեան նշանակութիւնն, որուն մէջ մտադիր կ'ընէր զիրենք, որ շատ ազդեցութիւն ու նորին վեհափառութեան առջեւ մեծ հեղինակութիւն ունեցող վիեննայի Մխիթարեան միաբանութեան ընդհանրական արբային՝ Արիստակէս Ազարեանին, գեղեցիկ աղաչանաց թուղթ մը յօրինեն, “արբունի երկիր բառին՝ տրուելի արտօնութեան թղթէն դուրս հանուելու նկատմամբ: — Ուստի անմիջապէս գրեցին աղաչանաց թուղթ մ'Ազարեանին: Ասոր մէջ կը խնդրեն իւր միջնորդութիւնն ու բարեխօսութիւնը:

Թէպէտ նամակը քաղաքաբաշխութիւնը շարադրած է. բայց տարակցու չկայ թէ հօն տեղուան վենետական հարք գարձուցին զանիկա հայերէնի: Լեզուն յայտնապէս կը ցուցընէ զայս: Ահա Ազարեանի գրուած աղաչանաց թուղթը:

„III. Dno Archi Episcopo Caesariensi Dno Aristaci Azárián. Viennae.

“Մենք ներքոյ գրեալքս ամենեքեան սուրբ աջը համբուրելով գերապայծառ Ազքեպիսկոպոսիդ եւ աստուածային օրհնութիւնը խնդրելով.

“Կը ծանուցանենք ու կը բացատրենք գերապայծառութեանդ մեր արդար խնդիրքը նկատմամբ մեր Եղիսաբեթ քաղաքիս, զորն որ ներկայացուցերենք մեր ամենագթած կայսերը. եւ որուն համար նաեւ զգերապայծառութեանդ.

զօրաւոր միջնորդութիւնը կը խնդրէ բոլով քաշաբս, որ է այսպիսի.

“Ի 1791 տարին Տէրութեան կոչմանէ ակնարկութիւն մը եւ յորդորանք մը եղերէ այս երկու հայ քաղաքիս՝ իրեն Ազքունական քաղաքներու, այսինքն Կեռլայու եւ Եղիսաբեթուպոլսյ, որ չանան կայսեր գթութենէն մէկ նոր Privilegium մը ստանալու: Արդ մենք Եղիսաբեթուպոլսեցիքս մեր խնդիրքը գրեցինք մեր գթած կայսերը վասն այսպիսինոր Privilegiumին: Կայսրը ընդունելով զմեր խնդիրքը մէկ Proget մըն աւ շնորհերէ, որ անոր կէօրէ այս նոր Privilegiumը ի գործ գրուի մեր վրայ. բայց նաեւ գթածապէս թողարկերէ մեզի, որ թէ որ մենք աւ ուրիշ մտածելիք մը ունինքնէ, այն Progetին վրայ, գրենք եւ այնպէս իրեն խրկենք, որ այս նոր Privilegiumը կարենայ աղէկ կերպով մը ի գործ գրուելու:

“Արդ մենք այս իրեն գթածօրէն թողութեամբը ինչ որ մեր պարագաները կը պահանջէն, զանոնք ան Progetին մէջը գրեենք, աւելցուցերենք. եւ որովհետեւ այն կայսեր Progetին առջի Յօդուածին մէջ բան մըն աւ գրված կար այսպէս, թէ մեր Եղիսաբեթայ քաղաքը Pro Peculio Regio մշտնջենաւորապէս համարվի, այսինքն՝ իրեն միշտ կայսերական Յատուկ համարվի, մենք այս ասացածին վրայ աղէկ մտածելով, խնդրեցինք գթած կայսերէն որ զայդ Peculium բառը շնորհք ընէ գթածութեամբ գուբս հանէ նոր Privilegiumէն. եւ

պատճառներն ալ մեր այս արդար խնդիրքին Յուրաքանչեան համարվել մեր քաղը, որովհետեւ ինչպէս որ կայսերական Donatio անվանած Հրովարտակները Մարիա թերեզիայի ժամանակէն կը ցուցնեն, մեր Պապերը ըստակ վճարելով Տէրութենէ գներեն թէ զտեղը որուն վրայ մեր Եղիսաբեթի քաղաքը շնչած է, եւ թէ բոլոր Dominium ը. եւ այսպէս արդէն մօտիկ 80 տարի, Խաղաղութեամբ մենք կը ժառանգենք կոր զասոնք իբրեւ մեր Յատուկը, իբրեւ մեր ըստակով գնվածը:

“Որովհետեւ ուղեմն կրնայ հանդըպելու, որ այս Peculium բառը դուրս չի թողուն, որովհետեւ շուտով այս բանը պիտոր ներկայացնեն գթած կայսերը որ հաստատէ, անոր համար ինչստար որ շուտով կարելի է, Գերապայծառ Տէր, կարօտութիւն ունի այս մեր բոլոր քաղաքը հրամանոցդ Գերապայծառութեանը զօրաւոր միջնորդութեանը. որովհետեւ մենծ շնորհք ունի Գերապայծառութիւնդ գթած կայսեր դիմացը, ուստի մենք ալ այս հասարակաց թղթովս կը խնդրենք Գերապայծառ Տէրութենէդ, որ հաճի եւ յանձն առնու կայսեր քովը երթալու ու միջնորդելու, որ զմեր վերցդրեալ խնդիրքը իրեն գթածութեամբը կատարէ. ու զPeculium բառը հրամայէ որ այն նոր Privilegium էն դուրս հանուի. միանգամայն զայն ալ բացարելով Գերապայծառութիւնդ մեր գթած կայսեր դիմացը՝ թէ ինչպէս առաջ միշտ, նաեւ ասկից ետեւ յաւիտեանս ամէն

կերպ հպատակութիւնը Տէրութեան դիմացը՝ անբողջ անպակաս պիտոր մնայ մեր Եղիսաբեթայ քաղաքին կողմանէ:

“Մենք այս բանիս համար ասօրվան օրս գրերենք հոն Պէտր եղած մեր գործակալ կայսերական Sign. Conrad Francesco ին ալ ուզէ՝ կրնայ Գերապայծառութիւնդ տեղեկանալ այս բանիս վրայօքը. եւ որն որ զայս մեր Հասարակաց Թուղթը շնորհք կ'ունեայ ներկայացընել:

“Այսու յանձնելով զմեղ Գերապայծառութեանդ շնորհացը կու մնանք, Գերապայծառ Տէրութեանդ:

Յէլլուաբէնո-պոլուկ. 10 Ս'ային 1837:

Հոգեւոր որդիք եւ խոնարհ ծառայք

Մահմետադ և Հասարակաց
Եղիսաբէնոյ Վաղարշին:

¹ Առանց նշանակութեան չէ, աղաւանաց թղթին աշխարհաբար լեզուաւ գրուիլս: — Ինչպէս գիտենք, Ալիննացիք՝ երկարժամանակեայ խուզարկութիւներէ ետեւ, այս միջոցին սկսան երեւան հանել, ընտիք՝ ոսկեդարեան մատենագիրները: Եւ որովհետեւ շատ տարրեր գտաւ այս գպրոցն — օրինակի աշխատաւ — եզնկայ... Աստուածարաւնչի եւ այլն լեզուն՝ Մ. Խորենացւոյն ու Դաւիթ Անյաղթի՝ օտար կաղապարի վրայ գրուածն եւ յունական ծովաւոր զգեստներ հագածը բնիկ հայերէն լեզուեն, անոր համար վնեւուական հարք Ալիննացւոց այս յեղափոխութիւնը՝ հայերէն գրաբար լեզուն ըստ բաւականի չգիտանալուն յատկացուցին: Ուստի գրաբար Հասակըցողին, բնականապէս աշխարհաբար պէտք եը գրել:

Նամակն վրայ անցուած է յաջորդ պաշտօնական ծանօթութիւնը. „Perlect. sub Sessione Magtus. et Comtis. die 10 Maij 837 celebr. — Expediat. Mart. Lengyel m. p. Index Primar. — Այսինքն՝ Քաղաքաբաշխութեան ու հասարակութեան 1837 մայիս 10ին եղած ժողովքին մէջ կարդացուեցաւ: — Խրկեց՝ Մարտինոս Անկյէլեան գլխաւոր դատաւորը:”

8.

Գործակատարին՝ նոր արտօնագրութեան նկատմամբ գրած վերոյիշեալ տեղեկութիւններուն Եղիսաբեթուպոլսոյ քաղաքաբաշխութիւնը շատ չուրախացաւ: — Խրօք ալ անոնց մէջ բաղձացած խնդիրներուն վրայօք շատ յուսալից բաներ չկային: Բայց ճար չկար, քաղաքն աւելի բան չէր կրնար ընել: Յոյսը՝ Ազարեանին ու կայսեր գրած թուղթերուն վրայ դրաւ: Սակայն խաբուեցաւ:

Որչափ որ եղածներէն կրնանք հետեւցընել, գործակատարն՝ ազգային խնդիրներուն վրայ գեռ ըստ բաւականի տեղեակ չէր: Անոր համար քաղաքաբաշխութիւնը կարեւոր համարեցաւ իրեն մանրամասն տեղեկութիւններ տալ ազգայնոց վիճակին ու խնդիրներուն վրայ: Զեռուընիս եղած թղթէ մը պէտք ենք ենթագրել, որ իրեն՝ ընդարձակ տեղեկութիւններով նամակ մը գրուած պէտք է որ ըլլայ քաղաքաբաշխութեան կողմանէ, Եղիսաբեթուպոլսոյ խնդիրներն ուսումնասիրելու եւ անոնց որպի-

սութեանը վրայ մանրամասն տեղեկութիւն հազորգելու համար: Ափսոս որ այս տեղեկութիւններով նամակը չկայ: Բայց կայ այն նամակն՝ որուն մէջ կը ծանուցանէ քաղաքապետը, թէ կայսեր աղաւանաց թղթին հետ, կը խրկէ իրեն տեղեկութեանց թուղթ մը: — Այս նամակն կիմանանք նաեւ, որ քաղաքն որոշած է իւր աշխատութեանցը համար 50 ֆիորին մըն ալ տալու, սովորական վարձքէն զատ, զօր կ'ընդունի Վիեննայի ազգային Ստեփան Մետիացի վաճառականէն:

Աւանց թուականինամակը հետեւեալն է:

“Մեծարգոյ Տէր,

“1791ին Աւագաժողովին, մեր այդրէնածնութեան նկատմամբ բերուած ու Նորին Վեհափառութենէն գթածաբար հաստատուած կը. յօդուածին համեմատ հասարակաց ծանրաբեռնութիւնները — զինուոր պահելն եւ նախամալքի ծառայութիւն ընելը — քաղքին հասարակութիւնն ուրիշ աղատ թագաւորական քաղաքաց պէս գործադրելու յանձն առաւ: Բայց յառաջուան աղաւանքէն — որուն մէջ զանոնք ստակով փրկանաւորել կ'ուղէր — հրաժարելով՝ հիմայ ի բնականս կ'ուղէ զանոնք կրել: Եւ որովհետեւ վերը յիշուած օրինաց յօդուածին համեմատ, Նորին Վեհափառութեան գթութենէն՝ մեր քաղքին համար ուրիշ — մեր երկրին օրինացը հետ համաձայնող — նոր արտօնութեան թուղթ մ'ըն-

գունելու կը սպասենք, ուստի ասոր նկատմամբ,
մեր շինած աղաչանքին քով կը ներփակենք
Հրամանոցդ, ազգային խնդրոյն որպիսութեան
ու ներկայ վիճակին վրայօք համառօտ գրու-
թիւն մը, աղաչելով՝ որ մեծարդութիւնդ ասկէ
տեսնելով եւ աւելի եւս ճանչնալով մեր հա-
սարակութեան հիմակուան դիբքն ու յարա-
բերութիւնները՝ բարեհաճիք յիշուած նոր ար-
տօնութեան թղթին նկատմամբ գրած աղա-
չանքնիս, Նորին Վեհափառութեանն առջեւ
դնելու — եւ յիշեալ թղթին իրապէս ար-
քունի դիւսանատուն մատոցանելուն վկայու-
թիւնն առնելով՝ ապահովագրութեամբ (Rece-
pisse) զանիկա մեղի իրկելու: Որպէս զի եթէ ի
դիպուածի Վիճակներն ու Կարգերն ասոր վրայ
խօսք բանան՝ մենք զմեզ կարենանք հարազա-
տագործել:

Ասոր նկատմամբ ըրած աղաչանքս նո-
րոգելով՝ կը ծանուցանեմ որ մեր հասարակու-
թիւնը՝ Հրամանոցդ, այս առթիւ, Զեր աշխա-
տութեանը համար սովորեալ վարձքէն զատ
50 ֆիորին շնորհեց: Որ գումարին, քաղաքային
ատենաբանը, հոն տեղի վաճառական Ստեփ.
Մետիաշղիի ձեռօք Ձեզի յանձնելու նկատմամբ
կարգագրութիւն ըրած է: — Հրամանոցդ պա-
տասխանին սպասելով՝ կը յայտնեմ թէ եմ,
պարտաւոր ծառայ.

Մարտինոս Լէնիյէլէտն
Գլուխոր գատաւոր:

Ասոր վրայ քաղաքաբաշխութիւնը ծա-
նուցանելէն ետեւ, որ իւր փափաքանացը հա-
մեմատ, թէ ինքնակալին ու թէ Ազարեանին
աղերսանաց թղթերը գրած է, կ'աւելցնէ թէ,
որովհետեւ, “արքունի երկիր, բառին նկատմամբ
եղած որոշումն ամենեւին տեղ մը չի կրնար
գտնել՝ իրմէն կը սպասէ այս բանիս լուծումը:
— Բաց ասկէ կը յայտնէ, որ քաղաքային իշ-
խանութիւնն զՅովէ. Հիմափի կալ, արքունական
վերին ատենակալութեան համարակալը՝ լիազօր
իշխանութեամբ ներկայացուցիչ անուանած է,
տէրութեան Աւագաժողովին մէջ՝ ազգային
խնդրոց նկատմամբ յառաջ գալի խնդիրներուն
մէջ: — Ահա նամակը:

“Արքունի գործակատար Պր. Փրանկ.
Գոնրատի ի Վիեննա:

“Մեծարգոյ Տէր,

“Ընդունեցայ այն տեղեկութիւնն, որով
կը ծանուցանէք, թէ մեր քաղաքին տրուելի ար-
տօնութեան թղթին մէջն, արքունական երկիր
բառը գուրս պիտի չհանուի, այն պատճառաւ,
որ Նորին Վեհափառութիւնն այս բանիս մէջ
արգէն 1795ին դրապէս որոշում ըրած է եղեր:
Ասոր նկատմամբ՝ մէկ երկու ծանօթ եւ ապահով
մեծամեծներու հետ գաղտնի խորհուրդ ըրի: Ասոր
մէջ խնդրին նշանակութեանը համեմատ, բանն
աւելի կը ելով, որոշեցինք որ, այս ներփակած
աղաչանաց թուղթն Նորին Վեհափառութեանն
առջեւը դնենք, ձեր ձեռօքն ընդունելի առան-

ձինն ունկնդրութեան միջոցաւ։ Կը յուսանք թէ
մեր աղաւանքն՝ արդիւնաւոր ելք մը պիտի ու-
նենայ։

“Մեծարգութեանդ տուած խորհրդին
համեմատ վիճննայի գերապայծառ հայ արք-
եպիսկոպոսին ալ հայերէն լեզուով խոնարհ
աղաւանք մ'ուղղեցինք։ Ասոր մէջ իւր հայրա-
կան պաշտպանութիւնն եւ մեր աղդին ունեցած
գթութիւնը կը ինդրենք։ Ծանրութիւն ըլլայ
Հրամանոցդ ներփակած աղաւանքն, անձամբ
Գերապայծառ արքեպիսկոպոսին տալու, եւ իրն-
դիրն, իրեն հօսքով ալ մանրամամսաբար մեկ-
նելու եւ լուսաւորելու. — եւ մեր անուամբն
աղաւելու, որ Գերապ. ամենապատիւ Տէրը՝ մեր
քաղաքն եւ աղդընկատելով, իւր բնածին մեծան-
ձնութեանը համեմատ ամէն կարելին գործ դնէ։

“Զասոնք ըսելէն ետեւ — գանք այն
բացատրութեան, թէ Նորին Վեհափառութիւնն
արդէն 1795ին որոշումն ըրած ըլլայ։ — Ասոր
նկատմամբ, թէպէտ շատ գիտնական ու ար-
ժանաւոր անձինքներէ տեղեկութիւն ինդրե-
ցինք, այսու ամենայնիւ եւ ոչ մէկէն որոշ մեկ-
նութիւն մը կրցանք առնուլ։ Ու որովհետեւ
ասոր վրայօք մասնաւոր գրութիւն մը շգտայ,
անոր համար ուղեցի մեծարգութենէդ ինդրել,
որ զմել լուսաւորէ եւ մեզի գրէ թէ ինչ է
1795ին որոշումը։ Հրամանքնիդ՝ ասոր ամենէն
դիւրին ճամբով կընաք համնիլ։

“Տեղեկութեանց ուրիշ ճիւղերը հաս-
կըցայ։ Երբ Հրամանոցդ անսուաղ աջևատու-

թեանցը վրայ համոզուելով՝ վերն ըսուած
ինդրոյն արդիւնաւոր յառաջացումը մասնաւո-
րապէս կը յանձնեմ — կը յայտնեմ թէ, ար-
քունական վերին ատենակալութեան համարա-
կան, արժանապատիւ Յովհաննէս Հիլիպի կալ
դատաւորը՝ մեր հասարակութենէն — տէրու-
թեան Աւագաժողովին մէջ՝ յառաջ գալի
ինդիրներուն նկատմամբ — լիազօր իշխանու-
թեամբ ներկայացուցիչ անուանուած է։ —
Հրամանոցդ պատասխանին սպասելով՝ եմ
մեծարանք, Տէրութեանդ

Խնդիրաբանութիւն 1837 հունիս 18:

Խոնարհ ծառայ

Վարդակնու Լէնկէլէան յ. 3.

Գլխաւոր դատաւորուն

Աերոյիշեալ անձը — Յովհ. Կալ —
որուն՝ ինչպէս կ'երեւայ աղդայիններն իրենց
սրտին ամենէն գաղտնի խորհուրդները կը
յայտնէին եւ իրենց վշտերն ու ցաւերն ամենայն
պարզութեամբ կը բանային — զշայերն՝ եւ ի
մասնաւորի Եղիսաբեթուպոլսեցինները շատ կը
սիրէր։ Համարակալն ամէն բանի մէջ Եղիսա-
բեթուպոլսեցւոց պէս կը զդար. ու շատ կը
փափաքէր որ իրենց գործքերը յաջողին։ —
Երբ որ լուց թէ քաղաքային խորհուրդն իրեն
լիակատար իշխանութիւն տուաւ, քաղաքն՝ իւր
ինդիրներուն մէջ Աւագաժողովին առջեւ ներ-
կայացընելու, սաստիկ ուրախացաւ։ Այս՝ իրեն

եղած մեծ վստահութեան ու պատույն համար շնորհակալ եղաւ ու դատաւորին եւ երդուեալ հասարակութեան բարեկամաբար ու բաց սրբով՝ յաջորդ խորհուրդները տուաւ եւ ճամբաները ցուցուց՝ իրենց կնճռեալ գործքէն յաջողութեամբ դուրս եկելու համար:

“Մեծարգոյ Տէր Դատաւոր,

“Այն վստահութեան — զոր մեծարց Խորհուրդ եւ երդուեալ հասարակութիւնն, արդիւնքներով լի ծերակուտի անդամ Եւգինէս Դանիէլեանի ձեռօք՝ ինծի խրկելով՝ ցուցընելու բարեհաճեցաւ — անկեղծ եռանդով եւ անդրդուելի յստակամութեամբ համապատասխանելու կը փափաքիմ:

“Ինծի հաղորդուած ինսդիքներուն վրայ, կարծիքս, յաջորդներու մէջ կը համարձակիմ Չեր առջեւը գնելու:

“Ինծի ալ մեծ հանդստութիւն պատճառեց, մեծարց քաղաքային Խորհրդի ձեռօք՝ վերջին հեղ Սիպին խրկած աղաչանքներուն միջոցաւ ընդունուած այն ապահովացուցումն, որ առանց պատրաստութեան եւ յանկարծակի զինուոր պիտի չդրուի մեր քաղաքը: Սակայն՝ որովհետեւ քաղաքը Կորին Վեհափառութենէն ընդունեցաւ, որ ոգեւոր ըմպելեաց վարձքէն եկած եկամուտը՝ զինուորանոց շինելու գործածուի — շատ պատշաճ կը համարիմ, որ զօրանոցին շինութիւնն, այն ճամբով ըլլայ՝ որով մեծարդոյ քաղաքաբաշնութիւնն եւ երդուեալ

հասարակութիւնն ամենէն աւելի աղէկ, դիւրին կերպով ու շուտ կրնայ գլուխ հանել. որպէս զի չըլլայ թէ զինուորանոցին ուշանալով՝ զինուոր պահելն առանձնականաց վրայ երկայն ատեն ծանրանայ:

“Այս սկզբան համեմատ (ինչպէս ես կը համարիմ) նոր զինուորանոց շինելու տեղ, որ ստուգիւ երկայն ատեն կը պահանջէ, աւելի յարմար կը տեսնէի, որ քաղաքային Խորհուրդն եւ երդուեալ հասարակութիւնը՝ գինեվաճառաման վարձքով, պատրաստ, յարմար տուն մը գնէ, զոր զինուորաց համար պահանջուած կերպով յարմարցընելն՝ աւելի կարծ ժամանակի մէջ եւ աւելի քիչ ծակեցով կ'ըլլայ: Ես, յայտնի խօսելով՝ ասանկ շէնքի մը յարմար կը տեսնեմ, Մարտ, Վէնէլելեան դատաւորին տունը — եթէ որ ինք ծախսել ուզէր: Վասն զի այս շէնքն առանձինն տեղ գտնուելուն, եկեղեցւոյ՝ զինուորական կրթութեանց յարմար աեղերու մօտիկ ըլլալուն, առողջ եւ աղէկ դիրք ունենալուն, եւ բաւական ընդարձակութեանը համար, ամենէն պատշաճը կը համարէի: Եթէ այս տեսութիւնս մեծարդոյ Խորհրդ եւ երդուեալ հասարակութիւնն ալ յարմար կը աեսնէ, կը կարծեմ թէ գէշ չ'ըլլար, եթէ որ վերին Խշիսանութենէն հրամայուած յատակագիծը՝ շինող մասնաժողովին առջեւը գրուի:

“Ընդունուելի արտօնագրութեան (որուն տուչութիւնն արդէն որոշուած է) սակագնոյն նկատմամբ, որովհետեւ քաղաքային Խորհրդոյ

Եւ երդուեալ հասարակութիւնն իւր նպատակին չկրցաւ համիլ, որ ասոր որպիսութիւնն ու քառակութիւնը վերին կառավարութեան ճամփովն իմանայ. — մանաւանդ թէ նոյն իսկ ամենապատիւկառավարը՝ Սիսին գացող մեծամեծներուն ըսաւ, որ զատոկք իմանալու համար մեծափառ արքունիքին դիմելու ենք. — ու որովհետեւ մէկալ կողմանէ կը տեսնեմ թէ՝ մեր գործակատարին, լակոնական կարճութիւն ունեցող գրութիւններէն, այնչափ բան միայն կրնանք գիտնալ, որչափ որ անկից յառաջ գիտէինք, անոր համար՝ յարմար կը տեմեմ, որ ալ չուշանանք. հապա յառաջադոյն ըսածիս պէս, Յ. Նորիձան ծերակուտի անդամին ձեռօք՝ շուտով՝ նորին վեհափառութեանը աղաշանաց թուղթ մը գրենք, որուն մէջ, թէ 2000 ոսկւոյն ու թէ արքունական տրոց վճարքին, կարելի եղածին չափ իջեցընելը խնդրենք:

“Այս պատճառաւ լաւ կը համարէի, եթէ որ աղերսագիրը՝ յաջորդ կերպով շինուէր:

“Ամենէն յառաջ պէտք է, նորին վեհափառութեան մեր շնորհակալութեան հաւասար յայտնել, որով կարդագրելու բարեհածեցաւ, որ մեր քաղաքը՝ 150 տարիէ աւելի Դրանսիլուանիոյ մէջ ըլլալէն ետեւ 1791ին, ազատ թագաւորական քաղաքի բարձրանալով՝ քաղաքացիութեան իրաւունք եւ արտօնութիւն ստացաւ:

“Այս նիւթն ընդարձակելով՝ պէտք է յայտնել այն վախն, որ քաղաքացիները գրաւեց,

երբ լսեցին թէ քաղքէն — դեռ մինչեւ հիմայ չգիտցուած տիտղոսով — երկու հազար ոսկի՝ եւ գրաւոր ծախքերէն զատ, ասկից ետքն որոշուելի արքունական սակագներ ալ կը պահանջուին, որպէս զի արտօնագիրը գուրս տան։ — Սակայն Նորին վեհափառութեան եւ իւր անմահ յիշատակաց արժանի նախորդներուն՝ քաղքին ունեցած առանձինն գթութիւնը՝ յամարձակութիւն կու տայ քաղաքացիներուն, որ այս անստուգութեան վիճակին մէջ ալ, Նորին վեհափառութեան հայրական գթութեանը դիմեն։

“Եթէ որ 2000 ոսկին պահանջուի՝ այն խոստման համար, զօր քաղաքն ըրաւ 1791ին՝ որպէս զի թագաւորական քաղաք ըլլայ, պէտք է ըսել, որ քաղքին խոստումը՝ ներկայ պարագաներուն մէջ, 1791ին կԱ. յօդուածէն ետեւ, տեղի չի կրնար ունենալ։ — Քաղաքը՝ յիշեալ աղերսագրին մէջ, այն նպատակին համար, եւ այն պայմանաւ խոստացաւ 2000 ոսկին, որ քաղաքը՝ զինուոր պահելէն տնօրինուի։ Եւ որովհետեւ հիմայ 1791ին կԱ. յօդուածով՝ քաղաքն, ուրիշ ազատ թագաւորական քաղաքաց հետ, միեւնոյն ծանրաբեռնութիւնները կը կրէ։ — երկու բեռն, եւ ի մասնաւորի՝ այն բեռն իւր վրայ չի կրնար ծանրանալ, զօր ճշգիւ ազատ թագաւորական քաղաքաց մէկ ծանրաբեռնութենէն — զինուոր պահելէն — ազատելու համար խոստացած էր։ Ուստի երբ քաղաքը՝ զինուոր պահելէն չտնօրինուեցաւ, իւր խոստումը

— որ միայն այն պայմանաւ տրուած էր — չի կրնար ի զօրութեան մնալ:

“Իսկ եթէ այս գումարն, որ այդրէնածնութեան սակագնէն անշահիս վեր է, այս (այդրէնածնութեան) տիտղոսով ինդրուի, այն ատեն պէտք է ըսել որ, թէպէտ ամէն օրէնքին մէջ, ուր որ անձնաւորութիւնք այդրէնածնութիւն սովոր են ընդունելու, յայտնի որոշում կայ՝ այդրէնածնութեան վճարմունքին կամ չվճարմունքին նկատմամբ։ Բայց քաղքին վրայօք եղած՝ 1791ին կԱ. Յօդուածին մէջ ասոր վրայ ամենեւին խօսք չկայ։ Որ թերեւս կը ցուցընէ, թէ այդրէնածնութեան վճարքին տեղ, օրէնքը՝ քաղքին նկատմամբ ուրիշ, աղատ քաղաքացեաց կրելի հասարակաց ծանրաբեռնութիւնն որոշեց։ — Ուստի այս պատճառաւ խնդրելու է ինքնակալէն որ բարեհաճի սովորական արքունական վճարքով շատանալու։

“Գալով արքունական վճարքին, պէտք է յայտնել այն մեծ տարբերութիւնն, որ կայ Դրանսիլու անից եւ Հոնդարից մէջ։ Թէ ի՞նչ չափ աղքատ է մեր երկիրը։ Որչափ բաժնուած ու պղտիկ մնացած են այս տեղերուն երկրակալութիւնները։ Մեր քաղաքն ալ, աղքատ եւ անբակ է։ Հազիւ 500 գերդաստան ունի։ Ասոնց մէջ ալ առուտուրը վերջին ատեններուն դժբախտ յարաբերութիւններուն պատճառաւը՝ սաստիկ նուազած է։ Ուստի Նորին Ակհամական վճարքին մէջ թէ ուրիշ ժառանգական երկիրներուն օրինակին, հապա մեր երկրին ու մեր քաղքին աղ-

քատութեանը համեմատ կրնայ վճարքն իւր ամենէն նուազ չափին իջեցընել։

“Ակհամական վճարքին մեր քաղքին աղատական մերժուի — զոր չեմ կարծեր — ու 2000 սակին չընորհուի, պէտք է ինդրել Նորին Ակհամական վճարքին մէջ կամուտ կը եր իրեւ քաղաքային հասարակաց ելք — պէտք է որ քաղքին հասարակաց եկամուտներէն ու մշտնջնեաւոր իրաւամբ սոտացած երկրակալութիւններուն վարձքին արկղէն վճարուին՝ արքունական գանձուն։ Եւ հասարակութիւնը՝ հասարակաց արկղէն, առանց Նորին Ակհամական վճարքին մէջ կրնար վճարել։ Անոր համար բարեհաճի Նորին Ակհամական վճարքին որոշել ու հրաման տալ, որ հիմայ սակագնոյն երրորդական մասը կանխիկ վճարուի — որովհետեւ հասարակաց արկղը՝ մէկն ի վիճակի չէ, այսափ ստակ տալու։ Նորին Ակհամական վճարքին նկատմամբ այն շնորհքն ընէ, որ արտօնագիրը հիմայ դուրս տրուի, իսկ մնացած գումարը՝ հասարակաց արկղէն, ամէն տարի մասն մասն վճարուի արքունական գանձուն։ — Եւ որովհետեւ գիտցուած բան է, որ քաղաքային արկղն աղքատ է, հասարակութիւնը կ'երաշխաւորէ, որ Նորին Ակհամական վճարքին մէջ պատճառաւ է, զօրանոցին շինութենէն ետեւ ալ՝ հասարակաց արկղը մնէն, մինչեւ որ մնացած

Հարկերը՝ բոլորովին վճարուին Նորին Վեհափառ-
ուութեանն արքունական գանձուն:

Աղէկ կ'ընէ մեծարդոյ քաղաքային ժո-
ղովն եւ երդուեալ հասարակութիւնն, եթէ որ
առաջարկած տեսութիւնս լաւ մը կշռելէն, եւ
աղէկ գտնելէն եւ Նորին Վեհափառութեանը
գրելի աղաչանքին նկատմամբ՝ ընելի դիտողու-
թիւններն ընելէն ետեւ, զանիկա կամ գալ
ուրբաթ եւ կամ անկէ ու թօր ետքն ինծի խրկէ:
Կը խնդրեմ որ այն առթիւ թէ՛ 1791ին, երկու
հայ քաղաքներուն անուամբ՝ Նորին Վեհափա-
ռութեանը տրուած աղաչանքին ընդորինակու-
թիւնը, եւ թէ 1791ին, 1792, 1794 եւ
1811ին տէրութեան ժողովյն արձանագրու-
թիւններն ինծի խրկելու բարեհաճիք: Եւ ես
աղերսագիրը յօրինելով, անոր ի՞նչ ճամբով
մատուցուելու եղանակին նկատմամբ իմ տեղե-
կութիւններովս ու յանձնարարական թղթերովս
Չեղի ետ կը դարձընեմ:

Ինք զինքս ասկից ետքն ալ մեծարդոյ քա-
ղաքային խորհրդիդ եւ երդուեալ հասարակու-
թեան սիրելութեանը յանձնելով, մեծարա-
նօք եմ.

Ոչի+էֆալը 1837. սէպտ. 7:

Խոնարհ ծառայ

Յովհաննէս Առլ. Յ. Յ.:

Թէպէտ քաղաքային խորհրդից՝ հիմնա-
կան խորհրդածութիւններով, լաւ գաղափար-
ներով, հիմնովին պատճառաբանութիւններով

եւ իմաստութեամբ լեցուն առաջարկութիւն-
ներն՝ ըստ սկզբան ընդունեցաւ, իւրացուց ու
գործադրեց. բայց ոչ ամէնը: — Զինուորանոց
շինելու տեղ, տուն գնելու գաղափարը՝ մերժեց
եւ ինչպէս պիտի տեսնենք մեծագործ զօրանոց
մը կանգնեց քիչ ժամանակի միջոցին մէջ:

Երբ հոս, սրատես համարակալին տուած
առաջարկութիւններուն ու լաւ խորհրդածու-
թիւններուն վրայ կը վիճէր հասարակութիւնն,
անդին վերը վիճեննա, արքունական դիւանատան
մէջ ուրիշ կերպով կը մտածէին եւ ուրիշ ճամ-
բով կը գործէին: Ասիկա ամենեւին զիջանիլ
չուզեց որ արտօնագիրը ձեռքէն տայ, մինչեւ որ
Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնը 2000 ոս-
կին չվճարէր. զոր ծանցց ալ քաղաքաշնուր-
թեան գործակատարին: — Հասարակութիւնը
թէպէտ ջանաց խնդրին ուրիշ կերպարանք մը
տալուբայց չկրցաւ: Ուստի եղածը բացորաշաբար
յայտնեց քաղքին դատաւորին, Սեպտ. 15ին
գրած նամակովը: — Ասկից զատ ուրիշ բա-
ներու նկատմամբ ալ տեղեկութիւններ տուած
քաղաքային վերատեսչութեան՝ յաջորդներուն
մէջ:

“Մեծարգոյ Տէր Դատաստր,

“Արտօնագիրը չեն տար, մինչեւ որ 2000
ոսկին ու գեռ չորոշուած արքունական հարկերը
չվճարենք: Ասոր վկայ է, հոս ներփակուած պա-
տասխանը, զոր այսօր լնդունեցայ:

“Այս արդէն երէկ գիտնալով՝ ունկնդրութիւն ընդունեցայ Փերդինանդոս արքիդքսէն, ու ինդրին որպիսութիւնն իւր առջեւը դրի: Խոստացաւ, որ որչափ կրնայ օգնել՝ կ'օգնէ:

“Երկրորդ ինդիրը՝ թէ օրինաց յօդուածը չհրատարակուի — ունկնդրութեանս ատեն կը մատուցանեմ: Բայց պէտք պիտի ըլլայ — ինդրին հիմակուան դիրքը նկատելով — կարգերը համողել, որ այս յօդուածը խորհրդի չառնուն, մինչեւ որ արտօնագիրը՝ քաղաքը հրատարակել չտայ:

“Ես, հոս ինդիրն ալբունի գանձուն առջեւը փութացուցի. բայց օգուտ մը պիտի չընէ, քանի որ սակագինն ու հարկերը, որչափ կարելի է շուտ չեն իրկուիր:

“Ներփակած կը խրկեմ պատասխան մը: Որոշումը կրնաք գիտնալ թագաւորական վերին կառավարութենէն: — Քաղքին ինդրուածներուն մեծագոյն մասը մատուցուեցաւ:

“Շաբաթական ու տարեկան տօնավաճառներն այնպէս կը մնան ինչպէս որ էին: Եթէ նորոգութիւն կ'ուզուի, պէտք է ինդրել ու փնտոել իւր ճամբովը (կառավարութեան ձեռօր):

“Ոգեւոր ըմպելի ծախելու նկատմամբ եղած ինդրուածքին վրայ ալ պատասխանը նպաստաւոր է. ինչպէս որ անցած անգամ գրեցի:

“Մէկալ գրութիւնները քովս կը պահեմ. վասն զի իրկելով՝ թղթատարի ծախքը շատ կ'ըլլայ:

Ճնորհք ըրէք, զասոնք ՊՐ. Կալին Հաղորդելու:

Եմ յարգանօք, մեծարդութեանդ.

Վ ՀՅՈՒՆՆ 1837. ԱԵՊ. 15:

Խոնարհ ծառայ

ՓՐԱԿԻ. ԳՐԱՆՑԱԿ. Յ. Յ.
արքունական գործակատար:

Քաղաքարաշխութիւնը՝ թէպէտ տեղեկութիւն առաւ այս նամակին ձեռօք՝ պատահած բաներուն վրայ. բայց չէր գիտեր Ճշգիւ թէ Բնչ բանի համար է 2000 ոսկոյն պահանջմոնքը, այդրէնածնութեան՝ թէ արտօնագիրն ընդունելու համար ալ: Ուստի ինդրեց իր գործակատարէն, որ տեղեկանայ թէ Բնչ տիտղոսով կը ինդրուին 2000 ոսկին եւ դեռ չորոշուած վճարմունքները: — Այս նամակը չունինք. բայց անոր պատասխանը կեցած է, թէ Բնչու համար կը պահանջէ տէրութիւնն այն գումարը — սակայն անանկ լակոնական ոճով գրուած, որ մարդ ստուգիւ չի կրնար հասկընալ թէ Բնչ բան է:

Ուշափ կը տեսնեմ, այս ինդիրներուն նկատմամբ իսել մը պաշտօնական գրութիւն ու նամակ աներեւոյթ եղած են: Եւ մարդ հաղիւ կրնայ պայծառ գաղափար մ'ունենալ եղածներուն վրայ:

Գործակատարին վերցգրեալ նիւթին նըկատմամբ գրած նամակը յաջորդն է:

“Մեծարգոյ Տէր դատաւոր:

“Սեպտեմբեր 25ին գրած պատուական նամակին վրայ այնչափս միայն կրնամ աւելցընել, որ խնդրի տակ եղած 2000 սոկին այն է, զոր հասարակութիւնը խնդրեց որ թեթեւցնեն բայց չթեթեւցուցին: — Արքունի դանձարանը, գեռ չորոշեց սակագները: Ուստի անկարելի է գրել՝ թէ ասոնք որչափին կը համին: Ընդ գիտալս՝ կը գրեմ: Արտօնագիրը պատրաստ է: Պարգևները (subtirificatio) շատոնց հատուցի: Պաշտօնարանին պատասխանն՝ որուն համեմատ արտօնագիրը դուրս չի տրուիր մինչեւ որ սակագները չատուցուին՝ Հրամանոցդ, ամսոյն 7ին գրած էի: Ուստի նոր աղաջանք մը պարապ բան է: Եթէ կարգերն 2000 սոկին նուազեցընեն, այն ատեն կրնայ մարդ նոր քայլեր ընել:

“Կը խնդրեմ որ այս նամակն ալ — ինչպէս նախորդները — հաղորդէք ամենապատիւոր: Կալին, որովհետեւ մի եւ նոյն բանին վրայ երկուքին ալ երկայն բարակ գրել չեմ կրնար: — Եմ յարգանք Մեծարգութեանդ:

Ա չենա 1837. հոկտ. 6:

Խոնարհ ծառայ
Փշանի. Գռնիշտառ. յ. Յ.
արքունի գործակատար: ո

Քանի մ'օր ետքը գործակատարը ծանցց կարճառօտ նամակով մը, թէ քաղքին վրայ ամենէն ծանր հարկերը կ'ուզեն դնել: Բայց ինքը՝

շատ ընդդիմացաւ, ու կ'աւելցընէ, թէ կը յուսայ որ քիչ ատենուան մէջ՝ ասոնց որչափ ըլլալը պիտի կարենայ հաղորդել քաղաքաբաշխութեան: — Ահա նամակը:

“Մեծարգոյ Տէր Դատաւոր:

“Ներփակած կը խրկեմ Հրամանոցդ՝ քաղքին աղերսագիրն՝ անոր տրուած պատասխանովը:

Արքունական դիւանատունը գեռ որոշում չըրաւ թագաւորական տուրքերուն վրայօք: Աղաջեցի տեղեկատուին (Referent) որ սակագներուն գոնէ կեսը շնորհեն: Բայց հոս ըսին թէ երթամ արքունի համարակալութեան: — Ասիկա՝ Հունդարիս մեծագոյն քաղաքաց հարկն ուզեց դնել քաղքին վրայ. որովհետեւ Գրանսիլուանիս մէջ նմանօրինակ գէպք չգտաւ: Ես ընդդիմացայ ու զէմ խօսեցայ: — Կը յուսամ որ խօսակցութիւններս ապարդիւն պիտի չմնան ու շատ չ'անցնիր սակագինն ալ պիտի գիտնանք:

“Առանձինն յարգանք կը մնամ Մեծարգութեանդ.

Ա չենա 1837. հոկտ. 25:

Խոնարհ ծառայ
Փշանի. Գռնիշտառ. յ. Յ.
արքունի գործակատար: ո

Քանի մ'օր ետքը գործակատարը ծանցց վերին կառավարութեան քանի մը տողով յայտ-

Նեց, թէ լնելիքը չի գիտեր, քանի որ վերէն զերար չըսոնդ հրամաններ կու գան: — Եւ աղ- գայինք իրաւոնք ալ ունեին առնուելու: Ալան զի երբ մէկ կողմանէ իրենցմէ խստիւ կը պա- հանջուեր, որ արտօնագրին սակագինը հատու- ցանեն. — որովհետեւ այն ատեն միայն կրնային ընդունիլ նոր առանձնաշնորհութեան կոնդակը — մէկալ կողմանէ չէին ծանուցաներ իրենց թէ ինչ՝ եւ որչափ է այն գումարը:

Ահա դատաւորին նամակը:

“Ամենապատիւ արքունական վերին Կառավարութիւն:

“Սեպտեմբեր 28ին իրկած հրամանա- գրին՝ չորրորդ հէտին տակ — Նորին Վեհափա- ռութիւնն աւգոստ. 28ին տուած ամենագթած որոշմամբ — բարեհաճեցաւ վերին կառավարու- թեան ծանուցանելու, որ մեր քաղաքին համար խնդրուած արտօնութեան թուղթը՝ մեծափառ տիրոջ կողմանէ զթածաբար մեզի շնորհուելով՝ յիշեալ թուղթը — պատշաճ սակագինը հատու- ցանելով — անյապաղ գուրս առնելու ջանանք:

“Բայց որովհետեւ սակագինն որչափու- թիւնը գեռ անորոշ է, եւ առանց զասիկա նա- խապէս գիտնալու՝ բան մը չենք կրնար ընել, ա- նոր համար խոնարհութեամբ կը խնդրենք մեծա- պատիւ վերին կառավարութենէն, որ սակագինն որքանութեանն ու որպիսութեանը վրայօք զմեղ տեղեկացրնելու բարեհաճի. որպէս զի մենք ալ ըստ այնմ վարուինք:

“Մեր աղաչանաց կատարումն երկրորդե- լով, ենք ցմիշտ՝ Մեծապատիւ վերին կառավա- րութեան.

Եղիսաբէթնուալուն 1837. հոկտ. 31:

Խոնարհ ծառաներ

Եղիսաբէթուալուսոյ ծերակոյտն ու եր- գուեալ հասարակութիւնը.

Մարտին Լէնիյէլէան. յ. Յ. գլխաւոր դատաւոր.

Յահով Գառապէտովէան. յ. Յ. գլխաւոր ատենաբան.

Մուհիմ Սնակնի. յ. Յ. քարտուղարի փոխանորդ:

Վերին կառավարութեան — ասկէ արդէն տարի մը յառաջ — 1836, սեպտ. 28 — տուած հրամանագրին մէջ՝ խօսք կայ ոչ միայն առանձնաշնորհութեան սակագնին վճարմանը վրայ, հապա նաեւ որոշումն, որ չընդունուիր քաղաքաբաշխութեան այն աղաչանքն, որուն մէջ քաղաքը՝ վեց տարիի չափ զինուոր պահելէն աղատ կ'ուղէ ըլլալ: — Դարձեալ կայ, կարգա- գրութիւն՝ որ զինուորանոց շինելու համար ոգեւու- որ ըմպելի ծախելու իրաւունքը քաղաքացւոց կը շնորհուի: Եւ թէ քաղաքացւոց փափաքանացը համեմատ, քաղաքին եկամուտը՝ չէ թէ քաղաքային հասարակաց արկղը մանէ, հապա զատ պահուի՝ զինուորանոցին շինութեանը համար: — Ասկէց

զատ կը հրամայուի Եղիսաբեթուպոլսոյ ազգայնոց՝
որ շինուելի զինուորանոցին յատակագիծն ու
ծախքերը խրկեն. — որ փոխանորդութիւն կա-
տարեն. — որ քաղաքացեաց փափաքին նկատում
եղած է նոր արտօնագրութեան մէջ. — որ երկու
նոր տարեկան տօնավաճառ ընդունելու հրամանն
ուրիշ ձամբով փնտուն. եւ այլն. եւ այլն:

Ահա հրամանագրին թարգմանութիւնը:

“Հրամանոցդ եւ քաղքիդ երդուեալ հա-
սարակութեան՝ անցած տարի սեպտ. 23ին եւ
հոկտ. 7ին մեզի խրկած այն աղաչանքն, որուն
մէջ քաղքիդ՝ աղատ թագաւորական քաղաք-
ներուն կարգն անցնիլը խնդրեցիք, նորին Վե-
հափառութեան խրկեցինք: Ուսկից աւգոստ.
28ին մեզի եկած կարգադրութեան համեմատ,
յիշեալ խնդրուածքին հետ ներփակուած գրու-
թիւնները ձեզի ետ դարձընելով՝ հրամանոցդ
կը ծանուցանենք թէ.

“1. Քաղքին աղաչանքին — որուն հա-
մեմատ հոն տեղ կանգնել ուզուած զինուորանո-
ցին շինութեանը համար վեց տարւան երկարում
կը խնդրէք, այնպիսի կերպով, որ այն միջոցին՝
քաղաքը զինուոր պահելէն աղատ ըլլայ —
տեղի չորսւեցաւ: Այսու ամենայնիւ գթածա-
բար կը չնորհուի, որ քաղքին ընակիչները՝ մին-
չեւ սեպտեմբերի վերջերը զինուոր պահելէն
աղատ ըլլան:

“2. Քաղքին հասարակութեան այն յայտ-
արարութիւնը՝ թէ արտօնութեան թղթին

տրուելէն ետեւ՝ ամէն քաղաքացի ազատապէս
կարենայ ոգեւոր ըմպելի ծախելու իրաւունք
ունենալ, եւ մինչեւ որ զինուորանոցին շինուիլը
լինայ, հրաժարի այս վարձու տրուելի եկա-
մուտէն — որպէս զի տարւէ տարի շահուած
գումարը զինուորանոցը շինելու գործածուի —
եւ չէ թէ քաղքին հասարակաց (allodial) արկ-
ղին մէջ մտնէ, հապա զատ տնտեսուի՝ բար-
ձրագոյն իշխանութիւնն ընդունեցաւ: Որուն
նկատմամբ կը հրամայուի ձեզի, թէ որովհետեւ
քաղաքը խրկուելի զինուորաց թիւն արդէն գի-
տեք, հոն տեղ կանգնուելի զինուորանոցին յա-
տակագիծն ու ծախքերը՝ բոպէ մը յառաջ մեզի
խրկելու փութաք:

“3. Որովհետեւ քաղաքդ ասկից ետքը փո-
խանորդութիւն պէտք է որ ընէ, կը յանձնուի ձե-
զի, որ զասիկա առանց ուշանալու գործադրէք:

“4. Աղատ քաղաքացիութեան համար
տրուելի արտօնութեան թղթին ոճին նայելով՝
քաղքիդ հասարակութեան յայտարարած փա-
փաքներն — այն կէտերուն նկատմամբ, որոնք
անհիմն չեն — ի նկատի առնուեցան: Նշնպէս
յօրինուած յատակագծին Բ.րդ. Գ.րդ. եւ
Թ.րդ. կէտերն՝ ուղածնուոդ պէս շտկուեցան:
Արտօնութեան թուղթն, արդէն խոկ խրկուե-
ցաւ: Ասոր համար սովորական սակագինն (որուն
գինն իջեցընելն ընդունելի չեղաւ) առանց ժա-
մանակ անցընելու վճարելու ջանացէք:

“Գալով երկու տարեկան տօնավաճառ-
ներուն՝ հրամանոցդ կը յայտնենք, թէ զա-

Նիկա՝ օրինաց եւ այս նիւթիս մէջ տրուած վերին կարգագրութեանց սովորեալ ճամբովը ձեռք բերելու ջանաք:

“Ուրիշ կողմանէ, եւ այլն: — Տուեալ Դրանսիլուանիոյ Իշխանութեան վերին կառավարութենէն: Ի Սիպին. յամի Տեառն 1837. սեպտ. 28:

Հ. Գորդիշ յ. Յ.

Ա. Լապիչյան յ. Յ.
ատենապետ:

Մէտայէլ Առլայ յ. Յ.
քարտուղար:

Ընթերցողն այս կտրուկ գրուած հրամանագրէն յայտնապէս կրնայ տեսնել, թէ ինչ արդիւնք ունեցաւ Եղիսարեթուպոլսոյ քաղաքային իշխանութեան, այնչափ ատենէ ի վեր ինդրած աղաչանկներուն հետեւանքը: — Հոս ամէն բան յայտնի կեցած է, գուրս առնելով սակագնոյն եւ հարկերուն գումարն, որ ինչպէս կ'երեւայ որոշ բան մըն է եղեր, բայց ազգայինք գիտնալ ու հասկընալ չէին ուղեր:

9.

Վերջապէս՝ գրեթէ յիսուն տարիէ ի վեր շարունակ խօսակցութեան, վէճի ու թղթակցութեան նիւթ եղած նոր արտօնութեան կոնդակը կայսրմէն ստորագրուեցաւ, Իշխանականը՝ 1837 Աւգոստ. 15ին:

Այս կոնդակին բովանդակութիւնը շատ տարրեր է նախլնթացներուն ոճէն ու բովանդակութենէն: Ասիկա՝ արտաքուստ թէպէտ առանձնաշնորհութիւններ կը բաշխէ, բայց իրօք անուղղակի կերպով նախլնթացներուն ընդարձակութիւնը կը սեղմէ եւ անոնցմէ քանի մ'առանձնաշնորհութիւնն եւ ազատութիւնը կը յապաւէ:

Ստոյգ է, որ քաղաքացւոց առջեւը դրուած արտօնութեան կոնդակին ստուերագծին մէկ քանի նշանակութիւն չունեցող կէտերն ուղղուեցան՝ քաղաքացիներուն փափաքածին համեմատ, ու սրբագրուեցան, այնպէս ինչպէս որ իրենք ուղեցին: — Բայց անդիւն՝ ուրիշներուն վրայ, վերին իշխանութիւնն ամենեւին նկատում չըրաւ: Մասնաւորաբար կոնդակին Ա. կէտն՝ որուն մէջ քաղաքացիք կը ինդրէին, որ այն բացատրութիւնը, — թէ՝ Եղիսաբէթուպոլսոյ կալուածատէրութիւնը՝ արքունի, ժառանգական երկիր, ստացուած է — գուրս թողուփ կոնդակէն: Որովհետեւ զասիկա ազգայինք 1758ին, 60,000 ֆիորին իրական ստակ տալով՝ արքունիքէն գնած են — չկատարուեցաւ: Յիշեալ բառը՝ կոնդակին մէջ թողուեցաւ՝ վրան աւելցընելով թէ, զանիկա՝ իրիեւ արքունական երկիր՝ Դրանսիլուանիոյ օրինաւոր իշխանէն զատ, ոչ ոք կարենայ օտարացընել կամ գրաւի գնել: — 2. Քաղաքաբաշխութեան այն աղաչանքն, որ առաջիկայ կոնդակին մէջ ալ գրուին Մարիամ Թերեղիսյի արտօնագրին մէջ եղած խօսքերը թէ « Զասա-

րակութիւնը՝ գերդաստանաց, տանց ու մնահա-
տութեան տուբքն եւ — ըմպելեաց իրաւունքը
16,000 ֆիորինով գնած ըլլալով՝ զանիկա
տուրք տալէն ցմիշտ աղատ կը կացուցանենք ու
կը հրատարակենք ու — չկատարուեցաւ: — Ան
ալ ստոյգ է, որ տէրութեան դիրքն եւ յարաբե-
րութիւնները՝ անցած դարուն յարաբերութիւն-
ներէն տարբեր էին: Ինչ որ այն միջոցին գուցէ
կրնար շնորհուիլ՝ հիմայ չէր կրնար: —

Իրերն ասանկ ըլլալով ալ, առաջիկայ
կոնդակին մէջ դովութեամբ յիշուելէն ետեւ
Եղիսաբեթուպոլսոյ ազգայիններուն՝ կայսերա-
կան տան ունեցած մասնաւոր հաւատարմու-
թիւնն ու վաճառականութեան նկատմամբ ունե-
ցած ջանքը — կը կարգադրուի, որ հասարակու-
թիւնն ուրիշ աղատ թագաւորական քաղաքաց
կարգը դասուի, հաւասար իրաւունքներով: բայց
նաեւ հաւասար ծանրաբեռնութիւններով: որ
անկից յառաջ չկային: — թէ՛ իրեւ աղատ քա-
ղաք՝ դաւառական իշխանութենէն դուրս առ-
նուելով՝ արքունի կառավարութենէն կախում
ունենայ: — 2. թէ՛ իր սահմաններուն վրայ
բռնուած շարագործները՝ կարենայ օրինաց սահ-
մանին մէջ դատել: բայց նախընթաց կոնդակ-
ներուն աղատութիւնն, որ կրնար նաեւ զանոնք
մահուամբ պատճել՝ դուրս ձգուած է: — 3.
Կ'ամբացուի քաղաքն՝ իր վաղեմի սահմաննե-
րուն մէջ. — ու կը նորոգուին մաքսի, ձկնորսու-
թեան, որսորդութեան, գինեվաճառութեան եւ
այլն. նկատմամբ ունեցած իրաւունքները: — 4.

Կը շնորհուի՝ որ թէ՛ հասարակ քաղաքացի ե-
թէ աղնուական՝ տուրք տայ քաղքին՝ իր եր-
կիրներուն ու եկամուտներուն համեմատ: — 5.
Քաղաքային երկիրներն ու ստացուածքները՝ հա-
սարակութեան անցնին՝ եթէ որ կտակաւ որո-
շուած չեն, որ անոնք ինչ բանի պիտի գործա-
ծուին: Իսկ քրէական յանցանօք մերածներուն
երկիրներն՝ արքունեաց կը վերաբերին: — 6.
Քաղաքը կը ճանցուի իբրեւ ճշմարիտ աղնուա-
կան: Կը տրուի իրեն պաշտպանութեան (patro-
nati) իրաւունք, բայց այն բացորոշմամբ, որ ժո-
ղովրդապետին եւ անոր օգնականներուն խնամք
տանի: — 7. թէ՛ կարենայ տարեկան ու շաբաթա-
կան տօնավաճառներէն մաքս ու տուրք առնուլ:
թէ անշարժ ստացուածներն՝ որոնք, կամ ժա-
ռանգութեամբ, կամ որեւէ ճամբով օտարի, եւ
կամ եկեղեցւոյ վրայ անցուած են, ստացողք՝
պարտական ըլլան՝ տարւոյ մը միջոցին մէջ, քա-
ղաքային ծանրաբեռնութիւնները վրանին առ-
նելու, ապա թէ ոչ, քաղքին պէտք է որ ծախսն:
8. Որ զինուորական եւ ելեւմտից իշխանութիւնը՝
քաղաքացւոց վրայ հեղինակութիւն բանեցընել
եւ քաղաքային գործառնութեանց մէջ խառ-
նուիլ չկարենայ, եւ այլն:

Տեսնենք բուն արտօնութեան կոնդակը:

«Պաշտպանել արդարութիւնը:

“Մենք՝ Փերդինանդոս Ա. Աստուծոյ ողոր-
մութեամբը, կայսր Աւստրիայ, առաքելական
թագաւոր Հոնդարիոյ եւ Պոհեմիայի եւ այս
անունով հինգերորդ. թագաւոր Լոմպարտիայի

եւ Ալենետացւոց, Դաղմատիայի, Խոռուադիստանի, Սլաւոնիայի, Կալիցիայի, Լոգոմերիայի եւ Խլիրիայի: Թագաւոր Երուսաղեմի. Արքիդուքս Աւստրիոյ. Մեծ դուքս Լոթարինգիայի, Սալիսպուրի, Ստիրիայի, Գարինթիայի. Մեծ իշխան Դրանսիլուանիոյ, սահմանակոմս Մորավիայի. Դուքս Վերին եւ ստորին Սիլեզիայի, Մոտենայի, Բարմայի, Բիաչէնցայի եւ Գվասդալայի, Օսվեցինիայի եւ Զագորիայի, Դէշէնի, Գրիտուլի, Ռակուզայի եւ Կատէրայի. Կոմս Հապսաւրի, Դիրոլի, Սրգուներու, Գիպուրի, Կորիցիայի եւ Կրատիսկայի. Իշխան Դրիտէնդի եւ Պրիբսէնի. Սահմանակոմս Վերին եւ ստորին Լուսացիայի եւ Խոդրիայի. Կոմս Երկուց Ամիսեաց, Գէլուգիրգի, Պրիկանդիայի, Սոնէնպէրկի. Մէր Դրիեստի, Գագդարոյի, սլաւոնական սահմանակոմսութեանց. եւ այլն, եւ այլն:

Կը ծանուցանենք Ներկայ գրութեամբ, այն ամենուն՝ որոնց կը պատկանի, թէ Եղիսաբեթուպոլսյ Հասարակութիւնն — որ մեր սիրելի Դրանսիլուանիոյ մեծ իշխանութեան մէջ է — իրեն գթածաբար շնորհելի քաղաքային իրաւունքին համար մեղի դիմելով՝ ըստ որում մեր հպատակներն — այս իշխանութեան Կարգերն ու Ախճակները — որոնք 1791երորդ տարին՝ տէրութեան աւագաժողովին մէջ քաղուցան — ի նկատի առին, աղաչաւոր Հասարակութեան՝ մեր մեծափառ տանն ունեցած մասնաւոր հաւատարմութիւնն, ինչպէս նաեւ հասարակաց գործառնութեանց ու վաճառականութեանց:

Թեան յառաջացմանը նկատմամբ ցուցուցած ջանքը. — մեր նախորդ Լէոբոյդոս Բ. Կայսեր ու թագաւորին գթած առաջարկութեամբը՝ հունգարական ազգին մէջ գտնուած աղատ թագաւորական քաղաքներու — որոնք տէրութեան ժողովին մէջ՝ իշխանութիւն ունին նստելու եւ քուեարկութիւն ունենալու — եւ տուրք վճարելու տեղերուն — կարգն առին: Սակայն այնպիսի կերպով մը, որ ամէն բանի մէջ այնպէս նկատուի. ինչպէս որ են մէկալ թագաւորական աղատ քաղաքներն. եւ անոնց հետ հաւասար ծանրաբեռնութիւն կրէ ու հաւասար իրաւունքներ ունենայ: Եւ ասոր վրայօք յօրինեցին ԿԱ. յօդուածը. զոր մեր հանգուցեալ, անմահ յիշատակաց արժանի հայրը՝ Փրանկիսկոս Ա. գթածաբար ամրացուց: — Ուստի մենք՝ վերոյիշեալ Եղիսաբեթուպոլսյ բոլոր քաղաքացիներուն եւ բնակչացն անուամբ՝ մեր Վեհափառութեանն առջեւ ներկայացուցած խոնարհ աղաչանքը լսելով — որուն մէջ կը ինդրեն, որ գթութեամբ շնորհենք իրենց՝ ասոր նկատմամբ, մշտնջենապէս մնացող առանձնաշնորհութեան թուղթ մը, զոր՝ թէ Մենք, թէ Մեր յաջորդներն ու թէ ուրիշներն, որոնց կը պատկանի կամ կրնայ պատկանիլ, առանց վնասու պահեն — գթածաբար կը զիջանինք, որ շատ անգամ յիշուած Եղիսաբեթուպոլսիս քաղաքը՝ զոր հասարակացօրէնքը՝ մէկալ աղատ թագաւորական քաղաքներուն կարգը գասած է, յաջորդարտօնութիւններով կարենայ առլիլ ու զանոնք վայելել:

“Նախ. Եղիսաբեթուպոլսոյ քաղաքացիներն ու բնակիչներն, որոնք յիշեալ օրինաց համեմատ մեզի սիրելի դրանսիլուանից մեծ իշխանութեան մէջ եղած ուրիշ հունգ արական ազատ թագաւորական քաղաքներուն բնակչացը հետ հաւասար եղած ու միացած են, գաւառական իշխանութենէն — որուն մէջ կը բնակին — դուրս առնուելով, անընդմիջապէս հօն տեղի երկրորդ ատենակալութենէն — ալբունական կառավարութենէն — կախում ունենան։ Ու յիշեալ քաղաքն՝ իրրեւ արքունական երկրակալութիւն, դրանսիլուանից օրինաւոր իշխանէն զատ, ոչ զոր ճանչնայ իրեն իրրեւ երկրատէր։ Որպէս զի այս կերպով՝ զանիկա ոչ ոք կարենայ իրմէն բաժնել, օտարացընել կամ գրաւի գնել։

“Երկրորդ. Յիշեալ քաղքին խորհուրդը կազմուի դատաւորէ մը ու պատշաճ թուով խորհրդականներէ. (Հիմայ 12 ծերակուտի անդամ ունի) որոնք — ինչպէս նաեւ քարտուղարներն — ուրիշ քաղաքաց սովորութեանը համեմատ ընտրուին։ Գլխաւոր դատաւորին ընտրութիւնն — օրինաց կարգադրութեանը համեմատ հետամուռթեան (candidatio) ճամբով կ'ըլլուի։ Ճետամուռթը՝ վերին կառավարութեան ձեռօք մեր առջեւը կը դրուի. եւ իւր հաստատութիւնը՝ լէորողոսի տուչութեան թղթին համեմատ, ասկէ կ'ընդունի։

“Մէկալ կողմանէ, խորհրդականներն ու քարտուղարներն ալ, որոնք ժողովուած քուեներու մեծամասնութեամբ ընտրուած են,

կրնան հետամուռթ ըլլալ այս պաշտօնին։ Այս կերպով ընտրուած ու հաստատուած ծերակուտին գործքերն են, որեւէ անուամբ կոչուած իրական եւ անձնական, քաղաքական ու պատժական դէպքերն, որոնք քաղաքացեաց եւ բնակչաց մէջ կրնան պատահիլ եւ յառաջ գալ — ինչպէս նաեւ այն դատերը՝ զորոնք, օտարներն իրենց դէմ կ'ընեն — եւ քաղքին մէջ քաղաքային իշխանութեան վերաբերեալ դէպքերը։ Նշնպէս քաղքին սահմանին եւ իր շրջականներուն մէջ բոնուած որեւէ չարագործի դէմ յարուցանելի դատաստաններն՝ օրինաց գրքին եւ ընդունուած եւ գործածութեան մէջ եղած սահմանադրութեան եւ նորագոյն օրինաց յօդուածներուն որոշմանցը համեմատ կը քննէ ու կը դատէ։ — Կը շնորհէ օրէնսդրութիւնն, որ մեր Դրանսիլուանից իշխանութեան մէջ կանգնուած թագաւորական վերին ատենակալութեան բողոք կարենայ ընել — պահելով բողոքման աստիճանները — եւ անկից՝ ընդունուած օրինաց վրայ հիմնուելով՝ նոր քննութեան համար, առ այն վերաբերեալ վերըստին քննութեան ատենական աթոռին ալ կարենայ բողոք ընել։

“Երրորդ. Կը շնորհենք — իբրեւ քաղքին տարածութիւն — անոր բնակիչներուն քաղքին սահմաններուն մէջ, մինչեւ հիմայ ունեցած ամէն տեղերը (գուրս առնելով՝ մեր անմահ յիշատակաց արժանի նախորդներէն՝ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան, աղնուականի

իրաւամբ շնորհուած գղեակը) իւր իրական ու վաղեմի արահետներովն եւ սահմաններովն եւ անոնց որեւէ անուամբ կոչուած եկամուտներովը, ոռօճիկներովը, հասոյթներովը՝ ձկնորսութեան եւ որսորդութեան իրաւունքովը, մաքսովը, ջաղացքներովը, գինեվաճառումներովն եւ մահատութիւններովը, որոնք այս քաղքին մէջ՝ կամ քաղքէն դուրս են, բայց քաղքին սահմանին կը վերաբերին. — դարեջոյ եւ ցքոց դուրսաններովը, կղմինտրի եւ աղիւսի գործարաններովը՝ շուկայի եւ առեւտրոյ եկամուտներովը, չափաւորել սակերովը, զորոնք կը վճարեն ամէն բնակիչները — բայց ոչ քաղաքացիները — որոնք քաղքին՝ կամ անոր սահմանին մէջ եւ հասարակութեան հողին վրայ շինած աներուն մէջ կը բնակին — մինչեւ որ այն տեղն, իրրեւ տան տեղ չգնեն եւ կամ ուրիշ իրաւացի եւ արդար տիտղոսով չյատկացընեն. — դեղարաններով, խանութներով. մէկ խօսքով, ամէն ուրիշ այսպիսի քաղաքներու — քաղաղացոյ իրաւամբ պատշաճեալ — իրաւունքներովն եւ կարգադրութիւններով:

“ Զորորդ. Կթածաբար կ’ուղենք, որ ասկից ետքն Եղիսաբեթուպոլիս ալ, այնպէս, ինչպէս Դրանսիլուանիոյ ուրիշ քաղաքները, տայ հասարակաց տուբբը. եւ կրէ հասարակաց ծանրաբեռնութիւններն, որոնք — ըլլան անոնք որեւիցէ աստիճանի ու վիճակի անձինք — հասարակութեան երկիրներն ու քաղաքացիութեան եկամուտները կը վայելեն. — առանց

նկատման աղնուականի կամ ուրիշ իրաւանց, պարտական են իրենց երկիրներուն եւ ուրիշ քաղաքային եկամուտներուն համար քաղքին տուբբ տալու եւ ուրիշ հասարակաց ծանրաբեռնութիւնները կրելու. — եւ իրենց երկիրներուն ու եկամուտներուն վրայ քաղաքային վերին իշխանութիւնը ճանչնալու:

“ Հինգերորդ. Կը շնորհենք նաեւ, որ անձնական եւ հասարակութեանէն առած երկիրներուն եկամուտները, գարձեալ՝ այն ամէն քաղաքային երկիր եւ ստացուածք, որոնց վրայօք ինչ բանի գործածուելու նկատմամբ, կտակի մէջ կարգադրութիւն չ’ըլլուիր՝ — քաղքին հասարակութեանն անցնին, եւ թէ այսպիսի ժառանգութիւններն իրեն իշխանութեանը տակ առնուլ՝ եւ քաղքին հասարակութիւնը զանոնք գործածել կարենայ. — կարենայ գործածել նաեւ այն շարժական ստացուածքները՝ զորոնք աղատ քաղաքացիներ եւ աղնուականներ՝ առանց կտակ ընելու եւ առանց ժառանգներ թող տալու, քաղաքային երկրի վրայ թողուցած են, — գարձեալ՝ որոնք քաղաքացոյ իրաւունք ստացած են, բայց աղնուականի երկիրներ ունեցած չեն. ի վերայ այսր ամենայնի անհաւատարմութեան կամ քրեական յանցանք գործող աղնուականներու, կամ աղատ քաղաքացիներուն՝ եւ այն քաղքին երկրին եւ սահմանին վրայ ունեցած անշարժ եւ շարժական ժառանգեալ ստացուածք եւ երկիրներ ունեցած են, զորոնք, մեր օրինաց համեմատ՝ արքունական գանձը կը

ժառանգեց: Այս տեսակ քաղաքային ժառանգութիւններն, իրօք, արբունի տուշութեան կը վերաբերին — զորոնք պահանջողները՝ միայն քաղաքային գատաստանաւ կրնան ձեռք բերել:

“ Վեցերորդ. Այս քաղքին հասարակութիւնն — օրինաց համեմատ — անտարակուսելի կերպով՝ ճշմարիտ ազնուական կը համարուի. ըստ հետեւորդի իրական ազնուականներու պատշաճ, ազնուականի յաւաչամանութիւն ունենայ նոյն ինքն քաղաքը:

“ Եօթներորդ. Կու տանք այս քաղքին, ընդունուած օրինաց իմաստին համեմատ պաշտպանութեան իրաւունք (patronat), առ այն՝ որ իւր ժողովրդապետն ինք կարենայ լնտրել. բայց այն բացորոշ յայտարարութեամբ, որ այն ժողովրդապետին եւ անոր օգնականներուն պարտուապատշաճ ինամքին, միշտ հոգ տանելու պարտական ըլլայ քաղաքը:

“ Ութերորդ. Ապահովութեան տեսակէտէն նկատելով՝ կը չնորհենք, որ այս քաղաքն այնչափ արբանեակ (satellit, հասարակ լեզուաւ հայտու, ծառայ) կարենայ պահել, որչափ որ հարկաւոր է: Կրնայ դմրկահար ալ պահել, որպէս զի հրատարակութիւնները ծանուցանէ. կամ հրգեհ եղած ատեն՝ քաղաքացիները մտադիր ընէ: Այս քաղքին արբանեակներն, իրենց յատուկ զէնքերովը զգեստաւորուած, միշտ՝ քաղքէն լնտրուելի առաջնորդներով մէկտեղ պարտական են գիշեր ատեն, ինչպէս նաև շաբաթական ու տարեկան աօնավաճառներուն առ-

թիւ, ուրիշ՝ աղատ թագաւորական քաղաքաց մէջ ընդունուած սովորութեան համեմատ, գէշ նպատակ ունեցող եւ խոռովարար մարդիկը ըլունել. զգուշութեան եւ կամ որեւիցէ տեսակ զանցառութեան առջեւն առնելու համար՝ քաղքին մէջ ըրջագայիլ եւ պահանորդութիւն ընել:

“ Իններորդ. Այն քաղաքն՝ իր եւ իրեն դրացի տեղերուն հասարակաց բարւոյն համար, կրնայ՝ թէ՛ շաբաթական ու թէ՛ տարեկան տօնավաճառներ ունենալ. եւ հոն, մեր նախամամին (abavia), — ողորմած հոգի Մարիամ թերեղիայի — 1758ին գթածաբար տուած առանձնաշնորհութեան պատճէնին համեմատ, կրնայ անոնց վրայ պատշաճ մաքս դնել եւ անոնցմէ եկամուտներ քաղել:

“ Տամներորդ. Որպէս զի յիշեալ քաղաքացիները՝ վերն ըստուած եւ ուրիշ աղատ թագաւորական քաղաքներուն հետ հաւասար եղած ու օրինաց եւ երկրին սահմանադրութենէն տրուած աղատութիւններն եւ իրաւունքները վայելին, եւ ամենայն հանգստեամբ եւ խաղաղութեամբ ապահովութեան մէջ եւ անփրով ապրին, եւ ամէն տեսակ արգելքի եւ հակառակութեան պատճառը վերցուի՝ — կ'ուղենք, որ ամենեւին եւ ոչ մէկ առանձնական քաղաքացւոյ մը տուն, կամ տեղ, որ քաղքին մէջ է, եւ կամ եթէ գուրս, բայց անորսահմանին վրայ կը գտնուի — առանց հասարակութեան հաւանութեանն — ի վեաս ապահովութեան եւ հանգստեան — բանի մը մէջ բացառութիւն չընէ, եւ աղա-

տութիւն չունենայ: Մանաւանդ թէ կը կարդագիրնք, որ այս անշարժ ստացուածներն, որոնք թէ ժառանգութեամբ, թէ որեւիցէ ուրիշ ճամբով, միջոցով ու տիտղոսով՝ եկեղեցւոյ, օտարի կամ դրսի անձինքներու վրայ անցուած են, եթէ ստացողը՝ տարւոյ մը միջցին մէջ, քաղաքային իրաւանց, եկամտից ու ծանրաբեռնութեանց չի մասնակցիր — պարտական ըլլայ՝ քաղաքցեաց ծախելու+ — ընդ հակառակն քաղաքային ժողովքը, այս անշարժ ստացուածքներուն արժեցուցած գինը՝ տիրոջը կը վճարէ եւ զինք անոր մէջն դուրս կը հանէ: Սակայն՝ քաղաքային ժողովն այս բանս այն ատեն միայն կրնայ գործադրել, երբ որ յայտնի կ'ըլլայ թէ այն օտար կամ ուրիշ իշխանութեան վերաբերող անձը՝ դեռ քաղքին քաղաքացիութեանը մէջ անցուած չէ, եւ կամ չուզեր քաղաքային իրաւունք ստանալ, թէեւ այս բանս իրեն առաջարկուած է:

“ Տասնումէկերորդ. Որպէս զի գաւառական իշխանութիւնն եւ քաղաքային ատենական գործառնութիւններն անարատ եւ իրենց զօրութեանը մէջ մնան, եւ խառնակութիւն չըլլայ, բացորշապէս կը յայտնենք, որ ո՛չ զինուրական եւ ո՛չ ելեւմաից պաշտօնատէրներն այս քաղքին կամ անոր սահմաններուն մէջ՝ քաղաքցւոց վրայ, կերպիւ մ'իշխանութիւն բանեցընելու եւ քաղաքացւոց դէմ դատասաանընելու, կամ իրենց դէմ ուրիշ կերպով իրաւական գործողութիւնները ընելու չկարենան, եւ այս

տեսակ բաներու մէջ չկարենան խառնուիլ: — Բայց այս ամէն ըսածնիս՝

“ Տասուերկուերորդ. Այն պայմանաւ միայն որոշեցինք, որ յիշեալ քաղաքացիներն ամէն բանի մէջ իրենք զիրենք ուրիշ ազատ թագաւորական քաղաքաց յարմարցընեն, եւ անշնորհակալութեան եւ անհաւատարմութեան կնիքէն ու աղոտէն ազատ բռնեն. եւ իրենց երկիրներուն եւ մէկալ ամէն ստացած արտօնութիւններն եւ առանձնաշնորհութիւնները կորսցընելու, եւ ուրիշ օրինաւոր պատիժ ընդունելու վտանգաւցմիշ զգուշանան — եւ ջանան որ, ինչպէս Մեր, անանկ ալ մեր օրինաւոր ժառանգացն ու յաջորդացը լաւազգացութիւնն ամենայն հաւատարմութեամբ, աեւականութեամբ եւ ուղղութեամբ վաստըկելու արժանի ըլլան: Մանաւանդ թէ ուրիշներուն իրաւունքներն անխախտ պահելով՝ այս ամէն բան, ինչ որ յիշեալ կ'տերուն մէջ ամիսիուած է, կ'առնունք, կը շնորհենք, կ'ընդունինք ու ձեզի կու տանք:

“ Անոր համար Զեղի ամենուն, ամենապատիւ, մեծարեալ, մեծապատիւ, արժանացեալ, ազնուազարմ, նշանաւոր, ազնուական եւ փութաջան, խելացի եւ մտադիր — դարձեալ՝ ամէն ուրիշ վիճակի, աստիճանի եւ կարգի — եւ մեր տէրութեան մէջ գտնուած մարդու, ինչպէս նաեւ խորհուրդներու, ատենակալութիւններու եւ պաշտօնատեարց կը ծանուցանենք, կը հրամայենք ու կը յայտնենք՝ որ դոք հիմակուընէ սկսեալ թողուք, որ այս քաղաքն ապրի այն ա-

մէն առանձնաշնորհութիւններովն, արտօնութիւններովն եւ աղատութիւններովն, որոնցմով կ'ապրին ուրիշ նման հունդարական քաղաքները. — եւ պարտական էք յիշեալ քաղաքն իր իրաւունքներուն մէջ պաշտպանելու եւ պահպանելու:

“Որ բանին մշտնջենաւոր յիշատակին եւ հաստատութեանը համար մեր մեծագոյն կախուած կնիքովն ամրացուցուած պատճենը՝ ցմիշտ իրենց գործածելի իրաւանց ապահովութեանը համար տուինք, աղատ թագաւորական Եղիսաբեթուպոլիս քաղաքին քաղաքացիներուն, բնակիչներուն եւ իրենց ժառանգներուն ու թռուներուն:

“Տուեալ յիշւ, յամի Տեառն 1837. մեր իշխանութեան երրորդ տարին. Աւգոստոս 15ին.

Փերդինանդոս յ. ծ.

Յովսէփ Միշելէ պարոն յ. ծ.
Յովնաննէս Շոմիեայի յ. ծ. ո.

Բնական է որ Եղիսաբեթուպոլմեցիք, այս նոր առանձնաշնորհութեան կոնդակին ընդունելութեանը վրայ ուրախացան: Սակայն բոլորովին գոհ չէին կրնար ըլլալ. ինչպէս որ չեղան ալ վասն զի ասով՝ Մարիամ թերեղիայի եւ Յովսէփի Բ. ի շատ մը արտօնութիւններն օդ ելան: — Բայց ալ լուելու էին. խօսելու բան չունեին: Ինչ որ եղաւ՝ իրենց անհանդիստ բնութեանն, իրենց անխոչեմ քաղաքականութեանն եւ իրենց անձին վրայ վստահանալուն համար եղաւ: —

Թէպէտ ուշ, բայց ալ հասկըցան ու համոզուեցան, որ իրենց սոկեդարը լմնցաւ, իրենց բարձրութեան ժամանակին անցաւ:

Նոր արտօնագիրն ընդունելէն ետեւ, դառնացած հոգւով պահանջուած զինուորանոցը շինելու ձեռք զարկին. զոր որոշած ժամանակին (1840) յաջողութեամբ կատարեցին, լմբնցուցին եւ — հանդարտեցան: —

Ժամանակներն անցնելով՝ ու յարաբերութիւնները փոխուելով՝ մարդիկներուն հետ փոխուեցան նտեւ գաղափարները: — Ուստի ուղղուեցաւ, որ սկզբնապէս որոշուածէն աւելի զինուոր առնուի յիշեալ զինուորանոցին մէջ: Բայց որովհետեւ յայտնապէս կը տեսնուէր, որ աշագին շենքը բաւական ընդարձակութիւն չունէր փափաքած զինուորաց բազմութիւնն իր մէջն ընդունելու, անոր համար քաղաքաբաշխութիւնն որոշեց, որ զինուորանոցն ընդարձակէ: Ասոր վրայ քաղաքային վարչութիւնը՝ 1896ին յիսուն հազար փիորին ծախտ ընելով՝ զինուորանոցին երկութեւերն երկնցընելէն զատ, ընդարձակ հիւղ (Barack) մըն ալ կանգնեց անոր քով:

Այս գործողութեամբ թէ տէրութիւնը գոհ եղաւ ու թէ քաղաքացիք շահեցան: — Ետքինները՝ համոզուեցան որ իրենց պապերուն սնուի երկիւղը՝ ցնորք մըն է եղեք միայն. ու մէկալ կողմանէ տեսան որ զինուորանոցն՝ իրենց, թէ ուղղակի (տան վարձքի միջոցաւն — որ այսօրուան օրս 3698 փիորին եւ 96 քրայցէր կ'ընէ) ու թէ անուղղակի կերպով (զինուորաց՝

քաղքին մէջ, կենաց պիտոյքները հոգալով
եւ պարէն գնելով) բաւական եկամուտ կը
բերէ:

10.

Օչարմանալի է պատմութեան անիրաւ-
ութիւնն — անըմրոնելի է իր քմահաճութիւնը:
— Անուներ կը թողու մարդկութեան՝ առանց
գործքի՝ — ու գործքեր, առանց անուան:

Աս ետքիններուն մէջ դասելու ենք, գա-
մելէր մըն ալ. որ աչքին առջեւն ունենալով իր
ազգին ապագայ յառաջադիմութիւնն ու եր-
ջանկութիւնը՝ ահագին դրամոց գումար մը —
բոլոր ունեցածը — թողուց ազգայնոց համա-
կրթութեան — անկարողներուն, որբեւարինե-
րուն եւ որբերուն արցունքները սրբելու — եւ
ազգին աղքատ աղջիկները կարգելու համար:

Ոչ ոք գիտէր — ու այսօր ալ շատ քի-
չերը գիտեն — իր անունը: Իւր մեծագործու-
թենէն միայն կը ճանչնանք իր անմահ յիշա-
տակը: —

Ո՛վէր Գամելէր, կամ լաւ եւս Ուղտեան:

Աս հարցման պատասխանը տալ շատ
գժուարին է:

Այսափս գիտենք միայն որ Վիեննայի
բնակիչ էր, տաճկերէն լեզուի թարգման, ա-
մուրի կեանք կ'անցընէր, եւ 1838 Փետր. 5ին,
74 տարեկան հասակին մէջ վախճանեցաւ,
Էլորուշդատ քաղաքաբաժնին՝ 573 թիւ ու-
նեցող յատուկ տանը մէջ:

Ա'ս է բոլոր բոլոր գիտցածնիս, որ պաշ-
տօնապէս գրի անցուեցաւ իր մեռնելէն ետեւ:

Ամենէն աւելի Վիեննայի Միհթարեանք
կընային գիտնալ իրեն տանն ու գերդաստանին
վրայ: Վասն զի Գէորգ Գամելէր լաւ կը ճանչ-
նար զվարդապետները: Իւր քոյրն, Աննա,
1826ին ըրած կտակին մէջ, այսպէս կ'ըսէ ի
մէջ այլոց. "Միհթարեան հայրերուն, որոնք
Բլացլ կը բնակին, կը թողում — ցորչափ ատեն
Վիեննայի մաքսագծին ներսի գին (innerhalb
der Linie) վանք մ'ունին — տարուե տարի
80 արծաթ ֆիորին, աղաչելով որ ինծի եւ
գամելէրեան գերդաստանին համար աղօթեն":

Բայց ափսոս, որ այն ատենի, պատուական
հայրերն ըստ բաւականի չըմբոնեցին ու չճանչ-
ցան բարերարութեան մեծութիւնն. — եւ որ-
չափ կ'երեւայ եւ ոչ ալ տեղեկութիւն առնուլ
ուզեցին այս բարեգործութեան վրայօք. Վասն
զի օտար եղան եւ մնացին, թէ իրմէն եւ թէ իր
մշտնջենաւոր բարերարութենէն:

Ասոր հետեւանքն ան եղաւ, որ հինգ
տարի ետքը կտակը փոխուեցաւ ու վերցիշեալ
կտակակէտն այսպէս կերպարանափոխուեցաւ:
"Կտակիս 5 երորդ յօդուածը կը փոխեմ. այն-

* Wien, am 30. August 826.

5. Den geistlichen Herrn Mechitaristen am Platzel
vermache ich alljährlich, so lange sie ein Kloster inner-
halb der Linie Wiens haben werden, Achtzig Gulden in
Silbermünze, mit der Bitte, für mich und die Kamelerische
Freundschaft zu beten.

(L. S.)

Anna Kameler m. p.

պիսի կերպով մ'որ բլացէլի մէջ բնակող Վիեննական Սխիթարեան հարց, այս կտակին մէջ, իրենց՝ ամեն տարի տրուելի 80 ֆիորինին տեղ, տրուի՝ միանդամ ընդ միշտ 80 ֆիօրին առանց մէկ զեղչման: —

Բանն ասանկ ըլլալով՝ հարկ է որ ենթադրութեանց դիմենք:

Եղիսաբեթուպոլսոյ պսակելոց մատենին մէջ կը գտնենք թէ, գրիգոր Ուղտեան մը, ամուսնացաւ Աննայ Շիմդյեանին հետ: Աս ամուսնութենէն ծնած տղայ մը, գէորգ՝ Վիեննա երթալով, անունը փոխած ու Գամելէր ըսած ըլլայ: Գոնէ այսպէս կը գտնենք զգէորգ — եթէ վերսոյիշեալ ամուսնացելոց զաւակն է — իրրեւ երգուեալ թարգման 1790, յունիս 5ին Վիեննայի գլխաւոր տաենին մէկ արձանագրութեանը մէջ:

Ինչպէս ըսմնք, վերն ըսածնիս ենթադրութիւն է միայն. որովհետեւ քիչ մը գժուարին է հաւատալ, որ Դրանսիլուանից Եղիսաբեթուպոլս քաղքին մէջ ծնած ազգային անձ մը, Վիեննայի գլխաւոր դատաստանարանին մէջ, տաճկերէն լեզուի, օրինաւոր թարգման ըլլայ:

* 2. § 5 des Testamento wird dahin geändert, dass die geistlichen Herren Mechitaristen am Platzel in Wien, statt den Ihnen in diesem Testamente alljährlich vermeinten 80 fl. Conv. Mnze, nur 80, d. i. Achtzig Gulden Conv. Mnze, ein für allemal aus meiner Verlassenschaft ohne allen Abzug erhalten sollen.

(L. S.)

Anna Kameler m. p.

Wien, am 1. Juni 831.

— Աւելի հաւանական է, որ Գամելէր՝ Տաճկաստանէն Վիեննայ անցած, ու հոս թարգման անուանուած ըլլայ: Ժամանակ անցնելէն ետեւ Եղիսաբեթուպոլսոյ հետ ուղղակի կամ անուղղակի կերպով մը ճանչուորութիւն ունեցած ըլլալով՝ 1838 փետր. Յին թողած կտակին համեմատ, ազգին ունեցած սէրէն մղուած, Եղիսաբեթուպոլսոյ հայ հասարակութեան թողոց, Վիեննայի, Էսոբոլուշդադ, Գէրտինանտ փողոցին մէջ ունեցած տունը: —

Գամելէրեան հիմնարկութիւնը շատ յեղափոխութիւններէ անցաւ, մինչեւ որ իր հիմակուան կանոնաւորեալ վիճակին հասաւ: —

Մեծագործ հիմնարկութեան հոգատարութիւնն — որ այն միջոցին 60.000 ֆիօրին մը կ'ընէր — 1840ին՝ յանձնուեցաւ Սիմոն Գարտէպովին: Ասիկայ շատ աշխատեցաւ ստացուածքը յստակելու եւ եկամուտը բանի մը պառկեցընելու: — Ծրագիր մըն ալ յօրինեց, որուն համեմատ, հիմնարկութեան եկամուտը՝ Վիեննայ սորվող հայ ուսանողաց օգնութեանը պիտի գործածուէր: Սակայն երբ որ քիչ մը ետքը հիւանդացաւ, — եւ իր պաշտօնէն հրաժարեցաւ — հիմնարկութեան հոգաբարձութեանը նկատմամբ սկսան գժուարութիւններ ելլել: Աստեսնելով Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնը՝ հոգաբարձութիւնը վրան առաւ:

Պարձու տրուած տան տարեկան եկամուտը՝ մինչեւ 1872ին վերջերն Եղիսաբեթուպոլսոյ տնտեսական գանձարանը կը մտնէր: Ասոր

մեծագոյն մասը (մինչեւ 1853) քաղաքային հասարակութիւնն իր նպատակներուն կը գործածէր: Բայց ետքէն որոշուեցաւ, որ Ռափայէլեան վարժարանին ուսուցչացը վճարման գործածուի:

Երբ որ քաղաքաբաշխութիւնը տեսաւ մէկ կողմանէ, թէ տան եկամուտը — քաղքին գործակալին անհոգութեամբն եւ կարգաւորեալ հաշիւ չտալովը — բայց մանաւանդ՝ իր յատուկ շահերուն գործածելովը — դարձեալ՝ Վիեննային խրկուած տան վարձքերուն մէկ մասին քաղքին գանձուն մէջ չմտնելովը, հիմնարկութիւնը թէ շատ կը վիասի եւ թէ իր — սկզբնապէս — դրուած վախճանին չի ծառայեր. — մէկալ կողմանէ մտածելով՝ որ 1873ին Վիեննայի ցուցահանդէսն ամենէն յարմար առիթն է տունը ձեռքէն հանելու, ընդհանուր ժողովք գումարելով՝ հասարակութիւնն որոշեց որ զանիկայ, աճրդով ծախէ: Տունը ծախուելով եւ հանուելի ծախքերը դուրս առնելով՝ հասարակութիւնն ընդունեցաւ 82.351 ֆիորին զուտ ստակ. զոր Հերմանցդատի աւստրիական դրամասեղանը զրաւ շահաբեր ընելու համար:

Ասոր վրայ խորհրդածութեան նիւթ եղաւ, Նախ. թէ դրամագլխոյն շահն ինչ բանի գործածուի: Երկրորդ՝ թէ օրինապէս որուն կը վերաբերի այն գումարն, եւ որուն յանձնուելու է ստըկին կառավարութիւնը կամ հոգաբարձութիւնը:

Նկատմամբ առաջինին՝ հասարակութիւնը, միաձայն որոշեց որ — որովհետեւ անմոռաց

յիշատակաց արժանի, գէորգ գամելէր, իր կտակին մէջ զեղիսաբեթուպոլսոյ հայ հասարակութիւնը թողուց իր սաացուածոցը ժառանգ — դրամագլխոյն տարեկան շահերն, այն քաղքին հայաշուրթն բնակչաց համակրթութեան յառաջացմանն ու աղքատ հայ քաղաքացեաց դարձուելու է:

Նկատմամբ երկրորդ կէաին — թէ ըստ օրինի եւ ըստ իրաւանց, որուն կը պատշաճի, որ այս դրամին վրայ հսկողութիւն ընէ — մասնաժողովին կարծիքն երկու խմբի բաժնուեցաւ: — Աւելի լաւազգաց ու աղքասէր մասն՝ իր աչքին առջեւն ունենալով կտակագրին՝ իւր ազգն երջանկացընելու փափաքը, մէկալ կողմանէ՝ ինք իրեն թողուած աղքին ապագան ապահովցընելու փափաքելով՝ գամելէրեան ստացուածքն, Եղիսաբեթուպոլսոյ հայ ուղղ. եկեղեցւոյ հասարակութեան վերատեսութեանն ուղեց յանձնել: — Ասոր հակառակը՝ մէկալ կողմնակցութիւնը՝ քաղքին գանձն եւ իր սեպհական վճարքը լաւացընելն ուղելով՝ կը փափաքէր որ դրամագլուխը շատցուի եւ եկամուտն, ըստ ժամանակին՝ իր պիտոցիցը գործածուի. ընւենալով հոգ հայ աղքին ապագայովը: Բաց ասկէ՝ վախնալով, որ եկեղեցական իշխանութիւնը դրամագլխոյն հոգաբարձութեամբը վերին հեղինակութիւն մը պիափ բանեցընէ՝ յայտնապէս պահանջեց, որ գամելէրեան ստակները՝ քաղքին արկղին անցուին: Բայց այս կողմնակցութիւնը փափրկութեան մէջ մնաց:

Ասանկով քաղաքային ընդհանուր ժողով՝
1873 յունուար 2ին եւ մարտ 18ին՝ որոշեց,
որ մինչեւ այն ատեն հասարակութեան ձեռքն
եղած ստացուածքն՝ Եղիսաբեթուպոլսյ ուղղ.
Հայածէս եկեղեցական հասարակութեան վե-
րատեսչութեանը յանձնուի. որպէս զի անոր
շահերը՝ հիմնադրութեան կոնդակին մէջ գրուած
կէտերուն համեմատ, համակրթական եւ մար-
դասիրական նպատակներու գործածէ:

Իրօք՝ այս որոշման եւ ներքին գործոց
պաշտօնէին կարդադրութեան համեմատ՝ սահ-
մանուեցաւ, որ հիմնադրութեան դրամագլուխը,
հայ եկեղեցւոյ հասարակութեան յանձնուի: —
Ասիկայ՝ եպիսկոպոսական իշխանութեան հաս-
տատութիւնն ալ ընդունելէն ետեւ, նյեմը.
4ին եղած ընդհ. ժողովքը նորէն սահմանեց, որ
գամելէրեան ստացուածքը, հայ եկեղեցական
վարչութեան, իբրեւ բարոյական մարմնոյ մը
հոգաբարձութեանը տակ՝ ապահով կրնայ նկա-
տուիլ: Որովհետեւ այս եկեղեցին արդէն շա-
տոնց իր ձեռքնունեցած անշարժ ստացուածքներն
ամէն ատեն ըստ խղճի եւ արդարութեամբ կա-
ռավարեց: — Որոշուեցաւ միանդամայն, որ այս
ստացուածքը հոգալու համար, հայ եկեղեցւոյ
մէջն մասնաժողով մը ընտրուի:

Թէպէտ աս որոշման գէմ բողոքումն եղաւ
առ ներքին գործոց պաշտօնեան — յառաջ
բերելով ի մէջ այլոց, թէ քաղաքային ստա-
ցուածքն, եկեղեցւոյ ստացուածք եղաւ. — թէ
յիշեալ դրամագլուխը՝ հայ եկեղեցական հա-

սարահութեան ձեռքն ապահով չէ. եւ այլն.
եւ այլն: Բայց եւ այնպէս քիչ մը ետքը՝ պաշտ-
օնէին մատուցած բողոքն ետառնուեցաւ: Ասով
1874 Աւգ. 27ին, ընդհանուր ժողովին մէջ ձայ-
նից մեծամասնութեամբ տուչութիւնը գործա-
դրուեցաւ: Եւ ազգային եկեղեցական վերատես-
չութիւնը՝ դրամագլուխն — ըստ մասին, իրա-
կան դրամ, ըստ մասին արժէթղթեր, ընդ ամէնը՝
91.066 ֆիորին եւ 58 քառանդան — յու-
րախութիւն հայ քաղաքացեաց, մեր յաջորդաց
համակրթութիւնը յառաջացընելու, աղքատաց
եւ որբոց օգնութեան հասնելու, եւ զայն մշտըն-
ջնաւոր ժամանակաց համար հաւատարմապէս
եւ ըստ խղճի կառավարելու համար — ձեռք
առաւ: —

Ինչպէս որ թէ հիմնարկութեան կոնդա-
կէն, թէ կանոնադրութիւններէն պիտի տես-
նենք, հիմնարկութեան դրամագլխոյն կառա-
վարութիւնը՝ մասնաժողովոյ մը յանձնուած է.
որ վարչութեան ժողով կ'անուանուի ու 12
հոգիէ կը կազմուի: Զասիկայ կ'ընտրէ հայ եկե-
ղեցական հասարակութիւնը:

Մասնաժողովոյն անդամները՝ բաց անկէ
որ մի այն աղդային կրնան ըլլալ, անստգիւտ վարք
պիտի ունենան. հիմնարկութեան հետ առնւ-
տրոյ յարաբերութեան մէջ պիտի չոլլան. անոր
պարոք պիտի չունենան: Ասոր նախագահն, որ
միանդամայն վարիչ է, միշտ աշխարհական
պիտի ըլլայ: Օրինաւոր որոշում ընել կարե-
նալու համար, վարչական ժողովին մէջ, վարի-

չեն զատ ութ հոգի ըլլալու է: Ժողովը պատասխանատու է ամէն վկասուն, եւ այլն: —

Կը ներկայացընեմ ընթերցողաց, կառավարութենէն՝ ինչպէս նաեւ եկեղեցական վերին իշխանութենէն ընդունուած ու ամրացուած հիմնադրութեան կոնդակին թարգմանութիւնը:

Հիմնարկութեան թուղթ:

Ա. Ի Տէր հանգուցեալ գէորդ գամելէր, 1838 փետր. 3ին, Վիեննայ ըրած կտակին համեմատ, իրեն ընդհանուր ժառանգ ժողուց Եղիսաբեթուպոլսոյ հայ հասարակութիւնը: Իր ժառանգութիւնը կը կացուցանէր այն միջոցին Վիեննայի Նէոբոլտշդատ քաղաքաբաժնին, Գէրտինանտ փողցին մէջի 13/573 տունը: Աս տունը ծախուելով՝ անոր գինը 82.351 ֆիորինն — եւ այս գումարին շահն — Եղիսաբեթուպոլսոյ հայածէս եկեղեցական հասարակութեան ձեռքը կը յանձնուի:

Բ. Եղիսաբեթուպոլսոյ հայածէս եկեղեցական հասարակութիւնը՝ վերցիշեալ ստացուածքին հոգաբարձութեանը համար, 12 անձինքներէ կազմուած վարչական ժողովք մը կ'ընտրէ: Ասոնց մէջէն, ի մասնաւորի մէկն, որ միշտ աշխարհական ըլլալու է պիտի ըլլայ վարչական ժողովոյն գահերէցը: — Ինք իրմէն կը հասկըցուի, որ վարչական ժողովոյն մէջ, մահ կամ հրաժարում եղած ատեն՝ միշտ հայածէս եկեղեցական հասարակութիւնը, պիտի ըլլայ պակաս անդամները ամբողջացընողը:

Գ. Ընտրուած վարչական ժողովքը կ'օրոշէ հոգաբարձութեան վերաբերեալ կանոնները. Հոգաբարձու անձինքներուն վարձքն՝ ինչպէս նաեւ դրամագլխոյն ուր տեղ դրուիլը՝ շահաբերութեանն ապահովութեանը վերաբերեալ որոշմունքներն. եւ այլն: Իր ըրած գործերը՝ հայ եկեղեցական հասարակութեան առջեւը կը դնէ: Իսկ ասիկայ՝ ընդունուած կանոնագրութիւնները՝ հունգարական պաշտօնէին կը ներկայացընէ. որպէս զի վերին իշխանութիւնը զանոնք ամրացընէ:

Դ. Վարչութեան ժողովքը՝ դրամալիոյն եկամուտները, միայն այս հիմնարկութեան թղթին մէջ պարունակուած սկզբանց համեմատ կրնայ իրենց վախճաններուն գործածել:

Ե. Վարչական ժողովոյն որեւէ տեսակ կարգադրութիւններն ու որոշմունքները՝ վաւեր ըլլալու համար, հարկ է որ նախագահին՝ այսինքն վարիչին հետ՝ ինը հոգի ներկայ ըլլան այն ժողովին մէջ:

Զ. Վարչական ժողովն՝ ամէն տարւոյն վերը — 15 օրւան միջոցի մէջ — պարտական է իւր հաշիւններն ըստ օրինի եղած գրքերովն ու որոշմունքներովը մէկտեղ, հայածէս եկեղեցական հասարակութեան ներկայացընել. որպէս զի ասիկայ զանոնք քննէ, եւ անոնց նկատմամբ վերջնական կերպով որոշում ընէ:

Է. Որովհետեւ կրնան անանկ դէպքեր պատահիլ, որ հինգերորդ կէտին տակ, (Ե) օրինաւուստութանու գ.

որ որոշում ըլլալու համար յիշուած ինը հոգին՝
հիւանդութեան, բացակայութեան կամ անձ-
նական շահու համար ժողովքին ներկայ չե-
կրնար ըլլալ. ուստի, այսպիսի գէպքերու համար
կ'որոշուի որ երկրորդ (Բ) կէտին համեմատ,
ընտրուելի 12 անդամէն զատ՝ 6 յաւելեալ կամ
օդնական անդամ ալ ընտրուի: Ասոնց մէջէն,
պակասաւոր թիւն ամէն մէկ նիստի համար նա-
խագահը կ'որոշէ, այնպիսի կերպով մը, որ իրենց
քուէն տալու համար, ամէն անդամ, կարգաւ
ժողովքի կանչուին:

Ը. Վարչական ժողովքն՝ ամէն պատահած
վեասներուն համար պատասխանատու է:

Թ. Գրամագլխոյն մաքուր եկամտին, երեք
չորրորդական մասը պիտի գործածուի:

Ա. Եղիսաբեթուպոլսոյ հայ հօրմէ սերած
երկեռ (մանչ ու աղջկ) զաւակացը՝ գիտու-
թեան ամէն ձիւղերուն, գեղեցիկ արուեստից,
վաճառականութեան եւ արուեստից կրթու-
թեանը համար. — որոշելով՝ որ հաւասար
փուլեռուանդութիւն եւ բարի վարք ունեցող-
ներուն մէջէն, աւելի աղքատներն — ու ասոնց
մէջէն ալ որբերն ունենան առաջին տեղին:

Բ. Եղիսաբեթուպոլսոյ հայ քաղաքացեաց
— ասոնց հայազգի որբեւարիներուն եւ որբե-
րուն պատշաճ օդնութիւնն ընելու համար:

Գ. Լաւ բարցականութիւն ունեցող աղ-
քատ եղիսաբեթուպոլսեցի հայ աղջիկներն ա-
մուսնացընելու համար:

Դ. Աւելցուած մաքուր եկամտին մէկ չոր-
րորդական մասով՝ պիտի հոգացուին, ըստ կա-
նոնի որոշուած հոգաբարձութեան ծախքերը:
Ասկէ աւելցած գումարը՝ երկու մաս պիտի
ըլլուի: Ասոր մէկ մասը՝ տարուէ տարի ու միշտ
իրբեւ պահեստ մնալու է. որպէս զի գրամա-
գլուին աւելնայ: Իսկ մէկալ մասը՝ վերատես-
չական ժողովըն կարգադրութեանը տակ պիտի
ձգուի. որպէս զի՝ ա. ը. եւ զ. կէտերուն տակ
յիշուած վախճաններուն դարձնէ. եւ ասոնց
մէջէն՝ ի մասնաւորի անոնց՝ զրոնք ըստ ժամա-
նակին եւ ըստ յարաբերութեանց, ամենէն աւելի
հարկաւոր, օգտակար, պատշաճ եւ գործնա-
կանապէս իրբեւ ամենէն իրկաւէտ տեսնէ:

Ե. Գրամագլխոյն գայլէլ չ'ըլլար: Մանա-
ւանդ որ, եթէ իններորդ կէտին տակ յիշուած
վախճաններուն դարձուելէն ետեւ, մաքուր
եկամտէն բան մ'աւելնայ, կամ հիմնարկու-
թեան կոնդակին համեմատ, տարի մը օդնու-
թիւնընելու պէտք չըլլայ, այն ատին յաւելուած
եկամուտը՝ միշտ գրամագլխոյն վրայ պիտի զար-
նուի, որպէս զի ասիկայ շատնայ:

Ֆ. Աւեհիսափառ իշխանապետին, օրինաւոր
վերահսկողութեան իրաւունքն, այս հիմնարկու-
թեան նկատմամբ անբռնարաբելի պիտի մնայ:
Ուստի ամէն տարւոյն վերջը, հաշիւներու բո-
վանդակութիւն մը՝ եւ կամ — երբ որ բաղ-
ձացուի — նոյն իսկ հաշիւները՝ հունգարական
պաշտօնարանին պիտի ներկայացուին:

Եղիսաբեթուպոլիս, թագաւորական ազատ
քաղաքին հասարակութեան 1873 տարւոյն, Սեպ-
տեմբեր 2ին գումարուած ընդհանուր ժողովէն:

**Յովհաննէս Գալացնէան
քաղաքապետ. յ. ձ.**

**Առ-Դավիթ Կորինց
առաջին քարտուղար:**

Հիմնադրութեան պատճենը՝ թէ հայ
եկեղեցին, թէ եկեղեցական ու թէ քաղաքային
իշխանութիւնն ընդունած՝ ամրացուցած ու վա-
ւերացուցած է, յաջորդ ներփակածով.

Եղիսաբեթուպոլսոյ եկեղեցական հայ
հասարակութիւնն առաջիկայ հիմնադրութեան
կոնդակը կ'ընդունի:

Եղիսաբեթուպոլիս 1873 Սեպտ. 3 ին.
Հայածէս եկեղեցական ժողովէն:

**Անդրէ Մանդոնինէան յ. ձ.
կարգերէց եւ հայ ժողովրդապետ:**

**Տաթէիանոս Ջիդինէան յ. ձ.
առաջին եկեղեցպան:**

**Յովհաննէս Գալացնէան յ. ձ.
քաղաքապետ:**

**Յովհաննէս Օռուոնիսչևան յ. ձ.
քարտուղարի փոխանորդ:**

⁴ Այս ուղղափառ եկեղեցական հասա-
րակութեան բարեգործական հիմնարկութիւնը՝

եպիսկոպոսական իրաւասութեամբս կ'ընդունիմ
ու կ'ամրացընեմ:

Գալացնէան 1873 նոյեմբեր 21.

Տ. Կ. + Անդրէ Լեպիսկոպոս յ. ձ.:

Առաջիկայ հիմնադրութեան թուղթը,
տարւոյս 38.597 թուղթ հրատարակած կար-
գագրութեան մէջ յառաջ բերած գիտողու-
թիւններովս կը հաստատեմ:

Պուտաճէ շնորհ. 1874 Անդրէ Լեպիսկոպոս 18.

Տ. Կ. Կոմս Անդրէ յ. ձ.:

Աս հիմնադրութեան կոնդակին վրայէն
յօրինուեցաւ 1878ին ընդարձակ սահմանա-
գրութիւն մը 62 կանոնով, որ մանրամասնաբար
կ'որոշէ՛ ի մէջ այլըց, թէ հիմնադրութիւնը՝ գա-
մելէրեան հիմնադրութիւն, պիտի կոչուի: Թէ
երեք տարիէ երեք տարի Եղիսաբեթուպոլսոյ
հայ եկեղեցական հասարակութիւնէն պիտի
ընտրուին վարչական ժողովցին 12 անդամները:
Թէ երբ եւ որ դէպքերուն մէջ պիտի գումա-
րուի վարչական ժողովը. — թէ վարչութեան
կնիքին վրայ պիտի ըլլայ Ա. Եղիսաբեթի պատ-
կերն այս հունգարերէն շոջագրութեամբ՝ գա-
մելէրեան հիմնադրութեան վարչական ժողո-
վոյն կնիքը: — թէ վարչական ժողովը՝
մասնաւորապէս աղղին առջեւ պիտի ունենայ
Եղիսաբեթուպոլսեցի հայ ծնողացմէ սերած
երկսեռ տղոց կրթութիւնը: — թէ գրամա-

մատուցած պատարագին, դարձեալ՝ կիրակի ու տօն օրերը հրապարակական աստուածային պաշտաման՝ ներկայ գտնուելու են: — թէ իբրեւ երկրորդ հարկաւորութիւն պիտի նկատուի, անային աղքատաց օգնութեան համնիլ. պարագայից եւ յարաբերութեանց համեմատ՝ անոնց որոշեալ սարկի գումար մը տալով: — թէ Եղիսաբեթուպոլսոց ուղղափառ հայ տղօց զգեստեղին ու գասագիրք բաշխելու է: — թէ ամուսնանալու համար նպաստ գտնելու իրաւունք ունին՝ լաւ բարոյականութիւն ունեցող աղքային օրբ աղջկունք: Նշնպէս հայ արհեստաւորք իրենց արուեստին հարկաւոր միջոցները հոգալու համար — մինչեւ 50 փիօրին — կրնան օգնութիւն յուսալ հիմնարկութենէն: — Վերջապէս կ'օրոշուի գամելլերեան պաշտօնատեարց պարտաւորութիւնները, վճարքն. եւ այն:

Վարչութեան ժողովցն անդամներն ամէն ժամանակ քաղքին առաջին քաղաքայիններէն ընտրուեցան: Քանի մը ըրջանէ ի վեր, վարչութեան ժողովցն անդամներն են 1. Աստուածատուր Վոլֆեան՝ քաղաքային բժիշկ, հաղարապետ ի հանգստեան. (Նախագահ եւ վարիչ): 2. Էմմանուէլ Սնդոլֆիեան՝ դատաստանական բժիշկ (քարտուղար): 3. Պուկաս Աւետիքեան՝ առագերէց եւ ժողովրդապետ: 4. Փրանկիսկոս Զօքարեաշեան՝ ինայողութեան դրամասեղանոյն արկղապետը: 5. Գրիգոր Թէօրէօգեան՝ քաղաքային անտես: 6. Աբիկտոր Խիգուցեան՝ եկեղեցպան, ինայողութեան դրամասեղանոյն վա-

գլխէն փոխ պիտի տրուի ամենէն յառաջ՝ Եղիսաբեթուպոլսոց աղքային քաղաքացեաց, եւ միայն 6% հարիւրչեայով. ուր ընդհակառակին հայ չեղող Եղիսաբեթուպոլսեցւոյն եւ օտարին 8% ով: — թէ ուսումնին շարունակելու համար հիմնարկութենէն օգնութիւն ընդունելու իրաւունք ունին, միայն աղէկ սորվով, աղքատ, լաւ վարք ունեցող աղքային երկսեռ տղաք: Ասոնց մէջէն՝ առաջնութիւն ունին որբերը: — Կ'օրոշուի գարձեալ՝ տարիի տրուելի գումարին քանակութիւնը: Ու կը սահմանուի՞ ի մէջ այլոց նաև թէ հայածէս քահանայացուի մը 250 փիօրին օգնութիւն պիտի արուի: — թէ մէկ ուսման ձիւղէն օգնութիւն վաստըկողը՝ մէկալ ձիւղէն չի կրնար օգնութիւն յուսալ: — Հիմնարկութիւնը վաստըկողը պարտաւորեալ է դպրոցական վկայագիրը նախադահին ներկայացընել: Եղիսաբեթուպոլսոց դպրոցներուն մէջ հայերէն լաւ սորվող աշկերտները՝ նպաստ կ'ընդունին հիմնարկութենէն:

Թէ գրամական օգնութիւն կրնան յուսալ անոնք՝ որոնք որ տէրութենէն նպաստ եւ կամ ուրիշ տեղէ հիմնարկութիւն չունին: — թէ ամենէն աւելի հարկաւոր բան պիտի համարուի աղքատանոցին մէջ զետեղուած՝ գործելու անկարող ու ծերացած լաւ վարք ունեցող Եղիսաբեթուպոլսոց աղքատաներուն հոգատարութիւնը. որոնց պարտաւորութիւն կը գրուի, թէ չորեքշարթի օրերը գամելլերի հոգւոյն համար մէկտեղ աղօթեն, նշնպէս թէ իր հոգւոյն համար

րիչը: 7. Գրիգոր Կովոիկեան՝ եկեղեցական: 8. Յովհաննէս Մարգովիչեան՝ փաստաբան, Եղիսաբեթուպոլսոյ արուեստգիտական դրամասեղանցնառաջին վերատեսուչը: 9. Գեորգ Սէնգովիչեան՝ կալուածատէր (արկղակալ): 10. Լուգովիկոս Սէնգովիչեան՝ դրամատէր: 11. Անտոն Վիգովիչեան՝ երկրատէր: 12. Խաչիկ Ֆօրդեան, դրամատէր: —

Գուցէ աւելորդ չըլլար, ընթերցողաց առջեւ գնել Գամելլէրեան կանոնադրութիւններուն հայերէն թարգմանութիւնը:

Դամելլէրեան Հիմնարկութեան կանոնադրութիւնները:

“Եղիսաբեթուպոլսոյ քաշաբարաշխութիւնն իբրեւ Հիմնադիր — 1873, սեպտ. 2ին դրած — եւ հունդարական ներքին գործոց պաշտօնէին 1874 սեպտ. 18. 38:595 թուականով ընդունած ու ամրացուցած — Գամելլէրեան ստացուածոց հսկողութիւնն Եղիսաբեթուպոլսոյ հայածէս ուղղափառ եկեղեցական հասարակութենէն ընտրուելի վարչական ժողովին յանձնած է:

Ասիկայ՝ յաջորդ, ճշգիւ պահուելի կանոնները դրաւ:

1. Հիմնարկութիւնը՝ մշտնշենաւոր ժամանակաց համար “Գամելլէրեան Հիմնարկութիւն” պիտի կոչուի: Եկամուտը՝ Հիմնարկութեան կոնդակին մէջ դրուած նպատակէն դատ, ուրիշ բանի պիտի չկարենայ գործածուիլ:

2. Գամելլէրեան Հիմնարկութեան վարչական ժողովը՝ Հիմնարկութեան կոնդակին երկրորդ կէտին որոշմանը համեմատ՝ պիտ’որ ունենայ տասուերկու խորհրդական. — որոնց՝ աշխարհական անդամներէն մէկը՝ նախագահ, վերատեսուչ պիտի ըլլայ — եւ Հիմնարկութեան կոնդակին Ա. կէտին համեմատ՝ վեց յաւելեալ կամ օդնական խորհրդական պիտի ունենայ:

Վարչական ժողովոյն կարգաւորեալ եւ յաւելեալ անդամները պիտի ընտրէ Եղիսաբեթուպոլսոյ հայածէս ուղղափառ եկեղեցական հասարակութիւնը՝ երեք տարիէ, երեք տարի:

Երեք տարին անցնելէն ետեւ, եկող տարւոյն առաջին ամսուան մէջ պիտի ըլլայ նոր ընտրութիւնը: Վարչական ժողովոյն վաղեմի անդամները, կրնան նորէն ընտրուիլ:

Եթէ երեք տարուան միջոցին մէջ՝ մահ, հրաժարում եւ կամ որեւելցէ ուրիշ պատճառի մը համար պարապութիւն ըլլայ վարչական ժողովոյն մէջ, ժողովքն՝ Եղիսաբեթուպոլսոյ հայածէս ուղղափառ եկեղեցական հասարակութեան իմաց տալով՝ այս վերջինը, վեց շաբթուան միջոցի մէջ՝ ընտրութիւնը պիտի ընէ, երեք տարիէն մնացած ժամանակամիջոցին համար:

Վարչական ժողովոյն կարգաւորեալ՝ ինչպէս նաեւ օդնական անդամները, միայն Եղիսաբեթուպոլսոյ ուղղ. հայ եկեղեցականաց հասարակութեան անդամներէն կրնան ընտրուիլ:

Վարչական ժողովին, կարգաւորեալ եւ օդնական անդամները՝ չեն կրնար ըլլալ անոնք,

որոնք հիմնարկութեան պարտական են. կամ պարտականներուն համար երաշխաւոր եւ կամ հիմնարկութեան հետ հաշուի յարաբերութեան մէջ են. — կամ ասկէ պատճառած դատի մէջ, եւ կամ նոյն իսկ հիմնարկութեան վնաս պատճառած են, կամ կրնան պատճառել: Դարձեալ՝ չեն կրնար ըլլալ միեւնոյն միջոցին անոնք, որոնք իրարու հետ առաջն աստիճանի աղդականութեան կամ ինամութեան մէջ են:

Քաղքէն վերջնական կերպով հեռացած, կամ տարիէ մ'աւելի երկայն միջոցի համար փոխադրուած եւ բնակութիւննին ուրիշ ատենական վիճակի մէջ գրած վարչական ժողովըն անդամներն, իրենց պաշտօնէն հրաժարած կը համարուին:

3. Վարչական ժողովն՝ ամէն ամիս կանոնաւոր ժողովք կը գումարէ, որուն մէջ կարեւոր առաջարկութիւններն ու կարգադրութիւնները կ'ըլլուին: Իսկ արտաքոյ կարգի ժողովք, այնչափ անդամ կը գումարուի, որչափ անդամ նախադահը հարկաւոր կը համարի. — Եւ կամ երբ որ երեք վարչութեան անդամ, գրով կը խնդրէ, որ արտաքայ կարգի ժողովք դումարուի:

4. Ժողովք գումարուելու եւ օրինապէս որոշում ընել կարենալու համար, հիմնարկութեան կոնդակին Երդ. կէտին համեմատ. ինն անդամի ներկայութիւնը պէտք ըլլալով՝ եթէ կարգաւորեալ անդամներովն, ինը թիւը չ'ամբողջացուիր — հիմնարկութեան կոնդակին Էրդ.

կէտին համեմատ — յաւելեալ անդամները պէտք է որ ամբողջացընեն պակսածը:

Այսպիսի դէպքին մէջ՝ յաւելեալ անդամները կը կանչուին ձայներնին տալու համար: Հաւասար քուէի ատեն, երիցագոյնը կը կանչուի վարչական ժողովին: Բայց միայն մինչեւ որ ինը թիւը լեցուի: Ինը թուէն անդին օգնական անդամ ժողովքին մէջ տեղ չունի:

5. Վարչական խորհուրդ միայն վարչութեան շէնքին մէջ կրնայ ըլլուիլ:

6. Վարչութեան ժողովըն այն անդամն, որուն՝ երկրորդ աստիճանի աղդականին կամ ինամիին խնդիրը կ'ելլէ ժողովըն առջեւ՝ ոչ այն խորհրդին մէջ, եւ ոչ այն որոշումն ընելու մէջ մաս կրնայ ունենալ:

7. Վարչութեան ժողովըն կը վերաբերի, ամէն կերպ փոխատուութիւն. հիմնարկութեանց եւ օգնութեանց վրայօք եղած կարգադրութիւն. աղքատաց ինդրոյն վերաբերեալ ամէն խնդիրներուն որոշումը. արկեղ մէջ գտնուած աւելրդ դրամներուն պաշարերութիւնը. — մէկ խօսքով ամէն՝ առաջիկայ հիմնարկութեան վրայօք եղած կարգադրութիւն:

8. Վարչութեան ժողովքն՝ իր կարգադրութեանցը հետեւութեամբ, գամելէրեան հիմնարկութեան պատճառելի ամէն վնասներուն համար, Եղիսաբեթուպոյոյ հայ, ուղ, եկեղեցական հասարակութեան եւ Գրանսիլուանիայի գաւառական եպիսկոպոսին պատասխանատու է: Անք իրմէն կ'ենթագրուիր, որ եթէ եպիսկոպո-

սական իշխանութիւնն — ըլլայ՝ տարեկան հաշխներուն վրայօք եղած քննութեան ատեն, ըլլայ միջանկեալ ժամանակի մէջ՝ կարեւոր համարած արկեղ քննութեան առթիւն — անկարգութիւն կամ վեստ մ'իմանայ՝ ամէն կերպ կարգադրութիւն կրնայ ընելու եւ ինչ որ անկարգութիւնը դադրեցընելու եւ պատճառած վեստ հատուցանելու համար պատշաճ կը համարի:

9. Վարչական ժողովոյն նիստերը՝ նախագահը կը հրատարակէ եւ կը բանայ: Ինք կը հսկէ ժողովին վրայ, ինք կ'որոշէ օրւան խորհելի նիստերը, եւ ձայնից բազմութեան համեմատ՝ ինք կը հրատարակէ որոշմունքը: Ժողովովին մէջ ձայնից մեծամասնութիւնը կ'որոշէ: Հաւասար քուէի ատեն՝ նախագահին ձայնը կը վճռէ: Նախագահին խափանման ատեն, իր ընելիքներն՝ ամենէն երիցագոյն աշխարհական անդամը կը կատարէ:

Նախագահը՝ վարչական ժողովը հրատարակելու ատեն՝ պարտական է, առաջարկուած նիստերուն կարգը՝ ժողովքէն գոնէ 24 ժամ յառաջ, անդամներուն գրով ծանուցանել. չհազրդուած կամ չծանուցուած նիստերուն վրայ, այն ժողովքին մէջ խորհուրդ չի կրնար ըլլուիլ:

10. Ինքնուրոյն առաջարկութիւն ընելու հրաման կայ ամէն կարգաւորեալ անդամի: Բայց պարտաւորեալ է իր առաջարկութիւնը նախագահին ծանուցանել, որ նախագահն՝ եղած առաջարկութիւնը նիստերուն կարգին մէջ առնու.

եւ վարչութեան անդամներն առաջարկութեան վրայօք յառաջուրնէ տեղեկութիւն ունենան: Երբ այս չի կատարուիր, առաջարկութեան վրայ՝ առաջին ժողովքին մէջ պիտի խորհուի:

Խոկ թէ որ վարչական ժողովը հարկաւոր համարի առաջարկուած նիստին վրայ խորհելու, որպէս զի ասով հիմնարկութեան պատճառելի վեստի մ'առաջեւն առնուի, այն ատեն կրնայ այն նիստին վրայ խորհրդածուիլ:

11. Ամէն մէկ նիստին արձանագրութիւնը՝ պէտք է յաջորդ նիստին սկիզբը վաւերացընել, նախագահին ու քարտուղարին ստորագրել տալով: Սակայն, եթէ հապճեպով լմբնցընելու րան մը կայ՝ արձանագրութիւնն եւ կամ անոր առանձինն մէկ կէտը, կրնայ նիստի ժամանակն ալ սահմանուիլ ու վաւերացուիլ:

12. Նիստին որոշմունքներն եւ ուրիշ գրութիւնները նախագահն ու քարտուղարը կը ստորագրեն: Արձանագրութիւնները պէտք են կնքուիլ: Պատասխաններն ու արձանագրութեան համառօտութիւնները՝ միայն քարտուղարին ստորագրութեամբը կը հրատարակուին.

13. Գամելլէրեան հիմնարկութեան վարչական ժողովըն կնիքը՝ յաջորդ հունդարերէն գրութիւնն ունի. „Kameller alapítvány igazgatónak tanácsának pecsétje 1874“ (այսինքն. Գամելլէրեան հիմնարկութեան վարչական ժողովըն կնիքը): Կնքոյն վրայ Սրբուհւոյն Եղիսաբեթի պատկերը կայ:

14. Վարչական ժողովքն՝ իրեն եղած ա-

զերսանաց տրուելի պատասխաններուն ու մրցանական օգնութիւններուն նկատմամբ եղած ռուշմանց պարտական է պատճառը տալ:

15. Գամելլէրեան հիմնարկութիւնն, իրեւ Եղիսաբեթուպոլսոյ հայ ուղ. եկեղեցական ստացուածք՝ առաքելական-թագաւորական վեհափառութեան վերին հսկողութեան, դրանսիլուանիոյ գաւառական եպիսկոպոսին իրաւասութեանն եւ Եղիսաբեթուպոլսոյ հայածէս ուղ. եկեղեցական հասարակութեան անընդմիջական հսկողութեանը տակն է: — Ուստի եւ զասոնք՝ ինչպէս նաեւ հիմնարկութեան կոնդակը միշտ յարգութեան մէջ պահելով՝ ընտրեալ վարչական ժողովքին կարգադրութեանց իրաւունքը՝ կը տարածի.

Նախ. հիմնարկութեան դրամագլուխը շահեցընելու. — Երկրորդ՝ շահերը որոշուած վախճանին ծառայեցընելու վրայ: — Ուստի եւ մասնաւրապէս,

1. ա. Ամէն բանէն յառաջ աչքին առջեւ պիտ' որ ունենայ, Եղիսաբեթուպոլսոյ մէջ ծնած, հայ հօրմէ ու մօրմէ սերեալ երկսեռ ուղղ. հայածէս տղոց կրթութիւնը:

բ. Եղիսաբեթուպոլսեցի հայ հօրմէ սերեալ ու Եղիսաբեթուպոլիս ծնած, երկսեռ ուղղ. տղոց կրթութիւնը:

գ. Եղիսաբեթուպոլիս ծնած հայ մօրմէ սերած Եղիսաբեթուպոլսեցի երկսեռ ուղղ. տղոց կրթութիւնը:

դ. Եղիսաբեթուպոլսեցի վաղեմի գերդաստանէ սերած՝ բայց Եղիսաբեթուպոլսէն դուրս գաղթած ուղղ. հայ տղոց կրթութիւնը:

2. Եղիսաբեթուպոլիս ծնած հայ քաղաքացւոյ՝ ազգային այրիի (մարդու) կամ որբեւարիի, եւ հայ հօրմէ կամ մօրմէ մնացած որբերու օգնութիւնը:

3. Բարի վարք ունեցող Եղիսաբեթուպոլսեցի հայածէս ուղղ. օրիորդաց ամուսնութիւնը:

4. Հոգաբարձութեան հարկաւոր ծախքերուն հայթայթումը:

16. Հիմնարկութեան դրամագլուխն — զանոնք աէրութեան արժէթղթերու վրայ պառկեցընելին ետեւ — թէ որ փոխ տալու համար պատրաստ ստակ ըլլայ արկղին մէջ, անկէ ամենէն յառաջ Եղիսաբեթուպոլսեցի հայ քաղաքացւոյ պէտք է փոխ տալ: Եթէ Եղիսաբեթուպոլսեցի հայ քաղաքացին պէտք չունենայ՝ երկրորդապէս կրնայ նաեւ փոխ տրուիլ Եղիսաբեթուպոլսեցի՝ ոչ հայաշուրթն քաղաքացիներու: Եթէ ասոնցմէ ալ մնայ փոխ տրուելի դրամ, այն ատեն երրորդապէս՝ կրնայ տրուիլ, ուրիշ հասարակութեանց մէջ ալ բնակող հայերու: Եւ վերջապէս՝ եթէ գեռ մնայ աւելորդ դրամ, այն ատեն կրնայ տրուիլ, առանց բացառութեան ամէն տեսակ ազգայնութեան:

Փոխատուութիւնը՝ Եղիսաբեթուպոլսեցւոյ 6% առ հարիւր, Եղիսաբեթուպոլիս չքնակողներուն 8% ով կը տրուի:

Փոխատուութեան ապահովութեանը համար, միայն կրկնապատիկ արժէք ունեցող անշարժական ստացուածք կրնայ ընդունուիլ: Ապահովացուցումը՝ վարչական ժողովքը կ'որոշէ, նկատելով կապուած ստացուածքին զուտ եկամուտն եւ տան եկամուին օրինաւոր բանալին: Ապահովագրութիւնը պէտք է ըլլալ առաջին տեղուց վրայ՝ նկատմամբ անշարժականներու: — իսկ չէնքերը՝ նաեւ կրակի դէմ ապահովուելու են:

Տէրութեան արժէթղթերն ալ կրնան ընդունուիլ իրեւ ապահովացուցում, օրական ընթացքին համեմատ. արժէթղթին միայն մէկ երրորդական մասին չափ փոխ ստակ տալով:

Կմանապէս ոսկեղէն եւ արծաթեղէն նիւթեր կ'ընդունուին իրեւ ապահովացուցում, անոնց արժէքին մէջ երրորդ մասին չափ:

17. Նկատմամբ համակրթութեան, հիմնարկութեան պատճենին թարգ. կէտին ա) ին կարգադրութեանը համեմատ կը հաստատուին յաջորդները:

ա. Հիմնարկութիւն (fundatio) կամ օգնութիւն (stipendium) ինդրելու իրաւունք ունին.

Կամ. Եղիսաբեթուալուսոյ մէջ բնակող հայ հօրմէ ու մօրմէ ծնած երկսեւ տղաք, որոնք Եղիսաբեթուալուսոյ դպրոցաց ամենէն վերին դասն, որեւիցէ քաղքի՝ կամ հասարակութեան մէջ աւարտած, եւ գնէ ընդհանրապէս լաւ աստիճանաւորութիւն ունեցող վկայական ընդունած են:

Երկրորդ. Եղիսաբեթուալուսեցի հայ հօրմէ ծնած երկսեւ ուղղափառ տղաք. միեւնոյն պայմաններով:

Երրորդ. Եղիսաբեթուալուսեցի հայ մօրմէ ծնած երկսեւ ուղղափառ տղաք. նոյն պայմաններով:

Չորրորդ. Եղիսաբեթուալուսէ գուրս գաղթած հայ քաղաքացւոց սերունդներն, եթէ ուղղափառ են, եւ բնակած տեղերնուն ամենէն վերին դասու դպրոցներն աւարտած են: Ուակայն այդպիսինները՝ տարւոյ մը համար միայն կրնան որոշեալ թօշակ մը, եւ օգնութիւն ընդունիլ:

բ. Հիմնարկութիւն կամ օգնութիւն ընդունելու համար անպատճառ հարկաւոր է, լաւ վարք, փութեռանդութիւն եւ կրօնի պարտաւորութեանց կատարումը: — Հաւասար վկայութիւններով՝ առաջնութիւն ունի աղքատը: Անոնց մէջէն նախընթաց են որբ տղաք ու աղջկունք

Դրամական լաւ վիճակի մէջ եղող ծնողաց տղաք ալ կրնան օգնութեան յօյս ունենալ, եթէ նախ. որբ ու աղքատ տղաք գոհացուցուած են:

18. Հիմնարկութիւններուն եւ օգնութիւններուն գումարը՝ յաջորդապէս կը հաստատուի.

ա. Վարժական կամ միջնակարգ դպրոցաց պատանեակներուն համար կ'որոշովի՝ չորս հիմնարկութիւն. 150 ական ֆիօրինով:

բ. Մէկ վարժապետի ու վարժապետունի մը համար՝ զատ զատ հիմնարկութիւն մը, 150 ֆիօրինով:

գ. Ուսուցչի, հայածէս քահանայացուի, փիլիսոփայութեան, գեղեցիկ արուեստից, բազմարուեստ գիտութեան (technicum), գեղագործութեան, առեւտրոյ եւ բարձրագոյն արհետական դպրոցի պատանեկաց համար, երկու հիմնարկութիւն, երկուքը մէկտեղ 250 ֆիօրին:

դ. Իրաւունքի հիմնարկութիւն մը 250 ֆիօրինով. — բժշկութեան հիմնարկութիւն մը՝ 250 ֆիօրինով.

19. Եթէ որ մէկ կամ մէկալ վիճակի համար չգտնուին պատանիներ, վարչական ժողովքը՝ հիմնարկութիւնը կրնայ փոխադրել, մէկ հիմնարկութենէն՝ մէկալին: Եթէ վերսիշեալ հիմնարկութեանց աղաւառները գոհացընելէն ետեւ, գեռ մնայ չքաշնուած հիմնարկութիւն, անիկայ համակրթութեան օգնութեանը կրնայ դարձուիլ: Եթէ գեռ մնայ դրամի գումար մը, զանիկայ յաջորդ տարւոյն համար պէտք է պահել, ուրիշ հիմնարկութեանց դարձնելու համար:

20. Հիմնարկութիւն իրաւունք չունի վերն որոշուած գումարներէն աւելի բան ինդրելու: Այսպիսի ինդրուածքներն ընդունելի պիտի չըլլան:

21. Հիմնարկութիւն վաստըկող պատանին, սովորաբար կը վայելէ զայն մինչեւ որ ուսումնական տարին լմբնցընէ. — եւ թէ որ 23 եւ 24ին տակ եղած պայմանները կատարէ:

Ուսման տարիները կը լմբնցընէ պատանին՝ ան ատեն, երբ իր վիճակին համար վերին իշխանութեամբ որոշուած օրինաւոր տարիները կ'աւարտէ: Անկից ետքն իրաւունք չունի հիմնարկութիւն ընդունելու:

22. Ով միջանկեալ ժամանակի մէջ ուրիշ հիմնարկութիւն վաստըկելու, կամ որեւէ կերպով տարեկան վճարքի մը մասնակից կը լլայ՝ գամելէրեան հիմնարկութենէն հրաժարած կը համարուի. եւ հիմնարկութիւնն ետ կը դարձուի: Բայց հիմնարկութեան ամբողջացուցմանը չափ կրնայ մասնակից լլայլ:

23. Հիմնարկութիւն վաստըկովը պարտաւորեալ է, ամէն տարւոյ վերջն իր վկայականը վարչական ժողովոյն նախագահին ներկայացընելու որ վկայագիրը՝ վարչական ժողովոյն խորհրդին առջեւը կը դնէ:

Ով որ իր վկայականն առաջիկայ ուսումնական տարւոյն սկսելէն 21 օր յառաջ չի ներկայացըներ վարչութեան, այնպիսին անկէ իրեւ հրաժարած կը համարուի. եւ հիմնարկութիւնը՝ վարչութեան աղաւ տրամադրութեանը տակ կը ձգուի:

24. Վարչական եւ վերին գորոցներուն մէջ՝ դասի նիւթերէն եւ բարսյական լաւ վարմունքն գոնէ առաջին կարգի վկայական ընդունողն, իսկ համալսարանի ունկնդրութենէն բանակցութիւնը (colloquium) չկատարողն, եւ ասոնց վրայօք օրինաւոր վկայագիրներով ինք

զինք չհարազատագործովը՝ հիմնարկութիւնը կը կարսլնցընէ:

25. Եղիսաբեթուպոլսոյ ուսումնարանին մէջ սորվող երկու հայ աշկերտի, որոնք հայերէն լեզուն սորվելուն մէջ առաջններն եղած են, Գամելէրեան հիմնարկութիւնը տարուէ տարի. երկու՝ 6 ու 3 փիօրինի մրցանաբաշխութիւն կու տայ:

26. Հիմնարկութեան թղթին Ճ. Ի. Գետին համեմատ, վարչական ժողովքին գործքն է, ամէն տարի նախընթացաբար, հիմնարկութեան վախճանին համեմատ, որոշել՝ բաշխելու սահմանուած գումարներն — ըստ եկամտին:

27. Դրամական օգնութիւն կրնան յուսալ.

ա. Անոնք՝ որոնք թէպէտ տէրութենէն եւ կամ ուրիշ կողմանէ հիմնարկութիւն կամ տարեկան թոշակ մը կը վայելեն, բայց այս եկամուտը Գամելէրեան հիմնարկութենէն ստանալի գումարէն նուազէ: Այսպիսիները կրնան իրաւոնք ստանալ, մինչեւ Գամելէրեան հիմնարկութեան գումարին լրման ամեռջութիւնը:

բ. Անոնք՝ որոնք հիմնարկութիւն ստանալու որոշուած էին, բայց իրենց համար հիմնարկութիւն չմնաց: Այսպիսիներուն կրնայ օգնութիւն տրուիլ մինչեւ այն հիմնարկութեան կէսը:

Ասանկ օգնութիւնները՝ միայն աարուց մը համար են:

28. Տարուէ տարի յառաջուընէ որոշուելի եւ աղքատաց բաշխուելի գումարին ինչ

կերպով գործադրուելուն վրայօք կը սահմանուին յաջորդները.

ա. Ամենէն հարկաւոր բան պիտի նկատուի աղքատանոցին մէջ զետեղուած ու զետեղուելի աղքատներուն հոգատարութիւնը:

Որոշուած ըլլալով, որ աղքատաց տրուելի գումարէն նախ՝ աղքատանոցին — յառաջուընէ սահմանուած տարեկան պիտոյքը լիցուի, այս գումարը՝ յորչափ ժամանակ անոր հարկաւորութիւն կայ, ուրիշ աղքատաց չի կրնար տրուիլ: — Թէ աղքատներն՝ աղքատանոցին մէջ, ինչ տեսակ հոգատարութեան մասն պիտի ունենան, զանիկայ վարչական ժողովքը՝ ատեն ատեն, ըստ պիտոյից եւ հօն տեղաւորուած աղքատներուն թուին համեմատ պիտի որոշէ:

Աղքատանոցին մէջ, ըստ կանոնի՝ ծերացած, գործելու անկարող, լաւ վարք ունեցող Եղիսաբեթուպոլսեցի հայեր կ'ընդունուին. որոնք ոչ ստացուածք, եւ ոչ իրենց վրայ հոգ տանող ու տանիլ կրցող ազգականներ ունին:

Աղքատանոցին մէջ, էրիկ մարդիկ զատ ու կանայք զատ խուցի մէջ պիտի բնակին:

Հօն մտնողը, Գէորգ Գամելէր հիմնարկուին հոգւոյն համար, ամէն շաբաթ, օր մը — չորեքշաբթի օրը — որոշեալ ժամանակի մէջ, ամէնը մէկ տեղ աղօթելու, եւ հիմնարդին մահուանը տարեգարձին՝ իր հոգւոյն համար մատուցուած պատարագին ներկայ ըլլալու, նաեւ կիրակի ու տօնի օրերը՝ հրապարակական աս-

տուածային պաշտաման ներկայ գտնուելու պարտական են.

բ. Իրբեւ երկրորդ հարկաւորութիւն կը համարուի, որ Եղիսաբեթուապոլսց հայ տնային աղքատներուն օգնութիւն մատուցուի: Աս վախճանին համար սահմանուած սուրկէն, յարաբերութեանց ու պարագայից համեմատ, որոշեալ գումար մը կը բաշխուի տնային աղքատներուն. մտսնաւորապէս ի նկատի առնելով ծերերն՝ ապիկարներն եւ գործելու անկարողները: Օգնութիւնն ամսէ ամիս կը բաշխուի: — Այնպիսի տնային աղքատներու՝ որոնք վարչական ժողովքին տեսութեանը համեմատ, իրենց տրուած օգնութեան գումարովը կրնան բան մը վաստը կիլ, օգնութիւնը կրնայ տրուիլ՝ երեք ամիսէ երեք ամիս. ու նաեւ կէս տարիէ, կէս տարի:

գ. Իրբեւ երրորդ հարկաւորութիւն կը նկատուի անանկ Եղիսաբեթուապոլսեցի ուղղ. հայ աղքատ տղոց զգեստեղէն ու դասագիրք բաժնել՝ որոնք եթէ ասոնցմէ զրկուին դպրոց երթալ չեն կրնար:

29. Հիմնարկութեան թղթին թ.րդ. յօդուածին. գ. կէտին համեմատ, որոշուած է որ լաւ բարցական ունեցող աղքատ Եղիսաբեթուապոլսեցի հայ աղջկանց օգնութիւն ըլլուի: — Աս վախճանին համար, ըստ պարագայից, տարուէ տարի տրուելի որոշեալ գումար մը կը սահմանուի:

Ամուսնութեան օգնութիւն գտնելու մէջ, առաջին իրաւունք ունին, որբ մնացած աղջիկները:

Օգնութիւնն՝ իրական դրամով ըլլալու է, այն որիք ու ծշմարտապէս աղքատ աղջկանց, որոնք լաւ բարցական ունեցած են: — Ամուսնութեան օգնութենէն զատ՝ մինչեւ 50 ֆիորինի գումար մըն ալ կրնայ տրուիլ, կենաց վիճակ կամ արուեստ մը եւ այլն, սկսելու համար.

30. Այնպիսի աղքատ, լաւ բարցական ունեցող Եղիսաբեթուապոլսի ծնած հայ արհեստաւորաց՝ որոնք իրենց արհեստին հարկաւոր միջոցները հոգալու ի վիճակի չեն, վարչական ժողովը — աղքատաց համար որոշուած արկղէն — 50 ֆիորին մը, օգնութիւն կրնայ ընել:

31. Հիմնարկութեան դրամագլխոյն դպչիլ երբեք չըլլար. մանաւանդ թէ հիմնարկութեան թ. եւ ժ. յօդուածներուն համեմատ, ամէն տարի հարկաւոր չեղած գումարները՝ դրամագլուին աճեցընելու պիտի գործածուին:

32. Հիմնարկութեան թղթին թ.րդ. յօդուածին համեմատ որոշուած ըլլալով, որ եկամտին մէկ չորրորդ մասովը հոգաբարձութեան աշխատութիւնները վարձատրուին — սահմանուեցաւ, որ տրուի տարուէ տարի.

ա. Նախագահին, իրբեւ վարձք, 300 ֆիորին.

բ. Արկղակալին, 250 ֆիորին.

գ. Քարտուղարին 250 ֆիորին.

դ. Ռազմային 120 ֆիորին:

Դարձեալ՝ հոգաբարձութեան ծախքերուն որոշուած մէկ քառորդ եկամտէն պիտի հոգացուին փայտի, լուսաւորութեան, գրասենեկին եւ

ուրիշ մանր բաներուն ծախքերը։ Անացածը հիմնարկութեան թու։ կէտին համեմատ գործածուելու է։

33. Վարչական ժողովյն պաշտօնատէր-ներն են։

ա. Վարիչն. որ նախագահ է միանդ ամայն։

բ. Արկղակալը։

գ. Քարտուղարը։

34. Վերատեսուչն ըլլալով՝ ժողովքին որոշմունքներուն կարգադրիչն ու գործադիրը՝ պարտական է որոշմունքներուն յարմարիլ եւ զանոնք իր բոլոր ուժովը թէ անձամբ գործադրել եւ թէ ուրիշներուն ձեռօք գործադրել տալ։ Իր անհոգութենէն յառաջ եկած վեասներուն՝ յատուկ ստացուածքովը պարտական է։

35. Փոխ տրուած ստակներն ու անոնց շահերը ժողովելու հսկողութիւնն՝ իրեն սահմանին կը վերաբերի։ Ուստի երբ արկղակալն իմանայ որ պարտականի մը շահ վճարելու ժամանակն անցած է, պէտք է որ պարտականին իմաց տայ, որ պարտքն ութ օրուան մէջ հատուցանէ։ Եթէ աղդեցութիւնն ապարդիւն մնայ, այն ատեն դատաստանական ճամբու դիմելու է։ որովհետեւ անկէ հետեւած մեասները հատուցանելու պարտական է։

36. Երբ որ արկղակալը ծանուցանէ որ պարտականի մը հրկիղութեան դէմ ապահովացումը՝ եւ կամ ապահովացուցման մէկ մասին վճարման ժամանակակտը հասած է։ Վարիչը պարտական է պարտապանին իմաց տալու, որ

ապահովացուցման բաժինը հատուցանէ։ վասն զի այլազգ՝ դրամագլուխն իրմէն ետ կ'առնուի։ Երբ աղդեցութիւնն առանց հետեւութեան մնայ, պարտականին դէմ անմիջապէս դատախազութիւն բանալու է։ Այս եղած ատեն, մնացած ապահովացումը՝ հիմնարկութեան ծախքով նորոգել տալու է, այնպիսի կերպով մը, որ այս ծախքերն՝ ետքէն պարտականէն առնուին։ — Այս ամենուն վրայօք վարչութեան տեղեկութիւն տալու է, որ ժողովքն իր ընելիքն ընէ։

37. Որեւէ պարտականի, շահերուն կամ դրամագլուխն նկատմամբ՝ վճարուելու ժամանակակէտէն անդին, — ատեն չի կրնար շնորհել ոչ վարչական ժողովքն ոչ անոր նախագահն։ Եւս առաւել հիմնարկութեան վարչութեան փաստաբանը։

38. Նախագահն՝ սկսուած դատախազութիւնը բոլոր զօրութեամբ շարունակելու, անոր որպիսութեանը վրայօք արձանադրութիւնները զրի անցընել տալու՝ եւ երեք ամիսէ երեք ամիս վարչական ժողովյն տեղեկութիւն տալու պարտական է։

39. Վարիչն իշխանութիւն չունի, ինք իրմէն, հիմնարկութեան արկղէն նոյն իսկ ամենափոքր գումարը նշանագրելու։ Ամէն տեսակ ելքերը՝ միայն վարչական ժողովյն հաւանութեամբն ունի իրաւունք վճարել տալու եւ նշանագրելու։

40. Աշքատանոցը՝ վարիչին հսկութեան տակն ըլլալով, պարտական է անոր մէջ

ըլլալի կանոնապահութեան, կարգին, աղքատաներուն հանդստին, կերակրեղինաց, անկողնոյ մաքրութեանը վրայ եւ այն, հսկելոււ եւ ամփուր գոնէ երկու անդամ աղքատանոցն աչքէ անցընելու:

41. Նախագահը, կրնայ ՅՈՐԴ. Կէտին մէջ եղած պարտականութեան հսկողութիւնը, վարչութեան ժողովոյն որեւէ անդամին ձեռօրը կատարել տալ. մանաւանդ երբ ինք խափանուած է:

42. Երբ հիմնարկութիւն վայելող կամ օգնութիւն ընդունող ուսանող կամ վարժուհի մը՝ մահուամբ, դպրոցէն գուրս մնալով, կամ որեւիցէ պատճառաւ սորվելէն դադրի, — կամ երբ որ օգնութիւն ընդունող աղքատ մը մեռնի, կամ ուրիշ պատճառի մը համար, այն օգնութիւնը վայելելու ինք զինք անատակ ընէ, նախագահ վարիչը՝ օգնութիւնն, առժամանակեայ գրաւոր կարգագրութեամբ մը անմիջապէս ի կախ կը պահէ. ու եղածը վարչական ժողովոյն կը ծանուցանէ:

43. Նախագահ վարիչն, ամէն ուսումնական տարւոյն սկիզբն, եւ մրցանակը բաժնելէն յառաջ, կ'առնու ուսանողներուն դպրոցական վկայականները՝ եւ զանոնք — ներփակած իրնդրուածքովը մէկտեղ — քննելու համար՝ վարչական ժողովոյն առջեւը կը դնէ: Առանց դպրոցական վկայագրի մատուցուած աղերսագիր, խորհրդի նիւթ չի կրնար ըլլալ:

44. Վարիչն, ամէն տարւոյն սկիզբը՝ նաւլընթաց տարւոյն հաշիւները — զորոնք նախ,

եկեղեցական հասարակութիւնը քննած է — արկղակալէն յօրինելի հաշիւներուն բովանդակութիւնը, պահստի դրամին վրայօք ցուցակ մը, եւ պարտական մնացածներուն ցուցակը՝ վարչական ժողովոյն ներկայացընելու պարտական է:

45. Նախագահը կը հսկէ, որ ուսանողաց եւ աղքատաց տրուելի դրամներն եւ օգնութիւնները՝ ճշգութեամբ ժամանակին անոնց ձեռքը հասնի:

46. Նախագահը պարտական է ատեն ատեն օրական հաշիւներն աչքէ անցընելու: Իրաւունք ունի որեւէ ատեն արկղը քննելու, եւ տեսածներուն վրայօք վարչական ժողովոյն տեղեկութիւն տալու:

47. Նախագահին օգնական է իր գործքերուն մէջ՝ քարտուղարն, որ կը գրէ արձանագրութիւնները. — Վաւերական թղթերը:

48. Քարտուղարը պարտական է վարչական ժողովոյն եւ նախագահին հրամանները կատարելու:

49. Նախագահին հեռաւորութեան կամ խափանուած ատեն՝ իր ընելի գործքերը կը կատարէ եւ նախագահի իրաւունքները կը գործադրէ՝ վարչութեան ամենէն երիցագոյն անդամը:

50. Քարտուղարը կը գրէ ժողովներուն արձանագրութիւնը. կը յօրինէ վարչութեան վերաբերեալ գրութիւնները. եւ կը ստորագրէ զանոնք նախագահին հետ: — Պատասխաններն ու արձանագրութեանց բովանդակութիւնը՝ կը ստորագրէ միայն քարտուղարն ու գուրս կու տայ:

51. Արկղակալը կը խնամարկէ հիմնարկութեան ստացուածքին հաշիւները. ծրագիր կու տայ աւելորդ ստակներուն առժամանակեայ շահեցուցման նկատմամբ, եւ երեք ամիս մէյ մը վարչութեան ժողովըն կը ներկայացընէ:

52. Արկղակալը պարտական է, պարտապաններէն՝ կրակի դէմ ապահովացուցման դրութիւններն եւ անդորրագիրներն ուղելու եւ զանոնք պարտաթղթերուն հետ պահելու եւ ապահովագրութիւններու վրայօք ցուցակ մ'ունենալու: Երբ տեսնէ, որ պարտապանի մը ապահովագրութեան ժամանակը լմբնալու վրայ է, անկէ գոնէ՝ 15 օր յառաջ վարչութեան իմաց տալու է:

53. Արկղակալը կը հսկէ գանձուն վրայ. կը հոգայ ամէն զրութիւնները. ելքերն ու մուտքերը. եւ անոնց վրայօք օրական հաշիւ կը բռնէ: Տարւոյն վերջն՝ օրական հաշիւներէն քաղելով՝ ըստ օրինի կը շինէ հաշիւները, եւ զանոնք ամէն տարւոյն վերջը՝ 15 օրուան մէջ վարչութեան կը ներկայացընէ: Քարտուղարը՝ հաշիւներն օրինակելով՝ զանոնք վերաբննութեան համար, վարչութեան առջեւը կը դնէ: Վարչական ժողովքը՝ քննած հաշիւները, հիմնարկութեան թղթին ջրդ, յօդուածին համեմատ, քննելու համար Եղիսաբեթուալուսոյ հայ ուղղ. եկեղեցական հասարակութեան կը ներկայացընէ: Եղիսաբեթուալուսոյ ուղղ. հայ եկեղեցական հասարակութիւնը քննած հաշիւներուն ելքերն ու մուտքերը ցուցընող պատճէն.

Ներովն իրեն ներկայացուցած օրինակին վրայ՝ իր խորհրդածութիւններն ընելէն ետեւ, վերջնական քննութիւն ու արձակումն ընդունելու եւ կամ հարկաւոր տեսած տրամադրութիւն մ'ընելու համար՝ Դրանսիլուանիոյ դաւառական եպիսկոպոսին կը ներկայացընէ:

Ան հայ ուղղ. եկեղեցական հասարակութեան ժողովքին մէջ, ուր որ Գամելլէրեան հիմնարկութեան հաշիւները կը քննուին՝ վարչական ժողովըն նախագահը, խորհրդակուններն ու պաշտօնատէրները մաս չեն կրնար ունենալ:

54. Արկղակալն, առանց նշանագրի, արկղէն բան մը չի կրնար տալ. իսկ նշանագիրը՝ միայն վարչական ժողովքին նիստը կրնայ տալ՝ նախագահն եւ քարտուղարին ստորագրութեամբը: Արկղակալը պարտական է ամէն վճարողէն անդորրագիր առնելու: Արկղէն տալի ստակներն՝ անմիջնորդաբար, միայն տրուելի անձանց ձեռքը պէտք է որ յանձնէ:

55. Արկղակալը պարտաւորեալ է, պարտականներուն — շահուն կամ դրամագլխին եւ մնացած պարտքին որպիսութիւնն ու որբանութիւնը՝ ժամանակին անցնելէն — ամենէն ուշ 24 ժամ ետքը — գրով ծանուցանել: Իր յապաղմանէն ու անփութութենէն յառաջ եկած վեասներուն համար՝ պատասխանատու է:

56. Արկղակալն՝ ամէն, իր անհոգութենէն յառաջ եկած վեասին, ստացուածքովը պատասխանատու է:

57. Արկղակալը պարտաւորեալ է վարչական ժողովյն եւ նախագահին հնազանդելու:

58. Քարտուղարը պարտական է վարչական ժողովյն եւ նախագահին հնազանդելու:

59. Գամելլէրեան հիմնարկութեան պաշտօնատէրները՝ ձայնի իրաւունք ունենալը՝ միայն վարչական ժողովքն կրնան ընդունիլ: — Ուրիշ կողմանէ՝ խորհրդի եւ որոշում ընելու մէջ՝ մասն չեն կրնար ունենալ: — Վարչական ժողովյն այն անդամներն, որոնք շահակից եւ կամ իրարու հետ, ըստ օրինաց՝ արգելեալ աղդականութեան վիճակի մէջ են, այն խորհրդին մէջ մաս չեն կրնար ունենալ:

60. Ի դիպուածի որ վերին իշխանութեամբ կամ հրամանաւ, պաշտօնատեարց վարձքը՝ յարաբերութեանց եւ եկամտին համեմատ, փոփոխութեան տակ մտնէ, իրենք խօսք մ'ընելու իրաւունք չունին:

61. Պաշտօնատեարց գործքը՝ կրնայ ատենով փոփոխութեան տակ մտնել: Այս կանոնադրութեանց մէջ գրուած պաշտօնատեարց պարտաւորութիւններն ալ կրնան փոփոխուիլ կամ աւելցուիլ:

— Առանձինն պաշտօնատէրի մը գործքը կրնայ բոլորովին վերցուիլ, առանց հիմնարկութեան դէմ պահանջմունքներ յարուցանելու:

Ինք իրեն կը հասկըսուի, որ 60րդ, եւ այս կէտին, եւ ընդհանրապէս այս կանոններուն որեւէ կէտին նկատմամբ ըլլուելի փոփոխութիւնները՝ միայն ան ճամբով կրնան ըլլուիլ, որ ճամ-

բով որ այս կանոնները դրուեցան: Այս ինքն՝ կրնան վարչական ժողովքն կողմանէ առաջարկուիլ, նղիսաբեթուպոլսոյ ուղղ. հայածէս եկեղեցական հասարակութենէն ընդունուիլ. եւ հունգարական թագաւորական պաշտօնեային ձեռօք՝ վեհափառ թագաւորին անուամբն ամրացուիլ:

62. Վարչական ժողովյն կարգաւորեալ եւ յաւելեալ անդամներն — ինչպէս նաև վարչական ժողովյն նախագահն՝ նղիսաբեթուպոլսոյ ուղղ. հայածէս եկեղեցական ժողովքը՝ գաղտնի քուէարկութեամբ կընտրէ եւ եպիսկոպոսին կը ներկայացընէ, որպէս զի զանոնք ամրացընէ: Մէկալ պաշտօնատէրները՝ վարչական ժողովքը՝ գաղտնի քուէարկութեամբ կընտրէ: Ասոնք՝ 61 կէտին մէջ յիշուած գէպքերէն զատ, առանց օրինաւոր պատճառի, իրենց տեղէն չեն կրնար շարժիլ:

Եղիսաբեթուպոլիս. 1878. Հոկտ. 12.

Տ. Կ. Առաջարկագործական Աշխատանք. Երեց, նախագահ:

Տ. Կ. Յանձնական Աշխատանք. Երեց, քարտուղար:

Կը վաւերացընեմ.

Պուտարէշդ, 1878, Հոկտ. 28.

Ներքին գործոց պաշտօնէին յանձնակատար.

Տ. Կ. Պարզու Առաջարկ. Անդհայմ. յ. յ.

թ. 3276/878.

Աս կանոնադրութիւնները հովուապետական իրաւասութեանս հետեւութեամբը կը վաւերացնեմ:

Գարլսպուրկ 1878, դեկտեմբ. 23.

Տ. Կ. † Ամեայէլ Եղիսկոպոս. յ. Յ.

Ներքոյ զրեալ օրը գումարուած եկեղեցական հասարակութեան ընդհանուր ժողովոյն մէջ ըստ օրինի հրատարակուեցաւ:

Եղիսաբեթուապոլիս 1879, Մարտ. 11.

Պատրիարքի Եան. յ. Յ.

Հոգաբարձու:

Խառնէ Աղոթքերչեան. յ. Յ.

Քարտուղար:

11.

Եւրոպայի միջնորդութեան գաղղիական յեղափոխութեան գաղափարներով՝ բոլորովին լեցուած՝ ծանրացած էր: Շատ քիչ բան պէտք էր, որ աղատութեան, հաւտսարութեան եւ եղբայրութեան դիւթիչ խօսքերը՝ նաեւ մինչեւ գարպաթեան բարձրալերինքը հասնէին:

Ըստ 1848ին գարնանային սառերուն քակուիլը՝ կարծեսթէ շղթաներու զարկած սրտերն ալ սկսան աւելի ուժով զարնել: Աս էր ազդաց աղատութեան ելեկտրական հոսանքն, որ թէպէտ ոչ առանց մեծ աղմկի, բայց քիչ ժամանակի

մէջ՝ դուրս պորթկալու էր: — Մարտի 15ին հունդարական ազգին աղատութեան երեւակայեալ արշալոյսն սկսաւ բարձրանալ: — Մէկ գաղափարի, մէկ մտածմունքի մէջ կը կենդրոնանար ժողովրդեան ընդհանուր փափաքը: 1. Որ աղնուականաց արտօնութիւններն ու ձրի ծառայութիւնը դադրին: 2. Որ հասարակաց տուբքն ու ծանրաբեռնութիւնները հաւասարապէս բաժնուին, ու 3. Մամլյա աղատութիւն:

Երկրին կենդրոնէն, Պուտարէշտէն, կերկերեալ զարթուցիչ ձայները շուտով տարածուեցան ու տուին իրենց արձագանքը հեռու տեղուանք:

Եղիսաբեթուապոլսոյ մէջ, ասկէ յառաջ արդէն կը նշարուեին սեւ ամպեր: Քաղքիս մէջ ու տնօր շրջակաները բերնէ բերան կը տարածուէին անձկալի լուրեր: — Ազգայինք՝ արդէն 1847ին, սկսան առնուլ մեծ վտանգին հոտը: Կանուխ քաղեցին իրենց — դեռ չհասունացած — մնրացորենն եւ խաղողը. ու բուսածքիչ բերքն ալ ոչինչ գնով հարկադրեցան ծախելու: — Հասարակաց ապահովութիւնն սկսաւ խախտիլ, որովհետեւ չէ թէ միայն նամակները կը գրաւուէին, հապանական առանձնականաց վրայ յարձակմունքներ կ'ըլլուէին — ու մասնաւորք կը կողոպտուէին: — Աղատ մտածութեանց հետ՝ սկսաւ բռնութիւնն ալ տեղի ունենալ:

1848ին, Աւագ ուրբաթուն երաժշտութիւնը՝ կարծես թէ մեռելի թաղման մը արձագացնութիւն 4.

գանքն էր: — Աս օրը հասաւ քաղաքային հասարակութեան՝ ազգաց ազատութեան աղմուկն — որ տակն ու վրայ լրաւ հանդարտ քաղքին տօնական սուգը: Երաժշտութիւն եւ “կեցցէ աղտութիւն” խօսքերը հնչեցին առտուընէ մինչեւ իրիկուն: Երրորդ — զատկի յարութեան — օրը՝ հունգարական ազգային դրօշները կը ծփային եկեղեցւոյն աշտարակներուն, քաղաքաբաշխութեան շենքին եւ ակմբանոցին վրայ. բարձրագոյն հրատարակելով ան համոզրւմը, թէ Ճնշուածին համար ալ կայ յարութիւն: — Իրիկուան, ամէն պատուհան լուսաւորուեցաւ: Երաժշտութիւն եւ հրասանդի գոռումներու ձայնն իրարու հետ խառնուեցան մթնոլորտի մէջ:

Մեր ազգայնոց սխալմոնքն ան էր, որ առանց ծանրութեամբ մտածելու, առանց բանը հանդարտութեամբ ու լաւ մը կշռելու, հունգարական յեղափոխականաց կողմն անցան ու եղայրական աջն անոնց երկնցուցին. — անոնց՝ որոնցմէ շատ քիչ օգնութիւն գտած էին. — որոնցմէ, երբեք, նոյն իսկ աղէկ խօսք մը լսած չէին: Ասոր գէշ հետեւութիւնն իմացան ու զգացին. բայց շատ ուշ: — Տարակոյս չկայ, որ իրենց ըրած այս առաջին սխալ քայլը, պատճառ եղաւ, չէ թէ միայն իրենց բարոյական անկմանը, եւ ազգային ոգւցին տկարանալուն, հապա նաեւ իրենց ապագայ նիւթական կործանմանը, վերջի աստիճանի աղքանալուն եւ առուտուրնուն օր ըստ օրէ նուազելուն:

Ապրիլի 29ին, սկսան զինական շարժումները: Կարողոս Փերդինանտոս կոչուած զինուորանոցին զինուորները՝ բարձրագոյն հրամանի մը հետեւութեամբ՝ հարկադրեցան իրենց զինուորանոցը թողուլ ու ելլել երթալ: — Ասոր վրայ՝ 30ին հունգարական ազատակամ բանակ մը, քաղաք մտաւ, զանիկայ բռնեց եւ անմիջապէս ազգային քաղաքացիներէն ստեղծեց առաջին ազատակամ պահապան զօրքը:

Մայիս 8ին, պղտիկ հայ — հունգարական բանակը՝ հունգարական ազգային դրօշակով եւ երաժշտութեամբ ներկայացաւ խորհրդանոցին առջեւ: Հոյ իրեն թիւն անմիջապէս, քանի մը հարիւրի բազմանալով՝ ընտրեց իրեն առաջին պաշտօնակալ՝ զՅովսէփ Հալեր կոմար — ու օգնական պաշտօնակալ զԱլմիզիոս Դօմաշիք եւ զՄարտինոս Շէտէլմայէր: — Պահապան զօրքը՝ Անտոն Պոկտանֆեան ազգային հազարպետի առաջնորդութեամբ գուարանոցին մէջ եւ յետոյ փայտի մթերանոցին շրջակաները կ'ընէր օր ըստ օրէ իր զինուորական կրթութիւնները: Ամէն անգամ, որ հարիւրապետին տան առջեւէն կ'անցնէր, իր բարեւը կ'ընէր եւ նոր հրամաններ ընդունելու կը սպասէր:

Յունիս 28ին քաղաքը նոր տէրութեան համար երեսփոխաններ ընտրեց: Յովչաննէս Գարաչոնի եւ Ստեփան Մաշվելակի (Անտենի) ընտրուեցան երեսփոխան տէրութեան ժողովին մէջ. եւ եղան միանգամայն անդամ հունգարական հասարակապետութեան դաշնագրութեանն.

որուն տենջանքը կը պարունակուէր երկու խօսքի մէջ. “Հասարակագիտութիւն, եւ Խնդնակաց զունդարիա” : Բայց ինչպէս որ ընդ բան եւ ընդ գործ, մեծ է խորոց, անանկ ալ աս բանս անանկ դիւրաւ ըլլալու բան չէր: — Արդինքը ցուցուց որ ազգայինք այս խլոտման յարելով՝ այս ազատութեան հոգւոյն միտելով՝ չէ թէ բան մը չվաստըկեցան, հապա ընդ հակառակն շատ բան կորանցուցին:

Յուլիս 29ին տեղական պահանորդ զօրքն առանց հարկաւորութեան, մերձակայ Հոլովիլակ գիւղին սաքսոններուն հետ զարնուեցաւ: Կ'երեւայ թէ հակակրութեան հոգին ընդհանրացած եւ պատերազմական ոդին իրականութեան սկսած էր, ամէն ազգայնութեանց քովկ: Երկրորդ օրը՝ հունդարական զօրքերը հեռացան դէպ ի Հարօմնէգ. ուր անդիէն աւստրիական բանակներն սկսան շարժիլ ու երեւան ելլել:

Հոկտեմբեր 10ին, դէպ ի իրիկուն, շրջակայ լըոնները լեցուեցան վալաք խաժամուժով. ուր կրակի լուսին քովլ իրենց բանակը դրին: — Աս բանս քաղքին ժողովրդեանը վրայ մեծ ահուդող բերաւ: Եկեղեցիններուն զանդակները զարնուեցան, պահապան զօրքերը դէնք մոտան ու քաղքին զանազան կողմերը բռնեցին:

Հոկտեմբեր 26ին, առուտու իննին, հասաւ Գրիշտիան ռամկապետը՝ 1500 մարդով. քաղաքը շրջապատեց. եւ հրաման խրկեց քաղաքային խորհրին, որ Եղիսաբեթուպոլիս առանց պայմանի անմիջապէս ինք զինք իրեն յանձնէ:

Առջեւը կանչել տուաւ զլուգինէոս Դանիէլեան գլխաւոր դատաւորն, զՄարտինոս Բաղրուպանեան եւ զԼստուածատուր Նուրիճանեան խորհրդականներն եւ հրամայեց, որ երկու ժամու մէջ բոլոր զէնքերը ժողովին եւ իրեն յանձնեն. եթէ չեն ըներ, հրացանի կը բռնուին: Բայց քաղաքացիններուն մեծագոյն մասն արդէն զասոնք հին ժամուն դամբանները պահած եւ վանքին բակին մէջ եղած ջրհորը նետած էր, մասնաւով որ ի հարկաւորութեան անկէ նորէն դուրս կրնան հանուիլ:

Գրիշտիանին երկրորդ հրամանն էր, որ վալաքներուն երկու ժամու մէջ, հաց, խոզի դիրուց, գինի եւ օղի տան: Ասկէ զատ, իբրեւ երաշխաւորութիւն, — որ Եղիսաբեթուպոլիս դանուած ատեննին, իրենց վտանգ մը պիտի չհամնի — Յակովը Սընդքեդրեան, Լուգովիկոս Սընքեդրեան եւ Պէտէտիք բողոքական քահանան, իրեն ձեռքը տրուին: Պատանդները՝ տիգաւոր վալաքներ Հոլովիլակ գիւղաւանը տարին եւ Գորէգ ձիաւոր հաղարապետին առջևը ներկայացուցին: Բայց ասիկայ, զիրենք, վալաքներուն հեռանալէն ետեւ, տասուերկու ձիաւոր զինուորավ տեղերնին խրկեց: — Աակայն աս ընելէն յառաջ՝ զինուորաց ձեռքը խուզարկութիւն ընել տուաւ: Ասոնք՝ թէպէտ քաղաքաբաշնութեան շէնքը՝ եկեղեցինները՝ վանքին գետնագամբանը, մատանները, խանութներն եւ մասնաւորաց տները քննեցին, տակն ու վրայ ըրին, սակայն զէնք չգտան: — Գորէգ հաղարապետն — ոչ

առանց ծանր պատճառի — յանուն ընդհանուր հրամանատարութեան (Generalcommando) արդելից քաղաքարաշխութեան խորհուրդ ընելը. դարձեալ՝ որ քաղաքացիք անկից ետքը հուգարացւոց հեա թղթակցութեան մէջ ըլլան: Բայց հրամանները բանի տեղ դնող չեղաւ: — Քաղքին պահպանութեանը համար, յիսուն ձիաւոր թողուց:

Ասոր վրայ քիչ մը ժամանակ խաղալութիւն եղաւ. — Եթէ չուզենք հաշուել այն անհանգստութիւններն ու վնասները՝ զօրոնք ըստն այլեւայլ ժամանակ քաղքէն անցնող գացող թէ կայսերական ու թէ հունգարական զօրքերը:

Բայց այնչափ աւելի ծանր ու գժնդակ օրեր բերաւ քաղքին վրայ նոր տարին:

Օր քան զօր կը խռնէր կայսերական բանակը դէպի ի Սիսիին: Ասոր կ'ընկերանային վալաքի եւ սաքսոնական խաժամուժը: Եղիսաբեթուպոլիս ինք իրեն մնալով՝ վախով կը սպասէր իր ահուելի ապագան: Որ չուշացաւ: Յունուար 18ին. կալֆոլիի ճակատէն ետեւ՝ Եղիսաբեթուպոլիս եկաւ Սօրվոտի 150 տիգաւորով եւ 25 հունգարական հուսարով: Ակերջինները՝ շրջականները քննելով՝ գտած զէնքերն առին: — Սօրվոտի՝ 20ին ժողով գումարեց. եւ որովհետեւ ազգային պահպան զօրքը գրեթէ լմբնցած՝ ոչնչացած գտաւ, անոր համար՝ անմիջապէս 240 հոգւոյ — որ զինուորութեան յարմար գտնուեցան — ձեռուընին հրացան ու տէգ:

տուաւ. Եւ զինուորական կրթութեան խրկեց: Առաջնորդ անուանեց ասոնց վրայ զՊուկաս լէնկիլեւան երէց, հայազգին. Եւ իրեն իշխանութիւն եւ հրաման տուաւ, որ ազատ բանակն եւ պահպան զօրքը՝ փոխն ի փոխն պահպանութիւն ընէ: Երկրորդ օրը՝ կասկածաւոր անձնաւորութեանց դէմ քննութիւն եղաւ: Աս առթիւ, Մօյսա Օչինիք, ասոր որդին եւ Սաւելնյէի բնակիչ՝ Յովհաննէս Գորդոշ, մաքսատան կամրջին քով հրացանի բոնուեցան:

Քիչ չսխալեցան ազգայինք, որ յունուար 22ին, քաղաքային հասարակութեան շինել տուած հունգարական դրօշակը՝ հանդիսութեամբ օրհնեցին: Եւգիննէսոս Դանիէլեան քաղաքապետն այս առթիւ գեղեցիկ ճարտարախոսութիւն մ'ըրաւ, բնականապէս աւստրիական իշխանապետութեան եւ գերմանական բոնակալութեան դէմ: Դրօշակն անմիջապէս եկեղեցւոյ վրայ կանգնուեցաւ: — Նոյն օրը Սիլակիյի հաղարապետը՝ Մէտիաշէն, իրեն տեղը գարձուց Գէրէշտի քահանան, իր ընկերներովզ: Բայց զասոնք՝ Յովհաննէս Գիրալյ, իբրեւ անհնազանդներ, Եղիսաբեթուպոլսց սահմանին վրայ հրացանի բոնել տուաւ:

Յունուար 26ին, պարոն Հայդէի եւ ֆապինիի առաջնորդութեամբ, շուրջ 1500 ձիաւոր եւ ոտանաւոր զինուորէ կազմուած բանակ մը, տիգով եւ հրացանով զինուորուած՝ դէպի ի Եղիսաբեթուպոլիս յառաջացաւ: Եկեղեցիներուն զանգակները զարնուեցան: Թէպէտ պա-

Հապան զօրքն ու Սօրվոտիի աղատ բանակները
թշնամ ցն հետ զարնուելու պատրաստուեցան.
բայց առանց բան մ' ընել կարենալու, շուտ մը
դէպ ի Մէտիաշ քաշուելու հարկադրեցան. —
որպէս զի հոս Ակակյի հաղարապետին բանա-
կին հետ միանան եւ միացեալ զօրութեամբ
թշնամնցն բանակին վրայ յարձակին:

Երբ քաղաքացիք՝ օգնական բանակներուն
հեռանալը տեսան, իրենք ալ ըստ մասին քա-
ղաքը թողուցին ու ըստ մասին, գինետուններուն
եւ միջերանոցներուն մէջ պահուըտեցան: Ոմանք
ալ, քաղաքին գոթգորովան արուարձանը՝ վա-
լաքներուն քով ապաւինեցան: Ասոնք՝ իրենց
ապաւինողները պաշտպանեցին եւ պահեցին: —
Քապինի բանակովը քաղաք մտաւ, եւ իր պատ-
դամաւորներու ձեռօք զքաղաքային վարչու-
թիւնն իր առջեւը կանչել տուաւ: Գլխաւոր
դատաւորն իրեն իրկեց զլաստուածատուր նուրի-
ճան եւ զլատիզաւոս Սէնգովիչ. բայց զօրա-
պետն ասոնցմով գոհ չեղաւ, հապա պահանջեց
զծեր դատաւորը, զօր պահանորդներով առջեւը
բերել առւաւ: Ասոր վրայ՝ երեք քաղաքային
առաջնորդներն, իրենց անհնաղանդութեանն ու
ապստամբաց հետ միաբան ըլլալուն համար
խստիւ յանդիմաննելէն ետեւ, հրամայեց որ
ժամու մը մէջ 40.000 ֆիորին վար դնեն,
իբրեւ պատերազմի տուգանք, ապա թէ ոչ
քաղաքը հիմայատակ կ'ընէ: Միեւնոցն միջոցին,
դատաւորէն զատ, երկու քաղաքացի առաջնորդ-
ներն՝ իբրեւ պատանդ քովը պահեց: — Երբ

մէկ դիէն, ֆապինիի հետ, պատերազմի ծախըին
նկատմամբ բանակցութիւններ կ'ըլլային, ան-
դիէն Մարդինոս Բօրեան եւ գրիգոր Պէտ-
քայեան, Մէտիաշ վաղեցին օգնութիւն խնդրե-
լու համար: Ու երբ ֆապինի իր բանակովը
քաղաքին մէջ կը ըջագայէր, պահանորդութիւն
եւ քննութիւն կ'ընէր՝ կէս օրէն ետեւ դէպ ի
ժամը չորս, քանի մը կուլիէլմեան հուսար,
Մէտիաշէն Եղիսաբեթուպոլիս հասաւ — ու
եթէ կրնանք հաւատաւլ — թշնամին փախուց:
— Բայց ասոնց քաշուելէն ետեւ, ֆապինի նորէն
քաղաք դարձաւ:

Քաղաքացեաց՝ օգնութիւն խնդրելու հա-
մար Մէտիաշ երթալն՝ զֆապինի վերջի աստի-
ճանի կատղեցուց. եւ հրաման տուաւ որ քա-
ղաքն ու բնակիչները կողղապտեն: Ուստի մէկ
կողմանէ զինուորք ու մէկալ կողմանէ շրջակա-
ներէն հն թափուած վալաքները, Սաքսոններն
ու Գլնչունները՝ կոտրեցին խանութներուն ու
գինետուններուն գոները. եւ մտան հրապարա-
կական շէնքերն ու բնակարանները: Գլխաւոր
հրապարակը լեցուն էր խահուէով, տեսակ տե-
սակ ապրանքներով ու բովիճաններով: Մաս-
նաւորք իրենց շալակն առած՝ կը տանէին չայց
գոհհարեղէնները, թանկագին բաները, կահ կա-
րասին, հայելինները, անկողիններն՝ անոնց վերա-
բերածներովը, զգեստեղէնները, ճերմակեղէն-
ներն, եւ այլն: Յանդգնութիւնն ու անամօթու-
թիւնն ան աստիճանի հասած էր, որ կողպ-
տողները՝ նոյն իսկ տան տէրերուն կը հրամայէին,

որ զյափշտակուած բաները, կաչ կարասին, դուարն եւ այն, իրենք առնուն, իրենց յատուկ ախոռէն ու թշնամոյն բանակը տանին։ Ասով ալ չշատացան։ Կրակ տուին քաղքին քանի մը տեղերուն։ Այրեցան Աբաֆիի փողոցին մէջ՝ շատ մը մեծամեծաց տներուն մէջէն, Վոլֆ բժշկապետինը, կորովէինը, Ստեփան Քօմեանինը։ Սպանեցին զկարողոս Զիգին, զՅովՀ. Նորդշն, ակմբանոցին քով՝ դարձեալ զՊետրոս Ֆորդէրին որբեւարին, եւ ուժունումէկ ամեայ Հ. Անդրէասը։ — Բայց շատ չանցաւ, հասան կովէլմեան հուսարներն, եւ — ինչպէս զՊԵցը կ'ըսէ — թէ կամըջին ու թէ փայտի մթերանոցին քով՝ զԹշնամին վախցընելով՝ փափցուցին։

Երբ թշնամին քաղքէն հեռացաւ, Սորվոտի իր աղատ մարդիկներովը նորէն Եղիսարեթուպոլիս դարձաւ, որպէս զի քաղաքն աւելի մեծ ու անլուր խառնակութեան եւ վշտակութեան ասպարէղ ընէ։

Ցունուար 30ին, պարսն Լուդ. Հայդէ, Կէտէն եւ ֆապինի, 6000 վալաք եւ սաքսոն տիգաւորով գէպ ի Եղիսարեթուպոլիս յառաջացաւ։ — Թանդանօմի գնդակները կը թուչէին եկեղեցւոյն աշտարակներուն քովերն եւ անոր մերձակայ փողոցներուն վրայէն։ Աս միջոցին՝ խել մը տուն, ասոնց մէջ բողքական մողովքրդապետութիւնն ու եկեղեցին մօխիր դարձան։

Քիչ մը ետքն սկսաւ հնչել եկեղեցւոյն աշտարակէն ահաւոր ձայնն ու անոր հետ ահաւգին դոչումը, թէ ահա կու դայ թշնամին։ Սոր-

վատի նորէն թշնամոյն առջեւն ելաւ իր սակաւաթիւ հունգարական բանակովը՝ բայց տեսնելով թշնամոյն բաղմութիւնն ու սաստիկ զօրութիւնը՝ ետ քաշուեցաւ գէպ ի Մէտիաշ։ Իրեն հետ ու իր ետեւէն գնաց քաղաքացւոց մէկ մասը եւ քաղաքային վարչութիւնը։ Աստեսնելով թշնամին, անօթի անդղի մը պէս, ինք իրեն թողուցած քաղքին վրայ յարձակեցաւ։ — ուր որ ամենէն յառաջ, փողոցներու վրայ քանի մը աղախնոյ հանգիպելով, ասոնցմէ տեղեկացաւ թէ ուր կը նստի երեսնապետը։ Հայդէ զասիկայ եւ զԳրիգոր Ֆորդեան ոստիկանութեան վերատեսուչն իր առջեւը բերել տալով՝ իրենց հրամայեց, որ մինչեւ յունուար 31, կէսօրէն յառաջ ժամը տասը՝ իբրեւ պատերազմի ծախք 8000 արծաթ Փիորին վճարեն։ Եւ քսան երիտասարդ պատանդ տան։ Բաց ասկէ, որ Հոլովիլակի եւ Սաս Շարոշի ժողովրդեան լրած վեսաները հատուցանէ. ապա թէ ոչ, չէ թէ միայն պատանգները հրացանի կը բոնէ, հապա նաեւ քաղաքը գետնի հաւասար կ'ընէ։

Յետին տառապանաց ու խեղճութեան հասած քաղաքային ժողովուրդն իր ամեն զօրութիւնը ժողովեց։ Բայց պահնչուած պատերազմի ծախքն ամենեւին չկրցաւ քովէ քովէ բերել։ 1005 Փիորին արծաթի ստակ եւ մայր եկեղեցւոյն բոլը սկեղէներն ու արծաթեղէն նիւթերը Շիկիշվար տարաւ, որպէս զի ապահովացում մ'ըլլայ, մինչեւ որ պահանջուած դու-

մարը քովէ քովէ կարենայ բերուիլ: Եկեղեցւոյ
գանձերը փոխադրող ազգայիններն՝ զԱրտինոս
Բադրուպան, զՅովչ. Գողոչա, զՍտեփան Մարտօնիի,
զԱնտոն Մէտիաշցի եւ զԿարոլոս Շօշ
գեղագործը՝ բանտարկեց: — Աս գժբախտ պա-
րագաները, շրջակայ գեղերուն բնակիչքն —
որ անօթի էին աւարի — կողոպտելու գործա-
ծեց: — Կրպակները պարապ կեցած էին:
Ուստի՝ տներէն նոյն իսկ պառկելու բաներն,
անկողինն ու բարձերն առին՝ տարին: Սեղան,
պատուհան, դուռ՝ ամէն բան կողոպտուեցան:
Հինգ օր տեւեց կողոպուան. այնպէս որ հայ
ժողովրդեան եւ ոչ բերանը դնելու բան մնաց:
Ուստի եւ ամէն մարդ գնաց, ապաւինեցաւ ուր
որ կրնար:

Բայց Մէտիաշ գացողներուն բանը գէշ
էր. վասն զի՞ հոն շատերը բռնուեցան քաղքին
դատաւորին հետ եւ մահուան դատապարտուե-
ցան: — Սակայն բարեբախտութեամբ, Փե-
տրուար 8ին, հունդարացիք զՄէտիաշ նորէն
բռնելով՝ Եղիսաբեթուպոլսյ ազգայինները՝
շղթաներէն աղատեցան:

Մարտի 2ին եւ 3ին ճակատ մը տրուե-
ցաւ՝ զՄէտիաշ բռնելու համար: Բնականապէս
կայսերականք յաղթեցին: — Աս օրը՝ Եղիսա-
բեթուպոլսյ նկատմամբ երեւելի օր մ'եղաւ:
Այս օրն եկան քաղաքս, ուէմ, բէդէօֆի, Յովչ.
Չեց եւ Աղեքս. Դէլէքի կոմնը: Ասոր պատճառն
ան էր, որ հունդարական բանակը, գիշերային
մոթէն ճամբան կորսընցընելով՝ ցեխերու մէջ

խոեցաւ մնաց: Աս տեսնելով Մարտինոս
Բօբեան հարիւրապետն, որ նոյն միջոցին իր
մերձակայ երկրակալութիւնը գացած էր, շուտ
մը ձիու վրայ նստելով՝ Եղիսաբեթուպոլիս վա-
ղեց: Հոս անմիջապէս Լատիոլ. Սէնդովիշեանին
քառաձի կառքը լծելով՝ գնաց ու նեղ մոած
ընկերութիւնն Եղիսաբեթուպոլիս բերաւ. ուր
Սէնդովիշի հիւրերն եղան գիշեր մը:

Ալպէրդի կոմնն աւստրիական բանակին
հարիւրապետը՝ Մարտի 6ին, գունաի կողմանէ
ձիաւորաց եւ տիգաւորաց բանակով մը Եղի-
սաբեթուպոլիս մոաւ, եւ հրամայեց որ զէնք
ունեցողները՝ զանոնք անմիջապէս վար դնեն,
իրեն տան. եւ հունդարական շրջմոլի փախստա-
կան զինուորներն իրեն ձեռքը յանձնեն: Եւ
որպէս զի չկարենայ մէկը քաղքէն հեռանալ,
բանակ մը թողուց հօն: Իսկ ինքը մեծագումար
զօրքով, գէպ ի Շեկիշվար գնաց: — Աս միջո-
ցին թողուց ազատ հայդէ, Յունուար 30ին
բռնած բանտարկած Մարտինոս Բագրուպանեանն
ու զԿարոլոս Շօշ: — Մարտի 10ին հայդէ,
Վալոհիս՝ Եղիսաբեթուպոլսյ մերձակայ գե-
ղէն, երկու ձիաւոր իրկեց, որ 8000 ֆիորին
պատերազմի ծախքէն մնացած գումարն, իրեն
խրկեն. զօր Գրիգոր Գորգեան եւ Գրիգոր
Գօդգէրեան՝ քաղաքային արկշակալը, զօրաւոր
պաշտպանութեան մը տակ, անմիջապէս իրեն
տուին, յանձնեցին:

1848ին ԻԳ. օրինաց յօդուածին համե-
մատ՝ յունիս 22ին քաղաքային պաշտօնատեարց

Նոր ընտրութիւն եղաւ. Աղեքս. Բէգրի կառավարին նախագահութէանը տակ: Աս՝ առժամանակեայ ընտրութեան մէջ, քաղքի սոտիկանապետ անուանուեցաւ Յովսէփի Զիդիեան, եւ Հրաման ընդունեցաւ, որ կողոպուտներու ատեն պատճառած վնասները գրի անցընէ եւ անոնց գինն արժեցընէ:

Յուլիս 28ին, էկսօրէն յառաջ, ժամը դէպի տասը՝ քաղքին աշտարակէն սկսաւ լսուիլ ահարկու ձայն մը թէ կու գայ Ռուսը: — Արդէն ասկէ յառաջ, սարսափելի լուրեր տարածուած էին ժողովրդեան մէջ ուուսերու վրայօք. Թէ կնիկները կը յափշտակեն, տղաքը սրէ կ'անցընեն, էրիկ մարդիկը՝ Սիակէրիա կ'աքսորեն, Խարազանով (Kanczuka) կը ծեծեն, եւ այն: Ուստի զարմանք չէ, եթէ ասանկ թշնամիէ ազատելու համար, էրիկ մարդիկը՝ գետնափորթամբանները, զինետունները, ծիսանները՝ աշտարակները մտան՝ պահուըտեցան, իրենց գերտաստաններով: — Քիչերը միայն կը սպասէին անձնուրացութեամբ՝ իրենց սարսափելի կատարածին: Բայց Ռուսերը՝ շատ աւելի լաւ ու զթած էին, քան որչափ կը կարծուէր: Յովսէփի Բորսչեան աւագերէցն՝ եկեղեցւոյն դրան առջեւ, եկեղեցական հագուստի մէջ, ձեռքը խաչ՝ ընդունեցաւ Ռուսերն. որոնք ջերմեռանդութեամբ խաչելութիւնը կը համբուրէին: Ռուսական բանակին մեծագոյն մասը՝ Շարոշի շըշակայքը դրաւ իր բանակատեղը: Ռուսերուն առաջնորդող պարոն Հայդէ եւ լիւտերս զօրապետը՝

քաղաք Եկան եւ գլխաւոր գատաւորէն պահանջեցին, որ ժամու մը մէջ 300 գործավար տայ, որ աւրուած ճամբաները շտկեն:

Քիչ մը ետքը՝ հասաւ նաեւ կայսերական բանակին հաղարապետը, Փրանկ. Տօրշնէր՝ Շարօշէն: Ասիկայ իր առջեւը բերել տուաւ քաղաքային խորհուրդն. ու ամէն բանէն յառաջ երեսը զարկաւ՝ որ ուուսական բանակին առջեւը շներկայացաւ՝ եւ անոր իր հպատակութիւնը ցուցընելու զանց առաւ: Ծանր խօսքերով յանդիմանեց որ՝ իր Վեհափառութեան նկատմամբ անհաւատարմութիւն ցուցուց. — Եւ Հրամայեց. որ իրբեւ պատիժ 20.000 ֆիորին պատերազմի տուգանք վճարէ 200.000 կտոր հաց, խոտ, դարի, միս եւ 40 ձի տայ: — Աս բաւական չէ՝ ութ օր ետքը՝ նորէն 20.000 ֆիորին վճարելու էին աղգայինք: — Ասկից զատ՝ հրամայուեցաւ իրենց որ խոռվարաբներուն անունները գրի անցընեն, իրեն տան, եւ ըսեն թէ ուր պահուըտած են: Ասանկ զինուորական խստութեամբ արձակեց Տօրշնէր իրեն առջեւ ներկայացած քաղաքային խորհուրդն. — որ անմիջապես Յովսէփի Զաքարիաշի տունը ժողովեցաւ խորհրդի: — Քաղաքային խորհուրդը չգտաւ իր շըշանին մէջ ապստամբներ: Իսկ ազատախօսներն՝ ինչպէս Յակովը Սլնբէդիեան, Լատիւզլաւոս Ակ եւ գրիգոր Պէադա՝ արդէն դացած փախած էին: Կայսերական յանձնակաարը պահանջեց, որ ընդ տուն գալ եւ երեւան ելենին, զիրենք բանտարկեն. եւ ասոր վրայօք

զինք տեղեկացընեն։ Ու մինչեւ որ ինք գայ, ամէն ունեցածնին գատաւորական ճամբով դրաւեն։

Աս հանդիպած ատեն, քաղքին տիկնանցը մէջէն, Եղիսաբէթ Դանիէլ, Պետրոս Գաբրտէ-պովեանին կրթեալ կնիկն՝ ուրիշ առաջն կարդի տիկնները հետն առած՝ կայսերական յանձնակատարին առջեւը ներկայացաւ, եւ խոնարհութեամբ ժողովրդեան համար գթութիւն խնդրեց՝ անոր խղճալի վիճակը հազարապետին առջեւը դնելով։ Բայց պատգամաւորութիւնը՝ նպասակին չհասաւ։ — Թէպէտ եւ Յուլիս 29ին առտուն ոռուսական բանակը դէպ իշխկիշվար ճամբայ ելաւ։ այսու ամենայնիւ, հոս մնացին քաղքին ամենէն ահաւոր թշնամիները՝ Տօրշնէր, Ալպէրդի եւ Հայդէ, որոնց առաջն գործքն ան եղաւ, որ քաղաքային խորհուրդն իրենց առջեւը կանչել տան։ Եւ անոր՝ պատերազմի ծախուց ապահովացուցմանը համար Սաս-Լընյէ եւ Հունտօրփ գեղերուն տուչութեան թղթին ստորագրել տան։ — Եւ զինուորաց համար ամեն աեսակ եկամուտէն հրաժարին։ — Ալպէրդի՝ Յակովը Ենդրըդէրիէն քառասուն ձի առաւ, Եւ քաղաքային խորհրդին երդում ընել տուաւ, որ կայսեր հրամանները՝ հաւատարմութեամբ պիտի կատարէ։ Միանդամայն հրամայեց քաղաքային վարչութեան, որ իրեն հպատակութեան նշանը ցուցընէ Ծիկիշվար գացող Վիւտէրս եւ Սկարիադին զրավարներուն։

Քաղաքային խորհուրդը՝ թէպէտ գնաց Ծիկիշվար՝ անոնց հանդիպելու համար, բայց

որովհետեւ զանոնք հոն չդտաւ, Տօրշնէրի առջեւն ելաւ։ Ասիկայ՝ խորհրդականները նորէն յանդիմանեց եւ իրենց հրամայեց, որ զՓրանկ, Պէնէտէք բողոքական քահանան, զՓրանկ, Միգօ վաստաբանը, զԱնտոն Խիգուց ուսուցիչն եւ զՅովհ։ Էօդվէ՛ բանտարկեն եւ իրենց ստացուածքը յաբքունիս դրաւեն։ Հունդարացոց հետ դաշնակցութեան մէջ եղած երիտասարդներուն անունները 48 ժամու մէջ իրեն ծանուցանեն, ապա թէ ոչ՝ չէ թէ միայն զիրենք խարազնել կու տայ, հապա նաեւ կախազան կը հանէ։ — Ասկից ետքը՝ զիրենք առջեւէն վոնտեց, ու քովը պահեց միայն զԱնտուածատուր Նուրիճան՝ քաղաքային պաշտպանը։

Քաղաքաբաշխութիւնն՝ իրբեւ թէ իր յատուկ վերջնական դատաստանին առջեւը կեցած՝ իրեն եղած հրամանին՝ վրայ խորհուրդ ընելէն ետեւ, յօրինեց աղաչանաց թուղթ մը, զոր Յովսէփի Բորոի ժողովրդապետը։ Հ. Մաղաքիա եւ քաղքին նախակարգ տիկնայքը պիտի տանէին Տօրշնէրի։ — Բայց Աստուծոյ նախախնամութեամբն աւելի շուտով աղատեցան, քան որչափ կը յօւսային։ Աղաչաւոր պատգամաւորութիւնը Ծիկիշվար հասաւ Յուլիս 31ին։ Կոյն միջոցին հոն հասաւ նաեւ հունդարական զօրքն, ու հարկաւորութիւն չեղաւ ողորմութիւն խընդրելու։

Թէպէտ Աւգոստ. 7ին, Ծիկիշվարի քով՝ Սկարիադին ուսու զրավարն ինկաւ, բայց ուսուսական զօրքը դէպ ի Եղիսաբեթուպոլիս յառաջ ՊԵՏՈՒԹՅԻՒՆ 2.

քաղեց: Բանակը՝ քաղքին մէջ գտած ամէն տեսակ անսառուն ու հաւեղէն առաւ, տարաւ. — պարտէզներէն՝ չհասունցած դդում, դեղինցած վարունդ, պտուղ եւ անհամ ու անուտելի բյու կերաւ, սպառեց: Քաղաքը տուաւ բանակին հաց, վարսակ, խոտ. այնպէս որ առանց շատ անհանգստութիւն պատճառելու, դէպ ի Մէտիաշ յառաջացաւ:

Աւգոստոս 11ին, կայսերական յանձնակատարը՝ քաղաքային խորհուրդը տեղեկացուց, որ Վօլկէմութ՝ Սիպինի մէջ, իր վեհափառութենէն, դրանսիլուանիոյ կառավար եւ զօրապետ անուանուելով՝ ասկից ետքը պաշտօնական դրութիւններն իրեն ուղղուելու են:

Կառավարը՝ Հոկտ. 11ին Եղիսաբեթուագորիս գալով, քննութեան տակ ձգեց զօրանոցը. եւ քաղաքացւոց խնդրանօք քիչ մ'ետքը զինուոր դրաւ հոն:

Ասոր յաջորդեց քննութիւնը: Գրիգոր Տայպու գաղ եւ մէկալ ուսուցիչները՝ պատերազմի դատաստանին առջեւ ելան: Մարտինոս Բօրեան բանտարկուեցաւ. ուրիշները՝ կայսերական բանակին մէջ զինուոր դրուեցան: — Քաղաքը կորսնցուց իր անկախութիւնն ու վիճակական յանձնակատարի մը տակ ինկաւ:

Ասով լմբնցաւ քանիներու եւ քանիներու սրտին մէջ մեծ յցսեր ծնանող յեղափոխութիւնն առանց, արդիւնքի մը. — մանաւանդ թէ ոչ առանց քիչ կորստեան, ազգայնոց համար:

— Ասոր վրայ ոգիներն արտաքուստ խաղաղացան. ու մնաց շատ ողբ, հեծեծանք ու աղետալի հետեւանք:

*

Զնկատելով՝ թէ յեղափոխութիւնն Եղիսաբեթուագուցոյ ազգայնոց որչափ բարոյական վեաս ըրած է, — հարկ է որ ընդունինք, թէ արտաքոյ կարգի էր իրենց նիւթական կորուստը: — Անհատնում գանձ ու ստացուածք յափշտակեցին զինուորներէն դատ, մերձաւոր ու հեռաւոր քառասունուչորս գիւղաքաղքի, գեղի եւ քաղաքի բնակիչները: Կողոպուտը՝ ժամանակակից տարեգիրները մերձաւորապէս 500.000 ֆիորինի կը հաշուեն: Թէ իրօք այսափ էր, հաստատապէս չենք գիտեր: Բայց այնչափս կրնանք ըսել ստուգապէս, թէ յեղափոխութիւնն զեղիսարեթուլոյ ազգայիններն իրենց փճանալուն ծայրը հացուց: Բեկաւ իրենց զօրութեան զիղն. անանկ որ չկրցան մէյ մ'ալ յառաջուան բարօրութեան հասնիլ: Վհատեցան, տկարացան, ինկան, մէյ մ'ալ չելլելու համար: —

Թէպէտ խոռվայոյդ ատեններն անցնելէն ետեւ, ինչպէս տեսանք, վերին իշխանութիւնը՝ քննութիւն ընել տուաւ. — ու Եղիսաբեթուագուց ազգայիններէն կողոպատուած բաներէն խել մը ոչինչ արժէք ունեցող բան դարձեալ ետ եկաւ: Սակայն կողոպտուած ու տարուած ստացուածքին եւ ոչ հարիւրին մէկն էր ետ դարձածը: Մէյ մը կորսուածը՝ կորսուած մնաց:

Պատերազմական ծախքերուն վրայօք եղած վճարմունքներուն անդորրագիրները գեռ կցած են. թէպէտ ոչ ամէնը: Մէկ երկուքը՝ դրուած անցուած են դիւանատան թղթերուն մէջ — գերմաներէն լեզուաւ: Ասոնցմէ մէկուն թարգմանութիւնն է յաջորդը:

Կայսերական թագաւորական զինուորական քաղաքային վերին հրամանատարութիւն ի Ընկէցվար:

Անդորրագիր

4047 ֆիօր. — քո. այսինքն՝ Չորսհազար ու քառասունուեսթը ֆիօրինի վրայօք. դաշնադրութեան դրամով (Conv. Münze). զրք վերսցրեալ քաղաքային հրամանատարութիւնն Եղիսաբէթուպոլիս քաղքէն իրբեւ պատերազմի տուրք, ճշգիւ ու իրապէս ընդունած է, պաշտօնապէս կը հաստատուի:

Ընկէցվար 1849, Փետր. 6.

Նիմ. յ. յ.։
Հազարապետ, ¹:

Ուրիշ անդորրագիր մը յաջորդ կերպով տրուած է.

¹ Vom k. k. Milt. Stadt Comdo zu Schäsburg.

Quittung

Über 4047 fl. — kr. Sage! Vier Tausend Vierzig Sieben Gulden in C. M. welche das obige Stadt Commando, am Kriegs-Contributions Gelder von der Stadt Elisabethstadt richtig und baar übernommen hat, quittiret.

Schäsburg den 6ten Febr. 1849.

Nipp, m. p.
Major.

Կայսերական թագաւորական զինուորական քաղաքային հրամանատարութիւն ի Ընկէցվար.

Անդորրագիր.

1053 ֆիօր. — քո. այսինքն՝ Մէկ հազար ու յիսուն ու երեք ֆիօրինի վրայօք դաշնադրութեան դրամով, զրք վերսցրեալ զինուորական քաղաքային հրամանատարութիւնն, իրբեւ պատերազմական արոց դրամ, Եղիսաբէթուպոլիս քաղքէն, այս օրս ճշգիւ եւ իրապէս ընդունած է. պաշտօնապէս կը հաստատէ:

Ընկէցվար 1849, Փետր. 12.

Նիմ. յ. յ.։

Հազարապետ, ¹:

Երթեւեկող զինուորական վերին հրամանատարութիւնն ալ, որ Ճայդէ Հազարապետին առաջնորդութեանը տակ, ասդին անդին կը պտըտէր ու կը հսկէր՝ յաջորդ անդորրագիրը տրուաւ 8000 ֆիօրինէն մացած 2900 ֆիօրինին վրայօք:

¹ Vom k. k. Milt. Stadt Comd. zu Schäsburg.

Quittung

Über 1053 fl. — kr. Sage! Ein Tausend Fünfzig drei Gulden — kr. in Conv. Münze, welche das obig. Milt. Stadt Commando, an Kriegs Contributions Gelder, von der Stadt Elisabethstadt, unter heutigen dato richtig und baar übernommen hat, amtli. quittirt.

Schäsburg. den 12ten Februar 1849.

Nipp. m. p.
Major.

"ԵՐԺԵԼԵԿՈՂ" (Streif.) ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹԻՒՆ.

ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ.

2900 Փիօր. այսինքն Երկուհաղար ինը-Հարիւր Փիօրինի վրայօք դաշնագրութեան դրամով, զըռն որ Եղիսաբեթուպոլիս քաղաքը՝ պահանջք մնացած պատերազմական տրոց ստրկէն, ստորեւ գրողին իրապէս ու ճշդիւ վճարած է:

ԱԼՄԱՀԻՒԴԻՒՆ 849. մարտ 10:

ԱՅԻՆՔՆ 2900 Փ. ԴՀՆ. ԳՐԱՄ:

ՊԼԱՎԻՆ ՀԱՅՐԵՆ. Յ. Յ. :

ՀԱՂԱՐԱՎԵՄ^{1:}

Տառապանաց ու աղքատութեան վերջին ծագը Հասած քաղաքացիք՝ որպէս զի իրենց ողորմելութեանը քիչ մը օգնեն, մտածեցին որ վերին իշխանութեան դիմեն, եւ իրենց խեղճութիւնն անոր առջեւ գնելով՝ խնդրեն, որ եղած մեծ վնասները քիչ մը տեղը բերեն:

Ուստի վնաս կրող եւ փճանալու ծագը Համնող քաղաքացիներէն իբր 35 հոգւց ստո-

¹ Streif Comando.

Bestätigung

Ueber 2900 fl. Sage: Zwei Tausend Neuhundert Gulden in Conv. Münze, welche die Stadt Elisabethstadt an rückständigen Contributions Geldern an Gefertigten baar und richtig abgeführt hat.

Waldhütten am 10. März 849.

Br. Heyette, m. p.
Major.

ՐԱԳՐՈՒԹԵԱՄԲ՝ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՎԱՐՀՈՒԹԵԱՆ ԱՂԱ-
ՇԱՆԱԳ ԾՈՂ ՂՋ ՄԸ ԳՆԱԳ: ԱՄՈՐ ՄԷՂ՝ ԵՂԱԾ ԿՈ-
ՂՈՎՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՍՈՒՑԱԾ ՎԵԱՄՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԻ
ԳՈՒՆՈՎ ՔԱՂԱՔԱԲԱԺԽՈՒԹԵԱՆ ԱՊՉԵՒՐ ՂՆԵԼԵՆ
ԵՏԵւ, ԿԸ ԻՆԴՐԵՆ, ՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ,
ԻՐ ԿՈՂՄԱՆԵԿ ԳՐԵ ԵՂԱԾՆԵՐԸ ՍԱԼՄԵՆ, ԿԱՅՍԵՐԱ-
ԿԱՆ ԹԱԳԱւՈՐԱԿԱՆ ԳԱԼԱՊԱԿԱՆ ՅԱՆՃՆԱ-
ԿԱՏԱՐԻՆ. ՈՐՊէս զի ասիկայ ՃԱՄԲԱՅ ՄԸ ԳՄՆԵ,
ԳՄՆԵ ԱՌԴԱՄԱՆԱԿԵԱՅ ԿԵՐԱՊՈՎ՝ ԱՄԷՆ ՕՐՈւան
ՀԱԳԵՐԵՆԻՆ ԳԹՆԵԼՈւ:

ԱՀԱ ԱՂԱՅԱՆԱԳ ԾՂՋԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒ-
ԹԻՒՆԸ:

"ՄԵծարգոյ քաղաքային խորհուրդ:
Դժբախտ քաղաքի մը բնակիչները կը մեր-
ձենան քաղաքային խորհուրդիդ առջեւն — որ
նոյն ժողովրդեան մշջէն կոչուած է, քաղաքին եւ
իր քաղաքացիներուն խնդիրները կարգադրելու:

Աս ժողովուրդն՝ ողորմելութեան ու վերջի
աստիճանի Հարուածներու բեռան տակ հեծե-
լով՝ կը մօտենայ արտասուօք իր գանգատները
լսեցընելու, քաղաքային վարչութեան. — ուսկից՝
իրաւունք ունի սպասելու՝ իր առաջնորդացը
մտադրութիւնն, օգնութիւնն ու ապաքինու-
թիւնը:

Տարի մըն է անցած — յունուար 26ին —
ան սարսափելի պատահարէն ետեւ, որ մեր
քաղաքին բնակչացը գլուխն եկաւ: Օրինակ չկայ,
որ ժողովրդեան մը վրայ հասած ըլլայ երբեք
այնպէս անիրաւութիւն, առանց մէկ պատճառի,
ինչպէս հասաւ այն ատեն մեր վրայ: Որ եւ է

մերձակայ ազդին, գրացւոյ, կամ՝ շրջակայ բնակիչներէն մէկուն՝ ամենափոքր վեասն ընելու ետեւէն չեղանք: Մարդ մը չվշտացուցինք. մարդու մը չվեասեցինք: Ապրեցանք իբրև վաճառական մարդիկ՝ պատուով եւ շիտակ ճամբով: Ի վերայ այսր ամենայնի, ան՝ նոյն իսկ մեր թոռներուն առջեւ դառն յիշատակաց մնալի օրը, մէտիացի քաղաքացւոյ մը, Գապինիի առաջնորդութեան տակ, շատ դրացի վարչական բնակիչներ մեր վրայ յարձակեցան եւ քաղաքային խորհրդին սպառնացան՝ որ քաղաքը կրակի կու տան եւ կը կողոպտեն, եթէ որ իրենց անմիջապէս 40.000 ֆիորին ստակ չի տրուիր: Ու որովհետեւ որոշուած մէկ ժամու միջոցին մէջ, այնչափ իրական դրամ՝ քովէ քովլ բերելն ի վիճակի չէինք. թէպէտ եւ մահն աչքերնուս առջեւ առած էինք. — բայց եւ այնպէս ան քիչ ժամանակամիջոցին ալ լըննալը չսպասելով՝ քաղքին շատ տեղերը բռնկցուցին եւ բնակիչներն անխնայ սպաննելու սկսան: Ու երբ բռնովին կորսուելու վայրիկեաններուն մէջ՝ յուսահատութեամբ պարապ տեղ, ողորմութիւն, կը ինդրէինք, Մէտիաշ գտնուող կուլիէլմէան հուսարները հասան. որով մեր վրայ յարձակողները ձրուելով՝ միայն Աստուծոյ նախախնամութեամբ ազատեցանք Այնուտի եւ Զոլոդնայի գլուխն եկած սարսափելի հարուածէն ու կոտորածէն:

Բայց մեր միաթարութիւնը միայն վայրկենական է եղեր: Որովհետեւ հազիւ թէ մա-

հուան երկիւղէն քիչ մը հանգստացան մեր դառնացած սրտերն՝ երեք օր ետքը — յուսնուար ՅՈՒՆ առատու — լուր գալով՝ որ ահագին խաժամուժ ամբոխը նորէն դէպ ի մեր քաղաքը կը մօտենայ, նոր երկիւղ պատեց մեր սրտերը, եւ սարսափելով նորէն մտուընիս եկաւ, ան զարհուրելի պատահարն, որ քանի մ'օր յառաջ գլուխնիս եկած էր: Ու երբ իրօք տեսանք՝ որ միեւնցն մարդիկներն, ալ աւելի ուժգնութեամբ ուզեցին մեր վրայ յարձակելու եւ զմեղ կորսընցընելու՝ — ամէն մարդու առջեւ սիրելի կեանգերնիս ազատելու համար — գրեթէ ամենգնիս ստիպուեցանք մեր քաղաքը, մեր տները, բոլոր ունեցածնիս թողուլ, եւ ան կողմն երթալ ուր որ լստուած կը տանի. ուր որ աչուընիս կը տեսնէ: Ուստի ելանք, փախանք: — Յայտնի է թէ աս բանս պիտի չընէինք, եթէ գիտնայինք, որ կայսերական թագաւորական բանակը մեր ետեւէն քաղաք կու գայ: Ինչու որ՝ անօր հաստատուն նկարագիր ունենալուն, մարդավարութեանը, կանոնաւորեալ հրահանգքին վրայ ասպահովութիւն ունեինք. ու լաւ գիտէինք թէ՝ անմեղ, անկարող ու ափ մը ժողովրդեան փճանալը՝ մեծ պարծանք մը պիտի չչամարէր. — Հապա ընդ հակառակն, ճշմարիտ պատժապարտներն, արժանապէս պատժելու, մոլորածներն ուզիղ ճամբան բերելու եւ անմեղները՝ պաշտպաննելու ձեռք պիտի զարնէ:

Բայց որպէս զի չըլլայ թէ, յունուարի 26ին անգթութիւնները, զոր գործադրեց մեր

վրայ շրջակայ գեղերուն ժողովուրդը՝ — վերո-
դրեալ Գաալինիի առաջնորդութեամբը — հի-
մակ նորէն ճշմարտին — անդաստական եղանք:
Սակայն երբ լսեցինք, թէ պարոն Հայդէ կայսե-
րական բանակով մը մեր քաղաքը մտաւ —
իրեն պաշտպանութեանը դիմելու ածապարե-
ցինք: Աս միջօցին արդէն կայսերական թագաւո-
րական բանակը — մեր քաղքին վրայ 8000
ֆիորին պատերազմական ծախք գնելէն ետեւ —
զեղիսաբեթուպոլիս թողուց, եւ — մենք՝ դար-
ձեալ շրջակայ գեղերուն բնակիչները դտանք
հօն: Ամէն աղաւանք ու պաղատանք որ մէյ մը
դադրին մեր ստացուածքները կողոպտելէն ու
փճացընելէն՝ պարապի ելաւ: Գանդատ ընել,
օգնութիւն խնդրել, աղաւել՝ պարապ բան էր.
ու նայելու էինք՝ թէ ինչպէս կը կոտրտեն մեր
խանութները, կը տանին, կը կրթեն մեր ապրանք-
ները: Երբ ասոնք լմինցան՝ կարգաւ առին աները:
Մեր դուարները՝ մեր անասունները, մեր հաւ-
եղէնները, կահ կարասին, զգեստեղէնները,
տնտեսական գործիքները, ամէն շարժական
ստացուածք ու նցյն իսկ կերակրեղէնի վերաբե-
րեալ բաներն առին տարին՝ սպառեցին ու փճա-
ցուցին: — Ընդերն աւրեցին, ապականեցին.
պատուհանները, վանդակները, դռները՝ վար
առին, կոտրտեցին ու այրեցին:

Թէպէտ կեանքերնիս պահեցինք. բայց
անչափ աւելի դառն եղաւ մեր վիճակը: —
Մուրացկանութեան համնելով՝ առուտուրն —
որմէն կ'ապրէր օր աւուր վրայ՝ դրեթէ բոլոր

քաղաքը — բոլորովին դադրեցաւ: Վաճառա-
կանք՝ պարտքերով ծանրանալով եւ վարկերնին
կորսնցընելով՝ առանց մէկ քառանդանի մնացին:
Երկրատէրներն՝ իրենց դուարէն ու երկրագոր-
ծութեան գործիքներէն — իսկ արուեստաւորք՝
իրենց արուեստը շարունակելու գործիքներէն
զրկուելով՝ ընդհանրապէս ամենուս կենաց ջիզը
կտրուեցաւ, ու եղանք անգործ, մուրացիկ:

Ահա մեծարդոյ քաղաքային խորհուրդ՝
մեր տիսրալի վիճակին պատկերը: Աս բանս գիտէ
եւ կը տեսնէ մեծարդոյ խորհուրդը: Ուստի
իրաւամբ կրնանք յուսալ՝ որ քաղաքային վար-
չութիւնն՝ ինչպէս որ իր գործքն ու պաշտօնն
է. — պատշաճ տեղը՝ մեր մսիթարութեանն եւ
մեր վիճակին լաւացուցմանը նկատմամբ աղջու
քայլեր կ'ընէ. — այնչափ աւելի, որչափ որ
զմեղ ամբողջապէս կողոպտելէն ետեւ, մէկ կող-
մանէ պարոն Հայդէի ձեռօք մեր՝ վրայ դրուած
8000 ֆիորին պատերազմի ծախքը վճարելու
համար, քաղաքային վարչութեան հրամանին
համեմատ, ամենք՝ ունեցած վերջին դանկերնիս
ալ տուինք: — 1849ին, յուլիսէն մինչեւ սեպ-
տեմբեր՝ կայսերական թագաւորական եւ ուու-
սական բանակներուն համար հարկաւոր եղած
ամէն — մեր կողոպտուելէն ետեւ ժողոված —
բնութեան բերքերը տալու պարտաւորուած
ըլլալով՝ — ուրիշ կողմանէ, սեպտեմբեր 8էն
մինչեւ այս օրս անթիւ ձիաւոր զօրք մեր քաղ-
քին մէջ պահելով՝ որն որ մեր քաղքին ժողո-
վըրդեան քիչութեանը հետ համեմատելով —

վերջի աստիճանի ծանրաբեռնութիւն է. — ամէն կերակրեղէնէ եւ պարենէ մերկանալով՝ սպառելով — ինչպէս քաղաքային խորհուրդն ալ կընայ տեսնել — հոն հասանք, որ տեղ մը շարժելու, ամէնօրեայ ապրուստնիս գտնելու, հասարակաց ծանրաբեռնութիւնները կրելու եւ թագաւորական տուբքերը վճարելու ամենեւին ի վիճակի չենք:

Արդ՝ ամէն բանի կողմանէ մենք մեղի թող տրուած ըլլալով՝ ստիպուած ենք մեծարոյ խորհրդիդ դիմելու եւ աղաչելու, որ բարեհաձի մեր արդարացի ինդրոյն նկատմամբ քայլեր ընելու եւ ասոնց վրայօք վերին կառամարութիւնը տեղեկացընելու. եւ աղաչելու, որ կէս միլինէն աւելի մեղի եղած վեասն — որուն ծրագրութիւնը մեծարդոց քաղաքային խորհրդին քո՞ն է — կերպով մը փոխարինուի:

Մենք՝ մեր իրաւացի դատին վրայ վստահելով՝ վերին իշխանութեան գթութենէն՝ պաշտպանութիւն եւ արդարութիւն կը յուսանք: Հոսներիակած բազմատեսակ դրութիւնները՝ յայտնապէս կը վկայեն, որ մեր շրջականներուն մարդիկներէն պատճառած կողոպուտները ճշմարիտ են, երբ նոյն իսկ գեղերուն առաջնորդները՝ մեղի ետ խրկեցին յափշտակուած առարկաներէն քանի մը ոչինչ բան. — որով ճանչցուեցաւ ու ճշմարտեցաւ՝ թէ այն գեղերուն բնակիչները տարին մեր ստացուածները:

Բաց ասկէ, կը յամարձակինք խոնարհ մեծարանօք ինդրելու, որ աս նիւթիս նկատ-

մամբ քննիչ մասնաժողով մը խրկուի, որ կարենայ համոզուիլ՝ մէկ կողմանէ ան անարժան ու անգութ գործառնութեանց վրայօք, որոնք մեղի դէմ եղան, երբ զմեղ՝ ամէն բանէ կողոպտեցին, ամէն բանէ զրկեցին ու ողորմելութեան վերջին ծագը հասցուցին — ու մէկալ կողմանէ անոր վրայօք՝ որ այս քաղաքն երբեք յանցանք գործած չէ իր մեծափառութեանը դէմ, որով զմեղ՝ մեր հակառակորդները ամբաստանեցին:

Եւ այնչափ աւելի հարկ է, որ պահանջենք քննութիւնն, որովհետեւ նոյն իսկ զմեղ կողոպտովները՝ մեղի դէմ ամբաստանութիւն կ'ընեն, թէ մենք ենք, որ իրենցմէ առինք այն բաներն, երբ՝ կողոպտուած բաներն իրենց քով գտանք ու ետ պահանջեցինք: — Աստուծոյ եւ մարդիկներու առջին հաւասարապէս գատապարտելի գործերնին, ասով մեղմացընել. եւ արդարը՝ մեղապարտ ցուցընել կ'ուզեն:

Մեծարդոյ խորհուրդն իմաստութեամբ գիտէ իր ընելիքը: Ուստի նորոգելով եւ մասնաւորապէս յանձնելով մեր արդարացի ինները, — ենք

Մեծարդոյ քաղաքաբաշխութեան

Եղիսաբեթուպոլիս 1850, մարտ 7.

Խոնարհ Ռապուաները

Խաչիկ Ալևդբէդրեան. յ. ձ.

Վաճառական.

Գրիգոր Կորովէեան. յ. ձ.

Յովհաննէս Լուգաչեան կրտսեր. յ. ձ.
 Մարտինոս Գօրդեան. յ. ձ.
 Յովհաննէս Գօրդեան. յ. ձ.
 Ստեփանոս Սլոբէզրեան երէց. յ. ձ.
 վաճառական.
 Գրիգոր Գօրաչոնի. յ. ձ.
 Անտոն Գողոշայեան. յ. ձ.
 վաճառական.
 Յովհաննէս Լուգաչեան երէց. յ. ձ.
 Գէորգ Բօրեան երէց. յ. ձ.
 Ստեփան Տօնցքի. յ. ձ.
 վաճառական.
 Մարտինոս Գողոշաեան. յ. ձ.
 վաճառական.
 Մանուկ Անդոլֆիեան. յ. ձ.
 Խաչիկ Աւետիքեան. յ. ձ.
 Յովհէփ Զաքարիաշ կրտսեր. յ. ձ.
 վաճառական.
 Յովհաննէս Բօրեան. յ. ձ.
 վաճառական.
 Նիկոլայոս Սէնդովիչեան. յ. ձ.
 Վիմն Դանիէլեան. յ. ձ.
 վաճառական.

Փրանկիսկոս Կէմէդ. յ. ձ.
 Գրիգոր Բօրեան. յ. ձ.
 Լատիզլաւոս Սէնդովիչ կրտսեր. յ. ձ.
 վաճառական.
 Գաւիթ Զարեան. յ. ձ.
 վաճառական.
 Աստուածատուր Զարեան եւ ընկ. յ. ձ.
 վաճառականներ.
 Մարտինոս Գոնդրաս. յ. ձ.
 Անտոն Լուգաչեան կրտսեր. յ. ձ.
 Թղթատարութեան վերատեսուչ.
 Խաչիկ Եօրկայեան. յ. ձ.
 վաճառական.
 Գրիգոր Գորէբեան. յ. ձ.
 Անդրէաս Խայեան. յ. ձ.
 վաճառական.
 Յովհաննէս Տայպուդադ. յ. ձ.
 Յովհաննէս Շվարց. յ. ձ.
 Յովհաննէս Սլոբէզրեան. յ. ձ.
 Անտոն Լուգաչեան երէց. յ. ձ.
 Գոմինիկոս Նովագեան. յ. ձ.
 Սիմոն Աւետիքեան. յ. ձ.
 Էմանուէլ Շբօմբէրէբ. յ. ձ.

Յակովը Սընբէդրեան. յ. ձ.
 Լուդովիկոս Սընբէդրեան. յ. ձ.
 Լուդովիկոս Կորովէեան. յ. ձ.
 Ղուկաս Բագրուպանեանի. յ. ձ.
 Անտոն Բէդէլէի. յ. ձ.
 Պետրոս Պիհուլֆի. յ. ձ.
 Նիկողայոս Ոսկերիչեան. յ. ձ.
 Միքայէլ Գաբրէպովեան. յ. ձ.
 Անտոն Դանիէլեան. յ. ձ.
 Յովշաննէս Զոքորիաշ. յ. ձ.
 Անտոն Բէրդիան. յ. ձ.
 Ղուկաս Լուքաչֆի. յ. ձ.
 Յովշաննէս Տոմիկան. յ. ձ.
 Ալոիզիոս Գրաուս. յ. ձ.
 Յովշաննէս Պագդիզ. յ. ձ.
 Կատարինէ Գէլեան. յ. ձ.
 Մանուկ Լուքաչի որբեւորին. յ. ձ.
 Մարտինոս Շէտէշմայէր. յ. ձ.
 Աստուածատուր Գարաչունի. յ.
 Անտոն Մէտիաշցի Յովշաննէսեան. յ. ձ.
 Անտոննեան.
 Աստուածատուր Ոսկերիչեան. յ. ձ.

Առաջիկայ աղաչանաց թուղթը թէտէտեւ
 սրտաշարժ ու գեղեցիկ ոճով գրուած է, այսու
 ամենայնիւ պարունակութիւնը ճշմարիտ չէ ըստ
 ամենայն մասանց: Եղիսաբեթուպոլսոյ ազգայ-
 ինք չէին կրնար ամենեւին արդարանալ, եւ
 իրաւունք չունէին հանգիստ սրտով ըսելու թէ
 անմեղ են, յանցանք մը գործած չեն տէրու-
 թեան ու իր վեհափառութեանը դէմ — երբ
 մէկ կողմանէ աւելի յեղափոխականաց կողմը կը
 միտէին թէ գործքով ու թէ խօսքով եւ մէկալ
 կողմանէ յայտնի ու ծածուկ ճամբաներով եւ
 միջոցներով կայսերականաց դէմ կը գործէին:
 — Աս այսպէս ըլլալով ալ, ամենեւին չենք
 կրնար տարակուսիլ թէ այս բանս՝ ազգին ընդ-
 հանուր կամքն ու գաղափարը չէր, հազար միայն
 քանի մը տաքարիւն աղատաբերան ազգայնոց
 ճարտարաբանութեան ու անխոչեմութեան հե-
 տեւութիւնն էր:

Վաճառականաց աղաչանքը՝ քաղաքային
 խորհուրդն ընդունեցաւ. եւ իւրացընելով —
 որովհետեւ նցն իսկ իրեն ընդոծիններն էին
 ամենէն մեծ վնաս կրողներն — իր կողմանէ
 կայսերական թագաւորական գլխաւոր յան-
 ձնակատարին իրկեց:

Աս աղաչանաց թուղթն որ 1850 մարտ
 21ին գրուած է, յաջորդ հասցէն ունի. «Առ
 տմենապատիւ Փրանկ. Սալմէն աղա, գաւուա-
 կան կայսերական թագաւորական ընդհանուր
 յանձնակատար: — Եղիսաբեթուպոլսոյ կողոպ-
 տուած վաճառականներուն խոնարհ աղաչանաց

թուղթը : — Եւ որովհետեւ աս աղերսագիրն ալ, գրեթէ ան բանը կը պարունակէ, ինչ որ քաղաքացիք՝ քաղաքային ժողովըն խրկած էին, անոր համար զանց կ'առնում անոր թարգմանութիւնը հոս դնելու:

Անոր ստորագրողներն — ինչպէս կ'երեւայ — յաջորդ առաջնակարգ ու պաշտօնական անձինքներն էին:

Յովեկի Ռուբենան . յ. յ.
Յովեկի Օստարիկան . յ. յ.
Նէրուլյոս Անդրեյն . յ. յ.
Որեկան Ալեքսեյեան . յ. յ.
Ոիհան Գրանելյան . յ. յ.
Յովեննեկ Լոււտան . իրաւուց . յ. յ.
Խոակի Ալեքսեյեան . յ. յ.
Որեկան Տոնիկ . յ. յ.
Անդրեան Գրայուլյան . յ. յ.:

Բայց աղաչանաց թուղթն արդիւնաւոր հետեւութիւն մը չունեցաւ:

Թէ ինչ բուռն զօրութեամբ եւ քանի գիւղական հասարակութիւն յարձակեցաւ Եղիսաբեթուապոլսաց վրայ՝ զանիկայ կողոպտելու եւ փճացընելու համար, կրնանք տեսնել ժամանակակից տարեգիրներուն մէջ անցուած ցանկէն: — Ըստ այսմ հարուստ կարծուած հայրանակ քաղքին հասարակութեան վրայ եկան կողոպտելու, ընդ ամենը 44 գիւղական հասարակութեան ընչափաղց բնակիչները: Եւ

ամենէն աչքի զարնող ու զարմանալի բանն անէ, որ չէ թէ միայն մերձակայ գեղերէն, հապաքաղքէն շատ հեռու եղող գաւառներէն ալ Եղիսաբեթուապոլիս եկան յափշտակելու:

Կը ներփակեմ աս հասարակութեանց, գեղերուն ու նաեւ քաղաքներուն ցանկն, ինչպէս որ քաղաքային դիւանատան արձանագրութեանը մէջ անցուած է:

Արգ՝ 1849 յունուար 26ին եւ յաջորդօրերուն մէջ Եղիսաբեթուապոլիս քաղքին կողոպտուելուն առթիւ՝ յափշտակութիւն ըսին վարը գրուած քաղաքներուն եւ գեղերուն բնակիչները.

Ա. Շինչելուէ անուէն.

- | | |
|----------------------------|-------------------|
| 1. Շիկիշվարի քաղաքացիները. | 6. Սաս Տայս. |
| 2. Հեղուր գեղը. | 7. Նօկյ Աէօլէտօշ. |
| 3. Տանօշ. | 8. Բրօտ. |
| 4. Հոլովիլակ. | 9. Սէնդ Լասլօ. |
| 5. Շէկէշտ. | 10. Հէնտօրֆ. |
| | 11. Աբոլտ. |

Բ. Մէրէ-շէ անուէն.

- | | |
|------------------|---------------------|
| 1. Շարոշ. | 5. Էձէլ. |
| 2. Վալտհիտ. | 6. Դապլաշ. |
| 3. Նօկյ Գոբուշ. | 7. Պէրդհոլոմ քաղաք. |
| 4. Ուիլան Գոլվօ. | |

Գ. Նօկյ Շինչելուէն.

- | | |
|------------------------|-------------------|
| 1. Նօկյ Շինչել քաղաքը. | 4. Բօժա. |
| 2. Սէնդ Ակօթա. | 5. Բրէբօշդ Փոլվո. |
| 3. Եօգօպփոլվո. | |

Դ. Աւելին ֆեճեր բառեւն.

1. Գերէշտ.
2. Գէօլտովին դէլքէ.
3. Ռուտայլ.
4. Ալմոգէրէգ.
5. Ույփալու.

Ե. Գէ-էէ-լլէօ բառեւն.

1. Տօմալտ.
2. Հունտորֆ.
3. Եօրմէնյէշ.
4. Սէնդ Իվան.
5. Օլա Սէնդ Լասլօ.
6. Օլա Շըմոշ.
7. Օլա Ռւտվորհէյլ.
8. Սաս Էրնյէ.
9. Գունտ.
10. Եօվէտիչ.
11. Շօմոկյոմ.
12. Կոկան.
13. Վարոլյո.
14. Ալմաշ.
15. Ճագօշ.
16. Տորլոց ո:

Աս քառասունուշորս հասարակութեանց
մէջն միայն 15ին գատաւորները խրկեցին ետ,
քանի մը փուժ բան Եղիսաբեթուպոլսոյ ազգայ-
նոց — անանկ բաներ, որ գրեթէ ողինչ ար-
ժէք կը պարունակէին: Իսկ բուն թանկագին ու
դիւրաւ պահուելի առարկաներն — ինչպէս
բնական է ենթադրել, ընդ միշտ անհետացան:

Ասոնց մէկ քանիին ցանկը կը դնեմ հոս,
ինչպէս որ գատած եմ դիւրանին մէջ:

Մեծ գաբուշի պաշտօնարանը խրկեց Եղի-
սաբեթուպոլսոյ՝ յաջորդ կողոպաուած բաներն,
աս վերնագրով.

“Յայտարարունիւն.”

“Քանի մը՝ Մեծ գաբուշցիներու ձեռօք,
Եղիսաբեթուպոլիս քաղքէն առած առարկանե-

րուն ցանկն. որոնք Լուգովիկոս Գիշ-Բալ, Մէ-
տիաշի ուտիկանութեան նախագահին հրամա-
նաւն Եղիսաբեթուպոլիս խրկուեցան, 1849,
Մայիս 3ին:

1. Երկու արկդ, զանազան ապրանքներով.
2. Մէկ կանանչ կապոց մը.
3. Երեք կտոր յախճապակիէ խահուէի
աման. եւ բարձ մը.
4. Մետաքսէ գլխանոց մը, — երկու գայ-
լիկոն — երեք անագէ պնակ.
5. Ծառ կտրելու մլրատ մը — հայելի մը.
6. Երկու ամառնային վերնազգեստ —
կանանց կրկնոց — մուշտակ մը:
7. Չորս կտոր կացին.
8. Մեծ ժամացոյց մը. — աղաց մը.
9. Ողորկելու երկաթ մը (Bügeleisen).
10. Ծածկոց մը — կանանց վերնազգեստ
մը — վեց երկուտասանեակ ասեղ.
11. Մէկ ծրար կարմրագոյն ծխափող —
երկու ծրար ծխափող.
12. Բարձ մը — սեղանի սիրոց մը —
մէկ երկայն կանանց զգեստ.
13. Երիկ մարդու շապիկ մը — հողա-
թափ մը.
14. Մէկ մանելու գործիք — մէկ սեւ
չուխայի կտոր մը — անձրեւնոց մը. — ծխա-
փողեր — խարբալ (մաղ) մը:
15. Տոպրակ մը՝ ամէն տեսակ ժապաւէն-
ներով, պատատանքներով.

16. Երկաթի շրջանակ մը. — մէկ խորովայից դանակ (Brathauen).

17. Ծխախոտ կտրելու դանակ մը.

18. Երկու մեծ հայելի, — մէկ ծրաբ զգեստ, — երկու վերմակ բամբակէ.

19. Հին կաթսայ մը, — պղնձէ կշիռք մը — մէկ տաշտակ մը — մէկ եփելու թիթեղէ տապակ — մէկ խահուէի սկահակ — պղպեղի աղօրիք՝ փայտէ — մէկ պատի աշտանակ մը — քնար մը:

20. Տոպրակ մը՝ զանազան նիւթերով — երկու հողաթափ — կոճակներ:

21. Վերմակ եւ բարձ մը — երեք կտոր սպիտակեղէն եւ մէկ բարձ մը:

22. Վերմակ մը — ծխափողեր — նորէն վերմոկ մը — ծխափողեր, — եղան մորթ մը:

23. Ծխափողեր — տեսակ տեսակ առարկաներ — զգեստեղէնի կտորներ:

Մեծ գարուշի դատաւորէն
Գաէորդ Ուօդ Հան. յ. յ.

Մէտայէլ Գլուշէն
Նոտարի ձեռօք, :

Ասկէ արդէն ամիս մը յառաջ (1849 մարտ 31) Վալտհիւդգէի գիւղապետը ծանուցած էր գեղեցիկ նամակով մը Եղիսաբեթուապուշ քաղաքաբաշխութեան, որ Հայդէ զօրապետին զշղսաբեթուպոլիս կողոպտելու հրաման՝ ամէն կողմն — ուստի եւ գեղն ալ —

Հասնելով՝ խէլ մը վալաքներու եւ գնչուներու հետ, նաեւ սաքսոններ գացած ու կողոպուտներ ըրած են այն տեղ: Թէպէտ եւ — կ'ըսէ — քիչ մը ուշ բայց ըստ արդարութեան, ետեւէն ինկած ու յափշտակուած բաներէն, ինչ որ գտած ենք ժողովրդեան ձեռքը՝ քաղաքացեացդ կը դարձընենք:

Ահա պաշտօնական գրութեան հայերէն թարգ մանութիւնը:

“Մեծարդոյ Քաղաքաբաշխութիւն.

Երբ պարոն Հայդէ, վերջին ատեն, հունգարականբանակներն Եղիսաբեթուպոլսէն վուլնտեց եւ իր զօրաց բազկին (Colonne) ազատութիւն տուաւ որ հինգ քառորդ ժամ (5/4) արձակապէս կողոպուտ ընեն քաղքին մէջ. — աս ցաւալի ու աղէտաւոր գատաստանը՝ շուտ մը ամէն շրջակայ տեղերուն, նաեւ մեր Վալտհիւդգէ գեղին մէջ ալ տարածուեցաւ: Գնչուներն ու Վալաքները — որոնց՝ կողոպուտն ու յափշտակութիւն ըստ մեծի մասին, իրենց հետ ծնած է, ու իրենց յատուկ է, Վալտհիւդգէն — եթէ Շշմարտութիւնը չեն ուզեր ծամածուել — դրեթէ բոլորը հոն գացին: Դժբախտութեամբ, այս գէշ օրինակը՝ մեր հոս տեղի սաքսոններուն վրայ ալ իրապէս ազգեցութիւն ունեցաւ: Բայց — ինչպէս մենք համողուած ենք — աւելի անխոհեմութեամբ եւ արտօրնօք՝ քան չարութեամբ ու վրէժինգրութեամբ ըրին աս բանս, մեր դրացի Եղիսաբեթուպոլսեցւոց

դէմ. որոնց հետ մէր պապերն՝ ինչպէս նաեւ մենք, մինչեւ այս տիրալի գէպքը, միշտ, ամէնէն մէծ համակամութեան ու միաբանութեան մէջ էինք — խաղաղութեամբ ու հանգստեամբ կապրէինք: Պատահած անկարգութեանէն անմիջապէս ետքը՝ հոս տեղի պաշտօնական անձինք, որոնք այս տեսակ գործ առնութիւններէն բոլորովին աղատ էին՝ աշխատեցան կողոպտուած ստացուածքը ժողովելու եւ զանոնք իրենց օրինաւոր տիրոջը դարձնելու: Սակայն աս յափրշտակուած իրերը՝ քովի քով բերելը՝ մինչեւ ցայսօր երկարեցաւ: — Ան ներքին համոզմամբ, որ ստացուածքն երբեք ուշ չի համնիր իր տեղը՝ կը համարձակի ստորեւ գրեալ պաշտօնատունն, ամէն՝ աս տեղ գտնուած ու Եղիսարեթուպոլս յ վերաբերած առարկաները, տեղոյս նոտարին հսկողութեանը տակ, ըստ պարտականութեան՝ մէծարգոյ քաղաքաբաշխութեանդ հասցընելու — աղաջելով որ պատահածները՝ կը ցած եղեռնագործներուն մէծանձնութեամբ շնորհելու բարեհաջի:

Ենք ամենայն յարգանօք, Մեծարգոյ քաղաքաբաշխութեանդ

Վալոհիւդե, 1849 մարտ 31.

Խոնարհ ծառաներ.

Յանի. Գայրդան Հան. յ. Յ.

Գէորգ Շուլց. յ. Յ.

Ունյէլ Շուլց. յ. Յ.

Գէորգ Գայրդան. յ. Յ. նոտար:

Ներփակուած է, շատ մը մանր ապրանքներու եւ առարկաներու ցանկն, որոնք Եղիսաբեթուպուլսեցիներէն կողոպտուած՝ ու գտնուած են գեղացիներու քով:

Եղած կողոպուտներուն վրայօք Պիրդհոլմի տօնավաճառի պաշտօնարանն ալ տեղեկութիւններ կու տայ 1849 ապր. 28ին Եղիսաբեթուպուլսոյ ստիկանութեան: — Մետիաշի ստիկանութեան վերատեսչութիւնը, կը գրէ Պիրդհոլմ, որ ետեւէն իյնայ, տեղեկանայ ու նայի թէ հոն տեղի վաճառանոցին մէջ ինչ յափշտակուած բաներ կը գտնուին Եղիսաբեթուպուլսէն: — Տօնավաճառի պաշտօնատունը պատասխան կու տայ Եղիսաբեթուպուլսոյ ստիկանութեան յաջորդ կերպով.

“Պատուական ստիկանութեան վերատեսչութիւն: — Մէտիաշի գաւառական ստիկանութեան հոգաբարձութեանէն, ամսոյս 26ին ընդունած յանձարարութեան համեմատ, ներքոյ ստորագրեալ տօնավաճառի պաշտօնարանն իրեն պատիւ կը համարի — արդէն Բօնկրաց՝ վերին տեղակալին ձեռօք Եղիսաբեթուպուլս խրկելու հրամայած — ու ամսոյն 13ին, հետզհետէ ժողոված ու հոն խրկուած՝ բայց անկէ նորէն ետքարձած առարկաները՝ մէծարգոյ ստիկանութեան վերատեսչութեան կարգադրութեանը տակ դնելու:

Ասկից զատ, Միքայէլ Շտուլէր տուած է, ոտքի վրայ կեցող ժամացոյց մը (Stockuhrr) — երկու սեղանի սիռոց — ինը անձեռոց — ուժը

սրբիչ: — Դարձեալ՝ մէկ հոս տեղացիի մը
գնած ու հաւանականօրէն Եղիսաբեթուպոլսէն
կողոպտուած եւ բերուած բաները, — ու եր-
կու կտոր հասարակ բրդէ ծածկոց (Kotzen) —
օղիի ամանի կափարիչ մը, եւ վերջապէս՝ եր-
կամի վառարան մը:

Սուրբ՝ զոր Շգուլէր կողոպտուած է, կ'ըսէ
թէ Հայնոլ հարիւրապետին տակ եղած հուն-
դարացի զինուոր մը տուած ըլլայ իրեն, — իսկ
Հունտօրֆցին, որմէն որ կապոյտ միջակապն
(Bande) առած է՝ չի ճանչնար:

Եմ, մեծարդոյ սստիկանութեան վերա-
տեսչութեանը

Խոնարհ ծառայ
Պէրդհօլմի
տօնավաճառի պաշտօնատնէն .
Ա՞յլայէլ Ա՞սու-էլ. յ. յ.
դատաւոր:
Յուլիաննէն Ա՞սու-էլ. յ. յ.
նոտարու:

Ուրիշ գրութիւն մըն ալ կայ առջեւնիս,
Նոյնպէս Պէրդհօլմէն: — Գրողը՝ Պետրոս Ռուդ
վաճառականն է. որ ցաւով կը յայտնէ թէ,
Շեկիշվար գտնուող որդւոյն քովի ալ գողոնի
բաներ գտած է, զորոնք իրենց ճշմարիտ տիրոջը
կը վերադարձնէ: Կ'աւելցընէ նամակին մէջ,
թէ իրեն համար շատ վշտացուցիչ բան է, որ
իր որդին ասանկ բաներու մէջ մտած՝ խառ-
նուած է:

Ահասասիկ Եղիսաբեթուպոլսոյ խորհրդա-
կանին, Սիմոն Լէնկէլեանին գրուած նամակին
թարգմանութիւնը:

Մեծարդոյ Տէր.

Վերջին ատենները, Շեկիշվար, որդւոյս
քով գտնուած ատենս, ոտք կոխեցի եւ խստու-
թեամբ իրմէն պահանջեցի, որ ձեռքն եղած ան-
դորրագրին համեմատ, ամէն՝ Եղիսաբեթուպոլ-
սէն յափշտակուած ապրանքները դեռ ետ դար-
ձուած չեն: Ինծի անոնց ուր ըլլալը յայտնէ, եւ
ամենեւին բան մը գաղտնի չպահէ եւ չուրանայ.
որովհետեւ իմ հայրական ձեռքս վրայէն կը
վերցընեմ: Աս սպառնալեաց հետեւութիւնն ան
եղաւ, որ բոլոր առնուած բաներն՝ ամբողջապէս
գտայ: — Ուստի կ'աճապարեմ Հրամանոցդ,
մնացածներն ալ ներփակած ցանկին համեմատ
ետ դարձընելու: — Աս ընելու ատենս, խոնար-
հութեամբ կ'աղաքէմ, որ անոր ստացմանը
վրայք, ինծի անդորրագիր մը տալու բարե-
հաճիք:

Որդիս, վալաք կնոջմէ մը, խառնուած
(melierte) չուխայի մնացորդ մը գնեց ու հոս
տեղի գերձակի մը (որ զանիկայ կտըռտած է)
ներփակած ապահովագրութեան (Gegenschein)
համեմատ՝ ծախած է: Չուխան — կանգունը
հինգ ֆիորինով՝ — լաւ վճարուած է: Ու որովհ-
հետեւ այս ստուացուածքն ալ, թէ եւ գնած է,
իր յատուկ ինչքը չէ: ուստի՝ անոր փոխարէն,
գերձակէն ընդունած 20 ֆիօրինը՝ վերի ա-

պրակները տանողին հետ կը խաւրեմ. — որովհ հետեւ ամենեւին չեմ կրնար տեսնել, որ ինչ որ անուղղայ ճամբռվ վաստրկուած է, ապօրինաւոր տիրոջը քով մնայ: Իմ պապերս պատուաւոր մարդիկ ճանցուած էին. ուստի ինծի համար շատ վշտացուցիչ եւ ցաւալի բան է տեսնել հիմակ, որ իմ որդուս անհնազանդութեամբն իմ պատուս մէջ փոքրկութիւն ըլլայ: Ինք զինքս ասկից ետքն ալ, մեծապատուութեանդ բարեկամութեանը յանձնելով՝

Պէրդ հոլմ, 1849. մայիս 13.

Եմ ամենախոնարհ ծառայ

Յուլ. Պէտրոս Ոհոր. յ. յ.
վաճառական,,:

Լաւ հօր ու պատուական վաճառականին ձեռք բերած ապրանքներն էին յաջորդները:

“Երեք պրակ լայն, հիւսուած նիւթ (Weberzeuge).

Երկու պրակ, միեւնոյնէն. աւելի նեղ.

Մէկ կտոր, կապոյտ, հասարակ ծածկոց (Kotze).

Մէկ կտոր, նշնէն. շերտաւոր:

Մէկ կտոր մացորդ (Restel) Գրօնշդատի quadr. Moldon.

Երական դրամ, 20 ֆիորին.

Ոհոր. յ. յ. յ.

Եղիսաբեթուպուլսէն քանի մը մղոն հեռու եղող Պոոդ գեղէն ալ, 1849 ապր. 13ին, յա-

ջորդ գողունի ապրանքները բերուեցան քաղաքունամակով մը.

“Թովմաս Գայլ, կ'երթայ քաղաքունը կտոր հասարակ ծածկոցով — մէկ կտոր միթագոյն կանանց զգեստով — մէկ կտոր թամիլով — մէկ ձմերուան վերնազգեստով — երկու սըռնոցով — մէկ՝ խել մը բան պարունակով ծրարով — երկու կտոր որորանով — մէկ կտոր սպիտակ ասուեայով եւ — մէկ կարմիր սոսայնով: — Ստորագրութիւն՝ անընթեռոնլի:

* * *

Վերին Փէյէր գաւառին Գէրէշտ գիւղաւանին մէջ՝ Եղիսաբեթուպուլսէն յափշտակուած շատ մը ապրանքներ գտնուեցան: Զասոնք՝ Յովհ. Գոչիշ, հոն տեղի գաւառաբաժնի գատաւորն 1849 յունիս 20ին Յովհսէի Զաքարիաշ գործակատարին յանձնեց:

Ասոնց ցանկն է յաջորդը.

“1. Երկու կտոր, պատուհանի վրայ դրուելու երկաթի վանդակ.

2. Վեց կտոր բարձ, առանց բարձի երեսի.

3. Երկու բրդեայ անկողին.

4. Մէկ հասարակ վերմակ.

5. Մէկ անուակալ, շղթայով մէկ տեղ.

6. Երեք աթոռ.

7. Երկու սեղանի փառց. — պարկ մը.

8. Մէկ ամարուան գորշ սոնց, — մէկ մետաքսէ գլխարկ.

9. Թիթեղէ մաղ մը. — Աէկ պղտիկ կաթսայ.

10. Երեք կտոր երկաթի շրջանակ — եւ բազմոցի երկաթներ.

11. Մէկ պատի վրայ կախուելու ժամացցցց.

12. Պղտիկ սանդ մը, առանց սանդիտոռնի.

13. Մէկ ոսկեգոյն, միտաքսէ կանանց շրջագգեստ մը.

14. 216 կտոր կարմիր ծխափող՝ կափարիչով ու առանց կափարիչի.

15. 12 տրցակ ծխոփող կափարիչով ու առանց կափարիչի.

16. Մէկ տրցակ՝ սեւ մազէ ժապաւեն.

17. 24 տրցակ պղտիկ հայելի՝ ամանով.

18. Երկու տրցակ ծնծղայի լար.

19. Խել մը տրցակ լուցափայտ — եւ քանի մը բերնի ներդաշնտէ (doromb), որոնք արկղի մը մէջ դրուեցան:

Թէ վերը շարուած ապրանքներն ու զգեստեղներն Եղիսաբեթուպոլսոյ առաջնորդութենէն՝ առ այս վախճան անուանուած գործակատարին — Յովսէփ Զաքարիաշ աղային — ձեռքը յանձնեցի, այսու՝ պաշտօնապէս կը հաստատեմ:

Եղիսաբեթուպոլիս 1849 յունիս 30.

Յովսէփ Գրիգոր յ. յ.
գաւառաբաժնի գատաւոր,,:

Ուրիշ պաշտօնական գրութիւն մըն ալ ունինք ձեռուընիս՝ Եղիսաբեթուպոլսէն կողով-

տուած բաներուն վրայք, յաջորդ վերնագրով.

“Պահեստի պահուած առարկաներ:

Մոլնար՝ ձիաւորաց հարիւրապետին հրամանաւը, ստորեւ գրեալին ներկայութեամբը՝ Հոլտվիլակ գեղը, Ստեփան Գուքսին քով գըտնուած՝ ետքէն բացուած ու գրի անցուած — ու նորէն կնքուած առարկաներուն ցանկը:

1. Մէկ զյոդ, սեւ՝ կանանց հողաթափ.
2. Մէկ կտոր սեւ փողպատ.
3. Տասուերկու կանգուն հասարակ կտաւ.
4. Երեք մեծ կտոր, կարմիր զարնող կրկնաթել կտաւ.
5. Երեք կտոր կարմիր գաննէվաս կտաւ.
6. Երկու լոթ սեւ ու կապոյտ մետաքս:
7. Երկու պրակ կտաւ.
8. 17 տրցակ սպիտակ դերձան.
9. 14 կանգուն բերկալ կտաւ.
10. Մէկ ու կէս կապոց ձերմակ բամպակ.
11. Մէկ զյոդ, երկայն, կանանց զանկապան.
12. Մէկ կարմիր ու մէկ ձերմակ դլիի լաթ.
13. Մէկ պղտիկ պրակ սկովախական կտաւ.
14. Կապոյտ հանդերձանք (Montur) $5\frac{1}{2}$ կանգուն.
15. $\frac{5}{4}$ քառորդ Գունդ կարմիր բամպակ.
16. Երեք աղնիւ անձեռոց.
17. 25 կտոր հասարակ ծխափող.

Աս առարկաներէն զատ գտնուեցան Յովհան Գուգանին քով, նաեւ

18. Հողաթափի մը, — երկու բարձի երես, — երկու երեսի սրբիչ, — կարմիր փողպատ մը, — ոսկեզօծ տուփի մը — մէկ սեւ մուշտակէ գտակ մը:

Աս առարկաներուն կահագիրն առնելէն ետեւ նորէն կնքուեցաւ, եւ մինչեւ որ անոնց վրայօք կարգադրութիւն ըլլուի՝ պահուեցան: — Աս բանս ներքոյ գրեալը՝ իւր յատուկ անուամբը կը հաստատէ:

Եղիսաբեթուպոլիս 1849, Նոյեմբ. 27.

Ապրոլս Առնիքուն:

1849 մարտ. 28ին. Լուգովիկոս Աչ ու Յովհանի Գովաչ՝ ծանուցին Եւգինէոս Լէնկէլեան պիրովին պաշտօնապէս, որ գաւառական պաշտօնատարութեան հրամանին համեմատ, քննութիւն ըրին եւ բաւական կողոպտուած րան գտան: Ուստի՝ բարեհաճի քաղաքն ու գայ Տօմալո գեղն, որ հօն գտնուած, իրեն վերաբերեալ բաներն առնու՝ տանի: — Ահաւասիկ ծանուցադրին թարգմանութիւնը:

“Մեծարդոյ Տէր գատաւոր:

Եղիսաբեթուպոլսոյ գմբախտ կողոպուտէն ետեւ, մեր գաւառական տեսչութիւնը մտադիր եղաւ, որ եթէ մեր իշխանութեան շրջանին մէջ, անանկ յափիշտակուած առարկաներ գտնուին՝ վեաս կրօղները տեղեկացընենք: Ուստի կը յայտ-

նենք եւ Զեր առջեւը կը դնենք, որ Տումալոի եւ Հունտորֆի մէջ շատ մը սաւան գտնուեցաւ: — Ընորհը ըրէք, այս բանս — Զեր իշխանութեան շրջանին մէջ — ամէն մէկուն — ծանուցանելու. եւ հրամայելու, որ վաղն առտու, մինչեւ ժամը տասը՝ վեաս կրօղները՝ հոս, Տումալոի մէջ, Աչին տունը ներկայանան. եւ իրենց վերաբերեալ առարկաներն առնուն, տանին: — Կի մեծարանօք, ենք Մեծարդոյ Տէր գատաւորիդ.

Տումալո. 1849. մարտ 28

Խոնարհ ծառաներ

Լուգովիկոս Առնիքուն:

Յանձեկ Գայական Առնիքուն:

գաւառաբաժնի դատաւորուն:

Քաղաքային գիւտանատան մէջ, ուրիշ գրութիւն մըն ալ կը գտնենք յաջորդ վերնագրով ու բովանդակութեամբ:

Եղիսաբեթուպոլսոյ քաղաքաբաշխութեան կողմանէ խաւրուած գործակատարներուն — Անտոն Լէնկէլեան խորհրդականին ու Անտոն Գովոչայեան քաղաքացւոյն — Ժողոված՝ բայց հայոցմէ կողոպտուած՝ եւ յանձնակատարութեան յանձնած գողունի առարկաներուն եւ ապրանքներուն ցանկն — որոնք Հունտարփէն եւ Տօմալուն Շիկիշվար փոխադրուեցան եւ անկէ քաղաքս բերուեցան:

1. 57 կտոր տերեւազարդ երկայնաթել ծածկոց (Kotze):

2. 8 կուպա. հունդարական վերնազգեստ :
3. 24 կտոր Պանադեան կոչուած հասա-
րակ ծածկոց .

4. Ճերմակ, կրկնաթել ասուեակ, 12
կանգուն.

5. Կոշտ, հասարակ՝ կարծր չուխայ, եօթը
կանգուն.

6. Կապուտախառն՝ պրաշովի կոչուած չու-
խայ, մէկ պրակ.

7. Լայն պրաշովի լաւ չուխայ. մէկ պրակ.

8. Մէկ անկողնոյ ծածկոց՝ գարդոն կտաւէ.

9. Պրաշովի չուխայ, մէկ պրակ.

10. Զորս կտոր պրաշովի չուխայ, նեղ.

11. Երեք կտոր, եկեղեցւց կոչուած կտաւ.

12. Լաթի մը մէջ խել մը բամպակ,
ժապաւէն եւ ուրիշ մանր բաներ:

13. Երկու կանանց շրջազգեստ.

14. Մէկ շալ — եօթը՝ կանանց գլխու
լաթ, — երեք գոգնոց — մէկ մեծ տաշիչ
(Hobel).

15. Զորս կտոր երկաթի ձող, — մեծ
սլոց մը — մէկ երկաթի շրջանակ.

16. Օղի եփելու կաթսայ, — երկու ա-
նանոց զանդակիկ, — մէկ տրցակ բամպակի
թել, — երկու պղտի կշուոց — դգալ — թաշ-
կինակ.

17. Մէկ չուխայէ վերնազգեստ — հինգ
անկողին — երեք բարձ. — 18 պղտիկ հայելի
— չորս երկայնամազ ծածկոց :

**

“Եօվէտիչ գեղը գտնուած գողունի առար-
կաները:

1. Մէկ սեւ, ապակիէ շրջանակ ունեցող
հայելի, կոտրած.

2. Մէկ հին, ապակոյ վրայ ներկուած
Աստուածածնայ պատկեր մը, — չորս անձեռոց.

3. Մէկ սրբիչ մը, Շ. Կ. գրերով ասրդ-
նագործած. — մէկ սղոց.

4. Մէկ հին կարմիր անձրեւնոց — մէկ
հասարակ ծածկոց մը, — մէկ հին կանանց բաճ-
կոնակ, — մէկ անկողնոյ ծածկոց — անձրեւ-
նոց մը — մէկ մետաքսէ ներքին շրջազգեստ. —
երկու երկաթի կաթսայ — մէկ՝ պատի վրայ
կախելու հին ժամացոյց:

Աս առարկաներն, ես ստորագրեալս Եօ-
վէտիչ պիրովէն, Մարտինոս Փայլէն առի (զա-
սոնք՝ ինք գեղին մէջ ժողոված է), իրենց օրի-
նաւոր տէբերուն տալու համար:

Եօվէտիչ 1849 Մայ. 4.

Ենթան Գէհէն
Երկրաչափի :

“Սէնդ Խվանի գեղապետը՝ Յովէ. Գրա-
նէր, աս առարկաները բերաւ յանձնեց Եղի-
սարեթուպուսոյ քաղաքաբաշխութեան 1849,
մայիս 1ին.

Երկու պղտիկ բարձ, տոանց բարձերեսի.
Երկու հինցած վերաբերու.

Մէկ վառարան մը՝ թեթեղէ.

Երկու՝ ընկուզի փայտէ, կոտրած աթռո. — երկուք ալ լաւագոյն վիճակի մէջ. հորթի կաշէ մը. — 151 ֆունդ խոզի գիրուցո:

Մեծ գաբուշէն, մայիսի Յին, քաղաք բերուեցան, աս կողոպտուած բաները.

“Մէկ երկաթէ շրջանակ — մէկ եռոտանի կաթսայ — մէկ պղտիկ վառարան — երկու վերմակ — հինգ բարձ — մէկ անկողին — ձիու մորթ մը — հինգ կտոր հասարակ ու մէկ աղէկ երկայնամազ ծածկոց — երկու երկաթի շրջանակ — երկու կտոր թիթեղէ վառարան, — մէկ փայտէ մաղ — մէկ մանելու անիւ — մէկ մետաքսէ վերմակ — սօսի աման — մէկ աւրուած պատի ժամացոյց մը. — լաթի մը մէջ խել մը մանր բաներ. — մէկ հինցած մուշտակ — մէկ վարդագոյն կանանց զգեստ մը, — երեք առպրակի մէջ զանազան ապրանքներ, — երկու ամարուան վերարկու, — մէկ սեւ չուխայէ վերարկու մը — մէկ շապիկ — երկու ճերմակ բաճկոն — մէկ կանանց շրջազգեստ, — մէկ սեղանի փոռց. — մէկ մեծ ծածկոցի մը մէջ՝ զանազան առարկաներ. — մէկ փոռց — վարտիկ — մէկ կացին — քնար մը — 8 մանգաղ. — 5 հողաբիր. — մէկ երկաթէ եղան — դրան կոռուկներ — սկաւառակ, օղակներ — երկու գլխարկ — մէկ անձրեւոց — մէկ կաքաւախաղութեան ազնիւ բարակ զգեստ — երկու զոյգ երկաթի կռունկ — մէկ տապակ — մէկ պղնձէ կշորդ — մէկ պղնձէ սկահակ — մէկ ժանտագիսի ծուղակ — երկու անագէ պնակ — մէկ

ծխախոտ կտրելու դանակ, — մէկ երկաթէ մաղ — մէկ երկաթի ողորկիչ (Bügeleisen) — մէկ կաթսայ:

Ասոնց նման ցանկեր դեռ շատ կան դիւանատանս մէջ. բայց զանց կ'առնեմ անոնցմով ընթերցովներս ձանձրացընելու. մանաւանդ որ գրեթէ միեւնոյն բաներն են:

Երերն ասանկ ըլլալով ալ, հարկաւոր տեսայ, Եղիսաբեթուպոլսոյ ազգայնոցմէ կողոպտուած վերագրեալ բաներուն մանրամասն ցանկը յառաջ բերելու, որպէս զի տեսնեն ընթերցովք մէկ կողմանէ, թէ որչափ մարդիկ ու որչափ տեղեր աչք տնկած էին ազգայնոց ստացուածքին վրայ — եւ մէկալ կողմանէ, որ գաղափար ունենան, թէ ինչչափ երկայն ատեն պէտք է որ տեւած ըլլան կողոպուտներն, որ յափշտակողք՝ ազատ ատեն ունեցած են, մինչեւ ասանկ մանր ու չնչին բաներու վրայ ալ ձեռք դնելու:

12.

Օրինակը կը ձգէ, կը հին առածն. — ու ասիկայ ստոյդ է: — Գամելլէր՝ ծնուցիչ եղան՝ նոր բարերարի մը: Գամելլէրեան հիմնարկութիւնը՝ տուաւ առաջին շարժառիթը՝ Գարտէպովեան բարերարական հիմնարկութեան:

Երբ Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային վարչութիւնը ձեռք առւաւ գամելլէրեան ժառանգութիւնը՝ հեռու գտնուած ստացուածքին հոգատարութիւնը յանձնեց Սիմոն Մ. Գարտէ-

պովեանին, չէ թէ միայն ամենաճարտար հոգաբարձուի, այլ նաեւ ամենէն ազնուական անձի մը, որ իր մտաց մեծութիւնն ու սրտին լաւազգածութիւնը յայտնեց՝ Եղիսաբեթուպոլսոց հասարակութեան առջեւը դրած յատակագծին մէջ, ուր որ մեծ սրամառութեամբ մը կը ցուցընէ եղանակաւորութիւնը՝ թէ ի՞նչ ընելու է, որպէս զի Գամելլէրեան հիմնարկութիւնն օգտիւ պըտղաբեր ըլլայ Եղիսաբեթուպոլսոց քաղքին — եւ ի՞նչպէս կրնայ անիկայ պատանեկաց յառաջցմանն օգտիւ գործածութիւն:

Յատակագիծը յօրինողը, չէ թէ միայն գրեց, այնպէս, ինչպէս որ կը զգար, հապանաեւ զանիկայ ցուցուց իրապէս այն մեծագործ հիմնարկութեան մէջ, զոր 1861 մայիս 1ին Մարոշվաշարհէյլ քաղաքն ըրաւ, իր վերջին կտակովը:

Անմահ յիշատակաց արժանի բարերարն, ուղեց ողօրմիլ գժբախտին, մեղմացընել վշտակրութիւնն ու բարձրացընել իր ծննդեան քաղաքը: — Առանց պարծենալու, առանց փառաց՝ նուիրեց ունեցածը: — Գտաւ եղանակն որ իր ազգին զաւկըները բարձրանան: — Որ համակրթութեան ատակ ազգն՝ իր պատշաճ տեղը զետեղուի: — Մեծ նպատակ մը, մեծ ծրագիր մը կը ծփար իր հոգւոյն աշուլներուն առջեւը: — եւ զանիկայ գործագրեց ալ, մեծ իմաստութեամբ: — —

Զնկատելով Էմմանուէլ Ս. Գաբրէպովեանին՝ Եղիսաբեթուպոլսոց աղքատացն՝ իրբեւ

մշտնջենաւոր հիմնարկութիւն տուած 1000 ֆիորինը, — հայ պատանեկաց համար թողուց 18.000 ֆիորին:

Հիմնարկութիւնը գործածուելու սկսաւ 1869 սեպտ. 4ին, երբ եօթն անձէ կազմուած մասնաժողովն որոշեց՝ որ տէրութենէն հջող վայելող անձինք, միեւնոյն միջոցին գաբրտէպովեան հիմնարկութիւնն ալ չեն կրնար վայելել: — — —

Առաջիկայ հիմնարկութիւնը կը կայանայ հիմակ մէկ՝ եկեղեցական վիճակ ընդունող, 200 ֆիորինի, եւ երեք՝ աշխարհական գիտութեան ճիւղի պատրաստուող ու տարուէ տարի 150 ական ֆիորին ընդունող պատանեկաց հիմնարկութենէ: — 1869 ին ի վեր՝ մինչեւ հիմակ վայելեցին հիմնարկութիւնը 30 հոգի:

1898ին՝ քաղաքային ժողովէն յօրինուած, հայ եկեղեցական ժողովէն ընդունուած, գրանսիլուանիսոյ եպիսկոպոսէն ու տէրութենէն վաւերացած հիմնարկութեան թղթին — ինչպէս նաեւ հիմնագրին՝ իր յատուկ ձեռօքը գերմաներէն լեզուով գրուած կտակին հայերէն թարգմանութիւնը կը ներկայացընեմ ընթերցողաց առջեւ:

Հիմնարկութեան թուղթ:

“Մանուկ Սիմոն Գաբրտէպովեան Եղիսաբեթուպոլսեցին, 1861 մայիս մէկին, Մարոշվաշարհէյլ քաղաքն ըրած կտակին մէջ, մշտնջենաւորապէս մնալի “Գաբրտէպովեան հիմնար-

կութիւն՝ անունի տակ, թողուց դրամագլուխ մը Եղիսաբեթուպոլսց քաղաքային արկղին հոգատարութեանը տակ, իբրեւ քաղաքային հասարակութեան ստացուածք. որուն նկատմամբ, քաղաքն իր վրայ մասնաւոր պատասխանատուութիւն մ'առաւ: — Բարերար Հիմնադիրը՝ Հիմնարկութեան եկամտին բաշխում՝ եօթը անձէ կազմուած մասնաժողովի մը յանձնեց: — Աս կարգադրութեան համեմատ, քաղաքային երեսիուսաց ժողովը՝ 1869 սեպտ. 2ին ըրած ընդհանուր ժողովին որոշմամբ, Հիմնադրին կտակին մէջ յառաջ բերուած կարգագրութեան դօրութեամբն՝ ընտրեց մասնաժողովին համար, հայ ժողովրդապետին նախագահութեանը աակ, քաղաքային հասարակութենէն՝ երեք Եղիսաբեթուպոլսցի հայազգի: — Նոյնպէս քաղաքային խորհրդեան մէջէն՝ երեք Եղիսաբեթուպոլսցի հայազգի:

Եօթանց ժողովի 1869 սեպտ. 4ին, իր գործունէութեան ասպարեզն սկսելով, ձեռք առաւ Հիմնարկութեան վրայ խօսող կտակին մէկ օրինակը — եւ քաղաքային հասարակութենէն եւ քաղաքային խորհրդէն՝ երեք երեք դպրոցական տարւոց համար ընտրեց մասնաժողովին անդամները:

Բայց աս գործողութիւնը՝ միայն առ ժամանակեայ էր: Որովհետեւ արգէն 1893ին, աւգոստոս մէկին գաբտէպովեան Հիմնարկութիւնը բաշխող մասնաժողովի՝ այն աղաչանքն ուղղեց քաղաքային խորհրդին՝ որ, որովհետեւ

երեք հայ ուղղափառ Եղիսաբեթուպոլսցի չկայ քաղաքային խորհրդին մէջ. եւ մէկ կողմանէ աս հայ կաթուղիկէ Հիմնարկութեան վերին հսկողութիւնը՝ միայն ուղղափառ հայազգի մարդիկներ կրնան ընել, — եւ դարձեալ՝ որովհետեւ ասկից յառաջ ալ, քաղաքային հասարակութիւնը կը կազմէին միայն եկեղեցական եւ քաղաքային խորհրդին անդամները — եւ մէկալ կողմանէ՝ որովհետեւ գաբտէպովեան գերգաստանին — Հիմնարկութիւն, իբրեւ ամենէն մօտիկ — աղգականներն, այնպիսի կերպով մեկնաբանեցին ինդիրն, որ՝ իրենց ողբրմած հոգի հօրեղբայրը՝ Սիմոն գաբտէպովեան՝ հայ եկեղեցական եւ հայ հասարակութեան երեք երեք անդամներուն մէջէն կազմուած մասնաժողովին ձեռք ուղեց իր վերջին կամքն որոշել — անոր համար, աս պատճառներուն վրայ Հիմնեալ գերգաստանը՝ կը փափաքի որ ասկից ետքն ալ մասնաժողովին անդամներն, եկեղեցւոյ ու հասարակութեան ժողովէն ընտրուին:

Աս աղաչանքն ընդունուելով՝ քաղաքային խորհուրդն 1893 աւգոստ. 11ին, միաձայն ան որոշումն ըրաւ, որ՝ Սիմոն գաբտէպովեան, կոչուած Հիմնարկութիւնն ապագայ ժամանակին մէջ ալ, քաղաքին տնտեսութեան արկղին մէջ պահուի. — Հիմնարկութեան դրամին շահերը՝ Հիմնարկուէն բացորոշուած նպատակին գործածելը՝ տեղական աղգային հայ ուղղափառ եկեղեցական խորհրդին եւ քաղաքային հասարակութեան յանձնուի՝ այնպիսի բացորոշ պայ-

մանաւ, որ եկեղեցական եւ քաղաքային խորհուրդը՝ հիմնարկութեան շահերուն գործածութեանը վերաբերեալ ամէն կարգադրութիւնները վերահսկողութեան համար, պարտական է ամէն մէկ դիպուածին քաղաքային խորհրդին հաղորդելու:

Աս հիման վրայ կեցած՝ եկեղեցական եւ քաղաքային խորհրդն՝ երեք երեք հայ կաթուղիկէական քաղաքացի ընտրելով եւ դրանսիլուանիոյ հառմ. ուղղափառ եպիսկոպոսը զանոնք հաստատելով՝ հիմնարկութիւնը բաշխող մասնաժողովը՝ մինչեւ հիմակ այս հիման վրայ կեցած կը գործէ:

Գաբուէսովեան հիմնարկութեան գրամագլուխը կը կազմեն, 1898ին սկիզբն եղած տարեկան հաշումին նայելով՝ 16.300 ֆիորին անուանական արժեք ունեցող հունգարական 4% բերող կալուածական աղատագրութեան (Grundentlassung) արժեթղթերն եւ Եղիսաբեթուպուս քաղքին խնայութեան արկղին մէջ տեղաւորուած 4348 ֆիորին եւ 98 քառանդան պտղաբերող դրամագլուխը:

Իսկ բարեբար հիմնարկին կտակին հայերէն հաւատարիմ թարգմանութիւնն է յաջորդը:

“Յանուն Հօր եւ Որդուց եւ Հոգւցն սրբոյ Սմէն:

Զյուսալի կերպով յառաջ եկած պարագաները զիս առ այն դրեցին, որ ասկէ յառաջ շինած կտակ մը ոչչացընեմ, որ 1858 նոյեմբ., 30ին գրուած յաւելեալ կտակի մը

չետ (codicil) կապակցութեան մէջ էր: Ասոր զօրութեամբ՝ ես Մարոշվաշարհէյլ քաղքին մէջ ունեցած 834 թուականը կրող տանս նկատմամբ ի նպաստ կատարինէ գաբուէպովեանին, ծնեալ Բէդրաշգոյ նուիս կարգադրութիւն ըրած էի:

Որպէս զի չըլլայ թէ, այն պատճառաւ, որ ես իմ յառաջուան յիշեալ կտակիս յաւելուածին մէջ ըրած — կարգադրութիւնս ոչնչացուցի, տարակցաները ու թերիմացութիւններ երեւան ելլեն, ամէն բանէն յառաջ կը յայտնեմ, որ իմ բացորոշ կամքս ան է, որ առաջիկայ կտակս անբոնաբար մնայ. եւ ամենէն ձիշդիմաստին համեմատ կարգադրուի: Սակայն այնպիսի կերպով մ'որ, անկից ետքն եղած որոշմունքներն առանց նկատման ժամանակի՝ միայն ան ատեն գործադրուին, երբ որ այն յաւելեալ կտակին պայմանները կը կատարուին: — Յիշեալ յաւելուած կտակը հոս կը ներփակենք եւ մոտգիր կ'ընենք ու կը յայտնենք, որ ընդորինակութիւն մը յաւելուած կտակին մէջ, յիշեալ կտարինէ գաբուէպովեան ծնեալ Բէդրաշգոյ իսաթունին՝ երրորդ օրինակ մը Տոգդոր Անտոն Շայյ աղային ձեռքը կը գտնուի: — Իմ բոլոր ստացուածոց վրայ, եղբօրս որդին զՊետրոս Յ. Գաբուէպովեան, Սիմինի դրամատէրը իրեւ կտակակատար անուանելով՝ հոգւցյալիակատար կարողութեամբն, առանց երկիւղի, ստիպման եւ արտաքին ազգեցութեան, աղատապէս՝ յաջորդ կերպով կարգադրութիւն կ'ընեմ:

1. Որովհետեւ ես, իմ վաղեմի շարժական եւ անշարժ ստացուածքիս մէջէն, արդէն մէկ քանին ծախսեցի, կամ ուրիշ կերպով կենդանին եղածներուն մէջ բաժնեցի, անոր համար թերիմացութիւններու առջեւն առնելու համար, կը յայտնեմ, որ մի՞այն անոր վրայօք կ'ուզեմ կարգադրութիւն ընել, ինչ բանի վրայօք որ ես անձամկը յօրինեցի, ստորագրեցի եւ հոս ներփակած կահագրին մէջ ամփոփեցի — եւ ինչ որ հիմակ իմ ամբողջ ստացուածս կը կացուցանէ։ Այնպէս որ աս օրինաւոր կարգադրութեանս մէջ դրած՝ հաստատածէս զատ, աւելի քան որչափ աս կահագրին մէջ առնուած է, ոչ ոք պահանջմունք ունենայ։

2. Աս՝ առաջին կէտին տակ ցուցըցած ստացուածքէս, կ'ընդունի

3. Սիպինի, Փրանկ. Յովսէփի հիւանդանոցը 100 ֆիորին, դրանսիլուանիական երկրի ազատակացութեան պարտաթղթով։

4. Մարոշվարհէյլի կարոլոս Շվարցէն-պէրկ հիւանդանոցը՝ նշյանպէս 100 ֆիորին — դրանսիլուանիական երկրի ազատակացութեան պարտաթղթով, անոր վերաբերեալ դեռ ժամանակը չեկած կորոնաէրով մէկաեղ։ — Աս երկու՝ ա) ու բ) ի տակ եղած տուչութեան հոգատարութիւնը կը յանձնեմ յիշեալ հիմնարկութիւններուն վերատեսչութեանը։

5. Եղիսաբեթուսպոլսոյ տնային աղքառներուն հիմնարկութեանը, կը թողում 1000

ֆիորին, երկրի ազատակացութեան պարտաթղթով մը։

6. Մէկալ՝ 1 թուին տակ եղած ու նշանակած ստացուածքս ու բ. եւ չ.ին մէջ թուղուցածս՝ եւ բնականապէս՝ թաղմանս համար ծախքերը դուրս առնելէն ետեւ՝ կը թողում արագակով միմարկութիւն անունի տակ, մշտնջենապէս մնալի դրամագլուխյն։ Եւ կը յայտնեմ, որ կ'ուզեմ թէ ասոր եկամուէն գալի մրցանաբաշխութեան՝ միայն Եղիսաբեթուպղիս ծնած, աղքատ, փութաջան մանչ ուսանող տղաք մասնակցին — որոնց ծնողքն՝ այսինքն թէ հայրն ու թէ մայրն ազգային են։ — Ասկից զատ՝ օգնութիւն վայելելը՝ կը կապեմ, այն պայմանին, որ մրցանին մասնակցիլ ուզողը՝ վարժական (gymnasial) չորս ստորին դասերը փութաշանութեամբ եւ լաւապէս լմբնցուցած ըլլայ, բայց ի վիճակի ըլլայ իր ուսմունքը շարունակելու։ — Սակայն կրնայ անանկ գէպք ալ հանգիպիլ, որ Եղիսաբեթուպղունցի մանչ տղայ մը պարագաներէն եւ ժամանակին յարաբերութիւններէն ստիպուած, ուրիշ տեղ գացած, գաղթած, հօն իր կրթութիւնն ընդունած եւ չորս ստորին վարժական դասերն ուրիշ տեղ լմբնցուած ըլլայ — եւ իբրև տղաչաւոր՝ օգնութեան դիմէ։ Ուստի՝ կը յայտնեմ եւ կ'ուզեմ, որ հաւասար աստիճան ունեցող աղքաշաւորներէն, առաջնութիւնն անոր տրուի, որ չորս ստորին վարժական դասերն Եղիսաբեթուպղու վարժարանին մէջ աւարտած է։ — Կտա-

կահատարին վրայ պարտաւորութիւն կը դնենք, որ ժառանգութեան գործառնութիւնները լմբն-նալէն եւ 1 կէտին մէջ նշանակուած ստացուածքը վճարելէն ետեւ՝ մնացած ստակով դրանսիլուանից երկրի ազատակացութեան արժէթղթեր գնէ. — .) եւ բ.) ի մէջ եղած պարտաթղթերն ալ՝ պաշտօնապէս իրենց տէրերուն վրայ գրել տայ. եւ անոնց ձեռքը յանձնէ:

Դ. (Երրորդ) ժառանգութեան նկատմամբ կը կարգադրեմ, որ 1000 ֆիորինի պարտաթղթն ՝ “Նվիսաբեթուպոլսյ տնային աղքատ հիմնարկութեան համար” վերնագրով՝ անցուի իր տեղը: Ասոր շահերը տարուէ տարի բաժնուին: Վերջապէս՝ դ. ին տակ եղած հիմնարկութեան նկատմամբ՝ կտակատարին պարտաւորութիւնն ըլլայ՝ երկրի անհատուցման հիմնարկութեան արկղակալէն խնդրել՝ որ բոլոր պարտաթղթերուն վերնագրիը՝ “Գարտէպովեան հիմնարկութիւն” անունի տակ ըլլան. — եւ անոնց վրայ հոգատարութիւն ունենայ: — Միտ դնելու է դարձեալ՝ որ շահերը, կապուած պարտաթղթերն, ինչպէս նաև հիմնարկութեան դրամագլուխն այն ժամանակի քաղաքապետին կամ քաղքին դատաւորին եւ քաղաքային արկղալին պաշտօնական կնիքովը ստորագրուած անդորրագրին վրայ միայն կարենայ առնուիլ երկրի աղատակացութեան հիմնարկութեան արկղէն: Ասոր վրայ անոնք՝ քաղաքային արկղին յանձնուելու, տրուելու են:

Մրցանաբաշխութեան դրամագլխոյն հո-

գատարութիւնը՝ կը յանձնեմ Եղիսաբեթուպոլսյ հասարակութեանն ու քաղաքային խորհրդին: Ասոնք՝ հարկ է, որ մանաւանդ անոր հոգ տանին, որ հիմնարկութեան դրամագլուխը ըըլլայ թէ կերպով մը նուազի. եւ թէ թոշակէն ըբաշխուած կամ չարուած եկամուտը — վասն զի կամ արժանաւոր աղաչաւոր չներկայացաւ. եւ կամ թոշակին համար իմ կամացս համեմատ բաւական գումար չմնաց — Գրանսիլուանից երկրի ազատակացութեան պարտաթղթերը՝ վերը յիշուած եղանակաւ նոր գնման եւ փոխանցութեան ձեռօք պատղաբերուի:

Այս կերպով ու միայն հիմնարկութեան թոշակին համար որոշուած եւ հետզիեակ բարձրացուած դրամագլուխին շահերուն եկամուտաները՝ տրուին մրցանաբաշխութեան. եւ ոչ ինչ կերպով եւ ոչ երբեք թոյլ տրուած է որ հիմնարկութեան դրամագլուխն եւ կամ աճեցուած ստացուածքը նուազի:

Ամէն մէկ մրցանին բարձրութիւնը — գուրս առնելով մէկ աստուածաբանութեանը — կը սահմանեմ, որ ըլլայ 150 ական ֆիորին: Ասոր մէկ անգամ մասնակցողը՝ բոլոր իր սորվելու ժամանակամիջոցին, զանիկայ վայելէ. — ուր տեղ որ տարբերութիւն ըրլլուկիր թէ ինչ տեսակ վիճակի կուզէ հետամուտ ըլլալ:

Կը բաղձամ եւ կուզեմ, որ 150 ֆիորինի մրցանին քով, ըլլայ 200 ֆիորինի մըն ալ. որուն վրայ, ամէն հայ տղայ կրնայ իրաւունք

ունենալ, որ ինք զի՞նք հայածէս եկեղեցական վիճակի կ'ուղէ տալ:

Աս մրցանին վայելմունքը կը տեւէ մինչեւ քահանայ ձեռնադրուիլն ու առաջին պատարագին հանդիսութեամբ լմբննալը: — Մէկ մրցան վաստըկող մը, թէ որ մրցան վայելելու միջոցին — թող ըլլայ ան կէս տարի մըն ալ — գօնէ ընդհանրապէս առնելով՝ “Հաւով վկայագիր չընդունիր, կը սահմանեմ”, որ մրցան ընդունիլը կորսընցընէ. որովհետեւ ես միայն փութաջան ու բարի վարք ունեցող ուսանողաց վրայ կ'ուղեմ իմ ստացած ինչքս դարձընել:

Թէ արգեօք՝ մրցաններու բաշխուելու ատեն անոնց՝ — առաջիկայ կարգադրութեանս որոշմանցը համեմատ — ով արժանի է, պիտի որոշէ՝ հասարակութեան երեք անձն եւ Եղիսաբեթուպոլսոյ խորհրդին երեք անձնիներէ կազմուած մասնաժողովն՝ այն ատենի Եղիսաբեթուպոլսոյ հայ ժողովրդապետին նախագահութեան տակ: — Ասոնք՝ մրցակիցներուն ներկայացուցած պատճէններու վկայութեան հիման վրայ, նկատելով իմ վերջին կամքին որոշմունքները — աղաչանքին վրայօք ընեն որոշումնին: — Զայներու բազմութիւնը կ'որոշէ ինդիրը. — Հաւասար քուէարկութեան ատեն, նախագահին ձայնն է որոշիչ: Սակայն ասիկայ պարտաւորեալ է, մէկուն կամ մէկալին նկատմամբ — երբ որ հաւասար քուէ կ'ընդունին — որոշում ընելու: — Տուչութեան կամ չարուելուն գէմ՝ բողոքման տեղ չկայ:

Երբ վերջապէս ժամանակը հասնի եւ այն գէպքը պատահի, որ մրցանաբաշխութիւնը կազմող Դրանսիլուանից երկրի ազատակացութեան պարտաթղթերը վիճակահանութեան ձեռոք պէտք է փոխել (Auslosung), ան ատեն դրամակլուխը հոգացող պաշտօնարանը պարտականէ, ընդունած իրական դրամովն ուրիշ 5% բերող աէրութեան արժէթուղթ գնել, սակայն ան ատեն միայն երբ անոնց անուանական արժէթ 5% կը բերեն. վասն զի ասով յօյս կայ, որ հիմնարկութիւնն, ինչպէս նաեւ մրցանաբաշխութեան թոշակները շատնան: Նոր գնուած պարտաթղթերը, հիմնարկութեան անունին վրայ գրուելու՝ անցուելու են: Եթէ զայս ընելը չյաջողի, այն ատեն կը կարգադրեմ, որ ան ստակները փոխ արուին, օրինաւոր շահու եւ ապահովագրութեան քով՝ քաղաքային արկղին, ինչպէս հասարակութեան յատուկ ստացուածքին պատասխանատուութեանը տակ. որուն յանձնուած է հոգատարութիւնն, եւ որուն համար պկատասխանատու ալ է ասիկայ: — Պարտաթղթերուն պահպանութիւնն, ինչպէս նաեւ ժամանակին հաշիւ ցուցընելը կը յանձնենք արկղակալին՝ քաղաքային հասարակութեան խիստ հսկողութեանը տակ:

Հիմնարկութեան դրամագլխուն եւ եկամուտներուն վրայօք եղած հաշիւները՝ տարուէ տարի տէրութեան վերին համարակալութեան պաշտօնարանին առջեւը դրուելու են: Կ'ողեմ՝ որ մրցաններու գործածութիւնը՝ նկատելով

յաւելեալ կտակն, իմ մահուանէս ետեւ, որչափ
կարելի է, շուտ գործադրուի: Զասիկայ, անոր
համար կը կարդադրեմ այսպէս, որպէս զի
1ին տակ եղած ինչքս՝ երկրի աղատակացու-
թեան պարտաթղթերու փոխուելէն ետեւ՝ մրցա-
նակներուն բաշխումն անյապաղ իդործ գրուի. եւ
թէ թոշակներուն տրուիլ բաշխուիլը չուշանան:

Աս իմ վերջին կամքէս երկու օրինակ կե-
ցած է. մէկը՝ յաւելեալ կտակով՝ իմ ձգոցիս
մէջ, մէկալն առանց յաւելեալ կտակին, Յ. Պե-
տրոս Գաբրէպովեան կտակակտարբին քով:

Երբ Ամենակարողին՝ իմ ամենախոնարհ եւ
ներքին շնորհակալութիւնս կը մատուցանեմ, այն
առատ օրհնութեան եւ ողբրմածութեանը հա-
մար, որով զիս այն վիճակի մէջ դրաւ, որ ես
իմ աղքատ եղայրներուս կրթութեանն ու յա-
ռաջադիմութեանը համար բան մը կարենամ
ընել — անմահ հոգիս՝ իր անսահման գթու-
թեանը կը յանձնեմ:

Կը յանձնեմ Եղիսաբեթուպոլսոյ հասա-
րակութեան չէ թէ միայն Խղճմուանքաւոր հո-
գատարութիւն, հապա նաեւ, կը խնդրեմ, որ
մրցանաբաշխութիւնները բաժնած ատեն, ար-
դարութեամբ գործէ, վասն զի մարդիկներուն
արդար գործքերն Աստուծոյ առջեւ հաճելի են.
եւ իրմէն արդարութիւն կը գտնեն. Ամէն:

Մարոշվաշարհէյլ 1861, Մայիս 1.

Լամանուշէլ Ա. Գալենտէպովլան.

յատուկ ձեռօքս գրած եւ ստորագրած:

“Հրատարակուեցաւ Մարոշվաշարհէյլ
քաղաքը յամի Տեառն. 1864 յուլիս 24ին:
Խժնագիսս Գալենտէ յ. Յ.
դատաւորական երեսփոխան:
Գալենտէ Եամբողին յ. Յ.
Վկայ:

Գ. Գալենտէպովլան յ. Յ.
Մարոշվաշարհէլ յ. Յ.”

“Աս ընդօրինակութիւնը՝ առանց կնիքի
եղած բնագիր պատճենին հետ համեմատելով՝
անոր հետ ամէն բանի մէջ համաձայն ըլլալը՝
կը հաստատուի:

Մարոշվաշարհէյլ աղատ թագաւորական
քաղաքին ատենակալութենէն. յամի Տեառն
1864. Աւգ. 25.

Փրանչէնսս Պայշնա յ. Յ.
Տ. Կ. առաջին քարտուղար:

Ուստի առաջիկայ կտակը՝ յաջորդ պայ-
մաններով կ'ուզենք վաւերական ընել.

1. Որ գրամագլխին եկամուաէն եկած
թոշակներուն՝ միայն Եղիսաբեթուպոլիս ծնած
աղքատ եւ փութացան մանչ ուսանողներ մաս-
նակցին, որոնց թէ հայրն ու թէ մայրը՝ հայ-
ազգի են:

2. Որպէս զի մէկը մրցան կարենայ ըն-
դունիլ՝ կը պահանջուի որ աղաւաւորը՝ միջնա-
դպրոցի չորս ստորին աստիճանները փութա-
չանապէս եւ լաւ հետեւութեամբ լմբնցուցած

ըլլայ: Հաւասար ատակութիւն ունեցող աղաւագրներուն մէջէն, առաջնութիւնն անոր տրուի, որն որ չօրս ստորին վարժոցական դասերը, չէ թէ օտար տեղ, հապա Եղիսաբեթուպոլսոյ միշնագլորոցին մէջ լմինցուցած է:

3. Մրցանին բարձրութիւնը՝ 150 աւստրիական ֆիորին է, մէկ աստուածաբանական՝ 200 ֆիորինի մրցանը դուրս առնելով — զորն որ վաստըկողն իր ամբողջ սորվելու ընթացքին ժամանակ կրնայ վայելել: Փութաջան հայ պատանին, որ ինք զինք հայածէս քահանայ ըլլալու նուրած է, ձեռնադրութենէն ետեւ մինչեւ առաջին հանդիսաւոր պատարագը մատուցանելը՝ կը վայելէ 200 ֆիորինի տարեկան մրցանարաշխութիւնը:

4. Մրցանաբաշխութեան մասնակցողը, մրցան վայելելու ատեն, եթէ միայն կէս տարւոց մը միջոցի մէջ ալ, իր վկայականին մէջ գոնէ լաւ աստիճանաւորութիւն չի ցուցըներ, կտակակատարին կամքին համեմատ՝ հիմնարկութեան վայելումը կը կորսնցընէ:

5. Մրցաններու բաշխման նկատմամբ, Եղիսաբեթուպոլսոյ երգուեալ հասարակութեան երեք ուղղափառ եւ Եղիսաբեթուպոլսոյ քաղաքացի — եւ քաղաքային խորհրդին կողմանէ՝ երեք հայ քաղաքացի եւ խորհրդանոցի անդամ, ժամանակակից կաթոլիկ հայ ժողովրդագետին նախագահութեանը տակ՝ երեք տարիէ երեք տարի ընտրուած անձինք կը կազմեն մասնաժողովը: Խակ եթէ երեք հայազգի եւ

Եղիսաբեթուպոլսեցի հռոմեական կաթուղիկեայ բնակիչ չգտնուի քաղաքային խորհրդին կամ երգուեալ հասարակութեան մէջ, ան ատեն պահած թիւը հայ եկեղեցական հասարակութիւնն իր մէջէն կ'ամրողացընէ. կամ ուրիշ խօսքերով՝ եկեղեցական խորհրդին անդամերով կը լեցուի: — Աս մասնաժողովն՝ իրեն ներկայացուած պատճէններու եւ վկայականներու հիման վրայ վերջնականապէս կ'որոշէ. ի բաց առնելով՝ որեւէ տեսակ բողոք:

6. Մրցանաբաշխութեան դրամագլխոյն հոգատարութիւնն՝ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան եւ քաղաքաբաշխութեան խորհրդին յանձնուելով — ասոնց պարտականութիւնն է, հսկել որ հիմնարկութեան դրամագլուխը բաղմանայ եւ մրցաններու չտրուած եկամուտը՝ 5% երկրի աղատակացութեան պարտականութեան թղթեր գնելով եւ գարտելովին անունի վրայ գրելով՝ անիկայ պտղաբերուի: — Եթէ աս չի կրնար գործադրուիլ, այն ատեն ապահով վարկ ունեցող դրամասեղանի մը քով՝ գոնէ 5% մաքուր բերող հարիւրէնով՝ զետեղելու է. — ու եթէ աս կերպով ալ 5% եկամուտը չի բերուիր, ան ատեն ապահով անշարժական ստացուածքի վրայ տալու է, օրինաւոր շահով եւ ապահովացուցմամբ:

7. Պարտաթղթերուն ու դրամի արժէք ունեցող որեւէ տեսակ թղթերուն ու պատճէններուն պահպանութիւնն — ինչպէս նաեւ տարեկան հաշիւները շինելը՝ քաղաքին արկղակալին գործնէ:

8. Հիմնարկութեան դրամագլխուն եւ եկամուտներուն հաշիւները՝ վերաքննութեան համար, վերին համարակալութեան ներկայացուելու եւ տարեկան հաշիւներուն մէկ օրինակը Եղիսաբեթուպոլսոյ՝ Սիմոն Գաբրէպովեան անունը կրող Հիմնարկութիւնը հոգացող մասնաժողովին ներկայացուելու է:

9. Որպէս զի բարերար Հիմնարկուիննկատմամբ մշտնջենական շնորհակալութիւնը պահուի, ամէն տարի յուլիս 20ին՝ Քաղքին մայր եկեղեցւոյն մէջ՝ հանգստեան պատարագ կը մատուցուի Հիմնադրին հոգւոյն համար:

Եղիսաբեթուպոլսոյ ազատ թագաւորական քաղքին երեսփոխանաց կաճառին ընդհանուր ժողովէն. յամի Տեառն 1899, Փետր. 21:

Յովհաննէ» Դաշտանավէլ յ. յ.
Քաղաքապետ.

Երաբերութուն Ռուֆորնէ յ. յ.
Քլինտոր քարտուղար»

Առաջիկայ Հիմնարկութիւնը՝ Հոնդարիոյ կրթութեան եւ կրօնի պտշտօնարանն ամրացուց՝ յաջորդ վերապահութեամբ:

«Կընդունիմ ու կը վաւերացընեմ, այն պայմանաւ, որ

1. Մրցանաբաշխութեան տուչութեան նկատմամբ եղած մասնաժողովին որոշմանը դէմ՝ աղաւարոները՝ Հիմնարկութեան թղթին կարդադրութիւնը չպահած դիպուածներուն մէջ,

Հունգարական թագաւորական համակրթութեան եւ կրօնի պաշտօնէին կարենան դիմել:

2. Որ մրցանաբաշխութեան մասնակից եղող պատանին, նաեւ լաւ կենցաղավարութիւն ունենալու է. եւ

3. Որ Հիմնարկութեան հաշիւներուն բովանդակութիւնը՝ տարուէ տարի հունգ. թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին ներկայացուելու են:

Պուտաբէցդ 1900, յունուար 29:

պաշտօնէին տեղ

Ճէլէնուէ

պաշտօնէի խորհրդական:»

13.

Ազգայինք՝ Եղիսաբեթուպոլիս գաղթած ատեննին, գտան հօն Աբաֆիեան գղեկին դիմաց եկեղեցի մը, որ բողըքականացն էր: Խխանին մեռնելէն ետեւ աս եկեղեցին անցաւ — Սէնտէի ատեն — նախ ազգայնոց¹, ասոր վրայ հոռմէական լատինաց ձեռքը. ուր կազմուեցաւ ետքէն հռոմէական լատինածէս ուղղափառաց համար ժողովրդապետութիւն մը:

Երբ ազգայինք, քիչ մը զօրանալով, իրենց տրուած առանձնաշնորհութեանց հետեւութեամբ, հայ չեղող ժողովուրգներն անկէ հետզհետէ հեռացուցին, ու Եղիսաբեթուպոլսոյ մէջ

¹ Տես Հատ. Բ. 469—70. — Դարձեալ՝ 487, 489, 493 եւ այլն:

միայն հասարակ ժողովրդենէն՝ արհեստագորները, վարձկալներն ու ծառայութիւն կատարող կարգի մարդիկը — փուշ էր իրենց աշքին նաեւ լատինածէս ժողովրդապետութիւնը։ Եւ չէին կրնար տեսնել հաշտ աջօք, որ իրենց եկեղեցական իշխանութենէն զատ, ուրիշ եկեղեցական հեղինակութիւն, ուրիշ ժողովրդապետութիւն կանգուն կենայ հոն, ուր որ իրենք էին տէրերը։ — Ուստի որպէս զի ան՝ իրենց տեսութեանը համեմատ — անբնական բանը կերպով մը մէջտեղաց վերցընեն, ճարտար ու հեռատես քաղաքականութեամբ ուղեցին յանդուդն քայլ մ'ընել եւ լատին ժողովրդապետութեան մահուան հարուած մը տալ։ Աս բանս յաջողցընելը՝ դիւրին բան չէր։ Եւ սակայն դլուխ հանեցին։

Տեսնենք թէ ինչ ճամբաներով։

Ամէն բանէն յառաջ ընդհանուր ժողովք ընելով՝ որոշուեցաւ թէ դրանսիլուանիոյ լատին եպիսկոպոսին ծանուցանեն, որ ազգայինք սաստիկ մէծ պարտուց տակ ընկճած ըլլալով՝ չեն կրնար երկու ժողովրդապետութիւն պահել ու հոգալ։ Թէ՝ արդէն Եղիսաբեթուպոլիս լատինածէս քաղաքացիներէն միայն սակաւաթիւ ծառայութիւն ընող վարձկաններ ու գործավարներ կան։ Թէ՝ երկու ժողովրդապետութեանց մէջ առաւել հեղինակութիւն ունենալու համար, իրաւանց նախանձաւորութիւն եւ անմիաբանութիւն կը մտնէ, որ շատերուն գայթագորութեան պատճառ է, եւայլն եւայլն։ Ուստի եւ գէշ

չըլլար, եթէ որ հոն, լատինածէս ժողովրդապետութիւնը՝ չէ թէ վերցուի, հապահութիւնը գարձուի։ Հայ հասարակութիւնը կու տայ անոր տարեկան վճարք, տուն ու տեղեւ հարկաւոր եղածին չափ վառելու փայտ։ Եւ այլն։

Խորհուրդն եղաւ գործ։ Եւ հայ հասարակութիւնը 1759 Փետր. 11ին, պարօն Ստոյգա լատին եպիսկոպոսին աղաչանաց թուղթ մը գրեց։

Յիշատակաց արժանի աղերսագրին բովանդակութիւնն է յաջորդը։

“Յայսին է գերապայծառութեանդ առջեւ, թէ ինչչափ մէծ գթութիւն ցուցուց Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան մեր վեհափառ ու ամենագթած Տիկինն, երբ որ չէ թէ միայն Պաշպալովի բոլոր երկրակալութիւնը մեզի յանձնել տուաւ եւ զեղ մշտնջենապէս անոր մէջ հաստատեց — հապահ նաեւ երբ մեր քաղքին քով եղած գեղին անոնը բոլորովին ջնջելով (supprema)՝ զանիկայ մեր քաղքին կցել տուաւ, եւ գթածաբար չնորհեց, որ անիկայ շատ մարտօնութիւններով մեր ձեռքը մնայ։

Ան ալ գաղտնիք պիտի ըռլայ գերապայծառութեանդ առջեւ, որ այս գթութիւնը վաստըկած ատենիս, բաւական ստակ չունենալով՝ պէտք եղաւ որ շատ ծանր ու գթուարին պարտքերու տակ մտնենք, մենք ու մեր յաջորդները։ Եւ աս պարտքերուն նոյն իսկ տարեկան շահերը հատուցանելը՝ շատ ստըկի կու գայ։ — Արդ՝

մտածելով թէ ինչ ձամբայ գտնենք, որ մեր ծանր վիճակէն կերպով մը թեթեւնանք, մտածեցինք ի մէջ այլոց, որ Գերապայծառութեանդ՝ շատ անդամ մեզի ցուցուցած խնամքին ու գժութեանը դիմենք, — որուն՝ մեր խնարհ աղաւանքովը մերձենալու ամենէն պատշաճն ու օգտակարը դիտեցինք:

Ուստի Գերապայծառութեանդ կը մօտենանք, լի յուսով՝ աղաւելով որ բարեհանի մեր ծանր վիճակին մէջ օգնելու, անով՝ որ ասկից ետքը պէտք չըլլայ մեր նուազ եկամուտն երկու ժողովրդապետութեան մէջ բաժնելու: Հապա հունդարացի եւ հայ ժողովրդապետութիւնը միանալով՝ երկու ժողովուրդն ալ մէկ ժողովրդապետութեան իրաւասութեան եւ հոգաբարձութեանը տակ, հաւասար հոգեկան միսիթարութեան մասնակցի: Ասով չենք ուզեր զանընել, որ հոս գտնուող սակաւաթիւ հունդարացիք՝ որոնք ուրիշ բան չեն, եթէ ոչ վարձուոր, ծառայ, աղախին. իրենց լեզուն ունեցող հոգեւոր հովուէն զրկուին: Մանաւանդ՝ թէ ինքնակամ յօժարութեամբ կ'առաջարկենք ու յանձն կ'առնունք, որ ամէն ատեն, գ. երապայծառութեանդ եւ իր յաջորդներուն կարգադրութեանը համեմատ՝ մէկ հունդարացի քահանայ մը կը պահենք, հունդարական հոգաբարձու տիտղոսով (sub titulo Capellani hungarici): Ասոր՝ թէ կարգաւորեալ բնակութիւն, թէ իր կանոնաւորեալ սեղանին համար, բաւական վճարք — 100 ռեն. ֆիորին, այսինքն հարիւր ֆիորին —

կը հատուցանենք: Ասիկայ՝ հայ ժողովրդապետին ձեռացը տակ, քարոզութեամբ, պատարագ մատուցանելով եւ խորհուրդները մատակարարելով՝ հունդարացւոց պիտի ծառայէ:

Մեզի այնպէս կ'երեւայ, որ ասոր նկատմամբ աղաւանքնիս անպատշաճ չէ, յաջորդպատճառներուն համար: Ասով՝ նախ, ոչ հոգիները պիտի նուազին եւ ոչ ալ հունդարական եկեղեցւոյն նուազ եկամուտն՝ աշխարհային բաներու պիտի գարձուի, հապա եկեղեցւոյն պիտի մնայ: — Երկրորդ՝ որովհետեւ մենք ալ արդէն տումարն ընդունեցանք ու թէ տօներն եւ թէ պահքերը մէկ տեղ կը բռնենք. — ասկից զատ եկեղեցիէն կարգադրած երեքօրեայ պաղատանքներն ու տօն մարմնոյ եւ արեան տօնախմբութիւններն ու թափօրները մէկ տեղ կը կատարենք՝ վախկայ որ եթէ աս պղտիկ քաղքին մէջ երկու ժողովրդապետ զատ զատ իրաւասութիւն ունենան, անոնց մէջ իրաւանց նախանձաւորութիւն (competentia) եւ անկէ՝ շատերուն գայթագութիւն պատճառող անմիաբանութիւն յառաջ պիտի գայ: — Երրորդ՝ աս մեր խնարհ աղաւանքն պատճառ տուաւ ան ալ, որ Դրանսիլուանիոյ մէկալ քաղաքներուն սովորութեանը համեմատ ընենք, որոնց մէջ՝ թէպէտ զատ զատ լեզու ունեցող հաւատացեալներ կան, այսու ամենայնիւ չկայ երկու ժողովրդապետ, հապա մէկ հատ մը միայն, եւ անոր քով՝ հարկաւոր լեզուներ ունեցող պարտ ու պատշաճ օգնական քահանաներ:

Գերապայծառութիւնդ՝ աչքին առջեւ ուշ նենալը աս պատճառներն, եթէ մեր աղաշանքը գթութեամբ լսէ եւ խնդրուածնիս ընդունի՝ զմեզ հայրապէս պիտի մսիթարէ: — Մենք ան հաստատուն յուսոյն մէջ ենք, որ օտար երկիրներու մէջ՝ շատ նեղութիւններ կրող ազգային հայ հաւատացեալներն ալ ասկէ քաջալերութիւն գտնելով՝ մեր հասարակութեանը գիմելու պիտի փութեան եւ մեր մայր եկեղեցւոյն ու մեծափառ տիկնոջ ինքնակալութեանը մեծագոյն տարածութեանն ու յառաջացմանը պիտի աշխատին:

Մեր խոնարհ աղաշանքին ընդունելութիւնը՝ գերապայծառութենէդ կրկին ու կրկին կը խնդրենք. — որուն տէր Աստուած՝ մեր հոգեկան մսիթարութեանը համար, թէ երկայն կեանք եւ թէ հոգւոյ ու մարմնոյ բարերարութիւններ շնորհէ.

Ա՛ս կը ենդրեն ու այսպէս կը փակաքին գերապայծառութեանդ խոնարհ եւ հաւատարիմ ծառաներն ու հոգեւոր որդիքն.

Եղիսաբեթուպոլսյ քաղաքաբաշխութիւնն ու հասարակութիւնը :

Կրնանք ենթադրել, թէ այս աղաշանաց թուղթը լատին եպիսկոպոսին շատ ուրախութիւն պատճառած պիտի չըլլայ: Եւ սակայն կը գտնենք թէ — ուղելով չուղելով — քանի մ'ամիս ետքը գարլսպուրկի կանոնիկոսարանին եւ Եղիսաբեթուպոլսյ հասարակութեան մէջ 1759 աւգ. 6ին, փոփոխակի դաշինք մըն է, ամրացուեցաւ, որուն խօսքերուն համեմատ՝ “Որով-

հետեւ Եղիսաբեթուպոլսյ հայ հասարակութիւնն՝ աս քաղքին քով գտնուած Պաշպալովն — իբրեւ Աբաֆիեան արքունական երկրակալութիւն մշտնջնապէս գնեց, եւ աս ատենէն սկսեալ՝ հունդարացի եւ վալաք վարձակալներէն — որոնք անկից ետքն ուրիշ տեղ փոխադրուեցան — բնակուած Պաշպալովն հայ քաղքին հետ միացաւ. — ու որովհետեւ այս քաղաքն ունի հայ ժողովրդապետ, օգնական քահանաներ եւ բաւական թուով հայ կրօնաւորներ — անոր համար, Պաշպալով բնակող հունդարացի ժողովրդապետի հարկաւորութիւն չկայ: Ինչու որ եթէ անիկայ ասկից ետքն ալ հոն բնակի՝ քաղաքն, որ շատ պարտքի տակ եւ ծանրաբեռնութեանց ներքեւ ընկճած է, պիտի չկարենայ քահանային տարեկան պատշաճ եկամուտն ըստ օրինի հոգալ: — Ըստ այսմ պատշաճ տեսնուեցաւ, որ յիշեալ Պաշպալովի ժողովրդապետութիւնը՝ հոգաբարձութեան դարձուի:

Ասոր հետեւ ութեամբն երկու կողման մէջ յաջորդ միաբանութիւնը դրուեցաւ:

“1. Եղիսաբեթուպոլսյ հայ հասարակութիւնը կը պարտաւորէ ինք զինք, որ հունդարացի օգնական քահանայ մը կը պահէ:

2. Որ աս օգնական քահանային տարուէ տարի 200 ռենական փիօրին եւ 12 ձողաչափ վառելու կարծր փայտ կու տայ:

3. Որ քահանային յարմար բնակութեան տեղ կու տայ ձրի: Աս տան պահպանութիւնը՝ քաղաքային հասարակութիւնը վրան կ'առնու:

4. Որ զհունդարական եկեղեցին, իր յատուկ ծախքովը՝ աղեկ վիճակի մէջ կը պահէ:

5. Որ զանիկայ եկեղեցական կահ կարասիով կը հանդերձաւորէ՞ :

Աս հինգ կէտերը՝ քաղաքային վարչութիւնն անմիջապէս կատարեց, այնու, որ վալաքաց կօչուած առուակին անդին փճանալու վրայ եղած քահանայական տան տեղ, քաղքին մէջ բոլորովին նոր շենք մը կանգնեց՝ տիրացուի բնակարանով մէկ տեղ: Զեկեղեցին՝ հայ հաւատացելոց ձեռնտուութեամբն ամէն հարկաւոր բաներով հանդերձաւորեց, մանաւանդ թէ վերջի ատենները՝ տիրացուի վճարքն ալ, իբրեւ պաշտպան՝ բարձրացուց:

Գարլսպուրկի կանոնիկոսարանը՝ վերսիշեալ կէտերը յաջորդ յայտարարութեամբ ընդունեցաւ ու վաւերացուց:

“Մենք՝ Գարլսպուրկի եպիսկոպոսական կանոնիկոսարանն, այս գրութեամբ կը յայտնենք ամենուն, որոնց կը պատկանի, թէ որովհետեւ գերապայծառ տէր եպիսկոպուր (պարոն Ստոյգա) ծանօթ ինդբոյն վերջնական կատարումը մեղի յանձնեց, մենք՝ յիշեալ քաղքին եւ հասարակութեան յառաջ բերած պատճառներուն վրայ Հիմնուած աղաչանքն օրինաւոր եւ պատշաճ համարեցանք: Ուստի աս բանիս զիշանելով եւ վանիկայ ընդունելով, այն կէտերովը՝ յօդուածներովն ու պայմաններովն, որոնք անոր մէջ պարունակուած եւ բացատրուած են, եւ ոչ ուրիշ կերպով՝ յիշեալ հոնդարացի ժողովրդապե-

տութիւնը՝ անոր մէջ յիշուած — եւ ուրիշ աւելի հիմնովին ու մեր առջեւը ծանօթ եւ կանոնիկոսարանին արձանագրութեանցը մէջ աւելի պայծառ կերպով բացատրուած պատճառներու համար — ըստ օրինի հոգաբարձութեան (caplanat) կը դարձնենք: — Քահանային կալուածն եւ բնակութիւնն, ինչպէս նաեւ տիրացուի տունն, ամէն շենքերովն, անոնց վերաբերեալ ամէն ներքին եւ արտաքին բաներովն, եկամուտներովն, ստացուածքներովն եւ պտուղներովն, որոնք՝ անոր կամ անոնց կը վերաբերին, յառաջ բերուած ու յայտնուած ծանրաբեռնութիւններովն մէկտեղ, մշտնջնապէս յիշեալ քաղքին հասարակութեան կը յանձնենք ու կու տանք:

Որ բանին օրինաւոր ըլլալը՝ կանոնիկոսարանն իր վաւերական կնիքովը կ'ամրացը (եպիսկոպոսական աթոռը պարապութեան մէջ էր):

Ի Գարլսպուրկ, կանոնիկոսարանին սովորեալ տեղէն. յամի Տեառն 1759 Աւգոստ. 6ին.

Յովիննէս Չեզէլ յ. Յ.

ընդհ. տեղապահ:

Կարլուլս Պլում յ. Յ.

կանոնիկոսարանին՝ երգուեալ քարտուղարը:

Յովիննէս Վէլ

ըստ այլոց:

Ուիլիլէան յ. Յ.

յիշեալ քաղքին — աս բանիս մէջ — երեսփոխանը:

Այսպէս, թէպէտ Եղիսաբեթուպոլսոյ լատինածէս եկեղեցին մնաց, բայց ժողովրդապետական իշխանութիւնը ջնջուելով՝ եկեղեցական վարչութիւնը՝ բոլորապէս ազգայնոց ժողովրդապետին ձեռքն անցաւ: Ինքն էր անկից ետքը ժողովրդապետ նաեւ լատինածէս ուղղափառաց, ան զանազանութեամբ, որ լատին եպիսկոպոսն անձ մը կ'անուանէր հօն, իբրեւ եկեղեցւոյն հոգաբարձու. եւ քաղաքը կը վճարէր անոր տարեկան վարձքը, կու տար տուն մը, եւ տարուէ տարի 12 ձողաչափ վառելու փայտ: Բնականապէս ամէն՝ եկեղեցական գործառնութիւններէն գալի առձեռն հասոյթները՝ ինչպէս են, մկրտութեան, պսակի, թաղման, տնօրհնէքի եւ այն եկամուտները կը վերաբերէին այն օգնական քահանային:

Այսպէս գնաց աս բանս մինչեւ 1851ին կողմեն, որ միջոցին Էմերիկոս Զիգիեն հայաղդին, լատին եպիսկոպոսէն ժողովրդապետի փոխանորդ անուանուելով՝ լատին ժողովրդեան վարչութիւնը՝ ազգային, բայց լատինածէս քահանայի ձեռք անցաւ: Ասոր մահուանէն ետեւ դարձեալ ազգային մ'եղաւ ժողովրդապետ լատին եկեղեցւոյն: — Ասոր վրայ, առանց միտ գնելու եւ առանց ընդդիմութեան ժողովրդապետի փոխանորդը վարեց լատին եկեղեցին: Ասով՝ ազգայնոց անհոգութենէն, ու անդործութեան հոգիէն, այս իշխանութիւնն իրենց ձեռքէն ինկաւ գնաց, ու մնաց այնպէս:

Թէպէտ վերջի ատեններն ազգայնոց աչքը

բացուեցաւ ու փորձեցին, որ իրերը նախնական վիճակին դարձընեն ունորէն Հայոց ձեռքն անցնի լատին ժողովրդապետութեան վերին իշխանութիւնը: Բայց բանը բանէն անցած էր: Ուշ արթնցան: — — —

Ինչպէս որ Եղիսաբեթուպոլսոյ եկեղեցական ու աշխարհային վարչութիւնն արժեցուց իր ազգեցութիւնը լատին եպիսկոպոսին առջեւ, անանկ ալ հայ կղերը միեւնացն հեղինակութիւնը բանեցուց ազգային հասարակութեան վրայ:

Ինչպէս յայտնի է, Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային վարչութիւնը հայ եկեղեցւոյն վրայ պաշտպանութեան իրաւունք ունենալուն համար ընդունեցաւ քանի մ'արտօնութիւն եւ իշխանութիւն այս եկեղեցւոյն վրայ: — Բայց ասով՝ նաեւ հայ կղերը, քաղաքային իշխանութեան ձեռքէն, փրցուց շատ մը նպաստաւոր ու օգտակար բաներ, որոնք, քաղաքային պաշտպանութեան իրաւանց բնական հետեւութիւններն, այսինքն՝ պարտականութիւններն էին:

Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային վարչութիւնն իր պաշտպանութեան իրաւունքը (patronatus) ընդունեցաւ, եկեղեցի շինելու, զանիկայ պահպանելու եւ եկեղեցականաց հասովթը հոգալու տիտղոսով՝ առաքելական իշխանապետներէն: Ինչպէս որ յայտնապէս կը տեսնուի կայսերաց՝ արտօնութեանց թղթերուն եւ ուրիշ պատճէններուն մէջէն:

Զնըկատելով ան պարտականութիւնն, որ քաղաքին հայ եկեղեցւոյն եւ իր պաշտօնեանե-

րուն նկատմամբ կարողոս Զ.ի եւ Մարիամ Թերեգիայի արտօնութեանց կոնդակներուն Ա. կէտին մէջ — ասոր վրայաք — կը պարունակուին¹ — պաշտպանութեան պարտականութեանց բացատրութիւնը յայտնապէս կը գտնենք Յովսէփ Բ. եւ Փերդինանդոս Ե. կայսեր տուչութեանց թղթերուն մէջ։

Յովսէփ Բ. 1786 դեկտ. 26ին տուած պատճէնին Է. կէտին մէջ, այսպէս կ'ըսէ ի մէջ այլոց. “Կու տանք այս քաղաքին պաշտպանութեան իրաւունքն, որուն հետեւութեամբ, ուրիշ քաղաքաց սովորութեանը համեմատ կարենայ իրեն քահանայ ընտրել։ Բայց այն բացորոշ պարտականութեամբ, որ քաղաքն՝ այս քահանային եւ անոր օգնականներուն պարտական է պարտ ու պատշաճ հոգատարութիւնն ընելու. ինչպէս որ աս բանս ուրիշ առանձնաշնորհութեանց ձեռք ալ սրբացուած է”²։

Նման օրինակ կարգադրութիւն կը գտնենք Փերդինանդոս Ե.ի, 1837. աւգոստ. 15ին տուած յայտարարութեան Է. կէտին մէջ: “Կու տանք այս քաղաքին, ընդունուած օրինաց իմաստին համեմատ՝ պաշտպանութեան իրաւունք առ այն, որ իւր ժողովրդապետն, ինք կարենայ ընտրել։ Բայց այն բացորոշ յայտարարութեամբ, որ այս ժողովրդապետին եւ իր օգնականներուն պարտ-

¹ Տես Հատ. Ա. 75 էւ 207։

² Տես Յովսէփ կայսեր Եղիսաբեթուպոլիս քաղաքին տուած արտօնութեան կոնդակին Է. կէտը, Հատ. Բ. 332։

ուպատշաճ խնամքին միշտ հոդ տանելու պարտական ըլլայ¹:

Եղիսաբեթուպոլիսյ հայ կաթուղիկէ եկեղեցւոյն եւ իր քահանաներուն եկամուտն ու հասոյթը հոգալու հետքը կը տեսնենք արդէն Ժ. դարուն սկիզբներն (1725 յուլիս 29) — այն միջոցին, երբ Անդոլֆի՝ Գրանսիլուանիոյ եպիսկոպոսը, քաղաքին հին եկեղեցին օծեց։ Ասիկա էր երկրորդ հայ եկեղեցին, եւ հասարակութեան ստացուածքովը կանդնուած։ Սիկիսմունդոս Գորնիժ կոմսին, Գրանսիլուանիոյ այն ատենի կառավարին ներկայութեամբն օծուելով՝ հասարակութեան, պաշտպանութեան իրաւունքը ճանչցուեցաւ։

Պաղյանի կոմն եպիսկոպոսն 1781 նոյեմբ. 1ին ըրած այցարարութեան պատճէնին մէջ կը յայտնէ թէ. “Աս (Եղիսաբեթուպոլիսյ) եկեղեցւոյն վրայի պաշտպանութեան իրաւունքն — որուն համեմատ՝ քաղաքը թիկնածութեան (candidation) իրաւունք ունի — անմոռաց յիշատակաց արժանի Մարիամ Թերեգիայի գթութենէն ընդունած է”։

Յովսէփ Մարգոնֆի եպիսկոպոսին՝ 1806 դեկտ. 1ին Եղիսաբեթուպոլիս ըրած այցարարութեան առթիւ, արձանագրութեան մէջ առնուած կը գտնենք յաջորդ խօսքերը. “Նկատմամբ եկեղեցւոյն եւ իւր պաշտօնեաներուն եկամտին՝ ասոնք, պաշտպանութեան իրաւունքին

¹ Համեմատէ 258 էջին հետո։

վրայ հիմնուած ըլլալով՝ քաղաքային արկղէն վճարուելու են,,:

Եղիսաբեթուապոլսոյ պաշտպանութեան պարտականութեանց կատարման սգալից էջերը կը դնէ առջեւնիս, Ռուտնայի եպիսկոպոսին ժամանակն, 1818ին եղած, եպիսկոպոսական այցարարութեան արձանագրութիւնը։ Ասոր մէջ հայրական կերպով մը կը զգուշացընէ եպիսկոպոսն զքաղաքային հասարակութիւնն, որ պաշտպանութեան պարտականութիւնները կատարելու մէջ անհոգութիւն ընելու հրաման չկայ։

“Եկեղեցական կարգադրութիւնները, կ'ըսէ եպիսկոպոսը, մեր երկրին օրէնքներն ու թագաւորական ամենագթած հրամաններն այս կերպով անարգել ու ոտքի տակ առնուլ, հայ աղդին աստուածպաշտութեան — գովութեան ու պարծանաց ասանկ ամօթ բերելն — ուրիշ կողմանէ այսպիսի կարգաւորեալ կերպով յօրինաւորուած քաղքէ մը չէինք սպասեր — քաղքէ մը, որուն պաշտպանութեան իրաւունքն՝ երջանիկ յիշատակաց արժանի Մարիամ թերեղիա պարգեւած է — ու որն որ լաւ ճանչնալու է այն սկիզբը, թէ պաշտպանին կը վերաբերին տուչութիւն, շինել ու հիմնել¹,,:

Այնչափ աւելի ուրախացուցիչ է, Նիկողայոս Գովաչ եպիսկոպոսին 1831ին, սեպտ. 1ին ըրած այցարարութեան պատճէնին այն դիտութիւնը՝ թէ Եկեղեցւոյն արտաքին տանիքին՝

¹ Տես Հայ Բ. էջ 104—106։

պաշտպան հասարակութիւնը լաւ հոգ կը տանի։ Պաշտպանութեան իրաւունքին գործադրութիւնը ժողովրդապետ ընտրելուն մէջ կայացած է, զոր՝ եպիսկոպոսական իշխանութեան առաջարկած երեք անձինքներէն մէկն եպիսկոպոսը կ'ամրացընէ։ Աս իրաւունքին հետ կցած պարտականութիւնները, պաշտպանը՝ հաւատարմութեամբ կը կատարէ, այնու, որ եկեղեցւոյն շէնքը աղէկ վիճակի մէջ կը պահէ։ Բայց ժողովրդապետութեան շէնքին հոգատարութեանը նկատմամբ, շենք կրնար այս բանս ըսել. որ ըստ բաւականի գոհացուցիչ վիճակի մէջ չէ։

Եղիսաբեթուապոլսոյ աղդային եկեղեցւոյն անշարժ եկամտիցը (fixum) նկատմամբ, Դրանսիլուանիոյ լատին եպիսկոպոսական այցարարութեան պատճէնը 1806ին, յաջորդ կերպով կարգադրութիւն կ'ընէ։ “Եկեղեցւոյն եւ իր պաշտօնատէրներուն եկամտին նկատմամբ, որովհետեւ ասոնք արդէն որոշուած բաներ են պաշտպանութեան իրաւունց հետեւութեամբ — քաղաքային արկղէն վճարուելու են։ Աս արկղին վրայի բարձրագոյն հսկողութիւնը՝ արքունական վերին կառավարութեան ձեռքն է։ Աս հիման վրայ յենլով — կառավարութեան՝ քաղաքային խորհրդին եւ հասարակութեան խրկած կարգադրութեան հետեւութեամբը յաջորդներն որոշեցինք։”

Ա. Ան եկեղեցական ստացուածքն, որ ատեն մը հաւատացելոց եւ եղբայրութեանց կամաւոր տուչութենէն աստուածային պաշտա-

մանց ներքին հարկաւորութեանցը համար տրուեցաւ, քաղաքը՝ նոր եկեղեցւոյն շինութեանը գործածեց, ուր որ շինութիւնը՝ պաշտպանութեան իրաւանց հետեւութեամբը՝ միայն իր յատուկ ստացուածքով ու ստրկովը պէտք էր շինուիլ: — Բայց որովհետեւ այս կերպով՝ եկեղեցական ստացուածքն, որ ամենօրեայ աստուածային պաշտաման ներքին կարօտութեանցը համար որոշուած էր, եկեղեցւոյ շինութեանը գործածուեցաւ, անոր համար քաղաքն իրեն վրայ պարտաւորութիւն առաւ, որ վերցիշեալ ներքին կարօտութիւններու վրայօք հոգ կը տանի: Աս բանս մինչեւ հիմակ ըստ օրինի եւ ըստ խղճի գործադրուեցաւ ալ: — Բայց որովհետեւ վերջին ատեններն օմանք ասոնց նկատմամբ գժուարութիւններ հանեցին, ուստի որպէս զի եկեղեցւոյն ներքին եւ ամենօրեայ կարօտութիւնները տեւողապէս ապահովուին, պարտական է քաղաքային հասարակութեան արկղը՝ ան 6000 ռենական ֆիորինին համար, տարուէ տարի 100 աւստրիական, կամ 300 ռենական ֆիորին վճարելու, իբրեւ 5% շահ առ հարիւր:

Բ. Պարտաւորեալ է հասարակութիւնն իր պաշտպանութեան իրաւունքին հետեւութեամբը՝ թէ՛ հին ու թէ՛ նոր եկեղեցւոյն, ինչպէս նահեւ ժողովոդապետական բնակարանին եւ դպրոցին հոգ տանելու. եւ ապականութիւններն որ հիմակ կը սպառնան րոպէ մը յառաջ ընելի նորոգութիւններով՝ տեղը բերելու:

Գ. Քահանայական եւ ուրիշ եկեղեցւոյ ու դպրոցի վերաբերեալ անձինքներու տրուելի գումարն, որ ուրիշ կողմանէ արդէն հոն տեղի եկեղեցւոյ եւ քաղաքաբաշխութեան մէջ դաշնադրութեամբ կարգադրուած, հաստատուած ու եպիսկոպոսական իշխանութեամբ վաւերացուած է, ամէն ոռոճկաւորի անդորրագրին վրայ, մասն մասն վճարուելու է, քաղաքային արկղէն: Աս բոլոր գումարն ու 300 ֆիորինն, որ քաղաքային արկղէն մասնաւորուած ու որոշուած է, ներքին աստուածային պաշտաման համար, իբրեւ հաստատուն եկամուտ (fixum) գրի անցուի: ո

Ուրիշ՝ 1831ի, եպիսկոպոսական այցարարութեան պատճէն մը՝ եկեղեցւոյ հաստատուն եկամտին վրայօք յաջորդ կերպով որոշում կ'ընէ:

“Քաղաքային հասարակութիւնը՝ 6000 ֆիորին եկեղեցական ստացուածքը՝ զր աստուածային ներքին պաշտաման կարօտութիւնները լեցընելու համար, ատեն մը հաւատացելոց եւ եղբայրութեանց կամաւոր տուչութենէն ժողովուեցաւ — երբ որ նոր եկեղեցին շինուեցաւ — եկեղեցւոյ կանգնմանը գործածեց: Եկեղեցւոյ այս ստացուածքը գործածելով՝ ինք զինք պարտաւորեց, որ քաղաքային հասարակաց արկղէն տեղը պիտի բերէ, այն եկեղեցւոյն ներքին կարօտութիւնները: Այս՝ տարեկան եկամտին գումարը — բարձրագոյն իշխանութեան ձեռօք, առաջիկայ տարւոյն մէջ 375 ֆիորինի բարձրացաւ, զր քաղաքային արկղը՝ տարուէ տարի

ճշգիւր կը վճարէ աստուածային պաշտաման ներքին կարօտութեանցը համար։⁹

Նմանօրինակ յայտարարութիւններ կը գտնենք, թէ եկեղեցական ու թէ քաղաքային խորհրդին որոշմանցը մէջ։

Եկեղեցական ժողովքի մ'արձանագրութիւնը, 1809ին, յիշատակութիւն կ'ընէ 6000 ֆիորինին վրայ. որ զրամագլխին շահը 300 ֆիորին կ'ընէ։ — Յիշեալ եկեղեցւոյ հասարակութիւնն՝ եպիսկոպոսական այցարութեան առթիւն, որոշեց, որ որովհետեւ վաղեմի ընկերութեանց զրամագլուխը՝ հասարակութիւնը եկեղեցւոյ շինութեանը գործածեց — տարուետարի վճարուելի 300 ֆիորինն իրբեւ եկեղեցւոյ պաշտամականը պէտք է որ նկատուի։ Ինչու որ ամէն ասանկ բարեպաշտ ընկերութեան նպատակն է Աստուծոյ տան մեծագոյն պայծառութիւնը։

Աս՝ վերը յիշուած պատճառներուն համար, 1860ին յունուար 7ին՝ քաղաքային ժողովն, այն հրամանը կու տայ քաղքին հասարակութեան արկղակալին, որ հայածէս եկեղեցւոյն՝ հաստատուն եկամտին հաշուին, անցընէ կէս տարիէ կէս տարի 157 ֆիորին եւ 50 քառանդան։

Իսկ քահանայից անձնական եկամտին վրայ հետեւեալ տեղեկութիւնները կրնանք տալ։

Ինչպէս գիտենք՝ քահանայիք ի սկզբան ժողովրդեան կամաւոր տուբքէն կ'ապրէին։ Ուրարի համեմատական եկամտին բաժանմանը

վրայօք կը գտնենք կարգադրութիւններ՝ նախ 1729 Նոյ. 13ին, երբ Ստեփի. Ռոշքա Ստանիսլաւի առաքելական ընդհանուր տեղապահն այցարարութիւն ըրաւ Եղիսաբեթուպոլիս քաղաքը։ Դարձեալ՝ այն առթիւ որ 1740ին, Գոշգալ, եպիսկոպոսական տեղապահն Եղիսաբեթուպոլիս խրկուեցաւ։¹

Քաղքին ժողովրդապետը՝ 1759ին, գտաւորին հետ հաւասար վճարմունք, այսինքն 300 սենական (որ 100 ֆիորինի կամ 200 ֆրանկի հաւասար էր) ֆիորին ունէր։ Քահանային վճարքին նկատմամբ հաստատուն կարգագրութիւնը՝ թագաւորական (1787 մարտ 27ին) հրամանին հետեւութեամբը միայն 1795 մարտ 3ին որոշուեցաւ վերջականապէս՝ երբ քաղքին հասարակութեան ու Պաղյանի եպիսկոպոսին մէջ գաշնադրութիւն մը դրուեցաւ։ որուն խօսքերն են յաջորդները։ «Որպէս զի ըըլայ թէ ժամանակաւ ի վնաս կղերին, անոր եկամուալ կրծատուի, հապա ընդ հակառակն միշտ ապահովուի, Պրանսիլուանից եպիսկոպոսը՝ քաղաքային ընդհանուր ժողովին այն՝ 1794 սեպտ. 1ին, միաձայն փափաքով յայտնած որոշումը կը հաստատէ, թէ 850 ֆիորինն, որ արդէն անկից յառաջ եղած տարիներուն մէջ ալ, հայ ժողովրդապետին եւ իր օգնական քա-

¹ Համեմատէ Բ. Հատ. էջ 41–44 Եջին հետ. ուր որ կարգադրութիւններ կ'ըլլուին թէ որ եկեղեցական գործառնութեան համար իւրաքանչիւր քաղաքացին իր կարողութեանը համեմատ — ինչչափ տուրք պիտի առնաւի

Հանաներուն տրուած էր — ասկից զատ վարձատրութեան տիաղոսով՝ 120 ֆիորին — հասարակաց արկդէն անպատճառ հատուցուի:

Ալեքսանդր կառավարութեան մէկ հրամանագիրը 1830 աւգ. 2ին կը կարգադրէ, որ ժողովրդապետին վճարը 333 ֆիորին եւ 20 քրայցէր ըլլայ: Եւ կը հրամայէ, որ քաղաքային վարչութիւնը՝ 1826 մայ. 1էն, պարտական է այս գումարը վճարելու: — Նախորդ դարուն կէսերը (դէպ ի 1850) լաւացուց քաղաքը ժողովրդապետին վճարքն, երբ որ զանիկա 630 ֆիորինի բարձրացուց: Աս գումարը՝ 1863 հոկտ. 27ին, ելաւ 700 ֆիորինի:

Թէպէտ կառավարչական հրամանները՝ քահանայից՝ եկեղեցական երկրի եկամուտն, արդէն 1781ին կը պահանջէին. բայց եւ այնպէս հայ ժողովրդապետն ասանկ երկրի եկամուտ՝ քաղքէն երեք ընդունեցաւ: Ինչ որ հիմակ ունի, զանիկա Յովհ. Գալուէպովեան ժողովրդապետն 1847ին, Միմիթարեան հայրերէն գնած է, 1400 ֆիորինով:

Հոգաբարձուներն ի սկզբան միայն ուրարի եւ ուրիշ եկեղեցական գործառնութեանց եկամուտներէն կ'ապրէին: Բայց արդէն 1825 յուլ. 20 ին կառավարութեան մէկ կարգադրութեամբ՝ երեք հոգաբարձուին վճարքն եղաւ 375 ֆիորին: Ասոր վրայ աւելցուեցաւ 100 ֆիորին մըն ալ՝ իրեն սղութեան աւելցուկ, որով իրենց վճարքն եղաւ 475 ֆիորին:

1848ի եւ 49ին յեղափոխական տարի-

ներն, զքաղաքը նիւթապէս այն աստիճանի փացուցին ու աղքացուցին, որ քահանայից վճարք չկրցաւ տալ: Անոր համար եպիսկոպոսական հրաման մը 1850 մայ. 22ին, կը կարգադրէ, որ քաղաքային հասարակութիւնն զաղգային քահանաներն իր յատուկ ստացուածքովը գոհ ընէ: Եթէ քաղաքային հասարակաց եկամուտն ասոր բաւական չէ, կ'ըսէ, այն ատեն, իւրաքանչիւր անձի վրայ տուրք գնէ եւ այս ձամբով ժողովիլի գումարէն պահպանէ զքահանաները: Ասկից զատ Եղիսաբեթուպոլսյ քաղաքային խորհրդին վրայ առանձինն կերպով պարտականութիւն կը դրուի, որ հայ քահանայից օրինաւոր պահանջքին միտ գնելով, եթէ հասարակաց արկդը զանոնք գոհ ընելու ի վիճակիչէ, տրուած հրահանգին համեմատ՝ դրուելի տրոց ձամբովն անոնք գոհացուին «Որովհետեւ — կ'աւելցուի հրամանագրին մէջ — հոգաբարձուները, չէ թէ ես դրի քաղքին կոնակը, հապա քաղաքն, իրեն պաշտպան խնդրեց զանոնք ինծմէ: Ուստի քաղաքը պարտական է հիմայ իրենց եկամտին հոգ տանելու:»

Հոգաբարձուներուն թիւն այն ատեն ամփոփուեցաւ, երբ Դրանսիլուանից եպիսկոպոսն 1851ին զէմէրիկոս Զիգիեանը՝ լատին եկեղեցոյն ժողովրդապետի փոխանորդ անուանեց: — Աս միջոցին երկու հոգաբարձուներու մէջ բաժնուեցաւ 262 ֆիորին եւ 50 քրայցէր վճարքը: 1863էն ետքը, հոգաբարձուի տարեկան վճարքն էր 300 ֆիորին: Իսկ 1890ին, ասոր պաշտօնին

Հետ կրօնագիտութիւն սորվեցընելն ալ միանալով՝ այսօր կ'ընդունի հոգաբարձուն 352 ֆիորին եւ 50 քրայցէր: Իսկ բնակութեան համար 60 ֆիորին: — —

Ունինք ձեռուընիս փոփոխակի դաշնք մըն ալ, զոր հայածէս կղերն Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեանը հետ ըրած է 1862ին, որ Գրանսիլուանիոյ լատին եպիսկոպոսէն վաւերացուած է: — Ասոր մէջ հասարակութիւնն ինք զինք կը պարտաւորէ, որ չէ թէ միայն նոր ու կարգաւորեալ բնակութիւն կուտայ ժողովրդապետին, ու կղերին հետ փոփոխութիւն ընելով՝ կարգաւորեալ նոր դպրոց ու հիւանդանոց մը կը կանգնէ, հապա նաեւ ասոնց ու քաղքին անկելանոցին նորոգութեանը հոգ կը տանի:

Ահաւասիկ քաղսկային վարչութեան ու եկեղեցական իշխանութեան մէջ դրուած միութեան թղթին հայերէն թարգմանութիւնը:

“Վարը նշանակուած օրը՝ յաջորդ միութիւնն ու փոփոխակի դաշնքը դրուեցաւ Եղիսաբեթուպոլսոյ հայածէս կղերին եւ քաղաքային հասարակութեան մէջ գերապայծառ եպիսկոպոսին վաւերացուցմանը:

1. Որովհէտեւ մինչեւ հիմակ ժողովրդապետի բնակարանը հին քահանայական տունին մէջն էր, զոր ողորմած հոգի Անդրէաս Տիագոնի շնած եւ պարգեւած էր, իրրեւ քահանայից բնակութեան տեղ — ու դպրոց: Իսկ ժողովրդապետին ախոռն ու խոհանոցը՝ հին եկե-

լեցւոյն բակին մէջ՝ ու ըստ մասին տիրացուի բնակութեան տեղ գործածուող եկեղեցական երկրին վրայ էր: Արդ՝ որովհէտեւ աս տեղերը՝ մէկ կողմանէ ժողովրդապետի բնակութեան յարմար չէին, բայց մէկալ կողմանէ՝ անոր համար ալ, որ այս տեղն աւելի յարմար էր դպրոցի. — ուստի Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն, իմրեւ բնակութեան տեղ, փոխարէն կու տայ ժողովրդապետին նոր փողոցին մէջ եղած 71 թիւ ունեցող տունն՝ իր բոլոր տեղովն, երկիրովն ու այն տեղոյն վրայ գտնուած աներովը: — Եւ որովհէտեւ այս տեղը պարտէղ չունի, անոր համար այս տեղոյն կը տրուի ու կը կցուի ան պարտէղն, որ կղերին՝ հին ժամկին բակին մէջ գտնուած տեղոյն վրայ կեցած է. զոր մինչեւ հիմակ ժողովրդապետը կը գործածէր: — Աս պարտէղն, հիմակ դուռ մըն ալ շնուեցաւ, ժողովրդապետին բնակութեանը կողմանէ. որովհէտեւ անոր վարի մասին մէջն է պարտէղը:

2. Աս առաջին կէտին մէջ եղած փոփոխութեան հետեւութեամբն, որովհէտեւ եկեղեցւոյն՝ հին ժամին բակին մէջ գտնուած երկրին եւ աները, մէկտեղ ամիոփուած են — վասն զի քաղաքային հասարակութիւնը նայեցաւ որ կարելի եղածին չափ ժողովրդապետին ամէն հարկաւոր բաները մէկտեղ ըլլան — ասոնք հիմակ քաղքին սեպհական ստացուածքը դառնալով՝ եկեղեցւոյ հին երկրին վրայ, մնաց միայն ան երկու խուցը՝ զորոնք դեռ

տիրացուն կը գործածէ: — Ուստի որպէս զի աս երկրին ալ երկուքին՝ կամ հասարակաց ըլլալը դադոի, եւ եկեղեցւոյն երկիրը՝ քաղաքայինէն բաժնուի ու եկեղեցին իր յատուկ ստացուածքը՝ նոյնպէս քաղաքային հասարակութիւնն ալ իրենն ունենայ ու ըստ կամի կարենայ գործածել, անոր համար՝ այս հասարակաց երկրը կը փոխիսուի, այնպիսի կերպով մ'որ՝ վերի յիշուած բոլոր տունն ու երկիրը, որ հին ժամին 75 թուին տակն է, եւ մինչեւ հիմակ ժողովրդապետն եւ տիրացուն կը գործածէն՝ անցնին քաղաքային հասարակութեան գործածութեանը՝ գուրս առնելով պարտէզն, որ արդէն առաջին կէտին համեմատ՝ ժողովրդապետին նոր բնակութեանը հետ կցեցաւ: — Իսկ քաղաքային հասարակութենէն՝ անցնի եկեղեցւոյն, ան կղմինտորվ ծածկուած, երկու խուց ունեցող քարէ տունն, որ թէպէտ հին ժամուն բակին 77 թուին տակն է, եւ մինչեւ հիմակ առժամանակեայ կերպով՝ տրուեցաւ լուսարարին իբրեւ բնակութեան տեղ: — Ակայն քաղաքային հասարակութիւնը պարտաւորեալ է, աս՝ հիմակ եկեղեցւոյ անցուած բոլոր տունը, ներսէն ու դբսէն իր յատուկ ստրկովը նորոգելու, եւ այն կերպով եկեղեցւոյն տալու:

3. Որովհետեւ առաջին կէտին համեմատ, ժողովրդապետին իբրեւ բնակութիւն տրուեցաւ 71 թուին տակ եղող երկիրը՝ զոր բարեյիշատակ Աղեքս. Ռափայելեան գնած էր աղջիկ տղոց գպրատուն հիմնելու համար. — բայց աս

տեղն աղջկանց գպրոց ըլլալու անյարմար է, մէյ մ'անոր համար, որ հեռու տեղ է, մէյ մ'ալ որ Ռափայելեանէն հիմնուած մէկ դասին, ուրիշ դաս մըն ալ հիմնեց ու կցեց հիմակ քաղաքային հասարակութիւնը: Ուստի աղջիկ տղոց գպրոցը կը փոխադրուի կը տարուի քաղքին մէջ տեղուանքը՝ Գիշ կոչուած փողոցին 100 թիւ ունեցող՝ առանձինն գտնուած տունը — որ մինչեւ հիմակ իբրեւ անկելանոց կը գործածուէր: — Աս տեղւոյն վրայ՝ քաղաքը, շատ ծախքերով վեց սենեակ շինած՝ շէնքը բոլորովին նորոգած, եւ տուած է աղջիկ տղոց, երկու դասի համար. — Երեք սենեակ՝ մէկ դասին, ու երեք սենեակ մէկալ դասին եւ վարպետունիներուն բնակութեան համար:

4. Որովհետեւ երբորդ կէտին համեմատ, մինչեւ հիմակ անկելանոցն աղջիկ տղոց գպրոցի փոխուեցաւ՝ Եղիսաբեթուպուլոյ հասարակութիւնը կ'որոշէ, որ երկրորդ կէտին մէջ — եկեղեցւոյն հետ փոխած երկիրն ու տունը՝ իր բոլոր ամբողջութեամբն ըլլայ աղքատաց, պարտաւորելով ինք զինք՝ որ այս շէնքը գեռ առաջիկայ տարւոյն ընթացքին մէջ, իր յատուկ ծախքովը կը շինէ, կը կանգնէ ու զատ զատ սենեակներու կը բաժնէ: Այնպիսի կերպով մ'որ, հին անկելանոցին մէջ եղած երկու սենեակն — որ արական ճիւղին մէջ սպառած՝ բայց իգական ճիւղին մէջ՝ գեռ Հունգարիա ապրող աղնուական Անտոն Խիգուցեան, երբեմն քաղքիս գլխաւոր դատաւորին եւ իր եղբօրը՝

Գրիգոր Խսիգուցին անունին վրայ դրուած հիմնարկութիւնը կը կազմէր — նոր աղքատասոցին մէջ ալ, 1769ին գեկտ. 9ին եղած դաշնադրութեան համեմատ¹ Խսիգուցեան գերդաստանին ու յիշատակին համար մնայ, եւ մշտնջենապէս այնպէս պահուի: — Դարձեալ՝ որովհետեւ Եղիսաբեթուպոլէն Հունդարիոց Պօրացհազօ կոչուած տեղը գաղթած ավելուական Գապտէպովեան գերդաստանն ալ՝ աղքատասոցին եւ երկրին տարածութեանը համար տեղմը, եւ անոր վրայ եղած տունը 600 ֆիորինով գնած էր, որ հիմակ աղքատանոցին հետ կապուեցաւ, անոր համար Գապտէպովեան հիմնարկութեան տիտղոսի տակ, նոր աղքատանոցին մէջ մէկ մեծագոյն սենեակ մը նշանուի, որ մշտնջենաւոր ժամանակաց համար իր անունին վրայ մնայ — ինչպէս որ կարգադրեց Գապտէպովեան եղարց հիմնարկութիւնը 1805 մայիս 25ին:

5. Քաղաքային հասարակութիւնն, իրեւ պաշտպան, իր վրայ կ'առնու, առաջին կէտին տակ եղած ժողովրդապետական նոր շնչըին եւ երրորդ կէտին տակ նշանակուած աղջկանց դպրոցին, ինչպէս նաեւ չորրորդ կէտին մէջ եղած աղքատանոցին — ամէն ժամանակ հարկաւոր նորոգութեանց նկատմամբ ունեցած պարտականութիւնը կատարելու:

Տուեալ յԵղիսաբեթուպոլէս յամի Տեառն 1862 մարտ 21ին:

¹ Տես Հատ. Բ. Էջ 104—106:

Յանուն Եղիսաբեթուպոլսյ հասարակութեան

ՅԱՀԱՆՆԵԿԱ ՊԱՏՐՈՂԱՆԵԱՆ յ. Յ.
դլիսաւոր գատաւոր:

ԼԱՄԱԿԱՆ ԱԽՆԻԿԱՆ յ. Յ.
դլիսաւոր պաշտպան:

ԱՐԵՒՔԻ ԸՆԴՀԱՆԻ յ. Յ.
առաջին քարտուղար:

ԼԱՅԵՐԵԿԱՆ ՋՐԴԵԱՆ յ. Յ.

կանոնիկոս աւագերեց եւ ժողովրդապետ:

Եպիսկոպոսական տեղապահն, աս՝ Եկեղեցւոյ եւ քաղաքային ժողովքին մէջ փոխն ի փոխն եղած գաշնագրութիւնն ու տուչութիւնը՝ գովութեամբ ընդունեցաւ ու վաւերացուց: Պաշնաւորաց եւ անոնց յաջորդացը վրայ Աստուծոյ օրհնութիւնը ինքրեց յաջորդ խօսքերով:

Եղիսաբեթուպոլսյ հայ կղերին եւ այն տեղի քաղաքային աղնուական ժողովին մէջ կրօնական ջերմեռանդութեամբ եղած հոգեւոր ու աստուածային գաշնագրութիւնն՝ Եկեղեցւոյ կողմանէ կ'ընդունիմ, կը վաւերացընեմ եւ կը հաստատեմ. — ու դաշնագրութիւն ընողներուն եւ իրենց յաջորդացը վրայ Աստուծոյ սուրբ օրհնութիւնը կը մաղթեմ:

Գարլսպուրկ. յամի Տեառն 1862 յունիս 5:

Գերապայծառ Եպիսկոպոսին հեռաւորութեանն առթիւ:

ՅԱՀԱՆՆԵԿԱ ՊԱՏՐՈՂԱՆ յ. Յ.

Եպիսկոպոսական ընդհանուր պահապահն:

Մինչեւ հիմակ՝ Եղիսաբեթուպոլսոյ երդուեալ հասարակութեան՝ պաշտպանութեան իրաւանցն ու պարտականութեանցը վրայ ըսածնիս ամփոփելով՝ քաղաքային վարչութեան եւ եկեղեցական առաջնորդութեան մէջ դրուած յաջորդ կանոնադրութիւնները կը գտնենք:

1. Եղիսաբեթուպոլսոյ ազատ թագաւորական քաղքին երդուեալ հասարակութիւնն, իրեւ իրաւանց ընկերութիւնն, պաշտպանութեան իրաւունք կը բանեցընէ Եղիսաբեթուպոլսոյ հայ եւ լատինածէս եկեղեցւոյն վրայ:

2. Եղիսաբեթուպոլիս ազատ թագաւորական քաղքին հայածէս ու լատինածէս ուղղափառ հաւատացեալները իրաւունք ունին՝ իրենց քահանայ ընտրելու կամ ընտրութիւն ընելու (candider):

3. Երդուեալ հասարակութիւնը հոգ կը տանի ան ժողովրդապետին եւ օգնական քահանային վճարքին եւ ապրուստին, որոնց ձեռնադրուելու տիտղոս (titulus mensae) շնորհած ու զոր իրեն ընտրած է:

4. Ըստ կանոնի ձայնից մեծամասնութեամբ ընտրուած թէ հայ ու թէ լատինածէս քահանայից մէջէն երեք հոգի, ինչպէս որ հարկաւորութիւնը կը բերէ, դրանսիլուանից լատին եպիսկոպոսին առջեւը կը դրուի որոշման կամ հաստատութեան համար:

5. Պաշտպանութեան երեսփոխանն, ըստ սովորութեան, Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան ամէնէն ծերագոյն պաշտօնատէրն է:

6. Պաշտպանութեան երեսփոխանը՝ հայ եւ լատին եկեղեցական գործառնութեանց համար, ուրարի տրոց պարտականութենէն ազատ է:

7. Տիրացուներուն եւ ժամկոչն ընտրութիւնն — եկեղեցական վարչութիւնը — ընդունելու համար, պաշտպանին, իսկ հաստատելու համար՝ լատին եպիսկոպոսին առջեւը կը դնէ:

8. Պաշտպանին պարտականութիւններն են, հայ եւ լատին եկեղեցւոյն ժողովրդապետին եւ օգնական քահանային վճարմունքին վրայ հսկել՝ ըստ ժամանակին եւ ըստ պարագայից. — Հայ եկեղեցւոյն՝ 6000 ֆիորին հաստատուն պարտքին շահերը կէս տարիէ կէս տարի նախապէս վճարել — մայր եկեղեցւոյն եւ հայ ժողովրդապետական շէնքին, ինչպէս նաեւ լատին եկեղեցւոյն ժամին, քահանային եւ տիրացուներուն բնակարաններուն վրայ հոգ տանիլ:

9. Պաշտպանը պարտական է, հայածէս տիրացուներուն 252 ֆիորին եւ վեց թիզ (վեց ուկէս ձողաչափ) վառելու փայտ. եւ ժամկոչն 63 ֆիորին թոշակ. — իսկ լատինածէս տիրացուն 100 ֆիորին եւ 4 ձողաչափ վառելու փայտ տալու:

10. Եղիսաբեթուպոլսոյ երդուեալ հասարակութիւնը, հայ եւ լատինածէս եկեղեցիներուն վերը յիշուած եկամուտներուն եւ անոնց վերաբերեալ շէնքերուն նորոգութիւնը հոգալու է իր յատուկ ստացուածքովը — եւ պաշտպանութեան կանոնադրութեանցն իմաստին համեմատ անոնցմէ երբեք չի կրնար հրաժարիլ:

11. Եղիսաբեթուպոլսոյ երդուեալ հասարակութեան պարտականութիւնն է, յիշեալ երկու եկեղեցւոյն շենքերուն նորագութիւնը — երբ որ քահանայէն առ այս կը խնդրուի — տարւոյ մը միջոցին մէջ՝ իսկ հարկաւորութիւն եղած ատեն, անմիջապէս գործազրելու:

12. Եղիսաբեթուպոլսոյ երդուեալ հասարակութիւնը, հայ եկեղեցւոյ վերաբեալ մշտնշենաւոր պատարագներուն եւ ուրիշ հիմնարկութիւններուն վրայօք ամէն տարի հաշիւներու բովանդակութիւն մը կը ներկայացընե եկեղեցական վարչութեան:

13. Եղիսաբեթուպոլսոյ հայ ուղղափառ ժողովրդապետը պարտական է ամէն տարի այս քաղքին բարերարացը Աղեքս. Ռափայէլեանին եւ Սիմոն Գալուտէպովեանին համար մէյ մէկ հոգեհանգստեան պատարագ մատացաննելու: — Իսկ քաղաքային հասարակութիւնը՝ պարտական է, ննջեցելոց քաւարանին համար տասուերկուքական ֆունտ մեղքամում տալու:

14. Աւղղափառ գերեզմանոցին — ցորչափ ատեննոր թաղարանի մը հարկաւորութիւնը չի տեսնուիր — վերահսկողութիւնը՝ կը վերաբերի սոտիկանութեան, հայ եկեղեցւոյն ժողովրդապետին առընթերակացութեամբ: —

14.

«Քիչ գեր չեալացին Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային վարչութիւնն, ինչպէս նաեւ եկեղեցականք ու ժողովուրդն՝ իրենց եռանդուն աղ-

գասիրութեան ցոյցովն, երբ իբր երեսուն, երեսունուհինդ տարի յառաջ (1860—1877) լուքաչի՝ Հայաքաղքի ժողովրդապետին առաջ նորդութեամբը՝ բոլոր Դրանսիլուանից ազգայինները միացած՝ վաղամեռիկ հայ եպիսկոպոսութեան վերանորոգութեանը համար, ազգային գործունեութեան գրօշը բացին:

Եղիսաբեթուպոլսիցիք՝ — որ նոյն միջոցին ուրիշ կերպ կը մոածէին, կը խօսէին ու կը գործէին — Կերպայի եւ մէկալ հայ քաղաքաց հետ միացած՝ Հունդարից կրօնի եւ համակըթութեան պաշտօնէին զօրաւոր եւ շատ ազդու պատճառաբանութիւններով լեցուն աղերսագիր մը մատուցին, որպէս զի նորէն շնորհուի իրենց ժկ. դարուն մէջ մեռած հայ եպիսկոպոսութիւնը:

Աղերսագիրը՝ պատմութեան եւ քաղաքային իրաւանց վրայ հիմուած պատճառներով ցուցընել ուղեց որ Դրանսիլուանից մէջ ապրող ազգայինք իրաւունք ունին առ այն, որ հայ եպիսկոպոս ունենան . . . : Ասով՝ չէ թէ նոր ազգութիւն մը կ'ուղենք կանգնել, կ'ըսեն, հապամիայն մեր հին — հաղարամեայ — ծէսն ու արարողութիւնն անվթար պահել: — Թէ արդէն ունեցած են հովուապետ մը երբ Դրանսիլուանիա անցան. եւ միայն վերջին աեղապահին մահուանէն ետեւ, առժամանակեայ կերպով յանձնուեցան լատին եպիսկոպոսին: Ակայ են ասոր կայսերաց առանձնաշնորհութեանց պատճէններն, որոնք ըլլալի հայ եպիսկոպոսին հա-

սոյթ ալ որոշած են: Աս թղթերը՝ կը յանձնեն լատին եպիսկոպոսին, որ հոգ տանի, որ հայ ծէսն անթերի միայ Հայոց մէջ . . .: Դրանսիլուանիոյ լատին եպիսկոպոսին չարուեցաւ երբեք իրաւունք հայ եկեղեցւոյն վրայ . . .: Երբ — կ'ըսէ աղերսագիրը — մերձակայ ժամանակները՝ շատ մը յունածէս եպիսկոպոսութիւններ կանգնուեցան, կը յուսայինք թէ մեր վաղեմի ու երբեք չընջուած հայ եպիսկոպոսութիւնն ալ պիտի վերականգնուի: Ազգայինք՝ թէպէտ քացարձակ իշխանութեան (absolutisme) ատեն կրնային եպիսկոպոս ընդունիլ, սակայն չուզեցին: — Աս հին եկեղեցւոյն սահմանադրութիւն փիճացընելուն առջեւն առնուլը՝ մեր ամենասուրբ պարտքն է: Հաղարամեայ աւանդութիւնը՝ կը սրբացընէ իրաւունքը, զոր կ'ուզենք անվեսաս մեր թոռներուն հասցընել . . .: Աս բանս ան ատեն միայն կարելի է, երբ հայ եպիսկոպոսութիւնը կը վերականգնուի: Առանց ասոր՝ հայ եկեղեցւոյն վրայ, կործանում կը սպառնայ . . .: — Լատին եպիսկոպոսը՝ մեր լեզուն չհասկընալով եւ մեր ծէսը չգիտնալով, զարացատ եկեղեցիներուն մէջ ծիսի միակերպութիւնը չի կրնար պահել . . .: Չկայ եկեղեցական առաջնորդ մը, որ քահանաներ ձեռնադրե, ու հարկ է, որ ասոնք Հռովմ . . . Վիեննա, երթան ձեռնադրուելու համար . . .: Աւելի ցաւալին ու վտանգաւորն ան է, որ ազգայինք՝ իրենց սկզբնական քաղաքներէն օր աւուր վրայ գաղթելով՝ իրենց ծէսը կը կորսնցընեն: Եւ այսօրւան օրս, գոնէ այնչափ

լատինածէս հայ կայ, որչափ հայածէս: Ասոր վերջն ան է, որ հայ ծէսը, լատինականին մէջ պիտի ձուլուի . . .: Աս բանիս առջեւն առնելու համար պարտքերնիս է ամէն միջոց բանեցընելու . . .: Որոշ հասութիւ իրաւունք ունի ազգն, որպէս զի եպիսկոպոսը կարենայ պահել իր հեղինակութիւնը . . .: Վերջապէս՝ թէ Հունգարիայի զանազան տեղերը բնակող հայերն ալ առնուին հայ եպիսկոպոսութեան մէջ: Ասոր համար հարկաւոր է խառն ժողովք մը հայ ու լատին եկեղեցականներէ ու աշխարհականներէ. եւայլն եւայլն:

Կարեւոր կը համարիմ այս աղերսագրին հայերէն թարգմանութիւնն իր ամրողութեամբն ընթերցողաց առջեւը գնել: — Ահաւասիկ:

“Սեծապատիւ հունգարական թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարան:

Նորին կայսերական եւ առաքելական վեհափառութենէն վերականգնուած սահմանադրութիւնը՝ հունգարական տէրութեան մէջ եղած ամէն կրօնի եւ եկեղեցական կուսակցութեան իրաւունքներն ապահովցուց: Աս բախտաւոր վիճակին մէջ, չկայ ամենեւին արդելք մը, որ զանոնք մեր յատուկ օգտին չգործածելով մեր գործառնութեանց մէջ ազատ կարգադրութիւն ընել չկարենանք — առանց ուրիշ կրօնի եւ եկեղեցական կուսակցութեան՝ անոր մէջ խառնուիլ կարենալու: 1848ի օրինաց յօդուածն ալ, քանի մը կրօնական կուսակցութիւն

իրենց վաղեմի ստորակարգեալ վիճակէն աղատելով եւ անոնց՝ հաւասար իրաւունք ունենալովն նկատմամբ աւելի մանրամասնաբար կարգադրութիւն ընելով, ապա հովապէս կրնան սպասել, որ իրենց օրինաւոր փափաքը կատարուի: — Միայն հայազգի ուղղափառ հաւատացեալները պէտք է որ այն խոնարհեալ զրիցը համբերեն, որ միայն իրենք զրկուած ըլլան տէրութեան մէջ՝ ան բանէն, որ չկարենան յատուկ եկեղեցական իշխանութեաններքեւ կարգադրել եւ վարել իրենց յատուկ գործքերը: Միայն իրենք ըլլան, ան վիճակին մէջ՝ որ մէկալ ամէն կրօններու եւ եկեղեցական կուսակցութեանց իրաւունքներուն եւ բարեգործութիւններուն, չէ թէ մասնակից ըլլալ, հապա պարզապէս փափաքիլ կարենան:

Աս՝ այսպէս ըլլալով ալ կը յուսսնք, որ աղատ, սահմանագրութեան սկզբանցն ու օրինաց ոգւցին համեմատ, մեզի ալ պիտի շնորհուի — ան, զօր ոչ ոք — եւ ոչ մէկ եկեղեցական կուսակցութեան նկատմամբ տարակուսանաց տակ ձգելու բաղձաց երբեք. — զօր ընդունելու մենք ալ իրաւունք ունինք: — Ու ասիկայ է, ատեն մը Դրանսիլուանից մէջ կանգուն կեցած հայ եպիսկոպոսութեան վերանորոգութիւնը:

Ուստի խորին մեծարանք կը համարձակինք ամենապատիւ հունգարական-թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնաբանին դիմելու եւ խնդրելու, որ բարեհաճի իր ազդու միջնորդութեամբը՝ նորին կայսերական

թագաւորական առաքելական վեհափառութեան եւ միանգամայն տէրութեան երեսփոխանաց ժողովին առջեւը՝ հայ եպիսկոպոսութեան հասութիւն նկատմամբ, օրինաց ծրագիր մը դնելու: — Մեր պատճառները կը համարձակինք յաջորդնելու մէջ բովանդակելու:

Ա. Դրանսիլուանից մէջ՝ հայերն ունեցած են իրենց յատուկ եպիսկոպոսութիւնն՝ երբ 1672ին Մոլոտիվիայէն, Միքայէլ Աբաֆի Ա.ին ատեն ներս եկան: Իրենց յատուկ եպիսկոպոսին առաջնորդութեամբը միացան Հումայ եկեղեցւցին հետ: Եւ միայն վերջին եպիսկոպոսական տեղապահին, Վերզիրէսդույին մահուանէն ետեւ — որովհետեւ այն ատենւան իշխանապետին ձեռօք՝ եպիսկոպոս մը ընտրելու քովէ քով եկած ազգային կաթուղիկէ ժողովքին անդամներն՝ ընտրուելի եպիսկոպոսին անձին վրայ չկրցան միաբանիլ, — եւ ասոր հետեւութեամբ՝ երբ հաւատացեալք առանց հովուապետի մնացին — յանձնուեցաւ առժամանակեայ կերպով, Դրանսիլուանից լատին եպիսկոպոսին, որ Հայերը կառավարէ:

Աս առժամանակեայ կարգադրութեան վկայ են, անմահ յիշատակաց արժանի կարողոս Զ.ի եւ Մարիամ Թերեզիայի ձեռօք Կերլայի եւ Եղիսաբէթուակոլսոյ հասարակութեանց տրուած առանձնաշնորհութեանց թղթերը: Ասոնց մէջ՝ ըստ մասին, որոշ կերպով կը խոստացուի ըլլալի հայ եպիսկոպոսին անուանումը, եւ անոր անձին տրուելի քանի մը հասոյթ ալ կ'որոշուի. — ըստ մասին հրահանգներ կը տրուին Դրանսիլուա-

Նիոյ լատին եպիսկոպոսին, որ հոգ տանի թէ հայ ծէսն, ամէն բանի մէջ՝ առանց փոփոխութեան պահպանուի եւ մնայ աղդայնոց մէջ: — Ասիկայ կը տեսնուի հոս ներփակածէն: — Ասկից յայտնապէս կը տեսնուի, որ աղդայիններուն՝ լատինածէս եպիսկոպոսին վարչութեանը տակ դրուիլը՝ պարզապէս առժամանակեայ կարգադրութիւն մըն է եղեր:

Բայց ասոր առժամանակեայ ըլլալը կը ցուցընէ ան պարագան ալ, որ Հռոմայ առաքելական սուրբ աթոռը՝ Դրանսիլուանիոյ հայ եպիսկոպոսութեան պարագութեանը ժամանակ, հոգ տարաւ, որ աղդայնոց հոգւոյ կարօտութիւնները լեցուին: Իրենց համար քահանաներ կրթեց՝ Հռոմայ հաւատոյ տարածման ընկերութեան վարժարանին մէջ: Եւ հաւատոյ տարածման ժողովին ճամբովը՝ անմիջնորդապէս գործադրեց իր իրաւունքը, Դրանսիլուանիոյ հայ եկեղեցւոյն վրայ: — Դրանսիլուանիոյ լատինածէս ուղղափառ եպիսկոպոսութեան երբեք չտրուեցաւ իրաւունք՝ վերին իշխանութիւն ունենալու հայ եկեղեցւոյն վրայ: Ասանկ իշխանութեան վրայօք եղած արձանադիր մը, պատճէն մը՝ մէկը չի կրնար ցուցընել: — Ըստ հետեւորդի Հռոմայ սուրբ գահն իրեն վերապահեց, Դրանսիլուանիոյ հայ եպիսկոպոսութեան — տէրութեան հաւանութեամբն՝ ատենով — երբ որ ըլլայ՝ թող ըլլայ — վերականգնումը:

Ասանկ նպաստաւոր նախահոգատարութիւններէն ետեւ հայ եպիսկոպոսութեան նորէն

կանգնուելուն մինչեւ հիմակ չյաջողիլը՝ ցաւալի զգացում մը կը յարուցանէ մեր մէջը: Որովհետեւ մուռնիս կու գան ան դժբախտ պարագաներն, որոնք՝ հայածէս հռոմէական հաւատացեալները՝ միութեան քակտմանը մէջ տարին, եւ որոնց պատճառաւ եպիսկոպոսութեան վերանորդութեանը նիւթին նկատմամբ քայլեր լնելու մէջ միանալ չկարենալով՝ առիթ տրուեցաւ Դրանսիլուանիոյ լատինածէս եպիսկոպոսութեան, որ հայ հռովմէական կաթուղիկեայց վրայ առժամանակեայ հոգատարութեան պարտականութիւնն՝ իրաւունքի փոխուի եւ ջանացուի՝ որ առժամանակեայ պաշտօնը՝ մշտատեւութեան դառնայ:

Բայց մենք կը յուսանք, որ ժամանակն եկած է, թէ երբ տէրութեան մէջ, մերձակայ ատենները, շատ մը՝ մինչեւ հիմակ չեղած յունածէս եպիսկոպոսութիւն հիմնուեցաւ ու կանգնուեցաւ, մեզի՝ հայածէս կաթուղիկէական հաւատացեալներուն ալ, մեր վաղեմի, իրօք եղած, երբեք չընջուած եպիսկոպոսութեան վերականգնումն ալ, օրինաւոր իրաւանց հիման վրայ կարենանք խնդրել ու սպասել: — Այս, ժամանակն եկած է, կ'ըսենք, որովհետեւ արդեօք յարմարագցն պարագաներու մէջ կրցած կ'ըւլայինք իշխանութենէն խնդրել, այն միջոցին, երբ որ ի վիճակի էինք եւ կրնայինք ամէն խնդրուածքին կատարումը յուսալ՝ սահմանագրութեան կախակայութեան միջոցին: — Սակայն աս ճամբով, հայածէս ուղղափառ քա-

ղաքացիներն — իբրեւ սահմանադրութեան զգածմամբ զգացեալ հայրենակիցներ — երջանկանալ ու սահմանադրութեան դէմ եղած եւ հայրենասիրութեան պարտաւորութեանը հետ ընդդիմացող ճամբով — թէեւ իրաւամբն — եպիսկոպոս վաստրկիլ չուզեցինք: Վասն զի ան հաւատքը կը ջերմացընէ մեր ամենուն սրտերը՝ թէ սահմանադրական հունգարական-թափառորական պաշտօնարանը՝ սուրբ պարտաւորութիւն պիտի համարի. ու պիտի բարեհաճի մեր աղաջանքը՝ նորին վեհափառութեան հայրական դթութենէն ընդունելու:

Բ. Կը համարձակինք յառաջ բերել պատճառներն ալ՝ որոնք հայ եպիսկոպոսութեան վերանորոգութեան անհրաժեշտ հարկաւորութիւնը կը ճշմարտեն:

Ստոյգ է, մեր հաւատքն այն կաթուղիկէ հաւատքն է, որ ամէն ուղղափառ աղդայնութեանց յատուկ է: Բայց քրիստոնէութեան սկզբնաւորութենէն. թէպէտ հաւատքի մէջ միացեալ սակայն միշտ, ընդհանուր եկեղեցւոյն մէկ առանձինն կեցած կարգը կը կացուցանէր ու կը կացուցանէ հիմակ ալ մեր եկեղեցին: Ինչու որ իր աստուածային պաշտամունքը — թէ յունականէն ու թէ լատինականէն տարբերող — հայ արարողութեամբ՝ հայերէն լեզով կը կատարէ:

Միայն աս զատ, աս տարբեր եկեղեցին պահեց հայ ազգին լեզուն մինչեւ ցայսօր, իրեն հին հայրենիքին մէջ, երբ քաղաքային անկա-

խութիւնը կորսնցընելէն ետեւ՝ օտար իշխանութեանց բանութեանը տակ ինկաւ:

Ա՛ս յատուկ եկեղեցին պահպանից հայերէն լեզուն՝ մեր — հին հայրենիքէն, դարերով գուրս գաղթած — նախնիներուն մէջ ալ: Ու աս մանաւոր եկեղեցին կանգուն կը կենայ դեռ այսօր ալ: — Եւ արգեօք, այս մեր — շատ հին հաւատքին սահմանադրութեան փճանալուն առջեւն առնուլը՝ մեր ամենասուրբ պարտաւորութիւնը չէ: — Այս, հազարամեայ աւանդութիւնը կը սրբացընէ այս իրաւունքը: Եւ կ'ուզինք որ զանիկայ մեր թոռներուն, մեր ժառանգներուն ալ անվես հասցընենք:

Բայց աս բանս ան ատեն միայն կրնանք ընել, երբ հայածէս եպիսկոպոսութիւնը կը վերականգնուի՝ իբրեւ մեր պահպանութեանը մի միայն ու էական թէութիւնը: Ինչու որ մինչեւ հիմակ եղած առժամանակեայ եկեղեցական վարչութեան տակ — առանց անոր ուղելուն — հայ եկեղեցւոյն վրայ կործանում եւ փճացում կը սպառնացուի: Աս եկեղեցական վարչութիւնը չճանչնալով մեր լեզուն ու մեր ծէսը՝ չի կրնար ի վիճակի ըլլալ, որ հայ եկեղեցւոյն վրայ, եկեղեցական վերին իշխանութիւն բանեցընէ, անանկ կերպով մը՝ որ հին սահմանադրութիւններն առանց վիսասու պահուին, եւ զատ զատ եկեղեցական հասարակութիւններու մէջ, ծիսի եւ արարողութեան միութիւնը պահպանուի: — Եւ ստուգիւ. հայ եպիսկոպոսութիւն ըլլալուն, արդէն իսկ աչքի զարնող բանն է ան

վասաբեր հետեւութիւնն, որ որչափ հայ ժողովրդապետութիւն կայ տէրութեան մէջ, գրեթէ այնչափ տեսակ է արարողութիւնը: — Ասոր պատճառն ան է, որ զծէսն ու լեզուն ձանցող եկեղեցական առաջնորդ մը չկայ, որ իրեւ միացընող կապ՝ ծառայէ. ու հսկէ որ ամեն տեղ միակերպ — առանց փոփոխութեան — պահուի իր սկզբնական մաքրութեան մէջ հայ արարողութիւնը. — ու որ կարենայ հաւատացելոց քահանաներ կարգել: Որովհետեւ, ինչպէս յայտնի է, լատինածէս եպիսկոպոսն, հայածէս քահանաներ ձեռնադրել շկարենալով՝ հարկ է որ ասոնք՝ Հռովմ, Վենետիկ, Վիեննա կամ Լէմպէրկ երթան՝ իրենք զիրենք ձեռնադրել տալու համար:

Ասկից, ալ աւելի ցաւալին — եւ ապագան նկատելով աւելի վտանգաւոր պարագան ան է, որ որովհետեւ ազգայնոց սկզբնական քաղաքներէն, ժողովրդեան մէկ մասը՝ տէրութեան զանազան քաղաքներն ու տեղերը գաղթած է, ու հիմակ ալ օր աւուր վրայ կը դաղթէ. չըլլալով հայ եպիսկոպոս, որ իրեն պարտք համարի հոգ տանիլ, որ նոր ժողովրդապետութիւններ կանգնուին — ան դուրս գաղթած հայերն իրապէս իրենց հայ ծէսը թող տալու պարտաւորուած են. վասն զի չունին հայածէս քահանայ: Ուստի եւ այն տեղի լատինածէս քահանային իրաւասութեանը տակ ինկած են ու կիյնան: Ուսկից ան հետեւեցաւ, որ արդէն հիմակ, ամենէն քիչ՝ այնչափ հայա-

ծէս ուղղափառ կաթուղիկեական հայ կայ մեր տէրութեանը մէջ՝ լատին արարողութեան իրաւասութեանը ներքեւ, որչափ որ մացած է հայ ժողովրդապետութեանց մէջ՝ իրենց յատուկ քահանաներու տակ: — Աս՝ ասանկ շարունակուելով՝ դժուարին չէ հաշուել, ապագայ ժամանակն, որուն մէջ հայ ծէսը պիտի ջնջուի եւ լատինականին մէջ պիտի ձուլուի: — Հայ ուղղափառ եկեղեցւոյն՝ մեր տէրութեան մէջ վախճանիլն, այս կերպով յառաջուընէ մեր աչուըներով տեսնելով, պարտական ենք անոր առջեւն առնելու համար ամեն միջոց բանեցընել: Եւ համոզուած ենք, որ երբ ամեն ազգութիւն, չէ թէ միայն կրօնի, հապա նաեւ քաղաքային իրաւունքներ կը ինդրէ իրեն համար, եւ զանոնք ընդարձակելու կը ճգնի — մենք, որ ամեն պարագաներու մէջ, աղէկ ու դժբախտ պարագաներու, հնագոյն եւ նոր փորձութեանց եւ արկածներու ժամանակը գահին եւ տէրութեան սրտանց ունեցած հաւատարմութիւննիս Ճշմարտեցինք եւ պահեցինք. մենք՝ որ սահմանադրական իրաւանց վայելմունքը՝ հասարակաց ազատութիւնը՝ տէրութեան օրինացն անվթար պահպանութեանը մէջ կը տեսնենք ապահովուած — ու մենք՝ որոնք՝ եւ ոչ մեր մոքին ծայրէն անցուցած ենք երբեք, քաղաքական կերպով՝ ուրիշ ազգայնութիւն մը կերպարանելու բաղձալ, հապա մեր սրտին խորքէն կը կապուինք 1791ին, Գրանսիլուանից տէրութեան աւագաժողովին ԿԱ. յօդուածին ոգւյն,

որուն համեմատ կ'ուզենք հունդարական տէրութեան վերաբերիլ - չենք կրնար անանկ ապերջանիկ ըլլալ, որ միայն եւ միայն մեզի զլացուի, մեր յատուկեապիսկոպութեան վերականգնումը: Եւ մեր հայրենասիրութեան պարտաւորութեան հաւատարիմ ըլլալուն, իրրեւ վարձք, անով պատժուինք, որ կամաւորապէս քաղաքական կերպով հունդարական ազդին անդամներն ըլլալուն՝ այն միջոցին, որ ուրիշ ազդայնութիւնները զատ քաղաքական իրաւունքներ կը ստանան — մենք՝ նոյն իսկ մեր վազեմի սահմանադրութեան պահպանութենէն ալ իյնտնք, զրկուինք, եւ մեր հաղարամեայ ծիսին մշտնջենապէս փճանալուն խափանիլը՝ եւ ոչ մեր սահմանադրական կառավարութեան պաշտպանութենէն կարենանք ընդունիլ: — Աս բանս չենք կրնար երեւակայել, ենթագրել: — Ուստի վստահութեամի կը յուսանք, որ մեծապատիւ հունդարական թագաւորական պաշտօնարանն ի նկատի առնելով՝ մեր յառաջ բերած պատճառները՝ մեր աղաչանաց ընդունելութեանը համար, կը բարեհաջի մեզի թիկունք ըլլալ ու:

Գ. Կը համարձակինք յառաջ բերելու անպարագան ալ, որ հայ եպիսկոպոսութիւնն առանց հասութի (dotatio) չի կրնար վերականգնուիլ: Իսկ կառավարութենէն ընդունելի եկամտին մենք օրինաւոր իրաւունք ունինք:

Աղէկ գիտենք եւ բոլոր տէրութեան առջեւն ալ գիտցուած բան է, որ մենք՝ մեզի թող տրուած ըլլալով՝ միայն մեր զօրութեամրն՝

եպիսկոպոսութիւնը կանգուն պահելու ի վիճակին չենք: Մէկ կողմանէ, անոր համար, վասն զի հայածէս հիմնարկութիւնը՝ միայն կաթուղիկական հայերու հաշուին եւ ծանրաբեռնութեանը վրայ պառկեցնել՝ տեւական ապահովութիւն չերաշխաւորեր: Մէկալ կողմանէ անոր համար՝ վասն զի յոյս ալ չկայ, որ այս ձամբով հարկաւոր եղած դրամը կարենայ հոգացուիլ, որովհետեւ հաւատացելոց մեծ մասն աղքատ է, ու իրենց թիւը նուազ: — Ուստի ամենախօնարհ մեծարանօք, յայտնապէս ըսկելու պարտաւորուած ենք, որ հայ եպիսկոպոսութեան վերանորոգութեամրը, պէտք է որ նաեւ անոր եկամտին համար աղաչենք: Որովհետեւ հայ եպիսկոպոսութեան վերականգնումը չնորհել, առանց եկամտի՝ եւ եկամուտը՝ հայ ժողովը գեան հաւատացելոցը վրայ դնել, կը նշանակէ, նոյն իսկ սկիզբը ընդունիլ: Ինչու որ յայտնի է թէ հաւատացելոց զօրութիւնն ի վիճակի չէ հարկաւոր հասոյթենքը հոգալու:

Ուստի, ինչպէս որ ուրիշ կրօններն ու եկեղեցական հասարակութիւնները՝ աէրութեան հասութին մասնակից կը լան, հայ կաթուղիեկականներն ալ, արժանապէս կրնան հետամուտ ըլլալ ու պահանջել այն բանը: Ինչու որ աղդայինքս համեմատութեամր՝ երկրին հարըստութեան, ճշգիւ այնպէս օգնութիւն կը մատուցանենք, ինչպէս ուրիշները: Եւ մեր թուին նուազութիւնը նկատելով — մանաւանդ անով որ վաճառականութիւն կ'ընենք — անտարա-

կցս այն շափով կը մասնակցինք, որ արժանի ըլլանք ինդրած հասոյթն ընդունելու: — Հանդերձ այսու, թուին նուազութիւնը՝ չի կրնար պատճառ տալու առիթ ըլլալ, որ, ասոր համար եպիսկոպոսութիւնն ու անոր եկամուտը մեզի զլացուի — Համար մանաւանդ ի նպաստ անոր՝ որ իբրեւ տկարագոյններ, պաշտպանութեան արժանանանք: Այնչափ աւելի՝ որչափ որ օրէնքը՝ իրաւանց հաւասարութիւնը, չէ թէ ժողովրեան բազմութեանը համեմատ կը բաշխէ: Համար սահմանագրութեան ճիշդ իմաստն անէ, որ առանց տարբերութեան տարածէ ու սփուէ տէրութիւնն՝ օրինաց վրայ հիմնուած հաւասարութիւնն, ամէն եկեղեցական հասարակութիւններու վրայ:

Գալով հասութին որբանութեանը՝ մենք, որոշեալ գումարի մը վրայօք չենք ուզեր խօսիլ կամ բանակցիլ. վասն զի հաշիւ չենք ըներ մեծ եկամուտի մը: Մեր խոհական փափաքն ան է, որ եպիսկոպոսին, ինչպէս եկեղեցւոյ մը դլսոյ իր վիճակին ու աստիճանին համապատասխանէ — որպէս զի անպատճառ եղած ելքերը ծածկուած ըլլան: — Աս բանս ամենապատիւ հունգարական-թագաւորական պաշտօնարանին յանձնարարութեամբը՝ տէրութենէն եւ մեծափառ վեհապետէն իրաւամբ կրնանք յուսալու:

Դ. Երբ մենք՝ մեր խօսարհ աղաւանքովն, աղդային եկեղեցւոյն միացեալ ինքնակացութեանը ապահովութեանը կ'աշխատինք — չենք կրնար չայտնել զան ալ, որ մենք ամենեւին

չենք ուզեր, որ մէկալ եկեղեցական հասարակութեանց հայ կաթուղիկէ հաւատացեալներուն ամձնական ինքնակացութիւնը սեղմուի: Բայց մէկալ կողմանէ ալ, չենք կրնար թողուլ, որ առանց մեր ուզելուն եւ առանց մեր միջամտութեանը, կարենան ընել անանկ կարգադրութիւններ, որոնք բոլոր հայ ծիսին ընդհանրական խորհրդին հարցաւոր է:

Ուստի խոնարհ մեծարանօք, զան ալ կը խնդրենք, որ հայ եպիսկոպոսութեան նորէն վերականգնուելովը՝ բարեհածի մեծապատիւ հունգարական պաշտօնարանը, միանգամայն հայածէս խառն՝ եկեղեցական եւ աշխարհական ժողով մը գումարել, որ ամէն՝ հայ եպիսկոպոսութեան վերանորոգութեանը հետ կապակցութիւն ունեցող խնդրին եւ ընելիքին վրայօք, նախապէս ընդհանուր ժողովք մը գումարէ: Եւ աս հասարակաց միաբանութեամբ հաստատելիքները վաւերացընելու համար, վերին իշխանութեան ներկայացընէ: Ան ճամբով միայն կընայ, եղբայրական միաբանութեամբ ապահովուիլ, թէ ընդհանուր հայ եկեղեցւոյն անկախութիւնն եւ իրաւունքները, եւ թէ միանգամայն մէկալ եկեղեցիներուն ինքնակացութիւնը:

Ամենապատիւ հունգարական-թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարան. Մենք օրինաւոր արդարութիւն կ'ուզենք: Ու զամփկայ օրինաց վրայ հսկող պատասխանատու պաշտօնարանին հայրասէր միջնորդութենէն կը սպասենք: Եւ մեր ներքին համոզ-

մանը համեմատ՝ մեր արդարացի պատճառները
նկատելով՝ ամենայն վստահութեամբ նոյները
վաստիկելու կը յուսանք:

Մենք՝ Աւագիառական հին ապահովա-
ցուցմանց կատարումը կը սպասենք: Եւ ասոր
նկատմամբ, մեր վեհափառ Տիրոջ, մեր թա-
գաւորին հայրական գթութեանը վրայ տարա-
կուելու վախ չենք կրնար ունենալ. — որուն՝
անմահ յիշատակաց արժանի նախորդներն՝
իրենց ժողովրդոցը երջանկութիւնը՝ միշտ իրենց
աչքին առջեւ ունեցած են:

Մենք՝ հաշիւ կը նենք, մեր ժամանակին
իրաւանց հաւասարութեանը վրայ, եւ ասկէ —
սահմանադրական իշխանութեան եւ հունգա-
րական ազգին անդրդուելի կերպով յարող հայ
կաթուղիկեական հայրենակիցները — սահմա-
նադրական կառավարութիւնը չե կրնար մերժել:

Անոր համար մեր ինդիրը, մեր աղաշանքը՝
լի վստահութեամբ կը ներկայացընենք ամե-
նապատիւ հունգարական-թագաւորական կրօնի.
եւ համակրթութեան պաշտօնարանին. — որ
ենք, խորին մեծարանօք

Եղիսաբեթուպոլիս՝ 1868 ապրիլ 7.

Խոնարհ ծառաներ

Եղիսաբեթուպոլսոյ աղատ թագաւո-
րական քաղքին հասարակութիւնը:

Եղիսաբեթուպոլսոյ քաղաքապետն՝ աս ա-
ղերսագրէն օրինակ մը յաջորդ ներփակածով
Կերլայի քաղաքային հասարակութեան խրկեց:

“Մեծարոյ քաղաքային Հասարակութիւն՝
Պատուական եղեաքը ու բարեկամք:
Դրանսիլուանիոյ հայածէս եպիսկոպոսու-
թեան վերանորոգութեանը նիւթին նկատմամբ,
ամենապատիւ կրօնի եւ համակրթութեան պաշ-
տօնարանին գրած աղերսագրին ընդօրինակու-
թիւնը ներփակելով՝ ան պատճառաւ կը հա-
ղորդենք Հրամանոցդ, որ ասկէ իմանալով մեր
տեսութիւնը՝ գիտած նպատակին հասնելու հա-
մար՝ այնչափս հարկաւոր միաձայնութեամբ
կարենանք գործել եւ ընելիքնիս ընել: — Կը
յայտնենք ան ալ, որ ամենապատիւ պաշտօնէից
մէկիկ մէկիկ, նմանօրինակ աղերսագրիներ պիտի
գրենք: — Գալուայի եւ Վիեննայի հայածէս
արքեպիսկոպոսին — ինչպէս նաեւ Դրանսի-
լուանիոյ լատինածէս եպիսկոպոսին ալ աղաչե-
ցինք, որ հարկաւոր եղած տեղերը՝ մեզի պաշտ-
պանութիւն ընեն: — Վերջապէս մէկ քանի
տէրութեան ժողովցն երեսփոխան ալ — որոնք՝
Եղիսաբեթուպոլսոյ բարեկամաց կարգը կը նանք
դասել — աս նիւթիս մէջ ինդրեցինք: —
Զեզմէ կը կախուի, աս բանիս մէջ, Զեր յա-
տուկ տեսութեանը համեմատ ընել, ան ամէն
բան, ինչ որ հարկաւոր կը տեսնէք:

Մեծարանօք ենք, քաղաքային Հասարա-
կութեանդ, Եղիսաբեթուպոլիս՝ 1868 ապրիլ 7,
անկեղծ բարեկամներ

Յանձնաւունեան յ. ձ., գլխաւոր դատաւոր:

Եղիսաբեթի յ. ձ., քարտուղար:”

Ձէ թէ միայն Եղիսաբեթուպոլսոյ՝ այլ նաեւ կերլայի եւ ուրիշ հայ հասարակութեանց, կրօնի պաշտօնէին... եւ նոյն իսկ նորին վեհափառութեանը գրած ամեն աղաւանքներն անպատասխանի մնացին: — Պաշտօնաբանը՝ հայ հասարակութեանց նամակները, լատին եպիսկոպոսներուն խրկեց, որպէս զի ասոր նկատմամբ իրենց կարծիքը տան: — Ասոնք՝ առանց բացառութեան՝ ամենքն, աննպաստաւոր պատասխան ու կարծիք տուին: — Նորին վեհափառութիւնն, ինչպէս կը կարծուէր, թէպէտ եւ բոլորովին օտար չէր, հայ եպիսկոպոսութեան վերականգնուելուն գաղափարէն, բայց առանց իր պաշտօնէից չուղեց բան մ'ընել: Իսկ ասոնք՝ ինչպէս յայտնի է, բոլորովին հակառակ էին հայ եպիսկոպոսութեան:

Աս տողերը գրողն ալ, իր ժամանակին՝ մեծ մարդու մ'ընկերութեամբ, համակրթութեան պաշտօնէին ներկայացաւ: Բայց ինչպէս կը կռաշէինք, պաշտօնեայն հայ եպիսկոպոսութեան մը հիմնուելուն շատ միտեալ չէր: Զանազան խօսակցութեանց մէջ, երբ որ յիշեցուցինք, թէ վերջին ատենները՝ Պոսնիայի մէջ նոր եպիսկոպոսութիւններ հաստատուեցան... թէ ամեն կրօնական կուսակցութիւն ունի իր յատուկ եկեղեցական առաջնորդն ու հրեայք անդամ իրենց գլխաւոր ըաբբին. եւ թէ միջն մենք զըկուած ըլլանք այն շնորհքէն, որ չունենանք եկեղեցական առաջնորդ մը, գլուխ մը, զարմանալով մ'ըսաւ. «Ունիք եկեղեցական

առաջնորդ: Հոն է Պրանսիլուանիոյ եպիսկոպոսը:»

Պրանսիլուանիոյ հայ եպիսկոպոսութեան վերականգնուելուն վրայ շատ անգամ շատ բան խօսուեցաւ ու շատ բան գրուեցաւ: Ուստի մեզի ընելու բան մը չի մնար:

Ի վերայ այսր ամենայնի չենք կրնար անյիշատակիթողուլ, երկուտարի յառաջ՝ չունգարիա, անուն թերթին՝ հեռու տեսնող սրամիտքաղաքիտի մը, հայ եպիսկոպոսութեան նկատմամբ գրածին վրայ լուել. եւ անոր գոնէ համառօտ բովանդակութիւնը՝ կամ քանի մը ամենէն նշանաւոր կէտերը հայ ընթերցողաց առջեւը չդնել: — Աս բանս՝ արդէն իր ժամանակին՝ «Պրանսիլուանիոյ հայոց փափաքը» տիտղոսով՝ «Հանդէս-աճուրէայ թերթին մէջ ալ յառաջ բերուեցաւ:»

«Ժամանակէ ժամանակ, կ'ըսէ գրուածքը, ձայներ ելան, որոնք հայ եպիսկոպոսութեան վերանորոգութեան փափաքը կը յայտնէին: Աս բանս երկու դարէ ի վեր կը շարունակուի: — Աս յամառ տոկունութիւնը, աս՝ նպատակին համնելու պինդ հետեւողութիւնը (consequence). աս՝ երբեք չյոգնելու եւ միշտ նորոգուող ջանքը, պէտք է որ ստուգիւ պատճառ տայ մտածելու՝ անոնց, որոնք կոչուած են աս խնդրին վրայ որոշում ընելու... եւ հայոց գիսաւոր աստղի մը պէս երեւան ելլող փա-

¹ Տես Հանդէս-Աճուրէայ, 1901. թիւ 12. էջ 358:

փաքին իրականութեանը մէկ տեղ գործակից
ըլլալու:

Հարիւր ութսունուհինդ տարիէ ի վեր կը
լսուի աս տենչանքը: — Ուստի, չէ թէ սերնդի
մը գաղափարը, ցանկութիւնն է հայ եպիսկո-
պոսութեան վերականգնումը, հապա սերունդ-
ներու... որ շարունակեալ մերժմանց, բազմա-
պատիկ ընդդիմութեանց հակառակ ալ, չմա-
րեցաւ, մէկ՝ կամ մէկալ սերնդեան հոգւոյն
մէջ... հապա նորոգեցաւ, դալարացաւ: —

Մերժմանէն՝ ընդդիմութենէն՝ հակառակու-
թիւններէն՝ իրեւ թէ նոր սնունդ առաւ...:

Ասկէ կը հետեւի թէ պէտք է որ, այս
փափաքն, այս տենչանքը՝ արդարութեան ու
ճշմարտութեան վրայ հիմնուած ըլլայ:

Եթէ արդարութիւն է ազգայնոց ու-
ղածն, ան ատեն իրաւոնք ալ ունին ստանալու:
Որովհետեւ իրաւանց վրայ հիմնուած տէրու-
թեան մը մէջ, արդարութիւնը՝ կ'ենթադրէ
իրաւոնք:

Հայերը չեն խնդրեր նոր արտօնութիւն
իրենց համար. եւ ոչ ալ արդարակորովութիւն.
— հապա միայն ետ կը խնդրեն ան բանը՝ զօր
արդէն ունէին:

Գուցէ սխալ մըն էր իրենց կողմանէ, որ
1715ին մեռած Աւքսենախոս Արզարեան եպիս-
կոպոսէն ետեւ չկրցան Կիւրկէնի մէջ միա-
բանիլ. ուր ժողոված էին եպիսկոպոս մը ըն-
տրելու: Եւ այսպէս կարողու Զ. առժամանա-
կեայ կերպով՝ կամ մինչեւ որ եպիսկոպոսին

անձին վրայ միաբանին՝ Դրանսիլուանիոյ լատի-
նածէս եպիսկոպոսին իրաւասութեանը տակ
դրաւ գիրենք:

Կարելի է, սխալ մըն էր իրենց կողմանէ
ան ալ, որ ետքէն եպիսկոպոս ընտրելու իրաւուն-
քին ետեւէն չինկան աւելի ազդու կերպով
Սրբազան Պապին աթոռին առջեւը. — Հապա
ընդունեցան անտերնչութիւնը (interregnum):
Բայց ասով ունեցած իրաւոնքէն երբեք չհրա-
ժարեցան:

Միջոցի մը մէջ տէրութիւնն — ինչպէս
կըսուի — ուզեց կատարել Հայոց իրաւացի
ինդիրքը: Ազատութեան պատերազմին յաջորդ
պախեան ժամանակամիջոցին էր այս բանս. Երբ
Խաչիկ Լուքաչի, այն ատենի Կերլայ Հայաքաղքի
ժողովրդապետին ուզեցին տալ եպիսկոպոսու-
թեան թագը: — Բայց ինչ գնով. ինչ պայ-
մանաւ: — Անով՝ որ բացարձակ իշխանութիւնն
ընդունի: — Յարմար առիթ էր, որ Հայոց
փափաքը՝ մարմին զգենու: — Ի վերայ այսր
ամենայնի ան պատահեցաւ, որ Հայերը՝ եպիս-
կոպութեան վերականգնումը ընդունեցան: Վասն
զի գինը՝ որ անոր համար ուզուեցաւ՝ ընդու-
նուելի չհամարեցան: — Հայերն՝ իրենց վիրենք
պիտի ուրանային: Պիտի ուրանային, ազատու-
թեան պատերազմին մէջ՝ Հունդարացւոց համար
ինկած զաւկըներուն թափած արեան սրբու-
թիւնը: — Պիտի ուրանային իրենց բոլոր ան-
ցեալը: — Պիտի ուրանային՝ հունդարական
ազգին հետ ունեցած եղայրակցութիւնը՝ —

եթէ բացարձակ իշխանութեան առաջարկութիւններն ընդունէին:

Որ ազգն որ ասանէ զօրաւոր անձնուրացութիւն կը ցուցընէ, անոր վրայ չի կրնար յանցանք դրուիլ, որ մասնաւոր ազգայնութեան միտութիւններ ունի, — եւ թէ՝ միայն առթի կը սպասէ, որ աս փափաքին կենդանութիւն տայ:

Սահմանադրական ժամանակին վարչութիւնն իրօք ճանչցաւ ազգայնոց իրաւունքը: — Երբ՝ 1868ին, ԽԳ. յօդուածին ձեռօք մէկալ ինքնակաց հունդարական եկեղեցիները՝ տէրութեան կրօն ճանչցաւ, ճանչցաւ ինքնակաց հայ կաթուղիկէ եկեղեցին ալ. — եւ զանիկայ՝ օրինաց յօդուածի մէջ առաւ: — Ուստի հայոց տրուեցաւ իրաւունք՝ որ ինքնակաց վերին կառավարութեան ներքեւ միանան ու պահեն անխախտ իրենց եկեղեցական իրաւունքներն ու անկախութիւնը:

Հունդարական տեսակէտէն ալ չի կրնար իրենց զլացուիլ եպիսկոպոսութեան վերանորոգութիւնը: Որովհետեւ եւ ոչ իսկ մոքե անցընելու րան է, որ այս՝ արեւելեան ազգին մէկ պղտիկ բեկորը, որուն ազգասիրութիւնն եւ հունդարական ազգին ունեցած սէրը՝ հարիւր վաթսունութը տարիէ ի վեր՝ առանց եպիսկոպոսի ալ չվրդովեցաւ ու չնուազեցաւ, — հայածէս եպիսկոպոսութեան վերականգնումը կարենայ զատել հունդարական ընկերակցութենէն:

Ազգայնութեան եւ ծէսի գաղափարը՝ մէկ չէ: Բայց երկուքն ալ կրնայ կենալ՝ մէկը մէկալին քով: — Հայութիւնը՝ դեռ այսօր ալ բարեպաշտութեամբ կը խնամէ կը դարձանէ իր արարողութեանց աւանդութիւնը — իրեն նախնիներէն ժառանգած ծիսական արարողութիւնները. բայց շատոնց միացած է հունդարական ազգին հետ: — Արարողութիւնը կը նշանակէ միայն՝ մէկ ճշմարիտ վստուծոյն ինչպիսի կերպով եղած երկրպագութիւնը. Եւ ամենեւին ազգեցութիւն չունի ազգասիրութեան վրայ:

Աև՝ երկայն ժամանակէ ի վեր յերկունս եղած ինդիրը — աս՝ օրէնքով ապահովուած հասարակաց իրաւունքը — աս՝ հաւասարութեան հիման վրայ դրուած փափաքը՝ իր նպաստաւոր լուծումը կը սպասէ... տէրութեան աւագաժողովնէն:

15.

Տեղնէ, որ Եղիսաբեթուպոլսոյ մէջ ապրող ու գործող եկեղեցականաց վրայ ընթերցողներուն տեղեկութիւն տանք, որչափ որ անոնց վրայ գրած բան գտած ենք արձանագրութեանց ու տարեգրոց մէջ: Ուստի մեզի մնացածին ու գիտցածնուն համեմատ.

1. Աւեքսենսախոս Վարդանեան, Եաշէն եկած է Եղիսաբեթուպոլիս 1700ին: Բայց քիչ ատեն միայն մնաց քաղաքս, որովհետեւ մէկ կողմանէ իր անկարողութիւնն ու մէկալ կողմանէ

արտաքին խռովեալ վիճակները զինք ստիպեցին որ զԵղիսաբեթուպոլիս թողու. եւ 1708ին նորէն իր հին հայրենիքը վերադառնայ:

2. Յովհաննէս Էտէլպէյ: Թէ զասիկայ ու թէ իր նախորդը Աւքսենտիոս Վրզարեան ձեռանագրած ու խրկած է Եղիսաբեթուպոլիս: Խրկուքն ալ ամուսնացած էին: — Ասոր ժամանակը շինուեցաւ առաջին, կամ թէ ըսենք հիմակուան հին ժամը: Ինչպէս կ'երեւայ զարմանալի տոկունութիւն ու համբերութիւն ունեցող անձ մ'եղած պիտի ըլլայ: Իր պաշտօնը վարեց 23 տարի: Մեռաւ 1731 մարտ 9ին:

3. Էմանուէլ միականին, որ Էտէլպէյի ատեն իբրեւ հոգաբարձու եւ ուսուցիչ գործեց Եղիսաբեթուպոլսոյ մէջ՝ Միիթարայ աշակերտներէն էր, ու ինչպէս տեսանք հաւատացեալք կը հոգային զինք կերակրով եւ զգեստեղնով: Ուրարի եկամտէն, ինք կ'ընդունէր մաս մը, իսկ ժողովրդապետն երկու մաս:¹ Քանի մ'ամիս կառավարեց Եղիսաբեթուպոլսոյ եկեղեցին:

4. Էմանուէլ Կերկէլֆի: Աս ալ քիչ ատեն միայն գործեց Եղիսաբեթուպոլսոյ մէջ: Ինչպէս մեղի մնացած գրուածքներէն կը տեսնենք Յովհաննէս Իլյէշ, Սեբաստիոյ եպիսկոպոսէն ձեռնադրուած է. եւ աս եպիսկոպոսը խրկած է զինք Եղիսաբեթուպոլիս, որպէս զի հաւատացեալները հովուէ: — Իրմով կը փակուի առժամանակեայ եկեղեցականաց շալքը:

¹ Համեմատէ Ա. Հատ. էջ 55—56:

5. Յինաս Պանիէլեան կամ Խնկանոսեան: Ժողովրդապետ ընտրուեցաւ 1734ին: Զասիկայ Պրանսիլուանիոյ եպիսկոպոս՝ Ճուրճովի, Սիրվիղի, Գեղտի Վաշարհելյի եւ Կիւրկին Ա. Իմրէի ազգայնոց աւագերէց անուանեց 1740ին: — Խնկանոսեան՝ կանգնեց, Հումայ տարածման հաւատոյ ծախքովը 1739ին տիրացուի եւ ժամկոչի բնակութեան տեղն, որն որ հիմակ ալ կեցած է. եւ դեռ քանի մը տարի յառաջ Գամէլէրեան ազքատներուն բնակութեան տեղն էր: Ի հիմանց նորոգեց, Ա. Երրորդութեան եղբայրութեան դրամովը՝ 1754ին, Ընդրէս Տիագոնէն, քահանայից եւ դպրոցի համար պարգեւած տունը: Խնկանոսեան՝ 1747ին պատուոյ կանոնիկոս անուանուեցաւ ու ետքէն, Մարիամ Թերեզիա Կայսրուհին, ոսկիէ շքանշան ընդունեցաւ, իր մեծ արքանեացը համար: Կրնանք ըսել թէ Խնկանոսեան եղաւ Եղիսաբեթուպոլսոյ դպրոցական հիմնարկութեանց ստեղծիչն ինչու որ այս վախճանին համար, 1000 ֆիորին նուիրեց հասարակութեան: Իր օրերովը մտաւ Եղիսաբեթուպոլսոյ մէջ — ինչպէս ուրիշ տեղ տեսանք՝ նոր տումարին գործածութիւնը եւ դոմինիկեանց պատարագամատոյցը: Իր ատենը — Կղեմէս ԺԳ. Քահանայապետին կարգադրութեամբն — ընդունեցաւ լուծումն այն խնդիրը, թէ Քրիստոսի ծննդեան օրը՝ հայ քահանայք ալ երեք պատարագ կարենան մատուցանել: — Մեռաւ 32

¹ Տիագ Հատ. Ա. էջ 230—242:

տարի ժողովրդապետութիւն ընելէն ետեւ,
1766 յունիս 30ին 66 տարեկան հասակին մէջ:

6. Յովէ. Մկրտիչ Գրէչունեան, Հռոմայ
տարածման հաւատոյ աշակերտը, աստուածա-
բանութեան ու փիլիսոփայութեան վարդապետ՝
1766 յուլիս 23ին ժողովրդապետ եւ աւագ-
երէց — 1767 ապր. 12ին պատույ կանոնիկոս
եւ միեւնոյն տարւոյն մայիս 17ին՝ առաքելա-
կան քարտուղար անուանուեցաւ: Որովհետեւ
այս միջոցին տաճկական ուսւական պատե-
րազմին պատճառաւուլ՝ Մոլտավիայի մէջ խեղ-
ձութիւնը մեծ էր, ուստի 400 ազգային ընտա-
նիքի չափ Սիրվիլ անցան: — Պայդայի եպիս-
կոպոսը՝ Յովէ. Գրէչունեանին յանձնեց, որ
Եղիսաբեթուպոլսոյ եկեղեցականաց ձեռնատուու-
թեամբն անոնց հոգեւոր պիտոյքները հոգայ:
Ինք շատ աշխատեցաւ, որ նոր գաղթականները
հոգեւորապէս միսիթարէ ու լուսաւորէ:¹ —
Իր ժամանակը, շատ տարածութիւն ունեցող
Եղիսաբեթուպոլսոյ աւագերեցութիւնը՝ երկուքի
բաժնուեցաւ: — Գրէչունեան այն երջանկու-
թիւնն ունեցաւ, որ 1766 յուլ. 22ին հիմն
կրցաւ գնել, հիմակուան մեծ կաթուղիկէին, եւ
1791ին, իր եպիսկոպոսին հետ մէկտեղ՝
թէպէտ եւ բաղկաթոորի վրայ — կրցաւ մա-
տուցանել իր վերջին պատարագը, — որով-
հետեւ շատ բարեպաշտ ու ջերմեւանդ անձը՝
նոյն տարւոյն աւգոստոս 19ին, վախճանեցաւ:

¹ Տես ասոր մանրամասն պատմութիւնը, Հատ. Բ.
Էջ 172—174:

— Մարմինն, իր բաղձանքին համեմատ, եկե-
ղեցւոյ նախագաւթին մէջ զետեղուեցաւ: —
Ասոր ժամանակը հասաւ Եղիսաբեթուպոլսոյ
եկեղեցականաց թիւն իրենց ամենամեծ բար-
ձրութեանն: Ինչու որ ժողովրդապետի օգնա-
կաններն էին, այն միջոցին, Սրապիսն Մարկո-
սեան, Ամիրայ Կաշբարեան, Մարկեղզոս Զի-
գիեան, Մարտինոս Բաբայեան, Անտոն Բա-
րումզի, Յովէ. Տօմալիեան ուրարի եկամուտ
ունեցող հոգաբարձուները, եւ Յովէ. Ոսկե-
բիեան, Մարտինոս Ֆորքեան, Անտոն Մուրա-
տեան եւ Գրիգոր Քէդրովիչեան՝ ուրարի եկա-
մուտ չունեցող օգնական քահանաները:¹

7. Յովէ. Գրէչունի մահուանէն ետեւ
Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն երկու
կողմնակցութեան բաժնուեցաւ: Շատերն՝ զՄար-
կեղզոս Զիգին ուղեցին, բայց արժանիքները
ճանչողներն՝ աւելի զԱնտոն Բաբրուպանեան
ուղեցին իրենց ժողովրդապետ: — Դրանսի-
լուանից եպիսկոպոսն՝ երկրորդ տեղն ընտրուած
Անտոն Բաբրուպանեան, Ճուրճովի ժողովրդա-
պետն — որ արդէն երկայն ատեն կառա-

¹ Գոնէ այսպէս կը գտնեմ, Հնեդիկ, Erzsébetváros
Monografiája անուն մաստենին մէջ. Szamosujvár 1896.
Էջ 108. — Բայց անտարակոյս հոս սիսաւ մը պիտօր
ըլլայ: — Թէպէտ բացարձակ անկարելութիւն չկայ, որ այն
միջոցին այնչափ օգնական քահանայ ունեցած ըլլայ Եղի-
սաբեթուպոլսոյ հայ եկեղեցին: Բայց այս՝ օգնականներուն
բազմութիւնը՝ չէ թէ մէկ ժողովրդապետի, այլ քանի մը
ժողովրդապետի ժամանակ ապրած ու գործած են: Ուստի
քահանայից բազմութիւնը՝ բաժնելու ենք, այլեւ այլ ժո-
ղովրդապետներու վրայ:

վարեց այս եկեղեցին — 1791 հոկտ. 25ին Եղիսաբեթուպոլսոց ժողովրդապետ եւ վիճակին աւագերէց անուանեց: Ավայն դժո՞չներն ամենեւին չու զեցին զինք ճանչնալ ու ընդունիլ: Ուստի հարկ եղաւ, որ եպիսկոպոսը բոնութիւն ձեռք առնու: Միայն պարօն գաբր. Հալէր, Կիւգիւլէօ գաւառին գաւառապետին շրջահայեցութիւնն եւ պր. Ստեփանոս Աբոր, գաւառին, գլխաւոր գատաւորին ոտք կոխելը, կրցաւ գիւռարութիւնները հարթել: Երկայն ընդդիմութիւններէ ետեւ՝ հասարակութիւնն ընդունեցաւ ընտրուած ժողովրդապետը՝ զոր քիչ մը ետքն եպիսկոպոսը՝ պատույ կանոնիկոս անուանեց:

Իր երկայն հիւանդութեան ժամանակը, Եղիսաբեթուպոլսոց եկեղեցին կը կառավարէր, իրրեւ ժողովրդապետի փոխանորդ Յովհաննէս գապտէպովեան: — Շատ գիտնական ու ջերմուանդ անձ էր գրէչունեան: 1500 կտորէն աւելի գիրք թողուց, որով հիմն դրաւ եկեղեցւոյ մատենադարանին: — Մեռաւ 1814 Փետր. 20ին:

8. Յովհաննէս գապտէպովեան, որ արգէն 1809 ապրիլ 10ին աւագերեցի փոխանորդ անուանուեցաւ, սաստիկ՝ խոռվայսյզ ընտրութենէ մ'ետեւ 1815 փետր. մէկին անուանուեցաւ ժողովրդապետ եւ աւագերէց, — ու 1819ին պատույ կանոնիկոս: — Որպէս զի հասարակութեան խոռվեալ վիճակն, ու քաղաքցեաց խաղաղութիւնը աեղը բերէ, մոցուց 1815ին, երեկոյեան աստուածային պաշտա-

մունքն ու լիթանեան: Իր եկեղեցական պաշտօնը վերջի աստիճանի եռանդեամբ ու խղճմտանքով կատարեց մինչեւ 1832: — Իր ժամանակն իրբեւ օգնական քահանայ, կը գործէին Եղիսաբեթուպոլսոց մէջ Յովհ. Տօմազի, Անտոն Մուրատեան, Աստուածատուր Էօդվէշեան, Ամիրայ Դանիէլեան, Յովսէփ Բորյուեան, Ղազար Խսիգուցեան, Փրանկիսկոս Խօզէֆի եւ Ստեփան Բագրուպանեան:

Իրեն պէտք է շնորհակալ ըլլալ եկեղեցին, որ սրբարանը բոլորովին նոր շինուեցաւ. Եւ Սուրբ Եղիսաբեթի պատոյն 27 կենդինարնոց մեծ զանգակը ձուլուեցաւ. Գիշ գերդաստանն երկու արծաթի կանթեղը — վեց կտոր մեծ արծըթէ աշտանակը, մեծ խաչն ու մեծ ձանչնը տուաւ: — Նշնակէս իր ստեղծումն են, եկեղեցւոյ աղքատաց հիմնարկութիւնն ու աղքատանոցը:

Իր ատենը պատահեցաւ, որ 1810էն ի վեր սովոր ան աստիճանի սաստկացաւ, որ մէկ չափ ցորենը՝ մինչեւ 15 ֆիորինի ելաւ: Օգնական քահանայք՝ 125ական ֆիորին հասութով ապրիլ չկարենալով՝ հասարակութեան գիմեցին, որ իրենց վճարքը քիչ մը բարձրացուի: Թէպէտ եւ խեղճերը՝ շատ անդամ խնդրեցին սարան, բայց ի զուր: Իրենց վրայ գթացող, զիրենք մտիկ ընող չեղաւ: Ան ատեն որոշեցին որ զլանան իրենց ծառայութիւնը. Եւ յայտնեցին. որ մինչեւ որ օրինաւոր հասոյթն իրենց չի տրուիր, պաշտօննին պիտի չկարենան վարել:

Սակայն աս չըրած, ամենուն ստորագրութեամբ
նամակ մը գրեցին քաղքին դատաւորին։ Ասոր
մէջ գառնապէս կը գանգատին, որ իրենց ողոր-
մելութեանը մէջ — գուցէ իրենց քահանայա-
կան կարգին ցածութեամբն ալ — ըրած աղա-
շանաց թղթին վրայ ոչ պատասխան ընդունե-
ցան եւ ոչ հարցմունք մ'եղաւ։ Աս մեծ պա-
ղութիւնը — կ'աւելցընեն — քաղաքային
առաջնորդութիւնն իր վրայէն կրնար թօթուել։
Բայց գիտնայ վարչութիւնն, որ թշնամեացը
ձեռքը, զօրաւոր սուր մը կու տայ, վաղուան՝
թէ եպիսկոպոսին ու թէ կառավարութեան
խրկելի ամբաստանութեամբը։ Անօթի ու մասձ
մարդուն սպասելը՝ կ'ըսեն, դժուար է։ Ուստի
մենք՝ մինչեւ վազը ժամը տասուերկու կը սպա-
սենք, որպէս զի խոնարհութեան ու սպասելու
մէջ մեր կողմանէ պակսութիւն չըլլայ. եւայն։

Կը ներփակեմ նամակին հայերէն բնա-
գիրը։

«Պ. Աշ. Պէտր!»

Մեծ սրտերուս ցավօվը կու ճորովցըվինք
դաւանէլու Պտ. թէ նորին ծանտը տարէցը մէ
եւ ինչվաս բանէցուցած խատրութէնէն շատ
ավելօքը կու բօվէինք մեր նաշարութեանը թէ-
թեւցընելուն մէջ, քանց օր ընկալ պիզտի
շաղըշը ունէնալու իշխած ըլամիք, թէ գահա-
նայական կարքին պէլքի ցածութենովը բանէ-
ցուցած անցած օրէրուսի մեր խոնարհութիւնը,
արանց ընկալ պիզտի պատասխան, միմիթարանք

կամ գարաղի հարցմունք եւ միամիտ tractatus
պի մնա։

Զաս մեծ պաղութեանը ցուրտը, ընկալ
ծանտը չնկերով զԱռաջնորդութեան պաշտօնը
պի կարնար թօթֆէլու, զէ ծէրէրուն բանն է,
զտղոցը խակութիւնը հասլնցընելու։¹ Զան բէվին
գիտենալու հաճյանա Պտ. թէ նորին թշնա-
մեացը ամպուր սազըդ կու տա ձէրվընէրը մեր
վաղենը Գերապայծառ Եպիսկոպոսին եւ գե-
րաբարձր կուպէրնիումին Խրկելոց րemon-
strantian.

Քաղցուն ու պաղած մարդուն դիժար է
բօվէլու. ու մինք դէր միայն մինչեւ վաղը սը-
հաթը 12 կու բովինք։ Զաստուած ունինք վկայ,
թէ խոնարհութեան խնդիրքի ու բօվէլու մէջ
մեր կօղմանէ Փարիսը չէղի. կու մնանք։

Եղիսաբէդան 12° Januari 818.

անմիսիթար ու ազտրըված

ծարայք

Տէղական դլէր

Տէր Յօհաննէս Պատղութօվէան յ. ձ.

Տէր Ամերայ Տանէլէլէան յ. ձ.

Տէր Պատուա Իսէդորուցէան յ. ձ.

Տէր Անդոն Ռէտրօվէլէան յ. ձ.

¹ Ամբողջին համառօտ իմաստն է. Կը ստիպուինք
յայտնելու, թէ Հրամանոցդ ծեր հասակէն ու մինչեւ հի-
մակ ցուցուցած քաղաքականութենէն — մեր խեղճութիւնը
թեթեւցընելու նկատմամբ — շատ աւելի բան կը սպա-
սէինք, քան որ աս օրերս — գուցէ՝ քահանայական ստի-

Գապտէպովեանի ժամանակը կանգնուեցաւ, գերեզմանոյին պահապանին համար, պահանորդութեան տունն, որ վերջին ժամանակները վար առնուելով՝ տեղը քարուկիր շէնք մը շինուեցաւ։ 1821ին կանգնուեցաւ. մեծ եկեղեցոյն Ս. Վարդարանի խորանը, ինչպէս նաեւ Եւգինէոս եւ Ղուկաս Տանիելեանց առատաձեռնութեամբը լերան ստորոտն եղած խաչելութեան մատուը։

Իր մատենագրական գործունէութեան նշանն է, իրմէն մնացած հօֆը հատոր հայերէն քարոզագիւղը եւ քանի մը հունգարերէն լեզուով մնացած քարոզները։ — Նշանակալից բան է, որ երբ իրեն ժամանակը գերազանցող գապէպովեան ժողովրդապետն, Խվուլի կանոնիկոսն աւագերիցութեան պաշտօնին մէջ զետեղեց (installer), քաղաքային հասարակութիւնը ժողովրդապետին ոսկեզօծ գօտի մը պարգեւեց, եւ խնձորին համար ՅՈՒ Փիորին տուաւ, իրբեւ ծախը։ — Շատ քիչ անդամ եւ ուշ կը ճանչնայ ժամանակն իր մեծ մարդիկը։ Ասանկ պատահեցաւ շատ հալածուած գապէպովեանին հետ ալ որուն վրայօք ամենէն արժանաւոր վկայութիւնը տուաւ Դրանսիլուանիոյ եպիսկոպոսն, երբ որ Եղիսաբեթուպուլսոյ հասարակութեան յաջորդ խօսքերը գրեց ճանին ցածութեամբն ալ — մեր ցուցուցած խոնարհութիւնը՝ նոյն իսկ առանց մէկ պատասխանի, առանց միթարանիք ու հարցմանիք մնայ։ — Աս մեծ ցրտութիւնը՝ պէտք էր զվարչութիւնն ամենէն սաստիկ տենդով զդածել։ Բայց պահանովակէս գիտնաբը ... եւ այլն։

իր մահուանէն ետեւ. “Իրմով կորսնցուցի եկեղեցոյն պայծառութիւնը, կանոնիկոսարանիս փառքն, ու դուք ամենէն ազնուական հայրը։ Ուստի աղաչեցէք Ս. Հոգւոյն, որ անոր գոնէ շուքը կարենաք գտնել։”

9. Յավէփի Բորսոյեան ժողովրդեան քահանան, մարմնացեալ բարեսրտութիւնը, սկզբան Շուրձովի մէջ՝ ետքէն ալ, Եղիսաբեթուպուլսոյ մէջ իրբեւ օգնական քահանայ, հինգ տարի գործեց։ Ազատութեան պատերազմին ատեն, քաղքին պահապան հրեշտակն էր։ Քաղաք յարձակող ոռուսական բանակը խաղաղութեան խաչով ընդունեցաւ։ — Իրեն ապաւինողներն իւր կեանքը մահուան վտանգի մէջ զնելով՝ պաշտպանեց ու պահեց։ 1837ին ընտրուեցաւ ժողովրդապետ եւ աւագերէց։ Մեռաւ 1856 ապրիլ 12ին։

10. Էմերիկոս Զիգիեան, չերմեռանդութեամբն երեւելի եկեղեցականն, արդէն իր նախորդին ատեն գործեց, իրբեւ աւագերիցութեան պաշտաման վարիչ։ 1856ին միաձայն քուեով ժողովրդապետ ընտրուեցաւ։ Քիչ մը ետքը՝ Դրանսիլուանիոյ եպիսկոպոսը զինք աւագերէց ու պատուց կանոնիկոս անուանեց։ Մեռաւ 1865 սեպտ. 10ին, ինը տարի ժողովրդապետութիւն ընելէն ետեւ։

11. Անտոն Մարգոնֆիեան, Կերլայի հոգաբարձուն՝ Եղիսաբեթուպուլսոյ ժողովրդապետ ընտրուեցաւ 1866 յունուար 19ին, ու նոյն տարւոյն աւդուստ. 6ին աւագերէց անուանուել։

ցաւ: Իր ժամանակը եկեղեցւոյ արկղը կարգաւորուեցաւ եւ մեծ ժամին Ս. Խաչի խորանը շինուեցաւ: Մեռաւ 1878 ապրիլ 6ին, իբրև պատույ կանոնիկոս:

12. Ղուկաս Աւետիքեան, Եղիսաբեթուպոլսոյ արժանեօք լի ժողովրդապետը ծնաւ 1847 Եղիսաբեթուպոլիս: — Ուսման ասպարիզին մէջ ցուցուցած փութաջանութիւնն ու յաջողակութիւնը՝ կը յայտնեն իր դպրոցական վկայականները: Նշանակալից են Մէքայէլ Գօկարաշի, Դրանսիլուանիոյ եպիսկոպոսին գրածը Աւետիքին վրայօք: “Աւետիքեան, կ'ըսէ, հովուական պաշտօնին մէջ, շատ խղճմուանքաւոր եւ խոհեմ ձգութիւն, մատենագրական գործունեութիւն եւ անրիծ վարք կը ցուցընէ:” Երեսուն տարեկան հասակին մէջ Եղիսաբեթուպոլսոյ ժողովրդապետ ընտրուեցաւ: Ասպաշտօնը ձեռք առնելէն քիչ մը ետքը եկեղեցական վիճակին քարաւուղարն եղաւ: — Գրեց Եղիսաբեթուպոլսոյ մենագրութիւնը: “Յիշատակարանք Ս. Երկրէն, Հայոց պատմութիւն մը, եւ Հայոց մատենագրութիւնը: Հայերէն թիւ պատարագը՝ Թարգմանեց հունգարերէնի: Ուսման ասպարիզին մէջ գործեց գրեթէ երեսուն տարի: — Իրեն գործունեութեան արդիւնքներն են, որ քաղքին մէջ երեւան ելաւ արուեստից դպրոցը: Քիչ շախատեցաւ, որ աղջկանց դպրատունը՝ մարապետաց վարչութեանը յանձնուի: Տարրական դպրոցաց ուսուցիչներուն վճարքին բարձրանալուն, եւ մանկա-

վարժոցին՝ քաղքիս մէջ երեւան ելելուն գլխաւոր շարժառիթն ինքն եղաւ: Յստակեց ու կարգի բերաւ գամելլերեան հիմնարկութեան դրամագլուխը: Ուստի զարմանք չէ, եթէ իր բազմապատիկ ու յաջողակ գործունեութեանցը՝ իբրեւ վարձք, Գրանսիլուանիոյ եպիսկոպոսէն 1893ին աւագերէց անուանուեցաւ ու 1896ին, Նորին վեհափառութենէն ընդունեցաւ Փրանկ: Յովսենիայ ասպետական կարգին շքանշանը: Զնկատելով իր ուրիշ գործքերը, գրեթէ հիմնովին նորոգեց տիրացուի շենքը ու հին եկեղեցին: — Անանկ սիրուն բնաւորութիւն ունի, որ իրմէն խորհուրդ կը խնդրեն նոյն իսկ իր հակառակորդներն ու օտարները: — Հաստատուն ու անյօղդողդ նկարագիր, շրջահայեաց միտք, սուր յիշողութիւն, յարատեւութիւն ու անխօնջ աշխատութիւն՝ են իր բնածին յատկութիւնները:

16.

Եղիսաբեթուպոլսոյ հարիւրոց ժողովըն վրայ բաւական տեղեկութիւն տուած ենք մեր պատմութեան ընթացքին մէջ: Ընթերցողը կրցաւ տեսնել թէ ինչչափ մեծ գեր խաղացած է ասժողովը քաղաքային գործառնութեանց մէջ — եւ թէ ինչ հեղինակութիւն ունեցած է քաղքին թէ ներքին ու թէ արտաքին գործոցը վրայ: Հարիւրոց ժողովը ունեցած է այլեւայլ ժամանակ իր յատուկ կանոնագրութիւնները: Կը գնենք մեր ընթերցողաց առջեւ քա-

ղաքային խորհրդին եւ քառասնից ժողովոյն՝ վերջնին համար 1810ին յօրինած հրահանգները:

Ասոնց մէջ՝ նախերգութենէ մ'ետեւ, կը կարգադրուի, որ 40 հոգի ըլլան քաղաքային ժողովոն երդուելոց թիւը: — 1. Ասոր անդամները՝ բանէ հասկըցող, բարի վարուք, փորձառու մարդիկ ըլլալու են. եւ իրարու հետ ազդականութեան կապով կապուած պիտի չըլլան: — 2. Քաղաքամաշխութեան պաշտօնատէրները՝ միայն քառասուններէն կրնան ընտրուիլ: Ասոնց ընտրութենէն գուրս եղածն՝ ապօրինաւոր ու անզօր է: — Թէ որովհետեւ անկարելի է, որ բոլոր անդամները մէկտեղ ժողովուին, անոր համար՝ 1766ին դրած սահմանադրութեան համեմատ, բաւական է 21 ժողովականի ներկայութիւնն, որպէս զի ժողովն օրինաւոր ըլլայ: — Անդամք՝ պարտական են քաղքին տարեկան հաշիւներուն քննութեանն ատեն ներկայ գտնուիլ, եւ անոնց նկատմամբ կարծիքնին ըսել: 3. Տնտեսութեան վերաբերեալ նիւթոց մէջ՝ քաղաքային խորհրդին հետ միակամութեամբ խորհրդածելու, ընելու են: — Շէնքեր, երկիրներ ծախուած կամ գնուած ատեն, իրաւունք ունին իրենց խօսքն արժեցընել. եւ անոնց գէմ, որոնք անհոգութեամբ կամ անհաւատարմութեամբ հասարակութեան ստացուածքը նուազցընել կ'ուզեն, կրնան օրինապէս գէմ կենալ: Եթէ տեսնեն, որ ակնածութեամբ կամ կողմակալութեամբ քաղքին

ստացուածքը կ'ստարանայ, կրնան նախ քաղաքաբաշխութեան, ետքէն կառավարութեան դիմել: — 4. Առանց վերին կառավարութեան գիտնալուն՝ ոչ երկիր կրնայ վարձու տրուիլ եւ ոչ ալ մշտնջենապէս ծախուիլ: Քաղքին երկիրներուն եկամուտները՝ վարձու տրուած դաշնագրութիւններն եւ անոնց պայմանները քննելու եւ անոնց նկատմամբ իրենց կարծիքը յայտնելու են: Քաղաքային պաշտօնատեարց հասոյթը կրնան բարձրացընել, բայց միայն վերին կառավարութեան գիտութեամբը: Կանգնուելի շէնքերուն եւ ըլլուելի նորոգութիւններուն ծախքին յատակագիծը կրնան խնդրել եւ զանիկայ վերաբննել: — 5. Քառասնից ժողովոյն գլխաւորն է, պաշտպանը. որ քաղաքային խորհրդէն եւ հասարակութենէն կ'ընտրուի՝ քուէից մեծամասնութեամբ: Ինք զինք քաղքին հաւատարիմ ծառայութեանը՝ երդմամբ պիտի պարտաւորէ: Պաշտպանը դատաւորին եւ քաղաքային խորհրդին տակն է: Շրջահայեցութեամբ ամէն բան հեռացընելու է, ինչ որ հասարակութեան վնաս կրնայ բերել: Իրեն փոխանորդ մ'անուանելու է, քաղաքային հասարակութեան վեց ընտրեալ անդամներէն: 6. Առանց պաշտպանին կամ իր փոխանորդին ներկայութեանը՝ խորհուրդ ընել չըլլար: Ասանկ ժողովըներն անզօր են: Ըլլուելի ժողովքները՝ յառաջուընէ պիտի ծանուցուին: Ժողովքները՝ միայն խորհրդանոցին մէջ կրնան ըլլալ: Ասկէ գուրս, զատ տեղ քովէ քովէ գալ չըլլար:

Ժողովքին առջեւ անանկ նիւթեր դրուելու են,
որոնք արգէն յառաջուընէ որոշուած են: 7. Եթէ
ժողովական մը հարկաւոր նիւթ մը պաշտպանին
առջեւը դնէ խորհելու համար, եւ անիկայ ան
նիւթը չ'առնուր ժողովքի մէջ, կրնայ ժողովա-
կանը վերին կառավարութեան բողոքել: Ժողո-
վականք՝ տեսութիւննին համարձակ կրնան
ըսել. — բայց վերառորել, բորբոքել եւ վայ-
նատոն հանել չըլլար: — Առաջարկուած
խնդրոյն վրայ վիճաբանելէն եւ կարծիքներն
իմանալէն ետեւ, որոշումը՝ քուէարկութեան
տակ կը ձգուի: Մեծամասնութեան կարծիքը կը
յաղթէ: Եթէ ժողովականք տեսնեն, որ հա-
սարակաց բարուցն դէմ, կամ օտարացուցման
վրայ է ինդիրը, կրնան քաղաքաբաշխութեան
դէմ կարծիքնին ըսել ու նոյն իսկ վերին կա-
ռավարութեան խորհրդին դիմել: 40ից ժողովը՝
քաղաքաբաշխութեան հետ բանի մը մէջ չմիա-
բանած ատեն — յապաղում չկրող նիւթերու
մէջ — վերջնոյն կարծիքն ընդունելու է: Ժո-
ղովականք՝ դատաւորէն ժողովքի կանչուած
ատեն, ընդ պատժով ներկայ դտնուելու եւ
մինչեւ վերջը հօն մնալու են: Ժողովոյն արձա-
նագրութիւնն՝ ընտրելի նօտարը կը յօրինէ:
Ասոր՝ եւ պաշտպանին ստորագրութեամբը՝ նոյնը
կը վաւերացուի: 8. Գրուածքները՝ դիւանին մէջ
կը դրուին եւ զատ բանալիի տակ կը պահուին:
Նախընթաց ժողովքին արձանագրութիւնը՝ ժո-
ղովքին առջեւը կարգացուելու է. խրկելիքներն
ու որոշածները՝ քաղաքաբաշխութեան կը յան-

ձնուին, որ իր պատշաճ տեղը խրկէ: 9. Ամէն մանր
բանի համար, հարկաւոր չէ ժողովք դումարել.
բայց 40ից մէջէն ընտրուին վեց երգուեալ,
որոնք ամէն փոքրագոյն բան, ընեն՝ լմընցընեն:
Ասոնց գործքն ի նկատի առնուելու է. եւ պաշ-
տօն մը՝ պարապութեան մէջ եղած ատեն,
ասոնք առաջնութիւն ունենալու են, այն պաշ-
տօնին ընտրուելու: 10. Ժողովքի մէջ նստելու
կարգն ան է, որ հին պաշտօնատէրները յառաջ
նստին՝ ըստ ընտրութեան ժամանակին: — Ամէն
ժողովական՝ հասարակաց վեսաները հեռացը-
նելու եւ շահն յառաջ տանելու պարտական
է: Ուստի՝ հասարակութեան դէմ գործել, բա-
նիւ կամ գրով արգելեալ է: 11. Պաշտպանին
ընելիքներն են, հնազանդիլ դատաւորին եւ
քաղաքաբաշխութեան: Երբ դատաւորը կը փո-
խուի՝ ինքն ալ հրաժարելու է իր պաշտօնէն:
Երբ իր պաշտօնին կը մտնէ, հաւատարմութեան
երդում պիտի ընէ: Միաձայնութեան մէջ պա-
հելու է՝ հասարակութիւնն ու քաղաքաբաշ-
խութիւնը: — Քաղքին ծախքերը նուազցընե-
լու համար, անտառաց վերատեսուշ մը ըն-
տրելու է: Աչքէ անցընէ՝ քաղքին երկիրները,
ցանելու եւ խոտի դաշտերը: Թէ որ պակասու-
թիւն մը տեսնէ, դատաւորին եւ քաղաքա-
բաշխութեան իմացընելու է: Մտադիր ըլլայ որ
քաղքին ստացուածքը՝ փուծ տեղ չօտարացուի:
Զանայ՝ որ քաղքին երկիրները՝ լաւ գնով
վարձու տրուին, վարձերը՝ ժամանակին հա-
տուցուին ու ամէն բան ճշդիւ հաշուի անցուի:

12. Թոշակ ընդունող պաշտօնատէրներէն ոչ ոք մեծկակ երկիր վարձու կրնայ տալ, վարձու առնուլ, գաղտնի ճամբով աճրդողներուն հետ դաշնակցիլ: Այսպիսի անձը՝ չէ թէ միայն պաշտօնէն կը զրկուի, հապա նաեւ վերին կառավարութեան կը ծանուցուի: 13. Քաղքինսահմաններն ու արահետները անխախտ պահուին: Ուր որ սահմանի խնդիր կայ — ետեւէն իյնայ որ — ըստ օրինի տեղը բերուի: — Աւելցուկ ծափին համար թողուած երկիրները՝ մասնաւորաց կամ դատաւորին ձեռքը թողուլ չ'ըլլար, առանց վարձի: Մասնաւոր հոգ տանելու է, որ քաղքին պարտքերը նուազին եւ եկամուտները շատնան: Եկամտի աղքիրներունկատմամբ յատակագիծ յօրինելու է պաշտպանն եւ քաղաքային խորհրդին եւ հասարակութեան ժողովյն ներկայացընելու է. եւ այլն.

Ահաւասիկ համառօտիւ ըսածնիս, հին կանոնադրութեան բնագրին համեմատ:

“Հրահանգներ և զիսաբեթուպոլսոյ երդուեալ հասարակութեան համար:

1. Ամէն քաղաքական ընկերութեան առարկան ու նպատակն է, հասարակութեան ու բարեյն յառաջացումը, զանազան պաշտօններու միջցաւը — որոնց ձեռք իր գրած վախճանին կը հասնի: — Ուստի թէպէտ ամէն արտօնացեալ քաղաք — իր սկզբնական կարգադրութեանցը համեմատ — իրեն վախճան գրած է՝ օրինաց պահպանութիւնը, դատաւորական իրենդիրներուն կարգադրութիւնը, դատաւորներուն

եւ քաղաքաբաշխութեան անդամներուն պարտաւորութիւններուն կատարումը — այսու ամենայնիւ կան անանկ պարտաւորութիւններ ալ, որոնց մէջ՝ քաղաքաբաշխութենէն զատ, օրէնքներուն եւ հին կարգադրութեանց համեմատ — երդուեալ հասարակութիւնն ալ, ազգեցութիւն, քուէ եւ որոշումն ընելու իշխանութիւն ունի: — Ըստ այսմ, որպէս զի ասոր նկատմամբ քաղաքային հասարակութիւնն՝ իր նպատակին աւելի դիւրաւ կարենայ հասնիլ, հարկաւոր է, որ երդուելոց թուին մէջ առնուածներն ու առնուելիքներն՝ իրենց պարտաւորութիւնները ճանչնան եւ իրենք զիրենք անոր համաձայնցընեն: Ուստի

2. Որոշուեցաւ, որ աս ազատ թագաւորական քաղքին երդուեալներուն թիւը՝ 40 անձինքներէ կազմուի: Բայց այնպիսի անձինքներէ, որոնք երկրատէր են, լաւ բարոյական կեանք ունին, բանէ հասկըցող եւ ըստ հետեւորդի փորձառու մարդիկ են. — որոնց վրայ քաղաքը՝ հասարակաց գործառութիւններն եւ անոնց վարչութիւնն — իրեւ քաղքին երեսփոխաններուն վրայ — կարենայ գնել ու յանձնել: Ու որպէս զի անդամներուն ընտրութեանը մէջ՝ մէկ կողմանէ քաղաքային հասարակութիւնն իր գրած նպատակէն չխոտորի եւ մէկալ կողմանէ ազգականութեան (nepotismus) առջեւն առնուի, — պահուին, աս նիւթիս նկատմամբ հնուցմէ դրուած ու հիմակ ալ գործածութեան մէջ եղած արքունական հրահանգ-

Ները: — Ես այսպէս ըլլալով ալ, այն դէպքերուն մէջ, որոնց մէջ որ ինչ ինչ յարմարագոյն անձինք, միայն ու պարզապէս հասարակութեան ուրիշ անձինքներուն հետ ունեցած ինամութեան պատճառաւ պէտք էին հասարակութեան անդամ ըլլալէն զրկուիլ — ընտրութիւնն՝ — անոր մէջ ազգականութեան աստիճանը յայտնելով — արքունական վերին կառավարութեան առջեւը դրուի, այն պատճառաւ, որ ասիկայ՝ հարկաւորութեան որպիսութիւնը տեսնելով՝ վեհափառ արքունիքէն իրեն տրուած իշխանութեան համեմատ, ինդրուած տնօրինումը կարենայ տալ:

3. Քաղքին ամէն պաշտօնին — ըլլայ անիկայ քաղաքաբաշխութեան կամ հասարակութեան վերաբերեալ — եթէ որ պարապութիւն ըլլայ — քառասնից ժողովն ունի իրաւունք ուրիշ մը ընտրելու: Եւ պաշտօնատէրն՝ որ աս ճամբէն զատ, կամ ասոնց ընտրութենէն դուրս, ուղենար իրեն պաշտօն գտնելու, այն գործողութիւնն անդօր ու ապօրինաւոր ըլլայ:

4. Մեր քաղքին կենաց որպիսութիւնը վաճառականութիւն ըլլալով՝ կամ շատ ցանցառ է, կամ երբեք չի պատահիր որ երգուեալ հասարակութեան ամէն անդամները՝ մէկտեղ կարենան գտնուիլ: — Ուստի որպէս զի տնտեսական վարչութեան մէջ պակասութիւն չըլլայ՝ հոս տեղի հասարակութեան 1766ին գրած սահմանադրութիւնն անփոփոխ մնայ իր ամբողջութեանն ու իրականութեանը մէջ: Ասոր հա-

մեմատ, որոշուեցաւ, որ եթէ քաղաքային խորհրդագին ու երգուեալ հասարակութեան ժողովքին մէջ 21 անձինք գտնուին, (ասոր մէջ հասկընալով նաեւ դատաւորը) ամէն սահմանածն ու որոշածն օրինաց զօրութիւն կարենայ ունենալ. եւ բոլոր քաղքին անունովն եղած համարուի: Եթէ աս որոշումը չպահուի, ան ատեն տնտեսական վարչութիւնը՝ շատ պակասութիւն պիտի կրէ:

5. Նկատմամբ քաղքին խաղաղութեանն ու հասարակաց ապահովութեանը՝ հարկաւոր է որ երգուեալ հասարակութեան անդամներն իրենց պարտականութեան որպիսութիւնը ճանչնալով՝ զանոնք ճշդիւ կատարեն: — Ասոնք՝ հետեւեալներն են.

ա) Պարտական է քառասնից ժողովը՝ հասարակութեան վերաբերեալ հաշիւներուն քննութեանն ատեն ներկայ ըլլալ. եւ անոնց նկատմամբ իր կարծիքն եւ ընդդիմութիւնը յայտնել:

բ) Տնտեսութեան վերաբերեալ նիւթերուն վրայօք, եթէ նորոգութիւններու հարկաւորութիւն ըլլայ, անոնց նկատմամբ տեղական խորհրդին պաշտօնապէս զեկուցում ընել եւ անոնց մէջ միակամութեամբ խորհրդածիլ եւ ընել:

շ) Սովորեալ եկամտի վերաբերեալ նիւթերու մէջ — որոնք կամ չէնքեր, կամ անշարժ երկիրներ, կամ շահու տրուած դրամագլուխներ, կամ պարտուց վճարմունքներ են —

հասարակութիւնն իրաւունք ունի իր խօսքն արժեցընելու. եւ անոնց դէմ, որոնք՝ կամ անհոգութեամբ եւ կամ կամք, հասարակութեան եկամուտները նուազընելու կը նային, օրինապէս դէմ կենալ եւ օտարացուցածներն ետ դարձնելու ետեւէն իշխալ:

Դ) Եթէ անշարժ երկիր, կամ տուն մը — որ հասարակութեան կը վերաբերի — ծախելու պէտք ըլլայ, ըլլայ անիկայ մեծ կամ որչափ որ կ'ուզէ պղտիկ — եւ կամ ի նպաստ քաղքին վերաբերեալ բաներ գնելու մէջ՝ հասարակութիւնն իշխանութիւն ունի, անոնց նկատմամբ իր տեսութիւնն, որոշումն ու վճիռն ընելու եւ քաղաքային վարչութեան զեկուցանելու: Ու որպէս զի ըլլայ թէ կամ բարեկամեցողութեամբ եւ կամ կողմնակալութեամբ եւ իր սեպհական շահը դիտող ակնածութեամբ՝ հասարակութեան վեստովն օտարանայ այն բանը, հոգ պէտք է տանի ժողովն որ աս բաներուն դէմ կենայ, եւ անոնց առջեւն առնելու համար, նախ քաղաքաբաշխութեան դիմէ: Եւ ի դիպուածի որ անոր հետ մէկ տեսութիւն ու մէկ կամք չունենալով՝ վեստուն առջեւը չե կրնար առնուլ, ան ատեն՝ պատահելի վեստը, նաեւ վերին կառավարութեան առջեւը գնելու է: — Գիտնալու է թէ քաղաքաբաշխութիւնն եւ թէ հասարակութիւնը — զըր խատիւ պէտք է պահել — թէ ոչինչ անունով անուանուած եկամուտը, առանց արքունական կառավարութեան գիտնալուն եւ թոյլառութեանը վարձու

տրուիլ եւս առաւել մշտնջենապէս ծախուիլ չե կրնար:

Ե) Որովհիետեւ քաղքին երկիրներուն եկամուտը՝ վեհագոյն կարգադրութեանց համեմատ, ըստ սովորութեան վարձու կը տրուին, իշխանութիւն ունին երգուեալները վարձակալներուն դաշնագիրներն ու անոնց պայմանները քննելու. եւ անոնց նկատմամբ իրենց կարծիքն ըսելու. — եւ վարձու տրուելու ատեն աճուրդին իրկելու իրենց գործակալները:

Զ) Պաշտօնատեարց վճարմունքները բարձրացընելու մէջ հասարակութիւնը խօսք ունի. եւ անոնց վրայք կրնայ որոշում ընել. ըստ որում քաղքին հասարակաց լաւութիւնն եւ շահը կը պահանջէ: — Աս այսպէս ըլլալով ալ, պաշտօնատեարց թոշակին փոփոխութիւնն արքունական վերին կառավարութեան գիտնալովն եւ անոր կամքն ու թոյլառութեամբն ըլլալու է:

Դ) Եթէ նոր ծափեր ընել, շէնքեր շինել, հիներուն նորոգութիւններն եւ ուրիշ ասոնց վերաբերեալ բաներ ընելու պէտք ըլլայ՝ հասարակութիւնն աղատութիւն ունի խնդրելու, որ ըլլուելի շէնքերուն գնահատութիւնն իրեն ներկայացուի, եւ զանիկայ վերաբննելով՝ իր կարծիքը կու տայ անոր զրայ:

Ե. Հասարակութեան գլուխն է ճարտարախօսը կամ պաշտպանը (Orator), որ քաղաքային խորհրդէն ու հասարակութենէն կ'ընտրուի քուէից մեծամասնութեամբ: Ասիկայ ինք զինք — նաեւ հաւատարմութեան երգում

ընելով — քաղքին հաւատարիմ՝ ծառայութեան պիտի պարտաւորէ:

7. Պաշտպանը՝ քաղքին դատաւորին եւ քաղաքային խորհրդին ստորակարգեալ ըլլալով՝ ասոնք, ետեւէն իշնալու են, որ իր պարտականութիւնը ձշդիւ կատարէ. իր պաշտօնին վերաբերեալ գործքերը փութեռանդութեամբ եւ շրջահայեցութեամբ լմբնցընէ — եւ ամէն բան հեռացընէ ինչ որ հասարակութեան վեաս կրնայ բերել:

8. Եթէ պաշտպանը քաղքէն հեռանայ կամ հիւանդութեան պատճառաւ իր պաշտօնը կատարել չկարենայ. որպէս զի հասարակաց հոգաբարձութիւնը (administratio) պակասութիւն չկրէ, իրեն տեղը փոխանակի պաշտպան չընտրուի անիկայ, որուն որ կը վերաբերի առաջնութիւնն ըստ ծառայութեան ժամանակին. Հապա՝ հասարակութեան վեց ամենէն խելացի ու իմաստուն անձինքներէն մէկը. — որոնք հասարակութեան ամէն գործառնութիւնները վերաբնելու եւ լմբնցընելու համար 16 երորդ կէտին մէջ անուանուած են:

9. Պաշտպանն՝ ըլլալով գլուխ երդուեալ հասարակութեան, առանց իր՝ կամ իրեն տեղը բոնող անձին նախագահութեանը՝ հասարակութիւնը ժողովք ընելու հրաման չունի: Ասանկ ժողովքներուն որոշումն անզօր պիտի ըլլայ: Ուրիշ կողմանէ ալ, օրէնքներն այս տեսակ ժողովքները (conventiculum) կ'արգելուն: — Բայց պաշտպանին ներկայութեամբն ալ, ժո-

ղովքներ գումարելու հրաման չկայ. բայց եթէ այն ատեն, երբ պաշտպանն այս բանը՝ յառաջուընէ քաղքին դատաւորին կամ քաղաքաբաշխութեան կը ծանուցանէ եւ անկէ հրաման ու թոյլտուութիւն կ'ընդունի այն ժողովքն ընելու: Դատաւորին եւ քաղաքաբաշխութեան կարգադրութեամբը գումարուած ժողովքն ալ, չէ թէ միայն քաղքին խորհրդանոցին մէջ ըլլալու է. — առանց քաղաքաբաշխութեան մասնակցութեանը, զատ սրահին մէջ — հապանաեւ հարկաւոր է, որ վերջինն ալ իր ժողովքները հօն ընէ: — Քաղքին խորհրդանոցին դուրս եղած գումարումն, անզօր ու անվաւեր է:

10. Հասարակութիւնն՝ առանց պաշտպանին, դատաւորին ու քաղաքաբաշխութեան հրամանին եւ ներկայ գտնուելուն՝ չէ թէ միայն ժողովք ընելու հրաման չունի, հապա նաեւ անանկ նիւթեր չի կրնար ժողովքին առջեւ հանել, զորոնք պաշտպանը՝ դատաւորն ու քաղաքաբաշխութիւնը յառաջուընէ որոշած եւ ժողովքի նիւթ ըրած չէ: — Ուստի՝ կարգն ու կանոնը կը պահանջէ, որ եթէ ժողովական մը, ինչ ինչ առաջարկութիւններ ունենար, որոնք հասարակաց բարւոյն համար օգտակար ըլլային — զանոնք պաշտպանին ըսելու է՝ ժողովքին հրատարակուելէն յառաջ: — Պաշտպանն՝ եթէ աս բանը պատշաճ տեսնէ, պարտական է, ժողովքին նիւթ ընելու, բնականապէս դատաւորին եւ քաղաքաբաշխութեան հրամանովը: Իսկ եթէ՝ հասարակութեան մէկ անդամն, անանկ

մէկ անպատշաճ նիւթ մ'առաջարկէ պաշտպանին, զոր, ասիկայ, անհարկաւոր, անտեղի ու վնասակար գոնէ, եւ մէկալը՝ առաջարկուած բանին նկատմամբ զճառախօսը չկարենայ համոզել, եւ խորհրդին առջեւը տանիլ տալ, անանկ ժողովականն իրաւունք ունի դատաւորին եւ քաղաքաբաշխութեան դիմելու, Ու եթէ ասոնք ալ անտեղի գտնեն առաջարկուած խնդիրն, առաջարկուն՝ փոխանակլութելու հարկադրուելու, կրնայ ըսուած դէպքին մէջ վերին կառավարութեան դիմել՝ իւր խնդրին մանրամասն տեղեկութիւններն անոր առջեւը դնելով: — Կրնայ պատահիլ ան ալ, որ խորհուրդներու ժամանակ, երբ երդուեալները մէկտեղ են, անանկ նիւթ մը գայ, մէկ կամ մէկալ ժողովականին միտքն, որ արժանի է խորհրդածութեան: Բայց որովհետեւ դատաւորը՝ մինչեւ այն ատեն, անոր վրայօք բան մը չէր գիտեր — ուր ըստ կանոնի հարկ է որ դատաւորն յառաջուցընէ գիտնայ — ուստի աս նիւթին վրայ խորհրդածելու համար, ուրիշ ժողովք պէտք է հրատարակել. եւ խնդիրը՝ մինչեւ այն ատեն ուշացընել:

11. Ժողովքի մէջ հրաման կայ ամէն ժողովականին իր տեսութիւնը — պաշտպանին ձեռօք առաջարած նիւթին մէջ — ազատապէս ըսելու: Բայց ընդ հակառակն, զմէկը կամ զմէկալը՝ խօսքով կամ դործքով վերաւորել, եւս առաւել կրիւք բորբոքիլ, վայնասուն հանել, ոչինչ կերպով — ընդ պատժով ժողովին

լուծուելուն — արգելեալ է: Առաջարկուած խնդրոյն՝ ի նպաստ եւ ընդդէմն եղած բաւական քննութենէն, խորհրդածութենէն ու վիճաբանութենէն ետեւ, պաշտպանին պարտքն է, ժամանակը չկորսնցընելու համար, լուսութիւն հրամայել. — որուն խօսքին ամէնք հնազանդելու են: Ուստի երբ որ պաշտպանն՝ երկու կողման կարծիքներն իմացած է, ինքն ալ իր կարծիքն կ'ըսէ: — Եթէ որ խնդիրն ինք իրմէն կը լուծուի, այն ատեն իրբեւ բնականապէս եղած, լմնցած որոշումն՝ առնելու է բանը: Իսկ եթէ խորհրդականք չեն կրնար միաբանիլ՝ խնդիրը, քուէարկութեան տակ կը ձգուի. Եւ մեծամասնութեան կարծիքը կը յաղթէ: Բայց քուէարկութեան սկսելէն յառաջ, պարտական է պաշտպանը, բանը՝ քաղաքաբաշխութեան ծանուցանելու: Քաղաքաբաշխութիւնն, ասանկ դիպուածի մէջ, կը լսէ զանազան կարծիքները. — ու եթէ զերդուեալները չի կրնար միաբանել, խնդիրը քուէարկութեան տակ կ'ենթարկուի, եւ կ'ըլլայ վերջին որոշում:

12. Ծերակուտի անգամներն իշխանութիւն ունին, եթէ որ տեսնեն թէ քաղքին ստացուածոց օտարացուցմանը՝ հասարակաց բարոյն գէմ՝ որոշեալ նոր կարգադրութիւններ մոցընելու նկատմամբ — քաղաքաբաշխութեան մէկ անդամէն, կամ քաղաքաբաշխութեան կողմանէ — շարժումներ կան, կընան իրենց կարծիքն աղատապէս ըսել քաղաքաբաշխութեան գէմ: Եթէ քաղաքաբաշխութեան

ձեռօք՝ վտանգին առջեւն առնելու ի վիճակի չեն, այն ատեն կրնան բողոք ընել արքունական վերին խորհրդին:

13. Այս դէպքին մէջ, որ քաղաքաւ բաշխութիւնը 40ից ժողովին հետ նիւթի մը նկատմամբ չի կրնար միաբանիլ, քաղաքային խորհրդիլ հասարակութեան հետ մէկ տեղ ժողուելով՝ այն բանին վրայ իր կարծիքը հասարակութեան առջեւը կը դնէ. եւ քաղաքաւ բաշխութիւնն ու հասարակութիւնն՝ այս բանս լաւ մը քննութեան տակ ձգելու է: Եթէ այս ճամբով ալ խորհրդիլ հասարակութեան հետ չի կրնար միաբանիլ, — յապաղում չկրող նիւթերուն մէջ, — քաղաքաբաշխութեան կարծիքն ըլլայ ընդունելի. եւ անիկայ գործադրուի: Բայց արքունական կառավարութեան ալ տեղեկութիւն տրուելու է: Իսկ յապաղում կրող նիւթերու մէջ բարձրագոյն կառավարութեան խորհրդին 1806. Փետր. 21ին տուած կարգադրութեանը համեմատ, հասարակութիւնը պարտական է — իր յատուկ կարծիքն ու հպատակութիւնը ցուցընելու համար — ինդիքը քաղաքաբաշխութեան առջեւը դնելու եւ բարձրագոյն կառավարութեան գթածաբար տրուելի որոշումն ընդունելու. որ իբրև օրէնք պիտի ծառայէ՝ քաղաքաբաշխութեան ու հասարակութեան առջեւ:

14. Հասարակութեան ընդհանուր ժողովն — դատաւորէն որոշուած օրուան եւ ժամուն մէջ — ամէն ընտրուած երդուեալ ան-

դամնելն՝ իրեն ետեւէն բերող պատժոյն տակ ներկայ գտնուելու եւ հոն մնալու պարտական է, մինչեւ որ ժողովքը՝ քաղաքային խորհրդին հրամանաւն եւ գիտութեամբը լմբնայ: — Անոնք՝ որոնք որ ներկայ գտնուիլ չկարենալուն պատճառն յառաջուելնէ պաշտպանին չեն ծանուցաներ, եւ կամ ներկայ գտնուիլ չկրնալուն ազատութիւն չեն ընդունած, ասանկ յանդգնութեամբ դուրս մնալուն առաջին անգամ պաշտպանէն յանդիմանուին, երկրորդ անգամ, վեց չունդարական ֆիորին տուգանքով պատճուին, երրորդ անգամ 12 ֆիորին պատիժ ընդունին. չորրորդ անգամ՝ հասարակութենէն դուրս վնատուին: — Քառամնից ժողովշն արձանագրութիւնն եւ ուրիշ առաքումները՝ երդուեալներէն ընտրուելի նոտարը պարտական է ընելու: — Արձանագրութիւններն եւ որոշումներն՝ ասոր ու պաշտպանին ստորագրութեամբը կը վաւերացուին: — Երդուեալ հասարակութեան գրուածքները՝ քաղաքաբաշխութեան դիւանին մէջ, զատ տեղ մը կը դրուին. եւ հոն կը պահուին յատուկ կղզակի տակ: Ասոր բանալին պաշտպանին քով պիտի կենայ:

15. Որպէս զի տնտեսական նիւթերու մէջ եղած որոշումներն առանց յապաղման գործադրուին, պարտական է հասարակութիւնն ընելի նիստերուն մէջ, ամէն բանէն յառաջ վերջի ժողովքին նիստին որոշմունքներուն արձանագրութիւնը կարդացընել տալ եւ աչքէ անցընել: Ու որովհետեւ նաեւ քաղաքային

խորհուրդն, այն միջոցին ժողովուած է, իսկ մէկալ կողմանէ գործադիր իշխանութիւնը քաղաքաբաշխութեան ձեռքն է՝ արձանագրութիւնն, ամէն նիստին վրայօք՝ խրկելիքները՝ խրկելու եւ որոշելիքները՝ որոշելու համար քաղաքաբաշխութեան յանձնելու է (pro expedientorum expeditione et exequendorum executione): Իսկ այն գէպքերուն մէջ, ուր որ քաղաքաբաշխութիւնն իր մէկ որոշմանը մէջ հասարակութեան հետ չի կրնար միաբանիլ, իր կարծիքը հաղորդելու է հասարակութեան: Եթէ որ ասիկայ, այն բանը չընդունի, ինդիքը՝ խառն ժողովքին նիստին երթայ. եւ վերը՝ 13 երորդ կէտին մէջ դրուած եղանակին համեմատ որոշուի: Ան որոշմունքներն ու պատասխանները՝ քաղաքաբաշխութիւնը նոտարին ձեռօք՝ առանց յապաղման, զրի անցընէ, խրկէ. եւ անոնց՝ որոնց կը վերաբերի՝ ձեռքը հասցընելու համար, առառաւաւելն երեք օրուան միջոցի մէջ, պաշտպանին ձեռքը տալու է: Ասիկայ՝ իրեն ծառայութեանը համար, քովը դրուած քաղաքային ծառային ձեռօք, խրկելիքն ամէն մէկուն խրկելու պարտական է:

16. Ամէն մանր բան կարգի բերելու համար, հարկաւոր չէ երդուեալներու ժողով հրատարակել: Աս բանս երբեմն վտանգաւոր ու անտեղի է: Ուստի, որպէս զի ասոնց նկատմամբ անտեսական հոգաբարձութիւնն աւելի դիւրաւ կարենայ յառաջանալ, 40ից մէջն ընտրուի վեց երդուեալ, պաշտպանէն ու հա-

սարակութեան նոտարէն զատ — այնպիսի անձինքներ, որոնց չէ թէ երկայն ծառայութեան ատենն ի նկատի առնուի, հաղա անանկ անձինքներ, որոնք աւելի բանէ հասկըցով, աւելի գործունեայ, աւելի փորձառու եւ իրենց վարմունքով ու գործելու փութովը, հասարակութեան վստահութիւնը վաստըկելու ջանացած են: Ասոնք՝ երեսփոխան անունով՝ պաշտպանին հետ — որ հոն ներկայ գտնուելու է — պարտական են փոքրագոյն նիւթոց վրայ, որոնք 100 ռենական ֆիորինը չեն անցնիր հասարակութեան — արդէն 1796ին հաստատածին համեմատ — ինդրին վրայ խորհիլ եւ քաղաքային խորհրդին հաւանութեամբն ի գլուխ հանել, լմբնցընել, — հաշիւները վերաքննել, անոնց վրայ իրենց կարծիքն ըսել, քաղաքային արկղը՝ ուզած ատեննին քննել, ամէն տեսակ գործառնութիւնները — որ դատաւորէն եւ պաշտպանէն իրենց կը յանձնուի — կատարել մընցընել, — ըլլալի շէնքերուն ու նորոգութիւններուն նկատմամբ ունեցած յատակագիծնին ու տեսութիւննին հասարակութեան առջեւը գնել, եւ այլն: Ու որովհետեւ այս երեսփոխանները՝ մէկ կողմանէ հասարակութեան աւելի արդիւնաւոր անձինքներն ըլլալով ու մէկալ կողմանէ՝ հասարակութեան ուրիշ անդամներէն աւելի աշխատելով՝ հասարակաց բարիքն յառաջ տանելու կը ջանան — ուստի իրենց արժանիքին համեմատ, ուրիշներէն աւելի են — անոր համար իրաւացի է, որ ասոնց վրայ

մասնաւոր նկատումը ըլլուի: Այս ինքն, երբ որ խորհրդականի (senator) պաշտօնը պարապութեան մէջ ըլլայ, աս երեսփոխաններն ունենան առաջին տեղն, այն պաշտօնին ընտրուելու: Նմանապէս, երբ որ ծերակուտի անդամ մը, արինակցութեան համար դատաւորին աթոռէն պէտք է որ հեռանայ, կամ հիւանդութեան ու հեռաւորութեան պատճառաւ դատաւորներուն թիւը նուազի, ամբողջացողներն — եթէ որ օրինաւոր ընդդիմութիւն մը չկայ իրենց անձին գէմ, — ասոնցմէ ընտրուին: — Աերջապէս ժողովքի ատեն երդուելոց՝ իրարու մէջ եղած կարգին գալով՝ իւրաքանչիւր ոք նկատէ իր պաշտօնին ստանձնութիւնն ու երդումը, եւ 40ից ժողովքին մէջ նստիլն ալ ըստ այնմ ըլլայ:

17. Քառասնից ժողովշն ամէն մէկ անդամն, հասարակութեան վնասները հեռացընելու եւ շահը յառաջ տանելու — ըստ հետեւորդի հաւատարիմ՝ ծառայութեանը — երդմամբ պարտաւորուած ըլլալով՝ հարկ է որ համապատասխանէ այն վստահութեան, զոր ժողովուրդն իրմէն կը սպասէ: — Այսու ամենայնիւ որպէս զի պատահելի վնասներուն առջեւը կարենայ առնուիլ, իստիւ եւ ընդ պատժով մերժման, կարգելուի որ հասարակաց օգուտը յառաջ տանող նիւթերու նկատմամբ — իրեն ու առանձնականաց մէջ պատահելի տարածայնութեան մէջ (գուրս առնելով զանոնք՝ որոնք արենակցութեան առաջին աստիճանին, կամ ազդականութեան ձեռօք ուրիշ կողմնակ-

ցութեան կը վերաբերին) պաշտպանութիւն ընեն ու վրանին փոխանորդութիւն առնուն. միով բանիւ՝ հասարակութեան դէմ գործեն բանիւ կամ գրով. եւ անոր յառաջացմանն արգելք ըլլան:

18. Պաշտպանին ընելիքները: — Պաշտպանը պարտական է, ուրիշ որեւէ քաղաքացւոյ պէս, դատաւորին եւ քաղաքաբաշխութեան մեծարանք եւ հնագանդութիւն ցուցընել: Այսու ամենայնիւ՝ եթէ բան մը նկատէ կամ տեսնէ, որ քաղքին օդտակար է, պէտք է որ զանիկայ ի շահ քաղքին գործածէ: — Ամէն անդամ, որ դատաւորը կը փոխուի, պարտական է իր պաշտօնէն հրաժարելու եւ հասարակութեան հին սովորութեանը համեմատ, տեղի տալ նոր ընտրութեան: Ամէն նոր պաշտպանին պարտականութիւնն է, քաղաքաբաշխութեան եւ հասարակութեան առջեւը, երբ իր պաշտօնին կը մտնէ, ընելի հաւատարիմ ծառայութեան շարունակութեանը համար, առջեւը դրուած ձեւին համեմատ՝ երդում ընել:

19. Զգուշաւոր շրջահայեցութեամբ ջանալու է, որ զհասարակութիւնն՝ որուն գլուխն է ու զքաղաքաբաշխութիւնն, որուն առջեւը հեղինակութիւն պէտք է ունենալ — միշտ միաձայնութեան մէջ բոնէ, եւ անոր՝ առ այս ունեցած հպատակութիւնը ձանցընէ եւ կարենայ ալ պահել: — Ժողովքներուն հրաժարակութիւնը՝ խորհրդի նիւթերուն կարգին եւ

Նիւթոց առաջարկութեանը նկատմամբ վերն
ըսածներուն համեմատ ընելու է ամէն բանի մէջ։

20. Որպէս զի քաղաքային արկղին ել-
քերը խնայուին, լաւ կ'ըլլայ եթէ որ վճարք
ունեցող անտառային տեսուչներ դրուին։ Ան-
տառաց վերատեսչապետը պաշտպանին վերին
հրամանին ներքեւն է։ — Հարկ է որ հասա-
րակաց շնչերը, քաղքին ներքին երկիր-
ները ցանէ եւ խոտի դաշտերն աչքէ անցընէ.
դաշտային պահապաններուն ծառայութեանը
վրայ մտադիր ըլլայ։ Եթէ որ պակասութիւն
մը, անկարգութիւն մը նշմարէ, գատաւորին՝
քաղաքաբաշխութեան եւ երգուեալ հասարա-
կութեան ձեռօք անմիջապէս տեղը բերէ։ Ի
մասնաւորի մտադիր ըլլայ, որ քաղքին ստա-
ցուածքը փուռք տեղ չօտարացուի։ Ամէն երկիր-
ները, խոտի դաշտերը՝ լաւ գնով վարձու
տրուին, անոնց եկամուտները՝ ճշդիւ հաշուուին
ու պարապ ծախքեր չոլլուին։ Եւ որպէս զի
ծախքերն աւելի խնայողութեամբ ըլլուին,
պաշտպանն՝ ընտրէ իրեն — 16երորդ կէտին
մէջ գրուածին համեմատ — վեց անձինքներուն
մէջէն՝ զմէկն, որ փոխանակի պաշտպան տիտղոսն
ունենայ եւ ուրիշ բաներուն մէջ ալ իրեն
օգնական ըլլայ. որպէս զի այն միջոցին որ օրի-
նաւոր պատճառով մը անձամբ չկարենայ ներ-
կայ գտնուիլ, անիկայ ձեռք առնու գլխաւոր
պաշտպանին պաշտօնն եւ մասնաւորպէս ան-
տառներու վրայ հսկողութիւն ընէ, մինչեւ որ
քաղաքային արկեղ եկամուտներէն, մէկ հաս-

տատուն եւ թոշակ ընդունող կարգաւորեալ
վերատեսուչ մը կարենանք ընտրել։ Մինչեւ
հիմայ ձրի ծառայող անձինքներու վրայ մաս-
նաւոր նկատողութիւն ունենալու է։ — Ասոնցմէ
կը հետեւի

21. Թէ, ինչպէս որ պաշտպանն, անանկ
ալ, ուրիշ, այս քաղքին մէջ թոշակ ընդունող
պաշտօնատէրներէն, երկրատէրութեան վերա-
բերող երկիրներուն մէջէն, ոչ ոք՝ մեծկակ
երկիր վարձու տալու հրաման ունի։ (Զոս հաս-
կընալու չէ, քաղքին ըրջակայքը գտնուող եւ
քիչ վարձով տրուելու սովորան սեխի եւ
կանանչեղէնի պարտէզները։ Նոյնպէս խոտի
պզտիկ դաշտերը)։ Եւ եթէ վարձու տուած
ըլլայ, մինչեւ որ վարձքի ժամանակը չանցնի
չլիննայ՝ տուողը, քաղքին պաշտօնատէրը չե
կրնար ըլլալ. Եւ կամ վարձկալը պարտական է
վարձքէն հրաժարիլ։ — Աս կարգադրութենէն
կը հետեւինաեւ, որ պաշտօնատէրներուն մէջէն,
ոչ երկրատէրութեան՝ վարձքի տրուած ատեն,
վարձու առնուլ ուղել — եւ ոչ ծածուկ կեր-
պով ու, ծուռ ճամբաներով անոնց հետ միա-
բանիլ կրնայ որոնք որ, բան մը, աճուրդի ճամ-
բով վարձել՝ եւ կամ գաղտնի ճամբով աճըր-
դողներուն հետ դաշնակցութիւններու մէջ
մտնել կ'ուզեն։

Ու աս գաղտնի ճամբով եղած դաշնա-
գիրներն, երբ երեւան ելլեն, այնու գործով
անմիջապէս ոչինչ համարուին եւ անվաւեր հրա-
տարակուին։ Եւ ինչպէս որ այսպիսի ապօրի-

Նաւոր կերպով վարձու առնուած երկիրը՝ նորէն պէտք է ամրդի հանել եւ առաջն վարձակալին կորստովը նորէն վարձքի տալ, անանկ ալ ասանկ գաղտնի եւ ուրիշներուն հետ դաշնակցող պաշտօնական անձը՝ չէ թէ միայն իր պաշտօնէն կը հեռացուի, հապա նաեւ թագաւորական կարդարութեանց հակառակ ընելուն համար պաշտօնապէս պիտի հալածուի: — Դարձեալ՝ քաղքին կամուրջներուն, խրամներուն, ամբարտակներուն, հօտերուն, ջրհորներուն, բուժանուող անասնոցը, անոնց ձմերուան կերակրեղէնին միտ գնելու պարտական է պաշտապանը. եւ ինչ տեսակ պակասութիւն որ տեսնէ, դատաւորին եւ քաղաքային խորհրդին հետ խորհրդակցելով՝ անկէ յառաջ գալի վնասներուն — իր պատասխանատուութեամբը — պարտական է առջեւն առնելու, զանոնք շտկելու եւ տեղը բերելու:

22. Քաղքին սահմաններուն վրայ անանկ միտ գնելու է, որ ըըլլայ թէ հոնկէ բան մը օտարացուի: Սահմանի թումբերն՝ ուր որ անոնք առանց խնդրոյ կեցած են, տարուէ տարի նորոգուին: Իսկ ուր որ խնդրոյ տակ են, ետեւէն իյնայ, որ ըստ իր ճամրուն եւ ըստ օրինի տեղը բերուին, շտկուին: — Քաղքին հասարակաց աւելցուկ ծափքին համար թող տրուած արօրի եւ խոտի դաշտերը՝ ոչ մասնաւորներուն ձեռքը թողուլ. եւ ոչ ալ դատաւորին ու քաղաքաբաշխութեան անձնիքներու ձրի եւ առանց վարձքի եւ վճարքի կրնայ տալ:

23. Մասնաւորապէս պարտական է պաշտապանը հոգ տանելու, որ քաղքին պարտքերը տարուէ տարի նուազին եւ եկամուտները շատ-նան: Դարձեալ՝ նոր եկամտից աղբիւրներու նկատմամբ՝ յատակագիծ յօրինելու եւ զանոնք քաղաքային խորհրդին եւ երդուեալ հասարակութեան ներկայացընելու պարտական է:

Կարգացուեցաւ քաղաքաբաշխութեան եւ հասարակութեան ժողովին առջեւը. 1808 յունիս 10:

17.

Ինչպէս գիտենք՝ Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային վարչութիւնն ի սկզբանէ հետէ շատ մնադիր էր, որ քաղքին մէջ խաղաղութիւնն եւ կարգ ու կանոն պահուին: — Ասոնց նկատմամբ, այլեւայլ ժամանակ այլեւայլ կարգադրութիւններ եղած են: — Առ այս կը հային նաեւ 1831ին, ոստիկանութեան առաջնորդին առջեւը գրուած հրահանգներն. որ ժամանակը նկատելով՝ բարձր քաղաքակրթութիւն ու մեծ յառաջադիմութիւն կը ցուցընեն:

Ասոնց մէջ կը կարգադրուի ի մէջ այլոց. Որ ոստիկանութեան վերատեսուչն՝ ամէն տուած եւ իրեն առջեւն ելլելի ամէն խնդիրներուն վրայաք արձանագրութիւն շինէ, թէ իր առանձին գիտութեանն ու թէ քաղաքային խորհրդին համար: — Պարսաւաթղթեր տարածող, պատիւը նուաստացընող, իր առաջնորդներուն դէմ ծանր յանցանքներ գնողներն՝ անմիջապէս

Քաղաքաբաշխութեան ծանուցուին: Ու որպէս
զի աս անկարգութիւններն աւելի շուտով
երեւան ելլեն, տասնպետներու ձեռք ամէն
տան տիրոջ իմացընէ, որ եթէ ասանկ բաներ
դիտեն, շուտ մը ոստիկանութեան ծանուցանեն,
որ ինք՝ դատաւորին հետ անոր առջեւն առնու:
— Յիշոց, հայհոյանք, սուտ երգում ընել
արգելուած է: Զայնպիսիներն, առանց անձի
զանազանութեան զեկուցանելու է առաջնոր-
դութեան: — Գիշերային պահապանները՝ ժա-
մերը ծանուցանելէն զատ՝ հսկելու են ստահակ-
ներու եւ գողերու վրայ. զանոնք ձեռք բերեն
եւ մինչեւ առտու պահակապանութեան տունը
պահեն: — Կասկածաւոր, առանց վկայականի
մարդիկ, ընդունուելու չեն քաղաքը — մինչեւ
որ յայտնի չըլլայ թէ ինչ վիճակի մարդիկ են:
Պանդոկապետներն՝ ասանկները, տասնպետնե-
րուն եւ ոստիկանութեան վերատեսչին ծանու-
ցանելու են: Եկամուտ արհեստաւորներն ալ
քաղաք չեն կրնար տեղաւորուիլ, մինչեւ որ
քաղաքաբաշխութենէն, իրենց արհեստը բանե-
ցընելու հրաման չընդունին: — Գինետուննե-
րու եւ իջեւաններու մէջ, գիշերը միայն՝ մին-
չեւ ժամը 10 կրնայ զբօսանք ըլլուիլ: — Պա-
տահելի կրակներուն առջեւն առնելու համար,
տասնպետները նայելու են, որ վառարաններու
մօտ կամ տանիքներու մէջ գիւրավառ բաներ
չգտնուին: Օտար մուրացիկներ՝ քաղաք չեն
կրնար ողորմութիւն ինդրել: Կեղծեալ մուրա-
ցիկները զսպուելու, բոնուելու են: Քաղաքացի

եղողներուն մուրալու հրաման կայ միայն ուր-
բաթ օրերը: Փողոցներու վրայ, իշեւաններու
մէջ՝ վայնասուն ընողներն ու, կոռարարները՝
բռնուին եւ յանցանքնուն համեմատապատճուին:
Խշոտոց հանողները, մանաւանդ գիշերները՝
մտադիր ըլլուին, եթէ մտիկ չեն ըներ՝ բռնուին:
— Հրացան, ատրճանակ պարպել արդելեալ
է: Դուրս առնելու է անանկ գեպերն՝ ուր որ
հարկաւոր է կատաղի անասունները զարնելու
համար: Գեղացիներուն, առանց վկայականի
վառոդ, գնդակ ծախել չ'ըլլար: — Փողոցի մէջ
կամ հրապարակի վրայ ստակ գտնողը պարտա-
կան է ոստիկանութեան տանելու: Զընողը կը
պատճուի: — Գնչուներուն եւ աստանդական
մարդիկներուն ապրանք ծախել արգելուած է:
Գրաւոր կահագիր ցուցընելու են, թէ ինչ
ապրանք կը ծախեն. Եւ ուսկից առած են: Կաս-
կածաւոր մարդէ, անծանօթ ապրանք գնել
չ'ըլլար: — Առողջ միս ծախուելու է մսահատու-
թեանց մէջ: Ապառելի նիւթերը՝ միայն վաճա-
ռանոց ու հրապարակ կրնան ծախուիլ: Անոնք
որ քաղաքէն դուրս ասանկ բաներ կը գնեն,
որպէս զի եսքէն աւելի սուղ ծախեն, այն
գնուած բանն իրենցմէ պէտք է առնուլ: —
Շատ խստիւ կը պահանջուի օրինաւոր չափ ու
կշիռ գործածելը: Ասոր գէմ ընողները կը
պատճուին այնու՝ որ 12 ֆիորին պատիժ կրե-
լէն զատ, չափն ու կշիռն իրենցմէ կ'առնուի:
— Խողերը, հորթերը, գուարները՝ հօտը
խրկուելու կամ ախոռ պահուելու են: Եթէ

մէկուն անասունը մարդու մը վեսս կ'ընէ, անոր տէրը պատասխանատու է վեսսին համար: — Ըները՝ գիշերները հաջելով, մանաւանդ հիւանդաց, ուսանողաց ու գործող պաշտօնատեարց՝ շատ անհանգստութիւն կը պատճառեն: Ուստի զատնք զարնել, մեոցընելու է: Հրապարակին ու փողոցներուն մաքրութեանը վրայ պէտք է հսկել: Շիւղերն ու աղտեղութիւններն անկէ հեռացուելու են: Կարեացները՝ գիշեր եւ մանաւանդ ցուրտ ատեն գուրս կրուելու եւ փոսի մէջ դրուելու են: Սատկած անասուններն, իրենց որոշած տեղը տանելու եւ հոն խորունկ տեղ փորելով՝ թաղուելու են, եւ այն:

Կը ներփակեմ աս կարգադրութեանց հրամանագրին հայերէն թարգմանութիւնը:

“Եղիսաբեթուպոլիս աղատ թագաւորական քաղքին ոստիկանութեան վերատեսչին համար կարգադրութիւններ:

Դրանիցիւանից մեծ իշխանութեան մեծապատիւ թագաւորական վերին տեսչութեան խորհրդին — առաջիկայ 1831 տարւոյն յունուար 4ին — կարգադրութեամբն եւ հաստատութեամբը՝ յաջորդ տնային կանոնները տրուեցան, զանոնք հրատարակելու, ճշգիւպահելու եւ անոնց համեմատ գործելու համար:

1. Ոստիկանապետը՝ թէ ան կարգադրութիւններուն նկատմամբ զորոնք ինք ըսած է, թէ իրեն առջեւը գալի գանգատներուն եւ թէ իրներքեւն եղած տասնապետներէն իրեն առջեւը դրուելի եւ խնդիր ըլլուելի նիւթոց վրայք

մասնաւոր արձանագրութիւն ունենալով, ամէն բան հասկընալի կերպով գրի անցընելու եւ այս արձանագրութիւնը՝ երբ քաղաքային խորհուրդն իրմէն խնդրէ: Հունգարերէն լեզուով անոր ներկայացընելու պարտական է: — Իր պաշտօնը կորսնցընելու վտանգաւ՝ այն արձանագրութիւնը քաղաքաբաշխութեան դիւանը զետեղելու է, որպէս զի մարդ անկէ կարենայ տեսնել, թէ ինչպէս կը տանի, տարաւ ու կատարեց ասոր նկատմամբ ունեցած պարտականութիւնը:

2. Ընդ տեսնելը կամ իմանալն, որ մէ կը պարսաւական գրութիւններ (pasquillus) կը ցրուէ, կը տարածէ. կամ մէկուն պատիւը նուազընող խօսքեր կը հրատարակէ, կամ զմէկը՝ աչքի զարնող յանցանքի մը ներքեւ ինկած — կամ քաղաքաբաշխութեան ու իր առաջնորդներուն դէմ եւ ուրիշ ասոր նման, հասարակաց ընկերութեան համար վնասակար պակտութիւններ պարունակող բաներ կը լսէ՝ զայնպիսիները, ոստիկանապետն, առանց անձի զանազանութեան կամ առանց աչք գոցելու — վերին կառավարութեան 1830ին տուած կարգադրութեանը համեմատ — հետազօտելու եւ անոր որպիսութեանը նկատմամբ առանց ուշանալու՝ քաղաքաբաշխութեան ծանուցում ընելու է: Եթէ աս բանս յապաղում չի կրեր, անմիջապէս դատաւորին ծանուցանելու եւ անոնց վրայք ընելի կարգադրութիւնները գործադրելու պարտական է: — Ասոր նկատմամբ

3. Որպէս զի ասանկ անկարգութիւններն աւելի շուտով յայտնուին եւ ստուգուին, փողցներու տասնպետաց ձեռք ամէն տան տիրոջ՝ շրջաբերական թղթով յառաջուցնէ պատուեր տրուելու է, որ եթէ իրենցմէ՝ որեւիցէ մէկը՝ վերն ըսուած գրութիւններէն բան մ'իմանայ կամ ապահովապէս գիտնայ, անմիջապէս առանց ձայն հանելու, դադունի (որովհետեւ ըսողին անոնը յայտնուելու չէ) պարտական է ծանուցանելու ոստիկանութեան վերատեսչին։ Որ դիսաւոր դատաւորին հետ՝ բանը հանդարտութեամբ, առանց մէկու մը պատուոյն դպչելու, ետեւէն իյնայ՝ երեւան հանելու։ Ով որ աս բանս ընելու անհոգ ըլլայ, յանցանքին արժանիքին համեմատ, երեք հունգարական ֆիորինով կամ երեք օրւան բանտարգելութեամբ պինի պատժուի։ — Կմանապէս, եթէ որ աւելի ծանրակշեռ բաներու մէջ, ասոնց համամիտ (connivens) գտնուի՝ բանը քննութեան տակ առնելու է. եւ ըստ որպիսութեան անձին, պատժելու է։ — Ուրիշ կողմանէ, 1829 յունիս 30ին, ինչպէս նաեւ 1830 յունիս 21ին, վերին կառավարութեան ասոր նկատմամբ քաղաքային խորհրդին տուած եւ վաւերացուած կարգադրութիւններն, իբրեւ կանոն առնուին։

4. Երկրին օրէնքներուն եւ բարձրագոյն հրամաններուն համեմատ յիշոց, հայհոյանք եւ սուտ երդում ընողները՝ խստիւ սանձահարուելու են. եւ այսպիսիները՝ — պատժելու համար — տեղական խորհրդին ձեռքը տրուելու են։

Պւստի պարտաւորութիւն կը գրուի, թէ ոստիկանութեան վերատեսչին ու թէ տասնպետաց վրայ որ զայսպիսիներն, առանց անձի զանազանութեան զեկուցանելու անփոյթ չըլլան։

5. Որովհետեւ ան լաւ սովորութիւնն այս քաղքին մէջ ալ կայ, որ գիշերային պահանորդներ կը պահուին վճարքով, որոնք հարկ է որ մինչեւ առտու, չէ թէ միայն ժամերը բարձրագոյն կանչեն, հապանաեւ պարտական են առ այն, որ ըրջահայեցութեամբ փողոցներու վրայ աստանդական ստահակներուն, գողերուն եւ չարագործներուն վրայ հսկեն, զանոնք ձեռք բերեն եւ ոստիկանութեան վերատեսչին տանին յանձնեն, որպէս զի հօն մինչեւ առտու պահանուին. — ուստի՝ եթէ ասոնցմէ մէկն իր պարտաւորութիւնը կատարելու անփոյթ ըլլայ, նախ տասնպետներէն՝ վեց գաւազան ընդունին։ Եթէ որ ասկից ետքն ալ չհազանդին, ոստիկանութեան վերատեսչին ամբաստանուին եւ տասուերկու գաւազան ընդունին։ Իսկ երրորդ անգամ, իբրենց ծառայութենէն մերժուին։

6. Եթէ որ կասկածաւոր, անծանօթ եւ աստանդական մարդիկ, առանց վկայականի ըրջագային, այնպիսիները բռնուին եւ փակուած մնան, մինչեւ որ յայտնի ըլլայ թէ ինչ վիճակի մարդեկ են։ Ասանկներու տեղ չտրուի, ոչ մասնաւորաց տներուն եւ ոչ պանդոկներուն եւ իջեւաններուն մէջ. հապանտէրերն ու պանդոկապետները՝ տասնպետներու ձեռք անմիջապէս ոստիկանութեան վերատեսչին զե-

կուցում ընեն: — Ով որ աս բանս ընելու
անիոյթ ըլլայ, երեք հունդարական ֆիորինի
պատիժ ընդունի: — Եթէ անծանօթ եւ օտար
մարդը, պատահի որ պանդոկի կամ առան-
ձնական տան տիրոջ մը երթայ բնակելու,
տանտէրն՝ աս անծանօթին անունն եւ ուր տե-
ղաց ըլլալը տեղեկանալու է ու տասնպետոներու
— եւ ասոնք՝ անմիջապէս ոստիկանութեան
վերատեսչին տեղեկութիւն տալու պարտական
են: Տեղեկացընելու անհոգ եղողն անպատճառ
պատժուի: — Աս բանիս վրայօք ոստիկանա-
պետը՝ արձանագրութիւն ունենայ. որ եթէ
ատեն մը՝ ասանկ օտարականի մը անձին վրայ
խնդիր ըլլայ՝ տեղեկութիւն կարենայ տալ: Աս
արձանագրութեան մէջ ի մասնաւորի աս պա-
րագաներն ըլլան նշանակուած. 1. Ո՛վ է,
ուստի եկած է. եւ քանի հոգի են: 2. Որո՞ն
քով բնակեցաւ, քանի օր, որ ամսոյն, տարւոյն
մէջ: 3. Ի՞նչ բանի համար եկած է. եւ ուր
կ'երթայ: — Ասոր վրայ աւելցուելու է
նաեւ, որ

7. Եթէ որ նոյն իսկ եկամուտ արհես-
տաւոր մարդիկ, որոնք հոս տեղաւորուիլ կ'ու-
զեն ու կը բաղձան իրենց արհեստը շարունա-
կել — եւ իրենց արուեստին վրայօք նոյն իսկ
վկայական թղթեր ունին՝ առանց քաղաքա-
բաշխութեան ու հասարակութեան կամացը՝ ոչ
տեղաւորուիլ եւ ոչ ալ իրենց արուեստը շարու-
նակել կրնան: Ան պանդոկապետն եւ կամ ան
ազատ տանտէրն, որուն քով ասանկ եկամուտ մը

իջեւանած է, տեղեկանալով այն եկամուտին
բաղձանքը, հարկ է որ իրն անմիջապէս վերը յի-
շուած կերպով ոստիկանութեան առաջնորդին՝
ու ասիկայ քաղաքաբաշխութեան ծանուցանէ,
վերը յառաջ բերուած պատժին տակ:

8. Գինետուններու եւ իջեւաններու մէջ՝
ամառ, ձմեռ, առ առաւելն մինչեւ ժամը տասը
— ասկից անդին ըլլայ թէ — իմողներ, զբօ-
սացողներ ու թուղթ խաղացողներ պահուին:
Պանդոկապետն եւ իջեւան տուողն որ այսպի-
սիններուն աչք կը գոցէ, առանց բանի մը միտ
դնելու, երեք հունգ. ֆիորին տուգանք վճարէ:
Իսկ ստորին աստիճանի անձինք՝ անմիջապէս
բանտարկուին. եւ երկրորդ օր՝ ոստիկանու-
թեան վերատեսչին բանը զեկուցուի, իր արժա-
նաւոր պատիժն ընդունելու համար: — Այս-
պէս վարուելու է անհնազանդ քաղաքացինե-
րուն հետ ալ:

9. Տասնպետը՝ նախազգսշ ըլլալը է
պատահելի կրակներուն առջեւն առնելու հա-
մար: Ուստի եւ ասոր հոգատարութեան նկատ-
մամբ տասնպետներուն վրայ պարտաւորութիւն
կը դրուի, որ, ոչ ոք՝ խոտ, յարդ, վուշ,
կտակի եւ ասոր նման գիւրավառ նիւթեր
ծխանին քով կամ տանիքի մէջ պահէ կամ
տեղաւորէ, 12 հունգ. ֆիորին պատժոյ տակ:
Որ բանն որ, եթէ տասնպետին գիտութեանը
հասնի, ասիկայ պարտական է անմիջապէս ոս-
տիկանութեան վերատեսչին զեկուցանելու, յի-
շեալ պատիժը գործադրելու համար: Ասանկ

կրակի նախազգուշութեանը համար, հոգ տանի սստիկանութիւնն, որ հասարակութեան հրշէլ ներն եւ ուրիշ՝ կրակ մարելու հարկաւոր սպասներն ամէն ատեն լաւ վիճակի մէջ գտնուին, իրենց վերաբերեալ բաներովք:

10. Օտար մուրացիկներու կամ ուրիշ չքաւորներու քաղաք գալու եւ մուրալու հրաման չկայ. հապա մուրալը միայն անոնց թոյլ տրուած է, որոնք՝ կամ վերին կառավարութենէն եւ կամ տեղական խորհրդէն առ այս հրաման ունին: Ասոր նկատմամբ վերին կառավարութիւնը՝ 1831ին տուած է հրահանդ մը: Ուրիշ կողմանէ, իրբեւ կանոն առնուի 1816ին տրուած կանոնադրութիւնը: Ոստիկանապետը՝ թէ անձամբ ու թէ փողոցաց ու քաղաքային տասնպետաց ձեռօք աղէկ վերահսկողութիւն ընելու է, որ ըսուած հրահանդին երկրորդ յօդուածն եւ անոր մէջ պարունակուած կէտին համեմատ, խարեբայ ու կեղծեալ մարդիկները՝ կանոնի մը տակ դրուին եւ ամէն տեսակ ողորմութենէն զրկուին: Ա՛ն հրահանդին երրորդ կէտին համեմատ, ճշմարիտ մուրացիկներն՝ իրենց ծննդեան տեղը խրկուելու են: Չորրորդ կէտին համեմատ եւ վերը յիշուած կառավարչական կարգադրութեան երկրորդ կէտին հետեւութեամբը՝ բոլըրովին աղքատ եւ ողըրմութեան արժանի մուրացիկներուն նկատմամբ՝ հասարակութիւնը պարտական է հոգ տանելու: Բաց ասկէ, ոստիկանութեան եւ իր ներքեւն եղող տասնպետաներուն պարտականութիւնն է,

որ տեղացի մուրացիկներն ալ — գուրս առնելով զանոնք, որոնց ազատութիւն կրնայ տրուիլ, ու որոնք միայն ուրբաթ օրերը կրնան մուրալ — երբեք տնէ տուն չքալեն. մանաւանդ փողոցներու վրայ կամ եկեղեցիներու գուները մուրալու չթողուն:

11. Ծառայից եւ տեարց մէջ եղած անմիաբանութիւնը շտկելը՝ այն տեղի փողոցին տասնպետին գործքն ըլլալով՝ սստիկանութեան վարիչն, անոնց որոշածը՝ միայն բողըքման ճամբով կրնայ վաւերացնել կամ փոխել.

12. Փողոցներուն, հրապարակին, պանդոկներուն, իջեւաններուն մէջ եւ ուրիշ հասարակաց տեղերը պատահելի կոխներուն, բունազբանութիւններուն եւ վէճերուն վրայ շրջահայեցութիւն եւ հսկողութիւն ըլլուելու է: Եւ թէ որ գործքին մէջ բոնուելու ըլլան — գուրս առնելով մեծագոյն պատիժներն, որոնց դատաստանն որոշելը՝ քաղաքային խորհրդին գործն է — յանցանքին համեմատ՝ մարմնաւորապէս պատժուելու են: Կմանապէս անանկ մարդիկ ալ պատժոյ տակ ենթարկուելու են, որոնք փողոցներու վրայ մորակով խշուտոց կը հանեն, կը կանչուըռտեն, կ'երգեն — մանաւանդ գիշերները. եւ կամ մեծ վայնասունով իրենց տեղերը կ'երթան: — Այսպէս հասկընալու է ան օտարականներուն համար ալ, որոնք յառաջուընէ կը զգուշացուին. բայց հոգերնին չէ: Ուստի եթէ ասանկ անկարգութիւն ընողները՝ փողոցի տասնպետներէն — որոնց իշխա-

Նութիւն տրուած չէ այսպիսի գէպքերու մէջ պատժել — ոստիկանութեան վերատեսչին զեկուցուին, ասիկայ՝ տասնպետներէն իրեն եղած տեղեկութենէն ետեւ, պատիժներն որոշելու է։ Որ, եթէ դրամական տուգանք է, անոր մէկ երրորդական մասը, բարձրագոյն կառավարութեան՝ 1830ին որոշմանը եօթներորդ կէտին համեմատ, զեկուցանողին, մէկալ մասը՝ փողոցի տասնպետներունն ըլլալու է. իսկ երրորդ մասը՝ մուրացկաններուն դրամագլխին զարնուի։

13. Հրացան, ատրճանակ, բանալիէ ատրճանակ, եռաչար պարպողներ՝ ըլլայ քաղցքին մէջ փողոցներուն վրայ, տներուն առջեւ կամ բակերուն մէջ (հոս չհասկընալով՝ վեսակար անասուններն, ինչպէս կատղած դուարները, վեսակար թուզուններն եւ շները՝ հարկաւոր եղած եւ վտանգ չբերող տեղերու մէջ հրացանով զարնելը) անձանց որպիսութեան համեմատ պէտք է ստըկի տուգանքով կամ բանտարգելութեամբ պատժել։ Ամանապէս ոստիկանութեան վերատեսչին, ան վաճառականներն ալ պատժուելու են, որոնք առանց մասնաւոր հրամանի գեղացիներուն՝ վառոդ, հրացանի գնդակ ու գնդակիկ կու տան. չէ թէ մինչեւ երեք հունգ. ֆիորին առողանքով — ինչպէս վերն, ըսուեցաւ — հապա 1807ին արքունական հրամանագրին — եւ նոյն տարին նաև կառավարչական կարգադրութեան՝ երրորդ կէտին համեմատ, աւելի մեծ պատժով պատժուելու են։

14. Եթէ որ մէկն — ըլլայ ով որ կ'ուզէ — ուրիշի մը կորսնցուցած ապրանքն, ստակը՝ փողոցի կամ ուրիշ տեղոյ վրայ, զրի մէջ, կամ ուր որ ըլլայ՝ թող ըլլայ, գտնելու ըլլայ եւ չգիտնայ անոր օրինաւոր տէրը՝ — ապրանքը՝ կամ դրամն՝ ոստիկանութեան ներկայացընելու է, երեք հունգարական ֆիորին պատժոյ տակ։ Սակայն գտնողն՝ իրեն օրինաւոր վարձին ընդունի։ Ուստի ոստիկանութեան վերատեսունը ալ, ան գտնուած բանն՝ անմիջապէս ոստիկանութեան ծանուցանելու պարտական է. որպէս զի ասիկայ ալ այն կորսուած ապրանքին կամ ստըկին տիրոջը նկատմամբ, հարկաւոր կարգադրութիւնն ընել կարենայ։

15. Գնչուններն եւ ասոնց պէս մարդիկ, որոնք անէ տուն սովոր են ապրանքներ ծախելու, առանց ոստիկանութեան վերատեսչին թոյլտուութեանը՝ բան մը չեն կրնար ծախել։ Այսպիսինները պարտական են ծախելի ապրանքին վրայօք վաւերացած գրաւոր կահագիր մը ցուցնելու, թէ անոնք գողոնի բաներ չեն, տարափոխիկ հիւանդութեան մէջ եղող եւ անոր մէջ մեռնող անձէ մնացտ չեն. որովհետեւ այլազգ՝ ծախելու հրաման չի կրնար տրուիլ։ Իսկ եթէ ասոր հակառակն, առանց ոստիկանութեան վերատեսչին գրաւոր հրամանին, ծախեն իրենց ապրանքները՝ փողոցի տասնպետները, նոյն միջոցին, եւ այն գէպքին մէջ միայն կրնան գրաւել, երբ որ գրաւուելի ապրանքին արժէքը 12 հունգարական ֆիորինէն աւելի չէ։

: հոգեն վտվիս վեմուկ Առտգետաղոկիվտոս
մակար զժքման եղանակ : զտովան ըլնիվզու շալզդոտ
Առցծստ զվազտումզի զտոգըլրազտիկիվտոս ։ մոյ
առջ շամգզման բազտագույն ոգ շալտ Լզդսու
Առյուգըլրազտի զտամգզիկիվտոր Յուզմօ Նազոտ
զտոգըլրազտի մակար մազմազմ զտաոտզտի
Բոմի Խանգտ հազմս յրտի ոգ ծպր վթուսփի հազմս
Հըլդ զմզտազտոտտ վտոր ։ զզչուս Խանմիզտ
զզրկըլրանետետոյ ու զզրկըլրանիստետո զվժնոտ
մս ։ տղչ զտամգզտգեղոտտ քտեզ զրգմեզ զզմի
զզրկըլրազտիկիվտոս ։ կ մոյուն մազն ։ 61

: հովով մասմոր տշվր Ազուն
ոգո շալզմտի ովր ծպր զվըլրազտոյ զտոգըլրատու
առոյ ոգ ։ վրսըլմսր մուսն ճեսստ մս ։ կ շալզմն
տվր իշետ Խանզմսն Նզտիշր տղչ մազտ Լտ
զտոգետաղոկիվտոս շվզմզզրտ շումտ ։ կ գուսմն
Երսոզտումզի մարտզոտր մրտրտուկիդ շամգզըլրազ
տոյ եղոգքիրտոտչտոյ ոգ տէինչթ ։ 81
իտո վրտուն գուսմուն շվզտետուն եղի ոգ յալդան
առը Նզտ իդամսով զշզտչտըլմսր Ամմզզրասոտզտ
գոկտոտ վլզտուտ ուլուսն ոչիոզնու ։ Լզոոզի Բոդ
շզմտիշ զտոգըլրանեմոր վե ոչիուսն ։ Լզնուը կ ժուշին
ծպր վզտցի զմչ ոգ ծպր շամգզտիտ Նսիզդրս
իտոզմը իշետ ոգ գուսմն յու մնզտ գունան
Բոզմի զգ շալզամտոտ զգտոտ տմուն եղուրոցոր
ու ։ մզնի ։ Ամենտ վլզրսմոտ ոմրսն զշմզդ
Անզմտումն Բոմի եղոգըլրազտինուն զտամգզ
Եցմոյտի ոգ զտամգզտմոց զտիտմուզտոտ ոգ
զտոգըլրամտոտոցնու ։ կ շալզիու զրգմեզ ոչիուոզ
տորն ։ հովով տտետ զվզմենու վլզրումն մս մմզ իով

շալտտ Լզմմոր սլոցտու վլզրու Շլզմզ Ճտստ
զտոզմի ոտզի օպր Շլիշանսն եղանա Ամմզզրիկտ
ոգ զմզպտմոյ վմձ քտեզ ծպր զվժնոտք ։ զգ ուն
շրանտուսդ ոչիուոնզրու զշմնոտմ Ամմզզրուզրու
որն ։ կզմ զրվըլրամնումու շալզդոտ հիզտ
միզզտն մս ։ վրսմիահզն մի զվնմազտոտտ զտոգըլ
շրազտիկիվտոս ։ զզիմսնոր Ամմզզրիկըլրատուտու
քտեզ զրզնոտ զրսմզզրտ մս ։ կ գուսմուն
զրամզզտգեղոտտ ոգտզիխսմ ։ վրսմի Յուզտետ
մզզտ տստետ ոգ ժգուզրու Բոմի զրսմզմնսփ
ոգ զվիտմտետմ վե ոչիուսն ։ Բոմի Երտզտոտտ
իկոչ Առտգետաղոկիվտոս մս կ մարտիմու վտորն
։ կ զժքման զրսմզզտգեղոտտ Յուզմնսփ Ամմզզրիկ
շրատտմտետ շալզշտետ մասմոր միզզտն Խանուն
մարտեղոտտի վրոչքտոտ վլմզի Ամմզզրամժ
առըզտ զրսմզմնսփ ոգ զվիտմտետմ ։ վրոյ
շտոկի Ամմզզրյունոնոն զվժնոտք ։ 71

։ կ գուսմն ծպր զվտչի Նմսմզ ։ Ամմզի մս
զվիտնչ իտո զնբուտե զմու վրսպուն Ամմու զմու
ոգ ։ զզգի կթլ ։ մած ։ զտոզմտի Լզմն միզտմտ
ոտ իզտոտ ժնմոյր մարտգոկտու ոգ Նսիզդրս
զրսպու Շի յրտի ըլոզոզզրտ ։ գոկի կմիմզ մտոտ
։ ծպր զվժնոտք ։ վր Շիմ ա Շի ոգ զմզզրիկտուց
տոի Շի մս ։ կ շալզլենտ ոչիուոզրու ։ 91

։ կզե միզտետս զվմսփ ։ 71 զոմի
Երսոզտումզի զտոգըլրազտիկիվտոս — տորզրու
զվտչի Նմսմն զվմնոնզրում ։ գուսմտ զվ(0)չ 81
զտոգըլրամտիտոտի զվմզի — զրսմոր Նսիլու
Ամմզզրիկտոտ զմու ։ զգտոտ էմու ։ կրմու վլզրու
զշզպմսփ ։ 71 Ամմումտ վլզրումն մս մմզ իով

20. Որոշուած ըլլալով՝ որ ամէն տեսակ ուտելու բան, միայն վաճառանոց պիտի ծախուի՝ նախազգոյշ պիտի ըլլայ ոստիկանութիւնն, որ փողոցներու անկիւնները՝ եւս աւելի քաղքէն դուրս չըլլայ թէ թողու որ մէկն աս տեսակ բանները յաւաջուընէ ժողովէ կամ ժողովել տայ. եւ անկից ետքն աւելի սուլ ծախէ ու ծախել տայ: Աս հրամանին հակառակ գնուած բանները՝ գրաւուին: Գրաւուելի կենդանի նիւթերն եւ գրաւման պատիմները՝ այս հրահանդին 15երորդ կէտին մէջ գրուածին համեմատ գործադրուելունն: «Նյոնպէս, տօնական օրերուն մէջ՝ աստուածային պաշտաման ատեն, առնուլ տալին, ապրանքները վաճառանոց տանիլը, խանութները բանալը եւ ապրանքները տեղաւորել, զետեղելը կ'արգելուի: Բաց ասկէ, խիստ պարտաւորութիւն կը գրուի ոստիկանութեան վերատեսչին վրայ, որ թէ հրապարակին վաճառականներուն, թէ խանութպաններուն, թէ պանդոկներուն, թէ ջաղացքին եւ թէ մսահատութեան մէջ գործածուած չափերուն մտադիր ըլլայ. եւ յաճախ նայի ու նայիլ տայ, որ չըլլայ թէ ան չափերն ու կշիռները՝ բարձրագոյն հրամաններուն հակառակ խարդախուին: Երկայնութեան ու խորութեան չափերն, ինչպէս նաեւ կշիռներն՝ օրինօք կնքուած նշանը պէտք է որ վրանին ունենան: Աս հրամանին դէմ ընողներն եւ աս ծշմարիտ չափին ու կշուին դէմ գործողները, քաղաքաբաշխութեան՝ արդէն շատոնց տուած կարգադրութեանը համե-

մատ, չէ թէ միայն 12 ֆիորին տուգանօք պիտի պատժուին, հապա նաեւ այն գէշ ու խարդախ կշիռն ու չափն իրենցմէ առնուելով՝ այնչափ անգամ (toties quoties) պիտի պատժուին, որչափ անգամ որ այն հրամանին գէմ գործն: — Ու որովհետեւ խակ պտուղներն առողջութեան կը վնասեն, այսպիսի բանները ծախելը խստիւ կ'արգելուի: — Թէպէտ հացագործներուն համար մասնաւոր վերահսկող մը դրուեցաւ, այսու ամենայնիւ՝ ոստիկանութիւնը հսկէ, որ վերնագոյն կարգագրութեան համեմատ որոշուած օրինաւոր չափիը պահուի: — Դարձեալ՝

21. Շատ վնասներ կ'ընեն այն կենդանիներն ալ, որոնք փողոցներուն վրայ եւ հրապարակին մէջ կամ խորելով կամ աղտոտելով եւ կամ ուրիշ վնասներ ընելով զմարդիկն անհանգիստ կ'ընեն — օրինակի աղագաւ՝ հորթերը, խոզերը եւ կամ շատերուն՝ գիշերը, վզերնին զանգակիկ կրող դուարները. — զորոնք ամէն տան տէր, կամ հօտը դնելու եւ կամ տունը՝ ախոռի մէջ դնել՝ պահելու է. վասն զի, այլազգ, պիտի բռնուին ու թէ հօտի վարձքը եւ թէ պատճառած վնասները, տէրը պիտի հատուցանէ: Ուր թողունք, որ ասոնց պատճառած գժեախտութեան համար, անասնոյն տէրը պատասխանատու է:

22. Քաղքին մէջ շներու բազմութիւնը, չէ թէ միայն վտանգաւոր եւ վախնալու բան է, հապա նաեւ իրենց հաջելովը, մէկտեղ ժողո-

վուելովը, մանաւանդ գիշերները՝ ամենուն, բայց
ի մասնաւորի հիւանդաց, ուստանողաց եւ գոր-
ծող պաշտօնատեաց շատ անհանգստութիւն
կը պատճառեն: Ուստի առաջիկայովս, անանկ
կարգադրութիւն կը դրուի, որ փողոցներուն
վրայ գտնուող անտէրունց եւ թափառող
շները (գուրս առնելով՝ հետախոյզ եւ որսի
շները) սպաննուին: Շուն պահել ուղղողն, անոր
ալ միտ դնէ, որ անիկայ առանձինն, առանց
իր տիրոջն, ասդին անդին չերթայ, չթափառի:

23. Ոստիկանութեան վերատեսուչը՝ թէ
իրեն առջեւը դրուած ու թէ տասնպետներուն
տրուած հրահանգին կէտերը՝ ճշդիւ պահէ ու
պահել տայ: Ու եթէ որ տեսնէ թէ մէկ կամ
մէկալ տասնպետն իր պաշտօնն ըստ խղճի չե-
կատարեր եւ առջեւը դրուած կարգադրութիւն-
ները չե պահեր, ասանկ անհնազանդ ու իր
պաշտօնին չհամապատասխանող տասնպետը՝
քաղաքային խորհրդին զեկուցանելու է:

24. Եթէ որ որեւիցէ տեսակ պարտքի
վերաբերեալ խնդիրներ ոստիկանութեան վե-
րատեսչին առջեւն ելլեն, զգուշանալու է, որ
չըլլայ թէ զանոնք լսած ու ընդունած ատեն,
օրինաւոր դատաստանին ընթացքը վնասուի:
Զգուշանայ նոյնպէս, որ տասնպետները փոքրա-
գոյն պարտքերուն նկատմամբ եղած որոշմունք-
ները չգործադրեն, եւ ըստ կամի տուգանքներ
դնելն արգելուին:

25. Որովհետեւ տասնպետներուն դլխաւոր
պարտքն է, առ ծանուցագրին մէջ, ինչպէս

նաեւ հասարակաց ապահովութեան, կանոնա-
պահութեան եւ մաքրութեան նկատմամբ որո-
շուած կէտերուն պահպանութեանը վրայ հսկել
եւ ասոր գէմ ընողներն զգուշացընել եւ պատ-
ժել — անոր համար ամէն տասնպետ՝ իր առաջ-
նորդներուն հետ յարգութեամբ վարուի: Որով-
հետեւ թաղի առաջնորդին հետանպատշաճկեր-
պով վարուող անձն՝ եթէ պաշտօնատէր է, իր
առաջնորդին պիտի զեկուցուի, իսկ եթէ
քաղաքացի եւ հասարակ բնակիչ է, իր
արժանեացը համեմատ դրամով կամ բանտ-
արգելութեամբ եւ գաւազանահարութեամբ
պիտի պատժուի ոստիկանութեան առաջնորդէն:

Ամէն տեսակ դրամական տուգանքներուն
հատուցումն ոստիկանութեան վերատեսչին յան-
ձնուեցաւ, վերին կառավարութեան դթած
հրամանագրին համեմատ: Ուստի ոստիկանու-
թեան առաջնորդը ոչինչ կերպով եւ ոչ գէպքի
մը մէջ՝ անձի մը վրայ տուգանք պիտի դնէ,
հապա ոստիկանութեան առաջնորդին զեկուց-
մանը վրայ, քաղաքային խորհուրդը պիտի
որոշէ տուգանքը: — Աս՝ դրամական պատիժ-
ներուն մէկ երրորդ մասը, 1816երրորդ տարւոյն
կառավարչական հրահանգին համեմատ մուրա-
ցիկներու պահպանութեանը համար ժողովուելի
դրամագլխին տրուի: Մէկալ երրորդական մասը՝
քաղաքային խորհրդին. իսկ երրորդ երրորդա-
կան մասը՝ ոստիկանութեան վերատեսչին է:
Պարտաւորութիւն կը դրուի՝ ոստիկանապետին
վրայ, որ ասանկ պատիժներէն, ինչպէս նաեւ

փողոցաց տասնպետներէն զեկուցուելի — պարագայից համեմատ որոշելի փոքրագոյն — տուգանքներուն վրայօք ամէն տարի հաշիւ տայ եւ զանիկայ քաղաքային խորհրդին ներկայացընէ. որպէս զի ան հաշիւը, քաղաքային խորհրդին գաւառական գլխաւոր հաշուեկալութեան պաշտօնարանին խրկուի, զանիկայ վերաբնելու համար:

Աբքունական բարձրագոյն կառավարութեան վերատեսչին գթած հրամանովը: — Տուեալ Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային խորհրդին եւ երդուեալ հասարակութեան, 1831 տարւոյն, փետրուար 4ին գումարուած ընդհանուար ժողովքէն: — Կը հրատարակէ

Յովսէի Շիհիւեան յ. յ.
Քարտուղարի փոխանորդ:

18.

Ամենեւին տարակոյս չե վերցըներ, թէ ազգայինք — ինչպէս ամէն տեղ, անանկ ալ — Դրանսիլուանիա գաղթելէն անմիջապէս ետքը՝ տեսան հարկաւորութիւնն, որ նոր հայրենեաց մէջ, ան ատեն միայն կրնան ապահովցընել իրենց ապրուստն ու իրենց ապագան, երբ երկրին լեզուն կը սորվին. երբ ան ժողովրդան սովորութիւնները կընդունին, անոնց կրթութեանը կը մօտենան, եւ ամէն բանի մէջ՝ իրենք զիրենք երկրին ժողովրդոցը կը յարմարցընեն: — Ասկէ կրնայ մեկնուիլ, թէ ինչ պատճառի

համար, քիչ ատենի մէջ նաեւ ուղղափառ կաթուղիկէ հաւատքն ընդունեցան:

Ազգայնոց ձեռնարկու եւ ամէն բանի մէջ յառաջանալու հոգին, զիրենք դրդեց, որ կրթութեան աստիճանի մէջ ալ, գոնէ այն բարձրութեան համենին, որ բարձրութեան մէջ էին ներքնածիններն: Ու եթէ կարելի է զանոնք ալ գերազանցեն: Ասոր ընական հետեւութիւնն էր, ան ճիգն, որ իրենց տղօցը պատշաճ կրթութիւն տան. եւ զիրենք դաստիարակութեան մէջ վարժեցընեն: —

Շատ բնական է ենթադրել, որ ի սկզբան՝ քանի մը հարիւր բնակիչ ունեցող հին Պաշպալովին, ըստ մեծի մասին վալաք վարձկաններն, ինչպէս նաեւ հունդարացի ծառաները՝ դպրոց ունեցած պիտ'որ չըլւան: — Անոր համար շատ գժուարին է որոշել, թէ Պաշպալովի մէջ ե՞րբ հիմնուեցաւ առաջին դասատունը:

Բայց ձեռուընիս եղած տարեգիրներուն եւ արձանագրութեանց նայելով՝ արդէն 1730ին կը գտնենք աղջկանց դպրոց մը՝ Պաշպալով գեղին մէջ. — որ առժամանակեայ կերպով Աստուածատուր Սլնդովիչեանի տանը մէջ էր: Վարժապետներն էին հոս, Ներսէս աղային վերահսկովութեանը տակ՝ հայր Մանուէլ Միհթարայ աշակերտներէն մէկը¹:

¹ Համեմատէ Հատ. Ա. Էջ 57: — Ասոր վերաբերեալ արձանագրութեան խօսքերն են. “Խորհուրդ արինք աղջկի տղօց շգուցըին սէպն, որ ըլլա ժամանակաւոր ասվատրին սէնգովիչին տանը սէպըն, որ հոն մեծցընունք զտունը ու

Եթէ աղջկանց համար հոգ տարուեցաւ կրթարանի մը, պէտք ենք հաստատութեամբ ընդունիլ թէ արդէն տարիներով յառաջ մանչ տղոց համար ալ դպրոց մը կանգնուած պիտի ըլլայ:

Ինչպէս ինքն իրմէն կ'ենթադրուի՝ առաջին դպրոցը պարզապէս հայերէն լեզուով պէտք է որ եղած ըլլայ. որովհետեւ ուսուցիչք, միայն Մխիթարեան հայրերն էին, որոնք հունգարերէն լեզուին տեղեակ չէին:

ԺԸ. դարուն դէպ ի մէջերը, կը գտնենք հունգարացի վարժապետներ ալ: Բայց ասոնց՝ զհայ տղաքը սորվեցընելը՝ միայն Դրանսիլուանիոյ եպիսկոպոսին հրամանովը կրնար ըլլալ: — Քիչ մը ետքը՝ կը տեսնենք, որ նաեւ լատիներէն լեզուն կը սորվեցուի Եղիսաբեթուպոլսոյ դպրոցին մէջ: — Գոնէ զամ կը հետեւցընենք Պայտան եպիսկոպոսին կարգադրութենէն. որուն համեմատ — Ստեփան Պոշնախեան եկեղեցպանին դրած հիմնարկութեանը երկրորդ կէտը — կ'ամրացուի, որ հայերէն ու հունգարերէն լեզուներէն զատ, լատիներէնն ալ սորվեցուելու է:

Անշուշտ Դրանսիլուանիոյ լատին եպիսկոպոսին միջնորդութեամբն սկսաւ Եղիսաբեթուպոլսոյ դպրոցին մէջ յօրինաւոր կարգադրութիւնն՝ այն միջոցին, երբ Յովհ. Գրէչունեան Եղիսաբեթուպոլսոյ աւագերէցն 1775ին, իր

բօրդեցայ կը արվի դէպ ի ժամն եւ այլն: Եւ դրինք վէքիւ զաղացաց նօրսէան որ կատարվի եւ սորվեցնող ըլլա Հայր մանուկէն:

վեհափառութենէն Եղիսաբեթուպոլսոյ դպրոցին վերատեսուչ անուանուեցաւ: — Աս վերատեսութեան իրաւունքն, ինչպէս նաեւ սորվեցընելու կերպն ու դպրոցի շենքը կամ թէ ըսենք՝ տեղը, շատ հակառակութեան ու վիճաբանութեան պատճառ տուածէ: — Անտոնեան հարք, որոնք վենետական ազդեցութեան տակ կեցած կ'երեւան, քաղաքային հասարակութեան եւ անոր առաջնորդին — ժողովրդապետին — հետ դիմացէ դիմաց կեցած են:

Մասնաւոր մտադրութեան արժանի բանէ, Դրանսիլուանիոյ կանոնիկոսական ժողովոյն ասոր Նկատմամբ ըրած մէկ օրոշումը: Ըստ այսմ. «Որովհետեւ դպրոցներուն այցարարութիւնը, վարչութիւնն ու կարգադրութիւնը, տեղական աւագերիցուն կամ ժողովրդապետին յանձնուեցան. ուստի, անոր այցելութիւնը, վարչութիւնն ու կարգադրութիւնը՝ թէպէտ յարգելու են Անտոնեան հայրերը — բայց ժողովրդապետը հոգ տանելու է, որ այս այցարարութիւններն ու կարգադրութիւնները պատշաճ չափաւորութեամբ, հանգարտութեամբ ու սիրով ըլլուին. առանց Անտոնեան հայրերը վշտացընելու: Որուն կատարումը կը յուսացուիր: — Ասկից զատ. «Ժողովրդապետը՝ կարգ, կանոն ու եղանակաւորութիւն չույց ու չիսառնուի անոր մէջ, թէ տղոցինչպէս կը սորվեցընեն. Հապա իրենց (Հայրերուն) եռանդին ու փութոյն թողու: Իսկ եթէ անկարգութիւն մը դիտէ, պարտական է կամ զեպիսկոպոսը տեղեկացընելու եւ կամ ընդհանուր

տեղապահին ծանուցանելու։ — Դարձեալ.
“Ուսանողք՝ կիրակի ու տօնի օրերը՝ ժողովրդա-
պետական եկեղեցին խրկուխն, պատարագ տես-
նելու եւ քարող լսելու։ Այս զի պատշաճ ու
վայելու է, որ տղաք, որ եկեղեցին որ ծնած
են ի հոգեւորս, այն եկեղեցւոյն մէջ աճին, եւ
քրիստոնէական գիտութեան խորհուրդներուն
մասնակցին։ Աս այսպէս ըլլալով ալ, հարկ չկայ
որ հայրերը տղոց հետ մէկտեղ երթան, եթէ
մասնաւորապէս չեն ուզեր երթալ. հապա յանձ-
նեն զանոնք բարեպաշտ աշխարհականի մը։ Ձէ
թէ միայն հարուստներուն՝ հապա նաեւ աղ-
քատներուն տղաքն ալ, հաւասար փութով ու
սիրով սորվեցնեն եւ ընդունին դպրոց։ Մէկ
խօսքով՝ վերոյիշեալ տարրերութեանց մէջ, թէ
ժողովրդապետն ու թէ Անտոնեան հայրերն այն-
պէս վարուին, որ ասկից ետքն իր գերապայծա-
ռութեանն անհանգստութիւն չպատճառեն։ —
Տուեալ ի Գարլսպուրկ. 1775 յունիս. 17^ո։

Կանոնիկոսարանին հրամաններուն հակա-
ռակ անմիաբանութիւնները շարունակուեցան։
— Անտոնեանք 1811ին բոլորովին դադրեցու-
ցին հայրերէն սորվեցնելը։ Ուստի՝ եկեղեցական
ժողովքն աղերսագիր մը գրեց Ստեփան Ագոնց
արքեպիսկոպոսին ու ընդհանրական արբային,
որ ատակ անձի մը հրաման տայ հայրերէն լեզուն
սորվեցնելու։

Ասոր հետեւութեամբ՝ Ստեփանոս Ագոնց
հրամայեց հայրերուն, որ սորվեցնեն հայրերէն
լեզուն եւ բարոյական գիտութիւնները, բայց

իրենց վանքին մէջ։ — Սակայն քաղաքային ժո-
ղովն աս հրամանը չընդունեցաւ։ Ուստի՝ եկեղե-
ցական ժողովքը սահմանեց թէ. “Որովհէտեւ՝
նոյն իսկ գերապայծառ տէրը չուրանար, որ
հայրերն անոր համար բերուեցան մեր քաղաքն,
որ սորվեցընեն։ — բայց թէ՝ աս պարտակա-
նութիւնն որ չէնքին մէջ կատարուի՝ — գերա-
պայծառ աբբահօր կամքէն ամենեւին կախում
չունի. հապա մեր քաղաքին առաջնորդութենէն։
Անցածներէն շատ անհաճոյ կերպով տեսանք,
զգացնոք ու սորվեցանք, թէ ինչ տխուր հե-
տեւութիւններ ունեցաւ, որ քանի մը տարի հայ
դպրոցը վանքին չէնքին մէջ փոխադրուեցաւ։
Ասիկայ պատճառ եղաւ, ան՝ դրեթէ արիւնա-
հեղ հակառակութիւններուն, որոնցմով լեցուն
են մեծապատիւ Գարլսպուրկի կանոնիկոսարանին
հին գրքերը։ . . . Ուստի վախնալով անհաճոյ
ապագաներէն եւ յառաջուան խառնակութիւն-
ներէն, հայ դպրոցին՝ ժողովրդապետական տնէն,
վանք տարուիլն՝ ամենեւին չի ներուիր։ — Ու-
րիշ կողմանէ ալ, մայրն՝ ամէն տեղ ժողովրդա-
պետութիւնն է։ Ասոր թեւերուն եւ հսկողու-
թեան տակ, աւելի աճումն եւ յառաջցում
կը յուսացուի որ ըլլայ տղոց մէջ. քան եթէ որ
անիկայ, անանկ ձեռքի տակ յանձնուի, որ գուցէ
աւելի իր՝ քան թէ հասարակաց օգտին եւ
երջանկութեանը վրայ հոգ կ'ընէ։ Ու եթէ որ
տեղւոյս հայրերուն պարտականութիւնն է,
հայրերէն լեզուն ու բարոյականութիւն սորվե-
ցընել, անոր գործադրութիւնը՝ որոշեալ քարէ

պատերուն հետ չենք կրնար կապել: Եւ իրենց այս փափաքէն աւելի բան չենք կրնար հետեւ ցընել, եթէ ոչ ջան, որ տղոց պարզամիտ ծնողք ներուն կամաց կամաց աղքատանալն ու մայր եկեղեցւոյն հեղինակութեան ու յարդին ան- կումը կ'ուզեն:

Ասոր վրայ որոշուեցաւ, որ առաջիկայ յայտարարութիւնն անմիջապէս յարգելի հայ- րերուն հաղորդուի. եւ զիրենք ստիպեն, որ (1811) յունուար 28ին, բացուելի դպրոցն սկսին. — զոր եթէ չկատարեն — “Հայրե- րերուն, աս բանիս մէջ ցուցըցած անհնազանգու- թիւնն անմիջապէս հովուապետին հաղորդուի եւ իրմէն խնդրուի, որ բարեհաճի խստիւ հրա- մայելու, որ այս պարտաւորութիւնը կատարեն: Որովհետեւ այլազդ իրենց ժամանակը՝ մեր քաղ- քին մէջ անօգուտ կ'անցընեն»:

Ժողովրդապետին ու եկեղեցական հասա- րակութեան ընդդիմութիւնն, ինչպէս կ'երեւայ, պարապ բան էր. որովհետեւ Անտօնեանը յա- ջորդ տարիներուն մէջ ալ՝ իրենց վանքին մէջ կը սորվեցընէին: Ու ոչ առանց պատճառի:

Հասարակութիւնը՝ թէպէտ մէկ կողմանէ խստիւ կը կապուէր իր հայ ըլլալուն եւ կը փա- փաքէր որ ազգայինք գիտնան իրենց մայրենի լեզուն. բայց մէկալ կողմանէ հաստատութեամբ կը պահանջէր. որ անկախ ըլլայ հայրերէն իր դործքերուն մէջ:

Երկու զուգահեռական եւ հաւասարապէս գործող դպրոց կը գտնենք Եղիսաբեթուպոլսց

մէջ, գէպ ի 1820ին կողմերը: — Տղաք՝ նախ հայերէն լեզուն եւ կրօնագիտութիւն կը սորվին կրօնաւորաց քով: Ասոր վրայ՝ հասարակութեան դպրոցին մէջ կը սորվին հունգարերէնն ու լա- տիներէնը:

Հայրերուն ցուցուցած գաղջութիւնը շատ կը խրտեցընէ զքաղաքային հասարակութիւնը: Ու նորէն եւ նորէն կ'ուզեն որ հայ դպրոցը՝ վանքէն փոխադրուի: — Քաղաքային վարչու- թիւնը հեղինակութիւն կ'ուզէ բանեցընել Մխի- թարեանց դպրոցին նաեւ ներքին գործառնու- թիւններուն վրայ ալ: Ուստի կը սահմանէ, օրի- նակի աղագաւ, սորվեցընելու ժամանակը. — ու չի թողուր, որ անանկ տղայ մը սորվի հուն- գարերէն լեզուն, որն որ Անտօնեանց վկայա- գրով՝ չ'ապացուցաներ, որ արդէն գիտէ հայ- երէն կարդալ գրել. եւ այլն:

Մէկ կողմանէ քաղաքային վարչութեան եւ եկեղեցական իշխանութեան ու մէկալ կող- մանէ Մխիթարեան միաբանութեան մէջ եղած հակառակութեան ու անմիաբանութեան հոգիէն կրնանք հետեւցընել, թէ ինչչափ անհնատու- թիւն ու դառնութիւն պէտք է որ պատճառած ըլլայ հայրերուն՝ ան ջանքն՝ որ ազգային տղոց հայերէն լեզուն սորվեցընեն, եւ զիրենք գոնէ այնչափի հասցընեն, որ կարդալ գրել սորվելէն զատ հունգարերէն չգիտցող վարդապետաց իրենց ծնողաց ու օտարներուն հետ հայերէն խօսին: — Բայց ափսոս որ չճանչցուեցաւ իրենց արդիւնքն, ու շնորհակալութեան եւ երախ-

տեաց տեղ՝ գտան հակառակութիւն եւ ընդդիմութիւն, եկեղեցական ու աշխարհական իշխանութեան կողմանէ:

Տարակոյս չկայ, որ վարդապետներուն մի միայն նպատակն էր որ ազգային լեզուն ու ոգին վերականգնեն ու վառ պահեն, արդէն լեզունին ըստ բաւականի մոռցած ու կորսնցուցած ազգայշնոց հոգւոյն ու սրտին մէջ: Բայց եղածներէն յայտնապէս կրնանք տեսնել, թէ ասոր հակառակ էին, թէ քաղաքային վարչութիւնն, ու թէ եկեղեցական իշխանութիւնը: — Կամ անոր համար, վասն զի տէրութեան աշքը մօնել՝ եւ հունգարական ազգին առջեւ հաճոյ ըլլալ կ'ուզէին. Կամ, վասն զի ձանձրացած էին հայրերէն. — Եւ կամ վերջապէս վասն զի գուցէ, արդէն այն միջոցին սկսած էր, ազգայնոց մաքին մէջ որոճաւ ան պարապ գաղափարը՝ թէ հայ լեզուն՝ բանի մը չի ծառայեր, ու թէ աս լեզուով մարդ՝ ոչ աւելի իմաստուն եւ ոչ ալ աւելի տիմար կ'ըլլայ:

Վենետիկոյ Միկթարեանց՝ Եղիսաբեթուապոլսոյ ուսումնական կենաց եւ յառաջադիմութեան նկատմամբ ունեցած ջանքին վրայօք շատ հետաքրքրական բան կը կարդանք պարբերական թերթի մը մէջ:

Ասոր նայելով՝ արդէն նախընթաց գարուն դէպ ի սկիզբները՝ մանաւանդ թէ ծլ, դարուն վերջերը, Հ. Միքայել Զամշեան վարդապետը՝ շատ աշխատած ըլլայ, որ հոն ուսումնական թեմարան մը կանգնէ հայ պատանեկաց համար:

Աս վախճանաւ, ինչպէս որ յիշեալ ամսաթերթին մէջ կը կարդանք, ատենական ճառ մը խօսած է քաղաքին աղաշաներուն առջեւը:

Սակայն՝ մեզի այս բանս շատ անհաւական կ'երեւայ: — Թէպէտ ճառը՝ տպագրութեամբ առջեւնիս կցցած է. բայց ինչպէս կը կարծենք, անիկայ ետքի տարիներու —, մանաւանդ թէ մեր օրերը շարադրուած — գործք է: Կախ. կը տարակուսինք՝ որ արդեօք Հ. Միքայել Զամշեան պատմագիրը՝ Պաշպալով ճանչցած ու իրօք հոն եկած, ապրած է: Երրորդ, յիշեալ ճառին հետքը՝ չենք գտներ տեղ մը. ոչ քաղաքային դիւանին, ոչ հայ ժողովրդապետական յիշատակարաններուն, ոչ քաղաքին արձանագրութիւններուն եւ ոչ ալ Միսիթարեանց վանատան մէջ: Երրորդ. մեզի շատ անհաւանական կ'երեւայ. թէ նոյն ճառն, այնպէս, ինչպէս որ յիշեալ թերթը յառաջ կը բերէ՝ կարդացուած ըլլայ քաղաքային հասարակութեան առջեւը: Ինչու որ, ան՝ մաքուր, գրաբար լեզուն, որով գրուած է, չէ թէ միայն հիմակ, այլ նաեւ այն միջոցին ոչ ոք կրնար հասկնալ: — Եղիսաբեթուապոլսոյ քաղաքացեաց առջեւ գրաբար լեզուով անանկ բան մը կարդալ, հաւասար էր՝ հնդկերէն կամ արաբերէն բան մը կարդացն հետ: Ուստի անհնարին է, որ առաջիկայ ճառը — եթէ իրօք գրուած ալ է, թղթի վրայ — կարդացուած ըլլայ հասարակութեան առջեւ + որովհետեւ ամենեւին նշանակութիւն մը չըներ:

Այսու ամենայնիւ կարեւոր կը համարիմ. այս — մէկ կողմանէ երեւակայական գաղափարներով լեցուն, բայց մէկալ կողմանէ աղէկ մտածութեան եւ ասութեան կերպեր ու լաւ պարբերութիւններ պարունակող — վերջի աստիճանի ընդարձակ ճառին, համառօտ բովանդակութիւնը՝ կամ թէ ըսենք, ամենէն նշանաւոր կէտերն ընթերցողաց առջեւը դնել: —

Արդ՝ արեւելեան ճամարտակութեամբ գրուած երկայն նախերգութենէ մ'ետեւ՝ այսպէս կը շարունակուի ճառաբանութիւնը.

... «Քաղաքդ երջանկացեալ... մէնդ միայն ի վերայ աշխարհի... զի՞նչ խնդրես եւ որոյ պնդեալ ես զհետ: Մի միայն է որով հաստատի քոյդ ամրութիւն. եւ այն միայն է զոր դու ոչ խնդրես եւ ոչ կամիս խնդրել... ընդ այնր՝ այնպիսում պնդեալ ես զհետ, որ ամրութեանդ ոչ միայն չնպաստէ այլ եւ վեսէ: Ամրութիւն եւ հաստատութիւն այսր քաղաքի՝ է ունել դպրատուն կատարեալ երկուց լեզուաց՝ լատինականին եւ հայկականին, կամ ասացից Աքատէմիա, յորում մարզեսցին մանկունք՝ բարի կրթութեամբ ըստ հոգւոյ եւ ըստ մարմնոյ՝ յամենայն մակացութիւնս եւ յաղատական արուեստս՝ ի լեզու լատինական եւ հայկական: Եւ ընդ հակառակն այսորիկ՝ վես եւ վտանգ հաստատութեան քաղաքիս է՝ չունել զայսպիսի դպրատուն յինքեան եւ տարաբնակ ցրուել զմանկունս յայլեւայլ քաղաքս: Իսկ թէ զի՞նչ օգուտ ի միջն՝ եւ զի՞նչ վես ի միւսոյն

յառաջ գայցէ, յայտնապէս կարէք տեսանել: ...

Ա... Ճշմարիտ է, զի գէթ քսան մանկունք ի քաղաքէ աստի առաքին յայլս՝ վասն ուսանելց ի դպրատան, ի Վիեննա, ի Բեշտ, ի Սեպին եւն. եւ վասն քսանից այսոցիկ յիւրաքանչիւր ամի գոնէ 3000 դահեկանք գնան ի քաղաքէ աստի յայլ քաղաք, կամ ասացից՝ ի քաղաքացւոց աստի պակասին այսակի դրամք:... Արդ՝ ո՞ր իշխանութիւնք կամ ո՞ր քաղաքք չունիցին փոյթ մեծ, զի որ իւրեանցն է ստացուած, մի անցցէ յայլ թագաւորութիւնս:... Հայեսցուք ի կառավարութիւն մերումն կայսեր, որ աբքայից արքայ վերաձայնի... որ քան զամենայն տէրութիւնս փարթամագոյն անուանակոչի, ո՞րքան զգուշութիւն ունի, զի մի յայլ թագաւորութիւն հեղցին իւրայ երկրի դրամք եւ մեծութիւնք: Զայս եւ յայլ մեծամեծ թագաւորութիւնս տեսանեմ...»

...Ո՞րչափ է մերս փարթամութիւն եւ որով ճանապարհաւ ստացեալ ունին զգրամն՝ որք փարթամն ասին ի քաղաքիս: Եւ զիարդ է, զի մեք... կամիցիմք՝ զորս ունիմքն՝ յայլ տէրութիւնս անցուցանել:... Եթէ աստ լինէր շինութիւն դպրատան, այն ամենայն դրամք՝ որք ի քաղաքէ աստի յայլ քաղաքս հեղուն եւ զեղուն ի պէտս դպրութեան աստ մնային:... Այս ոչ փոքր ինչ է...:

...Պարտ է... եւ ի մեծագոյնն եւս հայել: Ի համբաւել անուան այսր դպրատան... քանի...»

մեծատունք Հայոց հանդերձեալ իցեն առաքել զորդիս իւրեանց աստ...: Այժմ իսկ քանիք կան ողբ այսմ սպասեն, այսմ փափաքին:

Բ... Զի՞նչ կարծէք, ով արդեօք գիտիցէ, թէ կայցէ աստ քաղաք Հայոց, քաղաք անուանեալ Եղիսարեթ կամ Պաշվալով: Յաշխարհին օսմանցւոց, մարաց, պարսից, արաբացւոց... յորս ըրջեցայ, ոչ ոք գիտէ ինչ զայսմանէ...: Այլ եթէ բացցի աստ դպրոց... հռչակեսցի անուն սորա, ոչ իրեւ հասարակ քաղաքի... այլ իրբեւ այնպիսի քաղաքի՝ յորում հիմնի ազնուականութիւն... աւանդի իմաստութիւն... ծագէ լոյս բանաւորական կենաց... պայծառանայ հայկազնեայց վայելութիւն...: Այնուհետեւ բովանդակ ազգ մեր հայի ի սա իրբեւ ի մայր, սմա ցանկայ, զսա փափաքի... ի սմա յօժարի բնակիլ: Ո՛րչափ տունք կան Հայոց ձանձրացեալք ի բռնութենէ այլոց ազգաց...: Եթէ զսա տեսցեն պայծառացեալ իմաստութեամբ՝ ի սա փութան, զսա ինդրեն... եթէ ոչ ամենեքին գէթ բազումք. մանաւանդ որ մեծատունք են. եւ անկարօտք շահավաճառութեան: Եթէ զորդիս իւրեանց առաքեսցեն այսր, զիսի նոցա եւ ինքեանք ժամանեն եւ հանգին ի սմա, իրբեւ ի նաւահանգիստ խաղաղութեան:

... Որպիսի ինչ երեւի այժմ այս քաղաք յաշս գերմանացւոց եւ Մաճառաց, տեղի՝ յորում բնակին վաճառականք, ապա թէ դպրատուն փայլեսցի յիմաստութեան եւ գիտու-

թեան... պատկառեսցին ի սմանէ, բարձրագոյնս խօսեսցին... եւ ի յիշել զանուն սորա՝ ուշ դիցեն թէ զորմէ խօսին:...

Գ. Հայեսցուք եւ յարդիւնս արգասեաց քաղաքիս: Զի՞նչ պտղաբերի ի քաղաքէս... ի վենետիկյ ուլոնք, հայելիք... յՈւնկարիոյ՝ ոսկի, պղինձ... ի գերմանիոյ՝ երկաթ, սնդիկ... սյոնպէս եւ յայլ աշխարհաց այլ ինչ: Զի՞նչ ապա աստի: Ոչ ինչ: Վաճառականք եւ եթ սփոփին աստ եւ անդ. շահին այս եւ շահեցուցանեն, այլ այս չեն արգասիք քաղաքին:... Այս քաղաք արդարեւ ոչ ընծայեցուցանէ ինչ, բայց կարէ ընծայեցուցանել զմարդիկ, այսինքն են՝ ուսեալ անձինք, իմաստունք եւ վարժք: Ընդէր է մեզ, զոր կարեմք ընծայել ի քաղաքէ աստի մերմէ, յայլոց քաղաքաց մուրանալ...: Ո՛չ իսկ արժան էր մեզ պարծիլ, թէ յընծայել այլոց քաղաքաց զայլ ինչ, մեք ընծայեմք... զմարդիկ: Սյոյն այս մի ինչ թուեսցի ձեզ թեթեւ եւ փոքր, զի թէ մեծ է վաճառ հանել ի քաղաքէ, քանի եւս մեծ իցէ հանել մարդիկ, որոց վասն են վաճառք:

Հէքիմօղու Խպրահիմ փաշայ անուն եպարքոս կոստանդինուպոլսոյ՝ եհարց յաւուր միում ցթարութիւն ամիրայն Չօպանօղու... Յիւրաքանչիւր քաղաքաց՝ ասէ, ելանեն բարիք, զինչ բարի է այն որ ելանէ ի քաղաքէ ձերմէ յԱկնայ: Պատասխանի ետ այրն խորագէտ. Զելանեն, ասէ, բարիք ի քաղաքէ մերմէ, այլ բարի մարդիկ որոց վասն են բարիք:...

Դ... Մանկունք քաղաքիս՝ որք յայլ տեղիս առաքին եւ ի նոսին մնանին, զի՞նչ ուսանիցին... Նախ առաջին, գաղջութիւն, կամ ասացից՝ անջերմեռանդութիւն։ Որք յառաջն յաղօթս փութային եւ ի տեսութիւն պատարագի, յետ այնորիկ ի հեռուստ շրջին, աւելորդ իմն համարին զայնպիսին, մանաւանդ թէ իրեւ ընդունայն ծանրաբեռնութիւն, գիւտ մարդկան, նիւթ ծաղր եւ արհամարհանաց...։ 2. Թուլութիւն ի հաւատու. յորմէ իրը ի խթանէ վարեալ՝ ընդ առասպելս դասեն ինչ ի հաւատալեց. զանպատեհս եւս խօսին զայնցանէ։ 3. Անկարգութիւն ի քրիստոնէական վարս եւ ի բարոյական գնացս. զորոց յաւէտ պարտ է լուել՝ քան ի յայտ ածել։ 4. Ամբարտաւանութիւն... ի սիրտու, արհամարհելով զծերագոյնս եւ զմեծամեծս քաղաքիս, որք չիցեն ըստ իւրեանց մարզութեան շրջեալ ի գպրոց։ 5. Մոռացութիւն հայկական լեզուի. ընդ նմին եւ անտեղեկութիւն ի սպառ ազգիս հանգամանաց։ 6. Ցրտութիւն առ ազգն, զի յայլ ազգս մարզելով եւ զնոցին կաթն դիելով՝ ի նոսա յարին եւ զազդ իւրեանց արհամարհեն։ 7. Տաղոկութիւն առ քաղաք իւրեանց, զի ի մեծամեծ քաղաքս կենցաղավարելով եւ զնոցայն վարս զգենլով, ընդ այնս հաճին եւ ի նոսին մօտաւորել փափաքին... Եւ եթէ չունէին զտուն եւ զծնողս, կարծեմ եւ ոչ իսկ դառնային այսր, եւ ոչ եւս յիշեին զսա...։ 8... Անհաճութիւն մնալոյ ի քաղաքի աստ եւ հաճութիւն

մնալոյ յայլ քաղաքս...։ Աչօք տեսի զոմանս ի Դըմըշվար, ի Սիպին, ի Տեւա եւ որ շուրջ զնոքօք աւանք... որք ոչ միայն օտարացեալ երեւէին, այլ եւ յօտարութեան իւրեանց մնալ հաճէին. եւ ծանր էր նոցա յիշել եւս զընծայեցուցիչ իւրեանց զայս քաղաք։ Թող զայնոսիկ... որք յաւանս Մաճառաց են ցրուեալ։... Այլ, սոքա վասն վաճառականութեան նստին յայնոսիկ քաղաքս, բայց ընդ վաճառականութեան վաճառեն եւ զհայութիւն իւրեանց...։ 9.... Տպաւորութիւն բնաւորութեան այլոց ազգաց. մինչեւ երեւել նոցա ոչ եւս այն՝ որ էին... այլ այն... որ չէին։ 10. Այլատարաղ իմն կենցաղավարութիւն... նոր իմն քաղաքականութիւն անհամաձայն բնաւորութեան իւրեանց եւ անյարմար բնակչաց քաղաքիս եւ անպատեհ հայկականութեան. որով իրեւեւ ագուաւք սիրամարդացեալք կամին երեւիլ իմն... որ աւերիչն է եւ ոչ շինիչ։ 11. Կորասիրութիւն, ոչ եթէ բնաւոր եւ կարեւոր իրաց, այլ ընդունայն զարդուց... զգեստուց... ծախուց եւ այլն եւ այլն։ 12. Անաշխատասիրութիւն. զի փափուկ մնանելով՝ առաւել ի հանգիստ քան յաշխատանս յօժարամուն։ Խսկ այս քաղաք աշխատասիրութեամբ շինեալ է եւ նովին պահի։ Բազում եւ այլ ինչ է, որ յաւէտ մտօք կարէ կշոիլ...։ Այս ամենայն ահա իւրեանց է, զոր ուսանինն...։ Եթէ ի քաղաքի աստ կանգնեսցի դպրատուն, կամ... Աքատէմիա, ամենայնի սոցա փոխադարձ բարին յաջողեսցի։ Ա. փոխանակ գաղջութեան

ջերմեռանդութիւն։ Ամենեքին որբ անդ ուսանիցին, ջերմեռանդութեամբ բորբոքեալ երեւեցին... առ հոգեւորական կեանս... առ ժամերգութիւնս... առ խորհուրդս եկեղեցւոյ եւ այլն։ Բ. փոխանակ թուլութեան հաւատոյ՝ հաստատութիւն ուղղափառ ճշմարտութեան ի բանս եւ ի գնացս։ Գ. փոխանակ անպարկեցտութեան՝ լուսափայլութիւն պարկեցտութեան եւ համեստութեան, մինչ գրեթէ իրբեւ զհրեցտակ Աստուծոյ երեւել նոցա։ Դ. փոխանակ ամբարտաւանութեան՝ գեղեցիկ խոնարհութիւն, փոքունց առ մեծամեծան զիջողութիւն, երիտասարդաց առ ծերս յարգութիւն...։ Ե. փոխանակ մոռացութեան հայկական լեզուագիտութեան քաջ հայկաբանութիւն եւ հայկական իրաց անվթար տեղեկութիւն...։ Զ. փոխանակ ցրառութեան առ աղդն՝ առ նոյն ջերմութիւն, զի զիւրեանց մօր՝ զհայրցն ասեմ զկաթն յինքեանս ձգերզվ եւ ի նմին սնանելով ի նոյն ջերանին եւ զնոյն ինքեանց բարի համարին։ Է. փոխանակ տաղտկութեան առ քաղաքիւրեանց զուարթագին փափաքողութիւն առ ի նոյն։ Ը. փոխանակ տհաճութեան առ իւրեանցն բնակելը՝ ցանկալի հաճութիւն առ նոսին կեանս վարելց...։ Թ. փոխանակ տպաւորութեան՝ բարի բոււսոյ բերումն... ըստ... բնաւորութեան թորգոմական աղին...։ Ժ. փոխանակ այլատարազ եւ նորատեսակ կենցաղավարութեան... կենցաղավարութիւն անցը եւ կեանք քաղցր եւ վարմունք

շահողականք։ ԺԱ. փոխանակ ընդունայն նորասիրութեան, սէր իմաստութեան, սէր տեղեկութեան մեծամեծ իրաց, սէր կատարելութեան եւ այլն։ ԺԲ. փոխանակ անաշխատասիրութեան փոյթ ջանացողութեան յամենայն իրս օգտակարս եւ ի շնչնարարս։ Ա. յաշափ... բարեմասնութեամբ փայլեալ երեւեսցի քաղաքս ի տնկագործութեան դպրոցի։

Ե... բարի շինութիւն քաղաքացեաց ի տեսանել նոցա զընթացս ուսանողացն։ Ո'վ թէ՛ ի շրջել մանկանց միատարազ զգեստուք, միակերպ շարժուածովք, զցդ զցդ պարկեցտ եւ համեստ գնացիւք... զինչ շինութիւն ոչ առնուցուք։ Ի հանդիսանալ նոցա ի հարցմունս... յոր ցնծութիւն ոչ ցնծասցեն տեսողք. քանի եւս եւ ծնողք նոցա։

Արդ զայսպիսի եւ զայսպան բարի տեսանելով մեր առաջն չիցէ՛ մեղ արժան ի նոյն յօժարամտիլ... յոր հիմնի հաստատութիւն քաղաքին եւ փառաւորութիւն այսր փոքուհասարակութեան եւ աճումն այսր բարի ժողովրդեան...։ Քանի՛ քանի գժուարին իրաց ձեռն էարկ քաղաքս՝ քրտնաշան աշխատանօք, բազմապատիկ ծախիւք... եւ զինչ անտի շահ։ Շահ արդարեւ, այլ ոչ այնպիսի որ համեմատեսցի այսմ...։ Առանց սորա զայն ամենայն, զոր քրտամիք շահեցաք, անքիրտն կորուսանեմք. սովակ՝ զոր շահեցաքս, փառաւորագոյնս պահեմք։ Ով այժմ արդելուցու զձեռս մեր առ ի սոյն յառաջադիր լինելց։ Ոչ ոք։ Ապաքն

ամենեքին յօժարիմք յայս, զի ճանաչեմք, թէ այս է մեղ բարի, եւ սովաւ պահին այն բարիկ՝ զորս մեծ համարիք։ Զիցէ ապա արժան զյօժարութիւն մեր ի գոյութիւն հպեցուցանել... ... Որ ոք գիտիցէ զբարին եւ ոչ առնիցէ, մեղք են նմա։ Մի կարծէք թէ զայս ասէ առաքեան հայելով սոսկ ի պահպանութիւն պատուիրանաց... զի հային յայն ամենայն, որ է հարկաւոր բարի յու եւ իցէ կարգի։ Եթէ ոք գիտացէ թէ այս ինչ բարի է վասն տան իւրս, առանց որոյ վտանգի տուն իւր, եւ ոչ արացէ՝ մեղք են նմա, այսինքն, վտանգ եւ վնաս...։ Ըստ այսմ եւ որ տէր է քաղաքի եւ հոգատար հասարակութեան, եթէ գիտացէ՝ թէ այս ինչ բարի է, առանց որոյ վտանգի հասարակութիւնն, եւ ոչ արացէ, մեղք են նմա. այսինքն վնաս մեծ։ Տէր էք այսր փոքրու հասարակութեան եւ հոգատար. եւ ի ձեռու ձեր է հասարակութիւն սորա...։ Եւ գիտակ իսկ էք թէ առաջի եղեալս մեր՝ բարի է հասարակութեանս, առանց որոյ վտանգ գուշակի, վտանգ աղքատութեան... տարագնացութեան բաղմաց... տաղտկութեան հայկականութեան... ցրտութեան ազգայնոց եւ պյն. մեղք է ապա ոչ առնելդ...։

Եթէ տէր էք հասարակութեանդ, արժան է տէրանցդ ցուցանել զտէրութիւն ձեր ի գործադրութիւն այսր։ Կառավար էք քաղաքիս, արժան է կառավարչացդ յայտնի առնել զկառավարութիւն ձեր յայսպիսի ծանր իրողու-

թեան։ զեկավար էք այսր նաւու, արժան է ձեղ ուղեւորել յայն՝ որ նաւահանգիստն է սորա։ Գլուխ էք մարմնոյս գեղեցկութեան, արժան է ազգել ի բարեչափութիւն անդամոց զայս մնունդ կենդանական։ Սիւնք էք հաստատութեան վայելուշ շինուածոյս, սովաւ միայն կարող էք անկործան պահել զսա։

Մի համարիք թէ իրբեւ մարդիկ եւ կամ իրը մարդկային հնարինք ունիցիք հաստատել զսա, այլ իրբեւ փոխանորդք ամենարուեստ ճարտարապետին... առաջնորդեալք... ամենակարող տեսչութեամբ բոլորեցունց, եւ ինսամարկեալք ի պաշտպանողական հովանաւորութենէ Տիրամօր... եւ նպաստաւորեալք ի բարեխօսութենէ հօր մերոյ սրբոյ Լուսաւորչի եւ մօրս մերոյ սրբուհոյ Եղիսարեթի եւ ամենայն սրբոց։ Առ որս... զայս... գուշնաքեայ... հատուածս բանի ի բաղձանաց սրտիս ինսկաւորեալ՝ ընդունելութեան սորին փափաքիմ...։¹

Ազգայնոց՝ բաւական ինքնակաց մտածութեան նշանը կը տեսնուի, որ քիչ մը ետքը (1820 մայ. 2.) կը սկսին զգալ գերմաներէն լեզուին հարկաւորութիւնը։ Մտադրութեան արժանի է իրենց աս բաղձանքին պատճառը.

¹ Տես Բազմավեպ 1896. Թիւ 5. էջ 151—158։ — Ինչպէս վերն ըսմէք. Ճատին միայն գլխաւոր կէտերն առաջ ենք գործոյս մէջ։ — Եմբողջ գրութիւնն անանի երեւոյթու հոտ մ'ունի, իրբեւ թէ ուսուցիչը ճարտասանութիւն սորվող ալակերտին առջեւ գրած ըլլայ շարադրելու սաքնարանը “Ցուցընել թէ Եղիսարեթուպոլիս հայաքաղաքը անհրաժեշտ հարկաւորութիւն ունի Ճեմարանի մը”։

“Մեր քաղքին մէջ գերմաներէն դպրոց մը՝ մեր տղոցն երջանկութեանը նկատմամբ անհրաժեշտ հարկաւոր է — թող եւ զայն որ մենք՝ ըստ մեծի մասին վաճառականութիւն ընելու կը պարտաւորուինք:” Իրենց յատակագիծն անմիջապէս կը գործադրեն, այնու, որ նոր դաս. մը (դպրոց) կը կանգնեն գերմաներէն լեզուի համար: Աս գերմաներէն դասը կանգուն կը կենայ ասկից ետքն ալ. որովհետեւ յաջորդ տարիներու մէջ գերմաներէն լեզուի ուսուցիչներու կը հանդիպինք:

Ասոնք յայտնի նշաններն են, ազդին յառաջադիմութեան: Ինչու որ թէպէտ հասարակութիւնը շատ կը կպչէր իր ազդային լեզուին, ի վերայ այսր ամենայնի ինք զինք պարագաներու յարմարցընելու կը ջանար: Ասկից զատ կը ճգնէր որ իր տղօքը դաստիարակութիւնն՝ անբարձրութեան աստիճանին հասցընէ, որ զինք՝ մտաւոր զարգացման մէջ, շրջակայ դրացիներուն մօտեցընէ եւ հաւասարցընէ: — — —

Համակրթութեան ջանքը՝ չէ թէ միայն մանչ տղոց վրայ տարածուեցաւ, հապա ինչպէս տեսանք — արդէն ԺԸ դարուն դէպ ի սկիզբները — նաեւ աղջիկ տղոց վրայ ալ: — 1760ին կը կարգադրուի, որ զաղջիկ տղաք սորվեցընելք՝ մանչ տղոցմէ բաժնուի: Կ'երեւայ թէ ան բաժնելը — որն որ տարակցոյ չկայ թէ վերջի աստիճանի շրջահայեցութեան նշան է — աս միջոցին մէջ մնացական բան մ'եղած պիտի չըլլայ, որովհետեւ նորէն ու նորէն կը կրկնուի:

աս հրամանը: — Աղջկանց դպրոցին մէջ կանայք ու արք կը սորվեցընէին: Չորրորդ տարին մընցընող աղջիկներն՝ արդէն դպրոց կ'ընդունուելին՝ հայերէն սորվելու համար. — յաջորդ տարիները կը սորվէին ասոնք հունգարերէն ու գերմաններէն լեզուները:

Եպիսկոպոսական այցարարութեան պատճէն մը կը յիշէ երկու վարպետուհի: — Պ. ԱՂ. Ռափայէլեան 1827ին 2000 ֆիորին կը զետեղէ Եղիսարեթուպոլսոց քաղաքային հասարակութեան արկղը՝ աղջիկ տղոց կրթութեանը համար:

Կը ներփակեմ ընթերցողաց գիտութեանը համար, 1827 մայ. 11ին, վերին կառավարութեան հաստատութեամբ ամրացուած հիմնարկութեան թուղթը — որուն վրայ՝ ինչպէս քիչ մը ետքը պիտի տեսնենք — Ռափայէլեան վարժարանին տուչութեան թղթին մէջ ալ յիշատակութիւն կայ: — Ասոր թարգմանութիւնը չետեւեալն է:

“Մենք Եղիսարեթուպոլիս ազատ թագաւորական քաղքին խորհրդանոցն ու քաղաքարաշխութիւնը՝ առաջիկայ գրութեամբ կը ծանուցանենք առանձնականաց եւ ան ամենուն, որոնց կը պատկանի, թէ այսօրուան օրս՝ Աղեքսանդր Ռափայէլ անգլիական ասպետէն — մշտնջենաւորապէս եւ անյետսկոչելի կերպով, մնայուն հիմնարկութեան տիտղոսով 5000 ռենական ֆիորին իրապէս ընդունեցանք քաղքին տնտեսական արկղին մէջ 6% առհարիւրչեայով: —

Որովհետեւ յիշեալ բարերարին եւ հիմնարկուին նպատակն ու անփոփոխելի փափաքն ան է, որ վերը յիշուած գումարին տարեկան շահերը՝ պարզապէս ու մի միայն Եղիսաբեթուպոլսոյ հայ օրիորդաց դաստիարակութեանն, անոնց կրօնական ու բարոյական ուսման մէջ ըլլալի յառաջադիմութեանը գործածուի — անոր համար Եղիսաբեթուպոլսոյ այս նոր դպրոցը — մեր շնորհակալութեան զգացման յայտարարութիւնը ցուցընելու համար — մշտնջենաւոր ժամանակաց համար՝ Ռափայէլեան հիմնարկութիւն կ'ուզենք անուանել:

Ասկից զատ՝ որովհետեւ շատ անգամ յիշուած բարերարն, այն ներքին համոզման մէջ է, թէ լաւ դաստիարակութիւնն՝ եկեղեցականաց կը վերաբերի — եւ մեր քաղքին հիմնակուան ժողովրդապետն զԱւերապ. Տէր Յովհ. Գապտէպովիեան կանոնիկուն ու աւագերէցն, իրբեւ իր մտերիմ բարեկամն ու եղբայրը կը պատուէ — անոր համար, այս հիմնարկութեան վերին հսկողութիւնը յիշեալ աւագերիցուն կ'ուզէ յանձնել՝ այնպիսի կերպով մ'որ, ցորչափի կ'ապրի — հիմնարկուին հեռաւորութեանն ատեն — վարժապետու հիներն ընտրեն ու անուանելը՝ ինչպէս նաեւ դաստուութեան ընթացքն, իր իմաստութեան եւ եռանդեանը համեմատ ըլլայ ու կարգադրուի:

Եթէ յիշեալ հիմնարկուն եւ պաշտպանն, աս նպատակին համար, ասկից ետքն, ինչ ալ որ խրկէ դպրոցին, միշտ այս վախճանի դար-

ձուի — թէ որ այլազգ՝ ինք հիմնադիրը, ուրիշ կարգադրութիւն չ'ըներ: — Եւ ասոր նկատմամբ պիտի չընդունինք ու պիտի չձանձնանք ոչ ինչ պայման, մեկնութիւն կամ շնորհք: — Ուստի աս՝ մեր յատուկ ձեռօք ու քաղքին սովորեալ կնիքովը ամրացուած շնորհակալութեան եւ ճանաչման թուղթը կու տանք — Եղիսաբեթուպոլսոյ խորհրդեան ու հասարակութեան ժողովքէն 1827 ապրիլ 23.

8. Կ.

Պատրիարքական յ. Յ.

Գլխաւոր դատաւոր:

Պէտրոս Պատրիարքական յ. Յ.

Գլխաւոր պաշտպան:

Ղազարոս Զեդէեան յ. Յ.

Խորհրդական:

Յովհէ Զեդէեան յ. Յ.

Գլխ. քարտուղար:

Հիմնարկութիւնը՝ Ռափայէլեանին ձեռօք յաջորդ վաւերացուցմամբ հարազատագործուեցաւ:

“Թէ այս ընդօրինակութիւնը, Եղիսաբեթուպոլսոյ պատուելի քաղքին խորհրդեան եւ հասարակութեան ձեռօք տուած պատճենին բնագրին ամէն կէտերուն համեմատ է, եւ ըստ հետեւորդի՝ թէ իրօք տուած եմ մեծարգոյ խորհրդին եւ աղնուական քաղաքաբաշնութեան 5000 ֆիորինը, մշտնջենապէս ու ետ չառնուելու կերպով՝ Ռափայէլեան հիմնարկութիւն

անունի՝ տակ, Եղիսաբեթուպոլսոյ հայ աղջկի տղոց դաստիարակութեանը գարձընելու համար — եւ թէ աս տուչութիւնն երբեք ուրիշ բանի գործածելու հրաման չկայ — այսու՝ իրաց մշտնջենաւոր յիշատակին համար, յատուկ ձեռքիս ստորագրութեամբն ու սովորեալ կնիքովս կը վաւերացընեմ ու կ'ամրացընեմ։

Տ. Կ.

Եղիսաբեթուպութիւն յ. Յ. Հ.

Թէ հիմնադիրն, ինչ կերպով կը փափաքէր որ ըլլայ դաստիարակութիւնը, կը յայտնէ 1841ին, գրած մէկ թղթին մէջ՝ յաջորդ կերպով։

Սաստիկ կը փափաքէի, որ աղջկանց դաստիարակութեան համար, մնայուն բնակութեան տեղ մը հոգամ իմ ծախքովս։ — որ ասկէ տասը տարի յառաջ յաջողեցաւ։ Աս բանս հիմնակ, յաջորդ կերպով կ'ուղեմ կանոնաւորել։

1. Համոզուելով՝ որ Եղիսաբեթուպոլսոյ իդական սեռը նուազ բախտաւոր է, — եւ մասնաւորապէս անոնք՝ որոնց ծնողքն աղքատ են — անոր համար, բարեյիշատակ աւագերէց ժողովրդապետին խորհրդին հետեւելով, խոստումն կատարեցի անանկ կերպով մ'որ 2000 ֆիորինով առանձնական տուն մը գնեցի վարժապետուհին ընակութեանը համար։ — Ասոր գլխաւոր պարտքը պիտի ըլլայ՝ աշկերտուհիները կրօնական — բարոյական դիտութեանց մէջ սորվեցընել։ ու աշխատիլ, որ իրենց հասակին համեմատ՝ ժամանակաւ, հոս տեղի աւագերէց

ժողովրդապետին միջնորդութեամբը՝ բարձրագոյն դասերուն անցնին. եւ կարենան սորվել, իրենց մայրենի լեզուեն զատ՝ երկրին խօսած հունգարերէն լեզուն եւ ձեռագործ։ Միշտ աշունդուն առջեւ ունենալով Քրիստոսի պատուերը թէ. “Խնդրեցէք նաև զարգայութիւն Աստուծոյ։”

Անոր համար վարպետուհոյն գլխաւոր գործքն ըլլայ, կանանց սեռին վայել համեստութիւն։ Աստուծոյ՝ ընկերին եւ ինք իրեն նկատմամբ ունեցած պարտականութիւնը կատարել։ Զոր ծանրաբեռնութիւնն աւելի դիւրաւ կատարելու համար, ընդդիմութիւնն չունիմ, որ աւագերիցուն հաւանութեամբն՝ իր քովն ընկերուհի մըն ալ առնու։ Աս՝ ամէն նկատմամբ յարմար ուսուցչին տրուելի տարեկան վճարքին համար 2000 ֆիորին արդէն ասկէ 14 տարի յառաջ, հոս տեղի հասարակութեան ձեռքը յանձնեցի։ Ասոր դրամագլխին տարեկան շահն՝ ըլլայ յիշեալ ուսուցչուհոյն տարեկան վճարմունքը։

Երբ հիմնակ եկաւ այն բաղձացած առենն, որ ես, իմ շատ սիրելի քաղքիս այցելութիւն կրցայ ընել եւ անձամբ աւագերէց ժողովրդապետին եւ ուրիշ առաջն կարգի մարդիկներուն հետ իմ նորատունկ դպրոցս, սուրբ դիտաւորութեանս համեմատ՝ տեսայ, զննեցի։ եւ հոս ամէն բան՝ հաւատքի ու բարոյականութեան հետ միաբան դտայ — եւ ԱննաՊողնակեան, 40 տարեկան վարպետուհոյն անձին վրայ — որն ու

տասը տարիէ ի վեր կ'աշխատի աղջկանց դաստի-
արակութեան մէջ՝ կատարեալ փորձառութիւն
եւ յաջողակութիւն գտայ ու դիտեցի —
աս վարպետուհին՝ ես, ինչպէս աս բարե-
պաշտ հիմնարկութեան հիմնադիրը, իմ հե-
ղինակութեամբս կ'ամրացընեմ. — ու գերա-
պայծառ եպիսկոպոսէն ալ, իրբեւ Դրանսիլուա-
նիոյ կաթուղիկէ դպրոցաց գերագոյն վերատե-
սուչէն, խնարհութեամբ կը խնդրեմ — որ
գերյարդելի աւագերեցուն միջնորդութեամբն,
ան ամէն բան պահելու հրամայէ, զոր ես
իրբեւ օրէնք սահմանեցի աս դպրատան համար:

2. Ամենէն աւելի բաղձացածս ան է, որ
աս ժողովորդեան յատուկ լեզուն իմիններուն մէջ
գլխաւոր տեղը բռնէ. եւ ուրիշ դիտութիւն
շատկացընէ իրեն մինչեւ որ հայերէն լեզուն
չի հասկընար:

3. Որովհետեւ այս դպրոցը հիմնելուս
պատճառն ու դիտաւորութիւնս ան էր, որ
Ճշմարիտ Աստուծոյ ծանօթութիւնն, ու երկիր-
պագելի աստուածութեան ամենասուրբ պա-
տուիրաններուն պահպանութիւնը խորունկանց
տպաւորուի աղջկանց սրտին մէջ, — անոր հա-
մար, երբ ասոնք — որչափ որ ալ քիչ թուով
— քովէ քով գան, վարպետուհոյն հետ մէկ
տեղ աղօթեն, առտուութիւն՝ եւ կէսօրէն ետեւ,
ժամը երկուքին՝ Հայր մեր ու Հաւատամբ մը.
եւ ընեն հաւատց, յոււց, սիրոյ եւ զղման
ներգործութիւնները: — Ասոր վրայ, ամէն
մէկն, իրեն դասն ըսէ:

Վարպետուհին, առանց որ եւ է անձի զա-
նազանութեան, իր վաստըկող ու հաճոյական
վարմունկովն՝ իրբեւ ամենուն մայրը, զիրենք
սիրով մտիկ ընէ: — Սորվեցընելը՝ տեւէ, կէս-
օրէն յառաջ՝ երեք ու կէս ժամ, — կէսօրէն
ետեւ, երկուքէն, մինչեւ հինգ:

4. Որպէս զի աղջկոնք, հին քրիստոնէա-
կան հաւատքին սկզբունքները սրտերնուն մէջ
տոգորեն, վարպետուհոյն պարտքը պիտի ըլլայ,
զանոնք ամէն կիրակի ու տօնի օրերը ժողովրդա-
պետական եկեղեցին տանելու, — եւ սուրբ
պատարագին առանձինն մասերուն վրայ՝ իրենց
խօսելու, որպէս զի յարգութեամբ մասնակից
ըլլան սուրբ պատարագին: — Հրապարակական
թափօրներուն, իրենց վարպետուհոյն հետ մէկ
տեղ ներկայ գտնուելու են իրենք ալ: — Ու
որպէս զի մեր սուրբ հաւատքը՝ զիրենք պղտիկ
հասակին մէջ ամէն գէշութենէ պահպանէ,
վարպետուհին ջանայ, որ որչափ կարելի է, խոս-
տովանութեան ու սուրբ հաղորդութեան խոր-
հըրդոյն, յաճախ մերձենան:

Ահա գերապայծառ Տէր, աս է իմ գա-
ղափարս՝ հիմնած դպրոցիս նկատմամբ, զոր
Հրամանոց բարձր հեղինակութեամբն ամրացը-
նելու կը խնդրեմ:

Աս պարզ, բայց կրօնական կենաց զար-
գացմամբ զգեստաւորուած դաստիարակութեան
կանոնադրութիւնը՝ Եղիսաբեթուպոլսյ հասա-
րակութեան դպրոցին՝ տնային, քիչով գոհ
եղող, հոգատար ու անձնանուէր կնիկներ տուաւ:

— Աս ուղղութիւնը չվրդովեցին յեղափոխութեան ժամանակին խառնակութիւններն ալ: Ութէպէտ եւ հրազինուց հրամանը փակեց մուսայից դռները քիչ մը ժամանակի համար: Բայց համբերեց ու լուսութեամբ կրեց հասարակութիւնն իր վիճակը մինչեւ որ նախախնամութիւնը շղթաները լուծեց — ու 1851 մայ. 28ին. վերին կառավարութիւնը նոր կարգադրութեամբ մը հրաման տուաւ, որ Պի. Աղեքս. Ռափայէլեանի հիմնած աղջկանց դպրոցը նորէն բացուի:

— Աս ժամանակէն, մինչեւ 1865, դպրոցն երկու կարգի բաժնուած էր, սկսովներուն եւ յառաջացողներուն համար: Ետքէն եղաւ չորս դաս: 1879էն ի վեր՝ բաժնուեցաւ վեց դասի:

1880էն ետքը՝ կարծես թէ սկսաւ գետեւիլ օրիորդաց դաստիարակութիւնն՝ Եղիսաբեթուպոլսոյ մէջ: Ժամանակին պարագաներուն փոփոխութիւնները. — ան ներքին ճիշն, որովինքն ալ յառաջադիմութեան մէջ դրացի քաղաքներուն հետ մրցիլ կ'ուզէր. դարձեալ՝

— շարունակեալ սեթեւանքը, վարպետունիներուն միօրինակ փոփոխութիւնն եւ այն, ստիպեցին զքաղաքային վարչութիւնն, որ օրիորդաց դպրոցին մէջ ալ վերանորոգութիւն ընէ. եւ աղջիկ տղոց դաստիարակութիւնն անանկ ձեռքերու յանձնէ, որոնք ժամանակին համեմատ կարենան համապատասխանել իրենց պարտուցն: Ուստի հասարակութիւնն՝ եպիսկոպոսին հաւանութեամբն 1882ին դաշնադրութիւն մ'ըրաւ Սադմարի՝ Ս. Ալիսկենակոսի կոչուած կարդին

մայրապետացը հետ: Աս դաշնադրութիւնը՝ մէկ կողմանէ եպիսկոպոս՝ իբրեւ ուղղափառ դպրոցաց վերին վարիչն ու մէկալ կողմանէ Սադմարի ողորմած քերց առաջնորդութիւնն ընդունեցաւ ու հաստատեց:

Ասոր համեմատ՝ երեք ատակ քոյր պիտի սորվեցընէր Եղիսաբեթուպոլսոյ աղջկանց դպրոցին մէջ: Քաղաքը կու տայ մայրապետաց՝ վանքի ու դպրոցի համար՝ տեղ ու շնչք, — եւ ամէն հարկաւոր եղածներովը կը հոգայ եւ կը հանգերձաւորէ թէ զվանքը ու թէ զդպրոցը: Իրենց համար կը հոգացուի աղօթարան մը, ու եթէ կարելի է նաեւ մատրանապետ մը: — Երեք ուսուցիչ մարապետները կ'ընդունին քաղաքային արկրէն՝ տարուէ տարի 900 ֆիօրին հասցիթ. ասկէ զատ՝ տան աղախնոյն համար իբրեւ վարձք՝ 150 ֆիօրին: — Քաղաքը կու տայ դաստանց համար 15 ձողաչափ վառելու կարծր փայտ. եւն:

Կը ներփակեմ երկու կողման մէջ դրուած դաշնադրութեան հայերէն թարգմանութիւնը: «Դաշնինք.

Որ գրուեցաւ, մէկ կողմանէ ներքոյ ստորագրեալ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան երեսփոխաններուն — իբրեւ քաղաքային հասարակութեան եւ դպրոցաց պաշտպանին — մէկալ կողմանէ, մէծարգց Սադմարի ողորմած քերց մայր վանքին առաջնորդութեամբ մէջ, յետագայ պայմաններով.

Ա. Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնը ընորհակալութեամբ կ'ընդունի մէծարգց ողոր-

մած քերց մայր վանքին առաջնորդութեան, այն անձնանուէր զոհն, որով՝ քաղքին օրիորդաց՝ դպրոցին յաջող կառավարութեանը համար, երեք ատակ քոյր կու տայ:

Բ. Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն, երեք ատակ քրոջ օրինաւոր պիտոյիցը հոգ կը տանի: Եւ այս վախճանաւ՝ վաղեմի վարժարանին շենքը՝ վանքի տեղ. այսինքն մարապետաց իրեւ բնակութեան տեղ. կու տայ: — Հիմակ՝ զանիկայ պահանջմանց համեմատ կը հանդերձաւորէ. եւ կը պարտաւորէ ինք զինք, որ յառաջ գալի որեւէ, երկու կողմանէ ալ հարկաւոր տեսնուած շենքի նորոգութիւնները՝ քաղաքային հասարակաց արկղն կը հոգայ:

Գ. Կ'ապահովցընենք զմարապետներն, որ իրենց համար, հարկաւոր եղածներով աղօթարան մը կը հոգանք. — եւ անոր վրայօք ալ կ'ապահովցընենք զքոյրելն, որ եկեղեցական իշխանութեան ճամրով՝ մարապետաց հոգւոյ կարօտութիւնները լեցընելու հոգ պիտի տանինք:

Դ. Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն իր վրայ կ'առնու չէ թէ միայն վանքին շենքին արտաքին եւ ներքին մասերուն նորոգութիւնը, մաքրութիւնը, սպիտակացընելը՝ հապա նաեւ անոր մէջ եղած դաստառութեան սենեակներուն հարկաւոր եղած ուսումնական կահ կարասին հոգալը:

Ե. Մարապետաց հասոյթը՝ քաղքին հասարակաց արկղն պիտի վճարուի, այնպիսի կերպով, որ մարապետաց համար 900 ֆիորին

վճարքն ու 150 ֆիորին աղախնոյ ծախքը՝ կէս տարիէ կէս տարի, կանխիկ պիտի տրուի Եղիսաբեթուպոլսոյ մարապետաց վանքին մեծաւորուհոյն ստորագրութեամբն ու վարիչ ժողովորդապետին վաւերացուցմամբն՝ օրինաւորապէս կնքադրոշմ եղած անդորրագրին վրայ:

Զ. Դպրոցները տաքցընելու համար, տարուէ տարիի կը տրուի, դպրոցին եւ վանքին համար 15 ձողաչափ վառելու կարծր փայտ. եւ անիկայ հոն կը տարուի

Է. Քաղաքային հասարակութեան ինդրելով՝ Ղուկաս Աւետիքեան ժողովրդապետը, վանքին դպրոցին կից եղած պարտէվը՝ պտղանոցովը մէկ տեղ, իրեւ բակ եւ օդ առնելու շրջադայութեան տեղ, դործածութեան համար — եկեղեցական առաջնորդութեան հաւանութեամբը — մարապետաց կու տայ:

Ը. Ոլորմած քոյրերն ամէն կարելի փութաջնութեամբ պիտի աշխատին, որ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան քմացն ու բաղձանացը համեմատ տղաքը դաստիարակեն եւ միօրինակ սորվեցընեն: — Ասոր նկատմամբ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնը՝ վերահսկողութեան իրաւոնք կը բանեցընէ:

Թ. Եթէ յարաբերութիւններն — որ կողմանէ որ ըլլայ — այնպիսի կերպով մը փոխուին, որ հարկաւոր տեսնուի աս տունը ցրուելու, — ազատ է թէ հիմնարկուն ու թէ միաբանութեան առաջնորդութիւնը՝ եթէ որ պարագաներն այնպէս պահանջնեն, այս դաշնադրու-

թիւնը քակելու։ Սակայն երկու կողմանէ ալ, պէտք է որ աս բանս վեց ամիս յառաջ ծանուցուի։

Փ. Վերջը դրուած պայմաններն, երկու կողմն ալ կ'ընդունի։ Որուն վաւերացուցմանը համար, առաջիկայ դաշինքը կանչուած վկաներուն յատուկ ձեռքովը կը ստորագրուի։ Եւ երկու օրինակի մէջ կը հրատարակուի։ այնպիսի յայտարարութեամբ, որ այս դաշինքը՝ միայն ան ատեն պիտի ունենայ իր զօրութիւնն, երբ որ եկեղեցական վերին վարչութիւնը զանիկայ կ'ամրացընէ։

Տուեալ Եղիսաբեթուպոլսոյ քաղքին հասարակութեան 1885 սեպտեմբեր մէկին եղած ընդհանուր ժողովէն։

19.

Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն ու իրեն հետ եկեղեցական վարչութիւնն ունեցածովը չատացաւ։ Շուտով յղացաւ ազդայնոց մտքին մէջ, ան դաղափարն, որ տրիվիոնական դպրոցնին աւելի բարձրութեան աստիճանի հասցընեն։ Նպատակնին վսեմ էր, բայց քաղքին հայաշուրթն ժողովրդեան բազմութիւնը բաւական չէր աս բանս գլուխ հանելու։ Սէկալ կողմանէ ալ բաւական ունեւոր չէր, որ աս դաղափարն իր զօրութեամբը միայն, կարող ըլլար յաջողցընել։ — Սակայն երեւան կ'ելլէ, ազնուապէս մտածող անձ մը՝ քաղքին փոխանակի պաշտպանը — Արմոն Մարգովիչէնան — ու

կ'առաջարկէ, որ “Որպէս զի քաղքին մէջ, կարող ըլլան ճարտասանութիւն սորվեցընել՝ յանձն կ'առնու մուրալով՝ յուսալի օգնութիւնը՝ բարերարներէն քովէ քով բերել։ Միայն թէ աս բանիս մեծապատիւ գաւառական իշխանութիւնն իրեն հրաման տայ. Եւ միանդամայն ձեռքը յանձնարարական թուղթ մը տրուի”։

Թէպէտ մուրալն արգելեալ է, այսու ամենայնիւ ժողովքը Մարգովիչին յանձնարարական թուղթ մը կու տայ, որպէս զի միայն աղգայնոց այցելութիւն ընէ ու դրամաժողով ընէ ի նպաստ դպրոցի։

Յանձնարարական թղթին հայերէն թարգմանութիւնը յանձնորդն է։

“Ազգային խօսք։ — Եղիսաբեթուպոլսոյ քաղաքացիք, Սիրելի բարեկամք։

Դրանսիլուանիայի մէջ գաղթելէն եւ մասնաւորապէս Եղիսաբեթուպոլիս քաղաքը տեղաւորուելէն ի վեր գրեթէ 200 տարի անցած է։ — Նկատելով մեր ներքին վիճակը՝ պէտք է որ ցաւով զգանք թէ մեր բարեյիշատակ նախնիներուն վախճանելով՝ երթալով տկարացանք եւ աւելի գիտնական եւ տէրութեան յարմար մարդիկներու բազմութիւնը, միայն անցեալներուն գեղեցիկ յիշատակին մէջ կը գտնենք։ — Թէպէտ եւ մեր ներկայ վիճակը, թերեւս տանելի է, բայց մտածելով զապագան՝ անանկ տխուր երեւոյթ մը կը սպառնայ մէզի, որ վախ կայ թէ, ամենեւին բանի մը յարմար, բան մ'արժող եւ պաշտօններ կատարող մարդիկ։

Ներու պակասութիւնը՝ մուրացկանութեան պիտի հասցընէ զմել:

Հարկ է ուրեմն, որ ջանակք, աս սարսափելի աղետքին առջեւն առնելու, անով, որ մեր ազգային դպրոցներն այնպիսի վիճակի մէջ գնենք, որ անոնցմով, ամենէն աղքատ վիճակի մէջ եղող հայրն ալ, լաւ պատրաստուած որդի մը կարենայ ընծայել մեր հասարակութեանը — կարգաւորեալ քաղաքացի մը՝ մեր խորհրդանոցին — եւ օգտակար անդամ մը հայ ազգին:

Աս սուրբ նպատակին համար, թէպէտ ճամբան յորդեցինք ըստ մասին, բայց դեռ շատ բանի կարօտութիւն ունինք . . . Ասկից զատ, զձեղ, սիրելի քաղաքացիք, մեղք համարեցանք, այն փառքէն զրկել . . . որ ձեր կարողութեանը համեմատ մեղի հետ մէկ տեղ ու կապուած ըլլաք: Ուստի այս պատճառաւ, այսօր, մեր ընկերութենէն, երգուեալ հասարակութիւնն, իրեն փոխանակի ճառախօսն, զՍիմոն Մարգովիչեան աղան, ձեզի կը խրկէ, որ մեր փրկարար հիմնարկութեանը համար ձեզմէ դրամական օգնութիւն խնդրէ: — Ապահով ենք մեր քաղցր յուսոյն մէջ՝ թէ — ան, որուն երակացը մէջ հայ արիւն կը վագէ. — աս մեր ձեռնարկութիւնը լսելով՝ արտասուալից աչուլներն ու բախութեան արցունքներով պիտի լեցուին. ու ինք զինք ամեներջանիկ պիտի համարի, որ այնպիսի ժամանակի մը մէջ ապրած է, որուն մէջ ուրախութեամբ կրնայ խոստովանիլ թէ Եղիսաբեթուպուպուց ազգային հայ է:

Տուինք Եղիսաբեթուպոլիս քաղաքը, 1819 նոյեմբ. 27ին. ս

Բայց ափսոս, որ տեղեկութիւն մը չունինք, թէ այս անձնանուիրական գործքն ինչ դրամական արդիւնք ունեցած է: —

Աւելի հաւանական կ'երեւայ, թէ ասանկ եռանդեան հետեւանքն ըլլայ, ան՝ երեք տարի ետքը, Յովհաննէս Գապտէպովեան աւագերիցուն ձեռնտուսաթեամբն սկսած դրամաժողովն, որուն քաջալերիչ եղած է, Պր. Աղեքսանդր Ռաֆայելեան. երբ յորդորած է զազգայիններն — որ չէ թէ պարզապէս խօսքով, այլ արդեամբ — արթլննան ու ետեւէ իյնան կարգաւորեալ դպրոց մը կանգնելու:

Աս ըսածնիս, յաջորդ խօսքերով անմահացուցած կը գտնենք տարեգրոց մէջ: — Ահա բնագրին խօսքերը:

“Բաղում ժամանակք են՝ յորմէ հետէ արտասուաթոր աչօք տեսանէաք զթողեալ վիճակ քաղաքին մերոյ. որոյ կենաց մինչ չեւ յանկ եկեալ հարիւրամեայ ժամանակ, արդ մօտալուտ ի վերայ կայ ողբերգական ախտ մահագուշակ: Անբարբառ հառաջանօք սրտից մերոց աղօթս եւ պաղատանս առաքէաք ի վեր յերկինս իրուուղաստուածայինն կամեցեալ հարցանել զնախախնամութիւնն, թէ իւր արդեօք կամք իցեն՝ զի այս փոքրիկ միաբանութիւնն զինի սակաւատեւ կենաց իւրոց կասեսցի ի գուլց. եւ ի քուն մահու նիրհեսցէ: Այսպիսեօք շուրջ պատեալ էաք մտածութեամբք, յորում

ժամանակի ամենակալ ձեռնն աստուածային զարթոյց զայր ոմն ազգասէր առաքինի ի հյա- կապ լոնտրա քաղաքէ Մեծին Բրիտանիոյ. բոր- բոքելով զսիրտ նորա յայցելութիւն եւ ի բա- րեկամութիւն Հայոց Դրանսիլվանիոյ. Պարոն Աղեքսանդր Ռաֆայէլ անոն ազնուազարմ շա- ռաւիշտ տանն Ղարամեան. զոր եւ արդարեւ իւր նորոգիչ ճանաչէ Եղիսաբեթ քաղաքս այս Հայոց եւ երախտապարտ զանձն նմա խոստովանի: Հա- սեալ սորա ի Քաղաքս ի 25 Գեկտեմբերի, յամի 1822. եւ ի սակաւ ժամանակի իմացեալ զվատթարեալ վիճակ քաղաքին՝ նա մանաւանդ զվերահաս կատարած նորա, զեւրոյ զառաքինի զագգասէր առատաձեռութիւնն կամեցաւ ցու- ցանել սովոն այսու: Քանզի գնացեալ սորա ան- դամ մի ի տուն Աւագերիցու եւ ժողովրդա- պետի Քաղաքիս Գերյարդելի Տէր Յովհաննիսի ի Քապտէպովեան տանէ գատուական Հայու, ասէ, զիարդ է զի դուք ի վաղաշուտ կորուստ ձեր այդպէս զաշցու գտանիք առ ի չտեսանելոց զայր: Հիմն անկործան իւրաքանչիւր քաղաքաց, պետութեանց եւ միաբանութեանց՝ է զեւրն ապադայ բարգաւաճութիւն գնել ի յառաջա- դիմութեան մանկոնց այնր ժամանակի: Աշան որոյ զարմանամ մեծապէս տեսեալ զայլքատու- թիւն գոլրատան քաղաքիդ: Ուստի քաղցր իմն պարտաւորութիւն ոչ գիտեմ, որպէս յանձն իմ նշմարեմ, զշետ երթալ բերման սրտիս. եւ ի քաղաքի աստ յայսմիկ լինել սկզբնաւորիչ նորոյ գոլրատան. որպէս զի մանկունք Քաղաքիս որք

առ աղքատութեան չեն բաւական յօտարի քա- ղաքս ուսանել զուսումն, յայսմ քաղաքի զբար- ձրագոյն գիտութեանց եւ զվեմական մակացու- թեանց ձեռն պատրաստ գոցեն զըրահանգիչս. զի հայկազնեանս Հասարակութիւն նոքօք նոր նորոգեալ հանապաղ մի պակասեսցի յաղատա- բարոյ եւ ի մեծիմաստ կառավարչաց. որով փո- քրիկ այն մարմին զիւրն անթերի լրութիւն միշտ ողջիկ պահեսցէո: Եւ արդարեւ յիշատակաց արժանի Պարոնն իսկ եւ իսկ զիափաքելին սրտի իւրոյ ի գործ եգեալ տայ 400 (Փիորին ար- ծաթի) որ ըստ այժմեան գրամց առնէ (1000 Փիորին թղթեայ) ի ձեռս նախայիշեալ Աւա- գերիցուն. ի հիմնարկութիւն եւ ի գործադրու- թիւն գոլրատան: Իսկ Աւագերէցն անյապաղ զայս մեծանձնական պարգեւ ի 15 Փետրվարի ի 1823 մատոյց առաջի Ատենակալաց Քաղաքին եւ Հասարակութեանն: Որք ինդամիտ եւ երախ- տագէտ սրտիւք ընդունելով զիափաքելին եւ մեզ զիափաք արժանւոյն գովութեանց Պարո- նին՝ Հաստատեցին վասն այսր մասնաւոր ատեան. որոյ գլխաւորք են երեք. Վերսոյիշեալ Աւագե- րէցն Գերյարդելի Տէր Յովհաննէս Քապտէպո- վեան. Պ. Աղաչայ Լարդան Լէնկէլեան. Պ. Աղա- չայ Անտոն Փօրքեան. ընդ որս եւ նոտար մի Ասպետ Սիմոն անուն Զաքարեան:

Սոքա յայսմ ամի ի 21 Փետրվարի ժողո- վեալ ի տուն Աւագերիցուն զվերոյ գրեալս զայսոսիկ իրերեւ համառօտ իմն պատմութիւն ի գիր արձանացուցին հարազատ գրչօք իւրեանց

Նորաբողբոջ գպրատան. կամեցեալ այնու յառաջիկայ յիշատակարանի բովանդակել ընդ մեծի անուան Պարոն Աղքասանդրի Ռաֆայէլի եւ զանուանս ապագայից բարերարաց հանդերձ համարօք ձրիատուր տրոց նոցա: Ընորհեալ Տէր օր քան զօր յառաջադիմել՝ զօր ետուրն մեզ այժմ բարիօք սկիզբն առնել:

Գրեցաւ յեղիսարեթ քաղաքի ի մշտըն- ցեան յանմահ յիշատակ: Յամի Տեառն 1823 եւ ի Փետրվարի 21.

Տէր Յօհ. Գրադականական. յ. յ.

Աւադերեց եւ ժողովրդապետ:

Պարտան Լէնիէլ. յ. յ.

Senator Քաղաքին:

Անդօն Գօրդեան. յ. յ.

Interim. Exactor Քաղաքին:

Ոլին Օտագիչաշեան. յ. յ.

Նօտար:

Կը ներփակեմ առատաձեռն պարգեւա- տուներուն ցանկն, ինչպէս օր գտած եմ ար- ձանագրութեան մէջ: — Սակայն որովհետեւ շատ են տուղները՝ միայն մեծագոյն գումար- ները կը քաղեմ թաւշեայ մեծ մատենին մէջն: — Արդ՝

“Անուն Բարերարաց. Յամի Տեառն 1823.

Պարոն Աղքասանդր Ռաֆայէլ Ղարա- Արժ. Գիոր. մեան, ըստ վերագրելոյն առաջին բա- րերար՝ Ընորհեաց 400.—

	Արժ. Գիոր.
Վարդան Բաղրուպանեան	20.—
Օվակիմի վորթի պետառ թուրայեան	20.—
Դրիգոր Գօմբըեան	4.—
Աղքասանդր Ռաֆայէլ Ղարամ, 15.	
օդոստ. 1823	200.—
Գիորք Վարդանի Բօբբ	4.—
ս. Հ. Դէղան Անհամին Օսդէրիջեանմէ կտակով թօղած գարաղութէննէն եկաւ	16.40
Օհաննէս Սերքիսեան. Մայիսի 8. 1824	24.—
Աղքասանդր Ռաֆայէլ Ղարամեան 15.	
օդոստ. 1824	200.—
Սիմոն Մարգովիչեան ¹	9.12
Martinus S. Patrubán	20.—
Փրանկիսկոս Աէնգովիչեան	10.—
Սիմոն Մարգովիչին Ժողովածոյքը	54.24
Maria Dallmayer	20.20
Դրիգոր Բէղըաշդոյ, Սիմոն Մարգովիչի ձեռք	40.—
Congregatio S. Joanni Nepomuc.	240.20
Մարտինոս Գորքեան	3.—
Յովաննէս Գորքեան	2.—
Զաքարիա Մարգոնֆիեան	5.—
D. Simon Markovits	23.—
Ղուկաս Պուրնաղեան	5.—
Nobilis Martinus sen., Patrubány	50.—
Nobilis Martinus jun., Patrubány	50.—
D. Franciscus Szenkovits	25.—
Surata Localis Communitas	136.—
Petrus Thurajan armenus Constantiopl.	50.—
Դրիգոր Գորդէրեան	10.—

¹ Ասեւ ասոր յաջորդած հայերէն անունները, հուն- գարերէնի թարգմանութիւններն են: — Լատիներէններն՝ անփոփոխ թողուցած ենք.

Արժ. Գիոր.

D. Simon Markovits	4.30
Գրիգոր Բօբեան	10.—
Սիմեոն Մարգուլիչ ձեռօք	12.30
Nobilis Antonius jun., Lengyel obtulit . .	8.40
E pro legato Annae Ötves obvenit . . .	41.40
Comica Maria Dallmayer obtulit . . .	51.27
D. Gregorius Petrasko	100.—
Joannes Sarkis armenus Constanti- nopolitanus	60.—
Բողալիս Զիգի, Գր. Զոքորիալին որ- բեւարին	10.—
Զաքարիա Մարգոնֆիեան	12.20
Oblatum D. D. Magistratualium . . .	45.—
Armeni Zalattnenses obtulerunt Sep- tem aureos imperiales ¹	81.40
Confraternitas S. Joannis Nepomuceni	21.07
P. Antonius Sofiali Mechitarista localis	30.—
E pretio divenditae domus Cerdona- riae obvenere ²	200.—
E proba diffigendi pretii carnis bu- bulae ³ pro mense Martio a. c. 39 fl. 44 kr. m. currenti 38 fl. 19 kr. in summa igitur	78.03
Congreg. S. Joannis Nepomuceni . . .	42.—
E pretio divenditarum domorum Zin- garicarum a. D. Petro Masvilági ⁴	200.—
Confr. S. Joannis Nepomuceni . . .	35.08
D. Elias Medjesi	10.—

¹ Զալատնոյի ազդայինները բերին եօթը կայսերա-
կան ոսկի :

² Խաղախորդաց ծախած տնին եկամուէն .

³ Դուռարի մաին գինը փոխելու փորձէն մարտ ամսոյն
մէջ . . . ընդ ամենը :

⁴ Գնչուներուն ծախած տներուն գնէն եկաւ. Գետր.
Անտենիի ձեռօք :

Արժ. Գիոր.

Confr. S. Joann. Nepomuceni	50.—
Joannes Szamosian armenus Con- stantinopolitanus obtulit 5 aureos Imperiales	60.—
Emanuel Antalfi 1829: Յունուար 19.	50.—
Emanuel Szenkovits 1929: Յունուար 21	50.—

Դրամաժողովն՝ ինչպէս որ արձանագրու-
թենէն կը տեսնենք 1823 Փետր. 21ին սկսաւ,
ու փակուեցաւ 1829 յունիս 30ին: — Ժողո-
ված ամբողջ գումարն եղաւ 3240 Փիորին և
1 քառանդան:

Չեռունիս գտնուած արձանագրութիւն-
ներէն աւելի բան չի տեսնուիր ժողովածոյին
արգիւնքին վրայ: — Բայց, յայտնի է թէ
ծրագրի մէջ առնուած վարժարանի կանդ-
նումը շատ աւելի ստակ կը պահանջէր իրապէս
ժողոված գումարէն: Ուստի պէտք եղաւ որ
գեղեցիկ ծրագիրն այն միջոցին ի կախ մնայ: —
Ի վերայ այսր ամենայնի, զանիկայ գլուխ հանելը
ձեռքէ չժողուեցաւ: Խնդիրը գեռ քանի մը
տարի ալ երկնցուեցաւ, մինչեւ որ, — ինչպէս
քիչ մը ետքը պիտի տեսնենք — վերջապէս
եղիսաբեթուպոլսյ ազգայնոց հին փափաքը կա-
տարուեցաւ:

Վերոյգրեալ դրամաժողովն ու տուչու-
թիւններն, ըստ մասին ըլլալի վարժոցին, ըստ
մասին մանչ տղոց տարրական դպրոցին ու ըստ
մասին աղջիկ տղոց դպրատան համար դոր-
ծածուեցաւ: —

Գուցէ տեղն է, որ աս դպրոցներուն մէջ եղած քանի մը ներքին կարգադրութիւններն ընթերցողաց առջեւը դնենք. որովհետեւ ասոնց մէջ կը գտնենք շատ մը գիտնալու արժանի հետաքրական ու կարեւոր սկզբունքներ:

“Դպրատան կանոնադրութիւններ, Եղիսաբեթուպոլիս աղատ թագաւորական քաղաքին հասարակաց դպրոցացը համար. որոնք դպրոցական վարչութեանց կողմանէ, տեղւոյս եկեղեցական ժողովքէն — 1809 ապրիլ 10ին — ընդունուածներուն համեմատ՝ նորէն յօրինուեցան ու նորոգուեցան, վերին գաւառական վաւերացուցմամբ — եւ դրուեցան ու հրատարակուեցան խստիւ պահպանուելու համար. 1835ին”:

Կանոնադրութիւնը գեղեցիկ խօսքերով ուսման հարկաւորութեանը վրայ յիշատակութիւն ընելէն ետեւ, կ'ըսէ Հասարակաց երշանկութեան հիմնաքարը՝ լաւ կրթուած պատանեկութիւնն է. իսկ լաւ կրթութեան շենքին հասատութեան քարը, նոյն իսկ կրթիչն եւ ուսուցիչն է: Ուստի թէ ուսանողներուն — զիբերնք կարդի բերելու համար — ու թէ ուսուցիչներուն — իրենք զիբենք՝ ճշգիւ անոնց յարմարցընելու համար — յաջորդ դպրոցական կանոնները կը դրուին”:

Դպրոցական տարին կը սկսի նոյեմբ. մէկին եւ կը լմննայ յուլիսի վերջն օրը: — Ինչպէս ամէն տեղ, անանկ ալ Եղիսաբեթուպոլսոյ դպրոցին մէջ՝ հաւատքէն կը սկսի կրթութիւնը: Ուսանողք՝ չէ թէ միայն կիրակի ու տօնի օրերը

հապա նաեւ լուր օրերն ալ, պատարագ տեսնելու պարտական են: Աս պատարագին ատեն, փոխն ի փոխն հունդ արերէն ու լատիներէն երգեր կ'երգեցուին: Մասնաւորապէս յիշուելու արժանի է, որ ուսանողք կէս օրէն ետեւ եղած երեկոյեան աստուածային պաշտաման ալ (litanía) ներկայ պէտք են գտնուիլ. եւ մինչեւ վերջը հոնմալ ընդ պատժով: Առանձինն կերպով հսկելու է առաջն գասուն ուսուցիչն, որ տղաք գուրս չելին եկեղեցիէն, մինչեւ որ բարձր ձայնիւ երեք Ռղջյն քեզ Մարիամ չըսեն: — Երկու բարձրագոյն գասի աշկերտները՝ Զատկին, Անարատ յղութեան, Տեառնընդառաջնին ու Աւետման տօններուն օրերը պէտք են խօսավանիլ ու հաղըրդուիլ: “Աս օրերուն մէջ՝ դպրոցէն, կարգաւ, Ռղջյն քեզ աստղ ծովային, երգելով եւ պատուելի եկեղեցականներէն ուղղեցելով՝ մայր եկեղեցին կ'երթան եւ միեւնցն երգը երգելով՝ դպրոց կը դառնան”:

Կանոնադրութիւնը՝ կարգադրութիւն կ'ընէ անոր նկատմամբ ալ որ դպրոցին մէջ դասատուութեան ժամերը խստիւ պահուին: — Առաջին անդամ զանդակը հնեցընելու պիտի ըլլայ առտու 7½ին. որպէս զի մինչեւ ութը՝ սորվելը լմնցընելով, ժամը 8ին ուսանողաց անունները կարենան կարդացուիլ: Ուսուցիչք ներս կը մտնեն եւ մինչեւ 10 շարունակ աղոց հետ կը զբաղին: — Կէսօրէն ետեւ սորվեցընելը՝ կը տեւէ, երկուքէն մինչեւ չորս: Երեքշաբթի կէսօրէն ետեւ, եւ հինգշաբթի՝ բոլոր օրը հան-

գիստ է: — Ոչ հայկական եւ ոչ տրիվիոնական դպրոցներուն մէջ՝ հինգ տարիէն նուազ հասակ ունեցող տղաք՝ ներս ընդունելու հրաման կայ: Ասանկները՝ Ռափայէլեան ստորնագոյն դպրոցին մէջ կ'առնուին: — Թէպէտ եւ աս վերջին դպրոցին վրայօք տեղեկութիւն չունիք, բայց եւ այնպէս, ինչպէս կ'երեւայ այսօրուան ծաղկադպրոցաց հիմնարկութեանը նման բան մ'եղած պիտ'որ ըլլայ: — Հարկ է հայերէն լեզուն գիտնալ, որպէս զի մէկը հունգարական դպրոցն առնուի: Հոս հասկընալու չենք օտարազգիները:

Դպրոցական տղոց մարմնոյ առողջութեանն ու մաքրութեանը շատ հոգ կը տարուի “որպէս զի առանց լուացուելու եւ երկայն ըլլունդներով դպրոց չգան”::: Բորոտներն ու հաղորդող հիւանդութիւն ունեցողներն, առանց բացառութեան՝ դպրոցէն կը մերժուին:

Զտղաքը պատժելը՝ վարժապետաց աղատ կամացը թող տրուած չէ: Մանաւանդ մեծագոյն պատիժներ սահմանելը՝ դպրոցական տեսչութիւնն իրեն կը վերապահէ: — Մտադրութեան արժանի է ասոր նկատմամբ՝ դպրոցի վերատեսչութեան՝ 1835 Մայիս 16ին բերած մէկ որոշումը: — Հայր մը ամբաստանութիւն կ'ընէ, որ ուսուցիչն իր տղուն ապտակ մը զարնել տուած է, ուրիշ ուսանող տղի մը ձեռօք: Վերաբևաչութիւնը՝ մանրամասնաբար քննեց ինդիրն ու յաջորդ եղակացութիւնը բերաւ. “Որովհետեւ ազնուական դաւառին որոշմանը համեմատ՝

աղաքն ապտակել, եւս առաւել զանոնք ուրիշ տղու ձեռօք ապտակել տալ, թոյլ տրուած չէ՝ ուսուցչին աղդաբարութիւն եղաւ, որ ասկից ետքը չըլլայ թէ ասանկ գործ մը հանդիպի: — Ու ի դիպուածի, եթէ աս տեսակ անկարդ բաներ պատահելու ըլլան, ուսուցիչները՝ ջանան, բանն իրենց մէջ շտկելուն:

Մասնաւորապէս կը յանձնուի ուսուցիչներուն, թէ առանձինն մտադրութիւն ընեն, որ չըլլայ թէ տղաք յաճախ դպրատնէն գուրս մնան: Ասանկ դէպքերու մէջ խիստ միջոցներ ու պատիժներ բանեցընելու են: “Եթէ երկու, առ առաւելն երեք անգամ գործածած պատժէն ետեւ ալ լաւութեան նշան չի տեսնուիր, անանկ ուսանողները՝ դպրոցական վերատեսչութեան ծանուցուելու են. որպէս զի վերջնականապէս դպրոցէն հետացընելուն նկատմամբ, անմիջապէս քայլեր ըլլուին: — Աս այսպէս ըլլալով ալ՝ ալէկ, մանաւանդ թէ օգտակար բան կ'ըլլայ, եթէ որ ասանկներուն ծնողքները յառաջուընէ կը տեղեկացուին”:

Աս միջոցիս, Եղիսաբեթուպոլսոյ դպրոցը գեռ ծառայ չունի: Ասոր տեղը կը լեցընէ “ամէն դասու մէջ՝ մէկ մեծագոյն եւ ամենէն ուժով տղան”:: Ասիկայ ծառայի գործքեր կը կատարէ ու աս բանիս համար ամէն մէկ տղին կ'ընդունի ձմեռուան ամիմներուն մէջ՝ ամնէ ամիս վեց քրայցէր. իսկ ամառուան ամիսներուն մէջ՝ երեք քրայցէր:

Ասոնց կը յաջորդեն, դպրոցին կողմանէ, արգելեալ գործքերը: Կ'արգելուի՝ ձինորսու-

թիւն, որսորդութիւն ընել. սառուցին վրայ սահիլ, բալխիրով երթալ, ծխել, վառոդով խաղալ, հրացան կրել, թռչուն բռնել, թռողթ խաղալ, հյոհյութիւն ընել, պարտէղները քալել, գնդակ խաղալ, ճամբաներուն վրայ կանչուրոտել եւ ասոր նման բաներ ընել: — Կը ներուի միայն ափուշ խաղալ. — Ճնողաց, ազգականաց եւ ուսուցիչներուն ընկերութեամբ բաղանիք երթալ՝ հրաման կայ: — Բարկենդանի մէջ յառաջ գալի զուարձութիւններէն տղաք կ'արգելուին: Բայց պարագաներուն համեմատ՝ վարչութիւնն՝ ամառնային ուրախութիւն մը կ'ընէ. — ասկից զատ, տարին անդամ մը՝ թատերախաղութիւն կամ կաքաւախաղութիւն մըն ալ կը կարգադրէ:

Ամէն տարի, դէպ ի Զատկի օրերը եւ դպրոցական տարին լմըննալու ատենը, քննութիւններ կ'ըլլուին. ու ան միջոցին դասակարգութիւնը հրապարակաւ՝ կը կարգացուի: Լաւ սորվողներն ու փութաջանները՝ պարգեւ կ'ընդունին:

Մանրամասնաբար ծանօթութիւն տուինք Եղիսաբեթուպոլսոյ տրիվիական դպրոցին վրայ. չէ թէ միայն անոր համար, վասն զի այս միջոցիս շատ քիչ՝ ասանկ կարգաւորեալ օրինօք զգեստաւորած դպրոց կը գտնենք դրանսիւլուանիս մէջ. հապա նաեւ անոր համար՝ վասն զի առջեւնիս կը գնէ Եղիսաբեթուպոլսոյ հյողովորեան ու քահանայից դաստիարակութեան վրայ ունեցած դաղափարն ու մտածութեան կերպը: —

Պէտք չենք տգիտանալ, որ դպրոցական վերատեսչութիւնը — ինչպէս արձանագրութիւններէն կը տեսնենք — “մեր աղնուական գաւառին մէջ եղած եռապատիկ դատաստանական աթոռին”, — այս ինքն՝ աւագերիցութեան սուրբ աթոռին, Եղիսաբեթուպոլսոյ ազատ թագաւորական քաղքին խորհրդին ու երդուեալ հասարակութեան ձեռքն է: Աս իմաստով առնուած գաւառական յանձնակատարներն են, քաղքին դատաւորը՝ աւագերէցն եւ քաղաքային խորհրդին մէկ խորհրդականն. որոնք՝ միանգամայն քաղաքային դպրոցաց վարիչներն են: — — —

Մտադրութիւննիս հիմակուան միջնադպրոցին վրայ դարձնելին յառաջ, հարկ է որ քանի մը խօսքով յիշենք թէ արգեօք ինչ վճարը ունէին այն միջոցին Եղիսաբեթուպոլսոյ վարժապեսները: — Չեռուլմիս եղած գրութեանց նայելով՝ Ժ. դարուն մէջ ուսուցիչները 100 հունգարական ֆիորին (կամ նոյնչափ ֆրանգ) վճարք կ'ընդունէին տարուէ տարի: Ասկից զատ՝ իրենց կը վերաբերէր Ստեփան Պոշնախեանին դրած 2000 ֆիորին հիմարկութեան շահէրը: — 1825ին կը բարձրացուի վճարքը 125 ֆիորինի: Քիչ մը ետքը՝ բնակութիւն, կամ բնակութեան տեղ վճարք ալ կը ինդրեն ուսուցիչք: Սակայն աս բանս միայն բաւական ատեն անցնելին ետքը կ'ընդունին: — Աղջկանց դպրոցին մէջ սորվեցընող վարժապետուհիները՝ 1841ին, դեռ 100 ֆիորին ու-

Նին. — Նոյնպէս Անտոնեան կրօնաւորներն. որովհ հայերէն լեզուն կը սորվեցընեն — ու վեց ձողաչափ վառելու փայտ: — Աս միջոցին կը բարձրացընեն տրիվիոնական դպրոցներուն ուսուցիչներուն վճարքն՝ 200 ֆիորինի եւ չորս ձողաչափ վառելու փայտ:

Քանի մը տարի ետքը կը գտնենք, թէ դպրոցական վերին տեսչութիւնը՝ թագաւորական գլխաւոր վարչութեան խորհրդին ազդեցութեանն ու իշխանութեանը տակն է: Ինչու որ վճարքը բարձրացընելն ու նուռազցընելն՝ իրմէն կախում ունի: — Ամենէն աղեկ կը վճարուէր գերմաներէն դասին վարպետն. որ այս միջոցին ունէր 250 ֆիորին իրական դրամ ու չորս ձողաչափ վառելու փայտ:

Սասցդ է, ասոնք մեծ գումարներ չեն: Բայց նկատելով այն ատենի յարաբերութիւններն ու աժնութիւննը, ինչպէս նաեւ զան, որ ուսուցիչներն՝ որոնք ըստ մասին քահանաներէին, տղաքը վարժեցընելէ (correpetitio) եւ ուրիշ աղքեկըներէ ալ՝ երկրորդական եկամուտներ ունեցած պիտ' որ ըլլան, — բաւական էր պատուաւոր կերպով ապրելու համար:

Աս տեսնելով՝ ստուգիւ ճանաչողութեամբ պէտք ենք յիշել Եղիսաբեթուպոլսոց ազգայիններն. որոնք արդէն նախորդ դարուն առաջին տասնեակին մէջ այսպիսի լաւ հասցե կու տային իրենց դպրոցի վարժապետներուն:

Եղիսաբեթուպոլսոց քաղաքային վարչութիւնն, արքունական վերատեսչութեան հրա-

մանին հետեւութեամբը՝ կը մացընէ 1829ին, դպրոցական հարկադրութիւնը: Եւ կը յայտնէ թէ՝ որեւէ վիճակի եւ հաւատքի վերաբերեալ ծնողաց վրայ խիստ պարտաւորութիւն դրուի, որ իրենց տղաքը՝ հինգ տարուընէ սկսեալ մինչեւ 13 տարեկան հասակնին, գոնէ՝ աշնանային եւ ձմեռնային ամիսներուն մէջ դպրոց իրկեն: Ասկից զատ, հրաւէր կը խրկէ ամէն կուսակցութեան քահանաներուն, որ յորդորեն զծնողքներն, որ իրենք զիրենք աս բարերար հրամանին տակ ձգեն: Ո՛ր ծնողքն որ չի հնազանդիր. անոնց անունները գրի անցուին: —

Լաւագդած ու շատ հանկուցիչ աղգեցութիւն կ'ընէ ընթերցողին վրայ, երբ կը տեսնէ, որ համակրթութեան նկատմամբ՝ ասանկ ծանրակշիռ կանոնադրութիւնը՝ — զոր շատ տեղեր միայն վերջին ատենները կրցան գործադրել — Եղիսաբեթուպոլսոց քաղաքային խորհուրդն, արդէն ասկէ ուժուն տարի յառաջ, իր կատարեալ չափին մէջ իւրացուցած ու իր շրջանին մէջ իրապէս գործադրած է: — Աս բանս այնպիսի դաստիարակութեան զգածում մը կը ցուցընէ, որուն նկատմամբ համակըթութեան ասպարիզին մէջ գործող մարդ մը, միայն մեծ ճանաչողութեամբ կրնայ մտածել ու խօսիլ: — Ասով մեծ պատիւ բերին իրենց այն աղնիւ ու շրջահայեաց ազգայիններն, որոնք՝ այն միջոցին, դաստիարակութեան գլուխն անցած էին: —

*

Աերն առիթ ունեցանք տեսնելու, թէ Յովհ. Գապտէպովեան աւագերէցն ու Սիմոն Մարդովիչեան փոխանակի պաշտպանն՝ ինչչափ աշխատեցան, որ իրենց դպրոցը՝ վարժարանի փոխուի: — Գապտէպովեանին եռանդուն ոգին չշտացաւ անով՝ որ միայն իր շրջանին մէջ գործէ: Ինչպէս կը տեսնենք, լաւ գործքին համար վաստըկելու աշխատեցաւ նաեւ զիգնատիոս Պադյանի կոմսը, Դրտնսիլուանիոյ լատին եպիսկոպոսը: Այնչափ ինկաւ եպիսկոպոսին ետեւէն, որ ասիկայ վերջապէս խոստացաւ, որ բարձրագոյն կառավարութեան առջեւ կը յաջողցընէ, քաղքին համար վարժոցի մը կանգնումը, եթէ որ քաղաքային ու եկեղեցական առաջնորդութիւնը բաւական եկամուտ կարենայ ցուցընել: — Միեւնոյն յայտարարութիւնն ըրաւ նաեւ Նիկոլ. Գովաչ, Դրանսիլուանիոյ լատին եպիսկոպոսն Եղիսաբեթուպոլսեցւոց 1831ին, դպրոցներու ըրած այցարարութեանն առթիւ:

Հիմնարկութեան ելեւմտից ինդրոյն մէջ Խրեցաւ Գապտէպովեանին յատակագիծը: Ինք՝ որչափ որ ալ աշխատեցաւ, չկրցաւ անանկ գումար մը քովէ քով բերել, որ անով վարժարանին ապագայ վիճակը կարենայ ապահովցընել: — Ասոր վրայ պիտ'որ չզարմանանք, եթէ լաւ մտածելու ըլլանք, որ այն միջոցին մայր եկեղեցւոյն շինութիւնը գեր բոլորովին լընցած չէր: Ու աս բանս՝ անտարակոյս շատ աղդեցութիւն ունեցած պիտ'որ ըլլոյ աւագերիցուն ծրագրին կատարմանը վրայ:

Օտար երկրէ եկած ազգային մէծ մարդու մը զըհողութիւնն ու ոտք կոխելը՝ — բայց մանաւանդ ազգայնոց մտաւորական զարդացմանը բաժանակից ըլլալը՝ կրցաւ ի վիճակի գնել, որ վերջապէս Եղիսաբեթուպոլսոյ ազգայինները հանին իրենց հին նպատակին: — Աս մէծ մարդն էր, Պարոն Ազեքս. Ռափայէլ Ղարաման. զոր Դրանսիլուանիա բերաւ՝ իր ազգին ունեցած սէրը:

Իր ազնուական գործքն երկունպատակ ու նէր: — Մէկն էր, պահէլ ազգայնոց լեզուն եւ իրենց ազգայնութեան ոգին ու նկարագիրը: Մէկալն էր՝ տեղոյն յարաբերութեանցը յարամարելով՝ ազգայնոց քաղաքակրթութիւնը յառաջ տանիլ եւ ասոր միջնորդութեամբն իրենց յառաջադիմութեան կարողութիւնն՝ այլալեզու եւ ուրիշ ցեղի ազգայնութեանց մէջ ծանօթացընել: — 1822ին կը գտնենք զինք առաջին հեղ Եղիսաբեթուպոլիս: Աս ժամանակէն՝ մինչեւ 1843 շատ անգամ կը հանդիպինք իրեն հետ այս քաղաքս: Ու ինչպէս կը տեսնենք, չեղաւ եւ ոչ մէկ այցարարութիւն մը, առանց բարերարութեան նշան մը թող տալու:

Արդէն գիտենք, թէ ինչ ազգու խօսքերով, չէ թէ միայն քաջալերեց ազգայինները դպրոց մը կանգնելու, հապա նաեւ առ այս, ետեւէ ետեւ նուիրեց 800 ֆիորին: — 1827ին դրաւ հիմնարկութիւն մը աղջկանց դպրոցին. — 1832ին ընդարձակեց աս բանս: — 1836ին մասնակից եղաւ դպրոցական ներքինինդրոց կար-

գաղութեանը: 1839ին, դպրոցական վերահսկողութեան տակ դրաւ իր դպրոցը: — 1841ին ետեւէն ինկաւ ուսուցիչները զետեղելու: Եւ անոնց պատշաճ տեղեր գտնելու: — Միեւնոյն տարին դրաւ նաեւ 15.000 ֆիորինի հիմնարկութիւն մը՝ վարժարանի համար:

Կրնանք ըսել թէ աս եղաւ Եղիսաբեթուպոյ վարժարանին հիմնարկութեան քարը: — Հիմնարկութեան պատճէնն, — որ Փերդինանդոս Ե.ին կայսերական թագաւորական կոնդակով ամրացուած ու վաւերացուած է — ամենամաքուր մագաղաթի վրայ գրուած ու սիրուն եւ երփնագոյն գծագրութիւններով զարդարուած է: — Ասոր բովանդակութիւնը հայերէն թարգմանութեամբ է յաջորդը:

“Մենք՝ Փերդինանդոս Ա. Աստուծոյ ողորմութեամբ՝ կայսր Աւստրիոյ, Առաքելական թագաւոր Հռունդարիոյ եւ Պոհնմիայի, եւ այս անունով հինգերորդ. թագաւոր Լոմպարտիայի եւ Վենետացւոց, Դաղմատիայի, Խոռոդիստանի, Սլաւոնիայի, Կալիցիայի, Լոդոմերիայի եւ Իլլերիայի: Թագաւոր Երուսաղեմի, Արքիդուքս Աւստրիոյ, Մեծ դուքս Լոթարինգիայի, Սալիսպուրի, Ստիրիայի, Գարինթիայի. Մեծ իշխան Դրանսիլուանիոյ, սահմանակոմն Մորավիայի դուքս վերին եւ ստորին Սիլեզիայի, Մոտենայի, Բարմայի, Բիաչէնցայի եւ Գվասգալայի, Օսվեցինիայի եւ Զագորիայի, Դէշէնի, Գրիսուլի, Ռակուլայի եւ Կատերայի. Կոմս Հապսպուրի, Գիրովի, Սլովեներուն, Գիպուրի, Կորիցիայի եւ

Կրատիսկայի. Իշխան Դրիտէնդի եւ Պրիքսէնի. սահմանակոմն վերին եւ ստորին Լուսացիայի եւ Խոդրիայի, Կոմս՝ երկուց Ամիսեաց, Գէլտգիրգի, Պրիկանդիայի, Սոնէնպէրկի, տէր Դրիէստի, Գաղդարյի, սլաւոնական սահմանակոմնութեանց եւ պյլն եւ այլն:

Մեր Ներկայ գրութեամբը, միաքը կը բերենք ամենուն, որոնց կը պատկանի եւ կը ծանուցանենք, թէ գիտնակով որ ինչպիսի գովութեան արժանի են անոնք, որոնք սորվող պատանեկաց ուսման յառաջադիմութեանը ետեւէն իշխալով՝ իրենց բարերար տուչութեամբն, օգտակար հիմնարկութիւններ կ'ընեն, մեզի սիրելի Դրանսիլուանիոյ մեծ իշխանութեան՝ եւ ճշմարիտ հաւատքին աստուածպաշտութեանը համար գովութեան արժանի եռանդ կը ցուցընեն: — Աս պատճառաւ մեր ճանաչողութիւնը կը յայտնենք, աղնուական Աղեքսանդր Ռափայելեան հայագիրին, որն որ — ինչպէս մեր առջեւը դրին — անգղիական ասպետ է եւ Հնդկաստանի Մատրաս քաղաքը ծնած: — Որ իր ազգին, այսինքն, հայ ժողովրդեան ունեցած մեծ միտութենէն առաջնորդուած՝ որոշեց որ, իր կութաջանութեամբը ժողոված ստացուածքէն, մեր ազատ թագաւորական Եղիսաբեթուպուլիս քաղքին գպրոցական կրթութիւնը յառաջացընելու համար՝ յիշեալ քաղքին բոլոր շրջակային համար, առանց ազգի եւ կրօնի զանազանութեան՝ հոռմեական ուղղափառ վարժարան մը՝ հիմնարկէ: Եւ այս վախճանաւ պատ-

բաստած հիմնարկութեան թուղթը մեր գթած հաստատութիւնն ընդունելու համար, խոնարհութեամբ մեղի ներկայացուց։ Որ հիմնարկութեան թղթին բովանդակութիւնն է յաջորդը։

“ Ես, Աղքեսանդր Ռափայէլեան, անդղիական ասպետ, փափաքելով իմ անկեղծ բարեկամութեանս ապացոյցը հիմակ ալ Եղիսաբեթուպոլսյ հայ հասարակութեան նկատմամբ ցուցընել — որն որ Փերդինանդոս Առաքելական մեծափառութենէն եւ ամենապատիւ իշխանապետէն գթութեամբ տրուած պատճէնի ձեռօք ազատ թագաւորական քաղաքաց կարգը բարձրացաւ。 — Եւ փափաքելով՝ որ փառաւորեալ աւստրիական տիրող տանը ներքեւ, այս ընդարձակ տէրութեան մէջ, ուրիշ ծաղկեալ քաղաքներու պէս մեծնայ եւ փառաւորուի, եւ յառաջադիմութիւն ցուցընէ։ Աստուծոյ կամքն որոշեցի, որ յիշեալ քաղքին մէջ վարժարան մը հիմնեմ, յաջորդ անփոփոխելի պայմանադրութիւններով։

1. Ամէն բանէն յաջաջ, վարժարանը՝ Ռափայէլեան վարժարան պիտի կոչուի։

2. Քաղաքը հոգայ անանկ յարմար տներ, որոնց վրայ ես գոհ կարենամ ըլլալ։ Եւ որոնք՝ միայն յիշեալ վախճանին կարենան ծառայել։ Եւ այն ատեն կը թողում 15.000 ֆիորին, այսինքն՝ տասնուհինգ հազար արծաթ ֆիորին։ Աս գումարը 6% առհարիւրչեայով՝ Դրանսիլուանիոյ արքունական գանձարանը տեղաւո-

րուի։ որ դրամագլխուն տարեկան շահէն, այսինքն 900 ֆիորինէն, երեք աշխարհական հռոմէական ուղղափառ ուսուցիչները վճարուին։ Կարողութիւն ունեցող հայերը՝ միշտ առաջնութիւն ունենալով։ Ասոնց մէջէն առաջին երկոքն, իբրեւ վճարք՝ միշտ 300ական ֆիորին, ընդ ամէնը 600 ֆիորին։ իսկ վերջինը կամ երրորդը՝ 250 ֆիորին ընդունի։ Մնացած 50, այսինքն յիսուն ֆիորինը՝ ըլլայ քաղքին ուղղափառ կրօնագիտութեան եկեղեցական ուսուցչն։ Որուն պարտքն ըլլայ, քրիստոնէական վարդապետութիւնը պատասխաց սորվեցընել։

3. Ազատ է, որեւէ ազգէ ու կրօնէ եղող օտարականաց յիշեալ վարժարանը մտնել։ մանաւանդ թէ որ ինք իր կամօքը կը փափաքի, կրնայ կրօնագիտութեան ուսման ալ ներկայ գտնուիլ։

4. Բոլոր սրտանց փափաքելով, որ հայերէն լեզուն քաղքին մէջ մնայ, կ'ուզեմ, որ հայ տղաքը, յառաջ քան վարժարան մտնելնին, գիտնան իրենց մայրենի լեզուն։ գոնէ կարդալ դրել։ անվթար պահէլով վարժարանին վերատեսչին այն իրաւունքն՝ որ այս պայմանէն, օտար հայազգի տղաքը՝ արտաքոյ կարգի դիպուածներու մէջ կարենայ տնօրինել։

5. Վարժարանին վրայ հսկողը՝ միշտ Եղիսաբեթուպոլսյ դատաւորն ըլլայ։ Զասիկայ, ինչպէս նաեւ ուսուցիչները՝ ցորչափ կ'ապրիմ, ես պիտի անուանեմ։ իսկ մահուանէս ետեւ

Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային խորհուրդը պիտի ընտրէ: Ասոնց հաստատութիւնն ընդունելու համար, հարկ է միշտ Դրանսիլուանիոյ թագաւորական վերին կառավարութեան դիմել. որովհետեւ առանց հաստատութեան՝ ամենեւին մէկը պաշտօն չի կրնար վարել:

6. Կ'ուզեմ, որ ուսուցիչներուն եւ կրօնագիտութեան ուսուցչն ընտրութեան իրաւունքն իմ մահուանէս ետեւ քաղքին խորհրդին մնայ. այնպիսի կերպով մը՝ որ մէկ աւագութեան (Post) երեք անձ պարտական է առաջարկելու արքունական վերին կառավարութեան. որն որ անոնցմէ մէկը պիտի ամրացընէ:

7. Նկատմամի հիմնարկութեան դումարին, ուրիշ հիմնարկութեան դրամագլուխներուն պէս 6%, այսինքն, վեց առհարիւքեայով — դրամն ապահովցընելով — պտղաբերուի, արքունական վերին կառավարութեան հսկողութեանը տակ:

Վերջապէս կ'ուզեմ, որ ցորչափ կ'ապրիմ, վարժարանին աշակերտները, ծննդեանս տօնին օրը, կամ ապրիլ հինգին, հանգիստ ունենան: Իսկ մեռնելէս ետեւ, մահուանս տարեդարձին, հոգւոյս փրկութեանը համար պատարագ մը մատուցուի: Վարժարանի ուսանողներն, այն առթիւ զիս յիշեն, իբրեւ իրենց հիմնադիրն, Աստուծոյ՝ ամէն բարեաց տուողին աղօթք ընելով:

Կը փակեմ իմ այս կարդադրութիւնս, մեծարանօք ինդրելով ամենապատիւ արքունա-

կան կառավարութեան բարեհաճութիւնն, որ յիշեալ քաղքին մէջ, իզմէ հիմնադրուած աղջկանց դպրոցին համեմատ — որն որ 1827 մայ. 11ին, 4438 թուով տրուած վերին իշխանութեամբն ամրացուած կառավարչական պատճէնին համեմատ յօրինուած է — ըստուած վարժարանին եւ անոր ուսուցիչներուն վրայ վերնագոյն հսկողութիւն եւ վերատեսչական իրաւունք յանձն առնելու եւ զանիկայ իր բարձր հեղինակութեամբը պաշտպանելու բարեհաճի: Վասն զի զանիկայ ամենակարող Աստուծոյ փառացը, Փերգինանդոս առաքելական թագաւորին պատույն եւ ամենագթած կայսեր քաղցր կառավարութեանը տակ եղող ժողովրդեան օգտին եւ զարգացմանը համար, կը բաղձամ հիմնարկելու:

Որուն վաւերականութեանը եւ մշտնջենաւոր տեւողութեանը համար, այս հիմնարկութեան թուղթը, յատուկ ձեռքովս ստորագրեցի եւ սովորեալ կնիքովս ամրացուցի:

Տուեալ կերպայ, ազատ թագաւորական հայաքաղքին մէջ. յունիս 2ին. յամի Տեառն 1842. Աղեքս. Ռափայէլ. յ. ձ. անդղիական ասպետ. ո. ո. 8. ս.

Արդ՝ մենք, այն մեր ամենաբարձր պաշտպանութեան իրաւունքովն, որուն համեմատ իբրեւ առաքելական թագաւոր եւ Դրանսիլուանիոյ մեծ իշխան — ըստ հարկաւորութեան նկատում ընելով հասարակաց օգտին եւ գիտութեան խնդրոյն կարգադրութեանը մէջ —

կատարեալ իրաւունք ունինք եւ զանիկայ կրնանք գործադրել: Եւ այն պատճառներէն, որով ուսանող տղջ յառաջացումը մեր հոգատարութեանը կը վերաբերի, վերսիշեալ ազնուական հիմնադիր Աղքեսանդր Ռափայէլեան անդդիական ասպետին աղաչանքը լսելով եւ գթածաբար ընդունելով — որովհետեւ հիմնարկութեան թղթին մէջ մեր առջեւը դրած ու ներկայացուցած կէտերուն վրայ գոհ ենք, անոր համար — անոր մէջ բովանդակուածները մեր առաջիկայ ամբացուցիչ պատճէնին ձեռօքն՝ այն պայմանաւ ընդունեցանք, շնորհեցինք եւ ամրացուցինք, զոր հիմակ ալ կ'ընդունինք, կը շնորհենք ու կ'ամրացընենք, որ հոգմէական ուղղափառ վարժարանին մէջ եղող, կամ ապագայ ժամանակին մէջ տրուելի կարգադրութիւնները, սորվեցընելու ուղղութեան նկատմամբ, այս նոր կանդնուելի Ռափայէլի վարժարանին մէջ ալ — զոր ուրիշ բաներու մէջ — հիմնադրին կամացը համեմատ կ'ուղենք որ կարգադրուին — ճշդիւ պահուին: Գթածաբար շնորհելով զան ալ, որ շատ հեղ յիշուածազատ թագաւորական քաղքին երդուեալ հասարակութեանը ձեռօք, 1842 յուլիս 29ին նուիրուած շէնքը — մեր բարձր թագաւորական, որոշման զօրութեամբն՝ որն որ 1842 նոյեմբ. 12ին տրուեցաւ, — յիշեալ քաղքին վարձու տրուելի հասարակաց եկամուտէն դուրս հանուի եւ յիշեալ նպատակին դարձուի: Որ շէնքն որ նոր կոչուած փուլցին մէջ, մէկ կող-

մանէ Յովհ. Փօրք քաղաքացւոյն պարտէզին, մէկալ կողմանէ թէոդորոս Էօդվէշ քաղաքացւոյն տան դրացի է: — Նմանապէս, որ Սիպինի արքունական գանձուն վճարելի 15.000, այսինքն տամսուհինդ հազար Փիորին դրամագլուխը, հիմնարկութեանց դրամագլուխներուն վրայօք եղած մեր կարգադրութեանը համեմատ ինամակալուի, խոստանալով միանգամայն թէ մեր ու թէ մեր յաջորդներուն, հոնգարական թագաւորաց եւ Գրանսիլուանիոյ մեծ իշխանաց կողմանէ, որ վերսիշեալ հիմնարկութիւնն՝ ամէն կէտերուն մէջ, թէ մենք կը կատարենք ու թէ ուրիշներուն, որոնց կը պատկանի՝ կատարել պիտի տանք:

Աս բանին յիշատակին եւ մշտնջնական տեւողութեանը համար, այս մեր ամրացուցիչ պատճէնը, մեր մեծագոյն գաղտնի կախուած կնիքովը հրատարակեցինք:

Տուեալ Աւստրիայի Վիեննայ կայսերական քաղաքը. յամի Տեառն 1842. նոյեմբ. 29. մեր իշխանութեան ութերորդ տարին:

Փերդինանդոս յ. ձ.

Ալէքսիանոս նորչայ յ. ձ.
Յովհաննէս Շոմեայի յ. ձ.»

20.

Իայց հարկ եղաւ, որ երկու տարի մըն ալ անցնի. մինչեւ որ քաղաքային վարչութիւնը՝ հիմնարկութեան հաստատութիւնն ընդունի: — Վերեւայ թէ քաղաքային խորհուդն ու

Հասարակութիւնը շատ անհամբերութեամբ կը սպասէր աս բանիս: Որովհետեւ յաջորդ ուսումնական տարւոյն սկիզբը համոզեց զքմէրիկոս Զիգիեան օգնական քահանան, որ մինչեւ որ հաստատութիւնը դայ ու վարժոցը բացուի, յանձն առնու առժամանակեայ կերպով, հաստատուելի առաջին դասին դասախոսութիւնը: — Զիգիեան՝ միտեալ էր աս բանիս: Ան ատեն խորհրդանոցն եղածը՝ Յովսէփի Քօրոյեան աւագերիցուն գրով հաղորդեց. աղաչելով միանգամայն որ բարեհաճի իր օգնական քահանային հրաման տալ, որ աս պաշտօնն առժամանակեայ կերպով վարէ: Քօրոյեան, սիրով հրաման տուաւ. եւ քաղաքն անմիջապէս կանգնեց վարժարանին առաջին դասը:

1843 Փետր. 12ին հասաւ Գրանսիլուանիոյ վերին կառավարութենէն Եղիսաբեթուպուցոյ վարժարանին հաստատութեան պատճէնը: Եւ որովհետեւ ասոր մէջ կառավարութիւնը՝ հրաման կու տայ, որ ուսուցիչներուն աթոռները լիցուին՝ Աղեքսանդր Ռաֆայէլեան՝ հիմնարկութեան թղթին զօրութեամբն՝ անուանեց առաջին երեք ուսուցիչները: Ասոնք՝ ուսումնական տարին եկածին պէս, սկսան իրմնց գործունէութիւնը: Առաջին դասուն մէջ ուսուցիչ եղաւ Գրիգոր Տայպուգադեան. երկրորդին մէջ՝ Անտոն Գապտէպովեան. իսկ երրորդին մէջ՝ Անտոն Իսիգուցեան: — Վարժարանին վերահսկողն էր Եւգինէոս Դանիէլեան, քաղքին գլխաւոր դատավորը: —

Վարժարանին առաջին տարւոյն գործունէութեանը վրայ տեղեկութիւն տալու ի վիճակի չենք: Բայց կը տեսնենք. որ ուսումնական տարւոյն լմննալովը՝ Գրանսիլուանիոյ կառավարութիւնը, զԼուդ. Ռայնիշ, Գարլապուրկի կանոնիկոսը — Գրանսիլուանիոյ դպրոցաց վերատեսուչը: — Խրիեց Եղիսաբեթուպովիչս, որ հօն տեղի ուսուցիչները քննէ ու տեսնէ թէ, ունի՞ն պատշաճ ընդունակութիւն սորվեցընելու. Եւ զննէ միանգամայն վարժոցն՝ ամէն նկատմամբ: Կանոնիկոսը՝ քննեց. ու պահեց երեք ուսուցիչներն իրենց պաշտօնին մէջ: — Ասոր հետեւութեամբը՝ 1844 գեկտ. 27ին, եպիսկոպոսէն ու կառավարութենէն ընդունեցան իրենց վերջնական հաստատութիւնը: — Երեք ուսուցիչներէն զատ, Էմերիկոս Զիգի՝ օգնական քահանան կը սորվեցընէր կրօնագիտութիւնը, զոր Պր. Ռափայէլ — Գովաչ եպիսկոպոսին փափաքանացը համեմատ — անուանեց կրօնագիտութեան ուսուցիչը:

Յաջորդ տարիները պատահածներուն, ինչպէս նաեւ վարժարանին գործառնութեանցը վրայ՝ շատ քիչ բան գիտենք: Եղիսաբեթուպուցոյ դիւնատան մեծագոյն մասն 1848 եւ 1849ին խառնակութեանց ժամանակ՝ ըստ մասին կորսուեցաւ ու ըստ մասին փճացաւ: Որովհետեւ, ինչպէս տեսանք, աւստրիական ու հունգարական բանակները եւ վալաք խաժամուժն ու ետքէն ուսւերը զքաղաքը տակն ու վրայ ըրին. եւ քանի մ'անգամ կրակի տուին: — Վարժա-

րանին վրայ բոլոր բոլոր գիտցածնիս ան է, որ Նիկողայոս Գովազ Եպիսկոպոսը՝ հրամանագրով մը կը ծանուցանէ քաղաքային դպրոցական վարչութեան, որ ասկից ետքն ընտրուած ուսուցիչները, իրենք դիրենք քննութեան տակ ձգելու են, իրենց ընտրութենէն գոնէ երկու տարի ետքը: — Ամենէն երեւելի ու մտագրութեան արժանի բանն ան է, որ դպրոցաց վերին հսկողութիւն ունեցող Եղիսաբեթուպոլսոց հայածէս գաւառական ժողովքը՝ Աղեքս. Ռափայէլի ներկայութեամբն ըրած ժողովքին մէջ կը սահմանէ որ “Ս. Անտոնի Կոչուած պատուական հայրերը, պարտական են, հինգ տարին լմընցընող տղաքը՝ հայ դպրոցն ընդունելու. — չէ թէ մինչեւ հիմակ՝ միայն եօթը տարեկան եղածները:” Աս հրամանին պատճառն ալ կը տրուի. — “որպէս զի չըլլայ թէ վարժարանէն ետ մնան. վասն զի հայերէն սորվիլ պէտք է. ու առանց հայերէն գրել ու կարդալ գիտնալու՝ տղաք վարժարան չեն ընդունուիր:” — Այս կարդադրութիւնն, ինչպէս նաեւ ան, որ հայերէն լեզուն իմրեւ պարտաւորիչ նիւթ պէտք է սորվուի, ինչպէս կ'ենթադրուի, միայն տեղացի ազգայնոց համար էր: Օտարներն, աղատ էին:

1848ին խոսվութեան ժամանակներն Եղիսաբեթուպոլսոց վարժարանին մէջ, սորվեցնելը դադրեցաւ: — Այսպէս գնաց մինչեւ 1853: Խառնակութեան ժամանակներն անցնելէն ետեւ՝ քաղաքային հասարակութեան ի վիճակի չեղաւ վարժարանն անմիջապէս բանա-

լու: — Ստորին դպրոցներն ալ՝ այս միջոցին շատ խեղճ վիճակի մէջ պէտք է որ եղած ըլլան. որովհետեւ անոնց մէջ ալ մի միայն վարժապետ մը, Յովհ. Բօբեան կը սորվեցընէր: Եպիսկոպոսն, իր մէկ թղթին մէջ, զոր Յովսէփի Բօբյեան աւագերիցուն իրբեւ դպրոցական վիճակին վերատեսչին ուղղած էր, զարմանալով կ'ըսէ, թէ, «Գաղրած Ռափայէլեան վարժարանին ուսուցիչներն, առանց գործքի՝ կը վայելին իրենց եկամուտն. ուր ընդ հակառակն, տարրական դպրոցներուն ուսուցիչները՝ թէպէտ կը գործեն, բայց անօթի են:»¹ Ուստի կը հրամայէ Բօբյեանին, ուր քաղաքային վարչութեան հետ բանը յարմարցնելով, վարժարանին ուսուցիչները՝ տարրական դպրոցներուն մէջ գործեն. վասն զի աս վիճակն ալ չի կրնար տեսնել: Եպիսկոպոսին ոտք կոխելն ան օգուտն ունեցաւ, որ Եղիսաբեթուպոլսոց քաղաքային ու եկեղեցական խորհուրդն սկսաւ ծանրութեամբ մտածել վարժարանին վերականգնանը վրայ: Աս բանիս հետքերը կը տեսնենք Բօբյեանի տեղեկութեանցը մէջ:

Բայց իրական հետեւութիւն միայն Հայնալու եպիսկոպոսին ժամանակը տեսնուեցաւ: — Ինք՝ իմանալով քաղքին փափաքը՝ շուտ մը Եղիսաբեթուպոլիս տնկուեցաւ. եւ մասնակից եղաւ քաղաքային հասարակութեան 1853

¹ Professores sublati gymnasii Raphaelini otiosi, salarium percipiunt; docentes normales locales, laborantes esuriunt.

մայիս 8ի ընդհանուր ժողովին։ Աս խորհրդին մէջ, միաբանեցան վարժարանին նոր կազմակերպութեանը եղանակաւորութեանցը վրայ։ — Որովհետեւ Ռափայէլի հիմնարկութեան եկամուտը բաւական չէր վարժարանին ելքերը գոցելու, որոշուեցաւ՝ որ քաղաքը, պահսածը գէորգ Գամելէրեան կտակին մէջ թողուցած վիեննայի եկամուտներէն ամբողջացընէ։ Քաղաքը խոստացաւ, որ վարժարանին չէնքին պահպանութիւնն իր վրան կ'առնու. եւ հոգ կը տանի վառելու փայտին։ Ասկից զատ ուսման կարեւոր եղած սպասներն ու կազմածները կը հոգայ։ — Իսկ Հայնալու խոստացաւ՝ որ ամէն կարելի օգնութիւնը կ'ընէ քաղաքին. ու եթէ կարելի է, կը յաջողցընէ, որ Ռափայէլեան հիմնարկութեան մնացած շահերէն, համապատասխանող գումար մը տրուի, վարժարանին առաջին կարուութիւնները լիցընելու համար։ — Քաղաքն՝ ի շնորհակալութիւն ասոր, Պրանսիլուանից եպիսկոպոսին շնորհեց՝ ուսուցիչներն անուանելու եւ հաստատելու իրաւունքը. զօր՝ մինչեւ այս ժամանակ — հիմնարկութեան թղթին հինգերորդ կէտին համեմատ — թագաւորական վերին կառավարութիւնը կը գործադրէր։ Աս իրաւունքը՝ Պրանսիլուանից եպիսկոպոսները գործածեցին, մինչեւ որ վարժարանը տէրութեան ձեռքն անցաւ։

Հայնալու՝ խնդիրը կառավարութեան առջեւը դրաւ. իսկ ասիկայ՝ տէրութեան պաշտօնարանին։ — Քաղաքը՝ 1853 սեպտ. 2ին ըրած

աղաչանաց թղթովը, նորէն խնդրեց որ դպրոցական տարին սկսելու ամեն, գոնէ առաջին դասը կարենայ բանալ։ Եպիսկոպոսն՝ աս բանս կառավարութեան հաղորդեց. ու միեւնոյն միջոցին գրեց Եղիսաբէթուպոլսյ քաղաքային խորհրդին, որ հաստատելի վարժոցին համար պատրաստէ տեղերը։ Իսկ հոկտ. 6ին տեղեկացուց զքաղաքն, որ մասնաւոր (privat) վարժարանի մը հրաման տրուեցաւ. եւ թէ առժամանակեայ կերպով անուանուած երկու ուսուցչով — Յակովը Մարգովիչնեանով եւ Գրիգոր Տայպուգաղով — կրնայ սկսիլ իր պաշտօնը (Function):

Վարժոցը՝ մարապետաց հիմակուան վանքին — հին եկեղեցւոյն հրապարակին շէնքին մէջ՝ 1853 հոկտ. մէկին իր գործունէութիւնն սկսաւ։ Առաջին երկու դասն ունէր ընդ ամէնը 16 աշակերտ։ Հոկտեմբեր 24էն ի վեր երրորդ ուսուցիչ մըն ալ -- Յովհաննէս Էօդվէշեան — կը գործէր։ —

Ուսուցաց դրամական խնդիրը՝ թէ քաղաքային վարչութեան ու թէ եպիսկոպոսին բաւական մտածելու բան տուաւ։ Ի սկզբան ուղուեցաւ, որ իրենց տարեկան հասոյթն ըլլայ 400 ֆիորին. բնականապէս՝ կառավարութեան օգնութեամբը։ Սակայն տէրութիւնը՝ քաղաքին փափաքը չկատարեց։ Մարգովիչնեան եւ Տայպուգաղեան 300 ական ֆիորին՝ իսկ Էօդվէշեան 250 ֆիորին կ'ընդունէր։ — Որպէս զի քաղաքն, ասոնց նիւթական վիճակը քիչ մը

թեթեւցընէ, քաղաքային վարչութիւնն զգիսաւոր դատաւորը Ալիեննայ խրկեց, որպէս զի գամելէրեան տունը ծախէ եւ ասոր եկամտէն խոստացուած վճարքը կարենայ քովէ քով բերել: Բայց մինչեւ որ աս ըլլայ՝ իրենց դիրքին այնպիսի կերպով մ'ուղեց օդնել, որ եպիսկոպոսին եւ կառավարութեան հաւանութեամբը 1854—55 ուսումնական տարւոյն մէջ, երեք ուսուցիչներն՝ երեք դասը սորվեցլնեն ու չորրորդ ուսուցչին 300 ֆիորին՝ իրենց մէջ բաժնուի: Ասանկ գնաց երեք տարի. թէպէտ եւ ուսուցիչք շարունակ կ'աղաքէին, որ չորրորդ դասն ալ սկսուի. եւ ուսուցչաց թիւն ալ բարձրացուի: Սակայն ի զուր: — Այսպէս մնաց ամեն բան. թէպէտ եւ քաղաքն առաջարկեց՝ որ Ալիեննայի տան եկամուտէն 850 ֆիորին կուտայ վարժարանին պահպանութեանը համար:

Վարժոցն՝ որ կառավարութեան հրամանովն Եղիսարեթուպոլսոյ Ռաֆայէլեան լատին դպրոց (Elisabethopolitana schola latina Raphaelina) անունը կը կրէր, մասնաւոր դպրոց մնաց: Ակզեան եղած ծանրութիւնները՝ մնացին անկից ետքն ալ, թէ ուսումնական կազմածներու եւ թէ ուրիշ կարեւոր բաներու կողմանէ: 1856ին մեռնող Քօրոյեան աւագերիցուն տեղ եկաւ Էմէրիկոս Զիգի, որ — արդէն իր հոգաբարձութեանն ատեն, վարժոցին նկատմամբ շատ գործած էր — նոր շարժում եւ զօրութիւն տուաւ դպրոցին: Ատոյգ է, որ իր գործունէութեան սկիզբը՝ հարկ եղաւ, որ մէկ կող-

մանէ դպրոցին վերատեսչին ու կառավարութեան՝ եւ մէկալ կողմանէ, իր եպիսկոպոսին հետ դիմացէ դիմաց կենայ: Վասն զի եպիսկոպոսը՝ կառավարութեան դրդելով՝ հրամայեց որ կրօնագիտութիւնը գերմաներէն լեզուաւ սորվեցուի: Ուսուցիչք աղաչեցին, թէ որեւէ տեսակ նիւթ, եթէ հարկ է, սիրով կը սորվեցլնեն գերմաներէն լեզուով՝ բայց կրօնագիտութիւն՝ տղոց մայրենի լեզուովը կը փափաքին սորվեցլնել: Զիգի՝ աս բանը պաշտպանեց. ու հարկ եղաւ, որ եպիսկոպոսը զիջանի:

Զիգիեան Հանգչեցաւ, մինչեւ որ չյաջողցուց, որ միշտ խոստացուած ու երեք չգործադրուած հինգերորդ ուսուցիչն ալ տրուեցաւ վարժարանին: Իրեն աշխատութեանցը պէտք է շնորհակալ ըլլայ վարժոցն, որ վերջապէս ուսուցիչներուն հասցին ալ քիչ մը լաւացաւ: — Թէպէտ ասոր վայ՝ Մարգովիչեան նոր վերատեսուչը՝ 1855ին չորրորդ դասին կանգնում՝ եւ իրեն համար 450 ֆիորին՝ իսկ մէկալ երեք ուսուցչաց համար՝ 400, 300 ու 250 ֆիորին վճարք խնդրեց, բայց կառավարութիւնը չընդունեցաւ ինդիբը: — Ասոր տեղ՝ իրեւ փոխարինութիւն ան եղաւ, որ երկու տարի ետքը՝ եպիսկոպոսն իրեն շնորհեց Եղիսարեթուպոլսոյ լատին ժողովրդապետութեան հոգաբարձութիւնն ու միանգամայն անոր հետ կապուած եկամուտները:

Ուսուցիչներուն վճարքն ալ այնչափ լաւացաւ, որ գամելէրեան հիմնարկութեան օգնու-

Թեամբն երեք ուսուցչին հասոյթը հարիւրական ֆիորինով լւացցաւ։ Ասանկով՝ իրենց տարեկան վճարքն եղաւ 350 ֆիորին։ — Յաջորդ տարին. 1856ին վերջնական կերպով կարգադրեցին ուսուցիչներուն եկամուտն. այնու որ վարչին վճարքն եղաւ 500՝ իսկ կարգաւորեալ ուսուցիչներուն 420 ֆիորին։ — Ասանկ մնաց միջեւ 1885։

Եթէ այս միջոցին, դպրոցին ներքին վեճակը գիտենք, զանիկայ բաւական պակասաւոր կը գտնենք։ Եւ սակայն — դպրոցաց՝ այս օրւան հանդերձաւորութիւնը նկատելով՝ հարկ է որ զարմացմամբ մը մենք մեղի հարցընենք, թէ ինչպէս կարելի էր, ասանկ ողորմելի յարաբերութեանց մէջ՝ այսպիսի արդինաւորութիւն ցուցընել։ — Տարակոյս չկայ, որ ուսման արդինքը՝ գոհացուցիչ պէտք ենք ըսել։ Որովհետեւ ասոր վկայ են, ան դպրոցէն ելած աշկերտներուն երեւելիներն. որոնք՝ մեծ գեր կը խաղան այս օրւան օրս կենաց ասպարիզին մէջ։ — Ուսուցիչները՝ պակաս եշածը՝ լեցուցին իրենց եռանդովը։ Մարգովիչեան վերատեսուչը՝ վերջի աստիճանի անձնանուիրութեամբ ու բոլոր ուժովն աշխատեցաւ դպրոցին զարգացմանը։ Այս կերպով հասան, այն անհաւատալի հետեւութեան։

Դպրոցին անունն է այս միջոցին Schola privata latina Raphaelina. Դրամագլուխն (Fundus) է, Ռափայելեան 900 ֆիորին եկամուտն, եւ Գամելլերեան հիմնարկութեան 850 ֆիորին օգնութիւնը։ Ընդ ամենը 1750 ֆիորին։

Վարժարանն՝ ասկից ետքը Անտոն Մարգոնֆիեան աւագերիցուն եւ եպիսկոպոսական յանձնակատարին վերահսկովութեանը տակ՝ կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին առընթերակացութեամբն սկսաւ աւելի յաջող գործունեութիւն արտադրել։ Ուսանողներուն թիւը՝ թէպէտ կամաց, բայց միշտ աճելու վրայ է։ 1868/69 տարւոյն մէջ՝ 34. — 1869/70 տարւոյն մէջ 38 է։ — 1873ին, Մէսարօշ՝ պաշտօնարանին երեսփոխանը՝ կը խրկուի Դրանսիլուանիա, որպէս զի ուղղափառ վարժարաններուն վիճակն ուսումնակրէ ու քննէ. եւ անոնց վրայ տեղեկութիւն տայ պաշտօնէին։ — Տրուած տեղեկութիւնները՝ շատ նպաստաւոր չեն Եղիսարեթուպոլսց վարժարանին նկատմամբ։

Հասարակութիւնն 1881ին սկսաւ մտածել վարժարանին արմատական փոփոխութեանը վրայ, եւ ջանալ՝ որ Դրանսիլուանիոյ եպիսկոպոսին ձեռնտուութեամբը, վերին կամ գլխաւոր վարժարան ըլլայ։ Աս իմաստով՝ 1881 յուլիս 8ին կը իներէ իշխանութենէն, որ պահելով վարժարանին ուղղափառ նկարագիրը՝ զանիկայ գլխաւոր վարժարանի դարձընէ — այն հիման վրայ, որ հիման վրայ որ Դրանսիլուանիայի ուրիշ դպրոցները գրուած՝ կեցած են։ Սակայն եպիսկոպոսը կը ծանուցանէ, որ քաղքին կողմանէ նուիրուած օգնութիւնը բաւական չէ վերին վարժարան մը կանգուն պահելու համար. — իսկ Դրանսիլուանիոյ ուղղ. եկեղեցական ստացուածոց դրամագլուխն ան վիճակին մէջ

չէ, որ վերին նոր վարժարանի մը, այնչափ նպաստ մատուցանէ: — Կը զգուշացընէ միանգամայն զքաղաքային երդուեալ հասարակութիւնն՝ որ եթէ իր նպատակին համելու համար, ինք զինք տէրութեան կարգադրութեանը տակ ձգել եւ այս ճամբով Ռափայէլիան հիմնարկութիւնը, հոռվմէական կաթուղիկէ ուղղութենէն փոխել ուղենայ, հիմնագրին կամացը հետ հակառակախօսութեան մէջ պիտի դայ. որ բանին որ եպիսկոպոսն ամենեւին պիտի չզիջանի: Աւելի պատշաճ կը համարի եպիսկոպոսն, որ երդուեալ հասարակութիւնն՝ եղած ստորին վարժարանն, արդիժամանակին պահանջմանցը համեմատ կարգադրէ. որովհետեւ, կարգաւորեալ ստորին վարժարան մը՝ քաղաքին յարաբերութեանցը բոլորովին կը համապատասխանէ:

Քաղաքային խորհուրդը՝ մասնաժողով մը ընտրեց, որ աս բանին վրայ խորհի: Մասնաժողովն որոշեց, որ պահէ ստորին վարժարանը. բայց զանիկայ ուղղափառ հոռվմ. կաթուղիկէ ստորին վարժարանաց կաղապարին համեմատ լնէ: Աւրատեսչին վճարքն ըլլայ 800 ֆիորին եւ բնակութիւն. հինգ կարգաւորեալ ուսուցիչներունը՝ ըլլայ 600 ական ֆիորին եւ բնակարան. մէկ արտաքոյ կարգի գծագրութեան ուսուցիչ մ' ըլլայ 500 ֆիորինով եւ բնակարանով. եւ վերջապէս՝ ծառայութիւն ընող մը 120 ֆիորին տարեկան վճարքով:

Ազեքսանդր Բալ՝ գլխաւոր վերատեսչին ոսք կոխելն, այնչափ արդիմք ունեցաւ, որ

վարժոցն՝ ուրիշ յարմարագոյն տեղ մը փոխադրուեցաւ: Վաղեմի ազգային զօրաց զինուորանցը՝ վարժարանի նպատակին յարմար կերպով մը՝ փոխուեցաւ: Քաղաքն՝ ուրիշ կողմանէ ալ ըրաւ իրեն կարելի եղածը: 1885ին, բարձրացուց վերատեսչին հասոյթը 760 ֆիորինի. եւ կարգաւորեալ ուսուցչացը՝ 660 ֆիորինի: Սակայն՝ հարկաւոր եղած նոր ուսուցչի մը տեղը չկրցաւ լեցուիլ, որովհետեւ գամելէրի հիմնարկութիւնն՝ իր օգնութիւնը զլացաւ:

Ասկից եաքը՝ կարծես թէ վարժարանն ալ իշխալու սկսաւ, թէ նկատմամբ ուսանողաց ու թէ նկատմամբ յառաջադիմութեան: — Ու զարմանք չէ: Աւելոր վերատեսուչը՝ Յակովը Մարգովիչնեան, թէպէտ մտաւորապէս կատարեալ զօրութեամբ, բայց մարմնապէս բոլորովին ինկած՝ ի վիճակի չէր այնպիսի կենդանութիւն արտադրելու, որ կարենար միցիլ եղիսաբեթուպուսոյ զրացի քաղաքներուն մէջ եղած դպրոցներուն հետ: Նոր ու գործունեայ մարդու մը հարկաւորութիւն կար, որպէս զի վարժարանը նորէն կենդանանար: 1887/88 տարւոյն մէջ վարժարանը նոր վարիչ ընդունեցաւ, յանձին դաւիթ Լասլոյի: Քաղաքն ինք իրեն նոր բռնութիւն ընելով՝ վերատեսչին վճարքն ըրաւ 1000 ֆիորին, կարգաւորեալ ուսուցիչներունը 800 ական, իսկ փոխանակի ուսուցիչներունը՝ 660 ֆիորին: Կարծես թէ տեսնուեցաւ ալ ասոր հետեւութիւնը: Ուսուցիչք՝ ամէն կարողութիւննին եւ զօրութիւննին բանեցընելով, բանն

այնչափի բերին, որ ուսանողաց թիւը բարձրացաւ: Եւ հօն՝ ուր որ տարիներով 41 ուսանողէ աւելի չկրցան գտնել, երեք տարուան մէջ՝ 66ի բարձրացաւ: — Բայց յայտնի է թէ այսչափ թուով վարժարան մը չէր կրնար կանգուն մնալ:

Աս միջոցին կ'ինայ այն գաղափարն որ վարժարանը տէրութեան յանձնուի: Մտածութիւնն աղէկ էր ու շատ կողմնակից գտաւ: Բայց ինդիրն ուրիշ կողմանէ նկատելով՝ շատ հաշառակօրդներ ունեցաւ. մանաւանդ անոնց կողմանէ, որ կը վախնային թէ վարժարանին աղդայնութեան նկարագիրը պիտի կորսուի. ու մէկալ կողմանէ ալ լաւ գիտէին, թէ տէրութիւնը կրօնագիտութեան ուսմանց նկատմամբ՝ շատ անտարբեր գիրք մը կը բռնէ: Տէրութիւնը՝ 1883ին, վարժարանաց համար հրատարակած նոր օրէնքներով՝ այնպիսի պահանջմունքներ ըրաւ, որոնց՝ Եղիսաբեթուպոլսոյ սակաւաթիւն ուրիշ կողմանէ ալ շատ բաներով ծանրաբեռնած հասարակութիւնը չէր կրնար համապատասխանել: Համակրթութեան պաշտօնարանը՝ շարունակ կը ստիպէր զբաղաքն, որ իր վարժարանն՝ օրինաց պահանջած վիճակին մէջ դնէ: Քաղաքային խորհուրդը մտածեց, որ աս ընելու համար տէրութեան օգնութիւնը խնդրէ: — Ըստէն 1885ին աս ուղղութեամբ ըրաւ իր առաջին քայլերը. սակայն առանց օգուտ մը տեսնելու: Որովհետեւ մէկ կողմանէ նոյն իսկ տէրութիւնը՝ դրամական նեղ վիճակի մէջ էր. ու մէկալ կողմանէ վարժարանին մէջ տեսնուած

անհոգութիւնն եւ ուսանողաց՝ աչքի զարնող սակաւութիւնը, աս բանս գործադրելու անկարելի կ'ընէին:

Բայց վարժոցին՝ տէրութեան ձեռքն անցնիլը՝ միայն ժամանակի խնդիր էր: Վասն զի յայտնի էր մէկ կողմանէ, որ քաղաքային հասարակութիւնն իր զօրութեամբը վարժարանը՝ պահանջուած դիրքին մէջ պահէլու ի վիճակի չէր. եւ մէկալ կողմանէ այնպիսի աչքի զարնող տեղոյ մը վրայ կեցած դպրոցն՝ ստուգիւ մծօգուտ կրնար ընել քաղաքակրթութեան. — ու ափսոս էր զանիկայ բոլորովին դադրեցընել: Ուստի գլխաւոր վերատեսչին միջնորդութեամբը՝ քաղաքային վարչութիւնը տէրութեան աղերսագիր մը գրեց. — որուն վրայ կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանն 1890ին, ծանոյց քաղքին, որ իր աղաւանաց մէջ յառաջ բերած պատճառները տեսնելով եւ Եղիսաբեթուպոլսոյ երկրագրական գիրքը նկատելով — որով վարժարանն առաքելութիւն մը պիտի կատարէ — միտեալ է անոր ապագային հոգ տանելու: — Պաշտօնարանին բռնած գիրքն անով կը տարբերէր քաղքին հասարակութեան կարծիքէն, որ տէրութիւնն ուղեց իրեն յատկացընել զվարժարանն. ուր անդիէն քաղաքը՝ զվարժարանն իրեն կ'ուղէր պահէլ. ու տէրութենէն միայն օգնութիւն ինդրել, որպէս զի զանիկայ կարենայ պահպանել:

Տէրութիւնն իր յայտարարութեանը մէջ, քաղաքային հասարակութեան առջեւը դրաւ իր

կողմանէ պայմաններն ալ զորոնք կը պահանջէր. — այսինքն թէ՝ քաղաքն ինք վիճք պարտաւորէ, որ տէրութեան վարժարանին պահպանութեանը համար տարուէ տարի 5000 ֆիորին օգնութիւն կու տայ. — դալի դպրոցչէքները տէրութեան կը յանձնէ. կը կանգնէ վարժարանին համար, տէրութեանէն պահանջուած կարգաւորեալ շէնք մը. — եւ վերջապէս, միանդամ ընդ միշտ կը զգեստաւորէ զանիկայ ամէն հարկաւոր եղածներով:

Ինչպէս ամէն նոր ու ծանրագոյն որոշումն, անանկ ալ աս, քաղաքային հասարակութեան մէջ մէծ շարժում մը յառաջ բերաւ: Կարծիքները՝ տարբեր տարբեր էին: — Եւ ժամանակ մը, այնպէս կ'երեւար, թէ ասանկ պայմաններով միաբանութիւն երբեք պիտի չըլլայ երկու կողման մէջ: Բայց եւ այնպէս խնդիրն որոշեց քաղաքային երգուելոց ժողովի՝ 1891 յունուար 15ին, երբ վերսիշեալ սրայմաններն ընդունեցաւ եւ իր որոշումն անմիջապէս պաշտօնարանին առցեւը դրաւ: — Տէրութիւնը մարտ 16ի կարգադրութեամբն՝ հաւանեցաւ քաղքին որոշմանն. ու կրօնի եւ համակրթութեան պաշտօնեան յայտնեց թէ միտեալ է վերջնական դաշնադրութիւն ընել ու վարժարանն 1891—92 դասական տարւոյն սկիզբն իր ձեռքն առնուլ:

Պաշտօնէին կարգադրութեանը համեմատ, վարժարանն 1891 սեպտեմբեր մէկին՝ իրօք սկսաւ իր գործունէութիւնն իրբեւ տէրութեան

նոր վարժոց: Թէպէտ եւ դաշնադրութիւնը սեպտեմբեր 11ին ստորագրուեցաւ. սակայն միայն երկու ամսութափն ընդունեցաւ իր վաւերականութիւնը: —

Հունգարական-թագաւորական կրօնի եւ համակրթութեան — ու Եղիսաբեթուպոլիսց հասարակութեան մէջ եղած դաշնադրութեան հայերէն թարգմանութիւնն է յաջորդը:

ԴՐԱՅՆԻՑ

Որ դրուեցաւ՝ մէծապատիւ հունգարական-թագաւորական ներքին գործոց պաշտօնէին 1891, մարտ 26ին, 19.028 թուով տուած հաւանութեամբը՝ — մէկ կողմանէ մէծապատիւ հունգարական թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին ու մէկալ կողմանէ Եղիսաբեթուպոլիս աղատ թագաւորական քաղքին հասարակութեան մէջ. վարը նշանակուած կէտերուն եւ պայմաններուն համեմատ:

1. Եղիսաբեթուպոլիս աղատ թագաւորական քաղքին հասարակութիւնն՝ այս տեղ գտնուած ու իրեն յատուկ ստացուածքն եղած հռոմ. ուղղափառ Ուափայէլեան ստորին վարժարանը՝ մշտնջենաւոր ժամանակաց համար, կուտայ, այսինքն կը ձգէ՝ մէծապատիւ հունգարական-թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին տրամադրութեանը տակ:

2. Եղիսաբեթուպոլիս աղատ թագաւորական քաղաքը կը պարտաւորէ ինք զինք, որ

առաջիկայ 1891 տարւոյն սեպտեմբեր մէկին՝ տէրութեան հոգատարութեանը տակ առնուած վարժարանին ելքերուն օդնելու համար, տարուէ տարի նուիրուած՝ ու հունգարական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանէն ընդունուած 5000 ֆիորինէն, առաջիկայ տարւոյն սեպտեմբեկտեմբեր ամիսներուն համար 1666 ֆիորին ու 67 քրայցէր, այսինքն հազար վեցհարիւր վաթունուվեց ֆիորին եւ 67 քր. մեծապատիւ հունգ. թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին կարդադրութեանը տակ կը ձգէ. — եւ աս գումարին վճարքը հարկաւոր եղած վկայականներով կը վաւերացընէ:

3. Եղիսաբեթուպոլիս ազատ թագաւորական քաղքին հասարակութիւնը կը պարտաւորէ ինք զինք, 1892 յունուար մէկէն սկսելով՝ տէրութեան հոգատարութեանը տակ առնուած վարժարանին ելքերուն ծախքերը գոցելու համար, ամէն քաղաքական տարւոյ մէջ — ամէն՝ մինչեւ հիմակ ունեցած եկամտի աղբիւրները գործածելով — 5000, այսինքն հինգ հազար ֆիորին տալու։ Եւ ասոր համեմատ ազատութիւն կու տայ մեծապատիւ հունգ. թագաւորական պաշտօնարանին, որ աս տեղի հունգ. թագաւորական հարկապահանջութեան պաշտօնատունն՝ Եղիսաբեթուպոլսյ, փոխարինութեան տիտղոսով ունեցած՝ ու $4\frac{1}{2}\%$ հարիւրչեայ շահարեր 137.550 ֆիորին, այսինքն հարիւր երեսունեօթը հազար ու հինգ հա-

րիւր յիսուն ֆիորին արժող պարտաթղթին՝ 6089 ֆիորին եւ 74 քրայցէր բերող շահէն, ամէն՝ կէս տարիէ կէս տարի՝ 2500, այսինքն երկու հազար հինգհարիւր ֆիորին ընող գումարն, առանց որեւէ պատճառի, իրեն պահէ. այսինքն, վար զարնէ։ Ուստի ըստ այսմ իշխանութիւն կը տրուի հունգ. թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին, որ վերը յիշուած լմպելիք ծախելու փոխարինութեան պարտաթղթին տոկոսիքէն, որչափ ժամանակ որ Եղիսաբեթուպոլսյ վարժարանը տէրութեան հոգատարութեանը տակ կը մնայ — 5000, այսինքն հինգ հազար ֆիորին, մեծապատիւ հունգարական-թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին թերթոնին (Rogteeuille) համար՝ իրեն պահէ։

4. Եղիսաբեթուպոլիս ազատ թագաւորական քաղքին հասարակութիւնը կը յանձնէու. կու տայ մեծապատիւ հունգ. թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին վարժարանին եկած դպրոցչէքներն ու դպրոց մտնելու հասոյթները։

5. Եղիսաբեթուպոլիս ազատ թագաւորական, քաղաքը կը պարտաւորէ ինք զինք, որ վարժոցին համար, որչափ կարելի է շուտ. բայց ամենէն ուշ՝ ութը տարւան միջոցի մէջ — կամ մինչեւ 1899 սեպտ. 1. — ամէն նկատմամբ յարմար եւ մեծապատիւ հունգ. թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին, նախապէս քննութեան տակ ձգուելի

Եւ իրմէն ընդունելի յատակագծին համեմատ, վարժարանի նոր շենք մը կը կանգնէ. եւ զանիկայ — անոր վրայ ունեցած իրաւունքն իրեն վերապահելով — տէրութեան կը յանձնէ. — եւ ամէն՝ բարձրագոյն դպրոցի վերաբերեալ հարկաւոր ներքին դգեստաւորութիւններն իր յատուկ ծախովը կը հոգայ:

6. Հիմակուան շենքն ու ամէն դգեստաւորութիւններն ու կահ կարասիքն, որոնք որ հինգերորդ կէտին համեմատ կրնան իրենց տեղին վերցուիլ, եւ նոր վարժարանին մէջ պիտի չկարենան գործածուիլ՝ Եղիսաբեթուպոլսոյ ազատ թագաւորական քաղքին տրամադրութեանը տակ կը ձգուին:

7. Եղիսաբեթուպոլիս ազատ թագաւորական քաղքին հասարակութիւնը, վարժոցին՝ տէրութեան ձեռքն յանձնուելու օրէն, ուսուցիչներն անուանելու եւ վարչութեան՝ որպիսի կերպով գործագրուելուն նկատմամբ, մեծապատիւ հունգարական թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին ազատ իշխանութիւն ու ձեռք կու տայ: —

8. Մեծապատիւ կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանն՝ Եղիսաբեթուպոլսոյ հռովմ. ուղղ. Ռաֆիայելեան վարժարանն 1891 սեպտ. մէկէն սկսեալ՝ 1—7 կէտերուն մէջ տրուած պայմաններով՝ իր յատուկ հոգատարութեանը տակ կ'առնու:

9. Մեծապատիւ հունգ. թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնա-

րանը՝ վարժարանին ամէն ծախովերն իր վրայ կ'առնու:

10. Հիմակուան վարժոցին շենքին արտաքին մասին լաւ վիճակի մէջ պահպանութիւնն՝ Եղիսաբեթուպոլիս ազատ թագաւորական քաղքին հասարակութիւնը հոգալու է: Ընդ հակառակն, շինուելի եւ հանդերձանքներով մէկ տեղ յանձնուելի նոր վարժարանին շենքին լաւ վիճակի մէջ պահուելն՝ ինչպէս նաեւ վարժոցին, հիմակ ունեցած եւ քաղքէն՝ կահագրով տէրութեան յանձնուելի հանդերձաւորութիւնները եւ կահ կարասին — հարկաւորութեան համեմատ — ամրողացընելն ու պահպանելը՝ մեծապատիւ հունգ. թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանն իր վրայ կ'առնու:

11. Վերջապէս, եթէ տէրութեան մեծապատիւ հունգ. թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանը, ժամանակ անցնելով՝ աս տեղի վարժարանին հոգատարութիւնն որեւէ պատճառի համար հրաժարի, ան ատեն Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն իրաւունք ունի այն շենքին՝ եւ տէրութեան ըրած հանդերձաւորութիւններուն վրայ. — ու 2—3 կէտերուն մէջ եղած պարտաւորութիւններն ու պայմանները կը դադրին: Ու աս ամէն բան՝ քաղքին հասարակութեան, այն ատենի վարչութեան տրամադրութեանը համեմատ պիտի գործածուին:

Առաջիկայ դաշնադրութիւնը՝ երեք հաւասար օրինակի մէջ հրաժարակուելով՝ Եղիսաբեթուպոլիս ազատ թագաւորական քաղքին

կողմանէ, առ այս իշխանութիւն ունեցող յանձնակատարէն կը ստորագրուի. — իսկ կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին կողմանէ Տր. Յովսէփ Հօֆման, կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին քարտուղարին կողմանէ՝ իբրև այս պաշտօնարանին յանձնակատարէն:

Աս դաշնադրութիւնը՝ միայն հունգարական թագաւորական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին վաւերացուցմամբը կ'ընդունի իր զօրութիւնը: — Տուեալ Եղիսաբեթուպոլիս քաղաքը, յամի Տեսառն 1891 սեպտեմբեր. 11ին.

Մեր առջեւը.

Տր. Յովսէփ Հօֆման. յ. յ.
հունգարական կրօնի եւ համակրթութեան պաշտօնարանին քարտուղարն.
— իբրև պաշտօնարանին յանձնակատար:

Մարդուս Լէնիյեան. յ. յ.
Եղիսաբեթուպոլիս ազատ թագաւորական քաղաքին հասարակութեան անուամբն ու յանձնարարութեամբ:

Յովսէփ Շիդլէան. յ. յ.
գլխաւոր քարտուղար:

Յովսէփ Խաչողյան. յ. յ.
իբրև վկայ:

Արքայա Լէնիյելէան. յ. յ.
իբրև վկայ:

Կ'ընդունիմ ու կը վաւերացընեմ:

Պուտարէցդ. 1891. նոյեմբ. 25:

Չափէ կոմ. յ. յ. ո

Աս ճամբով՝ աղդային տղոց համար հիմնադրուած Ուափայէլեան հայ վարժարանը՝ տէրութեան ձեռքն ու կարգադրութեանը տակ ինկաւ: — Թէպէտ գտնուեցան, ինչպէս ըսինք, աղդայնոց կողմանէ, անանկ լաւազգածներ, որոնք աս բանիս հակառակեցան, եւ ապագան նկատելով՝ ասոր մէջ թէ աղդայնութեան ու թէ կրօնական տեսակէտով՝ վասակար բաներ տեսան, — բայց փաքրկութեան մէջ մնացին:

Երբ տեսնուեցաւ, որ քաղաքային իշխանութեան գլուխն աս գժբախտութիւնը հասաւ, իր զօրութիւնն իրմէն առնուեցաւ, իր հեղինակութիւնն՝ ուսուցիչներ ընտրելու մէջ՝ ձեռքն ելաւ. — ազգային եկեղեցականաց թեւագրութեամբն առաջարկուեցաւ, որ տէրութիւնը՝ նկատում ընէ, եւ ուսուցիչներն, — եթէ բոլորն ալ աղդային չէ, — գոնէ, մեծամասնութեամբ ուղղափառ կաթուղիկէական ըլլան. որ ասով վարժոցին քիչ մը ուղղափառ նկարագիր տրուի: Սակայն տէրութիւնն, աս բանիս տակէն ճարտարութեամբ մը դռւրս ելաւ, պատասխան տալով թէ, ինք ունի այնչափ խոչեմութիւն ու նկատում որ աս բանիս մտադրութիւն ընէ: — Աս երկդիմի պատասխանին հետեւութիւնն անեղաւ, որ այսօրուան օրս ուսուցչաց մէջ, չէ թէ միայն չկայ եւ ոչ հայաղդի մը, հապա ընդհակառակն մեծաւ մասամբ օտարահաւատ, բողքական ու հրեայ են:

Ասոր վրայ ջանաց տէրութիւնն, որ Ուափայէլեան հիմնարկութեան դրամագլուխն ալ

իրեն վրայ անցընէ: Բայց ազդ այինք ամենայն զօրութեամբ դէմ կեցան ու չթողուցին: Հասարակութիւնը՝ գրով ու խօսքով սաստիկ պատերազմ մը մշելէն ետեւ, այնչափի հասաւ, որ դրամագլուխն աղգային եկեղեցական վարչութեան ձեռքքն անցուց ու աղջկանց դպրոցին գործածեց. այնպիսի կերպով մ'որ 16.200 ֆիորինին շահով կը վճարէ հիմակ վարժապետուհիները: — Թէպէտ ըստ ինքեան աս բանս ալ հիմնարկութեան դիտաւորութեանը հակառակ է, — որ դրուեցաւ պարզապէս աղգային պատանեկաց դաստիարակութեանը համար — բայց աս կէտը՝ երկրորդական բան կը համարուի՝ մեր աղգայիններուն համար: — Աս այսպէս ըլլալով ալ՝ երկու չարկին փոքրագոյնն ընտրուեցաւ: Վասն զի լաւագոյն է, որ գօնէ ուղղափառ հիմնարկութեան համար գործածուի այն դրամը, քան թէ տէրութեան ձեռքն անցնելով՝ բոլորովին անհետանայ:

Ուստի այսօրւան օրս, թէպէտ եւ Ռափայէլեան հիմնարկութեան դրամագլուխը կեցած է, հայ եկեղեցական վերին իշխանութեան տրամադրութեանը ներքեւ, բայց անոր շահերը՝ չէ թէ հայ վարժարանին կը վճարուին, հապա Ռափայէլեան անունը կրող աղջկանց դպրոցին վարժապետուհիներուն: — Եկեղեցական վարչութիւնն ամեն տարի հաշիւ տալու է, տէրութեան ու դրանսիլուանից լատին եպիսկոպոսին, Ռափայէլեան դրամագլուխոյն գործածութեանը վրայօք:

Քաղաքային հասարակութիւնը՝ տէրութեան հետ ըրած դաշնագրութեան հինգերորդ կէտին համեմատ, 1899ին. 210.000 ֆիորին ծախք ընելով՝ մեծագործ վարժարան մը կանգնեց, ներքնաթոշակաւորաց համար զատ կեցող առընթերակաց շէնքով մը: Ատոյգ է, տէրութիւնն ալ իր կողմանէ ջանք ըրաւ ու ամենէն աւելի կարողութիւն ունեցող ուսուցիչները բերաւ, դրաւ վարժարանը: — Ասոր հետեւութեամբ՝ քիչ ատենի մէջ վարժարանը շատ մեծ անուն հանեց. այնպէս որ ամենէն հեռաւոր տեղերէն ու նոյն իսկ Պուտաբէշգէն ներքսաթոշակ աշակերտներ եկան եղիսաբեթուպոլսոյ դպրոցը:

Բայց ափսոս, որ 268 ուսանողաց մէջն հաղիւ 26ը հայազգի է. իսկ մնացածներն ամեն աղգէ: — Տասնութիւնց ուսուցիչներուն մէջն ալ, ինչպէս լսինք, եւ ոչ մէկ հոգի աղգային է, հապա հունգարացի եւ օտարազգի:

*

Միջնադպրոցին պահպանութեանը համար, ինչպէս տեսանք, քաղաքը խոստացաւ տարուետարի 5000 ֆիորին՝ իբրեւ օգնութիւն: Եթէ, աս 5000 ֆիորինին 100.000 ֆիորին դրամագլուխն ու շէնքին համար տրուած 210.000 ֆիորինը՝ գլամասեղանի մը մէջ գրուելով՝ շահաբերուէր՝ անով առ նուազն 40 աղգային պատանի, կարգաւորեալ կերպով, ամէն կարեւորներովն եւ ամենայն հանգստութեամբ

կրնար հոգացուիլ ու սորվեցուիլ: Ու դպրոցը
կը ըստ ազգային վարժարան: — Աս մէկ: —
Մէկան ան՝ որ այս ծախուց պատճառաւ քաղ-
քին արկղը բոլորովին պարպուելով՝ քաղա-
քային վարչութիւնը՝ հաղիւ ինք զինք կրնայ
պահպանել: Ահագին պարտուց տակ ընկճած՝
5000 ֆիորին տարեկան օգնութիւնն ամենեւին
չի կրնար վճարել: Բայց տէրութիւնը համբե-
րել ու ողորմիլ չի կիտեր. եւ անհամբերու-
թեամբ կը պահանջէ, որ քաղաքը 5000 ֆիորին
տարեկան հասոյթն անպատճառ վճարէ իր
վարժարանին օգնութեանը՝ համար. ապա թէ
ոչ դշասարակութիւնը՝ դատաստանի առջեւը
կը տանի: Ասոր քաղաքային վարչութիւնը՝ միշտ
ան պատասխանը տուաւ ու կու տայ, թէ չի
կրնար վճարել. վասն զի չունի:

Թէպէտ ստոյգ է, մէկ կողմանէ, որ տէ-
րութեան այլեւայլ կողմերն եղած զանազան
դպրոցներուն մէջ անպակաս են հայազգի ու-
սուցիչներ. սակայն աէրութիւնը զասոնք չի գներ
Եղիսաբեթուապոլիս. վասն զի իր շահն է, որ
որչափ կարելի է օտարալեզու աարևներով լե-
ցուի քաղաքս. եւ ասով հայերն՝ իրենց հոծ
միութենէն բաժնուին եւ իրենց ուժը՝ որչափ
կարելի է, կոտրի ու տկարանայ: — Բայց մէկալ
կողմանէ ան տլ ստոյգ է, որ Եղիսաբեթուապոլ-
սեցիք են, իրենց գլուխին եկածին պատճառը:
Որովհետեւ բոլորովին չէզգացեալ դիրք մը
բոնած ըլլալով՝ իրենց համար հաւասար է, որ
Եղիսաբեթուապոլսոյ մէջ՝ իրենց պապերուն քըր-

տինքովը ժողոված գրամով հիմնարկուած վար-
ժոցին մէջ, ազգային կամ օտարալեզու ուսու-
ցիչներ կը սորվեցընեն. — ու հայ կամ օտար
պատանիներ կը դաստիարակուին: Տարակյոս՝
չկայ, որ եթէ քիչ մը աւելի ետեւէն իշնային,
եթէ քիչ մը ուտք կոփէին ու հայ ուսուցիչներ
պահանջէին, իրենց բաղձանքին կը հասնէին.
թեպէտ եւ տէրութեան քիչ մը տհաճու-
թեամբը: — Աս նկատմամբ բոլորովին տարբեր
քաղաքականութիւնն բռնեցին Կերպայի հայազ-
գիք: Ասոնք ալ միեւնշն դիւքին մէջ մտած էին:
Ի վերայ այսր ամենայնի՝ նախ պահանջնեցին որ
առանց բացառութեան ուսուցիչներն ամենքը
կաթուղիկէ ուղղափառ ըլլան: Երկրորդ՝ ամեն
քար շարժելով՝ յաջողցուցին, որ հոն տեղի
վարժարանին տասնուհինգ ուսուցչին մէջէն
գոնէ հինգ հոգի ազգային են — եւ նոյն իսկ
վերատեսուն՝ ազգային հայ է: —

Քաղաքային վարչութիւնն՝ աս 5000 ֆիո-
րին տարեկան օգնութիւնը մատոյց մինչեւ 1897:
Բայց յիշեալ տարին, որովհետեւ դաշնադրու-
թեան համեմատ հարկ եղաւ, որ վարժարանի շէն-
քին սկսի, որուն ամենողջ ծախսը 200.000 ֆիորի-
նէն աւելիի եկաւ, ալի վիճակի չէր, այն տարե-
կան օգնութիւնը մատուցանելու: Ուստի աղերսա-
գիր գրեց պաշտօնէին, որ բարեհաճի աս գումարը
շնորհելու, որովհետեւ քաղաքը տէրութեան
պատճառաւ իր զօրութենէն աւելի ծախսերու
մէջ մտած ըլլալով չի կրնար բաղձացուած
օգնութիւնն ընել: Աս բաւական չէ, պատ-

գամաւորութիւն մըն ալ խրկեց ի զուտաբէշդ նոյն նպատակաւ: Ու թէպէտ պաշտօնէն սիրով ընդունեցաւ պատգամաւորութիւնն ու ամէն բան խոստացաւ բերնով, ի վերայ այսր ամենայնի այն միջոցին որ պատգամաւորութիւնը վերը կը գործէր աս բանիս համար, տէրութենէն ստիպողական պահանջք մ'եկաւ քաղցին, որ եմէ չի հատուցաներ տարեկան 5000 փիորդին՝ իր անշարժ ստացուածքները գրաւի կը դնէ, եւ սակայն պահանջքը կ'առնու:

Քաղաքային վարչութիւնն ընելիքը չէր գիտեր: Ուստի ընդհանուր ժողովք մը գումարելով՝ շատ մը խորհելէ ետեւ, որոշուեցաւ, որ աս բանիս նկատմամբ յիշատակարան մը գրուի: Ասոր մէջ եղածները յառաջ բերելով՝ ինդրուեցաւ պաշտօնէէն՝ որ աս ծանր պարտաւորութենէն զքաղաքն աղատէ: — Կըներփակեմ յիշատակարանին հայերէն թարգմանութիւնը:

“Յիշատակարան Եղիսաբեթուպոլսոյ վարժարանին ինդրոյն նկատմամբ:

Եղիսաբեթուպոլիս ազատ թագավառական քաղցին հասարակութիւնը, իր մասնական նկարագիր ունեցող ստորին վարժարանն — որուն տեղափոխութեանն ու պահպանութեանը համար, իր յատուկ ստացուածքէն 100.000 թագէն աւելի ծախք ըսած է — 1891ին, տէրութեան յանձնեց. եւ միեւնոյն միջոցին, իրեն ստորին վարժոցին շէնքն ալ կառավարու-

թեան շնորհեց: — Աս առթիւ՝ մեծապատիւ կրօնի եւ համակրթութեան պաշտօնէն, պարտաւորութիւն դրաւ քաղցին վրայ, որ մինչեւ 1899, նոր ստորին վարժարանի շէնք մը շինէ, եւ վարժոցին ծախքերը գոցելու համար, իր՝ — մինչեւ հիմակ առ այս վախճան դարձուցած եկամտէն — տարուէ տարի 10.000 թագ վճարէ տէրութեան, իրեւ վարժարանի օգնութիւն:

Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն աս պարտաւորութիւնը կատարեց մինչեւ 1897 — մինչեւ որ — աս վախճանին ծառայող եկամուտները — կեցած էին: Ուստի վարժարանին պահպանութեանը համար տուաւ ընդ ամէնը 60.000 թագ: — Որոշուած ժամանակին՝ ինչպէս որ գաշնադրութեամբ ինք զինք պարտաւորած էր, չէ թէ միայն ստորին վարժարանի, հապա նաեւ շատ աւելի ծախք պահանջող փառաւոր նորաշէն վերին վարժարանի շէնք մը բարձրացուց. եւ ասոր ծախքերը գոցելու համար, իր յատուկ ստացուածքէն 340.000 թագ ծախք ըրաւ: — Եւ վերջապէս թէպէտ եւ ստորին վարժոցի նկատմամբ ունեցած դաշնադրութեան իմաստին համեմատ, ինք զինք չպարտաւորեց — ի վերայ այսր ամենայնի, վարժարանին շահուն համար — վերին վարժարանին հետ մէկ տեղ ներքնաբնակներու համար ալ օրինակ առնուելու շէնք մը կանգնեց: Եւ ասոր համար ալ 100.000 թագ ծախք ըրաւ: Ասանկով քաղաքը, տէրութեան վարժարանին համար զոհեց ընդ ամէնը՝ 600.000 թագի

գումար մը: Կամ ուրիշ խօսքով՝ իր բոլոր շահաբեր գրամագլուխը հն պառկեցուց: Ասով հիմակ, միայն իր վարձի եկամուտները գործածելու հարկադրուած է: — որոնցմով հազիւթէ իր կարգաւորեալ ծախքերը կրնայ գոցել: Ուստի համակրթական զոհերը ընելու ալ ի վիճակի չէ: Ինչու որ վերը յառաջ բերուած ելքերէն զատ՝ տէրութեան ծաղկապարտիվին, տարրական դպրոցին եւ աղջկանց դպրոցին ալ քաղաքը ձրի տեղ ու շէնք տուած է: — Ասկից զատ աղջկանց դպրոցին պահպանութեանը մեծագոյն մասը՝ քաղաքային հասարակութեան վրայ կը ծանրանայ:

Ուստի բնական է, որ քաղաքն իր ամէն զօրութիւնը հայրենասիրական եռանդեամբ՝ համակրթութեան նպատակներու ծախելէն ետեւ, ալ իր նիւթական ուժոյ աղբերները դագրեցան եւ աւելի ծախք ընելու ի վիճակի չէ: — Աս պատճառաւ հարկ եղաւ, որ քաղաքային հասարակութիւնը՝ կրօնի եւ համակրթութեան մեծապատիւ պաշտօնէէն խնդրէ, որ 10.000 թագ տարեկան օգնութիւն ընող պահանջմունքէն՝ տէրութիւնն ետ կենայ: Որովհետեւ քաղաքը՝ չէ թէ միայն զանիկայ չի կրնար վճարել, հապա նաեւ իր եկամուտներուն — վերին վարժարանի շէնքը կանգնելուն համար — նուազելով՝ նոյն իսկ հասարակաց ծախքերը գոցելու ի վիճակի չէ եւ շարունակ իր արտաքոյ կարգի ելքերովը կ'ոգորի: — Բաց ասկէ, նոյն իսկ այն գրամագլուխը չկայ, որուն եկա-

մոէն — մինչեւ որ դրամագլուխը կեցած էր — աս 10.000 թագը կրցաւ տալ: — Ինչպէս յայտնի է, կրօնի եւ համակրթութեան պաշտօնեան, 1897ին — 18.784 թուով — կարգադրութեամբն՝ աս վախճանին համար քաղքին ստացուածքը (գերագունութեան հատուցման պարտաթուղթը) ծախել տալով, հրաման տուաւ որ, ան ստակը բարձրագոյն վարժարանին շինութեանը գործածուի: Եւ որովհետեւ դրամն իրօք վարժարանին գործածուեցաւ՝ այն օգնութիւնը մատուցանելու հարկաւոր եղած ելքը ծածկելու համար, եկամտի աղբիւր չկայ: Ինչու որ ան ալ, հիմակ՝ համակրթական նպատակներու համար, տէրութեան կը բերէ իր մուտքը:

Բայց քաղաքը չունի, մինչեւ հիմակ ունեցած կարգաւորեալ եկամուտներն ալ. որովհետեւ իր հիմնական ստացուածքը վարժոցը շինելու համար գործածած ըլլալով՝ իր տարեկան եկամուտը՝ 30.000 թագով նուազեցաւ: Եւ զափիկայ ծածկելու համար, արտաքոյ կարգի կամ անգործածական եկամուտներ չունի: — Շամբու եկամուտները, սպառման տուրքերն եւ ուրիշ մանր հարկերն՝ այն աստիճանի ծանրացած են ժողովրդեան վրայ, որ ալ աւելի բեռն ու յաւելեալ տուրք չի կրնար տանիլ:

Եւ սակայն, թէ տարեկան վճարքն ու թէ անոր ետ մնացած շահերը՝ միայն զատ յաւելեալ տուրքով կրնան ծածկուիլ: Զոր կը ստուգէ նաեւ ան պարագան, որ թէպէտ քաղաքային

Հասարակութիւնն ամէն տարեկան հաշուեկշոյն մէջ 10.000 թագը ներս առաւ, բայց որովհետեւ յուսացուած եկամուտները չեկան, հարկաւոր եղած հատուցանելու պատրաստ դրամի պակսելով՝ զանիկայ վճարել չկրցաւ: Ուստի աս դումարով ամէն տարի պահանջքի մէջ մնաց: — Ըստ այսմ, որպէս զի անոր ջնջումը ապահով ըլլայ — որովհետեւ Եղիսաբեթուպոլսյ մէջ ուղղակի տրոց հիմը, միայն 29.000 թագ է, անոր համար, տարուէ տարի, գեռ ասոր վրայ գալի գումարը ծածկելու համար 35% հարիւրչեայ, եւ այս տիտղոսով եղած 35.000 թագ պահանջքը ծածկելու համար 120% -ընդ ամէնը 155% հարիւրչեայ յաւելեալ տուբք դնել պէտք է ժողովրդեան վրայ: Զօր երդուեալ հասարակութեան ժողովրդը չի կրնար ընդունիլ: Հապա այս նիւթիս մէջ եղած հասարակաց կարծեաց համեմատ, աւելի քաղաքային նկարագրէն կը հրաժարի. եւ հարկ պիտի ըլլայ աղաչելու որ մեծ հասարակութիւն ըլլանք: — Այն ատեն, այսպիսի ազգայնութեանց մէջ սեղմուած զօրաւոր հունդարական կենդրոնը, մինչեւ հիմակ կատարած առաքելութիւն՝ իբրեւ հասարակութիւն, ի վիճակի պիտի չըլլայ շարունակելու:

Բայց՝ հունդարական ազգային տեսակէտէ ալ նկատելով աս բանս, անհրաժեշտ հարկաւոր է, որ քաղաքը վերանկման ճամբուն վրայ գրուելու չհարկադրուի. Հապա ընդ հակառակն կառավարութիւնն անոր յառաջադի-

մութեանն ու զարգացմանն օգնական ըլլայ: Վասն զի Եղիսաբեթուպոլիս՝ Մեծ ու Պատի Գիւգիւլիկօ եւ Գօկարաշ գաւառներուն մէջ՝ մի միայն կզղիացեալ կեցած հունդարական քաղաքն է, որ սաքսոնական եւ վալաք ազգայնութիւններէն շրջապատած ըլլալով՝ անոնց բազմութեան դէմ, իր հունդարական լեզուաւը, հայրենասիրական զգածմամբն եւ ազգային ճգամբը — աս խիստ նիւթական յարաբերութեանց մէջ ալ — զիրենք հունդարացի ընելու աշխատող դպրոցներովնեւ — ինք զինք կը պահպանէ ու կը զարգացընէ:

Ու հիմակ, երբ արդիւնք կրնայ ցուցընել — եթէ որ կառավարութենէն նեցուկ ու պաշտպանութիւն չի գտներ, եւ հարկ պիտի ըլլայ որ ասկից ետքն ալ, տէրութեան վերին վարժարանին համար օգնութիւն մատուցանելու ծանրաբեռնութիւնն իր վրայ առնու — այն ատեն, նոյն իսկ բարձրագցն վարժարանի մը կեանք տալու համար ցուցուցած զըհողութեան պատրաստականութեանը պատճառաւ՝ պիտի պատժուի՝ անով, որ իր քաղաքային նկարագրին — զոր նախնիներն՝ իրենց հայրենասիրական արժանաւորութեանցը համար, մեր թագաւորներէն, առանձնաշնորհութեանց պատճեններով ընդունեցան՝ այս օրւան սերունդը — տէրութեան պարտքը կացուցանող առաքելութեան գործքը կատարելուն համար, կորսնցընէ:

Ուստի կը բարձրացընենք մեր աղաշանաց ձայները: Զենք իննդրեր օգնութիւն, ինչպէս

ուրիշ քաղաքներն, որոնք աս վախճանիս համար, շատ մեծ նպաստներ դժան են տէրութենէն։ Մենք՝ կը խնդրենք միայն, որ մեզմէ պահանջուած պարտքերը՝ մեզի շնորհուին։

Եղիսաբեթուպոլիսց ազատ քաղքին անուամբն ու յանձնարարութեամբը

Խաչոստենուպոլ 1901 նոյեմբ. 20:

Քաղքին խորհրդանոցը

Յանձնականէն Պարայանովն յ. յ.
քաղաքապետ։

Աս վիճակի մէջ է 5000 ֆիորինին կամ 10.000 թագին խնդիրը։ — Բայց տարակոյս չկայ որ տէրութիւնը պիտի զիջանի եւ վերսիշեալ պատճառներէն համոզուելով պիտի թողու այն գումարին վճարունքը։ — Համակրթութեան պաշտօնեան 1902 տարւոյն ապրիլ 14ին յանձնակատար մը խրկեց քաղաք՝ ան վախճանաւ, որ քանի մը տարիէ ի վեր մնացած 35.000 թագի պահանջքն, ինչպէս նաեւ 5000 ֆիորինին կէսը շնորհելուն նկատմամբ, խորհրդածէ քաղաքային ժողովին հետ։ Սակայն հասարակութիւնն աս բանիս ալ չզիջաւ, հապա խնդրեց որ բոլոր գումարը թողուի։ Ինչու որ տէրութիւնն է, ըստ, որ զքաղաքը մոցուց ասանկ ծանր պարտքերու մէջ։ Եւ այն վարժարանն է պատճառն, որով քաղաքն իր հիմնական գրամագլխէն ալ զրկուեցաւ։

21.

Թուշ արդեօք որ միջոցին Պաշպալով՝ գեռամայի տեղ էր — թէ՛ երբ փոխուեցաւ պտղաբեր դաշտավայրի — թէ մարդիկ երբ սկսան հոն լնկերական կեանք վարել ու հասակութիւն մը կազմել — թէ որոնք էին իր առաջին բնակիչներն. եւ թէ ինչ վիճակի մէջ էին առոնք. — անանկ հարցումներ են, որոնց յագեցուցիչ պատասխան տալ գրեթէ անկարելի է։

Իպաշվալով կամ Եպէշվոլվօ (շներուգեղ) անուանակոչութեան կը կանդիպինք արդէն 1415ին. յառաջ քան այս երկրակալութեան՝ Աբաֆի իշխաններուն ձեռքն անցնիլը¹։

Հատ հաւանական կ'եւեւայ որ հին Պաշպալովի նախկին բնակիչները վալաք եղած ըլլան։ Գոնէ զամ կը ցուցընեն քաղքին շրջակայ տեղերուն, լեռներուն, դաշտերուն, անտառներուն, ձորերուն եւ այլն, վալաք անուանակոչութիւնը²։

¹ Ուստի կարծեմ ինք իրմէն կը տապալի այն կարծիքը թէ, անո՞ր համար Էպէշվոլվօ կը կոչուէր ոյս տեղն, որովհետեւ Աբաֆիի ները բերդատղեակին բոլոր տիեն եղած վարձկաններուն աներուն մէջ կը պահուէին։ — Այնչափս ստոյք է, որ պատրուան օրս գուցէ կոստ Պոլիս դուրս առնելով՝ չկայ տեղ մը, ուր այնչափ շուն ըլլայ որչափ Եղիսաբեթուպոլիս։ — Վերջի աստիճանի յարում ու սեր կայ շներու։ Կայ տան տէր որ չորս շուն ալ ունի։ — Իրաւամբ կը կրէ Եբեֆալվա անունը։

² Այսպէս են, օրինակի աղաքաւ. Kosztia Mandsuluj (կաղնեաց անտառ) Gropă oprii tomi (անտառաց մէջ եղած ագռակ). Locu paterilor (հայրերուն տեղը). La capu koszti mandsuluj (անտառաց մուտքը). Valia nuesilor

Հիմակուան Եղիսուբեթուպոլիս — որուն
ամբողջացուցիչ մասը կը կացուցանէ հին Պաշ-
պարով՝ 1685ին — Անիէ ազատած ու երկու
դար խաղաղութեամբ աստանդական կեանք վա-
րող ու — հայրենիք մը փնտռող ազգայնոց եղաւ
ապաւէնն ու բնակութեան տեղը: —

Քաղքին տարածութիւնը՝ իր շրջա-
կաներովը մէկտեղ՝ վերջին երկրաբաշխութեան
նայելով 3042 արտավար է: — Ասոր մէջէն՝
883 արտավար՝ այդի. — 418 արտավար՝
արօտական. — 906 արտավար՝ անտառ. —
30 արտավար՝ եղեգնային ճախճախուտ երկիր.
— 81 արտավար պարտէղ. եւ 227 արտավար
անդործ ու անպտուղ երկիր է:

Զքաղաքը՝ գրեթէ ամէն կոլմանէ շրջա-
պատող լերանց գագաթներու մեջէն, յիշուելու
արժանի են մասնաւորապէս. Տեղը՝ կիւրու,
Չիգիեան եղբարց կոչուած այգեստանին վերի
դին. որ ծովու երեսէն 470 մէդր է: — Աս
գագաթան վրայ՝ նախորդ դարուն սկիզբները՝
գեռ կը տեսնուէին Չարչարանաց աղօթարանին
մնացորդները. ուր կը հասցընէր, տասնու չորս
խաչով զարդարուած Ճանապարհ խաչն: —

(ընկուզաց ձորը). Meru boerilor (աղնուականաց խնձորենեաց
տեղը). Fönténa paterilor (հարց ֆրանց). Gropă zseudeluji
(դաստաւորաց ստորոտը). Dilma din colo de pe râu mare
(մեծ անտառին անդին եղած բլուրը). Gialu mare, și mic
(մեծ ու պատիկ լեռը): — Բայց Եղիսուբեթուպոլոյ ընդհ.
ժողովն 1895ին, առ տեղերուն անունները ջնջած ու հուն-
գարերէնի փոխած է Ուստի ամէն տեղերը հիմակ պաշտօնա-
պէս հունգարերէն անուններ ունին:

Շօրոպէրէ գագաթը՝ դէպ ի Հօլտվիլակ 450
մէդր է: — Այգեստանեայց վրայի լա Ռազբէ
գագաթը 449 մէդր բարձրութիւն ունի: —
Ուրիշ բարձունքներն են. Մեծ ու պզտիկ
այգեաց լեռը. — Նախադուռն (Promon-
torium) կոչուածը, որ շատ տեսակ խաղող ու
ազնիւ գինի կը մատակարարէ. եւ այլն:

Եղիսաբեթուպոլոյ շրջականներուն ամենէն
աղէկ հերկելի տեղերն են. 1. Գէնտէրէշ
(կանեփի տեղ). Հօլտվիլակի սահմանին վրայ:
Ասոր համար այսպէս կը կոչուի այս տեղն,
որովհետեւ Աբաֆիի երկիրներու մէջ ծառայող
վարձկաններն իրեւեւ վարձք՝ այս տեղս կրնային
վուշ տնկել: 2. Կընդուռէ կոչուած կողմն. որուն
երկու մասը՝ հին ատենները, Բիգոլա չէլ մարը
եւ Բիգոլա չէլ միքը կը կոչուէր: 3. Պալտր Սը-
բայէ՝ երկու անտառի մէջ կեցած է. ու ժապա-
ւէնի մը պէս երկնցող երկրաշերտ մը կը կազ-
մէ: Ասիկայ՝ ըստ մասին իրեւեւ հերկելու երկիր,
ըստ մասին իրեւեւ արօտական կը գործածուի:
Անունն ընդունած է, վաղեմի ճախիններէն՝ ուր
որ ջրի օձերը կը վիստային:

Անտառներու մէջէն ամենէն աւելի յի-
շուելու արժանիններն են. Գոստ Մանճալուէ:
Ծածկուած է կաղնիի ահագին ծառերով՝ որ
վառելու լաւ փայտ կը մատակարարեն: —
Կյեա տուբրա գոսդի չէլ մարը. Լազու եռկի,
կրօրա օրիի Դօմի, Լազու օբրա Ադյիմ. Լօգու
բագէրելօր. Կրօրի կրողի. Լա գաբու գոսդի
մանճուլուի. եւ այլն: — Բայց ամենէն գեղեցիկ

անտառն է Բօդրութարու, գեղի Հունտորփ։
Ասոր հար. արեւելեան դին կը տարածի՝ Վալյա
նուշիլօր. Մէրու պօէլիլօր, Գլնդընը բադէրիլօր.
Կրօբա ժուտուլուի. եւ այլն։

Եղիսաբեթուպոլսց ջրերն են. Մէջ
գի-դի-լէօ, որ քաղքին հարաւային դին՝
արեւելելէն գեղի արեւմուտք կը հասէ՝ կէս
շրջան լնելով։ Ասոր մէջ կը թափին՝ վալաքաց
կոչուած առուակն, որ վաղեմի Պաշպալովի
սահմանին վրայ՝ հիւսիսային արեւելեան դիէն,
գեղի հարաւ — եւ Մատրան առուակը՝ հիւ-
սիսային-արեւելեան ուղղութեամբ՝ Գիւգիւլէօ
կը մտնեն։ — Գաշտաց առուակը՝ հիւսիսէն գեղի
ի հարաւ հասելով՝ կը մտնէ Գիւգիւլէօ գետը։

Քաղքին՝ երկու հրապարակին եւ տանու-
վեց փողոցներուն մէջէն, ամենէն աւելի յի-
շուելու արժանիներն են. Եղիսաբեթի փողոցն
ու հրապարակը. որ կենդրոն է ազգային վաճա-
ռականութեան։ Հրապարակին մէջ տեղն էր գեռ
քանի մը տարի յառաջ, արեւելեան շուկան, իր
բազմաթիւ կրպակներով։ (Տես Ճակտին պատ-
կերը.) Աս շէնքը, հիմնայատակ եղաւ. որով հրա-
պարակն աւելի ընդարձակեցաւ ու գեղեցկացաւ։
Մեծ հրապարակին արեւելեան դին են. Արաֆի
ու Դղեկի փողոցները։ Գեղի ի հարաւ, արեւմուտք՝
Գապտէպովեան ու Գամէլլէրեան փողոցները։
Քիչ մ'անդին գեղի ի հիւսիս՝ Գիշեան ու Ռա-
փայէլեան փողոցները։ Գեղի ի հիւս, արեւ-
ելք՝ Կորովէեան փողոց. Ա. Յովհաննու փողոցը.
Մարեմայ փողոցը. Ա. Գրիգորի փողոցն. եւ այլն։

Եղիսուբեթուպոլիս ունի տասը եկեղեցի,
վեց դպրոց, երկու վանք, չորս պաշտօնարան,
երկու զինուորանոց, 553 տուն, որոնց մէջէն
17 երկայարկ է. ու 65 խանութ։ —

Քաղքին ամենէն հին, անուանի, ու յի-
շատակաց արժանի շէնքն է անտարակոյս, Արա-
ֆի իշխանաց դղեակն, որ — Թէպէտ ազգայ-
ին ստացուածք է. բայց հայերը կանգնած
չեն — Դրանսիլուանից պատմութեան մէջ
բաւական դեր խաղացած է։ Աս հոչակաւոր
շէնքին մէջ՝ կեցած, բնակած են երեւելի
մարդիկ։ Իր որմերուն մէջ՝ ապահովութիւն
գտած են, շատ անգամ, նեղը մտած ու
կեանքերնին վտանգի մէջ գտնուած մեծա-
մեծներ։ — Շատ ուրախութեան օրեր տեսած
է այս դղեակը՝ մանաւանդ յաջող սրսորդու-
թիւններէ ետեւ։ Բայց ունեցած է նաեւ շատ
տխուր օրեր։ — Տան տէրը՝ մեծագործ շէնքն ան-
մահացընելու համար, յաջորդ յիշատակարանը
փարագրել տուած է դղեկին մէկ գլխաւոր
դրանը վրայ. ՄԵ· FECIT· FIERI· EGRE-
GIVS · GREGORIVS · APAFFI · DE · APA-
NAGYFALVA · COMES · COMITATVS ·
DOBOCENSIS · AC · MAGISTER · CVRLÆ ·
DNI · REVERENDISSIMI · FR · GEORGII ·
EPISCOPI · VARADIENSIS · AN · 1552 ·
Այսինքն. (Այս շէնքը) կանգնել տուած է,
Արանուկի փալովի քաջն Գրիգոր Արաֆի, Տո-
պոգաչ գաւառին կամնը, գերապայծառ Եղբայր

գեորգ Վարօսի Եպիսկոպոսին, իշխանական տան
հոգաբարձուն. յամի 1552: —

Աբաֆիեան Հին բերդին մանրամասն ստո-
րագրութիւնը կեցած է 1727էն: Աս արձանա-
գրութիւնը շատ ճշգիւ կը ստորագրէ ամրո-
պատ շէնքը:

Ասոր նայելով՝ դղեակին հիւսիսային եւ
արեւմտեան դին կար խուամ մը. գեպ ի
արեւելք՝ ձկնարանի խորունկ լիճ մը. գեպ ի
հարաւ՝ քարէ ու աղիւսէ զօրաւոր շրջապատ
մը: Արեւմտեան դին կը բարձրանար կղմինտրով
ծածկուած կրկնայարկ աշտարակն. որուն տակէն,
գեպ ի երկու դի բացուող կաղնեայ մեծ դռնէն
անցնելով՝ երկաթի դրան մը կը հասցուէր. որ
հարկաւոր եղած ատեն վեր կը վերցուէր ու
վար կիջեցուէր: Աս դրան ձախ դին կեցած
էր պատուհանով խուց մը, — պահապան-
ին սենեակը: — Ասկէ կ'անցուէր դրսի բակը:
— Աս՝ հարկւր քայլ երկայն, ու 70 քայլ
լայն բակին մէջ կային — երեսուն ձիու համար
— ախոռները, կառքերու, խոտի, տակառներու
համար եւ այն, տեղերը: — Աս դրսի բակը
թողլով՝ կ'անցուէր ներբին բակը. որ երկու
ձողաչափ խարունկ քարաշէն խուամով շրջապա-
տած էր: Ասիկայ ունէր քսան ոտք լայն,
քառակուսի կամուրջ մը, որ հարկաւոր եղած
ատեն վեր կը վերցուէր: Զկամուրջը վեր
քաշով կաղմածին, անմիջապէս կից էր՝ բանտը:
Աս կամրջն յառաջ քալելով՝ ներբին բակին
հարաւային դին կը դտնենք, երկյարկ մեծ ու

գլխաւոր շէնքը. ուր կը հասցուի կամարներու
մէջն: — Գլխաւոր շէնքը շատ մը մեծ ու
պղտիկ կամարաւոր որահներ ու խուցեր ունի:
կամարակապ գաւթէ մ'անցնելով գեպ ի ձախ,
կը համենք հարաւային աշտարակին՝ որուն
դրան վրայ կեցած է յաջորդ իմաստնալից խօսքը.
TURRIS FORTISSIMA AD IPSAM RE-
CURRIT JUSTUS ET NOMEN DOMINI
EXALTABITUR: — Դղեկին վերին յարկին,
գեպ ի հարաւ նայող, մէկ պատուհանին վեր-
ելք, որմին մէջ, քառակուսի քարի մը վրայ
փորագրուած է յաջորդ յիշատակարանը:
DOMVM HANC EX DEI OPTIMI MA-
XIMI BENIGNITATE EGRECIVS DO-
MINVS GREGORIVS APAFFI DE APA-
NAGYFALV. MAGISTER CVRIÆ ET
CONSILIARIIVS SERENISSIMI PRINCI-
PIS DNI. DNI. IOANNIS SECUNDI E-
LECTI REGIS HVNGARIE EXTRVXIT
SVMPTIBVS PROPRIIS. E SOLO ET A
FVNDAMENTO ERIGENDAM ÆDIFI-
CANDAMQVE CVRAVIT. ANNO SALV-
TIS. 1664: Այսինքն. Աս տունը հիմանէն
շինեց իր յատուկ ծախքովն՝ Աստուծոյ ողբրմու-
թեամբը, Աբանոկյալովի քածն Գրիգոր
Աբաֆի աղան, մեծապատիւ Յովհաննէս Բ.
իշխանին եւ հունդարացոց ընտրեալ թա-
գաւորին խորհրդականն ու տան հազարապետը.

Յամի Տեառն. 1664.: — Աս դստիկոնին, Եօթը
պատուհան ունեցող մէկ մեծ ու երաժշտաց
կոչուած որահին դրան վրայ է ան յիշատա-
կարանը — Թէ ՄԵ FECIT եւ այլն. զօր վերը
յառաջ բերինք:

Բերդին ընդարձակ ստորագրութեան մենք
միայն մէկ տասներորդական մասն առած ենք: —

Մեծագործ շէնքը հիմակ գրեթէ բոլորովն
կերպարանափոխ եղած է: — Ազգայինք՝ թէ
խոամները, թէ կամուրջը, թէ երկաթի գուռն
ու թէ ամէն կողմնակի շէնքերը տապալած
վերցուցած, աներեւցի ըստած ու քարերն
իրենց տներուն շինութեանը համար գործածած
են: — Սնացած է միայն, գլխաւոր ու աս
ձեւն ունեցող գլխաւոր շէնքը, խել մը
ընդարձակ սրահներով ու սենեակներով. ուր
որ տեղաւորուած է հիմակ, գաւառական
դատաստանարանն՝ իր նախագահովը, 12 դա-
տաւորովն, անոնց քարտուղարներովը, ծա-
ռաներովը, պահանորդներովն՝ ու բանտար-
կեալներովը: — Կանգուն կեցած է դեռ,
աշաւարակին մէկը՝ կարմիր աշտարակ կոչուածն.
իր պղտիկ ու երկաթէ զօրաւոր վանդակաւոր
պատուհաններովն. որ ծանր բանտարկելոց
տեղ է: — Գետնայարկ սրահներուն մէկուն
մէջ, վրայի վրայ զիզուած կեցած են, այնչափ
մեծ արժէք ու մեզի այն աստիճանի մեծ ծա-
ռայութիւն մատուցանող հին յիշատակա-
րաններն ու արձանագրութրանները: Աս է
քաղքին հին դիւանատունը: — —

Լատինական կամ հունգարացւոց կոչուած
եկեղեցին կանգնած է լէոնարդոս Աբաֆի:
Հիմնաքարը դրաց է, եղբայր Գեորգ Մար-
դինուցցի կարգինալը՝ 1503ին: Ասոր վկայ է,
եկեղեցւոյն մուտքին դրան վերեւն եղած՝ հա-
զիւ կարդացուելի յիշատակարանը: — Եկե-
ղեցին շատ պղտիկ է. բայց երեք խորան ունի:

Ազգային շքեղ մայր եկեղեցւոյն — ո-
րուն պատկերը նախորդ հատորին սկիզբը գրուած
է — հիմնարկութեանն ու շինութեանը վրայ
շատ ընդարձակ խօսած ենք ուրիշ տեղ (տես
Բ. Հատոր էջ. 65—79): Փառաւոր կա-
թուղիկէին ճակատը կը զարդարեն երկու վաթ-
անական մէդր երկայնութիւն ունեցող աղու-
որ պղնձածածկ աշտարակներ: Ծինութեան ոճը
բումանական - կորնթական է: Երկայնութիւնն
է, ներսի գին մէկ պատէն մինչեւ մէկալ պատը
56 մէդր. լայնութիւնը 19 մէդր. իսկ բարձրու-
թիւնը՝ մինչեւ կամար 20 մէդր: — Եօթը
խորան ունի, որ են. Կախ՝ բոլորովին սկիզօծ Ա.
Եղիսաբեթի, հունգարացւոց իշխանուհւոյն
նուիրուած Աւագ խորանը: — Երկրորդ խորանն
է. Ա. Աստուածածնի (վարդարան). Երրորդը՝
Ա. Ստեփիանոս նախավկայինը. Զորլորդը՝ Ա. Յո-
վակիմայ եւ Աննայի. Հինգերորդը՝ Ա. Յովսե-
փայ Աստուածահօր. Վեցերորդը՝ Ա. Գրիգորի
Լուսաւորչինը. Եօթներորդը՝ Տեառ մերոյ
խաչելութեանը: (Շատ գեղեցիկ են թէ Ա.
Ստեփիանոսի ու թէ Ա. Աննայի խորաններուն
նկարները):

Եկեղեցւոյն յիշատակաց արժանի արծաթեղէններն են, խել մը տղուոր սկիհներէն զատ, մանաւանդ երկու շատ մեծ ու ծանր արծաթի կանթեղները. որոնք Գիշեան գերդաստանին պարգեւներն են: — Տասուերկու արծաթէ մեծ աշտանակին վեցը՝ գրեթէ մէյ մէկ մէգր երկայնութիւն ունի (Ճշդիւ 87 սանդիմէդր) ու շուրջ երեք գիլոյ (2.95) ծանր է. — պղտիկները՝ 60 սանդիմէդր երկայն են եւ մէյ մէկ գիլոյ ու 77 սանդիմ կը կշռեն. — Վրաին այս յիշակարանը կը կրեն. Nobiles Dni. Antonius et Gregorius Issekutz. Dono obtulerunt. Ao. 1776. — Արծաթէ մեծ խաչ՝ մէկ մէգր երկայնութենէն աւելի է: — Գեղեցիկ ճաճանչը՝ երեք գիլոյ եւ 65 տէգածանր է. պատուական (բայց սուտ) քարերով զարդարուած. ստորեւն այս յիշատակարանն ունի. “Արութիւն միդգյի գապտեպօվեան. ախսպրտօցմօվս: Ex votο, 1772. — Շատ մեծ ու ծանր սրբատուփը՝ երկու գիլոյ եւ 85 տէգակրամ կը կշռէ. բոլորտիքն այս յիշատակարանովը. “Յիշատակ ի ժառանգութենէ եղիսարեթայ մեծի. դստեր Աղա Լուսիկի ամիրայի դանիէլեան. 1774: — Ասոնցմէ զատ ունի եկեղեցին խել մը եկեղեցական հագուստ. որոնց մէկ մասը հին, արեւելեան նիւթ է:


Եկեղեցւոյն ճակատը՝ գլխաւոր մուտքին վրայ, յաջորդ լատիներէն յիշատակարանը կը կարդանք.

DEO
ELISABETEQVE
PROTECTRICISVAE
ARMENA PIETAS
EXSTRVXIT.

Հին կոչուած կամ սրբոյ Երրորդութեան եկեղեցին թէ եւ բոլորովին նախնական ոճով շինուած է, բայց եւ այնպէս հնութեան յարգելի նշանները կը կրէ իր վրան. ու շատ գեղեցիկ է: — Որան տեսնուած տձեւութիւնն ու անդանութիւնը ճիշդ գաղափար մը կու տայ դիտողին, թէ այն միջոցին ինչ վիճակի մէջ կրնայ եղած ըլլալ ճարտարապետութիւնն ազգայնոց մէջ՝ աս տեղուանքը:

Հանդերձ այսու՝ մարդ չի կրնար ըստ բաւականի զարմանալ եկեղեցւոյ կողմանի դրան կանոնաւորեալ ձեւին ու քանդակին գեղեցկութեան վրայ: Այս գուռը կոթական ճարտարապետութեամբ շինուած է. ուստի բոլորովին կը տարբերի թէ շէնքին ոճէն ու թէ միանդամայն մեծ դռնէն, որ շատ հասարակ ու տգեղ բան մըն է: — Դրան վրայ յաջորդ էլին մէջ տեսնուած պատկերին — միայն շատ սուր աչք ունեցողի մը համար կարդացուելի — արձանագրութիւնը քանդակուած է միակուր քարի վրայ:

Թէպէտ աս գուռը շատ մեծ չէ — հազիւ երկու մէգրէ քիչ մ'աւելի է. — սակայն սաստիկ փափուկ ու աղիւ գործուած է: Յիշատակարանին մէջ թէպէտ սիսալներ չկան. բայց



քանի մը տեղ քանդակագործն, ինչ ինչ գրեր
կամ դիմամբ եւ կամ ակամայ դուրս թողած
է: Գրեր ալ ժամանակին ակռանելը փացուցած
են: Մենք՝ ընթերցողաց դիւրութեանը համար
արձանագրութեան ընթերցումը կը կրկնենք,
լրացընելով անոր պակաս մասերը:

Սկումն եղեւ սուրբ եկեղեցյս յամի
փրկչին Տեառն մերոյ Ո. Ճ. Ճ. Բ. ի մահսի.
Եւ թիւ շինմանն սեղանո | ի ժամանակս սրբա-
զանիս ինօնցէնցիսի Փափին որ երեքտա-
սաներորդինսդաւ աթոռ սրբո Գահի | ի ժամա-
նակ թագաւորի քնապսակ գարոլոսին եւ
Կոպէոնադորի զոռնիժ Ժիգմոնտ մեծ իշ-
խանի | ի ժամանակ տեառն ՕՀանիսի, որ աս
գիր գրեցի | եկեղեցբանութեան բարեպաշտի
պարոն Օվանէսի եւ սիրեցեալ որդո նորին
Պետրոսին | եւ Փիպիրով բան Զատիկին քա-
ղաքիս | պիրովութեան բան Նիգօշին եւ եղբօրն
բան Վարդանին: Այլ սոքա ամե(նե)քին | ընդ
հետ ծերոց խորհուրդ արին շինելոյ սուրբ
եկեղեցին: Ոմանք բազու | մ գրամ տվին. սիրով
Աստուծոյ մատուց | ին. Եւ այլք սակաւք ըստ
սակա | ւին առատ սրտի վճարեցին: | Եւ բազում
պարկերշտ անձի(ն)ք կանայք վասն Աստուծոյ
քար կրէին: Բայց ինչ ասեմ աշխատանաց |
բարեպաշտի բան Լուսի | կին որ անձն էած զայս
մ | եծ պաշտօն մի(ն)չ | ի կտ | տար զեկեղեցին.
վասն(ն)որո դուք ով ընթե(րցո)ղք յիշել պար-
տիք զ | ամենեսին պատ(ար)ագք եւ աղօթ | իւք
առ քաւո | ւթիւն հոգո նո | ցին. Եւ մանաւ | անդ

զնոսին լին (?) զպա(տ)ճառ սորայ սկիզբին | զոր
Տէր քրիստոս զձեղ | յիշէ դատաս | տանի օր | ըն
վերջին* ^{1|7}
_{2|3}

իսկ կամարածեւի գրութիւնն է

“Դրունք տաճարիս անխ(ախ)տ եղիցի, որ
ասաց Քրիստոս ի աւետարանի սրբոյ Պետրոսի
եթէ դու եղիցիս վէմ իմոյ պաճարի. ամեն՝ :

Ինչպէս արձանագրութեան օրինակին մէջ
կը տեսնենք իւրաքանչիւր տող ստորագծուած է :

Կ'երեւայ թէ սաստիկ կարծր փայտէ
շինուած գրան վրայ ալ փարուածներ, մետաղեայ
զարդեր ու գունաւոր ծաղիկներ եղած պիտ' որ
ըլլան ժամանակաւ: Բայց մանաւանդ վերջինները
հիմակ եղծուած ու անոնց միայն հետքը
մնացած է:

Եթէ մտագիր աչուլներով զննելու
ըլլանք, կը տեսնենք որ եկեղեցւոյն դրսի դին՝
որմերու վրայ, խել մը անոււանց ստորագրու-
թիւններ կան: Կ'երեւայ թէ ան ատենն ալ
մարդիկ այնպէս սնոսի ու տղաք՝ անանկ չա-
րածնի էին եղեր, ինչպէս մեր օրերը: —
Ասոնք՝ անունին անմահացընել ուղելով, այս
հրաշալի ու մշտնջենաւոր կարծուած եկեղեցւոյն

* Արևանագրութեանս վերջին պարբերութեանները
շատ խառնակ — ու ըստ իս նաեւ պակասաւոր են: —
Գուցէ վերջին ինը տաղն այս կերպով կոնանք ամրողա-
ցընել... անձն էած զայս մէծ պաշտօն. եւ մինչ ի կատար
հասուցանել զեկեղեցին: Վասն որոյ... յիշել պարտիք...
մանաւանդ զնոսին որպատճառ լինին սորա սկզբին: — Թէ-
պէս եւ հարկ է որ խոստովանիմ թէ ուրիշ կերպ ալ
կրնայ ըլլաւ:

պատերուն բոլորտիքը փորեցին իրենց յի-
շատակը: — Անունները՝ որմերուն վրայ, չէ
թէ կապարագրչով կամ ներկով գրուած են,
պղտիկ գրերով. հապա պատին առաջին ծեփին
մէջ փորագրուած, ըստ մասին մեսրովպեան ու
ըստ մասին հիմակուան տպագրութեան նոտր
գրովը — ու անանկ ինամով եւ լաւ ու
ճարտար կերպով՝ որ անոնք 150—180 տարիէ
աւելի կեցած մնացած են հոն, առանց
աւրուելու — կրկին ու կրկին անգամ սպի-
տակացուած ու ետքէն ինկած՝ ելած ճերմակ
ներկին տակ՝ — որ շատ մը անձրեւներով եւ
արեւու տաքութեամբ պատին վրայէն կամաց
կամաց բաժնուած, ելած է՝ ու մեղի համար աս
անունները երեւան հանած է:

Թէպէտ անհամար են անունները. բայց
անոնցմէ շատերը՝ գեռ ծեփով լեցուած՝ ուստի
եւ անընթեռունի են: — Կարգալ կրցածնուս
մէջէն կը գնենք յաջորդները. ես մարտիրոս. —
ես խաչերես Կիկոլի 1738. — ես օվանէս
որդի թորոսի գաբալի. — Գրիգոր ոհ.՝
մկրտիչի տօպլի 1728. — ես անկսէնտ
Եղիայի 1745. — Սագօ Գանտրի. (այսինքն
Գանտրայի) 1750. — Վարդերես Քել — ես
Յովեկի Եսայի — ես Նիգուլյա Եղիայի 1755.
— Խաղարոս Ե.ի. — Խաչգչյ... եւ այն.
եւ այլն: —

Վարի կոչուած եկեղեցին կանգնուած է
1771ին, Թէովորոս Թիւրիւքեան աղայէն:
Եկեղեցին թէպէտ պղտիկ է, բայց եւ այնպէս

երեք խորան ունի: Գլխաւորը նուիրուած է Ս. Յովհաննու Մկրտչի, մէկալը՝ Խաչելութեան. երրորդը՝ Ս. Աննայի: — Եկեղեցւոյս մէջ թէպէտ կանոնաւորեալ կերպով աստուածային պաշտամունք չի կատարուիր, այսու մենայնիւ վաղեմի սովորութեան համեմատ, տաղաւարական տօներուն երրորդ օրն՝ այսինքն զատկի, պենտեկոստէի եւ այլն ինչպէս նաեւ Ս. Գեորգայ, Ս. Յովհ. Կարապետի ծննդեան (յունիս 24) եւ սրբոյն Մկրտչելի հրեշտակապետին (սեպտ. 29) օրերուն ձայնաւոր պատարագ կը մատուցուի: — Ասկից զատ ամառներն՝ ապրիլ 24էն, մինչեւ սեպտ. 29ը՝ ամէն շաբաթ օրերը, հոս կը կատարուին երեկոյեան աստուածային պաշտամունքները:

Քաղքին գրեթէ կենդրոնը՝ հրապարակին մէջն է, լենետկոյ Միսիթարեան հարց եկեղեցին. իրեն կից եղած վանքովը: Շէնքն ու եկեղեցւոյն տեղը պարգեւած է Միսիթարեանց, Պետրոս Գոբոցեան 1753ին: Եկեղեցին նուիրուած է Աստուածածնի ծննդեան ու Ս. Պետրոսի եւ Պաւլոսի: Ստեփանոս Գիւլիբեան 1796ին բոլորովին նորոգած է: — Աս ալ երեք խորան ունի: Աւագ խորանը նուիրուած է, ինչպէս ըստինք, Ս. Պետրոսի ու Պաւլոսի. երկրորդը՝ Ս. Աննայի. Երրորդը՝ Սրբոյն Անտոնի աբբայի: — Երկու կողմակի խորաններուն վարի մասերը կը զարդարեն շատ մը գեղեցիկ ու ազնիւ՝ կէս ցցուած (bas relief) փորագրութիւններ փայտի վրայ՝ Միսիթար Արբահոր կեանքէն: Մտա-

դրութեան արժանի է եկեղեցւոյն շիտակ ձեղունն (plafon). Իր ոսկեզօծ գեղեցիկ զարդարանքներովը:

Եկեղեցւոյ ճակատին վրայ յաջորդ յիշատակարանը կը կարդանք.

Ի ՓԱՌՍ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ

ԵՒ Ի ՊԱՏԻՒ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԹԱԾՆԻ

ՅԱՆՈՒՆ ՍՈՒՐԲ ԱՌԱՋԵԼՈՑ ՊԵՏՐՈՍԻ ԵՒ

ՊՈՂՈՍԻ Ի ՀԱՐՑ ԱՆՏՈՆԵԱՆՑ

Ասոր անմիջապէս տակը.

HANC AEDEM PETRO ET PAVLO
NATEQVE PARENTI
EXTRVXIT RELLIGIO
PIETASQVE ANTONIANA

Յիշատակարանէն յայտնապէս կը տեսնուի նախ՝ թէ եկեղեցին երբ կանգնուած է. Երկրորդ թէ միաբանութիւնն այն միջցին ինք զինք ո՛չ թէ Միսիթարեան այլ Անտոնեան կ'անուանէր:

Վանատան մեծ շէնքին մէջ հիմակ միաբան մը միայն կը գտնուի: Ուստի պարապ սենեակները վարձու տրուած են: — Գետնայարկին սենեակները կը գործածուին իբրեւ տպարան, խանութ, հացարան եւ միժերանոց: Ճակատին դէպ ի մեծ հրապարակ եղած դրան վերեւ հաստատուած է Միաբանութեան նշանը: Քիչ մը դէպ ի վար, քարէ տախտակ մը կայ, որուն

սեւ յատակին վրայ փորագրուած է ոսկեզօծ
գրերով՝ Սաղմոսերգուին խօսքը մեսրովպեան
տառերով.

ՄԻ ՄԵԶ ՏԵՐ ՄԻ ՄԵԶ ԱՅԼ ԱՆՈՒԱՆԴ ՔՈՒՄ
ՏՈՒՐ ԶՓԱՌԱ

Ասոր ստորեւլ՝ լատիներէն, այսպէս.

NON NOBIS DOMINE NON NOBIS SED
NOMINI TUO DA GLORIAM

Այդեստանեայց լերան արեւմտեան ստո-
րոտը կեցած է պղտիկ աղօթարան մը, զը՞
1817ին շինել տուած է Եւգինէոս Դանիէլեան,
ի պատիւ խաչելութեան Քրիստոսի:

Աս մատուռը հիմակ փակուած է ու մէջն
աստուածային պաշտամունք չի կատարուիր.
մէյ մը իր հեռաւորութեանը՝ մէյ մ'ալ քա-
հանայի պակասութեան համար: — Միայն մեծ
պահքին ու մանաւանդ աւագ ուրբաթ օրը կը
բացուի, որպէս զի ջերմեւանդութիւննին կա-
տարել ուզողները հոն երթան աղօթելու:

Ընթերցողները գիտեն որ Պարսն Ռափայէլ
Ղարամեան Խղիսարեթուպոլսոյ մեծ բարերար-
ներէն մէկն է: Ի մէջ այլոց, հիմնարկած է, —
ինչպէս ըսած ենք իր տեղը — Պարոց մը՝ որ
ցայսօր իր անունը կը կրէ: Պարոցի շենքին
վրայ — որ հիմակ մանկավարժոց է — կեցած
է քարի վրայ փարագրուած իր զինանշանը.
տակը հետեւեալ լատիներէն յիշատակարանով.

INSTITUTUM RAPHAELINUM
PUELLARUM GENTIS ARMENAE
L. R. CIVITATIS ELISABETHOPOLEOS
FUNDATUM
PER EQUITEM ANCLICUM LONDONENSEM
ALEXANDRUM RAPHAEL
ANNO MDCCCXXVII VTA MENSIS APRILIS

Քաղքին հրապարակական շենքերուն
մէջն ամենէն յիշատակաց արժանիներն են.
1896ին կանգնած բարձրագոյն վարժոցն, որն
որ քաղաքային արկեղ գրեթէ 500.000 թագ
արժած է: Շենքն աս Ճանաւրական արքունիքուն է: Շինուած է 300 աշակերտի հա-
մար (հիմակ ունի 268): — Դպրոցին կից է,
վաթուուն տղու համար կանգնուած գիշերօ-
թիք աշկերտաց շենքը: Թէ մէկն ու թէ մէկալը՝
ժամանակին պահանջմանց համեմատ, ամէն
կարելի եղածներով հոգացուած է: — Վար-
ժարանին նելքին յօրինուածութեանն ու որ-
պիսութեանը վրայ բաւական խօսած ենք (էջ
533—574):

Հիմակուան աղջկանց գպրոցին շենքն, —
որ հին եկղեցիէն 40 քայլ մը հեռու է —
սկզբան ժողովրդապետանոց էր: Երբ որ եաքէն
ժողովրդապետն՝ Աղեքս. Ռափայէլէ պարգեւած
շենքը փոխադրուեցաւ՝ ժողովրդապետանոցէն
եղաւ վարժարան: Ետքէն յանձնուեցաւ հաւա-
տաւոր կուսանաց. ուր հիմակ կեցած է աղջկանց
դպրոցն ու մարապետաց վանքը՝ սիրուն աղօթա-

բանով. ուր որ ամէն օր պատարագ կը մատուցուի: Խորան մը միայն ունեցող մատուռն՝ անարատ յղութեան նուիրուաց է: —

Քաղքին ուրիշ հրապարակական շենքերն են. Քաղաքային խորհրդանոցն որ 1895ին կանգնուած է, իր մեծ ու զարդարուն խորհրդի սրահովը: — Զիաւոր ու հետեւակ զինուորաց զօրանոցները: — Մանչ տղոց տարրական դպրոցն, որ յառաջագոյն միջնագործոց էր: — Ակնբանոցին գեղեցիկ շենքը, ուր որ իջեւանած է Յուլիէփ Բ. Կայսրը 1773ին, երբ Գրանսիլուանիա պտըտեցաւ: — Առ գեղքն անմահացուց պատին մէջ փորագրուած յիշատակագիր մը, որ քարի վրայ փորուած է: Վեհապետին կէս ցցուած կենդանակերպին տակը կեցած են յաջորդ խօսքերը.

BENEDICTVS IOSEPHVS II. IMPERATOR AVGVSTVS ATQVE PIVS REX PATER PATRIÆ · NOS HOC ANNO IN IVNIO VISITAVIT. —

Յիշուելու արժանի են գեռ գամելէրեան անկելանոցն, իրեն մէջ բնակող, ազգային երկսեռ անկարողներովը. — Հին ինսայողութեան արկղը. — Եղիսարեթուպոլսոց եւ շջակայից գրամասեղանը. — Սաքսոնական խնայողութեան արկղը. — Բողաքանաց նորաշենկեղեցին. — Վալաքներու միացեալ ու չմիացեալ եկեղեցիներն, եւ այլն:

22.

Եղիսարեթուպոլսոց, իրեւ ազատ թագաւորական՝ կարգադրեալ խորհուրդ ունեցող քաղաք, իր տնտեսական գործառնութեանց մէջ՝ անընդմիջապէս կախում ունի հունգարական թագաւորական ներքին գործոց պաշտօնէէն, հանրական վարչութեան մէջ՝ գաւառական ատենական իշխանութենէն — իսկ քաղքին շրջանին մէջ եղող ու բնակող քաղաքացեաց ստացուածոցը, վարչութեանն ու հսկողութեանը նկատմամբ — բնականապէս օրինակ սահմանին մէջ — ինք իրմէն կը կարգադրէ, կը կատարէ ու կը գործադրէ:

Եղիսարեթուպոլսոց բնիկ քաղաքացի ըլլալու համար կը վճարեն.

1. Փաստաբանները, բժիշկները, գրամանեղանական պաշտօնատեալք ու մասնաւոր պաշտօնատէրները՝ 200 թագ:

2. Երկրատէրները, ձեռնարկուները, վաճառականները, պանդոկապետներն եւ մասնաւորներ՝ 100 թագ:

3. Արհեստաւորները՝ 20 թագ.

4. Վարձքով ծառայողներն ու ծառաները՝ 10 թագ:

Եկեղեցականք, տէրութեան — ատենական եւ քաղաքային պաշտօնատէրներն ու ծառաներն, որոնք ընտրուած կամ անուանուած են, իրենց ընտրութեանը կամ անուանուելուն հետեւութեամբը, բնիկ քաղաքացի ըլլալու համար, վճարելիք մը չունին:

Քաղաքն՝ ինքնօրէնութեան իրաւունքը կը գործադրէ՝ իր երեսփոխանացը ձեռօք. — Իսկ կարգադրութիւններն ու որոշմունքներն՝ իր առաջնորդացը ձեռօք:

Քաղքին երեսփոխանացը թիւը 48 հոգիէ կը կազմուի: Ասոնց կէսը՝ կ'ընտրուի անոնցմէ, որոնք ամենէն աւելի տուրք կը վճարեն — մէկալ կէսը՝ կ'ընտրուի հասարակութենէն: — Զայնի իրաւունք ունին, իրենց պաշտօնին հետեւութեամբը՝ քաղաքապետը, ոստիկանութեան վերատեսուչը, առաջին խորհրդականը, քարտուղարը, քաղաքային փաստաբանը, արկդակալը, հաշուոց վերաբենիչը (revisor), հասարակաց խնամական ու բժիշկը: —

Պատգամաւորները կ'ընտրուին, երեք տարիէ, երեք տարի՝ վեց աարուան համար:

Պատգամաւորները կը բանեցընեն իրենց իրաւունքը՝ Ընդհանուր ժողովն մէջ: — Ընդհանուր ժողովը՝ իր վերին իշխանութիւնը կը բանեցընէ իրեւ պաշտպան՝ ուղղափառ եկեղեցւոյն վրայ: Կը կազմէ ու կ'ընտրէ մասնաժողովները: — Ամէն տարի, երկու կարգաւորեալ ընդհանուր ժողովը՝ կը գումարուի. մէկը՝ մարտին, մէկալը՝ սեպտեմբերի մէջ: Առաջինը՝ կը քննէ տարեկան հաշիւնները. ետքինը՝ եկած տարւոյն հաշուեկնոը կ'որոշէ: — Բայց արտաքս կարգի ընդհանուր ժողովը՝ այնչափ անդամ կը գումարուի, որչափ անդամ որ հարկաւոր է:

Ընդհանուր ժողովին նախագահն է, քաղաքապետը. — Երբ ինք ներկայ ըլլալ չի կրնար՝

իր փոխանորդը: Քաղաքապետը կ'առաջնորդէ ընդհանուր ժողովին. եւ միանդամայն անոր տեղեկատուն է (referent): — Ընդհանուր ժողովին քարտուղարն է, առաջին գրագիրը: Ասոր գործքն է, յօրինել արձանագրութիւնը. — ասկէ զատ յօրինել աղերսագիրները, գրութիւնները, առաջարկութիւններն ու ժողովքին ամէն որոշմունքները: —

Ընդհանուր ժողովը կը գումարուի, անուանց ցանկին շրջաբերականովը. զոր ամենէն ուշ 24 ժամ յառաջ, անդամոց ծանուցանելու է՝ ըլլալի նիւթերուն վրայօք եղած համատօտութեամբ: — Ժողովքի նիւթերը՝ նախագահն ու քարտուղարը՝ յաշորդ կերպով կարգադրելու են. 1. Պաշտօնական ծանուցումներ, եւ առաջարկութիւններ: 2. Կառավարութեան եւ ատենական իշխանութեան կարգադրութիւններ: 3. Հասարակաց գործառնութեան վերաբերեալ նիւթեր: 4. Տնտեսական ու դրամական նիւթեր: 5. Մասնաւորաց խնդիրներ:

Ընդհանուր ժողովն՝ որոշած ժամանակին — առանց որեւէ նկատման — կը բացուի. Եւ նիւթերու համեմատ՝ ըստ կարգի, խորհրդածութեան կ'առնուի ամէն բան: — Կրնան ըլլուիլ հարցապահանջմունքներ (interpellation), որոնց քաղաքապետը բացայացող կամ լուսաւորող մէկնութիւն տալու է: Բայց պատասխանը կրնայ, առաջին գալի ժողովքին մէջ ալ արուիլ: — Առաջակայ նիւթին վրայ, ամէն մարդ կրնայ խօսիլ. բայց խօսիլ ուղղող՝ պէտք է

որ յառաջուընէ ծանուցանէ այս բանը քարտուղարին։ Ծանուցանողը՝ կարգն իրեն եկած ատեն կրնայ խօսիլ։ Ամէն մարդ՝ անդամ մը միայն կրնայ այն նիւթին վրայ խօսիլ։ Զխօսողն ոչ կրնայ ընդհատել. գուրս առնելով նախագահն, եթէ խօսողը՝ վէճի նիւթ եղած ինդրէն հեռանայ. եւ կամ վշտացնող բացարութիւններ գործածէ։ — Խնդրի մը որոշումը կը յայտնուի՝ անձանց ոտք ելլելով՝ կամ նստելով։ — Գաղտնի քուէարկութիւնը թղթեակներու ձեռօք կ'ըլլուի։ Յայտնի քուէարկութեան ատեն՝ նախագահը կ'ընէ որոշումը. իսկ գաղտնի քուէարկութեան ատեն՝ նախագահն ալ կրնայ ձայն ունենալ։ — Քուէարկութենէն ետեւ նախագահն՝ որոշումը կը հրատարակէ։ Զորոշումները՝ խորհուրդը կը գործադրէ։ —

Որպէս զի գործքերն աւելի հիմնովին կերպով եւ շուտ գործագրուին. Մասնաժողովներ կազմուած են. — Քաղաքային խորհուրդն ու քաղաքակետը՝ չէ թէ միայն իրաւունք ունին, հապա պարտական ալ են — մանաւանդ ընդհանովին առջեւը դրուելի առաջարկութիւններու նկատմամբ — մասնաժողովներուն նախական կարծիքն ու տեսութիւնը գիտնալու։ — Մասնաժողովներն՝ երեք տարիէ երեք տարի կը կազմուին։ — Որչափ կարելի է՝ մասնաժողովին անդամները՝ հասարակութեան ժողովին անդամներէն ընտրուելու են։ — Որպէս զի մասնաժողով՝ մը՝ օրինաւոր որոշումն կարենայ բերել,

նախագահէն զատ, գոնէ չորս ժողովականի ներկայութիւնը հարկաւոր է։ —

Քաղաքային խորհուրդները նախապատրաստելու համար, յաջորդ մասնաժողովները կը կազմուին. Իրաւանց, տնտեսութեան, հասարակաց շինութեան. եւ հասարակաց առողջապահութեան։ 1. Իրաւանց մասնաժողովին գործն է վերահսկել հասարակաց իրաւանց, պաշտպանութեան, ատենական եւ մասնաւորաց իրաւանց ինդիներուն վրայ։ 2. Տնտեսական մասնաժողովին պաշտօնն է, քաղքին ամէն տնտեսական գործառնութեանց մէջ, ի մասնաւորի՝ հասարակութեան ստացուածքին, եկամտին, շահուն, շահեցուցման, անոնց վարձքի տալուն, քաղքին համար հարկաւոր նիւթոց վաճառմանը, հասարակաց շինութեանը, փողոցաց եւ սալյայտակներու նորոգութեանը, ջրանցքներուն, քաղքին շարժական եւ անշարժ ստացուածոցն եւ ի մասնաւորի անտառաց եւ քաղքին ամէն տեսակ տնտեսական խնդրոց մէջ ըլլուելի գործառնութեանց վրայօք խորհիլ եւ կարգադրել։ 3. Հասարակաց շինութեան մասնաժողովին գործն է, հսկել ամէն կերպ շինութեանց վրայ։ 4. Առողջապահութիւնն ունի իւր յատուկ կանոնները։ — — —

Ամէն հասարակաց գործոցը վրայ կը հըսկեն +աւէլն պաշտօնադրէնելն, որ են. Քաղաքապետ, խորհրդական, ոստիկանութեան վերատեսուչ, առաջին քարտուղար, քաղաքային բժիշկ, փաստաբան, արկղակալ ու հաշուաց վերաբննիչ։

— Քաղաքային խորհուրդը կը կազմեն քաղաքապետը, ոստիկանութեան վերատեսուցը, խորհրդականը, գլխաւոր քարտուղարը, փաստաբանն ու բժիշկը: — Քաղաքային խորհրդին գործքն է՝ հսկել քաղաքին ամեն ստացուածոցը վրայ. ինչպէս նաեւ քաղաքին ստակներու, հիմնարկութեանց վրայ. եւ այլն: — Խորհուրդը՝ կը հսկէ, կը պահպանէ եւ կը կարգադրէ որ չըլսյ թէ քաղաքին ստածուածքը կրծտուի ու նուազի. — որ քաղաքին եկամտի աղբեւրները շահաբերուին. հասարակաց եկամուտներն արկդին մէջ մտնեն. ելքերուն մէջ կարելի եղածին չափ խնայութեան ըլլուի. եւ այլն: — Եթէ խորխուրդը կը նշմարէ, որ յառաջուրնէ չտեսնուած պարագաներու հետեւութեամբ մէկ արտաքոյ կարգի ծախք մը ընելու պէտք է, պարտական է, ամեն անգամ ասոր վրայօք ընդհանուր խորհրդին տեղեկութիւն տալ: — Քաղաքային խորհրդին ամեն գրութիւնները կը ստորագրեն քաղաքապետն ու քարտուղարը:

Քաղաքապետը՝ քաղաքին առաջին պաշտօնատէրն ու ներկայացուցիչն է: Ինքն է ընդհանուր եւ քաղաքային խորհրդին, ամեն մասնաժողովներուն, քաղաքին վերատեսչութեանը տակ եղած դպրոցներուն եւ ուրիշ հասարակաց հիմնարկութիւններուն եւ քաղաքին կնիքին պաշտպանն ու պահպանը: — Քաղաքին անուամը կը ստորագրէ ամեն գրութիւններն ու պատճէնները: — Կը հսկէ քաղաքին իրաւանցն, ստացուածոցն եւ արկդին վրայ: Երբ որ հար-

կաւոր կը տեսնէ՝ կը քննէ արկը: Միշտ աչքին առջեւ կը պահէ քաղաքին արտաքին եւ ներքին ստացուածքներուն եկամուտն ու վարձքը. եւ այլն: —

Խորհրդական՝ քաղաքային խորհրդին կարգաւորեալ անդամն եւ առաջարկուն է: Կ'առաջարկէ ու կը կարգադրէ հասարակաց գործառնութեանց, տնտեսական, տնային, դրամական եւ տրաց վերաբերեալ խնդիրները. եւ ընդհանրապէս քաղաքապետէն իրեն տրուած ու խրկուած գրութիւնները:

Քաղաքապետն՝ ընդհ. ժողովին, քաղաքային խորհրդին եւ մասնաժողովքներուն առաջարկուն եւ գրագիրն է: Ինք կ'առաջարկէ նիստերուն ամեն խնդիրները եւ կը յօրինէ ընդհանուր ժողովին արձանագրութիւնը: Կը ստորագրէ քաղաքապետին հետ՝ քաղաքին անուամը՝ պատճէններն եւ ուրիշ ամեն գրութիւնները. — ու քաղաքին կնիքովը կը կնքէ:

Փաստութան ընդհ. ժողովին եւ քաղաքային խորհրդին կարգաւորեալ եւ ձայն ունեցող անդամն է: Քաղաքին իրաւանց խորհրդատուն ըլլալով՝ կը վարէ քաղաքին դատերն, եթէ քաղաքն ուրիշ կերպ չի տրամադրէր: — Խորհուրդ կու տայ, ամեն՝ իրեն եղած իրաւունքի եւ բարեկարգութեան խնդիրներուն մէջ: Իր կարծիքը միշտ գրով տալու է: — Մէկը դարի քաշած ատեն եւ դատական խնդրոց ընթացքին մէջ՝ պատահելի ծանրագոյն խնդիրներու մէջ ընելիքներուն վրայօք, պարտական է

նախ քաղքին կարծիքն ու խորհուրդն իմանալ՝
եւ լստ այնմ գործել: — Քաղքին գէմ դա-
տախաղութիւն չի կրնար ընել: — Մասնաւորաց
անանկ խնդիրներուն մէջ, որոնք քաղքին՝ կամ
քաղքին անշափահասներուն շահին հակառակ
է, չի կրնար գործել: — Փաստաբանը՝ քաղքէն,
միայն նուազ վարձք (honorarium) ընդունելով,
քաղքին ամէն իրաւական ինդրոց մէջ ըրած
ծառայութեանը ծախքերն եւ աշխատութեանը
վարձքը՝ դատաստանէն եւ կամ քաղքէն կրնայ
պահանջել:

Ոստիկանութեան վերաբեռնուն՝ ոստիկանու-
թեան գլուխն եւ ընդհ. ժողովքին ու քաղա-
քային խորհրդին առաջարկուն եւ հասարակաց
շինութեանց մասնաժողովին նախագահն է: —
Քաղքին սահմանին մէջ եղած ամէն՝ խաղաղու-
թեան, կարգի, անձի եւ ստացուածոց ապահո-
վութեանը վերաբերեալ բաներն — եւ առհա-
սարակ ուր որ կարգ ու կանոն հարկաւոր են,
ինք կը լմնցընէ: — Ըսանկ գործքեր են.

1. Հասարակաց կարգադրութեան խնդիր-
ները: 2. Խաղաղութեան եւ կարգի կանոնի
պահպանութիւնը: 3. Քաղաքացիութեան եւ
ստացուածոց վերաբերեալ խուզաբկութիւն: 4.
Ուրախութեանց, խաղուց հրաման տալ եւ
անոնց վրայ հսկել: 5. Ճանապարհաթուղթ եւ
ծառայից ու աքսորման խնդիր: 6. Շինութեանց
վրայ հսկողութիւն: 7. Ընկերութեանց վրայ
հսկել՝ ոստիկանութեան տեսակէտէն: 8. Օ-
րինաւոր չափուց եւ կշռոց պահպանութիւն:

9. Խշանութեանց կարգադրութիւններու եւ
շրջաբերականներու հրատարակումն: 10. Խջե-
ւաններու, գինետուններու, սրճանոցներու եւ
հրապարակական տեղերու վրայ հսկողութիւն: 11. Արգելմանց պահպանութիւն: 12. Անձի եւ
ստացուածոց ապահովութեան վրայօք կար-
գադրել: 13. Կրակի, ողողման, յանկարծական
հիւանդութեան եւ անձնասպանութեան դէպ-
քերու միտ դնել: 14. Հսկել՝ արագ քշելու,
արգելեալ զէնքեր պահելու, վառօդ, կատղած
շներ եւ ուրիշ անասուններ պահելու, հասա-
րակաց ապահովութիւնը վտանգի մէջ դնող
շէնքերու, կամուրջներու, քարայատակներու եւ
ջրի ճամբաններու վրայ հսկողութեան: 15. Աչ-
քին առջեւն ունենալ՝ տնէ տուն ծախողներն.
աստանտականները, գատարկապորտները, մու-
րացիկներն եւ գէշ վարք ունեցողները: 16. Միտ
դնել դժնուած, կորսուած եւ ապօրինաւոր
ճամբով ստացուած բաներուն: 17. Փախած ու
աներեւութ եղած անձանց որոնումը: 18. Պատ-
ժուելի դէպքերուն, կոխներուն առջեւն առնուլ:
19. Հրշիջութեան վերաբերեալ կարգադրու-
թիւններ: — 20. Վառօդ, քարիւղ, ոգի եւ ուրիշ
պայթող նիւթերու վաճառման միտ դնել եւ
անոնց մթերանոցներուն վրայ հսկել: 21. Ա-
ռողջապահութիւններ՝ հասարակաց առողջապա-
հութեան, օրինաց եւ կարգադրութեանց իմաս-
տովը: 22. Բոնութեան դէմ՝ կարգադրու-
թիւններ: 23. Անամաց առողջապահութեան

վերաբերեալ կարգադրութիւններ: 24. Հըսկումն, հասարակաց լուսաւորութեանը վրայ: 25. Օտար երկիրներէ եկողներն եւ դրացիներն աչքին առջեւ ունենալ: 26. Կարգադրել՝ վոնտուած անձանց եւ նախամոլքի վրայօք եղած ինդիրները՝ օրինաց համեմատ: — Եւ անոնց նկատմամբ ունեցած հաշիւներն՝ երեք ամիսէ երեք ամիս քաղաքային խորհրդին առջեւը դնել: 27. Հսկել՝ ամէն հրապարակական եւ կասկածաւոր տեղերու վրայ: 28. Փողոցաց, Ճամբաներու, սալայատակներու մաքրութեանն ու քաղքին յստակութեան միտ դնել: 29. Հըսկել՝ վաճառանոցներուն եւ խանութներուն մէջ գործածուած կշռոց եւ չափերուն, — դարձեալ՝ հասարակաց առողջապահութեան տեսակերով՝ սպառելի նիւթոց չափուելուն եւ ծախուելուն վրայ: 30. Հսկել տարեկան եւ շաբաթական տօնավաճառներուն վրայ, բաժնել ծախելու տեղերը: Տօնավաճառին մէջ ծախուած նիւթերու վրայ օրագիր շինել. Եւ զանոնք իշխանութեան ներկայացընել: Գուարավաճառի ատեն, իբրեւ վաճառանոցի յանձնակաար՝ հօն դտնուիլ. տալ տօմսերը՝ ժողովել անոնց եկամուաներն եւ ամէն ամիս քաղաքային խորհրդին ներկայացընել: 31. Իր պարտականութիւնն է, անոր ալ միտ դնել, որ գիշերապահներն իրենց պարտքը ճշդիւ կաաարեն. Եւ թէ գիշերային լուսաւորութիւնն ըստ կարգի ըլլայ: — Թէկ խօսքով՝ ստիկանապետն, ընդհ. ժողովքին, քաղաքային հորհրդին եւ քաղաքապետին գործա-

կատարն է. Եւ իբր այսպիսի՝ անոնց հրամանները կատարելու է: —

Ոստիկանապետը կը կարգադրէ՝ տիրոջ եւ ծառային, տանուտիրոջ եւ գործավարին մէջ եղած անմիաբանութիւնը: — Ինքնակաց կը գործէ՝ ստիկանութեան դէմ եղած բաներու մէջ: — Ոստիկանութեան գրագիրը՝ կը կատարէ ան ամէն գործքերը՝ զորոնք ստիկանութեան վերատեսուչն իր առջեւը կը դնէ:

Արէլակուլ-Ռէն կամ գանձապետութեան պաշտօնն է, տնային արկղին եւ ուրիշ՝ քաղքին վերատեսութեան տակ եղած դրամական հիմնարկութեանց, որբերուն դրամագլխին, հասարակաց սպառման տուրքին, իրաւանց եւ կնքոյ եկամտին, հասարակութեան եւ ատենակալութեան յաւելեալ տրոց՝ օտար հասարակութեանց եւ տէրութեան համար վճարուելի դրամական գումարներուն վրայ եւ այլն, հսկել. — գործածութեան մէջ եղած հրամանաց եւ կանոնաց համեմատ:

Ասոր պաշտօնատէրներն են, արկղակալն ու վերաքննիչը (contrôleur). որոնք միատեղ կը հսկեն եւ կը վարեն արկղը, որոշուած եղանակին համեմատ: — Արկղակալութեան գործն է որ ամէն դրամի վերաբերեալ գրութիւններն, իրենց որոշեալ կերպովն ու մուռվը գրի անցուին: — Ամէն գրուածք, արկղակալին եւ վերաքննչին ստորագրութիւնը պէտք է որ ունենայ: Թէ արկղակալն ու թէ վերաքննիչը հաւասարապէս պատասխանատու ըլլալով՝ միայն մէկտեղ կընան

արկղը խնամակալել։ Արկղին մէկ բանալին, արկղակալին՝ մէկալը վերափնչին քովը պիտի ըլլայ։ Եւ աս բանալիներուն մէջ մէկ օրինակը՝ գաւառական արկղին պիտի խրկուի՝ պահպանութեան համար։ Թէ՛ արկղակալն եւ թէ վերաբնին, երբ սրաշտօնի կը մտնեն, իրենց մէկ տարեկան վճարքին համապատասխանող գումար մը, կամ իրական դրամով եւ կամ արժեթղթով՝ իբրեւ ապահովացուցումն, պէտք են գաւառական արկղին մէջ պահեստի զնել։ — Արկղակալութիւնն, իբրեւ քաղաքային հարկապանհանգութիւնն, հարկերուն, տրոց գումարներուն, վարձքերուն եւ ուրիշ՝ տէրութեան ատենակալութեանց եւ հասարակութեան դրամերն — օրինաց իմաստին համեմատ պէտք է քաղել։

Հաշուոց վերաբեռնող (Revisor) քաղաքային ստացուածքներն — ինչպէս նաեւ քաղաքին ձեռքին տակ եղած դրամական մուտքերն ու ելքերն աչքին առջեւ ունեցողն է։ Ուստի գիտնալու է։

ա. Ամէն՝ քաղաքին արկղէն ելած, ու անոր մէջ մտած դրամերուն գումարները։

բ. Պիտի նշանէ, ամէն հրամանագիրները (Anweisung):

գ. Ներկայ պիտի գտնուի քաղաքին արկղը քննուելու ատեն։

դ. Կը քննէ ամէն տարեկան հաշիւները. հաշուեկշիռներն եւ անոնց վրայ ունեցած դիտողութիւնները քաղաքին կը զեկուցանէ։

Ե. Աչքին առջեւ պիտի ունենայ քաղաքին ստացուածոց կահագիրն. Եւ այլն։

Քաղաքային բժիշկը՝ ընդհանուր ժողովքին, ինչպէս նաեւ քաղաքային խորհրդին կարգաւորեալ անդամն է։ — Կը վերահսկէ քաղաքին առողջապահութեանը վրայ եւ ասոր վրայօք քաղաքին ընդհ. ժողովին տեղեկութիւն կու տայ։ Կը կատարէ քաղաքապետին եւ քաղաքային խորհրդին կողմանէ — հասարակաց ապահովութեան նկատմամբ՝ — իրեն եղած յանձնարարութիւնները, կարգադրութիւնները, հրամաններն՝ եւ ընդհանրապէս հասարակութեան համար ընելելիքներն՝ իբրեւ քաղաքային բժիշկ։ Կը քննէ մեռելները. ձրի կը բժշկէ քաղաքին աղքատները. կը պատուաստէ՝ օրինաց իմաստին համեմատ։ — Մէկ խօսքով կը կատարէ ան ամէն բան, զորոնք՝ օրէնք, կանոնք, հրամանագիրք, սովորութիւնն, քաղաքային խորհրդ — եւ կամ քաղաքապետն — իր առջեւ կը զնեն՝ քաղաքային առողջապահութեան վերաբերեալ նիւթերու մէջ։

Քաղաքային գնդեռը կամ տան հաղարապետը՝ քաղաքին ամէն շարժական ու անշարժ ստացուածոցը պատասխանատու վերատեսուչն է։ Գործակատարն է — անտեսական իրաց մէջ — քաղաքային խորհրդին եւ քաղաքապետին ամէն հրամանացն ու կարգադրութեանցը։ Ինք կը կատարէ ամէն նիւթոց վաճառումը, կընէ սակարկութիւնները. եւ քաղաքին շինութեանց ժամանակ՝ անոնց վրայ կը հսկէ։ — Բայց աս

ամէն բաներու մէջ՝ քաղաքապետին իրբեւ առաջին վերատեսչին հսկողութեանը տակ է: Այսպէս որ ինք իրմէն, առանց քաղաքապետին կարգադրութեանն ու գիտութեանը՝ բան մը չի կրնար ընել: Ամէն ըրած բանին համար, իր ստացուածքովը պատասխանատու է: Տնտեսութեան ծառաներն, անսառնները, կառքերն ու կահ կարասին՝ իր հսկողութեանը տակ են: Սակայն զանոնք՝ միայն քաղքին ծառայութեանը կրնայ գործածել:

Տնտեսն՝ ըլլալով միանգամայն քաղքին սահմաններուն վերահսկողը՝ պարտական է, անոր մէջ եղած անկարգութեաններուն առջեւն առնուլ. սահմանի հօվիւներուն վրայ հսկել եւ գիտած անկարգութիւնները ծանուցանել. որպէս զի անոնք ըստ օրինի պատժուին: — Իր գործքն է նաեւ քաղքին ներսի ու գրափ սահմանին, ճամբաններու, կամուրջներու վրայ եւ սյլն հսկել. եւ զանոնք լաւ վիճակի մէջ պահել տալ:

Աս ամէն բաներու մէջ, տնտեսը՝ քաղքին ոստիկանութեան վերատեսչին ներքեւն է. եւ անոր կարգադրութիւնները կատարելու պարտական է: Ասոնց գործադրութիւնն այն աստիճանի խիստ պարտաւորութիւն կը գնէ վրան, որ իր անհոգութիւնն յառաջ գալի վնասերուն համար իր ստածուածքովը պատասխանատու է:

Գրադերներ՝ գիւանատան մէջ յառաջ գալի գործքերն ընելու եւ ընդօրինակելու համար են: Ասոնցմէ մէկը՝ գործակատար է. եւ իրբեւ

այսպիսի տուքքերը կը ժողովէ եւ որոշուած դրամական պատիժները կը քաղէ:

Մանէսոյն՝ քաղքին բժշկին վերահսկողութեանը տակն է. ու եղած օրինաց եւ հրահանգաց համեմատ կը կատարէ իր պաշտօնը: Իր մասնաւոր պարտքն է, որ աղքատ կարգի կնիկներու ձրիաբար ծառայէ:

Քաղաքային ծառաներն են. 1. Ոստիկանութեան տամապերը: 2. Վեց ոստիկանութեան ծառայ. 3. Երեք քաղաքային ծառայ. 4. Երկու կանթեղ մաքրող. 5. Տասը գիշերային պահապան. 6. Տասը անտառապահ. 7. Վեց դաշտային պահապան. 8. Մէկ ծխանարրիչ. 9. Մէկ պիտոյքները մաքրող:

Քաղաքային ծառաներուն գործքն է, խորհրդանոցին տեղը մաքուր պահել. պաշտօնատեարց հրամանները կատարել: Ուստի պաշտօնական ժամերուն ատեն; միշտ հոն գտնուելու պարտական են՝ մինչեւ որ պաշտօնատէրները հեռանան: — Ոստիկանութեան ծառաներն՝ ոստիկանութեան պաշտօնարանին ծառայութիւնները կատարելու համար են: Ըստ այսմ, պաշտօնատեարց ամէն կարգադրութիւնները կատարելու են: — Գիշերային պահապանները՝ կը հսկեն քաղքին գիշերային ապահովութեանը վրայ եւ ոստիկանապետին կարգադրութեանը տակ են: — Կանթեղ վառողներն, որ միանգամայն փողոցներու եւ սալայատակներու մաքրութիւնը կը կատարեն՝ ոստիկանութեան վերատեսչին իշ-

խանութեանը տակն են: — Ծխան մաքրողն՝ իր պաշտօնին համեմատ ոստիկանապետին տակն է. եւ քաղաքային շենքերուն ծխանները ձրի մաքրելու պարտական է: — Կարեաց մաքրողներուն պաշտօնն որոշուած է 1888ին է. յօդուածին մէջ: — Ոստիկանութեան տասնպետն, ինչպէս նաեւ քաղքին ամէն ծառաները՝ քաղաքապետը կ'ընդունի ծառայութեան մէջ. եւ զանոնք կ'արձակէ, առանց մէկուն հարցընելու:

Պաշտօնական ժամերն են. — Կէս օրէն յառաջ ժամը 9 էն մինչեւ 12. — Կէս օրէն ետեւ՝ 3 էն մինչեւ 5: — Սակայն գործոց որպիսութեանը համեմատ, ընդհ. ժողովն եւ կամ քաղաքապետը՝ գործոյն ժամանակը կրնայ երկրնցնել: — Ամէն պաշտօնատէր՝ օրինաւոր պատճառաւ, կրնայ ամէն տարի վեց շաբաթը ազատութիւն ընդունիլ: Քաղաքապետին ազատութիւնը՝ ընդհ. ժողովքը կու տայ. — Մէկալ պաշտօնատէրներուն՝ քաղաքապետն ութը օրուան ազատութիւն կրնայ շնորհել. — Իսկ անկէ աւելին ընդհ. ժողովքը: —

Պաշտօնատէրը՝ անանկ պաշտօն, կամ անանկ զբաղում չեն կրնար վարել ու չեն կրնար ունենալ, որ իրենց արգելք կ'ըլլայ պաշտօնին կատարելու: Քաղքին սահմանին մէջ — անտառները գուրս առնելով — ամէն՝ իրենց առջեւ դրուած պաշտօն կամ պաշտօնական գործք ձրի ընելու պարտական են:

Տուեալ Եղիսաբեթուպոլսոյ ազատ թագաւորական քաղքին ընդհ. ժողովէն:

1902. նոյեմբ. 20.

Յոհան Դավանովին. յ. յ.
քաղաքապետ:

Եղիսաբեթուպ Ռուդոլֆի. յ. յ.
առաջին քարտուղար:

**

Եղիսաբեթուպոլսոյ ազատ թագաւորական քաղքին պաշտօնատէրներուն, օգնական պաշտօնատեարց, անոնց որբեւարիներուն եւ որբերուն ապագայ վիճակն ապահովընելու համար, պաշտօնատեարց թոշակ (pension) եւ հիմնարկութիւն հաստատուեցաւ: — Ըստ այսմ, ասոր մէջ եղած անձինք՝ որոշեալ թոշակ եւ իրենց որբեւարիներն ու որբերը դրամական օգնութիւն կ'ընդունին՝ երբ պաշտօնատէրն անատակ ըլլայ ծառայութեան. եւ կամ երբ վախճանի: —

Աս օգտակար հիմնարկութեան օգնելու համար, ամէն քաղաքացի պաշտօնատէր, օգնական եւ գործակից պաշտօնատէր, գարձեալ՝ Եղիսաբեթուպուպոլսոյ հայ կաթուղիկէ ժողովըրդապետն ու հոգարարձուն մասնակից ըլլալու պարտական են:

Աս հիմնարկութեան դրամագլուխը՝ քաղաքային հասարակութեան ու խորհրդին անընդմիջական վերահսկողութեան տակ՝ քաղաքային

39*

արկղն մէջ կը պահուի. եւ ուրիշ հիմնարկութիւններէն զատ կը հոգացուի: — Առկղակալը՝ ելեւուտքերու վրայօք զատ հաշիւ կը յօրինէ եւ քաղաքային խորհրդին առջեւը կը դնէ. որպէս զի ասիկայ՝ ան հաշիւներն՝ իր վերաքննիչին ձեռք քննել եւ ընդհանուր ժողովքին առջեւը դնել տայ:

**

Վ'աւելցընեմ համառօտ բովանդակութիւն մը քաղաքային ներքին կարգադրութիւններէն — գինեծախութեան, կրպակներու, գարեջրոյ տեղերու, իշեւաններու, հիւրանոցներու, սըրճանոցներու, ցքի, քաղցրօղի եւ ուրիշ ոգեւոր ըմպելի ծախողներու համար:

“Պղտիկ չափով՝ գինի, գարեջրուր, օղի, շաքարօղի եւ ուրիշ ոգեւոր ըմպելի ծախող տեղերը՝ ծախելու եւ չափելու ատեն, ան առողջապահութեան կանոններու եւ ան պատիժներու տակ կ'իյնան, զորոնք դրած է ելեւմտից պաշտօնեան՝ 1892ին: Ուստի.

Գինետունները, գարեջրուր եւ ոգեւոր ըմպելի ծախելու տեղերն՝ եկեղեցիներէն, գպրատուններէն, հիւանդանոցներէն եւ պաշտօնական հասարակաց տեղերէն, գոնէ 50 մէդր հեռու գտնուելու են: — Եկեղեցական տօնախմբութեանց եւ թափորներու ատեն, անոնց մօտիկ եղած ոգեւոր ըմպելի ծախող տեղերուն մէջ՝ վայնասունն արգելեալ է: — Գինետուններն եւ գարեջրուր խմելու տեղերը՝ առտու ժամը 5 էն, մինչեւ իրիկուն ժամը 11 կրնան բաց մնալ.

ու երաժշտութիւնը՝ միայն մինչեւ ժամը ինը կրնայ տեւել: Աս ատենէն դուրս, որպէս զի գինետունն ու գարեջրոյ տեղը բաց մնայ՝ զատ հրաման պէտք է. զոր կամ խօսքով եւ կամ գրով՝ քաղքին ոստիկանապետը կրնայ տալ: — Աս հրամանը՝ մեծագոյն հանդիսութիւններու, ընկերական ժողովքներու եւ կամ հրապարակական կաքաւաղաղութիւններու առթիւ՝ ան ատեն միայն կը տրուի երբ հանդիսութիւնը կարգադրող վերատեսչութիւնը՝ պատասխանատուութիւնը վրան կ'առնու: — Վերն ըսուածտեղերուն — տարեկան տօնավաճառի, զօրաժողովի, բարեկենդանի եւ ուրիշ նման պատահարներու ատեն՝ — փակուելու ժամանակն՝ ոստիկանութեան հրամանաւը կրնայ երկնցուիլ. — եւ ընդհանուր հակառակն, տարափոխիկ կամ վասնգաւոր ու հասարակաց՝ մեծկակ վրանդեղած ատեն, կրնայ կարճեցուիլ:

Օղեծախութեան խանութներն, իրիկուն ժամը 9ին պէտք են գոցուիլ. — եւ մայիս 1էն, մինչեւ հոկտեմբեր 30, առտու ժամը 4էն յառաջ՝ եւ նոյեմբ. 1էն մինչեւ փետրուարի վերջը՝ ժամը վեցէն յառաջ՝ չեն կրնար բացուիլ: — Գինեծախութեան տեղերուն մէջ՝ երաժշտութիւն արգելեալ է: — Եթէ գոցուելու եւ բացուելու կանոնները չպահուին. դրամական տուգանքներէն եկած սուակը՝ 1892ի. ԻԵ. յօդուածին համեմատ՝ որոշուած նպատակներու պիտի գործածուի: — Աս կանոնադրութեանց դէմ եղած զանցառութիւնները՝ մէկ թագէն

մինչեւ 50 թագ՝ դրամական տուգանքով կը պատժուին: Աս դրամերը՝ քաղաքային պաշտօնատեարց թոշակի դրամագլխուն պիտի գործածուին: — Զանցառութիւնները՝ կը դատէ, նախ՝ քաղքին սստիկանապետը, երկրորդ՝ դաւառապետը, երրորդ՝ ներքին գործոց պաշտօնեան: —

Իջեւանները՝ հիւրանոցներն ու սրճանոցները՝ միշտ ոստիկանութեան վերին հսկողութեան տակ են: Տէրը՝ պարտական է թողուլ, որ վերին իշխանութիւնն, որեւիցէ ժամանակ, կարենայ համոզուիլ՝ որ հոն, օրինաց կամ կանոնաց դէմ բան մը չի պատահիր: — Իջեւան ունեցողը՝ հարկ է որ հիւրերն ընդունելու համար գոնէ երեք խուց ունենայ: Պարտական է դարձեալ՝ ամէն խուցի մէջ սենեկին գինն եւ ուրիշ՝ փոքրագոյն ծառայութեանց (լուսաւորութիւն, կրակ, զատ անկողին. եւ այլն.) համար վճարուելի գումարին գինը կախել: Աս ամենէն բարձր գնէն աւելի բան՝ չի կրնար պահանջել: Պէտք է որ նայի թէ սենեակները մաքուր եւ առողջ ըլլան ու դռները՝ լաւ կղպակ ունենան: — Պանդոկներն, իջեւաններն ու սրճանոցները, գիշեր՝ մինչեւ երկու կրնան բաց մնալ: Երաժշտութիւնը՝ միայն մինչեւ 12 կրնայ տեւել: Պանդոկն՝ եկեղեցիէ, դպրոցէ, հիւանդանոցէ եւ ուրիշ հրապարակական շենքերէ՝ 50 մէդր նուազ հեռու չի կրնար ըլլալ: Պանդոկապետն ու սրճանոց ունեցողն, որ կասկածաւոր եւ դէշ վարք ունեցող անձինքներ կը պահէ, որ սե-

նեակները մաքուր չի բոնէր, հիւրերուն՝ աղտոտ, չմաքրուած ու չլուացուած սաւան, սիռոց, սրբիչ կու տայ եւ այլն, մինչեւ 20 ֆիօրին պատիժ կ'ընդունի: — Որ պանդոկապետն, իջեւան ու սրճանոց ունեցողն, իր պանդոկն, իջեւանն ու սրճանոցը՝ որոշուած ժամանակէն աւելի բաց կը թողու, առաջին անգամ 50, երկրորդ անգամ մինչեւ 200 ֆիօրին տուգանք կ'ընդունի: Ով որ իր տեղւոյն վրայ կախուած որոշ գնահատութիւն չի գներ, եւ կամ աս որոշ գնահատութիւնը չի պահեր, մինչեւ 50 ֆիօրին տուգանք կ'ընդունի: Որ սրճանոցի տէրն որ իր տանը մէջ պիլեալ կը պահէ, եւ կամ կը թողու որ ուրիշ տեսակ խաղեր խաղացուին, մինչեւ 50 ֆիօրին պատիժ կ'ընդունի. ու եթէ զասիկայ երկրորդ անգամ կ'ընէ, նաեւ հինգ օրուան բանտարգելութեամբ կը պատժուի: — Որ պանդոկապետն, իջեւան ունեցողը, սրճանոցապետն, որոշուած ժամանակէն անդին կը ներէ որ հոն երաժշտութիւն ըլլուի, մինչեւ 200 ֆիօրին պատիժ կ'ընդունի. եւ երկրորդ անգամ անզանցառութիւնն ըրած ատեն՝ երեք օրուան բանտարգելութեամբ կը պատժուի: — — —

Առաջիկայ կարգադրութիւններն ու կանոնադրութիւնները համառօտելով քաղած ենք, 1903ին պաշտօնական հրատարակութենէն: — Զանց առած ենք խօսելու եղիսաբեթուպոլսոյ սահմանին մէջ սպառուած գինւոյն, մսին, այրած ոգեւոր ըմպելիներուն համար վճառուելի սպառման տուրքին, շաբաթական ու տարեկան

տօնավաճառներու մէջ՝ ապրանք ծախողներէն կանգնուած վրաններուն, կառքերուն վճարքին — դարձեալ՝ Եղիսաբեթուպոլսոյ երկրակալութեան մէջ ըլլալի վարչութեան՝ շէնք շինելու նկատմամբ տրուած կանոնաց — զանազան պատժական զանցառութեանց, — մանկաբարձներուն, երթեւեկող վաճառականներուն, հրշէջներուն, կառապաններուն, — հրապարակական ուրախութեանց, ցուցահանդէսներուն, թատերախաղութեանց, — ժողովրդական եւ ծառայից ուրախութեանց, կաքաւի եւ ասոնց վճարքին նկատմամբ եղած կանոններուն, մաքսերուն, տուրքերուն. — դարձեալ՝ կամրջատուրքին, տօնավաճառի տրոց եւ սպանդանոցի մէջ մորթուած անասնոց տուրքին վրայ. եւ այլն. — որոնք մանրամասնաբար առջեւնիս կը գնեն, շատ մը դիտնալու հարգադրութիւններ:

23.

Արնանք ըսել թէ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն իր հիմնարկութենէն ի վեր, իրեւ պղտիկ հանրապետութիւն մը, կը կառավարէր ինք զինք. տէրութեան վերին հրսկողութեանը տակ: — Իր ընդարձակ երկրակալութենէն ու մեծ տարածութիւն ունեցող անտառներուն եկամուտներէն կը վճարէր իր քաղաքային պաշտօնատէրներն, եկեղեցականները, բժիշկներն, ուսուցիչները, քաղաքային ծառաներն. եւ այլն: — Քաղքին հարստութիւնն ի սկզբան շատ աւելի մեծ էր. մուտքերն՝ առատ

ու աւելի էին՝ չէ թէ միայն անոր համար որ ազգայնոց վաճառականութեան ասպարէզն աւելի ընդարձակ էր ու լաւ առուտուր կ'ընէին օտար երկիրներու հետ. — Հապա նաեւ անոր համար, որ քաղաքային տուրքերը՝ համեմատութեամբ շատ քիչ՝ իսկ ելքերն ու ծախքերը՝ հիմնակուընէ անհամեմատ նուազ էին: Որովհետեւ, ուր որ ասկէ 150 տարի յառաջ՝ իր դատաւորը կ'ընդանէր քաղաքային արկղէն, իրեւ տարեկան վճարք՝ 60 ֆիորին, քաղաքապետին այս թոշակն, այսօր՝ 1700 ֆիօրինի, կամ 3400 թագի բարձրացած է: Աս ըսելու ենք ուրիշ պաշտօնատէրներուն համար ալ: — Թէպէտ ստոյգ է, որ քաղաքային եկամուտները մէկ կողմանէ, շատցան, բայց մէկալ կողմանէ, շատ մը եկամտի աղբիւներ ալ նուազեցան, ցամքեցան — ու ելքերը բազմապատկուեցան:

Այսօրուան օրս Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան ամենէն մեծ եկամտի աղբիւները կը կացուցաննեն՝ անտառի եկամուտները. որ միջինը հաշուելով՝ տարուէ տարի 25.000 թագ կը բերեն. — Կամրջի ու տօնավաճառի տուրքերը՝ 12.000 թագ. — զինուորանոցներու վարձքը՝ 11.805 թագ. եւ այլն: — Կան դեռ այգեստաններու, երկրակալութեան եւ ուրիշ այլեւայլ կարգաւորեալ եւ արտաքս կարգի մանր վարձքերու եւ տուրքերու եկամուտները: — Աս ամենը՝ տարին, միջինը հաշուելով՝ 90.000 թագ կ'ընեն: — Գրեթէ այսչափ են հասարակաց ծախքերն ալ:

Որպէս զի ասոնց վրայ ճիշդ գաղափար մը կարենանք ունենալ՝ հարկաւոր է, որ տարեկան մուտքերուն եւ ելքերուն վրայ վերին հայեցուածք մ'ընենք: — Ուստի ընթերցողին առջեւը կը դնենք՝ 1904րդ տարւոյն պաշտօնական հաշուեկշխը: — Թէպէտ աս՝ ամէն տարի հաւասար չէ: Բայց տարբերութիւնն ոչինչ համարելու ենք. որովհետեւ երբ որ եկամտին մէկ կամ մէկալ կէտն աւելի է կամ նուազ. այն ատեն՝ սովորաբար, ելքերուն կէտերն ալ աւելի կամ նուազ կ'ըլլան:

Ըստ այսմ ասոնք են հասարակաց

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Ա. Նյզեստանեաց վաճառմանէն եկած դրամագլուխներուն եւ հիմնական սուացուածներուն շահերը:

Թագ. բն.

1.	Գոմբոշեան գրիգորի պրեւարիէն. 3810	Թագ արժող այգոյն 6% շահը	228.60
2.	Երէրյէշի Փրանկիսկոսի	2296	
	Թագ արժող այգոյն 6% շահը	137.79	
3.	Լազար Լուգովիկոսի	2482	Թագ
	արժող այգոյն 6% շահը	148.92	
4.	Զաքարեան Փրանկիսկոսի	1065	
	Թագ արժող այգոյն 6% շահը	63.90	
5.	Միւլցէֆէն Կուստաւոսի	3891	
	Թագ արժող այգոյն 6% շահը	233.49	
6.	Զաքարեան Յովհաննու	1950	
	Թագ արժող այգոյն 6% շահը	117.—	

Թագ. բն.

7.	Զաքարեան Լատիսլաւոսի	2251	
	թագ արժող այգոյն 6% շահը	135.09	
8.	Կրօս Ալբերդոսին Ժառանգներուն, 1000	թագ արժող այգոյն 6% շահը	60.—
9.	Զաքարեան Եղբարց 1600	թագ արժող այգոյն 6% շահը	96.—
10.	Իրական դրամագլուխ կացուցանող 15.604	թագին տարեկան 5% շահը	858.22
A.	Աշարծեր, հասարակութեան ստացուածքներ եւ ուրիշ կանոնաւորեալ եկամուտներ:		
			Թագ. բն.
1.	Սաս-Ուժֆալովի Երկրակալութեան տարեկան վարձքը	2247.50	
2.	Ռուտալյի Երկրակալութեան տարեկան վարձքը	1300.—	
3.	Հունտորֆի Երկրակալութեան տարեկան վարձքը	872.—	
4.	Սաս-Երնեայի Երկրակալութեան տարեկան վարձքը	1321.—	
5.	Կամրջի, Ներքին տօնավաճառի, դուարներու հանգստեան եւ փայտի մաքսը	12.011.—	
6.	Կղմինտրի սայլարանին տարեկան վարձքը	401.—	
7.	Սաս-Ուժֆալովի ջաղացքին վարձքը	169.—	
8.	Չուխայի Կոչուած լերան վրայ եղած այգոյն տարեկան վարձքը	104.28	

	Թար. բնի.
9. Պղտիկ Հուլայի մէջ եղած եր- կիրներուն վարձքը	1100.—
10. Քաղքիս շոդեշարժ ջաղացքին տարեկան վարձքը	1002.—
11. Վարպետաց կոչուած փողոցին մէջ եղած երկրին վարձքը	42.—
12. Շոդեշարժ ջաղացքին քովերն եղած երկիրներուն վարձքը	347.50
13. Մովսէս Գէորգին երկրին քով եղած պարտէղին վարձքը	32.—
14. Շրջաթմին կտրելի խոտին վարձքը	91.—
15. Հին աղօթարանին քովի խո.ամին վարձքը	30.10
16. Կանեփնոցին մէջ եղած երկրին վարձքը	90.—
17. Որսի երկիրներուն իրաւունքին վարձքը	17.—
18. Կղմինտրի սայլարանին վերեւն եղած արօտականին վարձքը	52.40
19. Սաս-Շարոշի սահմանին վրայ եղած երկրին վարձքը	30.10
20. Արքունական Ճամրուն քով եղած երկրին տարեկան վարձքը	30.10
21. Կղմինտրի սայլարանին վերեւն, սահմանագիսուն վարձքը	08.—
22. Աղօթարանին կից եղած երկրին վարձքը	45.—
23. Ամերիկեան այգեստանին վարձքը	31.—

	Թար. բնի.
24. Հասարակութեան՝ դաշտային պահապաններուն վճարքին հա- մար քաղած եկամուտը	480.—
25. Ասֆալդ սալարկին ծախքին հա- մար տանուտէրներէն	4522.—
26. Քաղքին մառաններուն վարձքը	121.40
27. Հոլովկիլակի դին եղած տան վարձքը	262.—
28. Սաս-Ենդիվանի ճամբուն վրայ եղած տան վարձքը	25.—
9. Անստոյգ, կամ ոչ ապահով եկամուտներ:	
	Թար. բնի.
1. Անտառաց եկամուտը	27.000.—
2. Դուար ծախելու աղատաթղթին եկամուտը	630.—
3. Դուարի աղատութեան թղթին փոխանցութեան եկամուտները	1800.—
4. Հուսարներու զինուորանոցին վարձքը	4407.40
5. Ազգային հետեւակ զօրաց զե- նուորանոցին վարձքը	7397.92
6. Հունգարական անշարժ գրաւի եւ ստացուածոց 600 թագ ար- ժէթղթին $4\frac{1}{2}\%$ եկամուտը	27.—
8. Քաղաքացոց՝ փոքրագոյն դա- տաստանական խնդրոց համար եկած տպագրութեան թղթե- րուն եկամուտը	71.—

	թագ. բնի.
9. Ազգային հունգ. զօրաց կրթութեան տեղւոյն վարձքը	1200.—
10. Երկրատէրութիւնը վարձողներէն. ապահարկութեան տիտղոսով	575.85
11. Տարեկան տուրքերու գրաւմանէն	257.—
12. Երկիրը վարձողներուն՝ վառելու փայտ կտրելու իրաւունքէն .	60.—
13. Ազգային հետեւակ զօրաց խաչավճառութեան տեղւոյն վարձքը	431.—
14. Արքունական ճամբաներուն շենութեանն օգնական ըլլալուն եկամուտէն	100.—
15. Տէրութենէն — մերերկիրներուն մէջն ազտապէս անցնիլ կարենալուն համար — օգնութիւն	512.—

Դ. Արտարոյ կարգի եկամուտներ:

թագ. բնի.

1. 1899ին օրինաց Զ. յօդուածին հետեւութեամբ՝ քաղուելի սպառման յաւելեալ տուրքէն	3480.68
2. Ոգեւոր ըմպելեաց մաքուր եկամտին մասնակցութենէն	1373.74
3. Յանցաւորներն՝ իրենց տեղը քշելու վճարքին յետադարձումն	16.70
4. Արհեստի սակագնէն եւ պատժոց դրամերէն	150.—

	թագ. բնի.
5. Երկրակալութեան վարձակալներէն 2% հրշիցութեան տիտղոսով	193.14
6. Երկրակալութեան վարձակալներէն, հրկիցութեան դէմ, ապահովութեան տիտղոսով	62.18
7. Յառաջուրնէ չտեսնուելի եկամուտներէն. եւնախընթաց տարւոյն մէջ՝ ներս չեկած վարձքի պահանջմունքներէն	5470.—

Ե Լ Ք Ե Ր

Ա. Պաշտօնատեարց, օգնական եւ հոգաբարձու անձինքներուն թոշակը:

	թագ. բնի.
1. Քաղաքապետին թոշակը, 2400 թագ. — տան վարձք 400 թագ	2800.—
2. Քաղաքապետին յատուկ անձին համար վերատրութիւն	600.—
3. Ռստիկանութեան վերատեսչին թոշակը 2000. տան վարձք 400	2400.—
4. Գլխաւորքարտուղարին թոշակը, 1600 — տան վարձք 400	2000.—
5. Խորհրդականին թոշակը, 1600 — տան վարձք 400	2000.—
6. Քաղաքային բժշկին վարձքը	1200.—
7. Քաղաքային փաստարանին վարձքը	400.—
8. Արկղակալին թոշակը 1400 — տան վարձք 200	1600.—

	Բառ. մի.
9. Հաշուոց վերաբնիշին (revisor)	
թոշակը 1400 — տան վարձք	
200 1600.—	
10. Հաշուոց վերահսկողին (contrôleur)	
թոշակը 800 թագ —	
տան վարձքը 200 1000.—	
12. Տէրութեան անասնաբուժին՝	
քաղքին ըրած ծառայութեանը	
համար վարձք 840.—	
13. Քաղաքային խորհրդանոցին ա-	
ռաջին գրադրին վարձքը 800.	
տան վարձք 200 — ծառայու-	
թեան վերատրութիւն 200 . 1200.—	
14. Ոստիկանութեան գրադրին	
վարձքը 800 — տան վարձք 200 1000.—	
15. Արկղակալի գործադրին (éxecu-	
տeur) վարձքը 600 — տան	
վարձքը 200 800.—	
16. Երկու անտառի վերահսկողին	
վարձքը 400ական թագ —	
տան վարձք 100ական թագ . 1000.—	
17. Քաղաքային մանկաբարձին	
վարձքը 240.—	
18. Մէկ օրական գրադրին վարձքը	720.—
19. Ընդհ. ժողովքէն որոշուած, ու	
1904ին գործադրուելի պաշ-	
տօնական վերատրութեանց հա-	
մար պահեստի գրամ 1470.—	

	Բառ. մի.
Բ. Քահանայից եւ եկեղեցական ծառայից ոլովիկը:	
1. Ժողովրդապետին ոլովիկը 1400.—	
2. Ազգային եկեղեցական հիմնար-	
կութեանց տոկոսիքներուն հա-	
մար՝ փրկանաւորութեան տիտ-	
ղոսով, քաղքին արկղին մէջ	
մտնելի տուրքին՝ հայ ժողո-	
վրդապետին տրուած վերադիր	
վարձքը 600.—	
3. Հոգաբարձուին թոշակն ու տան	
վարձքը 825.—	
4. Հայ տիրացուներուն թոշակը . 504.—	
5. Ժամկոչին վարձքը 126.—	
6. Եկեղեցւոյ հաստատուն եկա-	
մուտքին՝ (fixum) իբրեւ փոխա-	
րինութիւն 315.—	
7. Լատինածէս ժողովրդապետին	
թոշակը 620.—	
8. Լատինածէս տիրացուին վարձքը 200.—	
9. Հայերէն լեզուի ուսուցին	
վարձքը 200.—	
9. Դալբոցական ծախքեր:	
1. Հայ կաթուղիկէ հիմնարկու-	
թեանց, քաղքին արկղին մէջ զե-	
տեղուած տոկոսիքներուն փրկա-	
նաւորութեան տիտղոսով՝ մա-	
րապետներուն վարչութեան տակ	
եղած աղջկանց դպրոցին տրուած	
վարձքը 391.44	

թագ. բնի.

2. Արհետաւորտղոց դպրոցին պահպանութեանը համար, տարուէ տարի	400. —
---	--------

Դ. Ժառայից վարձը:

1. Ոստիկանաց տասնպետին թաշակը 480 թագ — ինը ոստիկանութեան ծառային վարձքը՝ 360 ական թագով — եւ իրաւունքը ունեցողներուն 10%՝ այսինքն 192. յաւելուածը	3912. —
2. Ոստիկանութեան ծառաներուն համազգեստին համար	920. —
3. Ծիսահանմաքրողին վարձքը՝ տան վարձով	200. —
4. Քաղքին սպասաւորին (bères) վարձքը՝	288. —
5. Տասը անտառապահ ծառային վարձքը՝ 144 ական թագով	1440. —
6. Երկու կանթեղներն եւ միանգամայն ճամբաները մաքրող ծառային վարձքը՝ 300 ական թագով	600. —
7. Աշտարակին ժամացոցը հոգացողին վարձքը	72. —
8. Վեց դաշտային պահապանին վարձքը՝ 80 ական թագով	480. —
9. Տասը գիշերապահներուն վարձքը՝ 120 ական թագով	1200. —

թագ. բնի.

10. Սպանդանոցի ծառային վարձքը	120. —
11. Պիտոյից տեղերը մաքրողին վարձքը	200. —

Ե. Պաշտօնատէրը ի հանգստեան (Pension):

թագ. բնի.

1. Դէօրէօգեան ֆրանկիսկոսի թաշակը	1000. —
2. Լէնկյէլեան Արագագին թոշակը	1000. —
3. Բագրուպանեան Յովհաննէսին թոշակը	400. —
4. Գոբոցեան ֆրանկիսկոսին թաշակը	240. —
5. Հովկի Լատիսլաւոսին թոշակը	360. —
6. Տէրութեան ուսուցչաց թոշակաւորներուն դրամագլխին օգնութիւն	120. —

Զ. Զանազան ելքել ու ծախքներ:

1. Երթեւեկութեան եւ օրական ծախքերու	400. —
2. Քաղաքապետին Ճանապարհածախսի	400. —
3. Գրասենեակի վերաբերեալներու	1200. —
4. Տարրական դպրոցին եւ մանկավարժութեալներու	80. —
5. Հրկիզութեան դէմապահովագրին գիշերանորուն	248.75
6. Հուսարներու զինուորանոցին նորոգութեանը	1600. —

	Թառ. բն.
7. Ոտանաւոր զօրաց զինուորանոցին նորոգութեանը	1000.—
8. Կամուրջներուն պահպանութեանն ու նորոգութեանը	24.—
9. Քաղքին սահմաններն եղած առուակներուն եւ խոամներուն պեղումը	300.—
10. Հասարակաց լուսաւորութեանը	1740.—
11. Ազգային զօրաց զինուորավարժութեան դաշտին համար վարձք	1190.—
12. Փողոցաց եւ հրապարակաց մաքրութեանը համար	550.—
13. Հեռախոսի կայարանի՝ տարեկան բաժանագրութիւնը	90.—
14. Ասֆալտ սալայատակին ծախքին տարեկան չնչումը	4153.34
15. Ասֆալտ սալայատակին դրամագլխյն 5% հարիւրչեան	1419.82
16. Տէրութեան վարժարանը կանգնելու համար՝ գործածած հիմնական դրամագլխյն տարեկան հատուցումը	2000.—
17. Տէրութեան շիտակ եւ համազօր (equivalent) տուրքերուն, հիւանդաց պահպանութեանը, յաւելեալ եւ երկրարաշխութեան (commasation) ծախքերու, — հասարակաց եւ գաւառական ճամբաներու յաւելեալ տուրքերն. եւ այլն	5500.—

	Թառ. բն.
18. Անտառներու վրայ եղած ծախս քերը	10000.—
19. Հարկատունին՝ անտառներու համար տուրք	1600.—
20. Հրշէջ ընկերութեան՝ օգնութիւն	600.—
21. Ցառաջուրնէ չտեսնուած ծախս քերու	5000.—
Է. Պարտականութեանց տոկոսիքը:	
1. Հունգարական անշարժ ստացուածոց դրամասեղանին 70.000 թագ պարտքին տարեկան չընչումը	3818.10
2. Պուտարէցդի առաջն ինսյուլութեան արկղին 90.000 պարտքին տարեկան չնչումը	4911.30
3. Վերլայի Ս. Գրիգոր Լուսաւորչի որբանոցին 2000 թագ հիմնարկութեան պարտքին տարեկան 6% տոկոսիքը	120.—
4. Գամելէրեան հիմնարկութեան 16.000 թագ պարտքին 6% տոկոսիքը	960.—
5. Ցանցաւորները գուրս վարելու համար ծախք	50.—
6. Նախամոլքի ծառայութեան համար օգնութիւն	100.—
7. Զինուորներն ասպնջականելու համար վճարք	300.—
*	

Տեսոնք, ժամանակագրական կարգաւ, թէ
որ մէք էին Եղիսաբեթուպոլսոյ դատաւորները,
գրեթէ իր սկզբնաւորութենէն, մինչեւ 1826.
(Հատ. Ա. 475—480. Հատ. Բ. 524—532):

Շատ պակաս կ'ըլլար մեր աշխատութիւնը,
եւ պարապ մեր գործքն՝ եթէ որ անոնց անուն-
ները չհասցընէինք մինչեւ մեր օրերը: — Ուստի
շարունակենք անոնց իրարու ետեւէն եկող յա-
ջորդութիւնը՝ առնելով քաղաքային ժողովք-
ներուն արձանագրութիւններէն: —

Արդ՝ քաղքին գլխաւոր դատաւորն է.

1826էն մինչեւ 1831՝ Գրիգոր Դանիէ-
լեան. — Նոտար Յովսէփ Զիգիեան:

1820—1832. Դատաւորի փոխանորդ
Էմերիկոս Դանիէլեան: — Նոտար՝ Յովսէփ
Զիգիեան.

1832—1834. Դատաւոր՝ Մարտինոս
Լէնկէլեան. քարտուղար Յովսէփ Զիգիեան:

1835—1838. Դատաւոր՝ Մարտինոս
Լէնկէլեան, — քարտուղար՝ Ստեփանոս Մաշ-
վիլակի:

1839. Գլխաւոր դատաւոր Եւգինէոս
Դանիէլեան՝ փոխանակի դատաւոր Անտոն
Լէնկէլեան. — քարտուղար՝ Ստեփան Մաշվի-
լակի. քարտուղարի փոխանորդ, Յովհաննէս Գա-
րաչնեան:

1840—1841. Դատաւոր՝ Եւգինէոս
Դանիէլեան, — քարտուղար՝ Ստեփան Մաշ-
վիլակի:

1842. Դատաւոր՝ Եւգինէոս Դանիէլեան,
— գլխաւոր քարտուղար՝ Ստեփան Մաշվիլակի.
օգնական քարտուղար՝ Յովհ. Էօդվէշ:

1843—1844. Դատաւոր՝ Եւգինէոս Դա-
նիէլեան, — քարտուղար՝ Ստեփան Մաշվիլակի:

1845. Դատաւոր՝ Եւգինէոս Դանիէլեան,
— գլխ. քարտուղար՝ Ստեփան Մաշվիլակի —
օգնական քարտուղար՝ Ստեփան Զիգիեան:

1846, 1847, 1848 եւ 1849ի արձա-
նագրութիւնները մինչեւ Հիմայ չգտանք: —
Ո՛ գիտէ 1848 ի խառնակութեանց օրերն ուր
դրուեցան ու տարուեցան:

1850. Դատաւոր, Յովհաննէս Գորքեան.
— քարտուղարի փոխանորդ՝ Յովսէփ Եօղէֆի:

1851. Դատաւոր՝ Յովսէփ Վոլֆեան. —
քարտուղարի փոխանորդ, Ղազարոս Զիգիեան:

1852. Դատաւոր՝ Յովսէփ Վոլֆեան. —
գլխաւոր քարտուղար՝ Աստուածատուր Եօդվէ-
շեան: —

Ասկից ետքն, արձանագրութիւնները՝ մի-
շեւ 1872, գիւանատան մէջ գտնել չկարե-
նալով՝ կը հարկադրինք. Կուկ. Աւետիքեանի
“Եղիսաբեթուպոլսոյ մենագրութեան” թուերը
գործածել. որ շատ անապահով էին:

Արդ՝ ըստ Աւետիքեանի, 1850—1851,
քաղքին դատաւորն է՝ Յովհ. Գորքեան: —

1851—1855. Յովսէփ Վոլֆեան: — 1855—
1860. Յովսէփ Պիլց: — 1860—1861. Աս-
տուածատուր Նուրիման: — 1861—1875.

Յովհ. Գարաչնի: — Ինչպէս ըսի, աս թուերը՝

չե թէ միայն անձիշդ են, հապա նաեւ անհաս-
կընալի:

Քաղաքային ժողովքներու արձանագրու-
թիւնները 1872էն ասդին գտած եմ դիւանա-
տան մէջ: — Ըստ այսմ:

1872ին քաղքին դատաւորն է, Յովհան-
նէս Գարաչչնեան. — Քարտուղարի փոխանորդ՝
Անտոն Եօգէֆի:

1873. Քաղաքապետ Յովհ. Գարաչչնի.
— Քաղաքապետի փոխանորդ՝ Ղաղարոս Զի-
գիեան: — Գլխաւոր Քարտուղար՝ Լուդովիկոս
Կորովէ. Քարտուղարի փոխանորդ՝ Յովսէփ
Եօգէֆի:

1874. Քաղաքապէտ. Յովհ. Գարաչչնի.
— Քարտուղար՝ Լուդովիկոս Կորովէ:

1875—1876. Քաղաքապետ՝ Ղաղար
Զիգիեան. — Քարտուղար՝ Լուդովիկոս Կորովէ:

1877. Քաղաքապետ՝ Գրիգոր Գոմբոշնեան.
— Քարտուղար՝ Լուդովիկոս Կորովէ:

1878—1883. Քաղաքապետ՝ Գրիգոր
Գոմբոշնեան. — Քարտուղար՝ Խաչիկ Սէնդ-
րէգէրեան:

1884—1887. Քաղաքապետ՝ Յովսէփ
Եօգէֆի. — Քարտուղար՝ Մարտինոս Լէնկէ-
լեան:

1888—1889. Քաղաքապետ՝ Մարտինոս
Լէնկէլեան. — Քարտուղար, Յովհ. Կորո-
վէեան:

1890—1891. Քաղաքապետ՝ Մարտինոս
Լէնկէլեան. — Քարտուղար՝ Յովսէփ Զիգիեան:

1892ին. Քաղքին քաղաքապետն է, մինչեւ
յուլիսի սկիզբը՝ Մարտինոս Լէնկէլեան: —
Ասկից մինչեւ յուլիս 18ը, քաղաքապետի տե-
ղապահ՝ Գէորգ Բէրսիան: — Դեկտ. 3ին քա-
ղաքապետ՝ Կ'ընտրուի՝ Պաւղոս Սորվոտի: —
1892ին, մինչեւ յունիս 21 քարտուղարի տե-
ղապահ է Արպադ Լէնկէլեան. — մինչեւ
սեպտ. 12 քարտուղար՝ Փրանկ. Բօրեան. —
սեպտ. 12ին գլխաւոր քարտուղար Կ'ընտրուի՝
Ատալբերդոս Բոդորնի:

1893. Քաղաքապետ՝ Պաւղոս Սորվոտի.
— Քարտուղար՝ Ատալբերդոս Բոդորնի: —
Հոկտ. 18ին քաղաքապետի տեղապահ՝ Էմիլիոս
Պոգրոշ: — Քաղաքապետ՝ Կ'ընտրուի՝ Հոկտ.
19ին Յովհ. Դրայանովիս:

1894—1904. Քաղաքապետ՝ Յովհաննէ-
ս. Դրայանովիս — Քարտուղար՝ Ատալբերդոս Բո-
դորնի:

* * *

Գարձքս վերջացուցած ու գրիչս վար գրած
ատեն — երկասիրութեանս վերջին հատորին
ներածութեան մէջ՝ ըսածիս հաւատարիմ մնա-
լով՝ — կ'ուղենք մեկնութիւնը տալ, թէ ինչո՞ւ
համար Եղիսաբեթուպոլսյ ազգայինները հի-
մակ այն աստիճանի նուազած, ազգայնութեան
ոգին կորսնցուցած, ինկած ու փճացած են:

Զարմանալի ու անըմբոնելի կ'երեւայ
առաջին հայեցուածքին՝ այն արտաքս կարգի
փոփոխութիւնն, այն տարբերութիւնը՝ զոր քիչ

մը մատելէ ետեւ կը գտնէ մարդ, երբ համեմատէ Եղիսաբէթուպոլսոյ նախնի բնակիչները՝ հիմակուաններուն հետ: — Տարբերութիւն բարոյից ու սովորութեան, տարբերութիւն գործունեայ կենաց ու աշխատասիրութեան. տարբերութիւն ձեռնարկութեան ու վաճառականութեան ոգւոյ. տարբերութիւն՝ աստուածպաշտութեան ու հաւատքի:

Պատմութեան թերթերը դարձնելով՝ այսօրուան ազգայինները հազիւ կրնանք ճանչնալ: — Կարծես թէ ան ազգը չէ. ան ժողովուրդը չէ:

Աս բոլորական փոփոխութեան, աս վերջի աստիճանի կերպարանափոխութեան ձեռօք, Եղիսաբէթուպոլսոյ հայ ժողովուրդն՝ եղաւ կէս մ'եւրոպական ու կէս մ'արեւելեան ժողովուրդ մը. որով՝ աւելի արագընթաց քայլերով գահավեցաւ դէպի ի իր կործանումը:

Բայց ինչ են արդեօք՝ այս փոփոխութեան, այս գահավիժման պատճառները:

1. Հայոց ազգն՝ ի բնէ վաճառական ազգ մըն է: Առեւտրի ծնած հոգին՝ վաճառնոցներ, նաւահանգիստներ կը փնտուէ: Իր գործունէ մաքին համար հեռու տեղ չկայ: Իր անհանգիստ ոգւովը կ'երթայ, կը պարտի, որպէս զի իրեն վաճառնոց ու առեւտրի նիւթ գտնէ: — Աս ընդհանուրն ըսածնիս, յատկապէս ստուգուեցաւ Եղիսաբէթուպոլսոյ ազգայնոց վրայ: Բայց ի վեաս եւ ի կործանումն: — Կէս գարէ մ'աւելի է որ (1848էն յառաջ)

աս քաղաքը դեռ ծաղկեալ վաճառականութեան կենդրոն ու մեծ հեղինակութիւն ունեցող տեղ մըն էր: — Իրեն երկու դրացի մեծ քաղաքները — Մէտիաշ ու Շիկիշվար — զորոնք գերազանցած էր իր առեւտրովն եւ ունեւորութեամբ՝ սկսան զարգանալ, իրեն հետ մրցիլ ու զինք կամաց կամաց նաեւ գերազանցել: 1848ին աղէտալի օրերուն պատահարները վրայ գալով՝ զինք կործանման ծայրը հասուցին: Ուսկից մէյ մ'ալ չկրցաւ ստափիլ: — Երբ ժողովուրդն՝ ամէն ունեցածէն զրկուեցաւ, երբ բոլորովին աղքատցաւ, Եղիսաբէթուպոլսոյ մէջ՝ ալ յառաջանալ ու ապրիլ չկարենալով՝ իր օրական հացը գտնելու համար, բաղմութեամբ սկսաւ քաղքէն հեռանալ: — Բաց ասկէ՝ կէս մը վաճառականութիւն ընելու, կէս մը ուսում սորվելու համար, ուրիշ տեղերը գաղթեց: Բայց դժբախտ հետեւութիւնն ստուգեց, թէ քաղքէն հեռացողներուն մէկ մասն՝ ալ ետ չդարձաւ. գացած տեղը մնաց: Ասով բնականապէս՝ քաղքին բնակիչները նուազեցան: — Ուստի՝ կէս մը բախտ փորձելու, կէս մը առուտուր ընելու, կէս մը հաց գտնելու, կէս մըն ալ ուսում սորվելու համար, մէյ մը քաղքէն հեռացողը՝ շատ փափաք չցուցուց նորէն իրեն ծննդեան տեղը վերադառնալու: — Եւ ոչ առանց պատճառի: Որովհետեւ Եղիսաբէթուպոլսոյ մէջ վաճառականութիւն ընելու ասպարէզն՝ իրեն համար դադրած էր: Իսկ իրեւ պաշտօնատէր, կամ ուսուցիչ, կամ բժիշկ՝

ողորմելի ու նուազ վճարք ունեցող պաշտօնով չեր կրնար շատանալ. երբ՝ օտար ու մեծագոյն քաղքի մը մէջ՝ բարձրագոյն պաշտօն կրնար ընդունիլ, մեծագոյն թոշակով:

2. Եղիսաբեթուպոլսեցւոց անկածութեան ուրիշ պատճառն է, անշուշտ, զօտարներն անշափս սիրելն ու անոնց հետ սաստիկ սիրով հաղորդութիւն ու խնամութիւն ընելու փափաքիլը: Ասով՝ հոծ միութիւնն ու ազգայնութեան ոգին բնականապէս քայքայեցաւ ու տկարացաւ: Ուստի հոն՝ ուր կը պակսի կապն, որ մէկզմէկ թէ մերձաւորներու եւ թէ հեռաւորներու հետ միացընէ — երբ կը պակսի զսպանակն, որ ազգայնութեան ոգին վառ պահէ, յայտնի է թէ հոն ազգութեան զգացումն ու ոգեւորութիւնը կը տկարանայ: — Ուր թողոնք զան ալ, որ խնամութեան ձեռք — բնութեան օրինաց հետեւութեամբ — տեղացիք, ըստ մասին քաղքէն հեռացան ու ըստ մասին եղան օտարազգի: — Հասարակօրէն, պղտիկ ազգը՝ մեծին մէջ կ'ընկլիմ, անոր մէջ կը կորսուի, ու անկէ կը կըլուի: — Ազգային ազգիկ մը, հունդարացւոց հետ ամուսնանալով — հունդարական օրինաց համեմատ — իր ազգայնութիւնը կը կորսնցընէ:

3. Եղիսաբեթուպոլսեցւոց ազգայնութեան ոգւյոն ու լեզուին կորսուելուն վրայ առանց ազգեցութեան չմնաց վենետիկյ Միհթարեանց՝ ձեռք քաշելը: — 8որչափ Միհթարեան հարք դպրոց ունէին Եղիսաբեթուպույթ մէջ՝ տղաք հոն, քիչ շատ հայերէն կը

սորվէին, կը լսէին, ու կը խօսէին: Բայց երբ յարաբերութիւնները փոխուեցան՝ պատուական հայրերը կամաց կամաց մէկդի քաշուեցան: — Եւ ուր որ Միհթար աբբահօր մահուանէն քիչ մը ետքը՝ վեց եօթը անձինք կային, աս թիւը կամաց կամաց նուազեցաւ. եւ 1848էն ետեւ հազիւ մէկ երկու հոգի թողուցին հոն: Ասոր վրայ դպրոցնին գոցուեցաւ: — Ասկից ետքը՝ անշարժ ստացուածքնին ալ ծախեցին, ունեցած տներն օտարացուցին ու վանատան մեծ մասը վարձու տուին: Միով բանիւ՝ ազգին հետ ունեցած յարաբերութիւննին գրեթէ բոլորովին կտրեցին. — որով՝ ազգն ու ազգայնութեան ոգին՝ քիչ հարուած ըընդունեցաւ:

4. Աշխարհական քահանայք՝ հայերէն լեզուին ուսումը սորվելու շատ անհոգ եղան: Աս բանս հետզհետէ այնչափի հասաւ, որ մեր օրերը՝ հազիւ աստուածային պաշտաման ամենէն հարկաւոր կտորները քիչ մը կը հասկընան: Կրնանք իրաւամբ իրենց վրայ պատշաճեցընել, ինչ որ ըստ իր ժամանակին, լէմպէրկի եկեղեցականաց համար — “Խօսք միհթարութեան առ Եւգոկիացիս”, — մատենագիրը: “Քահանայք... անվարժք (որպէս եւ ժողովուրդն) լեզուին Արամեան, որպէս երբեմն գրեաց ոմն.

Իսկ Քահանայք որ ի լով կան.
Գոռող, յանդուգն, ամբարտաւան.
Ու ումեք են սոքա հաւան,
շտեսի այլուր սոցա նման:

Հգիտեն բնաւ զսահման ուսման.
Եւ ոչ իսկ զլեզուն Հայկեան:
Զոր ընթեռնուն ոչ Հասկանան.
Եւ գիտողաց վերայ խրօստան։¹

Ասոր բնական հետեւութիւնն ան է, որ
չեն կրնար Հայու պէս մտածել ու զգալ: Ուստի
սիրտ, հոգի ու կարողութիւն չունին զժողո-
վուրդը յորդորելու եւ քաջալերելու որ ազգայ-
նութեան ոգին, ազգային լեզուն սորվին ու
պահեն: — Ուր թողունք զան ալ, որ զեզուն
չհասկընալուն, եւ կամ, ազգին ատելութիւն ու-
նենալուն — չենք գիտեր — Հայերէն եկեղե-
ցական լեզուն՝ հունգարերէնի փոխեցին: Ուստի՝
այսօր, չենք թէ միայն եկեղեցական երգերը՝
հունգարերէն կ'ըլլուին, հապա նաեւ խոր-
հուրդք՝ հունգարերէն լեզուով կը կատարուին:
— Յայտնի է թէ, այսպիսի բաներն, առանց
ազգեցութեան չեն ազգային զդացմանց վրայ:

Աս ամէն բան, գուցէ անկէ կրնայ յառաջ
գալ, որ քահանայից մէկ մասը՝ շատ միտեալ
է լատինականութեան: Մօտենալ ու քսուիլ
կ'ուզէ լատին եպիսկոպոսին, որպէս զի առջեւը

¹ Մեր ականջներմի իսկ լած ենք եկեղեցւոյ մէջ
քահանային բերնէն առանկ բաներ: «Բան տնօրէնութեան
եղին ի վերայ իմ: — Ի պատիւ հոգեգալստեան Ցեառն
մերոյ Ցիսուսի Քրիստոսի: — Որդի Ախմէի Բարթողմէոս
կյոր: — Պահեցին զարմատո (այսինքն՝ զարմութ) մեր յար-
դանց: — Որ զորթու հոգեւոր որդւոյ (փոխանակ այգւոյ) քոյ:
— Եթէ ոչ վասն բարեկամութենէ: — Զհանգիստ յաւի-
տենական պարզեւեա նորա Տէր. եւ այլն: —

ըւ, ըն, թէ, թէ, թէ, թէ, թէ, թէ, թէ, թէ, թէ,
կարդալն ու զանազանելք մէջ գիտութիւն է:

սիրուած անձ ըլլայ. եւ անկէ եկեղեցական աս-
տիճան ու բարձրագոյն պատիւ մ'ընդունի: —
Գիտցողները գիտեն, թէ լատին եպիսկոպոսը
շատ գէմ չէ, ու գիւրութեամբ կը թողը —
մանաւանդ թէ անուղղակի ճամրաներով ու
միջոցներով կը գործէ — որ ազգային պատմ-
նիները, լատին եկեղեցւոյ անդամ ըլլան ու
լատինածէս քահանայ ձեռնադրուին: — Դը-
բախտ իրականութիւնը կը վկայէ թէ այսօրուան
օրս՝ Դրանսիլուանիոյ մէջ՝ շատ աւելի է հայազգի
լատինածէս քահանայից՝ քան հայածէս քա-
հանայից թիւը:

Ու ասոր վրայ շատ զարմանալու չենք:
Լատինածէս քահանան, կրնայ զանազան եկե-
ղեցական աստիճանի ու թոշակի հասնիլ. ուր
որ հայածէս քահանայից առջեւը՝ որեւէ եկե-
ղեցական աստիճանի բարձրանալու գուռը գո-
ցուած է: Ասոնց՝ եկեղեցական պատույ հաս-
նելու բարձրութիւնը՝ կը տարածի միայն մինչեւ
ժողովրդագետութիւն ու աւագերիցութիւն:
Ասոր ալ հասնելու ան ատեն կրնայ յօյս ունե-
նալ, երբ չորս ժողովրդագետներէն մէկը՝ բա-
րեբախտութեամբ վախճանի. ու ըստ պատահ-
ման, ինք ընտրուի անոր տեղը ժողովրդագետ.
— ապա թէ ոչ, ըստ սովորութեան կը ծերա-
նայ ու կը մեռնի՝ իբրեւ օգնական քահանայ: —
Ասանկ զօրաւոր՝ ու միայն Աստուծոյ ծառայելու
հոգի, չունի ամէն եկեղեցական անձ:

5. Մեր պատմութեան ընթացքին մէջ
շատ տեղ գաղափար ունեցանք Եղիսաբեթու-

պոլսոյ թէ հարիւրոց ժողովին, թէ քաղաքային խորհրդին ու թէ քաղքին ամեն պաշտօնատէրներուն վրայ: Տեսանք միանգամայն թէ ասոնք առանց բացառութեան ազգային մարդիկ էին: Հայազգի էին նոյնպէս քաղքին ուսուցիչները, բժիշկներն, ոստիկանութեան ու քաղաքային ծառաներն ու սպասաւորները: — Ասոնց մէջ ան աստիճանի դրոշմուած էր ազգայնութեան ոգին, որ չէ թէ միայն հասարակաց կենաց՝ հապա պաշտօնական խոնդրոց մէջ ալ գործածած լեզունին հայերէն էր: Ու իրենք՝ մայրենի լեզունին գիտնալէն ու խօսելէն զատ, կը յորդուրէն զօտարազգիներն ալ, հայերէն խօսելու: — Ճանցած ենք, ծեր հունգարացիներ ու մանաւանդ վալաքներ, որոնք հայերէն ընթացիկ կը խօսէին — յայտնի է թէ աս տեղաց բարբառով: — Ան պաշտօնատէրներն, ան ուսուցիչները գացին, վախճանեցան: Իրենց տեղն եկողներն, իրենց պաշտօնը բռնողներն՝ եղան օտարածինները: — Աս վերանորոգութիւնն, ազգայնոց անհոգութեամբն այնչափի հասաւ, որ այսօրուան օրս, չէ թէ միայն քաղաքային ամեն պաշտօնատէրները — մէկ երկու հոգի դուրս առնելով — օտարազգի են, հապա նաեւ քաղքիս միջնադպրոցին մէջ սորվեցընող տասնութեց ուսուցիչներէն ու տարրական դպրոցին եօթը վարպետներէն եւ ոչ մէկն ազգային է: — Ասոնք՝ բնականապէս չեն զգար, չեն մտածեր, չեն գործեր իրեւ հայազգի: Իրենց համար հաւասար է, որ քաղաքն իր ազգային նկարագիրը կը

պահէ, կամ չի պահեր. որ ազգայնոց ստըկովը գնուած ստացուածքները կը լաւագունին, կամ կը փճանան. թէ հայերէն խօսողները կ'աճին կամ կը նուազին. վասն զի այսօր հոս են, վաղը հոն: Ըլլայ քաղքին հետ ինչ որ կ'ուղէ: Բաւական է որ իրենք, իրենց թոշակն ընդունին:

Տէրութիւնն ալ իր կողմանէ սուր քաղաքականութեամբ՝ շատ աղէկ գիտէ եղանակը՝ թէ ինչպէս պէտք է զագգայինները ցրուել, զիւրենք իրարմէ բաժնել ու հոծ միութիւնը՝ մէջերնին արմատաքի ընել: — Տեղոյս գտաւուական ատենակալութեան վերին պաշտօնաբանին մէջ՝ միշտ կային, երկու երեք ազգային գատաւորներ: Այսօր չկայ եւ ոչ հոգի մը. — զիւրենք ուրիշ տեղ փոխագրեցին: — Տէրութեան միշնադպրոցին վերատեսուչը՝ ազգային էր. աս ալ երկու տարի յառաջ ուրիշ տեղ գրուեցաւ: — Աղջկանց դպրոցն՝ ուր որ յառաջագոյն — հիմնարկութեան հետեւութեամբ — միայն հայ վարպետուհիք կրնային սորվեցընել՝ մարապետաց ձեռքը յանձնուեցաւ: Ասոնք — գոնէ աչքը շացընելու համար — ազգային օրիորդ մը դնէին, որ սորվեցընէ:

Շատ յարմարութեամբ կրնանք այսօրւան Եղիսաբեթուպոլսոյ ազգայինները՝ նմանցընել մարմաւորութեան մը կամ մարդու մը, որուն գլուխն անանկիջուածք մ'եկած է, որ զինք անկարող կ'ընէ մտածելու, շարժելու, գործելու: Միաք ունի, բայց չի կրնար շիտակ խորհիլ. լեզու ունի, բայց չի կրնար խօսիլ. ձեռք ու ոտք ունի, բայց

չի կրնար շարժել: Բոլորովին անկարող եղած
է...: — Գացած է՝ վաղեմի Եղիսաբեթուպոլսոյ
գործելու աշխոյժը, աներեւոյթ եղած է իր ձեռ-
նարկութեան ոգին...: Իր ծաղկեալ վաճառա-
կանութիւնը յանձնած է սաքսոնացւոց — ու-
նեցած քաղաքային պաշտօնները՝ տուած է Հուն-
գարացւոց — ստացուածքները՝ օտարածիններու
զաւկըներուն:

Մարդ՝ սյսօր՝ զարմանալով ու սրտի ցաւ-
ով՝ վերէն ի վար կը նայի կորովէ, Գիշ, Ռա-
փայէլեան, Գամելէրեան, Ա. Գրիգոր Լուսաւորչի
փողոցներուն տները, զօրոնք վաղեմի հայերը
կանգնեցին: Հիմակ ասոնք, պարպուած, կերպա-
րանափոխ եղած, օտարներու բնակութեան տեղ
եղած են: Հազիւ ութերորդ տան մէկուն մէջ կը
բնակի այրի մնացած ծեր խամունիկ մը:

Իրաւցընէ, ինչպէս շլացաւ ոսկին ու այլա-
գումնեցաւ արծաթը:

Խորենացւոյ մը գրիչ պէտք է, որ ըստ ար-
ժանուոյն կարենայ լալ ու ողբալ այս քաղքին
ժողովրդեանը վրայ, համեմատելով իր նախնա-
կան երջանիկ վիճակը, ներկայ ողորմելութեանն
ու անկածութեանը հետ:

Մարդարէութեան հոգի պէտք չէ, որ գու-
շակենք, թէ այս կերպով համրուած են Եղիսա-
բեթուպոլսոյ ազգայնոց օրերը:

Տիսուր պատկեր:



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Յառաջարան

Ե

1.

Նախաշաւիդ: Հայոց թոյլ տրուած է ազատ վա-
ճառականութիւն: Օտարք անհաշտ աչօք կը նային
ազգայնոց յաջողութեանը վրայ: Արդելք առեւտրաց
վրան կանգնելու: Կառավարութիւնն ուրիշ գիրք կը
բռնէ: Տարափոխիկ հիւանդութեան ատեն, Հայոց
ազատ երթեւեկութիւն: Եղիսաբեթուպոլեցիք պաշտ-
պանութիւն կը գտնէն՝ Ծգայնվիլ, Գեօնիկուէկ, Վալ-
իս, Գիշէ, Լոպգովիչ հառավարներէն ու զօրապետ-
ներէն: Ազգայնք՝ ամբոցապատ քաղաքները կրնան
ապաւինիլ: Իրենց վրայ տուրք չդնել, զիրենք անհան-
գիստ չննել: Արդելք զինուորաց որ իրենցմէ պարէն,
ցորենեղէն, գոււար, զինի չգողնաց, չյափշտակեն: Ազ-
գայինք՝ Գերմանիայի, Խտալիայի ու Հոլլանտայի հետ
առեւտրական յարաբերութեան մէջ: Վատահութիւն
Հայոց հաւատարմութեանը վրայ: Առատաձեռնու-
թիւն: — Գնդասեղի դրամ արքիդքսուհւոյն: Կա-
մայական զինուոր գրուիլ: Զիւաւր տալու հրամա-
նագիր: Յորդոր՝ տէրութեան օգնութիւն մատուցանե-
լու: Անդորրազիր: Ծնորչակալութիւն տէրութեան
կողմանէ: Բբուսիական պատերազմն դէմ օգնութիւն:
Կայսրուհւոյն 4000 ոսկի: 1—30:

2.

Դրանսիլուանիս ազգայինք արհեստ չեն բանե-
ցըներ: Գառնի մորթ ծախելու պայմանները: Մուշա-
կագործ գտնուած տեղերը ազգայինք գառնենի չեն
կրնար գնել: Տօնավաճառներու ատեն գնելու հրաման կայ.
— Բայց մայիսի հէսէն մինչեւ յունիսի կէսէրը չէ:
Ընկերութիւններէն միշտ կրնան գնել: — Մսագոր-
ծութիւն: Անասնոյ լեզուն դղեակ արուելու է: Մսա-

գործաց ընկերութիւնն : Ընկերութիւնն՝ որչափ այծ ու ովասար կրնայ արածել : Մին կտրելու սեղան ձրի : Մսահատութեան խանութը : Միշտ պատրաստ միս : Կահար միս ծախել չըլլար : Մսագործք՝ մէկզմէկու համար պատասխանատու են : Քաղաքը գոհ ընել, եթէ ոչ՝ քաղաքարաշխութիւնն իր հաշուին միս կտրել կու տայ : Ընկերութեան ներքին կանոնները : Աշակերտ առնելու պայմանները : Վարպետ ինչպէս կրնայ ըլլալ : Անմարանութիւն իրարու մէջ : Պակասութիւն գործող վարպետը : Առաջնորդութիւն : Կախագահին ընելիքը : Վարպետին որբեւարին՝ ընկերութեան անդամ է : Ընդպատճով ժողովքի դալ : Առանց նախագահի գտութեամբ չեռանալ չըլլար : Ամէն անդամ թաղման գտնուելու է : Վարպետը սատարը խանթին մէջ Մին կտրողը խանութէն պիտ'որ չչեռանայ : Խանութն առանց միի չթողութ : Ամէն տեսակ միս ծախելու իրաւունք : Գառն կտրելու հրաման, միայն մինչեւ յուլիս 13 : Խոսի միս ամէն մարդ կրնայ ծախել . բայց կտրելու համար՝ ընկերութեան սակ վճարելու է : Մսավաճառութը երբ բաց ըլլալու է ամառն՝ ու երբ ձմեռը : Օրինաւոր կշեռք գործածել : Ժողովքի ատեն, ոչ վարպետ, ոչ սատար՝ վաճառանոցին կրնայ գնել : 30—58:

3.

Հպեւոր եղբայրութիւններ : Ասոնց դրամական վիճակը : — Ս. Յովհաննու եղբայրութիւնն երր եւ լուսպէս սկզնաւորեցաւ : Իր կանոնադրութիւնները : Եղարց՝ մարմանաւոր բարեգործութիւնները : Մեռելներու համար փոս փորել . զանոնք ձրի թաղել : Հոդեւոր բարեգործութիւնները : Եղբայրը մեռնելու ատեն՝ նշան տալ . հինգ հայր մեր ու հինգ ողջյն բուել : Եղբայր համար 12 պատարագ՝ Մատրանապետի պաշտօնը : Եղբայրութիւնը՝ ժողովրդապետին իշխանութեան տակն է : Զատիկի ու Շննդեան՝ երկու պատուաւոր եղբայր, մեծամեծ աց շնորհաւորութեան երթալու են : Պաշտօնատեարք շխտակ ճամբէն քալեն : Գրամագլուէն, աղքատ եղբայր փոխ տալ : Պայմանները : Արկղին բանայիններն ուր պահուելու են : Արկղը բանային յառաջ ննջեցեանները յիշել : Ժողովքին մէջ նստելու կարգը : Հան ինչ բանի վրայ ողիտի խօսուի : Պիղծ բերնով ու հայհոյութիւն ընող եղբայր մերժուին : Հոգեգալստեան երրորդ օրը՝ կանոնները կարդալ : Կանոնադրութեան հաստատութիւնը՝ գաւառական ժողովքին ձեռօք :

58—86 :

4.

Ներբէն կարգագրութիւններ : Քաղաքայիք՝ նախեղաբեթուպույտ այզեստաններէն գնելու են գինին : Գիւնոյ եւ օդիի համար մաքս : Հրապարակին մէջ հացու պտուղ ծախողներու համար տուրք : Դուար պահէլ կըլլայ . բայց ու ոչսար չէ : Պարտէղներն աւ երկ կիրները շրջապատելու է : Աղջիկն օրինապէս կարգուելով՝ մաս չի կրնար պահանջել : Կտակ ամէն մարդ կրնայ ընել : Ներբասածութիւնը 15 օրւան մէջ ըլլալու է : Պաշտօնատէր մը հրապարակաւ նախատողին պատիժը : Երկիր ծախողը՝ ծանուցագիր կախելու է ու միայն տարին անցնելէն ետեւ կրնայ ծախել : — Անենեկոյ Միսիթարեանց վրայ քիչ բան գիտենք : Սովալեանին բազարը ձրի երկիր կու տայ, այդեգործութիւն ընելու համար : Ասոր նկատմամբ դաշնիք : Երկու գէպք : Միսաբանութեան մեծաւորին եւ հպատակին մէջ անմիաբանութիւն . բազարն առաջնորդին կողմը կը բռնէ : Թուղթ առ արբահայր եւ առ լատին եպիսկոպոս : — Եղիսաբեթուպույտ եւ Հոլովիլակի մէջ գտնուած առուին ողողումները : Ասոր ընթացքը փոխել է ուղօրուի : Քննութիւնը ու գատաստան : Երկու հասարակութիւններ կը միաբանին : Գայնադրութիւն : — Անտառները՝ կը փացուին : Տերութիւնը ոսք կը կոխէ : Անտառապետ կը նորուի : Ասոր հետ դաշնիք : — Լունգայի առուին վանակը : Ասոր առջեւն առնելու համար երկրաչափ կը իրկուի : Իր տուած սեղեկութիւնները : Ինչ ընելու է : Քաղաքային ժողովքին առջեւը դրուած հաշեւները : Ասուալը կը նորուի, բայց ի զուր : Առուածն նոր ընթացք կը առուի : Եղիսաբեթուպույտ կը ջանան քիչ վասը ընելու : Ամուսնութեան դաշնիք, օժիտ : Փոխ առնուլ քաղքէն . Հայերէն հին փոխանակագիր մը : Կտակ : Զանալան հրմարկութիւնները : 86—151 :

5.

Զինուորաց բնակութիւն տալ, նախամոլքի ծառայութիւն : Ազգայինը՝ աւագագողովին կը ինդիքն արգրէնածնութիւն : Նախամոլքի եւ զինուորաց բնակութիւն տալէ ազատութիւն : Ազնուականք՝ մշտնջենապէս ըլլան աղնուական : 4000 սոկի : Յարաբերութիւնները կը փոխուին : Աւագագողովի՝ արտօնութիւններու վրայ խնդիր կը լնէ : Քաղաքային ժողովք : Առաջարկութիւնները վեց կէտի մէջ կ'ամփոփուին : Ասոնց պատասխանը : — Այդրէնածութեան եւ հայ հասարակու-

թեանց հունգարական ազգին հետ միանալուն խնդիրը:
Նոր առաջարկութիւններ: Խորհուրդ և կարծիք:
151—174:

6.

Դանք պարտաւորութիւններէն դրամով ապա-
տելու ջանք: Երբորդ կարգի քաղաքաց կարգը մտնել:
Դրամը չկայ: Ոգեւոր ըմպելի ծախելու իրաւունքէն
հրաժարելու միտք: Աս իմաստով գրուած պաշտօնա-
կան թուղթ մը: Խոսուումն, որ հասարակութիւնը՝
ոգեւոր ըմպելի ծախելու իրաւունքէն կը հրաժարի:
Պարտը վճարուելէն ետեւ՝ իրաւունքն ազգայնոց վե-
րաբարձուի: Տէրութիւնը՝ առաջարկութիւնն ընդու-
նելու միտել չէ: Ասոր նկատմամբ հրամանագիր:
Քաղաքար տակն ու քարտ կ'ըլլայ: Աւերջին փոքր: Քա-
ղաքայիք՝ քաղաքային ժողովքին թուղթ կը գրեն: Ա-
զաշանք որ վեց տարի ժամանակ տրուի զինուորանոցը
շնելու: Ազաշանքը կառավարութեան կը խրկուի:
Հասարակութիւնը՝ զինուորաց բնակութիւն չտալու եւ
նախամոլքի ծառայութեան նկատմամբ իր վեհափու-
թեանը կը գրէ: Թուղթ առ փերդինանդոս Տէսդէ,
որ վեց տարի ժամանակ տրուի: Զինուորանոցը կանգ-
նուի քաղաքային արկդէն: Ոգեւոր ըմպելի ծախելու
իրաւունքը՝ վարձու տրուի: Հրաման, որ զինուորանոցը
կանգնուի: Կառավարութիւնը կը սկսի ծուռ աչքով
նայելու ազգայնոց: Իր գառնութիւն թոյնը կը թափէ:
Ազգայնոց բունակ ճամբան երեսնին կը զարնուի: Յան-
դիմանական հրասանագիր: Նոր արտօնագրին նկատ-
մամբ եղած դիտողութիւնները կ'ընդունուին: Հարի է
որ հասարակութիւնը՝ աղատ քաղաքաց ծանրաբեռնու-
ները կրէ: Երկու պաշտօնական գրութիւն: 174—208:

7.

Նոր արտօնութիւնները՝ պատրաստ կեցած են:
Հասարակութեան կարծիքը կը խնդրուի: Ընէ իր դի-
տողութիւնները: Թուղթ առ քաղաքաբաշխութիւն:
Աւերջին կառավարութեան միջոցաւն ընելու է դիտողու-
թիւնները: Աբրունական երկիր բառը՝ նոր արտօնու-
թիւնէն հանուի: Տաստերկու խորհրդական ունենայ
քաղաքը: Զինորսութիւն, որսորդութիւն, կամքա-
տուրք՝ քաղքին են: Կափընթաց առանձնաշնորհու-
թեանց զօրութիւնը մնայ անվթար: Երկու նոր տօնա-
վաճառ տրուի: Այն աղատութիւններով ու իրաւունք-
ներով ապրի քաղաքն, որոնցով կ'ապրին հունգարական

աղատ թագաւորական քաղաքները: Դիտողութիւն-
ները՝ կառավարութեան ձեռօք Վիեննայ կը խրկուին:
Մէկ երկու կէտ կ'ընդունուի, շատերը չէ: Կամակ
առ քաղաքապետ: Աբրունի գիւանատունը աւելի տօ-
նավաճառ չի յանձններ: Խոսուումն: Հայ եպիսկոպոսին
հայերէն նամակ գրել: Թուղթ առ Ազարեան: Ազա-
շանք՝ որ արքունական երկիր բառը՝ կոնդակէն հանուի:
208—226:

8.

Պարապ յոյսէր: Գործակատարը տեղեակ չէ
խնդրոց: Քաղաքը՝ հասարակաց ծանրաբեռնութիւնները
կ'ուզէ ի բնական կրել: Ազգային խնդրոց նկատմամբ
ներկայացուցիչը: Թուղթ առ Գոնրատ գործակալ ի
վիեննա: Շնորհակալութիւն առ քաղաքապետն: Խոր-
հուրդ՝ որ չէնք մը յարմարցուի զինուորանոցի: Թէ
ալբունական տուրքն ու թէ 2000 ոսկին իշխոսուի
քաղաքն անոր համար խոստացաւ 2000 ոսկին, որ
զինուոր պահելէ տնօրինուի: Ազգատ է, չի կրնար
վճարել: Սակագնոյն մէկ երրորդ մասը կը խոստացուի:
Արտօնագիրը դուրս արուի: Զասիկայ արքունիքը չի
տար մինչեւ որ 2000 ոսկին վար չգրուի: Նամակ տո-
գատաւոր: Ծանր հարկեր կ'ուզեն գնել քաղքին վրայ:
Զիրար չընալոց հրամաններ: Չ'ընդունուիր, որ քաղաքը
զինուոր պահելէն ազտ ըլլայ: Զինուորանոցին յա-
տակագիծը վեր իրկուի: Փոխանորդութիւն ընել: Ար-
տօնութեան թղթին այն կէտերն, որ անհին չեն, ի
նկատի կ'առնուին: Ամէն բան յայտնի է: 220—248:

9.

Կոնդակը կայսրմէն կը ստորագրուի: Տարբեր է
նախընթացներէն: Քանի մը կէտ նկատում եղած է.
բայց քանիի մը չէ: Աբրունական երկիր բառը, կոնդա-
կին մէջ կ'առնուի: Եղիսարեթուպոյիս աղատ թա-
գաւորական քաղաքաց կ'արգը կ'ընդունուի բայց հաւա-
սար ծանրաբեռնութիւնը: Թէկէտ գաւառական իշ-
խանութենէն դուրս կ'առնուի, սակայն արքունական
կառավարութեան տակ կը ձգուի: Զարագործք՝ կրնան
բայց օրինաց պատժուիլ: Կը նորոգուին ձկնորսու-
թեան, զինեազատութեան... մաքսի նկատմամբ եղած
արտօնութիւնները: Կտակաւ չորշուած ստացուածք-
ները՝ քաղքին անցնին: Կը չնորհուի պաշտպանութեան
իրաւունք: Օտարի թողուած անշարժ ստացուածքներն
ստացողք տարւոյ մը մէջ՝ ձեռք առնուն, ապա թէ ոչ

քաղքին պէտք են ծախել: Զինուորական իշխանութիւնը՝ քաղաքացւոց վրայ հեղինակութիւն քսանեցնէ: Քաղաքացիք՝ կոնդակին նկատմամբ ըստ ամենայն մասսանց գոչ չեն: Օդ կ'ելքն Մարիամ՝ թերեղիայի եւ Յովուէփ կայսեր արտօնութիւնները: Խնցաւ Եղիսաբեթութուպուր ոսկեգարն ու բարձրութեան ժամանակը: — Պահանջուած զինուորանոցը կը կանգնուի: Կը նոռոգուի: Ասիկայ՝ թէ ու զզակի եւ թէ անուզզակի կերպով բաւական եկամուտ կը բերէ: 248 - 264:

10.

Գամելէր բոլոր ստացուածքն է զիսաբեթուպով այ ազգայնոց կը թողու Ո՛վ է Գամելէր: Իր քայրը Ալիեննայի Մխիթարեանց կը թողու 80 ֆիորին՝ ամէն տարի: Կտակը կը փոխուի: Հիմնարկութիւնը՝ փոփոխութիւններ կը կրէ: Եկամուտար՝ Ալիեննա սորվող ուսանողաց համար ըլլայ: Քաղաքը տան հոգաբարձութիւնը վրան կ'առնու: Եկամուտար՝ քաղքին գանձանակը կը մոնէ: Կարգաւորեալ հաշիւ չի տրուիր: Վարձերն արկզը չեն մտներ: Տունը կը ծախուի: Գրամագլուխը Հէրմանշտափի դրամանշղանը կը գրաւի: — Չաչն ինչ բանի գործածուի: Որո՞ն յանձնուի ստրին հոգաբարձութիւնը: Որոշումն, որ հայաշութիւն ընակչաց համակիթութեանը դարձուի: Անփարանութիւն գրամոց հսկողութեանը փոյզը: Գրամներն ուզը. հայ եկեղեցական վարչութեան յանձնուին: Ա երահսկուզութիւնը՝ մանամուղովի մը կը տրուի: Անդամներն ինչպիսի անձինք ըլլայու են Հիմնարկութեան թղթին բովանդակութիւնը: Եկամուտարին երեք չորսորդական մասը կրնայ գործածուի իլ: Հայ հօրմէ ու մօրմէ սերած երկսեռ տղաք միայն կրնան մասակից ըլլալ հիմնարկութիւնը անձնեան: Փութ աջաններն ու որերեն առաջին ունկններն ու որերեն առաջին ունկններն ու որերեն օգնութիւն կրնան գտնել: Լաւ վագր ունեցու ազգային օրիորդք ամուսնասարու համար կրնան օգնութիւն ընդունիլ: Գրամագլուխն գպչիւ չըլլար: Վեհապետին վերահսկողութիւնը՝ անբանաբարելի է: Հաշիւ ցուցուի հունգարական պաշտօնէին: Հիմնարկութեան թուգիր կ'ամբացուի: Կոնդակին վրայէն կը յօրինուի՝ սահմանագրութիւն: Գամելէրեան հիմնարկութիւն: Վարչական ժողովին կնիքը: Վարչական ժողովը՝ երեք արքիէ երեք տարի: Ասոր պաշտօնը: Անգամները պատասխանատու են: Կախաղահին ընելիքը: Հիմնարկութեան նպատակիը: Ինչ բանի վրայ պառկե-

ցընելու է գրամագլուխը: Փոխ տալ: Ով ունի փոխ առնելու, օգնութիւն բնդունելու իրաւունք: Զանազան հիմնարկութիւններ՝ 150 - 250 Փիորինի: Հիմնարկութիւնը ընդունողը՝ պարտական է վկայականը ցուցընել: Օգնութիւն հայերէն սորվողներուն: Դրամական օգնութիւն ընդունողը՝ թոշակ կամ հիմնարկութիւն չի կրնար վայելի: Օգնութիւնը տարւոյ մը համար է: Տնային աղքատաց բաշխուելի գումար: Վամելէրեան անկելանոց. Որոնք կընդունուին հոն: Ինչ է ասանց պարտաւորութիւնը: Աղքատ աղջ զգեստ... գասագիրք բաշխել: Արհեստաւորաց օգնութիւն: Հոգաբարձութեան վարձք: Կախաղահ արկդակալ, քարտուղար: Ասոնց ընելու գործքը: 264 - 304:

11.

Մթնոլորտը՝ գաղղիական յեղափոխութեամբ ծանրացած: Չը ծառայութիւնը դադրի, հասարակաց տուլը՝ հաւասարապէս բաժնուի, մամրոյ ազատութիւն: Սեւ ամպեր: Ընդհանուր ազահովութիւնը կը խամսի: Աւագ ուրբաթ օր կեցցէի ազաղակներ: Ազգայինք ծանութեամբ չեն մտածեր: Ասոր հետեւութիւնը: Զինուորական շարժումներ: Հայ բանակ՝ հունգարական գրոշով: Ասատրէկուր տեղ՝ կորսոնցընել: Պահանորդ զօրքը՝ սաքսոնացւոց հետ կը զարնուի: Վալաք խաժամնեւթիւ: Գրիգորեան զքաղաքը կը շըջապատէ: Հրաման՝ գինի, հաց տալու: Պատանդներ: Տները խուզարկել: Արգելը՝ Հունգարացւոց հետ թղթակցելու: Գաղաքն ահով կը լեցուի: Կասկածաւոր անձանց գէմ քննութիւն: Ազգայինք՝ հունգարական գրօշը կօրհնեն, ու եկեղեցւոյ վրայ կը կանգնեն: Հայդէ, գէպ ի Եղիսաբէթուպովիս: Քաղաքացւոց մէկ մասը քաղաքը կը թողու, մէկալը կը պահուըտի գինետուններու, մթերանոցներու մէջ: Պահանջք 40.000 ֆիորին: Բանահցութիւն: Կողոպուտ: Հայոց գոհակելիներն ու ապրանքները հրապարկին ու փողոցներուն վրայ: Քաղաքը կրակի կը տրուի: Թշնամին կու գայ: Պատերազմի ծափքը վճարելու համար, եկեղեցւոյ սպաները գրաւի կը գրուի: Հինգ օրւան կողոպուտ: Ազգային առաջնորդը կը բանապարկուին: Կայսերականը կը յաղթեն: Ալպէրդի Եղիսաբէթուպուպոյիս: Զէնքերը յանձնել: Քաղաքային պաշտօնէից նոր ընտրութիւն: Ուսուերն ու կայսերական գորքը Եղիսաբէթուպուպոյ մէջ: Հրաման՝ 20.000 ֆիորին, 200.000 կտոր հաց, գինի ու օդի տալու: Խոռվարաները՝ գրի կ'անցուին:

Քաղաքին տիկնայքը՝ կալսերական յանձնակատարին առշնչւ։ Անօգուտ աղաւանք։ Երդում՝ կայսեր հաւատարիմ մնալու։ Քաղաքացւոց ստացուածքը՝ յարքունիս կը դրաւուի։ Քաղաքաքը զինուոր դնել։ Քնութիւն։ Յեղափոխութեան հետեւանքը։ Ուզեւ հեծեծանքը։ — Բարոյական ու նիւթական կորուստ։ Հինգ հարիւր հազար փիորինի կողոպուտ։ Կը դարձուին ոչինչ բաներ։ Կորուստը՝ մնաց կորուստ։ Անգորրագիր։ Աղաւանաց թուղթ։ Քաղաքն արդարանալ չի կրնար։ Թուղթն ապարդիւն կը մնայ։ Քառասունուչորս ընչառաց հասարակութիւն Եղիսարեթուպուտը մէջ։ Տասնուհին հասարակութենէ փուժ բաներ եւ կը նրկուին։ Ասոնց յանկը։ Խոսուովանութիւն։ Նամակներ առաղաքային իշխանութիւն։ 304—357։

12.

Գ. ապտէպովեան հիմնարկութիւն։ Ուզոմիլ դրժարախտին, մեղմացընել վշտակութիւնը։ Հիմնարկութեան նպատակը։ Անոր գործածուելու սկսիլ։ Հիմնարկութեան թուղթ։ Մանաժողով։ Ասոր անդամները միայն ազգային ըլլալուն են։ Ըստածնուն վրայօթ քաղաքային խորհրդին սեղեկութիւն տալու են։ Գ. ապտէպովը եան հիմնարկութեան դրամագլուխը։ Կտակ։ Օգնութիւն տնային աղքատներու։ Հիմնարկութեան մասնակից կրնան ըլլալ միայն Եղիսարեթուպովիս ծնած աղքատ, փութաշն ուսանողք։ Դրամագլուշն հոգատարութիւնը Եղիսարեթուպուտը հասարակութեան կը յանձնուի։ Դրամագլուխը չի կրնար նուազիլ։ Լաւ վլայագիր ունեցողը միայն կրնայ մրցան վաստիկը։ Հաշիւները տէրութեան ցուցուելու են։ Կը յանձնուի խղճմուանքաւոր հոգատարութիւն։ Մրցան վաստրվողը բոլոր ընթացքին մէջ կրնայ զանիկայ վայելել։ Հայ ժողովը դապետին նախագահութեան տակ բաշխուին մրցաները։ Հիմնարկութիւնը՝ քիչ մը փոփոխութիւն կրելով կ'ամբացուի։ 357—375։

13.

Բողոքականաց եկեղեցին ազգայնոց ձեռքը կ'ամնցնի։ Հայոց ազգին փուշէ լատին ժողովրդապետութիւնը։ Զանիկայ վերցընել կ'ու զեն։ Քայլեր, որ լատինածէս եկեղեցին։ Հայ հոգարածութիւն բլայ։ Ասոր նկատմամբ նամակ առ լատին եափսկոպոս։ Հունդարացի ու հայ ժողովրդապետութիւնը միանայ, հայ իրաւասութեան տակ։ Հունդարացի քահանայ մը պահուի հոգարածու

տիտղոսով։ Տօները մէկաեղ կը կատարենք։ Նախանձաւորութիւն չը լլար։ Լատին եպիսկոպոսն, ուղելով՝ չուզելով դաշնեք կը դնէ ազգայնոց հետ։ Հայք կը խստանան հունդարական քահանայ մը պահելու, անօր բնակութիւն, ու մէկի տալու։ Պայմանները կ'ընդունուին ու կը հաստատուին։ Լատին ժողովրդապետութիւնը կը չնջուի ու կ'ըլլայ հայ։ — Լատին եկեղեցին, ազգային, բայց լատինածէս քահանայի տակ։ Եկեղեցին կ'անցնի լատինաց։ Ազգայինք ետ առնուլ կ'ու զեն։ բայց ի զուր։ — Ազգային կղեր հեղինակութիւնը՝ հասարակութեան գրայ։ Փոխանակի պարտականութիւններ։ Պաշտպանութեան իրաւունք։ Ազգային եկեղեցւոյն եկամուտները։ Անշարժ եկամուտներ։ Հասարակութեան պարտաւորութիւնները՝ ազգայինն եկեղեցւոյն նկատմամբ։ Նորգութիւն։ Քահանապահիներ ու կարգադրութիւններ։ Ասոր նկատմամբ հրամանագիրներ ու կարգադրութիւններ։ Հոգարածուին եկամուտը։ Փոխանակի գաշնիք։ 375—401։

14.

Եղիսարեթուպովը ազգայինք՝ եպիսկոպոսութեան ինդրոյն մէջ։ Ազերսագիր առ կրօնի պաշտօնեայ։ Իրաւունք ունինք հազարամեայ ծէսն անվմար պահեւու։ Դրանիկուանից ազգայինք ունեցած են հովուապետ։ Առժամանակայ կրպով յանձնուած ենք, լատին եպիսկոպոսին։ Ասոր վկա են կայսերական պատճէնները։ Եպիսկոպոսին հասոյթը։ Հոգ ծէսը պահելու։ Լատին եպիսկոպոսին հրաման չարուեցաւ երբեք իրաւունք ունենալու հայ եկեղեցւոյ վրայ։ Հազարամեայ աւանդութիւնը՝ կը սրբացընէ զիրաւունքը։ Լատին եպիսկոպուր ծիսի միութիւն չի կրնար պահել։ Զենադրելիքը Հոսոմ, Աիեննայ երթալու է։ Ազգայինք գաղթելով՝ կը կրունցնեն իրենց ծէսը։ Այնչափ լատինածէս հայ, որշափ հայածէս։ Հայ ծէսը լատինականին մէջ կը ծուլուի։ Եպիսկոպոսը հասոյթի պէտք ունի։ Կրօնի պաշտօնութիւնը Եկեղեցին պահէց ազգունքը։ Հունդարական տէրութեան չենք. լատինաց հապաւութիւն չենք. ուզեր։ Հունդարական մասնակի հայ եպիսկոպոսն, առ տէրութեան երեսփոխանն. . . Ասոնք անպատասխանի կը մնան։ Լատին եպիսկոպոսաց կը իրկուին։ Կրօնի պաշտօնեան

միտեալ չէ, Հայոց եպիսկոպոս տալու : — Երկու դարեւ
ի վեր կը նորոգուի հայ եպիսկոպոսութեան խնդրեր :
Յամու առկունութիւն, շոգներս ջանք՝ վարձատրուելու
արժանի են : Փափաքը՝ ծմբարտութեան վրայ հիմնաւծ
է : Հայք նոր արտօնութիւն չեն ինդրեր . կը խնդրեն
զոր արդէն ունեն : Սիալ մըն էր, երբ չմարանեցան
եպիսկոպոս ընտրելու մէջ : Սիաբեցան երբ եպիսկոպոս
ընտրելու իրաւունքին ետեւէն չինկան : Բայց աս իրաւ-
ունքին չհամարեցան երբեք : Տէրութիւնը ճանչաւ,
ինքնակաց հայ կաթուղիկէ եկեղեցին : Չի կրնար զա-
ցու իլ եպիսկոպոսութեան վերանորոգութիւնը : Ազգայ-
նութեան ու ծիսի գաղափարը մէկ չէ : Յերկու նս եղած
խնդրին լուծումը, տէրութեան աւագաժողովին կը
սպասենք : 404—427.

15.

Եղիսաբեթուղովոսոյ եկեղեցականները : Արգարեան :
Խուղեալ վիճակները՝ զինք կը ստիպէն զեղսարեթու-
պոլիս թողոււ : Էտէլպէ, ի ժամանակ կը չինուի հին
եկեղեցին : Էմանուէլ, Միսիթարայ աշակերտներէն մէկը :
Կէրկէլյփի կը փակէ առժամանակին եկեղեցականաց
շարքը : Գանիէլեան աւագերեց՝ կը նորոգէ քահանայից
տունը : Դպրոցական հիմնարկութիւն : Կը մտնէ նոր
առուման ու Գոմինիկեանց պատարագամատոյցը : Երեք
պատարագ Քրիստոսի ծննդեան : Գրէտունեան՝ փիլսո-
փայութեան վարդապետ առաքելական քարտուղար :
400 ընտանիք Սիրվել կ'անցնին : Գրէտունեան անոնց
հոգեւորական պիտոյքները կը հոգայ : Եղիսաբեթու-
պոսոյ աւագերեցութիւնը երկուքի կը բաժնուի : Հիմ
կը դրուի մայր եկեղեցւոյնի : Հոն կը մատուցանէ վերջին
պատարագը : Աղմանակութիւն : Բաղրուպանեան կը
հաստատուի : Տժգոնները զինք չեն ճանչնար : Պատուսի
կանոնիկոս : Հիմ կը դնէ եկեղեցւոյ մատենագարանին :
Գատուէվեան կը մտցնէ երեկոյեան աստուածային պաշ-
տամունք : Սրբարանը նոր կը չինուի : Աղութիւն : Օգ-
նական քահանայք ի զուր կը գիմն հասարակութեան :
Ոպառնական նամակ : Արդարանի խորանը կանգնուի :
Բորսյեան ժողովրդեան քահանան : Զիգիեան՝ ջերմե-
ռանդ եկեղեցանը ժողովրդապետ կ'ընտրուի : Մարտոն-
ֆիեան՝ եկեղեցւոյ արքով կարգի կը դնէ : Ս. Խաչի խո-
րանը կը չինուի : Աւետիքեան, արժանաւոր ժողովրդա-
պետ : Յիշատակարան : Ա. Երկիթ Հայոց պատմութիւն :
Արուեստից գպրոցը : Աղջկանց գպրոցը՝ մարապետաց կը
յանձնուի : Կը կանգնուի մանկավարժոցը : Տէր Փրանի-
Ցովս . ասպետական կարգին : 427—439 :

16.

Հարիւրոց ժողովոյն համար կանոնադրութիւն :
Ժողովքը 40 անդամ ունենալու է : Ասոնք՝ ինչպիսի
անձինք ըլլալու են : Իրենցմէ ընտրուելու են պաշտօնա-
տէլք : Օրինաւոր ժողով ըլլալու համար . 21 անդամ
պէտք է : Տարեկան հաշիներու քննութիւն : Քաղա-
քային խորհրդին հետ մակամնութեամբ գործել : Երկիր
գնուած ու ծախուած ատեն, խօսերնին արժեցընել :
Կրնան քաղաքաբաշխութեան ու կառավարութեան գի-
մել : Առանց ետքինին գիտութեանը ոչ երկիր կրնայ
ծախուիլ եւ ոչ ալ վարձու տրուիլ : Գաշնադրութիւն-
ներու նկատմամբ կարծիքը յայտնել : Կանգնելի շենքերուն
եւ նորոգութիւններուն ծախու վերաբնել : Պաշտօ-
պանը խորհրդին ու հասարակութենէն կ'ընրատուի քուէ-
ից մեծամասնութեամբ : Իր պաշտօնը : Քաղաքային
խորհրդին տակն է : Իրեն փոխանորդ ընտրել : Առանց
պաշտպանին խորհուրդ չ'ըլլար : Խորհուրդները յառա-
ջունէ պիտի ծանուցուին : Ժողովքները խորհրդանոցն
ըլլալու են : Ժողովական մը կրնայ կառովարութեան գի-
մել : Առաջակուած խնդիրը՝ քուէարկութեան տակ
պիտի ձգուի : Արձանագրութիւնը նոտարը կը ստորագրէ :
Գրուածքները գիւանին մէջ պիտի պահուին, երկու բա-
նալիի տակ : Նախընթաց ժողովքին արձանագրութիւնը
վաւերացնելու է : Ա Եցից մասնաժողով : Ասոնք՝ ա-
ռաջնութիւն ունենալու են պաշտօնի : Հին պաշո-
նատէրը ըստ կարգի ընտրութեան : Հասարակաց մասու-
ները հեռացնել : Արգելեալ է բանիւ կամ գործով
հասարակութեան գէմ գործել : Պաշտպանը հնազան-
գելու է խորհրդին ու քաղաքաբաշխութեան : Միհածայ-
նութիւն պահէլ : Անտառաց վերատեսուչ : Անքէ ան-
ցրնել քաղաքին երկիրները : Քաղաքին ստացուածքը փուծ
տեղ օտարացնելու չէ : Ամէն բան իր առնենին հաշուի
անցընել : Թոշակ առնող պաշտօնատէրը՝ քաղաքին եր-
կիրները ոչ կրնայ վարձու տալ եւ ոչ վարձու առնուլ :
Քաղաքին արահետները անխօնու պահէլ : Հոգ տանիի-
որ քաղաքին պարտքերը նուազին, եկամուտները՝ շատ-
նան : Եկամուի աղբիւներու նկատմամբ յատակադիմ յօ-
րինելու է : 439—462.

17.

Ոստիկանութեան վերատեսչին համար հրահանգ-
ներ : Ոստիկանապետը՝ պատահած նիւթոց վրայք ար-
ձանագրութիւն ընելու է : Զանոնք գիւանատունը պա-
հէլ : Պարսաւագրութիւնները հետազոտելու եւ բռնե-
ցնելու է : 439—462.

լու է: Անկարգութիւններն երեւան հանելու համար տասնվետներ: Յիշոց, հայհյանք՝ սանձահարուին ու պատժուին: Գիշերային պահանորդներն եթէ պաշտօննին չկատարեն: Կասկածաւոր, աստանդական մարդիկ բռնուին ու փակուին: Եկամուտ արհեստաւորներն առանց քաղքին հաւանութեանը պաշտօն չեն կրնար վարել: Տանպետը կամ պանդոկապետը զասոնք ոստիկանութեան ծանուցանելու է: Գինետունները՝ մինչեւ 10 կրնան բաց մնալ: Տանիքի մէջ, ծխանին քով գիւրավառ նիւթեր չպահուին: Հըշէջ ու մարելու սպասներ ձեռքի տակ: Օտար մարդիկ առանց խորհրդեան հաւանութեան քաղքին մէջ մուրալ չեն կրնար: Խարերայ կեղծեալ մարդիկ ողորմութենէ զիկուրին, չշմարիս մուշրայինները՝ քաղքին մու բացիկներուն համար, քաղաքը հոգ տանիք: Ուրբաթ օր մուրալ կ'ըլլայ: Կասկածաւորները բռնուելու եւ պատժուելու են փողոցներու վրայ, մանաւանդ գիշերները, խրտոց հանել, կանչութրտել, երգել չըլլար: Գեղացիներուն վառօդ, գնտակ ծախել: Խորսուած, գտնուած ապրանքն ոստիկանութեան տրուելու է: Գնչունները, տնէ տուն քալոդ ու ապրանք ծախող մարդիկն առանց վաւերական թղթոյ բան ծախել չեն կրնար: Անծանօթ ու կասկածաւոր մարդէ ապրանք գնել չըլլար: Փողոցներու մաքրութեանը միտ գնել: Աւելացները հեռացնել: Առողջ տուար մորթել ու ծախել: Ուտուելու բաները՝ միայն վաճառանոց կ'նան ծախուիլ: Տօնի օրերը, մանաւանդ աստուածային պաշտաման ատեն, առնուլ տալ չըլլար: Զափերուն ու կշեռքներուն միտ գնել: Անասունները կապելու է: Եթէ վլաս կ'ընեն, տէրը պատասխանատու է: Ծները հաչելով, անհանգստութիւն կը պատճառեն ուստի բռնուելու եւ սպաննուելու են: Ոստիկանապետը՝ տրուած հրահանդները պահէ ու պահել տայ: Տուգանք չի կրնար գնել: Տուգանքներն՝ որոննն են: Ասոնց վրայօք քաղաքային խորհրդին հաշիւ: 462—482.

18.

Հարկաւոր է երկրին սովորութիւնները յատկացնել: Ազգայինք ունին արդէն 1730ին ազգկանց դպրոց: Հայ, լատին ու հունգ. դպրոցին հիմնարկութիւնը: Հայ աւագերեցն է ասոր վերատեսուը: Անմիաբանութիւն: Անտոնեան հարգ չվշտացուին: Դպրոցնին կը դադրեցրնեն: Ագոնցէն հրաման որ սորվեցընեն: Ընդդիմութիւնը: Եկեղեցական ժողովյն որոշմունքը: Պարագ

բան: Վանքին մէջ կը սորվեցընեն: Հասարակութիւնը հայրերէն անկախ ըլլայ: Երկու զուգահեռական պարոց: Հայերէն չփացուղը՝ դպրոց չընդունուիր: Զհայրերը կը վշտացընեն: Իրենց արդիւնքը չի ճանշուիր: Հարգ՝ ազգային հոգին վառ պահէ, կ'ուզեն: Տեսնող չկայ: Փափաք՝ ազգային պատանեկաց համար ճեմարան բանալու: Ճառափասութիւն քաղքին մեծամեծաց առջեւ: Տարակուական բան: Ճառափասութեան բնագիրը: Քաղքին հարստութիւնն է, դպրոց ունենալ: Տղաք ուրիշ տեղ կը երկուին: Որչափ դրամ գուրի կ'ելլէ: Քաջաքը բան մը չի բերեր: Մեծ մարդիկ պիտի բերէ: Ուկ կը ճանչնայ զեղասարեթուպիխու: Ուրիշ տեղ գացող տղաք կը սորվին գալջութիւն, հաւատքի թուլութիւն, անկարութիւն, հայ լեզուն մոռնալ: Այն ատեն պիտի սորվին համեստութիւն, յարգութիւն առ մեծամեծու, լաւ հայկարանութիւն, ազգին սէր: Որչափ բանի ձեռք զարկաւ քաղաքն, բայց ինչ օգուտ: Թէ որ տէր էք, թէ որ կառավար էք ցոյցուցէք: Սիւն էք, դպրոցով միայն կրնաք պահէլ: — Գերմաններէն լեզուն հարկաւոր է: Համակրթութեան ջանքը կը տեսնուի ազգկանց վրայ: Չորրորդ տարին լմինցընող աղջկունք դպրոց կ'ընդունուին: 2000 ֆիօրին ազգկանց դպրոցին համար: Դիմուցին վրայ հոկել՝ աւագերիցուն կը յանձնուի: Հանձնադիման ինչ կերպով կը փափաքէր որ ըլլայ գաստիարակութիւնը: Ու արժապետուհին պարտօն է, զաղջիկները բարյականութեան վարցընել: Մայրէնի լեզուէն զատ սորվին հունգարերէն: Ուրիշ գիտութիւն չսորվեցընել, մինչեւ որ տղան նախ հայերէն չփիտնայ: Աստուծոյ պատուիրանները տպաւորել աղջ սրտին մէջ: Ազօթել ու ասոր վրայ սորվեցընել: Ակրակի ու տօնի օրերը՝ պատարագ: Աթեթեւթութիւն: Վարժապետուհեաց շարունակ փոփոխութիւն: Արթապետուհեաց զշասարակութիւն, որ դպրոցը մարապետաց ձեռքք տայ: Դաշինք ասոնց հետ: 482—514:

19.

Դպրոցը բարձրացընելու համար դրամաժողով: Յանձնարարական թուլթ. Ազգային խօսք առ Եղիսաբեթուպուեցիս: Տկարացանք: Լաւ քաղաքացի տանք հասարակութեան, օգտակար անդամ հայ ազգին: Մեր ձեռնարկութեանը ականջ կը դնէ ազգայինը: Պր. Ռափայէլ քաջալերէ: Արթնալ: Չորրորդ կարգաւորեալ դպրոց մը կանցնելու: Ժողովք: Առատաձեռն պարգեւատուները: Քիչ աեղեկութիւն դրամաժողովին վրայ: — Ներքին կարգադրութիւններ դպրոցին նկատման:

Հաւատքէն կը սկսի կրթութիւնը: Կիրակի ու տօնի օրերը պատրագ տեսնել: Կարգաւ եկեղեցի երթալ: Խոստովանիլ: Հոգ մարմոյ մաքրութեան ու առողջութեան: Զտղաքը պատժելը վարժապետաց կամացը թողուած չէ: Դպրոցէն դուրս մնալ չըլլար: Տարեկան քննութիւն եւ դասակարգութիւն: Վերատեսութեան եռապատիկ դաստաստանական ամռութ: Վարժապետներուն վճարքը: Լաւ կը վճարուի գերմ. ուսուցիչը: Դպրոցական հարկադրութիւն: Պադիսանի կոմը վաստիելու ջանքը: Ար խրի Գապտէպովեանի յատակազիծը: Ուափայէլ Վարամեանի ձեռագ կը համար Եղիսաբետուպովիս իր նպատակին: Իր զոհողութիւնները: Հիմնաբարը կը դնէ Եղիսաբետուպովոյ վարժոցին: Փերդինանտու կայսեր պատճէնը: Գովասանք Պր. Ուափայէլի: Ուափայէլանին վարժոցին համար: 15.000 ֆիորնի հիմնարկութիւն հայ վարժոցին համար: Վարժաբանն ամեն մարդու համար է: Հայք առաջնութիւն ունին: Եղիսաբեթուպովոյ դատաւորը վերահսկող: Դրամնագլուխը՝ կառավարութեան հսկողութեան տակ: Ուափայէլեանի համար պատարագ: Հիմնարկութեան հաստատութիւնը: Յանձնարարութիւն վեհապետին կողմանէ: 514—541:

20.

Հիմնարկութեան հաստատութիւնը կ'ընդունուի: Պր. Ուափայէլ կ'անուանէ առաջնին ուսուցիչը: Վերահսկողը՝ դատաւորն է: Քիչ քան դիտենք գպրոցին առաջնու տարիներուն գործառնութեանցը վրայ: Ուսուցիչները՝ իրենք վերենք քննութեան տակ ձեկու են: Անտոնեանք հինգ տարեկան աղաքը, գպրոց ընդունելու են: Հայերէն լեզուն պարտաւորիչ է: Սորվեցընները՝ կը դպրի: Ստորին գպրոցները՝ խեղճ վիճակի մէջ Ուսուցիչք՝ տարրական գպրոցն մէջ սորվեցնելու են: Եպիսկոպուր՝ քաղաքային ժողովին մէջ: Գամելլէքեան հիմնարկութիւնն ալ օգնէ վարժոցին: Դպրոցը կը բացուի: Ուսուցիչներուն վճարքը: Ուափայէլեան գպրոց: Վերատեսութը՝ կառավարութեան ու եպիսկոպոսին հետ, գիմացէ գիմաց: Վարքի լաւացուցումն: Ներքին պակասութիւնն բայց ուսման յառաջադիմութիւն: Ուսանողաց թիւը կ'ամի: Արմատական փոփոխութեան փափաքը: Դրամազլուխը բաւական չէ: Զգուշացուցումն: Վարժոցն իր նպատակը չփոխէ Վարժոցը մայստորին վարժարան: Անկումն: Կոր պահանջմունքներուն հասարակութիւնը չի կրնար համապատասխանել: Վարժարանը՝ տէրութեան յանձնուի: Դրժուարութիւններ:

Պաշտօնէին գրել: Պայմանները՝ քաղքին առջեւը կը դրուին: Միաբանութիւն երկու կողման մէջ գաշինք Ուափայէլեան վարժարանը տէրութեան: Ութը տարւան մէջ նոր շնչը շնել: Ուսուցիչները՝ տէրութիւնը պիտի անուանէ: Համարկթութեան պաշտօնէն, Ուափայէլեան վարժոցն, իր հոգատարութեանը տակ կ'առնու: Երկու կողման մէջ գաշինք: Աղազանք: Հայազգի ուսուցիչն չի այս գաղաքն ոգնութիւնը չի կրնար վճարել: Ստիպումն: Պատղամաւորութիւն: Քիչ մը զիջումն: Ազգայինք գոհ չին: Յիշատակարան կը մատուցուի պաշտօնէն: Ասոր բովանդակութիւնը: Անորոշ ելք: 541—574.

21.

Եղիսաբեթուպովոյ հրապարակական շնչերն ու յիշատակարանները: Որոնք էին հին հայ Պաշպալովի նախնի ընկիցները, հաւանականապէս Վալաքները: Վալաք անուանակոչութիւնները: Քաղքին տարածութիւնը: Իր ամենէն երեւելի յեւները, գաշտերը, անտառները, ըշրերը: Հին Աբաֆի գղեակը: Ասոր ստորագրութիւնը. Ամենէն աւելի յիշուելու արժանի արձանագրութիւնները: Հիմակ ինչ է շնչերը. ինչ ձեւ ունի: Կաթուզիկէ հայ եկեղեցին. իր մեծութիւնը. գանձերը. Ճակտին յիշատակարանը: Երրորդութեան եկեղեցին, իր դրան վրայի հազուագիւտ յիշատակարանը: Որմերուն վրայի գրութիւնները: Վենետիկի Միիթարեանց վանքն ու եկեղեցին: Ասոնց յիշատակարանները: Մանկավարժոց: Ուափայէլեան աղջկանց գպրոցին յիշատակարանը: 575—595.

22.

Եղիսաբեթուպուպուիս քաղքին համար նորագոյն կարգագրութիւնները: Քաղաքն՝ որմէ ունի իր կախանմ: Բնիկ ըլլալու համար ինչ պէտք է: ԱՌչափ վճարելու են օտարք, փաստարանք, բժիշկք: Երդուելոց ժողովոյն թիւը: Պատղամաւորք: Ընդհանուր ժողովք: Ասոր պաշտօնէ: Կախագահ: Ինչ է իր գործքը: Ինչ է կարգաւու կերպով ըլլալու են ժողովքները: Ժողովն իր ժամանակին ըլլալու է: Առաջարկուած նիւթին վրայ՝ քանի անգամ կրնայ խօսուիլ: Մասնաժողովները: Քաղաքային խորհուրդը: Ասոր բնելիքը: Քաղքին պաշտօնաւուրները: Քաղաքապետ: Ասոր պաշտօնը: Խորհրդական,

քարտուղար, փաստաբան։ Ոստիկանութեան վերատեսուչ։ Ասոնց ընկելիքները։ Ինչ է մասնաւորապէս ոստիկանութեան ընկելիքը։ Ընկերութեան վրայ հսկել։ Շրջաբերականներու հրատարակումն։ Միտ դնել զբոնուած, ապօրինաւոր ստացուած բաներուն։ Արկդակալ վերաբնիչ։ Հաշուոց վերահսկող։ Ասոնց գործերը։ Քաղաքային բժիշկն ինչ պարտաւորութիւններ ունի։ Տնտես։ Գրադիրները։ Ասոնց ընկելիքը։ Մանկաբարձ։ — Գինեծախութեան կրպակիներու, իջեւաններու, ոգեւոր ըմպելի ծախողներու, համար՝ կարգադրութիւններ։ Գինետանը՝ եկեղեցին, դպրոցէն, հիւանդանոցէն, որչափ հեռու ըլլալու է։ Մինչեւ երբ կրնայ բաց մնայ, Երածշտութիւն չըլլար։ Օղեծախութեան խանութները, սրճանոցները, ոստիկանութեան հսկողութեան տակ են։ Որոշ գին մը պէտք են ունենալ. մաքուր ըլլալու են. պիշեալ եւ ուրիշ խաղեր խաղալ չըլլար։ Երբ կրնան բացուիլ. մինչեւ երբ կրնան բաց մնալ. 595—616.

23.

Եղիսաբեթուպոլիսոյ եկամուտները յառաջադրյն աւելի էին։ Տարեկան հաշուեկշիռ։ Ամգեստաննեայց մուտքեր։ Հիմնական ստացուածոց շահեր։ Վարձքեր։ Կանոնաւորեալ եւ անստոյգ եկամուտներ։ Արտաքոյ կարգի եկամուտներ։ — Ելք։ Պաշտօնատեարց ու քահանայից թօշակը։ Դարոցական ծախքեր։ Ծառայից վարձքը։ Զանագան ելքեր, Պաշտօնատեարք ի հանգստեան։ Պարտքեր։ — Եղիսաբեթուպոլիսոյ քաղաքավետները 1826էն մինչեւ 1904։ — Աերջաբան։ Պատճառն՝ որ Եղիսաբեթուպոլիսոյ ազգայինք այն աստիճանի նուազած, ինկած, փճացած են։ Հայերը՝ վաճառական ազգ են։ յատկապէս Եղիսաբեթուպոլիսեցիները։ 1849էն ետքը՝ կամաց կամաց կը հեռանան։ — Զօտարները սիրել, անոնց ինսամութիւն։ Ալենետկյ Միհթարեանց ձեռք քաշելը։ Աշխարհական կղերին անհոգութիւնը։ Եկեղեցական յեղուն թողուլ, փոխել։ Մօտենալ լատին եպիսկոպոսին։ Ազգային եկեղեցականք բարձրանալ, մեծագոյն պաշտօնի համար չեն կրնար։ Հին պաշտօնատէրը գացին, մեռան, եկան օտարածինները։ Առանց բացառութեան՝ հունդարացի պաշտօնատէրը եւ ուսուցիչը։ Ասոնց չեն զգար չեն մտածեր հայու պէս։ Տիսուր պատկեր։ 616—641։

ԱՐԴՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԳԻՐԱՆ


- Ա. Գաշէմքեարևան չ. Գ. րիգո րիս Վ., Ուսումնափրութիւնը Լեհանայոց ղատաստանազրոյն։ 1. Պիշուֆ, Լեհանայոց հնա իրաւունքը։ 2. Գոյկը. իրաւունք չայոց։ 1890։ 8^o Երես՝ 85+59։ Փր. 1.25
- Բ. Մէռէվիշեան չ. Գարդիկը, Ազգաբանութիւն ազնուական գարմին Ֆիլզեանց. (պատկերազարդ)։ 1890։ 8^o Երես՝ 50։ Փր. 1.—
- Գ. Տաշէւան չ. Յակովիս, Ազաթմանզերու առ Գէրզայ ասորի նպիսկոպոսին եւ ուսումնափրութիւն Ազաթմանզերու զրոց։ 1891։ 8^o Երես՝ ԺԱ+159։ Փր. 1.25
- Դ. Դեմետրիս Տանի Արեւելեան հայք ի Պուբլիսա։ Թրզմ. չ. Գ. Վ. Գալէմբեարեան։ 1891։ 8^o Երես՝ 79։ Փր. —.85
- Ե. Տաշէւան չ. Յակովիս Վ., Ուսումնափրութիւնը Ստոյն-Կալվատենեայ Վարուց Աղեքսանդրի։ 1892։ 8^o Երես՝ Դ+272։ Փր. 3.—
- Զ. Ալպէր Տրվլէն եւ Գ. Փիտոն, Ուղեւորութիւն ի Փոքր Ասիա։ Թրզմ. չ. Յ. Վ. Տաշէւան։ 1892։ 8^o Երես՝ 82։ Փր. 1.—
- Է. Մատ Նիկ., Ամսանային ուղեւորութիւնից դէպ ի չայս։ Թրզմ. Մովիդիս Անդիսան։ 1892։ 8^o Երես՝ 89։ Փր. 1.25
- Գ. Գարիկ Ա., Նորագոյն աղբերը Մովիսի Խորենացւոյ։ Հտ. Ա.։ Թրզմ. չ. Յ. Վ. Տաշէւան։ 1893։ 8^o Երես՝ Ժ+51։ Փր. 1

- Թ. Գուշեարևեամ Հ. Գուհգորիս Ա., Պատմութիւն նայ լրագրութեան: Հար. Ա. 1794—1860: (1 լուսանկարով:) 1893: 8^o Երես՝ 232: Փր. 2.50
- Ժ. Կոմիտիս Փր. Կ., Անոնթիւնը զրոց Դաւթի Անյաղթի: Թրգմ. եւ յաւ. Հ. Յ. Ա. Տաշեան: 1893: 8^o Երես՝ է+92: Փր. 1.25
- ԺԱ. Գովրիկեամ Հ. Գուհգոր Ա., Հայք յեղիսաբեթութիւնիւնիւնամբ 1680—1779: (1 զնկատիպ.) 1893: 8^o Երես՝ Ժ+533: Փր. 4.50
- ԺԲ. Խաչաթեամ Գ. Ի., Զենոռ Գևորգ, համեմատական ուսումնասիրութիւն: 1893: 8^o Երես՝ 78: Փր. 1.—
- ԺԴ. Տէր-Մովսիսեամ Փարսադամ, Հայ գիւղական սունց: Թրգմ. Հ. Բ. Ա. Պիլէղիկծեան: (6 տախտակ 55 պատկ.) 1894: 8^o Երես՝ 103: Փր. 2.—
- ԺԻ. Գուրիկ Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորենացոյ. Հար. Բ. Կամ Յանձնուած: Թրգմ. Հ. Յ. Ա. Տաշեան: 1894: 8^o Երես՝ ԺԱ+43: Փր. 1.—
- ԺԵ. Տաշեամ Հ. Յ. Ա., Ուսումնասիրութիւնը հայերէն փոխառեալ բառից: Ա. Հ. Հիւալշման, Սեմական փոխառեալ բառներ հին հայերէնի մէջ: Բ. Շ. Փրոքէւման Կ., Յունական փոխառեալ բառներ հայերէնի մէջ: Գ. Հ. Հիւալշման, Հայկական Յատուկ անուանը: 1894: 8^o Երես՝ 9+145: Փր. 2.—
- ԺԶ. Տաշեամ Հ. Յակովոս Ա., Մատենագրական մանըր ուսումնասիրութիւնը: Հար. Ա. Ա—Զ: Ա. Նեմիսիոս: Բ. Պրոկոպ Դիաղոլիսոս: Գ. Խոսրովիկ: Դ. Գիրը Հերծուածոց կամ Եպիփան: Ե. Պրոկոպ: Զ. Սեկունդոս իմաստասէր: 1895: 8^o Երես՝ ԺԲ+294: Փր. 3.60
- ԺԷ. Տաշեամ Հ. Յակովոս Ա., Հայկական աշխատսիրութիւնը հայագէտ Պ. Փէթթէրի, ի մի ամփոփուած եւ թարգմանուած հանդերձ ծանօթութեամբ: 1895: 8^o Երես՝ 202: Փր. 2.50
- ԺԸ. Տիրոնամ Կ., Սեւ ժողով ուսումնական եղերը: 1895: 8^o Երես՝ 192: Փր. 2.—
- ԺԹ. Գովրիկեամ Հ. Գուհգոր Ա., Դրանսիրութիւնի Հայոց Մետրական կամ Նկարագիր Կերպա

- Հայաբաղապի ի գիր եւ ի պատկերս: 1896: 8^o Երես՝ Ժ+352: Փր. 3.60
- Ի. Տաշեամ Հ. Յակովոս Ա., Պարզապետութիւն առաքելցոց անվաներական կանոնաց մատեննը. Թուղթ Յակոբայ առ Կողբատոս եւ Կանոնք Թագդէի: 1896: 8^o Երես՝ Ժ+442: Փր. 6.—
- ԽԱ. Տումաշեկ Ա., Սատու եւ Տիգրիսի աղբերաց սահմանները: Պատմական եւ տեղագրական հետազոտութիւն: Մասն Առաջին՝ Պատմական տեղեկութիւնը Սամոյ վրայ: Թրգմ. Հ. Բ. Պիլէղիկծեան: 1896: 8^o Երես՝ է+62: Փր. 1.—
- ԽԲ. Կարուիկ Ա., Արգարու զրոյցը Մովսէս Խորենացոյ Պատմութեան մէջ: Թրգմ. Հ. Գաբրիէլ Վ. Մէնէլիշեան: 1897. 8^o էջ Ժ+107: Փր. 1.50
- ԽԳ. Ցովաճեամ Հ. Ղ., Հետազոտութիւնը նախնեաց սամկօրէնի վրայ: Ուսումնասիրութիւնը եւ քաղուածները: Մասն Ա. Ծամկօրէն մատենագրութիւնը: Տիգր Ա: 1897, 8^o էջ Հ+272: Փր. 4.—
- ԽԴ. Ցովաճեամ Հ. Ղ., Հետազոտութիւնը նախնեաց ուամկօրէնի են: Տիգր Բ: 1897: 8^o էջ Ա—Ը+273—522: Փր. 3.—
- ԽԵ. Գէլշէր Հ., Համառու պատմութիւն Հայոց: Թրգմ. Հ. Գ. Վ. Պալէմբեարիս: Յաւելուածք Թարգմանչին 1. Ցանկ 1895—1897 Հայոց Կոտորածներու առթիւ լոյս տեսած զքիրու: 2. Դաւազանագիրը Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց: 1897 8^o էջ Հ+130: Փր. 1.50
- ԽԶ. Մէկովիշեամ Հ. Գարուիկ Ա., Գիրը (Կամ յօդուած) զքիրու արուեստը: Նորու հնդինականներու ուղղեալ բանի մը կարեւոր ակնարկութիւնները: Յաւելուածք Գիրը կարդալու արուեստը: 1898: 8^o էջ է+123: Փր. 1.25
- ԽԵ. Խաչաթեամ Գ. Ի., Մ. Խորենացու նորագոյն աղբիւթիւնի մասին բննադատական ուսումնասիրութիւնը: 1898: 8^o, 56 էջ: Փր. 1.—
- ԽՂ. Տաշեամ Հ. Յ., Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ: Ուսումնասիրութիւն Հայոց զքու-

- թեան արուեստին: (10 գնկատիպ պատկերով:) 1898: 8^o ԺԱ+202 էջ: Փր. 2.50
- ԻԹ. Դադրաշեամ Յ., Փաւառո Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարդախողը: Մ. Խորենացու աղբիւթեար ուսումնասիրութիւն: 1898, 8^o 175 էջ: Փր. 2.50
- Լ. Մակերեւաց Լ., Հայերէն բարբառախօսութիւն: Թրգմ. ի ոռևերէնէ Հ. Գ. Վ. Մէնէվիշեան: 1899, 8^o Երես՝ Է+26: Փր. —.50
- ԼԱ. Քունեամ Հ. Յ., Հայր ի Զմիւնիա եւ ի շրջակայս: Հատոր Ա. Զմիւնիա եւ Հայր. (պատկերազարդ:) 1899: 8^o Երես՝ ԺԲ+369: Փր. 5.—
- ԼՅ. Քունեամ Հ. Յ., Հայր ի Զմիւնիա եւ ի շրջակայս: Հատոր Բ. Զմիւնիոյ վիծակին զմսաւորքաղաքներն եւ Հայր. (պատկերազարդ:) 1899: 8^o Երես՝ ԺԲ+161: Փր. 2.50
- ԼԳ. Գովրիկեամ Հ. Գ. Իգոր Վ., Հայր յԵղիսաբեթուպուհի Դրանսիլուանիոյ. Բ. Հատոր 1780—1825. (1 գնկատիպ:) 1899: 8^o. Երես՝ Է+558: Փր. 5.—
- ԼԴ. Գագանձեամ Յ., Եւզուկիոյ Հայոց զաւառաբարպառը: 1899: 8^o Երես՝ Է+124: Փր. 1.—
- ԼԵ. Կարիկեամ Յ., Հիթանու Հայաստանի ութ մինանեներն Ազաթանզեղոսի եւ Մ. Խորենացւոյ համեմատ: Թրգմ. Հ. Յակովոս Վ. Տաշեան: (1 աշխարհզպիլով:) 1899: 8^o Երես՝ Գ8: Փր. —.70
- ԼԶ. Տաշեամ Հ. Յ., Ժողովածոյք առակաց Վարդանայ, ըստ Ն. Մատի, տեղեկատութիւն եւ քաղուածքները: 1900: 8^o Երես՝ ԺԱ+198: Փր. 2.50
- ԼԸ. Տաշեամ Հ. Յ., Մատենազրական Մանր Ռւսումնասիրութիւնը. (տես ԺԳ:) Մասն Բ: Է-Ժ. Խիկար եւ իւր իմաստութիւնն, Ազապետու եւ իւր Ցորդորականը առ Ցուստինիանու, Թղթակցութիւն Աբգարու եւ Քրիստոսի ըստ Խորագիւտ արձանագրութեան Եփեսուի, եւ Գէորգայ Պիսիդեայ Վեցօրեայր: 1901: 8^o Երես՝ ԺԲ+388: Փր. 4.50
- ԼԾ. Գ. Տէր-Պողոսեամ, Նկատողութիւններ Փաւառուի Պատմութեան վերաբերեալ: 1901: 8^o Երես՝ Ղ+110: Փր. 1.50

- ԼԹ. Վերէկը Դ. Պ. Սիւնճ, Արարատը Ս. Գրոց մէջ: Թրգմ. Հ. Բանսարաս Վ. Պիլէզիկնեան: 1901: 8^o Երես՝ Ը+77: Փր. 1.—
- Խ. Սանտաջնեամ Յովանի Վ., Ասորեստանեայ եւ Պարսիկ սեպազիք արձանագրութիւնը կամ նոցին քաղուածք որոնք Նախր-Ռւբարտու աշխարհին պատմութեան կը վերաբերի: 1901: 8^o Երես՝ 262: Փր. 4.50
- ԽԱ. Խաչաթը Եւանց Բագրատ, Հայ ժողովրական դիւցանական վէպը: 1903: 8^o Երես՝ Ը+72: Փր. 1.—
- ԽԲ. Մէկնկիշեամ Հ. Գարիրիկ Վ., Արդի Եւզուազիտութիւնը: Հատոր Ա.: 1903: 8^o Երես՝ Ը+204: Փր. 3.—
- ԽԳ. Մարկարտ Դ. Պ. Յ., Հայ Բղեաշիր: Թրգմ. Հ. Թ. Կէտրկեան: 1903: 8^o Երես՝ 44: Փր. —.75
- ԽԴ. Գէլցիկը Հ., Ակզենսուռութիւնը Բիւզանդեան բանակաթեմերու զրութեան (1 աշխարհազրական տախտակով): Թրգմ. Հ. Գ. Գարսնավիւն: 1903: 8^o Երես՝ Է+83: Փր. 2.—
- ԽԵ. Կիւլեւէրեամ Յ. Վ., Ժովք, Ժովք-Ցուրը եւ Հոոմ-Կլայ, պատմական եւ տեղազրական ուսումնասիրութիւն: (1 աշխարհազրական տախտակով) 1904, 8^o Երես՝ Ը+119: Փր. 1.50
- ԽԶ. Կիւլեւէրեամ Յ. Վ., Կոլոտ Յովհաննէս Պատրիարք. պատմազրական եւ քանատիրական ուսումնասիրութիւն: 1904: 8^o Երես՝ ԺԴ+227: Փր. 3.50
- ԽԸ. Պեղերսը Հ., Նպաստ մը հայ. Մնջուի պատմութեան: Թրգմ. Հ. Գ. Գարսնավիւն: 1904: 8^o Երես՝ Ը+87: Փր. 1.25
- ԽԾ. Տէր-Մկրտչեամ Գ., Եւ Աճառեամ Հ. Յ., Քննութիւն եւ համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին: 1904: 8^o Երես՝ Է+110: Փր. 1.50
- ԽԹ. Գովրիկեամ Հ. Գ. Իգոր Վ., Հայր յԵղիսաբեթուպիլս Դրանսիլուանիոյ. Բ. Հատոր 1825—1904: 8^o Երես՝ Ժ+663: Փր. 7.—



ՀՀ Ազգային գրադարան



NL0413535

4065

9(47.92)
9.-79